



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format


Adapt — remix, transform, and build upon the material

Lb. n

1957

1999





ՀԱԴՀԱՄԱՍԻՐ

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Թ Ի Ն





ՀԱՅՀԱՆՈՒԹ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՅԴԱՅԻՆ ԲԵՐՉՈՅՈՅՈՅՆ ԳՎՐՈՑՑՑ

ԵՐ ԱՌԱՋՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՅՆՈՅ ՀԵՄԱՅ

ԳՐԵՑ

Հ. ՆԻԿՈՂԱՅՈՍ Վ. ԱԻԳԵՐԵԱՆ

ՄԽԻԹ. ՈՒԽՏԵՆ

ՀԱՅՈՐ Ա.

ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



九月十四日 二三

1974年9月14日 1974.9.14

1974年9月14日 1974.9.14

1974.9.14

1974年9月14日 1974.9.14

1974.9.14

1974.9.14

1974年9月14日 1974.9.14



9 197-60

29 103

1974.9.14

ՅԱԽԱՃԱԲԱՆ

Մեր ազգին մէջ մենք առաջին ընդհանուր պատմութիւն զրոյթ չըլլալրով, հարկաւորութիւն չունինք մեր ընթերցողաց անոր օգտակարութիւնն ու կարեւորութիւնը ցուցընելու աշխատիլ. մեզմէ յառաջ գրողներն ասիկայ գեղեցիկ օրինակներով ցուցըցած են, եւ անոնց վաստակներուն գտած ընդունելութենէն իրաւամբ կը հետևեցընենք, որ հասարակութիւնն իրօք անոր վրայ համոզուած է: Մէկ պարտաւորութիւն մը միայն մեր վրայ կը մնայ զմեզ արդարացընելու, թէ ինչո՞ւ ձեռք գարկինք ազգային մատենագարանին մէջ այնպիսի մատեան մ'աւելցընելու, որուն նմաններն անոր մէջ արդէն գեղեցիկ տեղ մը բռնած են: — Աս խնդիրն ալ լուծած կը համարինք երբոր ընդհանուր պատմութեան վրայ ունեցած ըմբռնումնիս մեկնելու ըլլանք :

Մենք համոզուած ենք, որ ընդհանուր պատմութիւն գրողին նպատակը պիտի չըլլայ քանի մ'երեւելի ազգաց պատմութիւնը մէկ գրքի մէջ ամփոփել, այլ առհասարակ բոլոր մարդկութեան գարգանալուն, ճիւղաւորելուն եւ կերպաւորելուն կերպը պատմել, նկարչի պէս, որն որ ժառ մը նկարել ուզած ատենը՝ ժառին երեւելի ճիւղերը միայն խորձ մ'ընելով չինկարեր, այլ կը նկարէ բոլոր ժառը բռնովն ու ամէն ճիւղերովը, որոնց մէջէն երեւելի ճիւղերն արդէն իրենք իրենց մտուրս կը ցցուին եւ աչքի կը զարնեն:

Ընդհանուր պատմութիւն գրողին աս վերը ստորագրուած պաշտօնը, մեր ազգային դասագիրքերուն մէջ կատարելապէս գործադրուած չտեսնելէն զատ, որից աւելի էտկան դիտողութիւն մ'ալ մեզի

գրգիռ եղաւ առաջիկայ գործքիս ձեռք զարնելու : Բնական եւ իրաւացի է, որ ամէն մարդ իր լեզուաւը գրուած ընդհանուր պատմութիւն մը ձեռք առած ատեն՝ ամենէն յառաջ իր ազգային պատմութիւնը փնտոէ, եւ իրեն դրացի ազգաց վրայ յազեցուցիշ տեղեկութիւններ ուզէ . ասոր համար ալ բոլոր եւրոպացի պատմիչներն իրենց ընդհանուր պատմութիւններուն մէջ իրենց ազգին պատմութիւնը կենդրոն ըրած եւ միւս ազգերուն պատմութիւնն անոր հետ կապած են : Աս մոտագրութիւնը փուժ տեղ մեր ազգային դասագիրքերուն մէջ կը փնտռենք . երբոր եւրոպացի կամ հեռաւոր ազգերն անոնց մէջ ընդարձակ տեղ մը բռնած են, մեր զրացիներուն անունն հազիւ անոնց քոչք կը գտնուի, իսկ մեր ազգին անունը գրեթէ բոլորովին դուրս մնացած է :

Անշուշտ մեր նախորդներն ազգային պատմութիւնն ընդհանրին հետ կապելու դժուարութիւնը տեսնելով եւ ազգային պատմութեան առանձինն աւանդուած ըլլալը մտածելով, սյսպիսի դժուարին աշխատութենէ մ'իրենք զիրենք տնօրինեալ համարած են : — Մեր զպրոցներուն մէջ մասնաւորապէս ազգային պատմութեան աւանդուիլը չենք ուրանար . բայց մեր ազգը միւս ազգերէն գատուած կղզիացեալ կեցած չէ, միշտ միւս ազգերուն, մասնաւանդ զրացիներուն հետ յարաբերութեան մէջ եղած է . ուրեմն մեր ազգային պատմութիւնն ալ միւս ազգաց կամ ընդհանուր պատմութեան հետ կապելու է, եւ որչափ որ դժուարին է աս գործողութիւնը, այնչափ աւելի պարտական է պատմագիրն անիկայ ի գլուխ հանելու, որպէս զի դժուարութիւնը չմեայ անոնց վրայ՝ որոնք ուսանող են միայն եւ ոչ ուսուցանող :

Մենք չենք պարծիր, որ աս տեսնուած պակասութիւնները կատարեալ դարմանած ենք : Առաջիկայ դասագրքիս մէջ ըրինք, որչափ որ ժամանակին քննութիւններն ու մեր միջոցները ներեցին, եւ ապահով ենք, որ սկիզբ ըլլալէն ետեւ՝ ժամանակն անկատարը կը կատարելագործէ : — Գուցէ ընթերցողներէն ոմանք քանի մ'ազգային աւանդութիւններուն փոխուիլը կամ զանց առնուիլը տեսնելով, անախորժ

զգածմունք մ'ունենան. անոնց Հ. Յովս. Գաթըրծեան վարդապետին¹ հետ աս մխիթարութիւնը կու տանք, որ քիչը թող տալով շատը ապահովցուցինք, եւ թող տրուած քիչին տեղ՝ կրկնապատիկ նոր ու լաւագոյն ստացանք :

Ինչպէս ազգային պատմութիւնը, նոյնպէս մեր ազգային պատմիչներէն աւանդուած Պարսից ու Պարթեաց պատմութիւնն ալ աս Հատորիս մէջ ջանացինք ընդհանրին հետ միացընելու : Միւս ազգաց վրայ ալ ընթերցողն առատ նոր քննութիւններ ու նոր պատմական գիւտեր պիտի նշմարէ, որը իբրեւ ժանօթութիւն գրուած՝ ուսանողաց չժանրանալու համար, որը մանր գրով մարմնոյն մէջ առնուած՝ յառաջադէմներուն համար, որն ալ էական ու կարեւոր ըլլալուն՝ բուն մարմնոյն հետ կապուած :

Ջանացած ըլլալով որ մստեանս իր համառօտութեան մէջ ամէն կարեւոր, թէ պատմական, թէ կրօնական, թէ գիտնական եւ թէ արուեստական տեղեկութիւնները բովանդակէ, եւ գրութեան ոճը թէ դասառութեան եւ թէ պարզ ընթերցանութեան յարմար ըլլայ, կը յուսանք որ հասարակութիւնն անոր վրայ հած աչք մը դարձընէ եւ քաջալիր ըլլայ մեզի յաջորդ հատորներն ալ շուտով ի լոյս ընծայելու :

1 Աս վարդապետին ընդհանուր պատմութիւնը՝ որն որ քսնի մը բաներու մէջ մեզի առաջնորդ եղած է, իր ընդպարձակութեան համար՝ մեր դպրոցաց դասագիրքերուն կարդը չենք դասեր :

ՊԱՏՄՈՒԹԻԹԻՒՆ

ՊԱՅՐԱՍՑՈՒԹԻԹԻՒՆ

1. Ի՞նչ է ընդհանուր պատմութիւն . — 2. Ընդհանուր պատմութեան աղբիւրները որոնք են . — 3. Ընդհանուր պատմութիւնը քանի կը բաժնուի :

1. Ընդհանուր կամ տիեզերական պատմութիւնն ան ճշմարիտ ու երեւելի գեպքերուն կամ իրաղութեանց բովանդակութիւնն է, որոնք մարդկային ընկերութեան ներքին ու արտաքին վիճակը կերպաւութեցին կամ փոփոխեցին :

2. Աս գեպքերն ու իրաղութիւններն ամեն աղգաց ունեցած անդիր աւանդութիւններէ կամ երգերէ, անդիր կամ դրաւոր յիշատակարաններէ, եւ ամենէն աւելի ժամանակակից պատմադիրներէ կը հաւաքուին :

3. Ընդհանուր պատմութիւնը մատաց մէջ աւելի ամփոփութիւն մ'ունենալու համար ընդհանրապէս երեք կը բաժնուի՝ Հին, Միջին եւ Նոր, եւ առաժանանունքներն ալ իրենց մէջ դարձեալ կը բաժնուին : Հին պատմութիւնը Մարդու սկիզբէն մինչեւ աղգաց դաղթականութիւնը կամ արեւմտեան Հոռմէական պետութեան կործանումը (476) պատահածները կը պատմէ : Միջինը՝ Հոռմէական պետութեան կործանմանէ մինչեւ վեշտասաներորդ դարը, որ միջոցին մէջ բիւղանդեան կայսրութիւնն ու Եղիպատոսի պետութիւնը կործանեցաւ, Պարսից նոր պետութիւնը կանգնուեցաւ, Ամերիկա գանուեցաւ եւ Եւրոպա բարբարականութեան աղանդով կերպարանափոխ եղաւ : Խակ նոր պատմութիւնը վեշտասաներորդ դարուն սկիզբէն մինչեւ մեր ժամանակը կը տարածուի :

Ա. Գ Ի Բ Ք

ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԱՐԴՈՒ ՍՏԵՂԾՄԱՆԻ ՄԻՒԶԵՒ ԱՐԵՒՄՏՏԵՍՆ ՀՈՌՄԵԱԿԱՆ
ՊԵՏՈՒԹԻԵՍՆ ԿՈՐԾԵՆՈՒՄԸ

ԱԹԱՋԻՆ ԾՐՋԱՆ

ՄԱՐԴՈՒ ՍՏԵՂԾՄԱՆԻ ՄԻՒԶԵՒ ԱԶԳԱՅ ԲԱԺԱՆՈՒՄԸ

1. Ի՞նչ վիճակի մէջ էր առջե մարդը : — 2. Որո՞ք են որդիք մարդկան և որդիք Աստուծոյ եւ ի՞նչ յարաբերութեան մէջ էին : — 3. Աստուծ ապականեալ մարդկութիւնն ի՞նչպէս պատժեց : — 4. Ի՞նչպէս ազգաց ապագայ վիճակի որոշուեցաւ : — 5. Կոյեայ որդիքը ուր տեղերը սարածուեցան : — 6. Մարդկան լեզուներն ի՞նչ պատճառաւ խառնակեցան : — 7. Մարդիկ ճշմարիտ Աստուծոյ հաւատարիմ մնացին . ի՞նչ է բնապաշտութիւն : — 8. Ի՞նչ է կռապատութիւն : — 9. Ի՞նչ է երկուորականութիւն : — 10. Ի՞նչպէս ջնուած է դիցաբանութիւնը : — 11. Ի՞նչպէս կ'ըսար դից պաշտօնը : — 12. Ի՞նչ է Փեղիլ կրօնը : — 13. Չեղան պազ մը որ ճըլ մարիտ Աստուծոյ ծանօթութիւնը պահէ :

1. Աստուծած տիեզերքն իր արարածներովը ստեղծելէն ետեւ հողային մարմնով ու բանաւոր հոգւով մարդ մ'ալ ստեղծեց Ադամ անունով ու անոր կողէն՝ անոր կինը Եւան : Երկուքն ալ ամեն տեսակ ձիթերով զարդարած փափկութեան դրախտի մը մէջ դրաւ, որ իրենց արարչին հպատակելով իրենց բոլոր սերբնդովի անվիշտ ու երջանիկ կեանք մ'անցընեն . բայց անոնք աս իրենց հպատակութիւնը ճանչնալ չուզեցին եւ իրենց արդելուած պտղէն ուաելով դրախտէն վուրնտուեցան եւ կիրքերու ու թշուառութեանց տակ ինկան, որոնց կնիքը մահն է : Սակայն աստուծածային սղորմութիւնը զիրենք միսիթարեց ու Փրկիչ մը խոստացաւ, որուն արդեամբը մարդկային ազգը կարող ըլսայ դարձեալ երջանկութեան համար :

2. Ադամին առաջին որդիքը՝ Կայէն ու Աբէլ եղան : Կայէն նախանձէն եղայրը մեռցընելով Ադամ փոխարէն ուրիշ աստուծածահանց որդի մ'ունեցաւ Սեթ անուամբ : Կայէնին որդիքն իրենց հօրը պէս ամպարիշտ եղան, անոր համար Որդիք մարդկան ըսուեցան . սակայն գիտութիւնն ու արուեստներն իրենց մէջն աղէկ մշակութիւն գտան : Սեթեանք ի սկզբան բարեպաշտ էին եւ Որդիք Աստուծոյ կ'ըսուէին, բայց ետքէն Կայէննեանց հետ խառնուելով, իրենք ալ ա-

նոնց ճամբան բռնեցին, զԱստուած մոռցան ու երկիրը անօրէնութիւններով լեցուցին։ Առջի մարդիկները հսկայ ու շատ երկայնակեաց էին։ Ամենէն երկայն ապրողը Մաթուսաղայ Սեթեանն եղաւ, որն որ 969 տարւան մեռաւ։

3. Աստուած ընդհանուր ապականութիւնը տեսնելով անօրէն ազգը ջնջել ուզեց եւ ընդհանուր ջրհեղեղ մ'րուտ, ուսկից միայն նոյ արդարն ու անոր երեք որդիները Աեմ, Քամ, Յաբեթ իրենց կիներովը Տապանի մը մէջ ազատեցան, որուն մէջ Աստուծոյ հրամանաւր ամեն տեսակ անասուններ ալ ժողվուած էին։ Տարիի մը չափ բոլոր երկրին երեսը ջրին տակ ծածկուած մնաց, եւ երբ որ ջրերն իջնալու սկսան Տապանը Հայաստանի Արարատ լերան վրայ նստաւ։

4. Ըստ աւանդութեանց Համեմատ նոյ իր որդիներովը Արարատ լեռներու վրայէն դէպի ի արեւելք գնաց, ուր երկրագործութեան կը պարապէր։ Հոն Քամն անպարկեշտ գործք մ'ընելով՝ հօրը անէծքն ընդունեցաւ, որ իր եղբարցը ծառայէ. իսկ անոնք անոր անպարկեշտ գործողութիւնը շտկելով՝ հօրը օրհնութիւնն ընդունեցան, որ Քամին որդւոյցը իշխեն։ Յաբեթ՝ բոլոր երկրին տիրէ բայց Սեմին վրանը բնակի։ Աս երեւելի դէպքը մարդկային աղդին ապագայ պատմական վիճակը որոշեց. պիտի տեսնենք որ ինչպէս Յաբեթեանք (Պարսիկը, Յոյնք, Հոռմայեցիք եւ հիմակուան Եւրոպացիք) նահապետին օրհնութիւնը գլուխ հանեցին աշխարհակալութեամբ, ու Սեմին յառաջ եկած Փրկչին եկեղեցւոյն մէջ մտնելով։

5. Երբ որ երեք որդւոց սերոնդները շատցան եւ տեղերնին քիչ դալու սկսաւ, իրենց ապրուսոր գտննելու եւ իրենց հօտերուն ճարակ հոգալու համար ստիպուեցան իրարմէ բաժնուիլ. Սեմեանք հաւանականաբար կասպից ու Պարսից ծովերէն ասդին բոլոր Ասիայի վրայ տարածուեցան, Քամեանք Հընդկաստան ու Ավրիկէ գացին, իսկ Յաբեթեանք նախ Բակտրիական լերանց վրայ կեցան ուր մէջերնին կրօնական գժոտութիւններ ելլելով երկու բաժնուեցան կ'ըսէ զրոյցը, մէկ մասը Ասիայի ու Եւրոպայի հիւսիսային կողմերը տարածուեցան ու ըսուեցան Դուրանք

կամ Տաներան կամ Անարիք որոնք են Սկիթացիք, Ֆինք, Մանկուլք կամ Թաթարք, իսկ մէկալ մասը ըստեցաւ Արի կամ Էրան: Արիք՝ կամ տեղւյն անձ կութեան համար, կամ նեբքին գժառութեանց համար եւ կամ Անարեաց յարձակումներուն պատճառաւոք կամաց կամաց չորս կողմք ցրուեցան, մէկ մասը Հընդկաստան ինջաւ ու բնակները վորնտելով՝ հոն Արեաց տերութիւն մը կանգնեցին, մէկ ուրիշ մաս մ'ալ Արեւմուտք՝ մինչեւ Եւրոպային ծայրը գաղթեց:

6. «Եցեանք արեւելքէն արեւմուտք գաղթած ատեն՝ Աենաարայ երկրին մէջ ընդարձակ գաշտ մը գտնելով ուղեցին որ իրարմէ գեռ չքաժնուած ու բոլոր երկրիս վրայ չցրուած հոն բարձր աշտարակ մը շինեն որուն գագաթը երկինք համնի, որպէս զե անով մշտնջենաւոր անուն մը ձգեն: Բայց Աստուած լեզունին խառնակելով խորհուրդնին խափանեց:

7. Մարդիկ որչափ կը բազմանային ու կը տարածուէին, այնչափ ալ գետնաքարը մարմնոյ ազգեցութեան տակ հոգւոյն բարձր կարողութիւնները կը զապէին, կը խղդէին, Աստուածոյ երկիւղն եւ նոյն իսկ ծանօթութիւնները կը կորմացընէին: Սասպի է հոն հոն երկնային ճշմարտութեան նշմարանքներ միշտ մնացին, բայց ամեն տեսակ մոլորութիւններով ու ծուռ գաղափարներով ազաւագուած: Փոխանակ արարածներէն արարիչը ճանշնալու եւ արարածներուն միջնորդութեամբ ընդունած բարութիւնները Աստուածոյ ձրի պարդէն մը նկատելու, մարդիկ մկանն անկենդան առարկանները պաշտել, որոնց միջնորդութեամբ Աստուած ան բարութիւնները կու տայ: Արեւը կը պաշտեին, որովհետեւ իրենց ըստ կու տար եւ պատովները կը հասցընէր, աստղները՝ որովհետեւ գիշերը կը լուսաւորեն ու նաւազարներուն ուղղութիւնը կը ցուցընեն, գետար՝ որովհետեւ գալաքերը կ'ոռոգանէ եւ այլն: Աս բնութեան առարկաններուն տրուած պաշտօնը՝ Բնապաշտութիւն կ'ըստի:

8. Ուրիշ ազգեր Բնութեան առարկանները չպաշտեցին հապա անոր զօրութիւնները: Լցուը, ջերմութիւնը, աճումը եւ այլն, անոնց քով աստուածութիւններ էին: Եւ որովհետեւ մարդն, ամէն բան զդալի եղանակաւ կ'ուզէ երեւցընել առ Բնութեան աստուածացուցած զօրութիւնները փայտէ, կատէ, քարէ եւ մետաղէ շինուած զանազան կերպարանքներով երեւցուցին, եւ ասովէ ելաւ պատիկերաց կամ գրաշելոց պաշտօնը, որն որ կոտորչութիւն կ'ըստի:

9. Բնութեան մէջ կան զօրութիւններ որոնք մեզի բարեար զօրութեանց հակառակ կ'երեւան, ինչ որ լցոն ու ֆերմութիւնը յառաջ կը բերեն՝ ցուրուք, փոթորիկն ու կարկուաը կ'ապականնե, եւ իր եզերքէն վեր ելլող ու ողողող գետը՝ կ'ապականնէ հունձքը, զորն որ յառաջ կ'արբուցանէր ու կը կենդանացընէր: Ամանը՝ սր հակառակ երեւոյթներուն ներքին կաովը շրմաննելով եւ մաս բերող երեւոյթներէն սոսկարով մակարերեցին որ օրհնութիւնաբեր զօրութեանց պատճառէն զատ թը ըլ-

նամի ու հակառակող զօրութեանց պատճառ մ'ալ պիտ' որ ըլլայ եւ դրին բարի եւ չար սկզբնապատճառ էակներ, բարի եւ չար աստուածներ. բարին երախտագիտութենէ կը պաշտէին, իսկ չարը վախէն: Երկու այսինքն բարի եւ չար սկիզբներ զնող կրօնը կ'ըսուի Երիտուրիան նիւն: կամ Երկորմորիան Հարդադեպութիւն:

10. Աստուածացուցած բնութեան զօրութեանց վրայ կամաց կամաց մարդիկներ ալ աւելցան: Զօրավարներ ու թագաւորներ, որոնք իրենց ժողովրդոց բարերարներն ու օրինակ եղած էին, եւ աշխարհակալութիւններավ փառաւոր Ժիշտատակ մը թողուցած էին՝ իրենց մահութենէ ետեւ Աստուածներուն կարգը դասուեցան եւ Աստուածոյ պաշտօն ընդունեցան: Մարդկային երեւակայութիւնը՝ որն որ բարձրադպյն խակին գաղափարն ըմբռնելու շատ արգելը կ'ըլլար, աստուածներուն շատ տեսակ գործքեր ու բախտախնդրութիւններ կու տար, որոնք մեծաւ մասամբ անոնց անվայել են: Աս գործքերը բանասատեղներն ետքէն ժողվելով եւ իրենք ալ վրան աւելցրնելով Աստուածներուն պատմութիւնը շինած են, որուն Դիշտանուննեին կ'ըսենք:

11. Դից պաշտօնը կամ նուիրական անտառներուն եւ կամ արուեստով շինուած մեհեաններու մէջ կը կատարուէր: Մարդիկ իրենց Աստուածներուն յարդութիւնն ու չնորհակաւութիւնը՝ պատուզներ նուիրելով ու անաստներ զնհելով կը ցոյցընէին: Բայց երբեմն աս բարեպաշտութիւնը անառակ գործքերով ու սոսկալի ոճիրներով կ'արատէին. մարդ զնհելն իսկ քանի մը աղջաց մէջ հասարակ էր: Կը համարուէր, որ աստուածները՝ քանի մը նուիրական համարուած տեղեր՝ ապագան կանխատես մարդիկներու, յափշտակուած անձանց, թռչուններու եւ այլն ձեռքբով կը յայտնեն: Դից աս աղդարարութիւնները կամ դադիստները քահանայք կամ քրմերը ժողովրդեան կը ծանուցանէին:

12. Կուապաշտութեան կամ աւելորդապաշտութեան ամենէն ցած ու կոսիտ տեսակն է յայտնութեան կամ ֆերէն ըսուած կրօնն, որն որ բնութեան կամ արուեստէն յառաջ ըերած, հասարակօրէն մարդու կամ անասնոյ նմանութիւն ունեցող իր մը (Փեղիչ, յուռութ) կը պաշտէ, ու անոր մողական կամ հմայական զօրութիւններ կու տայ, բայց եթէ խնդրուած օգնութիւնը չ'ընդունիր նէ՝ պաշտած իրը կը զարնէ մէկ դի կը նետէ: Կուապաշտութեան միւս տեսակներէն ասով կը զանազանի, որ անոնք բնութիւնը կամ զօրութիւնները կը պաշտեն, որոնք կենդանութիւն մ'ունին իսկ ասի պարզապէս փայտէ կամ քարէ կոճղ մը:

Աս ու ասոնց նման բազմաստուածութեանց քով, որոնք հասարակաց անուամբ հեթանութիւն կ'ըսուին, մէկ Աստուածոյ Ճշմարիթ հաւատքը (Ճնապակութեան կ'ըսուին) միշտ մնաց, բայց շատ քիչ ժողովրդներու մէջ եւ գլխաւորաբար Հրեհ մէջը, զորոնք Աստուած շարունակեալ յայտնութիւններով մոլորութիւններէ հեռու կը պահէր, որպէս զի ետքէն Քրիստոսի Փրկչին ձեռօքը բոլոր ազգերն ու ժողովրդներն մարդկութեան առ ամենէն հին ու ամենէն սուրբ ժառանդութեան նորէն մասնակից ըլլան:

ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԱՐԴՈՒ ՍՑԵՂԾՄԱՆԻ ՄԻՒԶԵՒ ԱՐԵՒՄՏԵՍԱՆ ՀՈՌՄԵԱԿԱՆ
ՊԵՏՈՒԹԵԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

ԵՐԿՐՈՐԴ ԾՐՁԱՆ

ԱԶԳԱՑ ՅՐՈՒԵԼԿՆ ՄԻՒԶԵՒ ԱՂԵՔՍԱՆԴՐ ՄԵԺԻՆ
ՄԱՀԱ

Ա Ա Ա Զ Ի Ն Մ Ա Ս

Ը Ս Ի Ը

Վերին հայեցուած մը

1. Արտիք են Ասիայի սահմանները, եւ երկրիս միւս մասերէն ի՞նչ առանձինթիւն ունի: — 2. Ասիայի մէջ ի՞նչ սկզբնական տէրութիւններ եղած են: — 3. Ի՞նչ ազգ են Ակինթացիք: — 4. Հանաց վրայ ի՞նչ գետելիք կայ: — 5. Ի՞նչ բնակիչներէ Ասիայի հարաւային կղզիները բըռն ուսւած են:

1. Ասիա՝ հիւսիսային կողմք՝ հիւսիսային սառացեալ ծովին, արեւելեան կողմք՝ Խաղաղական Ավիկանոսով եւ հարաւային կողմք՝ Հնդկական Ավիկանոսով կ'եղերաւորի. իսկ արեւմտեան կողմք կարմիր, Միջերկրական ու Մարմարայի ծովերն ունի, Ափրիկէի հետ Արսինոյի (Առէզի) պարանոցով կը միանայ եւ Եւրոպայէն Դանայիս (Տոն) գետով կը բաժնուի: Երկրիս աս մասը իր ահազին տարածութեամբը (Եւրոպային հինգպատիկն է) եւ երեք զանազան գօտիներուն մէջ գտնուելով թէ կենդանեաց եւ թէ անկոց հարստութեան ու փառաւորութեան կողմանէ միւս մասերը կը գերազանցէ: Ասկէց զատ մարդկային ազգին որրոցն ու արուեստից եւ գիտութեանց հայրենիքն եղած է. որովհետեւ թէ մարդուն առաջին արարչութենէն, եւ թէ ջրհեղեղեան սատակմանէն ետքը մարդկային ազգը Ասիայէն ելլելով ուրիշ կողմերը տարածուեցաւ: Նշնպէս բալոր երեւելի կրօնները (թէ մենաստուածութիւն՝ ինչպէս են հրեական, քրիստոնէական ու մահմետական կրօններ, եւ թէ բազմաստուածութիւնը, ինչպէս են Քրահման, Զրադաշտեան ու Կոնֆուկեան աղանդները), ամենէն կատարեալ լեզուները արուեստից, գիտութեանց ու

գիւտերուն մեծ մասը, վաճառականութիւնն ու տէ-
րութեանց կազմութիւնը հօս սկսաւ:

2. Ինչպէս վերը բախնք, ջրհեղեղէն ետքը՝ նոյ ու
իրեն որդիներն իսկզբան Արարատեան ու կից Հինտու-
քուշ լեռներու վրայ բնակեցան եւ ետքէն բազմանա-
լով՝ ընաանիքներն իրենց ինչքերովն ու անասուննե-
րովն անկից զանազան կողմեր տարածուեցան ու զա-
նազան ցեղեր ու տէրութիւններ կազմեցին: Աս տէ-
րութիւններն ըստ մեծի մասին բնական սահմանով
մ'իրարմէ կը բաժնուեին այսինքն կամ գետով մը,
կամ լեռով մ'ու կամ անապատով մը:

Սիփայի արեւելեան կողմը՝ Հոռանկ-Հո եւ Քիանկ
գետերու մէջ Ճենացի+ կամ Անեացի+ քաշուեցան.
Հարաւային կողմը՝ Ինդոս եւ Գանդէս գետերու մէջ,
Հնդէիները. Ինդոս եւ Ովքսոս գետերուն մէջը՝ Բակ-
ուրացի+ եւ ասոնց արեւմտեան կողմը գրացի ու ցե-
զակից Մար+ ու Պարսիկ+ . Կուր ու Երասխ գետերու
մէջ Հայ+. Տիգրիս ու Եփրատ գետերուն մէջ Ասո-
րեստանեայ+ ու Բաբելոնցի+ . Եփրատ գետէն մինչեւ
Միջերկրական ծով՝ Արածացի+ կամ Ասորէ+. Յորդա-
նան գետին ու Միջերկրական ծովուն մէջ Քանանացի+
(Սիլոնացի+, Տիւրացի+ եւ այլն) որոնք ետքէն Հրեա-
ներէն յաղթուելով իրենց երկրին մեծ մասն անոնց
թողուցին: Ասիփայի արեւմտեան Հարաւային կողմն
եղած Արաբիական թերակղզւոյն վրայ տարածուեցան
Աւմական (Յոկտանեան, Իսմայելեան եւ այլն) ցեղերը:
Խոկ Փոքր Ասիա բառած թերակղզւոյն վրայ Եփրատ
գետին աղբերակունքէն մինչեւ Եգեական ծով՝ Գանձիր+
կամ Կապուառովացի+, Փակուացի+, Լիոնացի+ եւ ու-
րիշ մանր աղբեր:

Աս տէրութեանց ծագումն ու յառաջադիմու-
թիւնն՝ իրենց թող տուած պատմական յիշաակա-
րաններուն շատութեան ու որպիսութեան համեմատ
քիչ շատ կարգաւ պիտոր պատմենք:

3. Իսայ եղած են ժողովուրդներ ալ, որոնք
զանազան կազմեր յըրուած են առանց միութիւն մ'ու
ասով ալ առանց ազգ մ'ու տէրութիւն մը կազմելու+
ուստի ոչ քաղաքակրթութիւն ունեցած են եւ ոչ
մարդկային կենաց կերպաւորութեան մասնակից եղան,

ասոր համար ալ ամենեւին պատմութիւն մը չունեւցան։ Ասանկ են գրեթէ Հիմալայիա լեռներէն մինչեւ հիւսիսային սոսուցեալ ծով տարածուած աղգերը, որոնք Յոյներէն ընդհանուր անուամբ Սկիւթացի կը կոչուեին, Եբրայեցիներէն հաւանականաբար Մագող ըսուածներն են. իսկ Արիք զանոնք Տուրան կամ Տաներան կամ Անարիք կ'անուանէին։ Ասոնք ըստ մեծի մասին տուարածական ժողովրդներ եին, որոնք եղանակներու համեմատ տեղերնին կը փոխեին այրերու մէջ կամ վրաններու տակ կը բնակեին, եւ յափշտակութեամբ կ'ապրեին։ Իրենց կրօնն ու կրթութիւնը կամ ոչինչ էր եւ կամ շատ ստորին աստիճանի, բայց կոպտութիւնն ու թանձրամտութիւնը վերջի աստիճանի։ Գլխաւոր ժողովրդները կամ աղգերն եին՝ հիւսիսային կողմը հիմակուան Սիսիրիայի մէջ կարգաւարեւմուտքէն արեւելք՝ Աւգրիացիք, Սամցյետացիք, Մոնկոլներն ու Գունկուզներն. իսկ ասոնց հարաւային կողմը հիմակուան Մոնկուստանի ու Թաթարաստանի մէջ Մասագետացիք, Ասգացիք եւ Հոնք։

4. Հոնք (Սինէացիներէն Հիւնկ-Նու ըսուածները) Քրիստոսէն շարջ 1230 տարի յառաջ մեծ տէրութիւն մը կանգնեցին, որն որ հիւսիսային կողմը մինչեւ Սիսիրիա, հարաւային կողմը մինչեւ ճենական պատերը, արեւելեան կողմը մինչեւ Թաթարաստան եւ արեւմտեան կողմը մինչեւ Խրթիշ գետը կը տարածուեր։ Իրենց առաջնորդը Դանեու կ'ըսուեր եւ Սելինկա ու Ռոսն գետերուն բղիսած կողմերը կը բնակեր։ Սակայն ժողովուրդը միշտ վրանաբնակ մնացած էր եւ հօտերէն ու աւարառութենէն կ'ապրէր, որով շարունակ գրացի աղգերը եւ գլխաւորաբար Սինէացիները կը նեղէր, մինչեւ որ Քրիստոսէն 375 տարի յառաջ անոնցմէ յաղթուելով սկսան դեպ արեւմուտք, Պարսից, Պարթեւաց ու Հայոց վրայ յարձակիլ եւ իրենց ասպատակութիւնը մինչեւ Եւրոպա տարածել, ուր ետքէն մեծ աշխարհակալութիւններ ալ բրին։ Իրենց մութ գունովը, զարհուրելի տղեղութեամբն, անտամօթ անառակութեամբն, անդթեամբն ու յափրշտակութեամբն ամէն աղգաց սարսափ մ'եղած էին, բայց քաջ աղեղնաւոր էին ու ճարտար ծիավարող։

Իրենց ամենէն վառաւոր ժամանակը Քրիստոսէն ետքը հինգերորդ դարուն մշջերն էր Ատտիզա թագաւորին առաջնորդութեանը տակ, որուն առջեւը Հռոմէական պետութիւնն ու բոլոր Եւրոպան կը դողար: Բայց անոր մահուանէն ետեւ իր որդւոց մէջ գժառութիւն մտնելով՝ բոլոր նուածեալ ազգերը մէկիկ մէկիկ գլուխ քաշեցին, եւ առնը Ռուսաստանի Վոլիա գետէն անդին քշեցին, որով պատմութեան մշջեն աներեւոյթ եղան:

5. Աւելի բիրտ ու վայրենի են Հնդկաստանէն վար Ասիական ու Նոր երկրին կղզիներուն վրայ ցրուած մարդիկները, որոնք հաւանականաբար Հնդկաստանի Պարիաս ըսուած նախնական բնակիչներէն են, եւ Արեաց Հնդկաստանի տիրելովը կղզեաց վրայ ցրուած կ'երեւան: Կրթութեան եւ ոչ հետքը վրանին կը տեսնուի եւ իրենց գաղանութիւնն ան աստիճանի հասածէ, որ մարդ ալ տառելու չեն քաշուիր:

Ֆ Լ Ո Ւ Խ Ա Յ

Հ Ա Դ Կ Ա Ս Ա Ն

1. Հնդկաստանի բնակիչներն որոնք են, եւ ուստի յառաջ եկած են:
2. Հնդիկներն ինչ ասհմանագրութիւն ունեն: — 3. Հնդկաց կրօնն ինչ էր: — 4. Ի՞նչ է բուդյուսկանութիւն: — 5. Հնդիկները մնացուն հոգին համար ինչ կարծիք ունեն: — 6. Հնդիկներն ինչպէս էին գիտութեանց ու արևեստից մ.թ: — 7. Հնդկաց պասմութեան նկատմամբ ինչ անցիկութիւն ունիք:

- 1.** Վարդարաշատ ու պտղաբեր Հնդկաստանը, որն որ գանգէս ու ինդոս գետերէն կ'ոռողջուի, հիւսիսային կողմանէ Արդայ լեռներով կը պատոպարուի, արեւելեան ու արեւմտեան կողմը ծովով կը պատուի, ու իրեն կերպ կերպ դիբըերտիմ ու բերքերովը դրախտային գեղեցիկութիւն մ'ունի՝ իրեն ընդարձակ հովիտներուն մէջ մեծ ու զօրաւոր ազգ մը կը մնուցանէ, որն որ ամենէն հին ու մժին ժամանակներն արդէն մեծ քաղաքակարթութիւն մը կը վայելէր: Բայց աս ազգը վառվուուն երեւակայութիւն մ'ունենալով՝ ամէն բան՝ նոյն իսկ կրօնն ու պատմութիւնը առառպելներով հիւսած զարդարած է, որով գժուա-

բաւ կրնանք իրեն ծագման ու կերպաւորութեան վրայ ստոյդ բան մը գիտնալ: Որչափ որ իրեն զրոյցներէն, աւանդութիւններէն ու լեզուէն կը մակաբերենք՝ ի ոկղքան Հնդկաստանի մէջ Սեւամորթ Քամեանք կը բնակեին, իսկ հիւսիսային կողմը՝ Ավքասս ու Յաքարտէս գետերուն մէջ տեղը Յաքեթեան Արիք: Աս ետքիններուն մէջը կրօնական գժառութիւն մ'ելլելով՝ մէկ մասը հարաւային կողմը Հինտուգուշ լեռնէն վար գաղթեց, ու վերէն յարձակող ազգերուն պատճառաւր Պենճապ իջան եւ անկից բոլոր Հնդկաստան գէպ ի հարաւ ու արեւելք տարածուեցան: Աեւամորթ բնիկներն ասիկա անասարբերութեամբ թող չիտուին որ ըլլայ, հապա զէնքով ուզեցին արդելել, սակայն յաղթուեցան ու մէկ մասն անոնց հպատակեցաւ, մնացածներն ալ հարաւային լեռներու ու կղզիներու վրայ ապաւինեցան, ուր իրենց անկախութիւնը պահեցին, սակայն բոլորսին անկիրթ, բիրտ ու անասնական վիճակի մէջ մնացին: Ասոնցմէ են Պարիսս ըստած սեւամորթ վայրենիները: Հնդկաստանի տիրող Արիք՝ Հինտուգուշէն վար՝ հնդկական Արիք կամ Սանսկրիտ ժողովուրդ ըստեցան իսկ Հինտուգուշէն վեր մնացածները՝ իրանիան Արիք կամ Զանդիկ ժողովուրդ:

2. Անսկրիտեան Արիք Հնդկաստանի տիրելէն ետեւ մէկ մէծ թագաւորութիւն մը չկազմեցին, հապա զանազան իշխանութեանց բաժնուեցան, որոնք շատ անդամ իրարու գէմ կը կռուէին: Գուցէ ամենէն զօրաւոր թագաւորը միւսներուն վրայ գլխաւորութիւն մ'ու վերին տէրաւթիւն մ'ունենար: Բայց եւ ոչ ժողովուրդը ներքին միւթիւն մ'ունէր, այլ զանազան իրարմէ բոլորսին զատուած գասերու բաժնուած էր: Միայն Արիք ազատ կը համարուէին ու ինչք կը ստանային: Ասոնց մէջէն ալ քրմերն ամենէն պատուականներն էին ու մէծ ազգեցութիւն ունէին, ամէն բեռերէ ազատ էին, ամէն բանի դասն իրենք կ'ընէին. թագաւորն առանց անոնց չէր կրնար բան մ'որոշէլ, նաեւ առանին իրողութիւններն իրենք կը կարգադրէին: Կրօնի մեկնութիւնն ու գիտութիւններն իրենց միայն սեփականած էին, եւ որպէս զի

միւս մարդիկներէն բոլորովին վեր համարուին, իրենք զիրենք Բրահմայ Աստուծոյ որդի կ'ըսէին, ու Բրահմին կ'անուանեին: Աս քրմերն առաջին դասը կը կազմէին: Զինուորականք, որոնց մէջէն կ'ըլլար թագաւորը՝ երկրորդ դասը, իսկ վաճառականներն ու արուեստաւորներն՝ երրորդ դասը կը կացուցանէին: Չորրորդ դաս մը կը կազմէին հպատակ սեւամորթները, որոնք միւս դասերուն ծառաներն ու ստրուկներն էին ու անոնց գործքը կը անունէին: Իսկ լերանց վրայ քաշուած Պարիաները բոլորովին պիղծ կը համարուէին եւ անոնց հետ հաղորդակցութիւնը՝ իբրեւ մեղք արգելուած էր: Աս դասերը որդւոց որդի ժառանդական էին, եւ ոչ ոք կրնար մէկէն միւսին անցնիլ:

3. Հնդիկները Աստուծոյ միութեան դադափարը կորսնցրնելէն ետեւ՝ իրենց ազգակից Զանդիկ արեաց պէս աստղներն ու տարրները (գլխաւորաբար ջուրն ու կրակը) կը պաշտէին, բայց անոնցմէ բաժնուելէն ետքն աս կրօնը աւելի կերպաւորելով՝ կատարեալ բնապաշտութեան դարձուցին: Ըստ իրենց՝ Բրահման ամենամեծ, աներեւոյթ, յաւիտենական ու բացարձակ ինքնակաց էակ մըն է, իրմէ տիեզերքն ու անոր մէջ եղած բոլոր իրերն ելած են եւ դարձեալ անոր կը դառնան: Իրեն խորհրդաւոր նշանը արեւն է, որն որ երեք եղանակաւ կ'ըմբռնուի, իրեւ լուսաւորող զօրութիւն՝ եւ ասի է Բրահման յանձուկ միտս, իրեւ բեղմնաւորիչ զօրութիւն եւ ասոր կ'ըսեն Վիշնու, եւ իրեւ եղծիչ զօրութիւն, զորն որ Սեւա կ'անուանեն: Աս երեք ըմբռնուած զօրութիւնները կը կացուցանեն Հնդկաց աստուածային երրորդութիւնը, զորն որ Դրիմուլդի կ'անուանեն: Բայց աս երեք զօրութիւններն ամէն աւել հաւասարապէս չէին պաշտուեր, հապա զանազան տեղեր մէկը կամ միւսը աւելի տիրող կ'ըլլար: Բրահմայի պաշտօնը (յանձուկ միտս) Բենդալայի մէջ տիրող էր, Վիշնուինը՝ Գանդէսին կողմերը՝ ուր զինքը ջրով կամ ջրի մէջ կը մտածէին, իսկ Սեւան Տեքանի մէջ կը պաշտուեր զինքը կրակի մէջ երեւակայելով: Ասոր պաշտօնը կամ էր: Երբ որ մէջ մը սկսուեցաւ Բնութեան զօրութիւններն անձնաւորելու ու աստուծացրնելու՝ Հնդկաց անխոնջ եւ

րեւակայութիւնը բազմապատիկ աստուածներու կերպարանքներ ստեղծեց, որոնք բաց ի բնութեան զօրութիւններէ՝ նաեւ աստուածային սեփականութիւններն եւ վերացեալ ու բարյական գաղափարները կը ներկայացընէին։ Աս ամէն դից բնակութիւնը՝ Հիմալախան վրայ էր ձեան գաւառներէն վեր դրախտային պարտէզներու ու պալատներու մէջ։ Բրահման միշտ գահագլուխն ունէր ու Մերու՝ Հիմալախային ամենաբարձր լուսաւոր գագաթը կը նոտէր։ — Աս կրօնին աւանդապահները՝ Բրահմիններն էին, որոնք ուղածնուն պէս կը մեկնէին ու կը շինէին։

4. «Քրիստոնէն շուրջ 550 տարի յառաջ Գաւդամա անունով արքայորդի մը՝ որն որ ետքէն Բուդա (Խմաստուն) բառեցաւ, ուզելով աս շատ զեղծած ու նուաստացած բրահմաննեան կրօնը նորոգել մաքրել՝ ուրիշ նոր բայց աւելի պարզ ու բանաւոր կրօն մը հնարեց, որն որ ամէն մարդ հաւասար ու ամէն պաշտօնի յարմար կը դնէ, եւ գասերու զանազանութիւնը չիձանչնար։ Աս Բուդայականութիւնը Հնդկաստանի մէջ մեծ ճարակ գտաւ, ու շուտով տարածուեցաւ, բայց Բրահմիններուն իշխանութեան ու ճոխութեան դէմ բլաւով՝ ասոնք բոլոր ճիգերնին թափեցին, որ զանի ջընջեն մէջ տեղէն վերցընէն։ Ասով երկարատեւ ու արիւնահեղ կոիւներ ելան որոնց վերջապէս Բրահմիններն յաղթելով՝ իրենց թշնամի աղանդը Գանգէս ու Ինդոս գետերուն հօվաէն անդին վարնտեցին։ Միայն Սէյլոն կղզին, ուստի որ ելած էր, հաստատուն մնաց։ Բաց ասկէց Մոնկոլստան, Ճենաստան ու մերձակայ երկիրները տարածուեցաւ, ու մինչեւ Հիմա ամենէն մեծ ու տարածեալ կրօններէն մէկը մնաց։ Սակայն Բուդայականութիւնն ալ շատ աւելորդապաշտական բաներ ունի։ Բաց անկեց որ Բրահմիններուն պէս բնութիւնը կ'աստուածացընէ՝ կը վարդապէտէ, որ աստուածները շատ անդամ մարդիկներու մարմիններու մէջ, նոյն իսկ անսամնոց ու տնկոց մէջ կը բնակին, որով աղանդը մինչեւ Գեղիշ կրօնին կ'իջնայ կը զառածի։ Աս եղանակաւ Վիշնու տասը անդամ կը մարմանայ, կ'ըսէ, իններորդ անդամը Գաւդամա Բուդայի մարմինը մէջը բնակած է, ու տասներորդ մարմանառութիւնը գեռ կը սպասուի։

5. Հնդիկները մարդու հոգւոյն համար կը վարդապետեն որ Քրահմայէն բխած է եւ ետքէն դարձեալ անոր հետ պիտ' որ միանայ: Բայց եթէ աս աշխարհաքիս մէջ մեղանչած ու առանց ապաշխարելու մեռած է՝ սրբուելու համար նորէն աշխարհը կու գայ ու յանցանաց համեմատ զանազան աստիճանի մարդու կամ անսանոյ եւ կամ անկոյ մարմին կ'առնու: Աս հոգեփոխութիւնը այնչափ կը կրկնուի՝ մինչեւ որ հոգին բոլորավին սրբուի ու զտուի ու կարող ըլլայ Քրահմային հետ նորէն միանալ: Աս պատճառաւ աւելորդապաշտ Հնդիկները անասուն չեն մեռցըներ եւ ոչ ճիւղ մը կը փրցընեն, վախնալով որ չըլլայ թէ մէջը մարդու հոգի մը ծածկուած ըլլայ:

6. Հնդկաց ճարտարութիւնն ու գիտութիւնը բաւական բարձր աստիճանի մէջ էին: Ամէն տեսակ բանաստեղծութիւնը, փիլիսոփայութիւնը, ուսուցութիւնն, աստղաբաշխութիւնը, մեքենականութիւնը, բժշկութիւնն, երաժշտութիւնն ու ճարտարապետութիւնն ամենէն կանուխ ժամանակներն արդէն իրենց մէջ ծաղկած էին: Անոնց գրուածոց մեծ մասը մինչեւ հիմա գեռ մնացած են ու իրենց պարզ բայց գեղցիկ ճաշակով ընթերցողը կը զմայլեցընեն. հրակայաձեւ մեհեաններն ու պալատները գեռ ճամբորդները կը զարմացընեն: Վաճառականութիւնն ալ շատ բանուկ էր. Հնդկաստանի բերքերն ու արուեստակերտները ամենէն հեռաւոր կողմերը կ'երթային, բայց Հնդկաստան շատ բան չէր մաներ, որովհետեւ օրհնեալ երկիրն արտաքնոց շատ կարօտութիւն չուներ:

7. Հնդիկներն այնչափ կրթութեան ու յառաջադիմութեան մէջ ալ՝ կարդաւորեալ պատմագրութիւն մոռնեցած չեն: Անոր համար ալ իրենց վրայ շատ տեղեկութիւն չունինք: Իրենց բանաստեղծութիւնները Քրահմիններուն ու թագաւորներուն առանցին պատերազմները կ'երդեն: Խոկարտաքին պատմագիրներն անոնց վրայ շատ քիչ կը խօսին. Ասորեստանեայց (Ճամփրամի առաջնորդութեամբ) ու Եգիպտացւոց (Սեսոսարիսի առաջնորդութեամբ) բրած արշաւանքները կը պատմեն, որոնք աշխարհակալութեամբ մինչեւ Հնդկաստան մտան, բայց յաջողու-

թիւն չունեցան։ Պարսից Դարեհ թագաւորն ալ դէպ ի հոս արշաւանք մ'ըրաւ, ու ինդոս գետն իր տէրութեան սահման որոշեց, բայց ան ալ տեւողութիւն չունեցաւ։ Աւելի յաջողութիւն ունեցաւ Աղեքսանդր Մեծն Մակեդոնացւոց թագաւորը, որն որ իր աշխարհակալութիւնները մինչեւ Գանդէս տարածեց։ Բենձապի մէջ շատ տէրութիւններ դժուաւ, զորոնք ամէնը նուածեց ու հարկատու ըրաւ, եւ կէս մը նորէն իրենց առաջին թագաւորներուն ետ տուաւ, կէս մ'ալ մակեդոնացի կուսակալներու յանձնեց։ Աղեքսանդրի զօրավարներն անոր մահուրնեն ետեւ իր տէրութիւնը դրաւելու համար իրարու հետ կոռուած ատեն Հնդկաստանցիք յունական լուծը վրաներնեն նետեցին. Գանգեսի քով բնակող Պրասիացւոց Սանդրակոտո (Զանդրագուբդաս) թագաւորը (312—288) Աղեքսանդրի կուսակալները վուճնտեց ու տէրութիւն մը կանգնեց, որն որ Գանգեսին մինչեւ Պարոպամիսադ կը տարածուէր՝ Բենձապը եւ Արբայի, Արագոսիայի, ու Գեղրոսիայի մեծ մասը մէջն առնելով։ Սակայն Երկրին հարստութեան համբաւն աշխարհակալները միշտ իրեն կը հրապուրէր։ Արդէն Սանդրակոտտին ատենը Սելեւկոս Նիկանովը՝ Աղեքսանդրին զօրավարներէն ու յաջորդներէն մէկը Հնդկաստան եկաւ ու Սանդրակոտտին դէմ պատերազմելով՝ մինչեւ Գանգէս յառաջ գնաց. բայց միւս կողմանէ լսելով որ Անտիոքոս՝ Աղեքսանդրին ուրիշ մէկ զօրավարը իրեն դէմ կը դործէ, Սանդրակոտտէն 500 փիղ առաւ ու խաղաղութիւն ըրաւ։ Անտիոքոս Մեծն ալ, Սելեւկոսի յաջորդներէն մէկը՝ Բակտրիայէն Հնդկաստան ինջաւ, բայց աս ալ խել մը փիղեր առնելով գոհ եղաւ։ Անտիոքոսէն անմիջապէս ետքը Բակտրիացւոց Մենանդր թագաւորը աշխարհակալութեամբ իրեն տէրութիւնը մեծցուց, որուն Հնդկաստանը նահանդ մ'ըրաւ, որով ետքէն Հնդկաստան ան տէրութեան բախտին ալ մասնակից եղաւ։ Այսինքն Բակտրիական թագաւորութիւնը հիւսիսային բարբարոս ազգերու ու ետքէն Պարթեւաց թագաւորներու աւար մ'ըլլալով՝ Հնդկաստան ալ ան երկու յաղթողներուն հպատակեցաւ։

Գ Լ Ո Ւ Խ Բ .
Ճ Ե Ն Ա Ս Ս Ա Ն

Յօդոհած Ա .

1. Ճենաց սկիզբն ուստի է : — 2. Ո՞վ է չունելի եւ ինչ երեւելի գործք ունի : — 3. Ի՞նչպէս էին առջի թագաւորները : — 4. Եուի վայ ինչ կը պատճեփի : — 5. Ճենաստանի քայլայում ինչպէս սկսաւ : — 6. Ո՞վ է Չեւ : — 7. Առվանկ եւ իր յաջորդներն ինչպէս կառավարեցին : — 8. Ո՞վ է Լաոցէն ու Գոնֆուուցէն եւ ինչ է անոնց վարդապետութիւնը : — 9. Հիռնի՞նուի պետութիւնը ո՞ւր է :

1. Ասիայի արեւելեան ծայրը ուրիշ համատարած ու բազմամարդ տէրութիւն մը Հնդիկներէն յառաջ կը ծաղկէր : Աս տեղն ալ յառաջադոյն Աեւերը (Քամեանք) բռնած էին, բայց ետքէն Ճերմակները (Յարեթեանք) իրենց տեղւոյն քիչութեանը համար ֆոհին առաջնորդութեամբը արեւմուտքէն՝ լերանց վրայէն հոս գաղթելով սեւերը կէս մը խաղաղասէր հիւրերուն հետ միացան, կէս մ'ալ հարաւային կողմն ու կղզիները քաշուեցան :

2. Փոհի (Ճենաց նոն) նոր տէրութեան կարգկանոն դրաւ, մշակութիւն խոթեց աստղաբաշխութիւն ու գիր սորվեցուց : Իր երկրորդ յաջորդը Հոսանկդի : Կրնայ պետութեան երկրորդ հիմնադիրն ըստիլ : Ասոր նախորդին ատենը քանի մ'իշխաններ ապստարած բած ըլլալով՝ ասիկա պատերազմի զէնքերը հնարեց, պատերազմ ընել սորվեցուց, եւ գնաց զանոնք նուածեց : Աս եղաւ Ճենաց առջի պատերազմը : Ետքէն գեպ ի արեւելք արշաւելով մինչեւ ծով տիրեց : Տները, քաղաքներ շինեց, ու իր գեռ աստանդական ժողովուրդը բնակեցուց : Զանազան գիւտերով արուեստները ծաղկեցուց . կողմնացոյց մազնիսի գիւտն իրենն է, մետաղագործութիւնը խոթեց, գրամ կուխելու սկսաւ, ֆոհին նշանագիրները պակասաւոր ըլլալով՝ զանոնք ամբողջացուց ու ժամանակին գեպքերը դրել առւաւ : Տումարն ալ կարգի դնելով՝ Աինէացիք անոր ժամանակէն (2637) սկսան տարիներն համրել ամէն մէկ 60 տարին մէյ մէկ շրջան սեպելով : Անոր կինն ալ մետաքսագործութիւնը սորվեցուց :

3. Հոանկդիին իմաստուն ու բարի յաջորդներն ալ անոր ճամբուն վրայէն երթալով տէրութիւնը

շատ ծաղկեցուցին ու ժողովուրդը երջանկացուցին՝ անոնց ժամանակը Ճենաստան սպիտ գար մը կը վայելէր, երկիրը վեասակար անասուններէն մաքրուեցաւ, ճախինները չորցուեցան ու բազմաթիւ ջրանցքներ սկսան երկիրը ոռոգանել, զորոնք Ետո բանալ տուաւ, որովհետեւ իրեն ատենը ջերը երկիրը սղաղած էին (2297): Ետո ու Շուն ութիւնը երորդ ու իններորդ թագաւորները շատ բարի անուն ձգեցին, անանկ որ մինչեւ հիմա թագաւորներուն կը բարեմանղթեն, որ Եային կամ Շանին պէս ըլլան: Իրօք ալ անոնց վարչութիւնն աննմանելի է. ինամսու ու իմաստուն հայր մը որդիներն անանկ չիխնամեր, որչափ անոնք ժողովուրդը կը խնամէին: Կաեւ գիտութիւններուն ալ հոգ կը տանէին, եւ երկրաշափութիւնն ու աստղաբաշխութիւնն այնչափ յառաջ տարին, որ 10երորդ թագաւորը Եու՝ Ճենաստանի աշխարհացոյց տախտակ մը պղնձի վրայ փորել տուաւ:

4. Եու որպէս զի հասարակաց պիտպքը աղէկ կարենայ հոգաւ, թղյլ տուաւ, որ ամէն մարդ ամէն տտեն իր խնդիրըն իրեն առջեւն հանէ: Ասկեց զատ իր պալատին դրան առջեւը երեք տախտակ կախեց որ իւրաքանչիւր ոք եղած անկարգութիւնները զրան նշանակէ, եւ որպէս զի կարեւոր գործքերը յապաղում չկրեն՝ փող մ'ու զանգակ մ'ալ անոնց քովը դրաւ, որ եթէ կրօնական ստիպողական խնդիր մը կայ նէ փողը զարնուի, իսկ եթէ քաղաքական՝ զանգակը: Բարի թագաւորը զանգակէն կանչուելով՝ անգամ մը երկու հեղ սեղանէն ստիպուեր է ելլել եւ ուրիշ անգամ մ'ալ երեք հեղ բաղնիքէն: Բրինձի օղին իրեն ժամանակը գտնուելով՝ հարսողը երկրէն սպասորեց, սակայն անոր գործածութիւնը, որն որ աէրութեան այնչափ վեաները պիտի տար, վրցաւ խափանել:

5. Տասր սքանչելի նահապետներէն ետքը թագաւորութիւնը ժառանգական ըլլալով (2207) կարգ մ'անովիտան, շուայտ ու հարստահարիչ թագաւորներ ելան, որոնց հոգը պարզապէս իրեց ցանկութիւններն յագեցընել էր, եւ ժողովուրդը ծանր ծանր տուըքերով կը կեղեքէին: Ասով իրենց հարստութեան կործանումը յառաջ բերին, որովհետեւ Զենկ-թանկ քաջ զօրավարը վերջի Հիանկեան անաւակ թագաւորին վրայ ելլելով զինքն իր 30,000 հարձերովը ծովէն անդին վորնաց եւ Շանկ հարստութիւնը հիմնեց (1766) որն որ առջինէն աւելի անպիտան իշխաններ ունենալով վեց դարէ ետքը Ցեւ հարստութեան տեղի տալու ստիպուեցաւ (1122): Շանկ հարստութեան կոր-

ծանման գլխաւոր պատճառը Չեւ վերջի թագաւորն եղաւ իրեն վեղխութեամբն ու անգթութիւններով:

6. Չեւ հսկայ մէկն էր բայց կանանց գերի եղած, եւ զանոնք յագեցնելու համար ժողովուրդը սասափիկ կը հարստահարէր: Ասով ժողովրդեան ատելի եղաւ անկեց շատ անգամ թշնամնք կը կրէր: Չեւ ուզեց վուէժն առնուլ ու տեսակ տեսակ տաննանարաններ հնարեց, ի մէջ այլց մնամէջ մետաղէ սին մը, որուն մէջ կրակ կը վառուէր եւ գուրսը ճարպ կը ծեփուէր. թշնամանողն աս սիւնը պիտի գրէր ու այրելով մոռնէր: Անգամ մը առողջներու վրայ քալողներ տեսնելով՝ ոտուընին կարել տուաւ, որպէս զի աւեսնէ թէ ցուրտը սոկրի վրայ ինչ ազգեցութիւն կ'ընէ: Գեղացիները, որոնք անոր որսերէն իրենց արաւերուն աւրուելուն վրայ կը գանգատէին՝ մահուամբ կը պատժուէին: Անգամ մը մ.ծ պաշտօնեաց մը իր հաւատարմութիւնը յայսանելին ետեւ անօր ընթացքին վրայ արտնջալով՝ բռնաւորը պաղութեամբ զինքը նետով մեռցուց ու սիրոը հանեց, որ տեսնէ հաւատարիմ սիրոն ինչպէս կ'ըւլսց: Ասոնց նման անհամար ուրիշ գործքեր ունի: Ասոր հարրա տահարութիւններէն ու անչափ տուըրերէն ազատելու համար շատերը Եարօն կղզին գաղթեցին (1130): Վու-Վանկ առաքին կուսակալը շատ ջանաց անզիստան թագաւորը զդաստացընելու եւ ազաչեց որ մետաղէ սիւնը վերցուի, սակայն ասօր համար ինք բանտ մտաւ, եւ միայն իր որդւոյն աշխատութեամբն ու կաշառքով կրցաւ ազատիլ: Վու-Վանկ բանտէն ազատելուն պէս իշխաններէն թագաւոր ընտրուեցաւ, եւ շանկեան հրէլը յուսահատած ինք զինք իր պալատին մէջ այրեց:

7. Վու-Վանկ Ցեւ հարստութեան հիմնիչն (ինչպէս նաեւ իր երկու յաջորդները) իմաստութեամբ ու խաղաղութեամբ կառավարեց, բայց ժողովուրդը շահիլ ուզելով աղնուականաց թիւն ու արտօնութիւնները շատցուց եւ արդէն բազմաթիւ իշխանութեանց վրայ ուրիշ 71 նոր ալ աւելցուց: Ասի տէրութեամն կործանմանն պատճառ եղաւ: Որովհետեւ իրմէ ետքը տկար ու անպիտան թագաւորներ գալով եւ արքունեաց մէջ կրիսները պակաս չըլսալով՝ արտօնացեալ ազնուականք թագաւորական իշխանութիւնը շատ ամփոփեցին, եւ Մոնկոլայ յարձակումներէն նրա պաստաւորուած իրենք զիրենք բոլորավին անկախ ըրին, այնպէս որ վերջի ատենները թագաւորը միայն 7 քաղաք ունէր: Իսկ Ցենաստան բազմաթիւ մանր տէրութիւններու բաժնուեցաւ, որոնք անդադար իւրարու գէմ կը կրուէին եւ իրար նուածելու կը ջանային: Իշխանաց անբնդհատ կռիւներն, անօնց անհաւատարմութիւնը, գաւաճանութիւններն ու բրոնաւորութիւնները ժողովրդեան բարուց վրայ շատ գէշ ազդեցութիւն ըրին, ու բարքը բոլորովին ապա-

կանեցին. ալ տէրութեան մէջ առաքինութիւն չմը-
նաց : Ամենէն մեծ ոճիրներն անպատիժ կը գործուե-
ին : Ամէնքը ձեռքերնին զէնք առած՝ թշնամին պատ-
ժելու եւ կրած զրկանքին վրէմն առնելու կը նայէին :
Աս անտէրընչութեան ատեն նոյն իսկ կրօնը եղծաւ
եւ Գոհիին պարզ միաստուածութիւնը բազմաստուա-
ծութեան փոխուեցաւ : Լաոցէ ու Գոնֆուցէ երկու
երեւելի ու գրեթէ ժամանակակից աստղները շատ
ջանացին փիլիսոփայութեամբ ժամանակին չարեաց
դարման տանելու եւ անձնական կրից կրակը բանաւո-
րութեամբ մարելու, սակայն իրենց աշխատութեան
պատղն իրենց ժամանակը չկրցան տեսնել :

8. Նըբամիտ Լաոցէն (Ճն. 604 Ք. Յ.) հաստատուն սկիզբ
մը դնելով կ'ուզէր իր ազգին միտքն ու զգածումն ուղղել : Աս
է գերազոյն միտքը սկիզբն, որն որ աննիւթ է, ամէն
բանի արարիչ եւ ամէն իրաց վախճան : Գերազոյն մոքէն բխած
են մարդկային հոգիները . ուստի պէտք են մարմնաւոր ցան-
կութիւնները զսպելով, սուրբ վարուք ու մատածութեամբ անոր
հետ նորէն միանալու ջանալ : Ասոր համար իր աշկերտներն ալ ըստ
մեծի մասին ճգնաւորական կեանք մը կ'անցընէին : Սակայն իր
ամենաստուածեան վարդապետութիւնը շատ բարձր գրած ըլ-
լալով՝ ժողովրդեան մէջ շատ մուտ չգտաւ : Ասոր հակառակ
Գոնֆուցէն (Ճն. 551 Ք. Յ.) պարզ ու ժողովրդեան բերմանը
համեմատ գրելով առ հասարակ ընդունելի եղաւ : Որչափ որ
Լաոցէին վարդապետութիւնը զուտ նկատողական էր, այնչափ
ալ Գոնֆուցէինը զուտ գործնական էր, այնպէս որ անդիի
ոչխարհքի վրայ ամենեւին չիխօսիր, հոգւոյ անմահութեան վրայ
միշտակութիւն չ'ըներ, հապա միայն գերազոյն միտք մը կը
դնէ, որն որ աշխարհքը կը կառավարէ, եւ աս միտքը մարդկան
վրայ բաժնուած է, անոր համար ընդհանուր ժողովրդեան համ-
քը Աստուծոյ կամքն է կ'ըսէ : Վակէց զատ հոգիներու պաշտօն
մ'ալ ունի : Իր զրած հինդ գիրքերուն մէջ, որոնք սուրբ հա-
մարուած են, թագաւորին, իշխանաց, քաջաքացեաց, ծնողաց ու
որդւոց պարտքերը կը սորվեցընէ ամենէն ընական առաքինու-
թիւններն ու խելք պահանջերով : Իր հաստատած կրօնը քա-
ղաքական կամ աշբութեան կրօն մնն է, զորն որ ընդունելի
ընելու համար կ'ըսէր որ Գոհիին ու միւս նախահարց կրօնն
ըլլայ, զորն որ ինք վերջի ապականութիւններէն զոտած է : Թէ-
պէտ ինք իր ժամանակն իր վախճանին չկրցաւ համնիւ սակայն
կամաց կամաց այնպիսի ընդունելութիւն ու տարածութիւն
գտաւ, որ եսքէն աստուածային պաշտօն ալ ընդունեցաւ :

9. Տէրութեան ներքին խառնակութիւնը շատ
կը սաստկացընէին արեւմտեան բարբարոս աղդերը
(Գուրանեանք) : Ասոնք Յաքսարտէս գետէն ու Քի-
ունլուն լեռներէն վեր Առկա գետէն մինչեւ խաղա-
ղական Ավիշանոս բոլոր Ասիայի մէջ տարածուած եւ
Հիոնկւու հզօրպետութիւն մը կանգնած էին . բայց

միշտ աւազակութեամբ կ'ապրէին, ու ինչպէս մէկալ դրայի տէրութիւններուն վրայ, անանկ ճենաստան՝ տաջի 10 թագաւորներուն ատենէն սկսած էին ասպատակութիւնները ընելու, բայց առ ատենները ճենական տէրութեան ներքին տկարութիւնը տեսնելով տւելի յաճախեցին, կողմնակցութեանց կողմը բոնելով տէրութեան քայքայման օգնեցին եւ երկրէն մաս մ'ալ տուին :

Յօդոհած Բ.

1. Ճենաստան ինչպէս նորէն միացաւ. Հսկայագործ պատն ինչո՞ւ շինուեցաւ: — 2. Ըստհանկդի ինչպէս վարուեցաւ դիտնոց հետո: — 3. Հոն հարստութիւնը ինչպէս գահը ելաւ: — 4. Լիու-Բանկ ինչպէս կառավարեց: — 5. Հոն հարստութեան տոկ ճենաստան ինչ յառաջադիմութիւն ունեցաւ: ովէ Առողի: — 6. Հանեսան տէրութիւնը միշտ նոյն բարձրութեան մէջ մնաց:

1. **Ճենաստանի անտէրընչութեան ատեն եօթը** իշխաններ զօրանալով մէկալները նուաճեցին եւ սկսան իրարու դէմ կոռուիլ կայսրական գահն ելլելու համար: Ասոնց մէջէն Զին նահանգին կուսակալը Շառնկ ամենէն զօրաւորը գտնուելով՝ վերջի հարստութեան ստուերական թագաւորութեան վերջ տուաւ, եւ ինք զինք թագաւոր անուանեց (256): Բայց միւս իշխանները դեռ անկախ մնացին: Շառնկին Շիոհանկդի որդւոյն բոլոր հոգը տէրութիւնը նորէն միացընելէր, որուն առջեւն տոննելու համար՝ իշխանները մէկտեղ միաբանելով անոր դէմ բանակ մը խաւրեցին, բայց Շիոհանկդի կէս մը խարեւութեամբ կէս մ'ալ կաշառքով բանակը հեռացուց. եւ որովհետեւ իր զօրքը Հոնաց կամ Մոնկոլաց յարձակումներուն պատճառաւը սահմաններու վրայ կեցրնելու ստիպուած էր, զանոնք իր վախճանին գործածել կարենալու համար հիւսիսային սահմանին վրայ հսկայագործ պատ մը քաշեց, որն որ 1000 աշխարհագրական մղոն երկայնութիւն ունի եւ աշխարհքիս հրաշալերներէն մէկնէ: Շիոհանկդի պատը լմբնցընելուն պէս ամբարտաւան իշխաններուն վրայ յարձակեցաւ եւ իր բախտէն առաջնորդուած քիչ ժամանակուան մէջ զանոնք ալ նուաճեց ու Ճենաստանը նորէն միացուց (221 Ք. Յ.): Եւ որպէս զի մեծամեծաց ու ազնուականաց զօրու-

թիւնը կոտրե, երկրին նոր բաժանում մ'ըրաւ, եւ կենդրնական կառավարութիւն մը դրաւ, որուն մէջ քաջ զինուորականները կը գործածէր:

2. Գոնիֆուցեանք աս ատենները բոլոր տէրութեան մէջ տարածուած էին եւ երեւելի պաշտօն ներն իրենք կը կատարէին. հիմա տեսնելով որ զինուորականներն իրենց անզն առին, զայրացան ու ժողովուրդը նորաձեւութեանց գէմ սկսան գրգռել: Շխոհանկդի աբգէն Գոնիֆուցեանց թշնամի պաշտօնէէ մը առաջնորդուած ըլլալով անոնց գէմ հալածանք մը հանեց եւ հրաման տուաւ, որ անոնց աղանդին բոլոր գիրքերն այրուին. շատ Գոնիֆուցեաններ որոնք իրենց վարդապետութեան վրայ յամառ կեցան մահուամբ պատժուեցան: Ասանկ Շխոհանկդի զամէնքը խիստ հպատակութեան մէջ բռնեց:

3. Ճենաստանի նոր հաստատուած միութիւնը նորէն քայքայելու վտանգի մէջ էր, եթէ ուրիշ զօրաւոր իշխան մ'անոր առջեւը չառնուր. որովհետեւ Շխոհանկդիին մահուրնէն ետքը (210) ներքինիք կառավարութիւնը ձեռքերնին առնելու համար անոր պղտիկ որդին թագաւորեցուցին, եւ սկսան ամէն տէսակ հարստահարութիւններ ընել: Զինուորականք այնպիսի կառավարութեան մը չուզեցին հնազանդիլ, եւ Վիու-Բանկ զօրավարը ներքինեաց վրայ ելլալով անոնց յաղթեց, ինք գահ ելաւ եւ մէկալ ապստամբած իշխաններն ալ նուածելով գարձեալ միութիւնը հաստատեց:

4. ան հարստութիւնը, որն որ Վիու-Բանկով սկսաւ (206 ք. Յ. — 263 ք. Ե.) Ճենաստանը թէ տարածութեան կողմանէ եւ թէ ներքին յառաջադիմութեան կողմանէ վերջին ծագը հասցուց, անանկ որ Սինէացիք անկէց մինչեւ հիմա միայն ստացածնին պահելու եւ ոչ թէ աւելցրնելու կը նային: Վիու-Բանկ մեծ գժուարութեամբ հակառակորդներուն յաղթելով ու խստութեամբ կառկածաւոր անձինք մէջտեղաց վերցրնելով տէրութեան հաստատուն միութիւն մը տալէն ետեւ, թէպէտ եւ ինք անուս մէկն էր, գիտութեանց ալ պաշտպան կենալը խոհեմութիւն համարեցաւ: Ուստի ամէն կուսակալներուն հրաման

խաւրեց, որ բոլոր գիտուններն իրեն խաւրեն եւ աշնացմավ իր պալատին մէջը ձեմարան մը կազմեց։ Ինքով զեղեց Հիսոնկանուի պետութիւնը նուածելու փորձ մ'ընել, բայց չարաշար յաղթուեցաւ։

5. Ե իու-Բանկին առջի յաջորդները թէպէտ եւ տկար իշխաններ էին, եւ Հիսոնկանուի թագաւորներէն շատ կրեցին, սակայն անոնց ատենը գիտութիւններն ու արուեստները շատ յառաջ գացին եւ անանկ գիւտեր ըրբն, որոնք Ներոպայի մէջ հազիւ 1500 տարի ետքը կրկնուեցան։ Թաւզթու ու վրձին շինելը իրենց ժամանակը սկսուեցաւ։ Ասոնք ետեւէ եղան Շխահանկդիին այրել տուած գիրքերը նորէն գանելու ու ժողվելու, բայց շատերուն միայն հատակուորները գտնուեցան։ Ընթերցողական այնչափ տարածուեցաւ, որ գիրքը օրինակելը գժուար ըլլարով տպագրութեան գիւտին գիմեցին, որն որ եղաւ վուդիին ժամանակը։ Առջի (140—87 ք. Յ.) Հան հարստութեան հինգերորդ վեհապետն է, որուն երկայն կառավարութիւնը ճենական պատմութեան մէջ ամենէն փառաւորն է։ Ասիկա առատաձեռնութեամբ գիտութիւնները վերջի ծագը հասցընելէն զատ, որուն համար իմաստոց ամենէն մեծ գովեստներու արժանի եղած է, աշխարհակալութեան ալ ետեւէ եղաւ։ Նախ զօրավար մը խաւրեց, որն որ Միջին Ասիան մինչեւ Կասպից ծով պտրուեցաւ ու Պարթեւաց եւ Հռոմայեցոց վրայ տեղեկութիւն ունեցաւ եւ ետքէն Հընդկաստան ալ գնաց։ Ան ժամանակէն Ճենաստան ան ազգաց հետ միշտ հաղորդակցութեան մէջ եղած է։ Լուսեսութիւնը առանց հետեւութեան չմնաց։ Տէրութիւնը ներքուստ հաստատուն միութիւն մ'ունենալով՝ իր զօրավարները արեւմուտք խաւրեց, որոնք յաղթանակաւ մինչեւ Գանգէս ու Յաքսարտէս գետերը արշաւեցին։ Միջին Ասիայի Հոները կամ Մոնկուները ինչպէս նաև Հնդկաստանի մէկ մասը նուածեցին։ Իր յաջորդներն ալ աս աշխարհակալութիւնը յառաջ տամնելով՝ Հիսոնկանուին պետութիւնը կործանեցին, Կասպից ծովն իրենց արեւմուեան սահմանն ըրին, ուստի Պարթեւք ոկտան Հռոմայեցոց (Տրայանոսի) դէմ իրենցմէ օգնութիւն խնդրել, եւ Հռոմայեցիք ալ

(Անտոնիոս Պիոս⁵) Ճենաստան դեսպան խաւրեցին
(166 Ք. Ե.):

Աս ժամանակներս Հնդկաստանի բուդայեան կրօնը քօ
անունով Ճենաստան մատա եւ շուտով մեծ տարածութիւն գտաւ:

6. Ճենաստանի այնչափ տարածութիւնը եր-
կայն տեւողութիւն չունեցաւ: Քրիստոնէն ետքը եր-
կրորդ դարուն վերջերը կառավարութիւնը նորէն ներ-
քինեաց ձեռքն անցաւ ու ապստամբութիւնները եւ
տէրութեան քայքայումը նորէն սկսաւ: Ասով Հանք
կամ Մանկոլը ոտք ելան իրենց երկիրներն ու տէրու-
թիւնը նորէն ետ առին ու Ճենաստանէն ալ հիւսի-
սային կողմը մեծկակ գաւառ մը գրաւեցին: Իսկ մնա-
ցած Ճենաստանը երկու անկախ թագաւորութիւն-
ներու բաժնուեցաւ, որոնց վրայ զանազան հարստու-
թիւներ առանց մեծ իշխանութեան տիրեցին, մինչեւ
որ Ղերորդ դարուն մէջ Դանկ հարստութիւնը Ճենաս-
տանը նորէն միացուց:

Գ Լ Ո Ւ Խ Գ.

ԲԱԲԵԼԱՑԻՔ ՈՒ ԱՍՈՐԵՍՏԱՆԵԱՑՔ

Յօդուած Ա.

1. Բաբելական ու Ախուէական պետութեանց վրայ ինչ տեղեկութիւն
ունինք: — 2. Բաբելոնի պետութիւնը ով կանգնեց, ինչ յառաջադի-
մութիւն ունեցաւ: — 3. Ի՞նչ էր Բաբելացւոց կրօնը: — 4. Ասորես-
տանեաց պետութիւնն ինչպէս կանգնուեցաւ: — 5. Կինոսի ու Շամի-
րամոց վրայ ինչ կը պատճռուի: — 6. Ի՞նչ պատճռուած ու որուն ձեռ-
քով Կինոսի պետութիւնը կործանեցաւ:

1. Արեւմտեան Ասիայի մէջ ամենէն հին ու
ամենէն Հզօր պետութիւնները Բաբելացւոցն ու Ասո-
րեստանեացը եղան, որոնց պատմութիւնը մեզի շատ
անյայտ է, որովհետեւ աղքիրները չունինք: Թէպէտ
եւ Բերոսսոս Քաղղէացի քուրմը յիշատակարաններէն
ժողվելով իր հայրենեաց պատմութիւնն աւանդած
է, սակայն անկէց քանի մը հասակստորներ միայն
մնացած են. Ա. Գրոց մէջ եղած յիշատակութիւն-
ները շատ պատուակրեն են բայց քիչ. իսկ Յունաց
(Հերոդոտոսին ու Կաեսիասին) պատմածները առաս-
պելախառն ու պակասաւոր: Գուցէ նոր գտնուած Կի-

նուեի ու բաբելոնի աւերակները պատմութիւնը ամբողջացրնեն եւ աւելի պայծառ լցո մը տան։ Մինչեւ հիմակ ասոնց վրայ պատմուած պատմութիւնները ստուգութեան ապահովութիւն չունին։ կրնայ ըստուիլ որ, ըստ մեծի մասին չնշին հատակոտորներէ շինուած մակաբերութիւններ են։

2. Գրեթե բոլոր միջին Ասիայի մէջ Սեմի սերունդները տարածուած էին եւ հովուութեամբ կ'ապրէին, բայց շատ տեղեր քամեանք ու Յաբեթեանք դաղթելով երկրին տէրն իրենք եղան։ Ասանկ ալ ներբովթ՝ Քամին թոռոր, որն որ հսկայ եւ որսորդ էր առաջի Տեառն, իր ցեղակիցներովը Պարսից ծոցին քովին ելլելով գէպ ի Հիւսիս Եփրատ ու Տիգրիս գետերուն մէջն եղած Սենաար դաշտին մէջ եկաւ բնակեցաւ, բաբելոն քաղքին տիրեց ու բաբելական պետութիւնը կանգնեց, որն որ Արեաց, Հնդկաց, Արաբացւոց ու Եգիպտացւոց մէջ տեղը գտնուելով ու անոնց վաճառականութեան կենդրուն ըլլալով շատ շուտով ծաղկեցաւ, ու հարստցաւ եւ արուեստից ու գիտութեանց մէջ, մանաւանդ աստղաբաշխութեան մէջ շատ յառաջացաւ։ Սակայն ան հարստութենէն մանաւանդ Քամեանց վարի կրօնովը բաբելացիք այնչափ մեղկացան որ իրենց անկախութիւնը չկրցան նախանձու դրացիներուն գէմ պաշտպանել եւ հետզետէ Արեաց, Արաբացւոց ու Ասորեստանեաց տակ ինկան եւ ետքիններուն 520 տարի ծառայելէն ետեւ վերջապէս նորէն անկախութիւննին ձեռք բերին ու ետքէն համաշխարհական պետութիւն մը կանգնեցին։

3. Բաբելացւոց կրօնը աստղանշմարական կրօն մըն էր, այս ինքն մէծ աստղներն ու անոնցմավ եւուան ելած բնութեան զօրութիւնները կը պաշտէին։ Ի՞ւ կամ Բահաղը (Տէր), որն որ անոնց գլխաւոր աստղաւութիւնն էր, նոյն իսկ արեւն էր, ու ընդ համապատճենութեան զօրութիւնը կ'երեւցընէր։ Ասք քննի դրուած էր իգական աստուածութիւն Ապոլլոն Բահաղատիս (Տիրուհի կամ Տիկին) անունով որն որ բերքաւոր կամ յլութեան ընդունակ երկիրը որ ներկայացընէր, ու վարի արարուղութիւններով Ապաշտուէր։ Շատ համբաւաւոր ու հրաշալի էր Բաբելոնի մէջ շե-

Նուած Բելայ Հսկայագործ մեջեանը, որն որ 625 ոտք
բարձր էր ու 8 վրայէ վրայ շինուած քանդակներով
զարդարուն աշտարակներէ կը բաղկանար։ Խրաքան-
չիւր աշտարակ մէջ մէկ մոլորակի ընծայուած էր, եւ
ամենէն վերինին մէջ՝ բէլ այսինքն արեւը կը բնակէր։
Ճոն դրուած էր Բելին գահը ու ոսկի ուղաններ, ա-
թուներ, բայց առանց կոռոքի։ Անոր վրայէն քուր-
մերը կամ մոգերը, որոնք Քաղցեացի էին, աստղա-
բաշխական դիտովութիւններ կ'ընէին, ու աստեղաց
դիրքերէն ու շարժումներէն կը գուշակէին։ Ասկէց
Քաղցեացի կամ Քաւդիա բարը աստղանշմար ալ
մկան նշանակել։ Հրաշակերտ աշտարակի, որն որ
հաւանականաբար Ա. Գրաց պատմած Բարելոնի աշ-
տարակն է, շատ դարեր ժամանակին ժանեաց դէմ
դիմացաւ եւ մինչեւ հիմա չորս վարի աշտարակները
գեռ փլատակներու տակ կեցած են։

4. Երբ որ 'Ներովով' Բարելոնի մէջ տիրապե-
տեց՝ Աեմի որդին Ասուր անկէց ելլելով՝ հիւսիսային
կողմը Տիգրիս գետին քովնինուէ քաղաքը շինեց, ուստի
մկան Ասորեստանեացց պետութիւնը։ Ասիկա դիտու-
թեանց կողմանէ Բարելոնի յառաջադիմութիւնը չու-
նեցաւ, բայց անոր տեղ իր զինուորական զօրութիւնը
պարզեց որով Նինոս եւ Շամիրամ պետութիւնը Եզիդի-
տոսէն, Արարիայէն եւ Պարսից ծովէն մինչեւ Սեւ ծովի
ու Ռվասա գետն, եւ Միջերկրական ծովէն մինչեւ Ին-
դոս գետը տարածեցին (2000)։

5. 'Նինոս' Ասորեստանեաց իշխանը պատերազմակը
ըլլալով՝ շատ զօրք ժողվեց, պատերազմի կրթեց եւ Արարաց-
ւոց հետ Նիզակակցելով՝ Բարելացւոց վրայ գնաց, անոնց դիւ-
րաւ յաղթեց ու թագաւորնին մեռցուց, Անկէց չայաստան
պնդաւ, բայց անոր իշխանը Արամ՝ պարզեւներով դիմացն ել-
լալով՝ Նինոս զինքն իրեն բարեկամ ու Նիզակակից ըրաւ, եւ
անոր զօրքովը գնաց Մարաստանը նուածեց։ Աս յաջողութիւն-
ներէն դրդուած 'Նինոս ուզեց բոլոր արեւմսեան Ասիայի տի-
րել, եւ իրօր 17 տարւան մէջ Միջերկրական ծովէն մինչեւ
Պարսից ու Կասապից ծովն եղած բոլոր ազգերն հպատակեցուց
միայն Բակորիացիք անոր զինուցն ընդդիմացան, ու զինքն իրենց
երկրէն վարչուեցին։ 'Նինոս առ ժամանակ մը արշաւանկը ձգե-
լով՝ երկիրը դարձաւ ու Նինուէն մեծցուց, յաղթ պարիսպնե-
րով պատեց, եւ եաքէն մեծատարած պետութենէն անհամար
զօրք ժողվելով՝ երկրորդ անգամ Բակորիացւոց վրայ գնաց։
Ի սկզբան՝ նորէն յաղթուեցաւ եւ շատ մարդ կորսնցուց, բայց
ետքէն իր բազմութեամբն անոնց յաղթեց, ու Բակորա մայ-
րաքաղաքնին պաշարեց։ Քաղքին ամրութիւնն ու Արեաց քա-

Ծութիւնը պաշարում մը շատ երկնցոց, շատ յարձակումն ու ամէն տեսակ հնարքներ պարագ ելան, մինչեւ որ Շամբարամ՝ զօրավարի մը կինը յարձակման յատակագիծ մը հանելով՝ վերջապէս քաղաքին առնուեցաւ, որով թակտիին այ նուաճուեցաւ: Ենոսո կնոջը իմաստութեան վրայ զարմացած, զինքն իրեն կին առաւ եւ քիչ մը եռքը մեռնելով իրեն յաջորդ թողուց:

Զքոյց մը կը պատմէ թէ Նամիրամ Նինոսէն խնդրած
ըլլայ որ տէրութիւնը 5 օր իրեն յանձնուի, եւ ան 5 օրուան
մէջ ամէն մարդ նոյն իսկ Նինոս իրեն հնազանդի. Նինոս ալ աս
խնդրուածքին վկանելլով՝ Նամիրամ ան հինգ օրուան մէջ դնի-
նոս մեռցնել տուած ըլլայ, որպէս զի աղուն անշափահասու-
թեան ատեն կառավարութեան սանձերը ինք ձեռքն առնեւ:
Արիշ զոյց մ' ալ կ' բաէ թէ Նինոս Նամիրամայ անկարդ կեանքը
տեսնելով՝ Կրետէ փախած ըլլայ կառավարութիւնը Նամիրա-
մայ թող տալով: Իսկ Նամիրամայ ծնունդը՝ զոյցները զարմա-
նալի եղանակաւ եղած կը պատմեն: Ասիկա՛ ըստ անոնց՝ Ասո-
րեստանացւոց Դերկեդոյ դիցուհիէն Ասկաղոն քաղաքը ծնած
ու լեռանց վրայ նետուած է: Հոն աղաւնիները զինքը կը կերա-
կը ին ու ետքէն հովիւներէն մէկը զինքը գտնելով քովին
ու Նամիրամ (Աղուներեր) անուանեց:

Մեծագործ ու պատերազմաներ Շամիրամ՝, իր աշխարհական էրիքը ամեն կողմանը գերազանցել ուզելով Բարեկայն քաղաքը մեծցուց հաստ ու երկնաբերձ պարիսպներով պատեց, աշտարակներով ամրացուց եւ մեծագործ պալատներով, գեղեցիկ կամուրջներով ու բարձր բուրգերով զարդարեց, որնոց համար Հայուսատանի լեռներէն յաղթ քարեր բերել կու ասր: Եփրատ ու Տիգրիս գետերովն վրայ ուրիշ շատ քաղաքներ ալ լինելին ետեւ մեծ բանակաւ մը սկսաւ բոլոր պետութեանը մէջ պտղութիւն եւ ամէն աեղ օգտակար ու մեծագործ շինութիւններով իր անունը անմահցուց: Հայուսատանի մէջ ալ Ա ան Ընի մօտ Շամիրամակերտ անունով փառաւոր ու անառիկ ամարանց մը շնած, ու ճամբաներով երկիրը շնչնցուցած է: Բայց իր վաւաշ բարբով՝ ինչպէս ուրիշ տեղեր՝ անանկ ալ Հայուսատանի մէջ խոռոչութիւններու պատճառ եղաւ: Հնաւեղի Արայ նաև Հապեատին գեղցիցութեանը զարնուելավ՝ ուզեց զանի իրեն առնուլ որուն զբաստ նահաւելու ընդդիմանալով՝ պատերազմ բացուեցաւ. Արան ինկաւ ու Հայուսատան ալ Ասորեստանցւոց Ծոյն առակ նուաճուեցաւ: Անկեց Ափրիկէ ալ անցաւ ու Եգիպտոսի ու Եթովպիայի տիրեց: Բայց իր պատերազմանէր զիածածոնքը չատացաւ. Լսելով որ Հնդիկը աշխարհիս ամենէն մեծ ու հզօր ժաղովուրդն են եւ երկիրնեն ամենէն գեղցիկը՝ միուրը դրաւ զանոնք իր իշխանութեանը տակ առնելու: Բոլոր պետութենէն Յ միլիոն հետեւակ զօրը, 500,000 ձիաւոր եւ 100,000 պատերազմական կառքեր առած Բակտրիայէն գեպի ի Հնդկաստան արշաւեց: Իրեն հետ կ'ընկերանար ծովուն վրայէն 2000 նաւով հզօր նաւատորմիզ մ'ալ: Առջի պատերազմը Խոդոս գետին վրայ եղաւ որուն մէջ Հնդիկը չարաշար յաղթուեցան: Ան առեն Շամիրամ դետին վրայ մեծ կամուրջ մը ձգեց, բոլոր զօլքովն անդին անցաւ, եւ շնչած բազմաթիւ շինծու փիղերովը հնդիկ զօրաց մէջ մեծ շփոթութիւն ձգեց ու երկրորդ ցամաքի վրայ ճակատն ալ վասարեցաւ: Բայց հնդիկ թագաւորը լորը նորէն ճակատեցուց եւ ինք անձամբ Շամիրամյ վրայ յարձակեցաւ ու զննքը վիրաւորեց. փիղերուն ստութիւնն ալ իմանալով անոնց վրայ ինկաւ, զանոնք շփոթեց որով Ասորեստանեայք մեծ ճեպով փախչերու սկսան ու իրար կոխվրուած-

լով շատ մարդ կորսնցուցին։ Հնդիկք ետեւնէն ինկան եւ մինչեւ գետը զանոնք հալածեցին, բայց Շամիրամ իր զօրքն անցը- նելէն ետեւ կամուրջը փլցընելով հետամտութիւնը խափանեց եւ գերեփոխութիւն ընելով տեղը դարձաւ, ուր իմաստու- թեամբ կառավարեց։ Ետքէն ուզելով դից կարգն անցնիլ ինք զինք աներեւոյթ ըրաւ, Ասորեստանեայք ալ զինք Ազաւաւոյ կերպարանքով սկսան պաշտել, ինչպէս 'Նինոսն ալ յառաջա- գոյն աստուածացուցած էին։

Ասոնկ կը պատմէ Կտեսիաս յոյն պատմագիրը. միւս պատմագիրները՝ քիչ մը տարբեր, իսկ նոր քննիչները 'Նինոսին ու Շամիրամայ գոյութեանը վրայ կը տարակուսին, թէպէտ եւ Ասորեստանեայց ըրած աշխարհակալութիւններն ու մեծագոր- ծութիւնները չեն ուրանար։ 'Նինոս ու Շամիրամ' Ասորեստանց- ւոց երկու աստուածութիւններ են կ'ըսեն, որուն քուրմերը կամ կողմնակիցները յաջորդաբար վերին իշխանութիւն առած եւ աս աշխարհակալութիւններն ըրած են։

6. Ասորեստանեայց աշխարհակալութեան հո- գին 100 տարի միայն տեւած կ'երեւայ, որովհետեւ երկու աշխարհակալ լծակիցներէն ետքը անոնց որդին Նինուաս իր անձին դիւրութեան միայն նայեցաւ. ինք զինք յապահովընելու համար 'Նինուէի մէջ զօ- րաւոր բանակ մը ժողվեց 400,000 զօրքով, որն որ ամէն տարի կը փոխուեր, եւ անկէց ետքը ինք իր պալատին մէջ քաշուած կառավարութիւնը պաշտօնէից ձեռքն յանձնեց։ 'Եսին ճամբուն վրայէն գացին անոր երեսուն յաջորդներն ալ, անոր համար պետութիւնը շատ տկարացաւ եւ Եղիպատացւոց Սեսոստրին աշխարհակա- լութեանցը դիւրին աւար մ'եղաւ։ Եղիպատացւոց զօ- րութիւնը շուտապ կոտրեցաւ, եւ Ասորեստանցիք նորէն անկախութիւն ստացան, բայց առջի միութիւնն ու զօ- րութիւնը չկրցան ձեռք բերել, որովհետեւ շատ ազ- գեր անկէց ետեւ իրենց սեփական ինքնագլուխ տէրու- թիւններ կանգնեցին, առանց 'Նինուէի մէջ նստած թագաւորին վրայ հոգ ընելու։ Հըեայք Պաղետափինի տիրեցին, որոնց քավը ետքէն Ասորիք ալ տէրութիւն մը կանգնեցին. Փիւնիկեցիք անկախ եղան եւ երբոր Յոյնք Տրովագայի վրայ արշաւեցին՝ 'Նինուէի թա- գաւորը չկրցաւ նոյն քաղքին կործ անման դէմ դնել, մանաւանդ թէ Սարգից կուսական ալ ապստամբե- լով։ Վիւգայւոց անկախ պետութիւնը կանգնեց, որն որ Փոքր Ասիայի մեծ մասին վրայ կը տարածուեր։ Վերջապէս Մարաց Վարեակէս զօրավարը երեսներորդ՝ Սարդանաբաղ թագաւորին թուլամորթութիւնը տես-

նելով՝ Բաբելոնի Բեղիսիս զօրավարին հետ միացած՝ Արաբացիներն ալ օդնութեան առած գնաց Նինուէն պաշարեց : Արդանաբաղ ուրիշ ազգերէն քովն եղած զօքը վրան ելաւ ու երեք անգամ ապստամբներուն յաղթեց, անանկ որ Վարբակես յուսահատեցաւ, բայց Բեղիսիսէն յորդորուած նոր փորձ մ'ըրաւ . Նինուէի հապտակ ազգերուն ազատութիւն (ինչպէս Հայոց Պարոյր կուսակալին ալ թագաւորութիւն) խոստացաւ եթէ իրեն հետ միանալու ըլլան, եւ անոնցմով նորէն գնաց Նինուէի զօրաց վրայ, զանոնք խորտակեց ու քաղաքը պաշարեց : Պարիսպներուն ամրութեանը պատճառաւ պաշարումը երեք տարի տեւեց մինչեւ որ Եփրատ գետը բարձրանալով պարիսպներուն մէկ մասը փլցուց եւ պաշարողներն անկեց ներս յարձակեցան : Կնատած թագաւորն ալ յուսահատելով՝ իր բոլոր կիւներն ու ծառաները քովը ժողվեց ու պալատին կրակ տալով՝ մէկտեղ այրեցաւ (890^o) : Ան ատենը Նինուէական պետութիւնը կուսակալներու հասարակապետութիւն մ'եղաւ, որուն գլուխ ճանչուեցաւ Վարբակես : Բայց ասիկա պետութեան մէկ ծայրը կենալով կամաց կամաց իր ազգեցութիւնը կորսնցուցած կ'երեւայ . որովհետեւ Նինուէացիք նորէն ելան եւ երկրորդ ագամ իրենց տիեզերակալութիւնը հաստատեցին :

Յօդուած Բ.

1. * Սոր Նինուէական պետութիւնն ի՞նչպէս սկսաւ . ի՞նչ ըթին Փուղա ու Թագդպոթ փաղսար թագաւորները : — 2. Ո՞վ է Սաղմանասար եւ ի՞նչ արշաւանքներ ըրաւ : — 3. Ո՞վ է Սարգոն : — 4. Ի՞նչպէս իշխեց Սեներերիմ : — 5. Ասորդան կրցաւ Նինուէական պետութիւնը նորէն միացընել : — 6. Ի՞նչպէս կործանեցաւ Նինուէն : — 7. Ո՞վ է Նարուքոսոնոսոր եւ ի՞նչ աշխարհակալութիւններ ըրաւ : — 8. Ի՞նչ ջինութիւններ ըրաւ եւ ի՞նչ արկած կրեց : — 9. Բարելական պետութիւնն ի՞նչպէս կործանեցաւ :

1. Ասորեստանցիք՝ Մարաց կողմանէ ընդունած հարուածէն եւ հաւանականաբար Յովիան մարդարէին խիստ քարոզութենէն՝ որն որ իրենց ապականութեանը համար Նինուէի կործանումը կը սպառնար, վերջապէս մահաբեր թմբրութենէն արթընցան եւ նոր կենդանութիւն մ'ստացան . անանկ որ ձեռք զարկին յառաջագոյն հպատակ եղած երկիրներն ալ նորէն նուաճելու : Աս անգամ իրենց մտադրութիւնը գլխաւորաբար

Հարաւային արեւմտեան կողմն եղաւ . որովհետեւ կ'ուզէին ծովական զօրութիւն մ'ու համաշխարհական վաճառականութիւն մ'ստանալ : Ամենէն յառաջ ելաւ Փուղա թաղաւորը, որ Ասորիք ու Հրեաստան մտաւ, հոն ծագած խռովութիւնները խաղաղցրնելու համար ու Մանայեմ Խորայելի թագաւորն հաղիւ կրցաւ զինք շատ պարդեւներով ու տարեկան հարկ ու հպատակութիւն խոստանալով ետ դարձրնել (747^o) : Անոր որդին ու յաջորդը Թաղզաթփաղաք՝ նոյն արշաւանքը կրկնեց, որովհետեւ Ասորիք ու Խորայելացիք կրած կորուստնին ուրիշ կողմանէ լեցընելու համար Յուղայի տէրութեան վրայ յարձակեցան : Անոր նեղ մտած Աքազ թագաւորն ալ առանձին չկրնալով յարձակումը վանել՝ Թաղզաթփաղաքը օգնութեան կանչեց : Ուստի ասիկա Ասորւոց երկիրը մտաւ, Դամասկոս մայրաքաղաքն առաւ, Ռաստն թագաւորութեան ու Ասորւոց տէրութիւնը կործանեց : Անիեց Հրեաստան ալ արշաւերով Խորայելի թագաւորութեան Յորդանանէն անդին անեցած գաւառներն առաւ բնակիչները գերեց, ու Յուղայի թագաւորութիւնն ալ հարկատու րբաւ :

2. Ե առ աւելի երեւելի եղաւ Թաղզաթփաղաքը Սաղմանասար : Ասիկա նատելուն պէս դէպ ի հարաւ արշաւեց, Հրեաները, Փղտացիներն ու Ասորիները, որոնք տարեկան հարկը չեին ուղեր վճարել, Նինուեին իշխանութեանը տակ նորէն հաստատեց : Փիւնիկեցիներն ալ պատրուակաւ մը նուաճելու համար Կիպրոս կղզին Տիւրուէն ապստամբեցուց . եւ երբ որ Տիւրացիք զանի նուաճեցին, հաւանականաբար Կիպրոս բանակ մը խաւրեց եւ ինք Փիւնիկէ արշաւեց : Փիւնիկեցիք իրենց մէջը միաբան չըլլալով հարկադրեցան հպատակիլ ու դաշինք գնելով՝ Նինուեացին ետ խաւրել : Բայց Եղիպտացիք ահաւոր թշնամի մը իրենց սահմաններուն մօտեցած տեսնելով՝ վտանգն իրենց երկրէն հեռացընելու համար աս հպատակած աղքերը նորէն ոտք հանեցին : Ան ատեն Սաղմանասար երկրորդանգամ վրանին արշաւեց : Սամարիա մայրաքաղաքը երկու տարի պաշարեց, առաւ, Ովսիս թագաւորը բռնեց ու Խորայելի թագաւորութիւնը բոլորովին վեր-

Հացուց : Եւ որպէս զի Հրեաստան նորէն չապրստամբի՝ ժովրդեան մեծ մասը Մարաստան խաւրեց ու Հրեաստան զանազան ազգերէն գաղթականներ բերաւ (շուրջ 720)։ Ասորիքն ալ նորէն նուածելով՝ Տիւրոսի վրայ գնաց : Բոլոր Փիւնիկեցի քաղաքները նյոյն իսկ հին Տիւրոս անմիջապէս անձնատուր եղան եւ իրենց նաւերը յաղթողին տուին, միայն կղզւոյ մը վրայ շինուած նոր Տիւրոսը բանութեան դէմ դրաւ, վրան եկած Փիւնիկեցի նաւատորմիզը զարկաւ խորտակեց, եւ միայն հինգ տարւան պաշարմանէ ետքը ջրի սովոյն պատճառաւ ստիպուեցաւ անձնատուր ըլլալ, ու Նինուէին իշխանութիւնը ճանչնալ : Փղտացւոց Ազովսոս քաղաքն ալ չուզեց յաղթողին առջեւը դրոները բանալ . բայց առաւել զօրութեան չկրցաւ դիմանալ ու վերջապէս անձնատուր եղաւ : Աս քաղաքը Եգիպտոսին շատ մօտ ըլլալով Սաղմանասար ամրացուց ու իր զինուց տեղին ըրաւ, եւ ապահովութեան համար բոլոր բնակիչչքը Ասորեստան խաւրեց եւ անկեց ուրիշ գաղթականներ բերել տուաւ : Անկեց ետքը Եգիպտոս ալ մատաւ ու կաղոպտելով եւ աւերելով վրէմն առաւ : Նոյն իսկ Եթովպոս, Սաղմանասարին առափառակութիւններէն չկրցաւ ազատիլ : Սաղմանասար Նինուէն բարձրութեան ծագը հասցուց, իր իշխանութիւնը Սեւծովին ու Կուր գետէն մինչեւ Միջներկրական, Կարմիր ու Պարսից ծովերը կը տարածուեր :

Յ. Ամանք բաց ի հրեական պատուերազմներէն մէկալ բոլոր արշաւանքները Սարգոն մնուամբ Սաղմանասարին յաջորդած թագաւորի մը կու տան, որուն Ազովսոս քաղաքը առնուլը Եսայի մարգարէն ալ կը յիշէ, եւ կիպրոս գտնուած յիշառակարան մը նոյն կղզւոյն վրայ եղած արշաւանքը Սարգոնին կուտաս : Բայց որովհէտեւ Տովքիթ Սաղմանասարին որդին ու յաջորդը Սենեքերիմը կը դնէ եւ Տիւրոսի դիւանը Կիպրոս բանակ խաւրոզը Սաղմանասարն է կ'ըսէ, կարելի է որ Սարգոն կամ նոյն իսկ Սաղմանասարը եւ կամ աւելի հաւանականաբար անոր գահակիցը եւ կամ իրեն մեծ զօրավար մ'եղան ըլլայ : Ուաւելնուսն անգղիպացի հնախոյզն եւ իրեն հետեւողները կ'ըսեն որ Սարգոն Սաղմանասարին զօրավարն էր եւ անոր Սամարիան պաշարած ատեն ապստամբեցաւ զինքը մեռցուց ու գահը ելաւ :

Ղ. Աենեքերիմ հօրմէն նուազ քաջ չէր եւ անոր պէս անհանգարտ թագաւորութիւն մ'անցուց : Որովհէտեւ Եգիպտացիք նոյնպէս Հրեայք, Փիւնիկեցիները ու Ասորիները Նինուէն ապստամբեցուցին :

Աւստի Սենեքերիմ անմիջապէս զօրաց գլուխն անցած
Պաղեստին մտաւ ու դիմացն ելած քաղաքներն առ-
նելով Երուսաղէմ մօտեցաւ։ Եղեկիա թագաւորը
վախցաւ ու ծանր հարկեր տալով հաշտութիւն իրն-
դրեց։ Ան ատեն Սենեքերիմ Երուսաղէմայ վրայ զօ-
րաց բաժին մը խաւրելով՝ ինք գնաց Փիւնիկեցիներն
ու Ասորիները նուածեց, եւ անկեց Եգիպտաս անցնե-
լով՝ Պեղուսիոն քաղաքը պաշարեց։ Բայց պաշարման
ատենը լսելով՝ որ Եղեկիա թագաւորը Երուսաղէմը
ձեռք տալ չ'ուզեր, եւ միւս կողմանէ Եթովպացիք,
որոնք նոյն ատեն Եգիպտասի կը ափրէին բանակաւ մը
դիմացը կու գան՝ երկու թշնամեաց մէջ շմալու
համար Պեղուսիոնը թողուց ու փութաց Երուսա-
ղէմը խիստ պաշարմամբ առնելու. բայց նոյն քաղ-
քին առջեւն իր բանակը սոսկալի որածութենէ մը
բոնուելով՝ 189,000 հոգի կորսնցուց ու ստիպուե-
ցաւ պաշարումը վերցրնել։ Խոկ Եթովպացիք վրայ
հասան ու մնացած զօրքն ալ ջարդ ու բուրդ ըրին
ցրուեցին (շուրջ 710)։ Աս ձախորդութիւնը բոլոր
հպատակեալ ազգերն ապատամբութեան գրգռեց,
որոնք Եգիպտասի հետ նիզակակցեցան։ Այսու ամե-
նայնիւ Սենեքերիմ կրցաւ նորէն զօրք ժողվել եւ ապ-
ստամբները գարձեալ հպատակելու ստիպել։ Ամենէն
յառաջ Բաբելոնի վրայ գնաց ուր զանազան իշխաններ
թագը իրարմէ կը յափշտակէին, եւ երեք տարւան
պաշարմանէ ետքը քաղաքն առնելով՝ վրան իր Ասոր-
դան որդին դրաւ։ Ետքէն լսելով որ Յոյնք Փոքր
Ասիայէն Ասորեստան կ'արշաւեն, անսոնց դիմացը գնաց
եւ Կիլիկիայի մէջ թէ ծովու ու թէ ցամաքի վրայ
յաղթելով զանոնք ետ վրձնտեց։ Աս արեւմտեան
սահմանները յապահովցրնելու համար Սենեքերիմ
ուզեց Կիլիկիայի մէծ կուսակալութիւն մը կանգնել,
ուստի Կիւգնոս գետին քով Բաբելոնի ձեւով Տարսոն
գեղեցիկ քաղաքը շնեց։ Աս բանիս վրայ եղած
ատեն իր երկու որդիքը զինքը սպաննեցին ու Հայաս-
տան փախան։

5. Ասորդան հօրը գործքը յառաջ տարաւ.
Հայրասպան եղացրները յաղթահարելէն ու հալածե-
լէն ետքը, մեկալ ապստահքած ազգերը նուածելու

ձեռք զարկաւ. Մարաստան, Պարոկաստան, Հայոստան ու Փղտացիները նորէն հպատակեցուց, Յուղայի Մանասէ թագաւորը շղթայակալ գերի տարաւ, (զորն որ զգաստանալէն ետեւ նորէն գահը թողուց) եւ Արաբացւոց վրայ իր կիներէն մէկը թագուհի դրաւ: Աս յաջողութիւններէն ետեւ հօրը կրած հարուածին վրէժն առնելու համար Ափրիկէ անցաւ Եղիպտոսը նուածեց, թէրէ մայրաքաղաքը հիմնայատակ կործանեց ու իր ասպատակութիւնները մինչեւ Եթովպիա տարածեց, որով Եթովպիայի ու Եղիպտոսի աշխարհակալ անուանուեցաւ: Սակայն աս բարձրութիւնը միայն իր կարճ կառավարութեան ատենը տեւեց:

6. Ասորդանին յաջորդեց Սաւագուքիմ որդին: Ասոր ատենը Մարք այնչափ զօրացան որ անոնց Փրաւորդ թագաւորը Եղիպտացւոց Փսամմետիքոս թագաւորին հետ նիզակակցելով երկու կողմանէ Ասորեստան քալեցին: Աս անդամ գաշնաւորաց բանն աղէկ չգնաց. Ազովտոս քաղաքը Փսամմետիքոսին արշաւանքը խափանեց եւ Փրաւորդ Սաւագուքիմէն շարաչար յաղթաւեցաւ ու պատերազմի մէջ մեռաւ: Փրաւորդին որդին ու յաջորդը Կիաքսար՝ հօրը մահուան վրէժն առնելու համար պատերազմը շարունակեց ու Նինուէն այնպէս նեղ խոթեց որ միայն Սկիւթացւոց արշաւանքը կրցաւ զանիազատել: Աս բարբարոս (Դուրանեան) ազգը որն որ բոլոր Հիւսիսային Ասիայի մէջ տարածուած էր, հաւանականաբար Ասորեստանցիներէն կանչուելով՝ հիւսիսէն Մարաստան յարձակեցան, մեծ աւեր գործեցին, Կիաքսարին յաղթեցին ու անոր երկիրը նուածեցին: Անկէց գէպ ի հարաւ յառաջ երթարով մէկալ ապստամբած դաւառները մեծ կոտորածներով նուածեցին, Եղիպտացիները Ասիայէն վորնտեցին ու Փսամմետիքոս պարզեւներով եւ հարկ խոստանալով միայն կրցաւ անոնց Եղիպտոս մանելու խափանել: Քանիութը տարի տեւեց աս բարբարոսաց պետութիւնը, մինչեւ որ Կիաքսար անոնց մեծերը սեղանի վրայ գինովցրնելէն ետքը սպաննելով՝ մնացածները Ասիայէն վորնտեց եւ ետքէն բարելոնի Նաբուպաղսար կուսակալին հետ միանալով (օրն որ Փսամմետիքոսին Ասիա մտած ատեն Բարելոնի պաշտպանելու հա-

մար իսաւրուած էր ու հոն գլուխ քաշած ինքնազլուխ
կը տիրէր)՝ նորէն Նինուէի վրայ եկաւ։ Սարակոս՝
Սաւադուքիմին յաջորդը՝ աս միացեալ զօրութենէն
յաղթուեցաւ ու պատերազմի մէջ ինկաւ։ Իսկ դաշնա-
կիցները Նինուէ մասն թալլեցին ու այնպէս կատաղու-
թեամբ կործանեցին որ ան աւերակներէն ալ չկրցաւ
ելլել (606)։ Պետութեան հիւսիսային մասը Ափառար
առաւ, իսկ Ասորեսաան ու անկէց վար Երկիրները
Նաբուպաղսար¹։

Տ. «Անուէի աւերակացը վրայ քիչ մը ժամա-
նակ Բարելական հզօր ու փառաւոր պետութիւնը
բարձրացաւ, որն որ Խնդոսէն մինչեւ Միջերկրական
ծով բոլոր ասիական ազգերուն ահաւոր էր։ Նոր պե-
տութեան կենդանութիւնը Նաբուպաղսոնսոր եղաւ
Նաբուպաղսարին որդին, որն որ արդէն Նինուէն առ-
նելու ատենը հօրը գործակից էր։ Կոյն ատենը Աե-
քաւով Եգիպտասոի թագաւորը Նինուէական պետու-
թեան աւարին մասնակից բլազու համար Ասիա մասած
Փղացացոց Ազովոսս մայրաքաղաքն առած, Յուդայի
թագաւորին Մակեդոնիի քով յաղթած, Հրեաստան
նուածած էր ու Ասորեց Երկիրին մէջ կեցած կը ջա-
նար բոլոր ծովեցերեայ Երկիրներն իր տակն առնուլ,
որպէս զի համաշխարհական մեծ ծովական զօրութիւն
մը ստանայ։ Բայց Նաբուպաղսար, որն որ ան Երկիր-
ներն իրեն սեփական կը համարէր, ինք ծերացած ըւ-
լալով՝ Նաբուպաղսոնսորը գահակից ըրաւ, ու Եգիպ-
տացւոյն դէմ խաւրեց։ Արի Նաբուպաղսոնսորը բա-
նակին գլուխն անցած Կարեկեմիշին քով Նեքաւովին
շարաչար յաղթեց (605), Եգիպտաս փախաց, ու ա-
նոր բռնած Երկիրները Բարելոնի հպատակեցուց։ Ետ-
քէն Եգիպտոս ալ մաս Եգիպտական զօրքը խորտա-
կեց ու բոլոր Երկիրը աւերեց։ Հոն հօրը մահը լսելով
մեծ աւար մ'ու գերեաց բազմութիւն մ'առած Բա-
րելոն դարձաւ հօրը գահը Ելաւ (604—561), Եւ նոյն
քաղաքը սկսու մեծ ցընել ու զարդարել։ Բելայ աշ-
տարակը նորոգեց, իր մար կնոջը համար բարձր կախա-
լանաւոր հրաշալի պարաւէզներ շինեց, եւ ուրիշ շատ

1 Ամանը Նինուէին կործանումը 625ին կը գննեն, բայց Ա. Գիբբը զանի
609 գետ տիրապետող կը ճանչնայ, որուն դէմ Նեքաւով Փոսամետի-
քոսին որդին աստու ածային ազգեցութեամբ նոյն ատենը կ'արշաւէր։

շինութիւններ ըրաւ : Ասոնց վրայ եղած ատեն Հրեայք Եգիպտացւոց հետ միացան եւ մէկտեղ Բաբելոնի դէմ արշաւելու կը պատրաստուեին , բայց նոյն ատեն Նեքաւով մեռնելով՝ Եգիպտացիք արշաւանքէն ետ կեցան : Աւստի Նաբուքունոսոր Հրեից վրայ գնաց թագաւորնին ու շատ մեծամեծներ ու արուեստագէտներ Բաբելոն գերի տարաւ եւ Երուսաղեմայ վրայ Սեղեկիան թագաւորեցուց : Աս ալ Զ տարի ծառայելէն ետեւ ապստամբեցաւ : Ասոր գրգիոր գարձեալ Եգիպտացիք էին , որոնք Երաւսաղեմայ մէջ Հրեից , Փիւնիկեցւոց եւ ուրիշ մերձաւոր ազգաց հետ մեծ գաշնակցութիւն կազմեցին , որ ամէնք մէկտեղ ուոք ելլեն եւ Բաբելոնի դէմ քալեն : Սակայն Նաբուքունոսոր իմանալով կանխեց ու անմիջապէս Երուսաղեմայ վրայ քալեց : Եգիպտացիք իրենց գաշնակցին վտանգը տեսնելով օգնութեան աճապարեցին . բայց Բաբելոնացիք դիմացնին ելան ու զիրենք վարնտեցին եւ ետքէն Երուսաղեմը նորէն պաշարելով առին , տաճարին հետ կործանեցին , թագաւորութիւնը բոլորին վերցուցին , թագաւորն ալ կցրցընելով Երուսաղեմացւոց հետ Բաբելոն գերի խրկեցին (587) : Անկեց ետքը Նաբուքունոսոր Փիւնիկէի վրայ գնաց . բոլոր քաղաքներն իրեն հպատակեցան , միայն կղզւոյ մը վրայ շինուած ամուր Տիւրոսը դէմ կեցաւ , ուր հին Տիւրոսի բնակիչներն ալ ապաւինեցան : Նաբուքունոսոր թումբերով կղզին ցամաքի հետ միացրնելու փորձ ըրաւ եւ երբոր չյաջողեցաւ , հոն պաշարիշ զօրք թող տալով՝ ինք գնաց միւս ասորական ազգերն ու Արաբացիները նուածեց եւ ետքէն հեղեղի պէս Եգիպտոս թափուեցաւ , Եգիպտական զօրքը զարկաւ ու կրածին հազարապատիկը առկոսեօքը հատոց : Բոլոր Երկիրը աւերակ գարձուց , քաղաքներն ու մէհեանները քանդեց , բնակիչներուն մեծ մասը որէ անցուց շատն ալ ահագին աւարով Բաբելոն տարաւ ; Կ'ըսեն որ աշխարհակալը բոլոր Ափրիկէն մինչեւ Հերակլի արձանները նուածած ու Սպանիա ալ ասպատակութիւններ ըրած ըլլայ : Խոկ Տիւրոս 13 տարի պաշարուելէն ետքը հարկադրեցաւ յաղթողին խոնարհիլ ու անոր նիզակակից ըլլալ :

8. Բաբելացի Հերակղէսը աշխարհակալութեանց ատեն ալ իր երկիրը շէնցընելու ետեւէ կ'իշնար, որուն օդնական կ'րլլային գերեաց բազմութիւնն եւ աւարներով ժողված անբաւ դանձերը: Բաբելոնը դըեթէ նորէն շինեց, ամուր պարիսպներով պատեց ու հրաշալի քաղաք մ'ըրաւ, արձաններով ու շէնքերով զարդարեց, եւ ջրանցքներով ու ճամբաններով կարգաւորեց: Բայց իր ամբարտաւանութիւնը երկնից պատիժն իր գլուխը բերաւ, որովհետեւ օր մը քաղքին շինութեան վրայ հպարտացած ատեն՝ վրան կատաղութիւն մ'եկաւ, մարդիկներէն թող տրուեցաւ, ու եօթը տարի անամուց հետ անցուց, մինչեւ որ աստուածային ողօրմութիւնը զինքը բժշկեց ու նորէն գահը հանեց¹:

9. Ոսկեղէն պետութիւնը միայն Նաբուքողոնոնոսորին ժամանակը տեւեց: Անոր մահուընէն ետեւ բոլոր անպիտան յաջորդներ եկան, որոնք դաւաճանութեամբ կեանքերնին կը կորմնցընէին: 10 տարւան մէջ չորս հոգի գահը ելան. եւ ասի այնպիսի ժամանակ՝ երբ որ Կիւրոս Պարսից թագաւորն Ասիայի վրայ համաշխարհական պետութիւն մը կանգնելու ետեւէ կ'րլլար: Նաբոննիդոս վերջի թագաւորը աշքը բացաւ եւ ուզեց Կիւրոսին առջեւն առնուլ, ուստի Լիւդացւոց հետ միանալով Պարսից դէմ պատերազմ բացաւ: Սակայն ասով իր կործանումը աւելի շուտցուց. որովհետեւ Կիւրոս Լիւդացւոց պետութիւնը կործանելէն ետեւ Բաբելոնի վրայ քալլեց: Նաբոննիդոս քաղքին մէջ իր գահակից որդին Բելլազարը թող տալով Պարսից դիմացն ելաւ, բայց չարաշար յաղթուելով Պորսիպազա բերդը ապաւինեցաւ: Ան ատեն Կիւրոս Բաբելոնը պաշարեց եւ երբ որ ամբութեանն ու մէջն ունեցած ամբարուց շատութեանը համար առնուլն անկարելի կ'րլլար, մէջէն անցնող Եփրատ գետը դարձուց ու անոր ճամբուն վրայէն ներս մտնելով Բելլազարը մեռցուց ու քաղքին տիրեց (538): Ետ-

¹ Աս Ս. Գրոց պատմած աստուածային պատիժը բայց ի Աբիւդենոս քաղգէացի հեթանոս պատմագրէն՝ նորերս Բաբելոնի աւերակաց մէջ գտնուած յիշատակարան մ'ալ կը հաստատէ. Երբ որ, կ'ըսէ, Բաբելոնը կը զարդարէր՝ կախարդէ մը ֆասուեցաւ, բայց ետքէն նզգվէն լուծուելով՝ շինութիւնները շարունակեց: Աս ըստ կախարդն անշուշտ Դանիէլ մարդարէն պիտ' որ ըլլայ:

ՔԵՆ ՆԱԲՈՆՆԻԴԻՆ ՎՐԱՅ աԼ գՆԱԳ, ոՐՆ ոՐ աՆՃՆԱԹՈՒԹ
ՐԱՄԱԼՈՎ ու թադէն հրաժարելով ԳԱՐԱՄԱՆԻԱ գա-
ւառն բնդունեցաւ։ Իսկ բարելական պետութիւնը
Պարսկաստանէն կլլուեցաւ։

Կ լ լ ի Խ Թ.

Ա Ր Ի Ք

Յօդուած Ա.

ԲԱԿՏՐԻԱՑԻՔ ՈՒ ՄԱՐՔ

1. Արեաց սկզբնական տեղն ուր է եւ ինչու ցրուեցան։ — 2. Է՞նչ էր իրենց նախնական կեանիքն ու կառավարութիւնը։ — 3. Արիք ի՞նչ կրօն ունէին։ — 4. Որո՞ք են բակտրիացիք։ — 5. Բակտրիացոց վրայ ի՞նչ տեղիկութիւն ունինք։ — 6. Որո՞ք են Մարք եւ ինչպէս Արեաց գր-
խաւորութիւնն ստացան։ — 7. Դրսվկ ինչպէս հայրենիքն աղտահեց։ —
8. Փրառոր ինչպէս թագաւորեց։ — 9. Կիարսար ինչ աշխարհակալու-
թիւններ ըստա։ — 10. Ի՞նչպէս մարդ էր Աժդաշակ ու Արեաց դլնաւո-
րութիւնն ինչպէս Պարսից անցաւ։

1. Յարեթեանց գլխաւոր հայրենիքը կամ
կենդրոնը բակտրիական լերինք էին, Ովքսոս եւ Յա-
քարտէս գետերուն մէջտեղը, ուստի մէկ մասը Հրնդ-
կաստան իջաւ, մնացածներն ալ կրօնական գժտու-
թենէ շարժած երկու բաժնուեցան. Ովքսոս գետէն
վեր գացողները Տուրան=Տաներան=Անարիք ըստե-
ցան, իսկ Տիգրիս ու Ինդոս գետերուն մէջ եղածնե-
րը Արիք։ Տաներանք կամ Անարիք բոլոր հիւսիսային
Ասիայի վրայ տարածուելով քիչ շատ՝ յաջողութեամբ
դրացի ազգերուն հետ միշտ կը կուռէին, եւ անդամ
մը Արիքը նուածեցին, բայց Արիք շուտով անկախու-
թիւնը նորէն ստացան։ Հաւանականաբար աս Անա-
րեաց կոիւներուն պատճառաւը Յարեթեանց զանա-

1 Պատմագիք առհասարակ Յունաց Կարոննիդը Դանիէլին Բելազարին
(Բագդասարին) հետ նշյացընել կ'ուզնեն, սակայն երկուքին վրայ պատ-
մուած գործքերն իբրաու բոլորովին աննման են։ Թէ՛ Հերոդոտոս
եւ թէ՛ Տերոսոս ու Աբերդենոս կը պատմեն որ Բարելոնի վերջի թո-
գուորը Կարոննիդ, քաղքէն գուրս կիւրոսին գէմ՝ ճակատեցաւ ու
յաղթուելով բերդ մը փախու։ Ասոնց հակառակ Դանիէլ Բելազա-
րին համար կը պատմէ որ Բարելոնի մէջ մեծ սեզան մ'ըրած ատեն
Պարսիկը քաջապը մասնելով զինքը սպաննեցին։ Աս երկու պատմու-
թիւններն այլազգ չեն միաբանիր բայց եթէ՝ Կարոննիդը եւ Բելա-
զարը երկու գահակից թագաւորներ գնելով։ Ասոր իբրաունը կու-
տայ նորերս բարելոնի մէջ գտնուած Կարոննիդին հրովարտակ մը,
ո՞ւն որ ասանկ կը սկսի. Ես Կարոննիդ եւ որդի իմ Բելազարիկը ։
Արգւոյն անունը ան ատենը հրովարտակի մը մէջ հօրը քով կը Եր-
ուի երը որ անոր գահակից կ'ըլլայ։

զան հատուածներ (Յոյնք եւ հիմակուան Եւրոպացիք եւ այլն) Արեւմտեան Ասիա ու Եւրոպա գաղթելու ստիպուեցան:

2. Արիք ի սկզբան հովուական կեանք կ'անցընէին, բայց մեծ հանճար ու կրթութիւն ունէին: Իրենց կառավարութիւնը նահապետական կամ քրմական էր. որովհետեւ ազգին կառավարը միանդամայն կրօնի գլուխ էր եւ զոհերն ինք կը կատարէր: Ժողովուրդը Հնդկաց պէս դասերու բաժնուած էր, որոնց նախապատիւր մոգերունը կամ քուրմերունն էր, որոնք բացարձակ իշխանութեամբ կը կառավարէին: Բայց դասերն իրարմէ այնպէս որոշ բաժնուած չէին, ինչպէս Հնդկաց քովը: Հրեհցմէ եաքը հին աւանդութիւնը ու աստուածանօթութիւնն ամենէն աւելի մաքուր պահողներն Արիք են. եւ ետքէն երբոր կուապաշտութեան յործանքէն իրենք ալ տարուեցան՝ դարձեալ ամենէն մտացիներն իրենք մնացին: Իրենց բարոյականութիւնը բոլորովին անստգիւտ էր:

3. Արեաց առջի կրօնը գրողն եւ օրէնսդիրը Զրադաշտ մոդն եղաւ, որուն ժամանակը յայսնի չէ, բայց ստուգի Պարսից կիւրութագաւորէն յառաջ էր: Ասիկա Ճենաց Գոնֆուցին պէս նահապետաց՝ հետզհետէ ազգաւաղուած կրօնը մաքրելու ու հին պարզութեան դարձնելու ձեռք զարկաւ, եւ Զենդավեստեան ըսուած զիբրերուն մէջ բովանդակեց, որոնց հատակուտորները միայն մնացած են: Ասիկա ամէն բաներէն յառաջ ամենազէտ էակ մը կը դնէ Արամազդ անուամբ (Պարսից Արմիզզը) որն որ անմահ, ամենակարող ու ամենուրեք է եւ ամեն արարածները՝ հրեշտակները, տիեզերքն ու մարդք բարի ստեղծեց, սակայն բարձր ոգիներէն մէկը Խարամանին՝ (Պարսից Ահրեմանը) անկեց ապստամբեցնել: Սակայն ամէն մարդ պէտք է չար հրապուրզին դէմ միշտ բարի խօսքերով ու գործերով պատերազմիլ. եւ Արամազդին ու բարի հոգիներուն (Ազատաց) օգնութեամբը կրնայ անոնց յաղթել: Գայ պիտի ժամանակ որ Փրկչի մը ձեռօք աս կախւը պիտի գաղրի: Ով որ Արամազդին օրէնքները չնպահեր մահուընէն ետքը Խարամանոցն խաւարացին բնակարանը՝ գտուխը (Տուգագ) կ'երթայ, ուր անոր ընկերներն ալ Դրուժերն ու Դեւերը կը բնակին: Խոկ Արամազդին քաջ նահատակները անոր լուսաւոր բնակարանը կ'երթան, ուր են անմահ հոգիներն (Ամշապանքը) եւ Ազատները: Արամազդ տուներու մէջ շինակիր, այլ ամէն տեղ է. անոր համար Արիք մեհեան չէին շներ այլ լերանց գլուխը կ'աղօթեին ու կը զոհէին: Երկրիս վայ Արամազդին երեւեցուցիչը արեւն (Միհրան) էր, եւ անոր նմանութիւնը կրակը, իսկ վեց բարձրագոյն ոգիներուն՝ որոնք արարչութեան օգնական եղած էին, երկիրը, լուսինն ու մեծ մոլորակները: Աս պարզ ու մաքուր կրօնը ժա-

մանակներ անցնելով թանձրացաւ՝ արեւն ու կրակը աստուածային պաշտօն ընդունեցան ու մոգերը կամ քուրմերը մոլորակներուն շարժումներէն գուշակութիւն ընելու սկսան։ Զրադաշտին կրօնը Քրիստոսէն ետքը Սասանեանց ատենը աւելի եւս աղաւազուեցաւ եւ կրակապաշտութենէն ու արեւապաշտութենէն զատ Խարամանին (Արհմեր) իրեւ չարեաց արարիչ Որմիղին Հաւասար դրուեցաւ, եւ երկուքին Զրուան (ժամանակ=կրոնաս) հայր մը արուեցաւ. նոյնպէս ուրիշ շատ առասպելներ ու աւելորդապաշտութիւններ խառնուեցան։

4. Արեք զանազան աղջեր կը բաժնուէին որոնց մեջէն երեւելի եղան Բակտրիացիք, Մարք, Պարսիկք, Հայք եւ Պարթեւք: Բակտրիացիք Կասպից ծովուն արեւելեան կողմը խիստ քրմական կառավարութեամբ իսկզբան իրենց աղջակիցներուն վրայ գլխաւորութիւն մ'ունէին, եւ իրենց Բակտրա ամուր քաղաքը Հնդկաց ու Ասորեստանեայց վաճառականութեան կենդրոն եղած էր: Երբ որ Ասորեստանեայք (Նինոս) աշխարհակալութեան ելան՝ Բակտրիացիք մեծ քաջութեամբ իրենք զիրենք պաշտպանեցին եւ զանոնք յոդնեցուցին, բայց վերջապէս առաւել զօրութենէն յաղթուեցան ու Նինուէին գլխաւորութիւնը ճանչնալու ստիպուեցան: Ասորեստանեայց իշխանութեանը տակ 1000 տարիի շափ կեցան, մինչեւ որ Վարքակէսին ձեռոքն ան լուծը թօմթափեցին: Բայց անկէց ետքը Արեաց վրայ ունեցած գլխաւորութիւնը կորսրնցուցին, որն որ ցեղակից Մարայ անցաւ:

5. Բակտրիացցոց նախնական պատմութեան նկատմամբ իրենց Զենապէստա նուիրական գիրքերուն մէջ կան քանի մը տեղեկութիւններ, բայց այնչափ մթին ու առասպելախառն են որ մեջէն ստոյգդ գժուարաւ կրնայ զոուիլ: Զանազան թագաւորներուն վրայ խօսելին ետեւ, որոնք ջրհեղեղէն յառաջ եղած կերեւան, Ճեմշիտ քրմական թագաւորը շատ կը բարձրացընէ: Ասիկա, կ'ըսէ զրոյցը, Աստուծմէ պատուէր ընդունեցաւ անոր խօսքն ու օրէնքները բոլոր աշխարհքիս վրայ քարոզելու եւ ոսկեղէն սուր մ'ալ, որով երկիրը պատուելավ՝ անսկէց մարդիկ ու ամէն տեսակ կենդանիներ ելան: Ինքը եօմթը հարիւր տարի անգրդով երջակութեան մէջ կառավարեց, արուեստ ու մշակութիւն սորվեցուց ու օրէնքներ սուրաւ: Իրեն ժամանակը ոսկեղէն դար էր. երկիրն ամէն բանի առատութիւն կը վայելը ու մահուանէ ու հիւանդութենէ բան չէր զիսեր: Սակայն Ճեմշիտ իր իշխանութեանը վրայ հապարտանալով՝ եւ Աստուծոյ պէս պաշտուիլ ուղելով՝ Աստուած շար Յոհակը խաւրեց, որն որ զցեմշիտը սպաննեց, եւ անոր ըրած բարի կարգաւորութիւնները ընթելու ետեւէ կ'իյնար: Ասանկ հազար տարի ապականիչ կառավարութիւն մը վարելին ետեւ ժողովուրդը ձանձրացած ուր ելաւ, զինքը սպաննեց ու Ճեմշիտին դատեր Ֆերիտուն որդին թագաւորեցուց: Ֆերիտուն 500 տարի ժողովուրդը երջանկացընելով թագաւորեց, բայց ետքէն ստիպուե-

ցաւ թագաւորութիւնն իր երեք որդւոց մէջ բաժնելու . Սաշեմ առաւ արեւմտեան կողմը մինչեւ Ափրիկէ, Տուրք Ռվասոս գետեն վեր բոլոր Ասիան, որն որ անոր անուամբ Տուրան կամ Տաներան ըսուեցաւ, իսկ Իրիդ՝ բուն Արեաց երկիրը, որնոր Իրան ըսուեցաւ: Իրանի եւ Տուրանի մէջ անդադար պատերազմեր կ'ըլլային. եւ առաջինն անգամ մը նուաճուեցաւ ալ, բայց ետքէն Մինուշարին առաջնորդութեամբ նորէն անկախութիւն ստացաւ: Անկէց սկսաւ կէանեան հարստութիւնը, որուն հինգերորդ (Կէ Կուտասապս=արբայ Վշտասպ) թագաւորին ատենը ծաղկեցաւ Զրադաշտ, որն որ աս պատմութիւնն ու կրօնը մեզի աւանդեց: Քննիչներէն շատերը կը կարծեն որ Ճեմշիտ, Ցոհակը ու Փերիտուն առանձին թագաւորներ չըլլան հապա թագաւորաց հարստութիւններ: Ուստի Ճեմշիտի հարստութիւնը Կոյէն մինչեւ Կինոս տիրած կը համարին, չար Ցոհակինը Ասորեստանեայց պետութիւնը կը դնեն, որուն 1000 տարի ետքը Փերիտուն՝ Ճեմշիտին ազգականը (Մարք) յաջորդեց: Կան ուրիշ պատմագիրներ ալ, որոնք Փերիտունը Կոյն կը համարին ու անոր երեք որդիքը՝ Աեմ, Քամ, Ցաբեթ:

6. Մարք կամ Մադացիք Յաբեթի Մադա որդիէն յառաջ եկած են եւ կասպից ծովուն արեւմտեան հարաւային կողմը կը բնակէին. իրենց մէջը զինուորութիւնն աւելի զօրացած ըլլալով՝ շուտով մեծցան եւ (224 տարի) բաբելական պետութեան տիրեցին: Այսու ամենայնիւ իրենք ալ Ասորեստանեայց (Կինոսի) զէնքերէն նուաճուեցան եւ անոնց վերին տէրութեան տակը մնացին մինչեւ որ իրենց Վարքակէս իշխաննը Կինուէի թագաւորին թուլամորթութիւնն իմանալով՝ Բաբելացւոց ու Արաբացւոց հետ Կինուէի վրայ յարձակեցաւ: Վարքակէս ի սկզբան յաջողութիւն չունեցաւ, բայց ետքէն Բակարիացիներն, Հայերը (Պարոյրին առաջնորդութեամբ) եւ ուրիշ մերձաւոր ազգերն անկախութեան համար ստք հանելով՝ անոնց օգնութեամբը Կինուէական պետութիւնը կործանեց: Ասոր վրայ նիզակակից ազգերն իրեն գլխաւորութիւն մը տուին, բայց որովհետեւ ինք պատերազմին ատենն օգնող ազգերուն ազատութիւն խոստացած էր, աս գլխաւորութիւնը միայն պատույ եղած կ'երեւայ, որն որ իր մահուընէն ետքը բոլորովին վերցաւ: Որովհետեւ Մարք Անարեաց հետ անդադար կուտի մէջ ըլլալով՝ քայքայեցան ու առանձին իրարմէ անկախ ցեղերու բաժնուեցան եւ երկրին մէջ մեծ անկարգութիւն ու խոռոչութիւն մտաւ, մինչեւ նորէն զօրացած Կինուէացիք Մարաստանը դարձեալ իրենց վերին տէրութեան տակն առին:

7. Երբ որ անտերընչութեան ատենը արտաքին թշնամիներէն զատ յառաջագոյն հպատակ եղած ազգերն ալ եւ գլխաւորաբար Կորդուիք ապստամբելով սկսան Մարաստանն ասպատակութիւններով նեղել, կողոպտել ու տակն ու վրայ ընել, ան ատենը Դիովիկ Ալարքակէսին հինգերորդ յաջորդը (710—656) ճարտարութեամբ բոլոր Մարաց ցեղերը միացուց, մէջերնին կարդ կանոն խոթեց, Եկեատան քաղաքը եօթնպատիկ պարիսպներով ամրացուց, քովը անձնապահ գորաց գունդ մը առաւ, եւ մեծ խստութեամբ ինք զինք ամենուն ահաւոր ըրաւ։ Անկեց ետքը զօլք ժողվելով Կորդուաց վրայ գնաց անոնց յաղթեց ու Մարաստանէն վարնաեց։

8. Դիովիկին որդին Փրաւորդ միայն Մարաստանով գոհչ չեղաւ. ապստամբած Պարսիկները նուածեց, եւ Ետքէն նոյն իսկ Նինուէի վրայ արշաւեց, սակայն անկեց յաղթուելով ճակատի մէջ կեանքն ու թագը կորսնցուց։

9. Վիաքսար (Կւաքս 634—594) հօրը մահուան վրէժն առնելու համար Ասորեստաննեաց գէմպատերազմը շարունակեց, եւ Նինուէն վերջի աստիճանի նեղ խոթեց, բայց յանկարծ Սկիւթացիք հիսուսին բազմութեամբ Մարաստան թափուելով՝ Վիաքսար ստիպուեցաւ թէ Ասորեստանի արշաւանքը թողտալու եւ թէ նոր աշխարհականներէն յաղթուելով անոնց վերին տէրութիւնը ճանչնալու։ Սկիւթացիք ինչպէս Մարաստանն այնպէս նաեւ մինչեւ Եղիպտոս բոլոր տէրութիւնները նուածեցին, որոնց՝ կառավարութեան չխառնուելով միայն աւարն ու հարկը առնելով գոհչ կըլլային։ Վիաքսար 28 կամ աւելի հաւանութեամբ 22 տարի անոնց լուծը տանելէն ետեւ անոնց մեծերը սեղանի վրայ գինովցընելով ու մեռցընելով մնացածները Ասիայէն վրբնտեց, միայն ոմանք մնացին Վիաքսարին իշխանութեանը տակ որոնք որս կընէին եւ անկեց Վիաքսարին մաս մը կը հանէին։ Ասոնք անգամ մը բան որսալ չկընալով Վիաքսար զիրենք թշնամանեց, անոնք ալ մար տղայ մը մեռցընելով անոր իբրեւ որս խրկեցին ու իրենք Վիւղացւոց քովը փախան։ Վիաքսար զանոնք ետ պահանջեց, եւ

Երբ որ չընդունեցաւ՝ պատերազմ բայցաւ։ Հինգ տարի կռուեցաւ երբեմն Մարք եւ երբեմն Լիւդացիք յաղթելով. վեցերորդ տարին արեւու խաւարում պատահելով երկու կողմերն ալ զարհուրեցան ու բարելոնի Նաբուպաղսարին միջնորդութեամբը խաղաղութիւն ըրբին, Հաղիս գետը երկու տէրութեանց սահման որոշելով եւ իրարու հետ խնամութիւն ընելով (610): Անկեց ետքը Ափաքար Նաբուպաղսարին հետ Նինուեի Պետութիւնը կործանեց եւ անոր հիւսիսային մասն ինք ժառանգեց (605):

10. Աժդահակ (593—558) հօրը քաջութիւնը չունեցաւ եւ թուլամորթ կառավարութիւն մը վարեց։ Իրեն ատենը Պարսիկը Կիւրոսին առաջնորդութեամբ Մարացմէ ապատամբեցան եւ Բասարդադյի քով յաղթելով չէ թէ միայն անկախութիւն ստացան հապա Արեաց մէջ գլխաւորութիւն ալ (558):

Յօդոնած Բ.

Պ Ա Ր Ս Ի Կ Ք

1. Արո՞նք են Պարսիկը։ — 2. Կիւրոս ինչպէս Արեաց գլխաւորութիւնը ձեռք ձգեց։ — 3. Կիւրոս Լիւդացւոց վրայ ինչու գնաց եւ ինչպէս անռոց թագաւորութիւնը վերջացուց։ — 4. Բարեկանն ինչպէս առաւ։ — 5. Կիւրոս ինչպատճ մեռու։ — 6. Կիւրոս ինչպէս մեռու։ — 7. Կիւրոսին ով յաջորդեց. Կամբիւս ինչու եւ ինչպէս Եգիպտացիները նուածեց։ — 8. Կորքեդանի ու Եթովպիսայի գեցմ արշաւանքն ինչ յաջողութիւն ունեցաւ։ — 9. Ովկ է սուս Շմերտն ու Կամբիւս ինչպէս մեռու։ — 10. Սուս Շմերտ կըցաւ խաղաղ թագաւորել։

1. Պարսիկը Արեաց գլխաւոր ազգերէն մէկն են եւ Բակտրիացւոց մէջ տեղը կը բնակեին՝ Մարաց հարաւային կողմը մինչեւ Պարսից ծոց։ Արեաց կրօնն ու սահմանագրութիւնն ունէին եւ զանազան ցեղերու բաժնուած էին, որոնց մէջ ամենէն երեւելին Աքեմեննեանցն էր։ Երբ որ Փրաւորդ զերենք նուածեց, իրենք դարձեալ անկախութիւն մը պահեցին եւ միշտ աքեմեննեան թագաւոր մը կ'ունենային։

2. Կիւրոս՝ որուն Պարսիկը իրենց բարձրութիւնը պարտական են, Կամբիւս թագաւորին եւ Աժդահակին աղջկան որդին էր, իր մանկութենէն վառվուն, եւ աշխարհակալութեան հոգւով վա-

ռուած ըլլալով՝ շափահաս ըլլալուն պէս՝ իր ազգակից-ները ազատութիւնը ձեռք ձգելու յորդորեց, մէջեր-նին աղէկ զինուորական կարգեր դրաւ եւ Աժդահակին դէմ տարաւ։ Բառարդարայի քով յաղթելով զինքը բռնեց, սակայն պատուով նայեցաւ, Եկբատանի մէջ թող տուաւ որ յառաջուան պէս թագաւորէ եւ երբոր անի մեռաւ անոր որդին Վիաքսար Բ. թագաւորեցուց. իսկ ինք զինք անոնց զօրավար կը համարէր թէ-պէտ եւ իրօք կառավարութիւնն ու բոլոր իշխանութիւնն իր ձեռքն էր։

3. Բարելացւոց ու Կիւդացւոց թագաւոր-ները՝ որոնք երկուքն ալ Աժդահակին հետ խնամու-թիւն ունեին Կիւրոսին զօրանալը տեսնելով եւ վախ-նալով որ իրենց սահմանն ալ կը մանէ, ուզեցին կանխել եւ Եղիպատոսի Ամսուխ թագաւորին հետ անոր դէմ դաշնակցեցան։ Բարելացիք Մարաստան մտան, իսկ Կիւդացիք բոլոր Փոքր Ասիացիներն իրենց հետ միա-ցրնելով Հաղիս գետն անցան, Կապադովկիա յարձա-կցան եւ Մարաց հպատակ ազգերն ապստամբեցու-ցին։ Կ'երեւայ որ Հայք ալ Մարաց գլխաւորութիւնն ու նիզակակցութիւնն արհամարհեցին։ Կիւրոս շուտ մը Մարաց ու Պարսից զօրքը ժողվելով նախ Հայաս-տան գնաց, զիջողութեամբ ու իմաստութեամբ Հայերը նորէն նիզակակից ըրաւ ու անոնց զօրքը Տիգրան ար-քայորդւոյն զօրավարութեամբը հետն առած Բարե-լացւոց վրայ գնաց, որոնք Մարաստանը կ'ասպատա-կէին։ Զարկաւ զանոնք վարնաւեց ու Ասորեստան մտնելով շատ ազգեր ապստամբեցուց եւ իրեն կողմը քաշեց։ Սակայն Բարելոնի վրայ երթալու ի սկզբան շհամարձակեցաւ, հապա Մարաստան դարձաւ։ Հոն մեծագոյն պատրաստութիւն տեսնելով՝ Կիւդացւոց դէմ արշաւեց, որոնք իր երկրին կը մոտենային։ Կրիւ-սոս անոնց թագաւորը Մինոսի մոտերը ճակատեցաւ բայց յաղթութիւնն անորոշ մնալով՝ իր Սարդք մայ-րաքաղաքը քաշուեցաւ ու զօրքը ցրաւեց, աս մտօք որ երկրորդ տարին իր գաշնակիցներսւն հետ մեծագոյն բանակ մը ժողված պատերազմը նորէն սկսի։ Բայց Կիւրոս առանց դանդաղելու ետեւէն վազեց, Սարդից առջեւը պատերազմի ստիպեց, յաղթեց, քաղաքն ա-

ուաւ եւ Կրիւսոսն ալ գերի բռնելով անոր տէրութիւնը Արեաց պետութեան հետ միացուց:

4. **Փոքր Ասիայի ծովեզերեայ յոյն ազգերը** նուաճելը իր Վարբակես զօրավարին թող տալով, որն որ աս գործքը յաջողութեամբ գլուխ հանեց, Կիւրոս միւս գլխաւոր հակառակորդին՝ Բարելացւոց թագաւորին վրայ գնաց: ‘Նաբոննիդ թագաւորը դիմացն ելաւ, բայց յազթուելով Պորսիպապա բերդը ամրացաւ. իսկ Կիւրոս Բարելան գնաց ու քաղաքը պաշարեց: Պարիսպներուն ամրութիւնը եւ քաղաքին մէջ եղած առատ պաշարը՝ պաշարումը երկու տարի երկնցուց, եւ գարձեալ քաղաքն առնուլն անկարելի էր, եթէ պարսիկ հնարագիւտ դիւցազնը նոր միջոցի մը ձեռք չդարնէր: Եփրատ գետը քաղաքին մէջէն կ'անցնէր, ուստի Կիւրոս քաղաքն գուրս փոս մը փորել տուաւ, եւ տօնի մը օր երբ բոլոր քաղաքը ուրախութեան ու կերտսխումի ինք զինք տուած էր, գետը փոսին մէջ գարձրնելով ցամքած գետին ճամբուն վրայէն քաղաքը մտաւ, թմրած քաղաքացիներուն մեծ ջարդ տուաւ եւ Բելազարն ալ Նաբոննիդին որդին ու գահակիցը, որն որ քաղաքը կը պահպանէր անոր սրբն տակ ինկաւ (538): Բարելանի անկմամբը անոր հպատակ բոլոր ազգերը Արեաց անցան ոմանք կամաւ եւ ոմանք զէնքով: Իսկ Նաբոննիդ Պորսիպապայի մէջ անձնատուր ըլլալով եւ թագէն հրաժարելով՝ ցմահ Կրման Պարսկաստանի գաւառն ընդունեցաւ:

5. **Կիւրոս բոլոր Տիգրիսէն անդին եղած երկիրները** նուաճելէն ետքն անոնց կարգաւորութեան ալ հոգ տարաւ. կամաւ Պարսից հետ միացածները թող տուաւ որ յառաջուան պէս կառավարուին, իսկ զէնքով նուաճուածներուն վրայ նոր կուսակալներ դրաւ. պյուտ ամենայնիւ եւ ոչ մէկ ազգի մը վրայ հարկ դրաւ, պյէլ միայն պարգևներ անոնցմէ կ'ընդունէր: Անկէց ետքը Մարաստան դառնալով Կիաքսարը Բարելան հրաւիրեց, որն որ երկու տարիէն անզաւակ մեռնելով՝ Կիւրոս բոլոր ընդարձակ պետութեան, առանձին ինքնիշխան տէր եղաւ (536—529), եւ առաջնորդութիւնը հիմա Մարացմէ բոլորովին Պարսից անցաւ: Սակայն Կիւրոս Մարաց հին կարգերը հաստատուն

պահեց, մոգութիւնը կամ քրմութիւնը դարձեալ Մարաց ձեռքը մնաց եւ ասով անոնք պետութեան վրայ մեծ ազգեցութիւն կունենային:

6. Աիւրոսին վերջին արշաւանքը Սկիւթացւոց՝ Արեաց գլխաւոր թշնամիներուն դէմ եղաւ, որն որ յաջողութիւն չունեցաւ. որովհետեւ պատերազմին մէջ վէրք մասնելով 70 տարւան մեռաւ 30 տարի մեծ իմաստութեամբ ու քաղցրութեամբ կառավարելէն եւ իր ժամանակին ամենէն մեծ պետութիւնը կանգնելէն ետքը, որն որ Յաքսարաէս գետէն մինչեւ Եգիպտոս ու Ինդոս գետէն մինչեւ Եգիպտական ծով կը տարածուէր, ու Մարական, Պարսկական, Կինուէտական ու Բաբելոնական պետութիւններէն ձուլուած էր:

7. Պարսկական յաղթ պետութիւնը կամբիւսէս Աիւրոսին որդին ժառանգեց (529—522): Ասիկա հօրը պէս պատերազմասէր էր, բայց անոր իմաստութեամն ու ազնուականութեանը տեղ գինեմնլութիւն ու գաղանութիւն ունէր: Իրեն առջի արշաւանքը Եգիպտոս եղաւ, որուն Ամասիս թագաւորը նախ Լիդացւոց, Պարսից գէմ օգնական էր եւ ետքէն երբ որ կամբիւս անոր աղջիկը կնութեան ուզեց, անիկա խաբէութեամբ որիշ մը տուաւ: Ուստի բոլոր պետութեան զօրքը ժողված անոր գէմ քալեց: Նոյն միջոցին Ամասիս մեռնելով Փսամմենիս անոր յաջորդը պատերազմը ժառանգեց եւ արիւթեամբ թշնամւցն դիմացը գնաց. բայց Պեղուսիոնի քով շարաշար յաղթուելով Մեմփիս մայրաքաղաքը քաշուեցաւ: Կամբիւս իրեն մարդ խաւրեց որ անձնատուր ըլլայ բայց Փսամմենիս պարսիկ գեսպանները մեռցուց: Ան ատեն կամբիւս կատղած Մեմփիս հաստաւ քաղաքն առաւ, Փսամմենիսը բռնեց, մեծամեծներէն շատերն արքայորդիներուն հետ թագաւորին առջեւը մեռցընել տուաւ եւ ետքէն երբ որ Եգիպտացիք ապստամբութիւն մը հանեցին՝ զանի ալ իբրեւ գրգոիչ մեռցուց ու Եգիպտոս Պարսկական պետութեան նահանգ ըքաւ (525): Իր շուայ յաղթութեամբն ու անգթութեամբը չորս կողմը ձգած սարսափէն՝ Լիդէացիք, Բարկացիք, Աիւրենացիք ինչպէս նաեւ Աիպրացիք իրենք իրենցմէ հպատակեցան:

8. Եղիպտոս գտած յաջողութենէն կամբիւս ուզեց բոլոր Ափրիկէն նուածել եւ նախ կարքեդոնացւոց վրայ երթալ. բայց Փիւնիկեցիք՝ իրենց ազգակիցներուն դէմ արշաւել չուզելով ու նաւերը զլանալով՝ արշաւանքը Եթովպացւոց դէմ դարձոց: Առանց երկրին հանգամանքն իմանալու շուտ մը Ամմնի գաղթականութեան վրայ բանակ մը խաւրեց, եւ ինք մնացած զօրաց գլուխն անցած Եթովպիա քալեց: Բայց անապատներու մէջն սասարիկ տաքէն, սովէն ու ծարաւէն իր զօրքն այնպէս ջարդուեցաւ, որ գեռ Եթովպիա չհասած ետ դառնալու սախալուեցաւ: Իսկ Ամմնի գացած բանակը աւազի մէջ բոլորովին թաղուեցաւ: Կամբիւս խայտառակութեամբ Մեմփիս դարձած ատեն՝ Եղիպտացիները Ապիս կով չաստուծոյն տօնին համար ուրախութեան մէջ տեսնելով եւ կարծելով որ ուրախութիւնն իրեն ձախորդութեանը համար կ'ընեն, կատաղութեամբ քուրմերը ծեծել ու ետքէն մեռցընել տուաւ, Ապիս կովն ալ ինք իր ձեռքովը սատկեցուց: Ետքէն նորէն զօրք ժողվելու համար Պարսկաստան սկսաւ դառնալ, բայց չկրցաւ համնիլ:

9. Կամբիւսէս Շմերտ եղբայր մ'ունէր, որն որ հօրմէն Բակտրիայի կուսակալ դրուած էր եւ իր քաղցրութեամբը ժողովրդեան շատ սիրելի էր: Կամբիւսէս վախնալով որ չըլլայ թէ ժողովրդեան օգնութեամբը թագն առնու, Եղիպտոս չգացած զինքը մեռցընել տուաւ: Սակայն մոհը ծածուկ պահուած ըլլալով Եղիպտական արշաւանքին ատենը Շմերտին շատ նման մոդմը ինք զինք իբրեւ ճշմարիտ Շմերտ ձեւացուց, տժգոհ Պարսիկները կամբիւսէն ապստամբեցուց, եւ ամենուն հաւանութեամբը գահ ելաւ: Կամբիւս առ բանս լսելով շուտով Պարսկաստան աճապարեց, որ ապստամբութիւնը չտարածուած շուտով զսպէ. բայց ճամբան անզգուշութեամբ զիստը սրով վիրաւորելով անզաւակ մեռաւ եւ իրմով Աքեմեննեան ցեղին առջի ճիւղը հատաւ:

10. Ուռտ Շմերտը որն որ մոդերուն օգնութեամբը գահ ելած էր, անշուշտ մարական պետութիւնը նորէն կանգնելու միտք ունէր եւ բոլոր ազգերը շահելու համար երեք տարւան զինուորներն ու

Հարկերը թողուց, նոյնպէս շատ ուրիշ աղատութիւն-ներ շնորհեց. խաբէութիւնն ալ չիմացուելու համար, բուն Շմերտը ճանչցողներուն դէմ սոսկալի հալածանք մը հանեց, այնպէս որ ոչ ոք կը համարձակէր տարակյոս մը ցուցընել: Այսու ամենայնիւ եօթը պարսիկ մեծ իշխաններ խաբէութիւնն իմանալով եւ օտարին տէրութիւնը չկրնալով տանիլ, ոթը ամիս ետքը դաւակցութիւն մը կազմեցին ու յանկարծ պալատը յարձակելով զինքը մեռցուցին, մոգերուն մեծ ջարդ մը տուին եւ մշջերնէն Գարեհ Վշտասպեանը, որն որ Աքեմենեան ցեղին երկրորդ ճիւղէն էր, դահը հանեցին:

Յօդոհած Գ.

1. Գարեհ ինչպէս թագաւորեց. Բարեկոնն ինչպէս առաւ: — 2. Սարաստամի ապստամիութիւնը ինչպէս զայեց: — 3. Կրցան Հայերն ալ նուածել: — 4. Դարեհ տէրութեան մէջ ինչ ներբեն կարգաւորութիւններ ըրաւ: — 5. Ակիւթ ական արշաւանքն ինչ յաջողութիւն ունեցաւ: — 6. Յօնիացիք ինչու սոք եւսն եւ ինչ ելք ունեցան: Յօնաց գէմ արշաւանքն յաջողութիւն գտաւ: — 7. Գարեհին ով յաջորդեց: Քսիրքն կրցան Եգիպտացիներն ու Յոյները նուածել: Ինչպէս մեռաւ: — 8. Արտաշէս Երկանաբազուկ ինչպէս գահն ելաւ: Բակարիացւց ու Եգիպտացւց ապստամիութիւնն ինչպէս զայեց: — 9. Մեծաքեազ ինչու ապստամիրեցաւ: — 10. Արտաշէսին ով յաջորդեց: Գարեհ ինչպէս թագաւորեց: — 11. Արտաշէս նուշեղ կրցան Խաղաղութեամբ հօրը գահն անցնիլ: — 12. Յօնաց հետ պատերազմ ինչպէս ծագեցաւ եւ ինչ հետեւութիւն ունեցաւ: — 13. Արտաշէս Գ. ինչպէս գահն ելաւ: Փիւնիկեցիներն ու Եգիպտացիները կրցան նուածել: — 14. Ինչպէս մեռաւ. Արտաշէս եւ Գարեհ ինչպէս կառավարեց: — 15. Պարսկական պետական թէեան իյնալուն պատճառները որոնք են:

1. Պարսկական պետութեան երկրորդ հիմնադիրն ու պայծառացընողը Գարեհ Ա. (522—486) եղաւ¹. օրն որ Կիւրոսի պէս քաջ ու միանդամայն իմաստուն ալ էր: Ասիկա գահն իրեն ապահովընելու համար բուն Շմերտին աղջիկը ու երկու քոյրերը կին առաւ. բայց աս բաւական չէր, հարկ եղաւ որ զինքով ալ նոյնը պաշտպանէ: Որովհետեւ սուտ Շմերտին մահուրնէ ետեւ բոլոր պետութեան մէջ ընդհանուր

1 Զերց մը կը պատմէ թէ եօթը իշխանները մոգերը սպաննելն ետեւ թագաւորի ընտրութեան մէջ չկրնալով միաբանիլ, որունցին որ երկրորդ օրն տռաւօտը եօթն ալ մէկոնդ որոշիալ տեղ մը ձիավարեն արեւը պաշտելու համար, եւ որուն ձին յառաջադրություն արեւու գիմացը Խինչալու ըլլայ անի ըլլայ Պարսկաստանի թագաւորը: Գարեհի ձիավարն աս իմանալով՝ առջի իրիկունը գնաց ան տեղը մասակ ձի մը կսպեց Գարեհին ձին ալ հան տարաւ ու մասակը ցըցուց: Զիապանին խորամանկութիւնը յաջողեցաւ, որովհետեւ երկրորդ օրը ան տեղն հասնելուն պէս Գարեհին ձին սկսաւ խիսնաւ. միւս իշխաններն ալ իրենց ձիէն իջան ու Գարեհին երկրպագութիւնը ըրին:

ապստամբութիւն մը ծագեցաւ: Ամենէն յառաջ բարելոն ոտք ելաւ, ուր բարելացւոյն մէկը՝ ինք զինք նաբուքողոնոսոր Նաբոննիդի որդի անուանելով թադառոր եղաւ եւ բարելական պետութիւնը նորէն կանգնել կ'ուզէր: Դարեհ մարական ու պարսկական զօրքն առած անոր դէմ արշաւեց, զարկաւ վորնտեց զօրքը, որն որ Տիգրիսի անցքերը խափանելու համար դիմացն ելած էր, բարելոնի քով երկրորդ անգամ բարելական զօրքին յաղթեց, որոն սուտանուն Նաբուքողոնոսորն անձամբ կ'առաջնորդէր, եւ քաղաքը պաշարեց: Հոս բարելացիք վերջի աստիճանի քաջութեամբ ու յուսահատութեամբ քաղաքը պաշտպանեցին. եւ որպէս զի պաշարնին շուտով չմիննայ՝ կիներէն շատը մեռցուցին: Պաշարումը 20 ամիս տեւեց, Դարեհի բոլոր հնարքները պարապի ելան, կիւրոսին պէս գետը գարձուց բայց առ ալ օդուտ մը չունեցաւ, միայն խարեւութիւնը կրցաւ յաղթել: Զոպիրոս պարսիկ զօրավար մը քիթն ու ականջները կտրելով՝ արիւնտայ փախտականի պէս քաղաքը փախտ եւ քաղաքացիք վրան անանկ վստահութիւն ունեցան, որ բոլոր զօրավարութիւնն իրեն յանձնեցին: Ան առեն Զոպիրոս քաղաքը մատնեց եւ Դարեհ Նաբուքողոնոսորը 3000 ազնուականներով խաչ հանեց (518):

2. Բարելոնի պաշարման ատենը միւս ազգերն ալ ապստամբեցան: Մարաստանի մէջ Փրաւորդ անունով մէկը ինք զինքը Կիաքսարայ որդի ընելով իր ազգակիցները ոտք հանեց եւ իրեն շահեցաւ Պարթեւներն ու Վրկանները: Խոկ Հայերն՝ ինչպէս միւս ապստամբած ազգերն իրենց անկախութիւնը կ'ուզէին: Դարեհ անոնց դէմ զօրք խրկեց, բայց չկրցան բան մ'ընել, մինչեւ որ բարելոնն առնելով ինք անոնց դէմ արշաւեց: Նախ եւ յառաջ Փրաւորդին վրայ գնաց, որն որ դիմացն եկաւ, յաղթուեցաւ եւ փախած ատենը բանուելով Դարեհին հրամանաւը նախ քիթն ու ականջները կտրուեցան, եւ ետքէն իր կողմակիցներովը սպաննուեցաւ: Կիաքսարայ երկրորդ

կեղծեալ որդի մ'ելլելով՝ Դարեհ զանիալ բռնեց, մեռ-
ցուց, Մարաստանին տիրեց եւ ետքէն Պարթեւաստա-
նը, Արկանիստանն ու Բակորիան ալ նուաճեց։ Ասնց
զբաղած տաեն Պարսկաստան երկրորդ սուտ Ըմերտ
մ'ելաւ ու Պարսիկներն ու մերձաւոր գաւառները ոոք
հանեց։ բայց աս ալ յաղթուեցաւ, բռնուեցաւ ու խա-
չուեցաւ։ Բարելոն երկրորդ անդամ Հայու մը առաջ-
նորդութեամբ ապստամբեցաւ, սակայն նորէն նուա-
ճեցաւ եւ բոլոր ամրութիւնները քանդուեցան։ Աս-
եղանակաւ Դարեհ բոլոր ապստամբած ազգերը մէկիկ
մէկիկ նուաճեց։ Վեց տարւան մէջ 19 ճակատ տուաւ
եւ 9 թագաւոր մեռցուց¹։

Յ. Աս պատերազմներուն մէջէն ամենէն աւելի
պատուով Հայերն ելան։ Դարեհ ասնց դէմ Բարե-
լոնէն Դադարսիս Հայ զօրավարը խրկեց, որն որ երեք
անդամ յարձակում կրելէն ետեւ, տեղ մը ամրացաւ
կեցաւ, իսկ Հայերը Հայաստանէն ելլելով Ասորես-
տան ալ մոտան։ Ան տաեն Դարեհ երկրորդ զօրավար
մը խրկեց։ Ասիկա Հայերը Ասորեստանէն վորնուեց
եւ Հայաստանի մէջ երկրորդ անդամ մ'ալ զարկաւ,
բայց Հայերը չկրցաւ նուաճել։ Եռնաբնակները բոլո-
րովին աղատ մնացին, իսկ միւսները Պարսից միայն
վերին աէրութիւնը ճանչցան։

Ղ. Պետութիւնը խաղաղըննելէն ետեւ Դարեհ
անոր ներքին կարգաւորութեան մոտադիր եղաւ։ Բո-
լոր պետութիւնը 20 նախարարութեանց բաժնեց, ա-
մենուն վրայ (ըստ մեծի մասին արքունի տնէն) մէյ
մէկ նախարար գնելով, որն որ երկրին ներքին յառա-
ջադիմութեան ու բարօրութեան միտ պիտի գնէր ու
ամէն տարի որոշուած Հարկը թագաւորին պիտի տա-
նէր։ Նախարարութեան զօրքն իր տրամադրութեան
տակ չէր, Հապա սեպհական զօրավար մը կ'ունենար,
որն որ թագաւորին կ'անուանուէր, ու անոր անմիջ-
նորդական հրամանին տակ կ'ըլլար։ Քիչ անդամ կը
պատահէր որ նախարարը քաղաքական ու զինուորա-
կան իշխանութիւններն իր անձին վրայ միացընէր։ Ա-
մէն տարի թագաւորն անձամբ եւ կամ փոխանորդով

1 Աս պատերազմներուն պատմութիւնը Պիտուանի մէջ գտնուած արձա-
նագրութիւնը մեղի պահեց։

մը բոլոր նախարարութեանց այցելութեան կ'ելլէր : Սուրհանդակներ դրաս, որ գաւառներուն մէջ եղած ներն անմիջապէս ազքունիք հասցընեն, եւ հաղորդակցութիւնը դիւրինցընելու համար ամեն տեղ արքունի ճամբաներ շինել տուաւ :

5. Պետութիւնը խաղաղընելէն ու կարգաւորելէն ետեւ՝ Գարեհ ուզեց սահմաններն ալ ապահովցընել, եւ դլխաւորաբար Անարի Ակիւթացիներն Արեաց ոխերիմ թշնամիները նուաճել : Ուստի ահաւոր բանակ մը ժողված ($700,000^{\circ}$ զօրք) եւ 600 նաւ առած գեալ ի արեւմտեան հիւսիս արշաւեց, ուր նոյն ատենները Ակիւթացւոց բոյնն էր : Բուքորոսսէն Եւրոպա անցաւ . Գետացիներն ու Թրակիացիները նուաճեց, բայց Ակիւթացւոց հետ չկրցաւ զարնուիլ . որովհետեւ ան անտառն ու վաշաբնակ ժողովուրդն իրենց բոլոր ունեցածներովն անոր առջեւէն ետ կը քաշուէին եւ անցած տեղերնէն գտած բոլոր ուտելիքները կ'այրէին . անանկ որ Գարեհ մինչեւ Վոլիագեար ետեւնէն երթալէն ետեւ սովուն պատճառաւ մեծ կորստով ետ դառնալու ստիպուեցաւ իր զօրաց մէկ մասը բանակին հետ մէկտեղ թշնամույն թուղարակով : Քիչ մնացած էր որ բոլոր բանակով Ակիւթացիներէն պիտի ջարդուէր, բայց նախարարի մը հաւատարմութիւնը զինքն ազատեց . որովհետեւ Միղդիատէս Աթենացին, որն որ Թրակիայի մէջ գաղթականութիւն մը հաստատած էր, երբ որ Գարեհին կորստով ետ դառնալը լսեց, Պարսից հպատակ յոյն իշխաններն յորդորեց, որ իրենց յանձնուած դանուրին կամուրջը վերցընեն, որպէս զի Գարեհ չկարենայ դառնալ ու թշնամույն ձեռքն իյնայ : Բայց Հիսաթիէսս Միլետի նախարարութիւնը Գարեհին առած բլաւով՝ երախտագիտութեան համար ան խորհրդոյն գէմ կեցաւ : Ակիւթական արշաւանքը Գարեհին աս օգուտն ըրտաւ միայն որ Թրակիայի մէկ մասը նուաճեց, Մակեդոնիային ալ իբրեւ հպատակութեան նշան՝ հող ու ջուր ընդունեցաւ : Աւելի յաջող եղաւ գէալ ի արեւելք ըրած արշաւանքը, ուր պէտութեան սահման ըրտաւ Յաքսարտէս եւ Ինդոս գետերը եւ ասդին եղած բոլոր ազգերընուաճեց : Ասով պէտութիւնն ամենէն մեծ ըն-

Դարձակութիւնն ընդունեցաւ. բայց աս բարձրութեան զէնիթէն նոյն իսկ Դարեհին ժամանակը սկսաւ իջնալ:

6. **Պետութեան մահաբեր հարուածը տուողն Յունաց պղտիկ ազգն եղաւ:** Հիստիէոս Միլետի իշխանն իր հաւատարմութեանը համար Դարեհին թրակիայի մէջ երկիր մ'ընդունելով՝ հոն քաղաք մը շինած ատեն նախանձողները զինքը թագաւորին կասկածելի ըրին, որով Շօշ կանչուեցաւ, եւ տեղն անոր Արիստագորաս փեսան Միլետի իշխան գրուեցաւ: Բայց ասիկայ երբ որ Նաքսոսի ռամկապետականներուդէմ արշաւանք մ'ըրաւ ու յաջողութիւն չունեցաւ, վախնալով որ աս պատճառաւ իշխանութիւնը պիտի կորսնցընէ, Հիստիէոսին հաւանութեամբը Ասիայի Յոյներն յորդորեց, որ Պարսից անարդ լուծը վրաներնէն թօժափեն, եւ ինք անձամբ Յունաստան գնաց օգնութիւն խնդրելու համար: Միայն Ամենացիներն ու Երետրիացիները քանի մը նաև տուին. այսու ամենայնիւ Յոնիացիները սուք ելան եւ առանց մեծ դժուարութեան Փոքր Ասիայի Սարդք մայրաքաղաքն առին ու այրեցին (500): Դարեհ վրանին զօքք խրկելով թէ ծովու ու թէ ցամաքի վրայ յաղթեց եւ Յոնիացիները 6 տարւան մէջ նորէն նուաճեց. բայց Եւրոպայի Յոյներն ալ պատժել ուզելով սկսաւ իրեն վնասակար պատերազմը: Առջի խրկած բանակը թրակացիներէն յաղթուելով եւ նաւատորմիզը Ամոս լերան քով խորտակելով առանց վախճանին համար թէ ծովութեան մեծ համարումը վերջի աստիճանի նուաստացուց ու Յոյները յանդգնագոյն ըրաւ: Աս նախատինքը Ծննդելու համար Դարեհ բոլոր պետութեան մէջ թէ ծովական ու թէ ցամաքային մեծ պատրաստութիւններ սկսաւ տեսնել, որոնք երեք տարի տեւեցին: Երրորդ տարին երբ որ արշաւանքն սկսելու վրայ եր, Եգիպտացիք ալ ապստամբեցան: Դարեհ միտքը դրաւ երկուքին վրայ ալ մէկէն արշաւելու, սակայն մահը զինք երկուքէն ալ արդելեց:

7. Վաերքսէս Ա. (485—465), հօրը գահուն հետ պատերազմներն ալ ժառանգելով՝ նախ եւ յառաջ Եգիպտոս դնաց եւ զանի խստագոյն հպատակութեան մէջ խոթեց։ Ետքէն՝ աւելի աքսորուած Յոյներէն գրգռուած՝ Յունաց դէմ արշաւանքն ալ սկսաւ (480)։ Ահաւոր եւ շքեղ բանակաւ մ'ու յազդ նաւատորմղով մը Յունատան անցաւ յապահով ըւլալով որ զանի ալ Եգիպտոսի պէս գիւրաւ պիտի նուածէ ու Պարսկական նահանգ մը պիտ'որ ընէ. բայց իր 5000 նաւէ բաղկացած նաւատորմիղը Աթենացւոց 300 նաւերէն Սաղամինայի քով խորտակեցաւ եւ 2 միլիոն զօքքը Պղատէայի քով 50,000 Յոյներէն անանկ չարաչար յաղթուեցաւ, որ Պարսիկը ալ Եւրոպայի մէջ ոսք կոխելու չհամարձակեցան։ Աս պարտութիւնը Պարսից պետութեան սոսկալի մահացու վերք մը տուաւ, որ ալ հոգէվարքի մէջ ինկաւ եւ մեծաքայլ իր օրհասին կը դիմէր։ Յոյները փառաւոր յաղթութենէն խրախուսած յարձակողական պատերազմն սկըսան, Ասիա անցնելով իրենց աղբակիցները ազատ ըրին եւ մէկալ ազգերն ալ ապստամբութեան սկսան գրգռել։ Իսկ Քսերքսէս խայտառակութեամբ Պարսկաստան դառնալէն ետեւ ինք զինքը շուայտութեան տալով Արտաւան անձնապահապետէն սպանուեցաւ։ Տիրասպանին միտքն էր որ թագն իրեն սեպհականէ, անոր համար Քսերքսէսին կրտսեր որդին Արտաշէսը թագաւորեցուց ու երեցը դաւաճանութեամբ սպաննեց. բայց երբ որ Արտաշէսին մահն ալ կը նիւթէր՝ իմացուեցաւ ու ինք սպաննուեցաւ։

8. Արտաշէս Ա. Երկայնաբազուկ (465—424) ստիպուեցաւ Արտաւանին 7 հզօր որդիներուն ու կողմնակիցներուն դէմ զէնք առնուլ, որոնք իրենց հօրը մահուան վրեժը կ'ուզէին առնուլ։ Յաղթեց Արտաշէս, անոնց մէծ կոտորած տուաւ ու զէնքը Բակտրիա դարձուց, ուր իր Երկրորդ Եղբայրը կուսակալ էր, եւ Երեց Եղբօրը մահը լսելով՝ զօքք ժողված կ'ուզէր կրտսերին վրայ քալել ու թագն առնուլ։ Արտաշէս Երկու ճակատով ասոր ալ յաղթեց ու Բակտրիան նորէն նուածեց։ Բայց անդին Եգիպտացիք Պարսից լուծին տժգոհ ըլլալով եւ աս պետութեան խառնակութիւններն յար-

մար առիթ առնելով՝ ապստամբեցան, Արքացւոց Խ-
նարոս իշխանն իրենց թագաւորեցուցին ու Ամենաց-
ւոցմէ ալ օգնութիւն խնդրեցին, որոնք Պարսից դէմ
պատերազմը դեռ կը շարունակէին ու Եւրիսիտոնի ու
Կիովոսի քով մեծ յաղթութիւններ ըրած էին։ Ար-
տաշէս մեծ բանակ մը ժողվեց (իբր 300,000 զօրք) ու
իր Աքեմենիտ եղանակ առաջնորդութեամբն ապրս-
տամբաց վրայ խաւրեց, որն որ գնաց Նեղոսի ափանց
քով բանակեցաւ։ Ամենացիք 200 նաւով Եգիպ-
տացւոց օգնութեան համնելով՝ Նեղոսի բերանը Պար-
սից նաւերուն յաղթեցին ու զանոնք ընկղմեցին. ան-
կեց Նեղոս դետէն ներա մտնելով՝ Ինարոսի զօրաց
հետ միացան ու Աքեմենիտին մեծ կոտորած մը տուին,
զինքն ալ մեռցուցին։ Ան ատեն Արտաշէս անոնց դէմ
մեծագոյն պատրաստութեամբ Մեգարիւզոս Ասորիքի
կուսակալը խաւրեց, որն որ Մեմփիսի քով Ինարոսին
շարաչար յաղթեց ու զինքը մինչեւ Բիբլոս հալածեց
ուր Ամենացւոց նաւերն ալ քաշուեցան։ Մեգարիւ-
զոս մէկ ու կէս տարի զանոնք հոն տեղը պաշարեց,
եւ երբ որ Հրցաւ Յոյներն անձնատուր ըլլալու ստի-
պել, անոնց նաւերուն կեցած տեղէն ջրերը դարձուց
ու նաւերը ցամաքի վրայ նստեցուց. ան ատեն Ինա-
րոս խոստում առնելով որ իր կենաց վնաս մը պիտի
չհասնի, քանի մը Յոյներով անձնատուր եղաւ, իսկ
միւս Յոյները պատերազմի ճակատեցան։ Չուզեց Մե-
գարիւզ իր բախտը վտանգի մէջ ձգել ու դաշինք
դնելով զանոնք տեղերնին դարձուց։ Քիչ մը ետքը
Ամենացիք ուրիշ 50 նաւ նորէն օգնութեան խաւ-
րեցին, որոնք եղածը չգիտնալով ու անկասկած Նե-
ղոսի մէջ մտնելով Պարսիկներէ պաշարուեցան ու
գրեթէ բոլորն ալ ջարդուեցան։ Ասանկով Եգիպտա-
ցիք վեց տարւան անօգուտ պատերազմէն ետքը նորէն
հպատակեցան։ Միայն Ամիւրտէոս իշխանը Նեղոսի
ճախիններուն մէջ դիմացաւ կեցաւ։

9. Արտաշէս ասոր վրայ երկայն ատեն խաղա-
ղութիւն չվայելեց. որովհետեւ մօրը թախանձանաց
զիջաննելով՝ որ իր որդւոյն մահուան վրէժն առնուլ
կուզէր, Ինարոս եւ անոր մարդիկները մեռցրնել արւ-
աւ։ Որուն Մեգարիւզ զայրացած՝ Ասորիք գնաց ու
4*

ապստամբութեան դրօշը բացաւ : Արտաշէս վրան երկու յաղթ բանակներ խաւրեց . Մեգաբիւզ երկուքն ալ զարկաւ խորտակեց : Ան ատեն բարեկամները մէջը մտնելով՝ զինքը թագաւորին հետ հաշտեցուցին : Առժամանակէն կուսակալաց ապստամբութիւններն յաճախ եղան , որոնք չէ թէ միայն քաղաքական ու զինուորական իշխանութիւններն իրենց վրայ առած էին , հապա շատ անդամ խել մը նախարարութիւններ իրենց տակ կը միացընէին ու Յոյներէն վարձկանազօր կ'առնուին : Ասկէց ելան զանազան անկախ տէրութիւններ :

10. Արտաշէս Ա. երեք որդի թողուց, որոնք մէկ տարւան մէջ կարգաւ գահ ելան մէկվմէկ ապաննելով : Երրորդը Դարեհ Բ. Նոթոս 20 տարի թագաւորեց (424—405), բայց կառավարութիւնը իր Պարիսագիս նենդաւոր կնոջը ու ներքիննեաց ձեռքը թողուցած էր : Իրեն ժամանակը տէրութեան անկումն աւելի յառաջ գնաց ներքին ապստամբութիւններով ու դաւաճանութիւններով : Եգիպտոս Ամիրտէոսին առաջնորդութեամբ երրորդ անդամ ապստամբեցաւ եւ 64 տարի անկախ թագաւորութիւն մ'եղաւ : Պարսկաստանի բախտովը նոյն ատենները Յունաց մէջ Պեղպաննեսական պատերազմը ծագեցաւ եւ Նոթոս իր ստրկովը երբեմն մէկ ու երբեմն մէկալ կողմնակցութեան օգնելով պատերազմը աւելի կ'արծարծէր , եւ վրանին ազգեցութիւն մ'ալ կ'ունենար :

11. Արտաշէս Բ. Ուշեղը Դարեհին մահուընէն ետքը հօրը կամացը համեմատ գահը ելաւ (405—362) : Բայց Կիւրոս Եղբայրը մօրմէն յորդորուած Փաքը Ասիայի մէջ մեծ բանակ մը ժողվեց եւ 13,000 յոյն վարձեց , որպէս զի զէնքով եղբօրմէն թագը առնու : Արտաշէս մէկ միլիոն զօրքով դիմացն ելաւ եւ կունաքսայի քով արիւնահեղ ճակատ մ'եղաւ , որուն մէջ Կիւրոս յաղթութիւնը գրեթէ ստացած էր , միայն յանդնութեամբ առանձին թագաւորին վրայ յարձակելով Պարսիկներէն պաշարուեցաւ ու սպանուեցաւ (401) : Իրեն մահուամբն իր բարբարոս զօրքը փախաւ . իսկ Յոյները շատ վշտերով բայց ամէն յարձակմանց յաղթելով յաջողութեամբ հայրենիքնին դարձան :

12. Պարսիկք ուղեցին Յոնիացիները պատժել, որոնք Կիւրոսի օգնական եղած էին: Բայց Յոնիացիք Սպարտացիներէն օգնութիւն ուղեցին ու անոնցմէնախ Դերկիղղետաս զօրավարն ու ետքէն Ագեսիղայոս թագաւորը զօրօք ընդունեցան: Ագեսիղայոս քիչ զօրքով բայց մեծ քաջութեամբ ու իմաստութեամբ Ասիայի Յունաց աղատութիւնը դլուխ կը հաներ եւ մինչեւ Պարսից արքունեաց վրայ արշաւելու կը սպառնար, բայց Պարսիկներն աս վտանգը հեռացընելու համար բոլոր Յոյները Սպարտացւոց գէմ հանեցին, եւ Աթենացիք Կնիտոսին քովի անոնց նաւատորմիղը ոչընչացուցին: Ան ատեն Սպարտացիք Ագեսիղայոսն իրենց քաղքին պաշտպանութեան կանչելու ստիպուեցան եւ Անտաղկիտեան ըսուած ամօթալի խաղաղութիւնն ընելով՝ Ասիայի բոլոր Յոյները Պարսկական վերին տէրութեանը տակ թողուցին (387):

13. Արտաշէս Գ. (362—338) հայրը թունաւորելով գահը ելաւ, եւ բոլոր արքունի տունը ջընջեց: Իր առջի տարին Փիւնիկեցիք՝ նախարարաց հարստահարութիւններուն համար ավստամբեցան եւ Եգիպտացւոց հետ նիզակակցութիւն ըրին: Արտաշէս անոնց գէմ մեծ բանակ մը խաւրեց, որուն գէմ Փիւնիկեցիք առիւծի պէս պատերազմեցան եւ շատ մարդ ջարդեցին, բայց իրենց Տենես թագաւորը կաշառուելով Միդոն գլխաւոր քաղաքը մատնեց: Այսու ամենայնին Միդոնացիք Պարսից լուծը վրանին առնուլ չուղելով քաղքին կրակ տուին եւ մէկտեղ այրեցան: Միդոնին իյնալովը բոլոր Փիւնիկէն հպատակեցաւ: Անկէց ետքը Արտաշէս յոյն վարձկանալօրօք Եգիպտացւոց գէմ արշաւեց, Պեղուսիսնի քով անոնց յաղթեց, եւ 64 տարւան անկախութենէ ետքը Եգիպտոս նորէն պարսկական նահանգ եղաւ:

14. Արտաշէս իր անհնարին կատաղութեան ու անգթութեանը համար ամենուն ատելի եղած էր եւ Բողոսա Եգիպտացի ներքինապետը զինքը բոլոր որդիքներովը թունաւորեց՝ միայն կրտսերագոյն Արշէսը թաղթեց, որպէս զի անոր անուամբը ինք կառավարէ, բայց երկու տարիէն ասոր ալ թոյն խմբուց ու Պարեհ Նոթոսին թունորդին Պարեհը գահը հա-

նեց։ Երբ որ ասոր ալ մահաբեր բաժակը պատրաստած էր, իմացուելով նոյնը ինք խմելու ստիպուեցաւ։ Դարեհ գ. Կողմանոս (336—330) ազնուական ու քաջ էր, բայց բոլորովին քայքայած պետութեան նոր հոգի մը չկրցաւ տալ։ Մանաւանդ թէ այնպիսի հզօր հակառակորդ մ'ունեցաւ, որուն հետ մրցիլ չէր ըլլար։ Երեք անգամ Աղեքսանդր Մակեդոնացին յաղթուելէն ետքը իր բեսաս կուսակալէն սպաննուեցաւ եւ Պարսկաստան Աղեքսանդրին հպատակեցաւ։

15. Պարսկական պետութեան իյնալուն պատճառներն են 1. Եւրոպա ըրած արշաւանքներով վերջի աստիճանի մարդու ստակ սպառելը, 2. Վարձկանազօր առնուլը, որով Պարսիկ փափկացան, ջղատեցան ու ստէպ կոխներ սկսան ելլել, 3. Արտաշէս Աւեն սկսեալ շատ զօրացած նախարարներուն ապօստամբութիւնները եւ 4. արքուննեաց մէջ ճարակած բարուց ապականնութիւնը։

Գ Լ Ո Ւ Խ Ե.

ՀԱՅՔ ԵՒ ՇՐՋԱԲՆԱԿ

1. Հայոց Կամապետն ով է, ուստի եկաւ եւ ինչպէս Հայոց տէրութիւնը կանգնեց։ — 2. Հայոց սկզբնական կառավարութիւնն ինչպէս էր։ Արամ Բնէլ թշնամինը ունեցաւ եւ ինչ արշաւանք ըրաւ։ — 3. Արամ Կինոսին հետ Բնէլ յարաբերութեան մէջ էր։ — 4. Արա ինչպէս կառավարեց ու Հայաստան ինչպէս Ասորեստաննեաց ատկ ինկաւ։ — 5. Պարսոյ Բնչպէս թագաւոր եղաւ, եւ իրմէ եաքը Հայաստան ինչ վիճակի մէջ էր։ — 6. Ով է Տիգրան եւ ինչ գործք ունի — 7. Աւհամոն կրցաւ Պարսից լուծը նետել. ինչ երեւելութիւն ունի. իրմէ ետքն Հայաստան ինչ վիճակի մէջ մնաց։ — 8. Հայոց կրօնն ինչ է։ — 9. Հայոց սահմանակից ազգերը որո՞վ են։ — 10. Որո՞նք են Լեւագիք Արիւսոս Բնէլ գործք ունի։

1. Բաբելոնի աշտարակաշինութենէն ետքը երբ որ Նեբրովիթ համաշխարհական տէրութիւն մը սկսաւ կանգնել եւ զամենքը նուաճել, Հայկ՝ Թորգումայ որդին՝ Յաբեթին թունորդին, ուրիշին իշխանութեանը տակ ըլլալ չուզելով՝ իր ընտանիքովն ու մարդիկներով Արարատեան երկիրը գնաց հնա եղած սեմական բնակիչները նուաճեց ու Երասխայ հովիտներուն մէջ բնակիցաւ։ Բայց Նեբրովիթ զինք հանգիստ չթողուց. Երբ որ չկրցաւ քաղցրութեամբ զանի իրեն ձգել, անհամար զօրօք վրան գնաց, որ զէնքով նուաճէ։ Հայկ իր անկախութիւնը պաշտպանելու համար ստիպուեցաւ պատերազմիլ. իր սակաւաթիւ բայց կտրիմ մարդիկներով դիմացն ելաւ, ճակատեցաւ եւ

իր յաղթ նետովը հսկան զարկաւ մեռցուց ու անոր զօքքը ցրուեց: Ժողովուրդն այսպիսի առաջնորդ մ'ու նենալուն վրայ հպարտացած անոր անունն առաւ ու Հայ ըսուեցաւ: Անկէ ետեւ Հայկ իր զաւակներովը սկսաւ քաղաքներ շինել ու Երկիրը շէնցընել:

2. Հայոց սկզբնական կառավարութիւնը նա-
հապետական էր. Հայկի զաւակները մէյ մէկ կողմ՝
քաշուած առանձին տուն մը կը կազմէին եւ խաղա-
ղութեամբ իրենք իրենցմէ Երկիրնին կը հոգային կը
շէնցընէին. իսկ անդրանիկը կամ Հայկին յաջորդը
մէկալներուն վրայ միայն գլխաւորութիւն մը կ'ունե-
նար: Բայց Երբ որ գրացի ազգերն սկսան Հայաստան
յարձակիլ, Երկիրը կսխկուաել ու ժողովուրդը նեղել
հարկ եղաւ աւելի սերտ միութիւն կազմել: Ուստի
Հայրենասէր ու քաջ Արամ նահապետը Հայկին վե-
ցերորդ յաջորդը, Հայրենիքը օտարաց ասպատակու-
թիւններէն պաշտպանելու համար բոլոր ազգին գլուխն
անցաւ ու կտրիճները քովը ժողվեց: Ամենէն յառաջ
մար Երիասասարդներուն հանդիպեցաւ, որոնք Նիքար
անունով Մարի մ'առաջնորդութեամբ աւազակաբար
Հայաստանի սահմանները կ'ասպատակէին ու հարա-
ւային արեւելեան կողմը Երկու տարի ծառայեցուցած
ալ էին: Արամ յանկարծ Նիքարին վրայ յարձակե-
լով՝ անոր մարդիկներուն մեծ կոտորած տուաւ, զինքը
բռնեց մեռցուց եւ անոր Երկիրը մինչեւ Զարասպ (°)
լեռը նուածեց: Աւելի զօրաւոր էր Բարշամ ասորես-
տանցի իշխան մը, որն որ զօրաւոր բանակ մը ժողված
բռլոր շրջականները սաստիկ հարկերով կը նեղեր եւ
անապատ կը դարձընէր: Արամ ասոր վրայ ալ քա-
լեց, ճակատի մը մէջ շարաշար յաղթեց, ու Ասորես-
տանի դաշտերուն մեծ մասը խել մը ժամանակ իր ծա-
ռայութեան տակ բռնեց: Իսկ Բարշամ յաղթուելէն
ետքը Կորդուաց Երկրէն Ասորեստան փախած ատեն՝
Արամին զինակիրներէն բռնուեցաւ ու սպանուեցաւ:
Արեւելեան ու հարաւային սահմաններն յապահովը-
նելէն ու ընդարձակելէն ետեւ՝ Արամ իր զինուց զօրու-
թիւնը ցուցընելու համար աշխարհակալութեան ալ
ձեռք զարկաւ ու Արեւմուտք արշաւեց: Հոս Սեւ ու
Միջերկրական ծովերուն միջոցը Պայապիս հզօր իշխանը

բռնած էր: Արամ զանիկա կղզիներէն մէկուն վրայ փախուց, անոր երկրին մէջ Հայեր դաղթեցուց եւ Փոքր Հայք անուամբ կուսակալութիւն մը հաստատեց Մշակ կամ Մաժակ (Կեսարիա) մայրաքաղզով:

3. “Եղն ատենները Ասորեստանեայց Նինոս թագաւորը զօրանալով եւ համաշխարհական պետութիւն մը կանգնելով՝ Արամին վրայ ալ եկաւ Հայաստանը նուաճելու համար, սակայն հայ դիւցաղնը պարզեւներով զանի հաշտեցուց, եւ առանց իր անկախութիւնը կորոնցընելու անոր դաշնակից բարեկամու երկրորդականն եղաւ:

4. “Նինոսի նոյն բարեկամութիւնը Արա Գեղեցիկ Արամին օրդին ու յաջորդն ալ վայելեց, բայց քիչ ատեն միայն. որովհետեւ Նինոսի մահուրնէ ետքը Ասորեստանեայց պետութեան դլուխն անոր կինը Շամիրամ անցնելով՝ իրերը դժուար վիճակի մէջ մտան: Աս աշխարհակալու հին Արային դեղեցկութեան զարնուելով՝ զանի իրեն կանչեց. եւ երբոր Արա անոր անկարգ կամացը չուզեց հնազանդիլ զօքքով Հայաստան մտաւ: Արա ինք զինքը պաշտպանելու համար զօքքով դիմացը գնաց, բայց պատերազմի մէջ ինկաւ ու Հայաստան Նինուէական պետութեան նահանդ եղաւ. սակայն միշտ իր սեպհական ժառանգական կուսակալներու տակ: Շամիրամ Հայաստանի հարաւային դաշտերուն օդին շատ հաւնելով Վանայ ծովուն քով իրեն համար հսկայագործ ու հրաշալի ամսարաստուն մը շինեց Շամիրամակերտ անունով, որն որ մինչեւ հիմակ ամենուն զարմանքը կը պատճառէ: Նոյնպէս ուրիշ շինութիւններով ու ճամբաններով երկիրը շենցուց:

5. Երբ որ Մարաց Վարբակէս կուսակալը Նինուէի մեղկացած թագաւորներուն լուծը խզել ուզեց եւ իր բաղձանքին դիւրաւ հասնելու համար Ասորեստանեայց պետութեան բոլոր հպատակ կուսակալները յորդորեց որ վաներնէն լուծը թօժափեն եւ իրեն հետ միանան, խոստանալով որ զիրենք անկախ կ'ընէ եւ իրենց դաւառին վրայ կը թագաւորեցընէ՝ Պարոյր Հայոց կուսակալն աս հրաւէրին անոաց եւ Վարբակէսին հետ Նինուէական պետութիւնը կործանելէն ետքը՝ Հայոց անկախ թագաւոր եղաւ (890°),

բայց միշտ Մարաց վերին գլխաւորութեան տակ, որոնց բախտին Հայք մասնակից եղած կ'երեւան։ Երբ որ Նինուէն նորէն զօրացաւ ու ապստամբած երկիրները նորէն նուաձեց, Հայք դարձեալ անոր վերին տէրութեան տակ մտան։ Եւ երբ որ Մարք երկրորդ անգամ Նինուէի գէմ գացին ու զանի բոլորովին կործանելով՝ անոր հիւսիսային երկիրներուն տիրեցին, Հայք դարձեալ անոնց հետ միացան, բայց իրենց անկախ թագաւորներու տակ։¹

1 Հայոց պատմութեան գլխաւոր ազբիւրը՝ մինչև Ազիքսանդր Մեծ՝ Մար Աբաս Կատանա ասորին է, որն որ Քրիստոնէն երեք դար յառաջ՝ Բաբելոնի գիւանին մէջ Ազեքսանդրին հրամանաւը յունարէն թարգմանուած Քաղզէ կուցւոց յիշատակարանները գանելով անոնց մէջն Հայոց վրաց պատմուածները բաղան եւ յշն ու ասորի գրով ի ըստ ընծայած է։ Բայց աս Մար Աբասին պատմութիւնը՝ ինչպէս որ էր նէ, ժամանակը մեղի հասուցած չէ, այլ Քրիստոնէն եւոքը հինգերորդ դարուն վերչերը Մոփուս Խորենացւոյն գրած Հայոց պատմութենէն միայն մեղի ծանօթ է։ Արտաքին պատմիչները Հայոց վրայ շատ քիչ կը խօսին, պյուտ ամենայնին անոնց պատմանները ըստ մեծի մասին Մար Աբասին գրածները կը հաստատեն։ Արկիթենոս քաղզէ ացին կը յիշէ Հայոց Ներովովթին դէմ ելլելով թէպէտեն առ գործողութիւնը Հայկաց չետոր, այլ անոր Արմենակ որդւայն, որուն համար կ'ըսէ. «Աեղեւ հակառակ թելցայ միանդամայն եւ կենախուզպ։» Իսկ անկէց վար՝ Նինուէն մինչև Արտրուկէն Կոտեսիս յշն պատմիչը, Մար Աբասին հետ այնպէս կը համաձայնի, մինչև կարծել կուտայ, որ երկուքն ալ մի եւ նոյն ազբիւրն ունեցած պիտօք ըլլայն։ Կոտեսիս ալ կը պատմէ որ Նինոս մէծ բազմութեամբ Հայտատան մտաւ ու քանի մը քաղաք կործանելով՝ ժողովուրդը վախցուց, անանկ որ Հայաստանի թագաւորը (Բարզանէօ) շատ պարգևւներով գիմնացը գնաց եւ նիւ վարած պատրաստ ցուց տանին հրամայածները կատարելու, բայց Նինոս մէծանալութեամբ Հայաստանին թագաւորութիւնը նորէն անոր տուաւ, աս թէութեամբ որ իրեն բարեկամ ըլլայ ու զօրքով օգնէ։ Ետքէն Շամիրամ շատ զօրբով Մարատան գնաց, կ'ըսէ, ու զօրաւոր ըերգ մ'իբրեւ ամարտուոց շինեց, վրան շատ (ասորի) արձանագրութիւններ քանդակել տապով . . . (Շամիրամակերտ ինչպէս յայտնի է, գրեթէ Մարտանանի սահմանին վայ է եւ շատ արձանագրութիւններ անոն)։ Հոն Շամիրամ կ'ըսէ, զօրաց մէջէն գեղեցիկ ներն իրեն, կը կանչէր, եւ ուզուն ընելէն ետեւ զանանք մէշտեզէն կը վերցընէր (Արա Գեղեցիկը)։ Վարքակէսին համար ալ կ'ըսէ թէ, երբ որ Նինուէի վրաց զնաց իրեն դրացի ազգերն ալ իրեն հետ միաբանելու համար, անոնց ազատութիւն կամ թագաւորութիւն խոստացաւ, անոնք ալ համանելով հետը գացին ու Նինուէն կործանցին։ Մար Աբաս բացացայտ կը զրուցէ, որ Պարոյս ան Վարքակէսին խոստան անսարդ՝ հետը միացաւ։ — Բայց գրեթէ բալոր հայ նոր պատմիչները՝ Պարոյը տեղէն կը վերցընն ու Մարաց կիաբսար Ա. ին ժամանակը կը դնեն, կարծելով որ ասով Խորենացւոյն միուրը լաւագոյն մէկնուն կ'ըլլան։ Սակայն ոչ Խորենացին եւ ոչ անոր ազբիւրը՝ Մար Աբաս ասի կ'ուզեն։ Երկուքն ալ բացայտա Պարոյը Վարքակէսին ժամանակակից կը դնեն, իսկ կիաբսարը՝ Պարոյին վեցերորդ յաջորդին ժամանակը, արտաքին պատմագրաց բոլորին համար եօթներուն համեմատ, որպէսէներուն կոտեսաւ կը պամաւ որ Վարքակէսին իրեն օգնութերուն ազատութիւն խոստացաւ, իսկ կիաբսար, ինչպէս Հերոդոտ կը զրուցէ, իր տէրութիւնը վենքով մինչև Հաղիս գերոց սարածեց, ոյս ինքնին Հայերը տակն առաւ։ Ծթէ Պարոյը տեղէն խախուելու ըլլանք Մար Աբասին պատմութիւնը տակն ու վայ կ'ըսնէն։ Որովհետեւ անի Զարմանյակէն (որուն համար կ'ըսէ թէ Տրավոկան պատերազմին գացած էր չուրը 1200ին) մինչեւ Պարոյը՝ ուժը թագաւոր կը դնէ. իսկ Պարոյին մինչեւ Տեղքան Ա. (Հարլ. 540) ինչը թագաւոր Արդ կ'թէ Պարոյը Կիաբսարին հետ Նինուէն կործանած համարելու ըլլանք (606ին)՝ իր նա-

6. Մարաց Աժդահակ թագաւորին ատենը,
Երբոր Մարաց զօրութիւնն ինկաւ ու Պարսից Կիւրոս
թագաւորին՝ անոնց վրայ յաղթութիւն մ'ընելով
Երկու ազգերուն զօրաց դլուխն անցաւ՝ Երուանդ՝
Պարսիցն եօթներորդ յաջորդը Մարաց նիզակակցու-
թիւնն արհամարհեց ու հետք կապուած հարկը կամ
պարզեւները շուզեց տալ. բայց Կիւրոս պարսիկ ու
մար զօրքով անակնկալ Հայաստան մանելով՝ առանց
զինուց բռնութեան՝ բարեկամաբար Երուանդը շահե-
ցաւ ու առջի վիճակը դարձուց եւ Երուանդին Տիգրան
որդին, որն որ քիչ մը ետքը հօրը յաջորդեց, Պարսիկ
աշխարհակալին ամենէն մեծ բարեկամն եղաւ ու ամէն
արշաւանքներու մէջ դիմաւոր օգնականն ու ընկերը:

Պովսէս Խորենացին Տիգրանին շատ փառաւոր գործք
մը կու տայ: Աժդահակ Մարաց թագաւորը երազ մը տե-
սաւ, կ'ըսէ, որ բարձր Երան մը վրայ դիւցազն մը ծնաւ եւ ան-
միջապէս վիշապի մը վրայ հեծնալով՝ իրեն վրայ եկաւ, զինք
վիրաւորեց: Աս երազէն շատ փախցաւ եւ համարելով՝ որ ան
դիւցազնը Տիգրանն է Արարատաց թագաւորը ուզեց կանխել,
ու զանի մէջ տեղաց վերցընել: Ուստի անյապազ Տիգրանին
քոյրը Տիգրանուհին իրեն կին առաւ եւ անոր վստահութիւնը
շահելէն ետեւ միաքը յայտնեց, ստիպելով որ իրեն գործակից
ըլլայ: Արտաքուստ ինք զինք հաւան ցուցուց խորագէտ Տի-
գրանուհին, բայց ծածուկ իրն եղքորը իմացուց. որն որ երր որ
Աժդահակէն բարեկամաբար հաւափրուեցաւ սահմանին վրայ
երեւնալու, խարեւութիւնը երեսը զարկաւ ու զօրքով դիմացն
երթալով՝ յայտնի պատերազմ բացաւ: Հինգ ամիս տեսեց հա-
կառակութիւնը, մինչեւ որ անդամ մը Տիգրան պատերազմի
մէջ զրահապատ Աժդահակին հանդիպելով՝ իր նիզակով զանի
շամփրեց մեռցաւց, եւ անով յաղթութիւնն ստացաւ, ու Աժ-
դահակին բոլոր տունը 10,000 մար զօրքով իր ձեռքն ինկաւ:¹

Խորդներէն ամեն մէկը (1200—606=594: 8=74) եօթ անասուն ու չըր-
տարի թագաւորած կ'ըլլայ, իսկ իրեն ամեն մէկ յաջորդը (606—
540=66: 9=7) եօթը տարի միայն, որն որ շատ այլանդակ կ'երեւայ:
Ասոր հակառակ եթէ Պարսիցը Վարբակէսին ժամանակը (890)
թող տալու ըլլանք, թէ նախորդգներն ու թէ յաջորդները գենթէ
հաւասարապէս (իւրաքանչիւր իր 38 տարի) թագաւորած կ'ըլլան:
Այսիսի մեծ ու յանձնուկն տեղափոխութեան համարձակութիւն
տուող անշաշտ Խորենացւոյն՝ Սենքերիմ Կինուէկի թագաւորը
Պարսիցն հօրը՝ իսկ Նարաւագուսուրն անոր որդւայն տանը գնեց
պիտի որ ըլլայ, որով իսկապէս Պարսիցը Կիաքսարին ժամանակը կ'իյ-
նայ. բայց ով շխտեմներ որ Խորենացին աս երկու գէպքերն իրեն
աղքիւրէն՝ Մար Արասէն ասած չէ, հապա ինք իրեն առնով մը
մէջը խոժած է: Իսկ եթէ մէկը Վարբակէսին գյութեանը վրայ կը
տարակուսի, այնպիսին Մար Արասին պատմութեան եւ ըստ հետե-
ւորդի Պարսիցն գյութեան վրայ ալ պէտք է տարակուսի, որով
բոլոր խնդիրը կը վերնայ. որովհետեւ ինչպէս ըսինք, Մար Արասին
աղքիւրը՝ Կտեսիսիսին հետ նոյն է, իւ Կտեսիսին ինչպէս նաեւ
Մար Արաս՝ Վարբակէսն անհրաժեշտ կը պահանջն եւ անչործ՝
իրենց գրած տեղը:

¹ Աս պատմութիւնը, որն որ Հերոդոտոսին՝ Կիւրոսի վրայ պատմածին
շատ նման կը հնչէ, Խորենացին չ'ըսէր, որ Մար Արասէն առած է

Քաջն Տիգրան այնպիսի հզօր բարեկամ մ'ունենալով երկրին սահմանները չէ թէ միայն ամբողջացուց հապա ընդարձակեց ալ: Ներքին յառաջադիմութեան ու բարօրութեան ալ միտ դրաւ եւ իրանուամբը Տիգրանակերտ աւան մը շինեց:

7. Տիգրանին որդին ու յաջորդը Վահագն՝ Գարեհին գահակալութեան ատեն եղած շփոթութիւններն առիթ առնելով՝ Պարսկական վերին տերութիւնը արհամարհեց: Գարեհ անոր դէմ Գաղարսիս Հայ զօրավարը խաւրեց, սակայն Վահագն երեք անդամ վրան յարձակեցաւ թող չտուաւ որ Հայաստանի մշնոր մտնէ. եւ Գաղարսիս ինք զինքն Հայ գիւցազնոյն դէմ գնելու կարող չտեսնելով ամուր տեղ մ'ամրացաւ, իսկ Վահագն Հայաստանէն ալ ելլելով Ասորեստան յարձակեցաւ: Ան ատեն Գարեհ Ոմիսսա անուամբ երկրորդ զօրավար մը խրկեց Մար ու Պարսիկ զօրքով: Ասիկա կրցաւ Հայերն Ասորեստանէն ելլելու ստիպել եւ Հայաստան ալ մտնել. բայց Հայերը չկրցաւ նուաճել. եւ կ'երեւայ որ Գարեհ գաշտային կողմերուն մեծ մասը զիջումներով միայն շահեցաւ, շատ առանձնաշնորհութիւններ տալով եւ անոնց կուսակալին մեծ պատիւներ ընելով. անանկ որ արեւմտեան Հայաստանին կուսակալը Պարսից թագաւորին երկրորդականը կ'ըլլար եւ զրեթէ միշտ անոր կը փեսայանար: Իսկ Վահագն անտարակոյս ուրիշին լուծին տակ մերը քաշուած ու մինչեւ վերջը իրեն անկախութիւնը պաշտպանած է: Իր ըրած քաջութեանցը համար Հայք զանի Հերակղեսի հաւասարցուցին եւ վրան շատ երգեր շինեցին. իսկ Վերք՝ որոնց սահմանները վերջի ատեն-

չէ նէ ազգային զօրյցներէ. եռքինը ուելիք հաւասական է: Ասոր վրայ խօսած ստեն ազգային երգերէ վկայութիւն մ'ալ կը բերէ Խորենացին բայց անի աս պատմութեան շիմերաբերիք: Եթէ ան պատերազմը ստոյգէ բասարգագայի պատերազմէն ետքն եղած պիտ'որ ըլլայ, երբ որ Կիւրոս բոլոր իշխանութիւնը ձեռքն առած է: Անյուշը Աժդահակ իշխանութիւնը նորէն ձեռք բերել ուղելով եւ տեսնելով որ Տիգրան Կիւրոսին բարեկամ ու օպնուկան է, խնացեր է նաի զանի մեջ տեղաց վերցնել, բայց անով իր կիանքը կորսնցուց: Արտաքին պատմիչներէն միայն Կտեսիսա կ'ըսէ որ Աժդահակ բոնի մահուամբ այսինքն անապատի մէջ սովոր մեռած ըլլայ. իսկ Հերուպոտոս իրեն բնական մահ կու տայ, նոյնպէս Քսենոփոնն ալ: Ետքի պատմիքը՝ Կիւրոսին Տիգրանին հետ բարեկամնալը Աժդահակին մահուլնէն ետք կը դնէ: Ի՞նչպէս դժուար է հայը յոյներուն հետ միաբանելը:

ները գործած կ'երեւայ, զինքն աստուածացուցին ու անոր արձանը սկսան պաշտել¹:

Ասանկ Հայաստանի մէկ մասը անկախ ու մէկալ մասը Պարսից վերին տէրութեան տակ մնաց, մինչեւ որ Աղեքոսանդր Մակեդոնացին Պարսկական պէտութիւնը կործանելով Հայաստանն ալ Մակեդոնական նահանգ ըրաւ (330):

8. Հայոց կրօնը ի սկզբան զուտ զրադաշտական էր, զորն որ եաբէն փոխանակ Պարսից հետ երկութրականութեան (երկու՝ բարի ու չար արարիչներու), արեւապաշտութեան ու կրակապաշտութեան դարձրնելու՝ նախ Ասորեստանեայց եւ ետքէն աւելի եւս Յունաց դիցաբանութեան հետ խառնեցին:

9. Հայաստանին հիւսիսային կողմը երեք Սարմատական կամ Ակիւթական ազգեր կը բնակեին՝ Կողքիսացիք, Վիրը ու Ազուանք, որոնք հովուական կեանք մը կ'անցընեին. դոռ պատերազմող էին եւ իրենց սեպհական թագաւորն ունեին, սակայն պատմութեան արժանի ուրիշ գործ մը չգործեցին, բայց ասի միայն որ երբեմն դրացի երկիրները ասպատակութիւններ կ'ընեին: Հայոց արեւմտեան կողմը ի սկզբան սեմական ցեղեր տարածուած էին, որոնց հետ ետքէն Յաբեթեանք խառնուեցան, ու մանր մանր տէրութիւններ կազմեցին, միշտ մերձաւոր մեծ պէտութիւններուն վերին տէրութեան տակ: Հայոց սահմանակից էին Պոնտացիք՝ հիւսիսային արեւմտեան կողմը Սեւ ծովուն քով, Գամիրը կամ Կապադովիացիք՝ Փոքր Հայոց արեւմտեան կողմը, եւ Կիլիկեցիք՝ հարաւային արեւելեան կողմը: Ասոնց դրացի էին Փոքր Ասիայի մէջ տեղը բնակող սէգ՝ պատերազմող ու երաժիշտ Փռիւգացիները, ուրոնք Յունաց առասպելներուն մէջ շատ կը յիշուին. Բայց պատմական գործք մը չունին: Յիշուելու արժանի է Տրոլական թագաւորութիւնը Միջերկրական ծովուն քով, որն որ Ասորեստանեայց պէտութեան Փոքր Ա-

1 Ամհագնի տուած պատերազմներուն պատմութիւնը՝ Դարեհ Ա. Ին Պիտութունի վրայ փորել տուած յիշտակարանէն միայն մէզի մնացած է (տես Եւրոպա Լուգիր 1852 թիւ 34, 37, 38, 41): Ա՛յ արտաքին եւ ու ալ ներքին պատմիները մէզի բան մը կ'աւանդեն: Խորենացին, ասցով միայն կ'ըսէ թէ շատ քաջութիւններ ըրածէ, մինչեւ Հայք զինք Հերակլի նմանցուցին եւ վրան երգեր շննեցին: իսկ Անք զինք աստուածացուցին:

սիսակի մէջ ունեցած գլխաւոր կուսակալութիւնն եղած կը համարուի Պեղասպացի ժողովրդով։ Յոյներն ասոր Պրիամոս թագաւորին Պարիս որդիէն զըկանք մը կրելով՝ ամէնը մէկտեղ եկան ու տասը տարի Խղիոն մայշաբաղաքը պաշարեցին։ Բոլոր Ասիսի ազգերը Պրիամոսի օգնութեան հասան ու Խղիոնը քաջութեամբ ու յարատեւութեամբ պաշտպանեցին, բայց Յոյները վերջապէս խորամանկութեամբ քաղաքն առին կործանեցին եւ Տրովական պէտութեան վերջ տուին (1200)։ Անկեցեաբը Յոյնք շարունակ Փոքր Ասիս գաղթականութիւններ կը խրկէին եւ բոլոր ծովեզելքը բռնեցին։

10. Տրովական կուսակալութեան տեղ ելաւ Վիւդական տէրութիւնն ի սկզբան Նինուէական կուսակալներով, որոնք ետքէն Նինուէական պէտութեան ինկած ատեն դլուխ վերցուցին ու իրենք զիրենք անկախ ըրին։ Վիւդացւոց պայծառութիւնը Մերմնատեան հարստութեան ատենը սկսաւ (713), որուն թագաւորներն հետզիետէ գրեթէ բոլոր Յունական գաղթականութիւնները նուածեցին, եւ իրենց սահմաններուն մեծ ընդարձակութիւն կու տային, երբ որ Սիրեթացւոց Ասիս արշաւած ատեն Վիմմերացիք Փոքր Ասիս մտան եւ 20 տարւան չափ բոլոր թերակզբուցն ափրեցին։ Աղիատէս չորրորդ Մերմնատեան թագաւորը, աս անկոչ հիւրերը գարձեալ տեղերնին խաւրեց եւ աշխարհակալութիւնը շարունակեց, արեւելքան կողմը եղած Փռիւդիան նուածեց ու Հաղիս գետն հասաւ։ Բայց հոն Մարաց Կիաքսար թագաւորին դիմացն ելաւ ու պատերազմի բռնուեցաւ, որն որ փոփոխ յաջողութեամբ հինգ տեւեց։ Երկու կողմն անխոնջ կ'ուզէին պատերազմը շարունակել եւ անով իրենց տէրութիւնը որոշել։ բայց մէկէն արեգակը խաւարելով՝ երկոքն ալ զարհութեցան ու հաշտութիւն ըրին Հաղիս գետն իրենց սահման որսչելով (610)։ Արիւսոս Աղիատէտին որդին տէրութիւնը բարձրութեան ու փառաւորութեան ծագն հասցուց, մինչեւ Հաղիս գետ բոլոր Փոքր Ասիսն իրեն հնազանգեցուց, բայց կործանումն ալ ինք բերաւ. որովհետեւ Ամրոսին զօրութիւնը կոտրել ուզելով Բաբելուցւոց ու Եղիպատացւոց հետ անոր դէմ նիզակա-

կցութիւն ըրաւ, եւ Դեղփիսէն երկդիմի պատգամ
մ'ընդունելով Հաղիս գետէն անդին Գամրաց երկիրն
յարձակեցաւ: Կիւրոս դիմացը եկաւ, Սինոպի մօտերը
զարնուեցաւ, եւ թէպէտ պատերազմն անորոշ եղաւ,
այսու ամենայնիւ Կրիւսս Սարդք մայրաքաղաքը դար-
ձաւ ու զօրքը ցըռուեց, որպէս զի երկրորդ տարին
մեծագոյն պատրաստութեամբ պատերազմն յառաջ
տանի: Սակայն Կիւրոս առանց ժամանակ կորսնցրնելու
ետեւէն եկաւ եւ Սարդից առջեւը լիւդական փոքր
բանակը յաղթելէն ետքը 14 օրուան պաշարմամբ մայ-
րաքաղաքն առաւ ու Կրիւսոն ալ գերի բռնեց, զորն
որ թագաւորաբար քովը պահեց (546°): Ասկէց ետքը
Կիւդիան պարսկական նահանգ եղաւ:

Հայաստանին հարաւային կողմն էին Ասորիք,
Փիւնիկեցիք ու Հրեայք, որոնց պատմութիւնն ընդար-
ձակ կը պատմենք:

Գ լ լ ի Խ ջ .

ՔԱՆԱՆԱՑԻՔ ԵՒ ՓԻՒՆԻԿԵՑԻՔ

1. Ուրո՞ւք են քանանացիք, ուստի եկած են եւ ինչ բանի կը պարապէին: — 2. Քանանացիք իրենց երկրին մէջ երկայն տան Վայելցին: — 3. Փիւնիկեցի որո՞նք կըսուին եւ ինչ երւելիութիւն ունին: — 4. Փիւնի-
կէի երւելի քաղաքները որո՞նք են եւ իրաւու հետ ինչ յարաբերութիւն
ունեին: Կոր Տիւրոս ինչպէս շնուեցաւ: — 5. Հիրամ Բնէ գործք ունի: —
6. Հիրամէն ետքը Տիւրոսին վեճուկն ինչ եղաւ, Ասորետան ինչպէս
շնուեցաւ: — 7. Փիւնիկէն ինչպէս Ասորետանին առաջ տակը մտաւ: —
8. Տիւրոս Բարեխական ու Եղիպտական պետութեանց հետ ինչպէս վա-
րուեցաւ: — 9. Տիւրոսին ինայուն պատման ինչ է: Փիւնիկեցիք Պար-
սից տուկն ինչպէս էին: — 10. Փիւնիկեցից վաճառականութիւնն ու
նաւարկութիւնը ինչ տարածութիւն ուներ: — 11. Փիւնիկեցիք ճար-
տարութեան ու արուեստներու մէջ ինչպէս էին: — 12. Ինչ Փիւնի-
կեցւոց կո՞նք:

1. Ազգերը երկրիս վրայ ցրուած ատեն քա-
մեանք Ասիայի հարաւային ծովեզերքները ու Ափրիկէն
բռնեցին: Աս քամին թոռերէն ոմանիք՝ քանանու որ-
դիքները Պարսից ծովուն եղեցէն ելլելով գէպ ի
արեւմտեան հիւսիս գաղթեցին, եկան Միջերկրա-
կան ծովուն ու Յորդանան գետին մէջ տեղը բնակե-
ցան, եւ հօն տեղն եղող Սեմեանց հետ խառնուեցան:
Մէկ միացեալ տէրութիւն մը չկազմեցին հապա ամէն
քաղաք մէյ մէկ անկախ թագաւոր մ'ունէր: Դաշ-
տայինները երկրագործութիւն կ'ընէին, իսկ ծովեզե-

բեայք՝ աղէկ անտառներ ունենալով՝ իրենք զիրենք
ծովակալութեան տուին:

2. Բայց Քանանացիք իրենց գրաւած երկիրը
չկըցան երկայն վայելել, որովհետեւ առջի ժամանակ-
ները (Աբրահամէն յառաջ) Փղտացիք՝ ուրիշ Քա-
մեան ցեղ մը, հիւսիսային Եդիստոսէն տարածուե-
լով՝ հարաւային կողմը բռնեցին եւ եաքէն Հըեայք ալ
Եդիստոսէն գալով Յորդանան գետէն մինչեւ ծով
բոլոր ցամաքը նուաճեցին, միայն հիւսիսային կողմը
երկայն ու նեղ ծովեզերքը Ելեւթերոս գետէն մինչեւ
Արատոս կղզին Քանանացւոց ձեռքը մնաց:

3. Քանանացւոց ձեռքը մնացած ծովեզերքը
իրեն արմատենեաց անտառներուն կամ ըստ այլոց
բնակչաց կարմրութեան պատճառաւ Յոյներէն Փիւ-
նիկէ անուանուեցաւ եւ բնակիչները՝ Փիւնիկեցիք +
թէպէտ եւ տեղացիք իրենց երկիրը միշտ Քանան կ'ը-
սէին եւ իրենք զիրենք Քանանացի: Փիւնիկեցիք փոքր
ժողովուրդ մըն էին եւ աշխարհակալութիւն ըրած
չեն, այսու ամենայնիւ իրենց ծովակալութեան, հա-
մաշխարհական վաճառականութեան ու արուեստա-
գիտութեան համար հին ժամանակուան ամենէն ե-
րեւելի ազգերէն մէկն եղած են. Պարսից, Կարմիր ու
Միջերկրական ծովերուն տէրն էին եւ ասոնց ծովե-
զերները բազմաթիւ գաղթականութիւններով՝ որուն կողմանէ-
ուրիշ ազգ մ'իրենց հետ չիկրնար մըցիլ, Ավրիկէի բոլոր
ծովեզերքին, Ազքիսեղագոսի շատ կղզիներուն՝ Սար-
գինիայի, Կորսիկայի, Բալէարեան կղզիներուն եւ հա-
րաւային Սպանիայի տիրեցին, որն որ արծաթի առաս
հանք կը մատակարարէր: Աիկիլիայի, Խոտիայի մէջ
եւ Պարսից ու Կարմիր ծովերուն քովերն ալ գաղ-
թականութիւններ ունեին: Աս գաղթականութիւն-
ներուն պատճառ կ'ըլլային շատ անդամ ներքին խոռ-
փութիւնները, արտաքին պատերազմները, բայց ամե-
նէն աւելի երկրին պղտիկութիւնն ու ժողովրդեան
շահանգրութիւնը: Ասորեստանեայց եւ Եգիպտաց-
ւոց արշաւանքներն իրենց յառաջադիմութեան ամե-
նեւին արգելք չեղան, որովհետեւ՝ ասոնք Փիւնիկեց-
ւոց նաւերուն ու վաճառականութեան կարօտ ըլլալով

թէ եւ զերենք իրենց վերին տէրութեան տակն առանուին, աղէկ աշքով կը նայէին:

4. Փիւնիկէի գլխաւոր քաղաքներն էին՝ Սիդոն, Տիւրոս, Արագոս, Բիբլոս եւ Բերեգոս, որոնց մէջ մէկ ժառանգական թագաւոր կամ դատավոր կը նատէր, բայց բոլոր երեւելի գործողութիւններն ազնուականաց ձեռքն էին, որոնք թագաւորական իշխանութիւնը շատ կը չափաւորէին: Երեք մեծ թագաւորութիւնները՝ Սիդոն, Տիւրոս եւ Արագոս նիզակակցութիւն մը կազմած էին, եւ Տրիպոլիս չէզոք քաղաքը երեքին մէջ տեղը շինելով հօն պատգամաւորներ կը խաւորէին Աղդին գլխաւոր իրազութեանց վրայ միաբան որոշումներ ընելու համար: Սիդոն ի սկզբան ամենէն մեծ քաղաքն էր, բոլոր աղդին վրայ գլխաւորութիւն մ'ունէր եւ ժողովքներու մէջ գահերիցութիւն. պինդ հին գաղթականութիւններն ալինք հաստատած էր: Սակայն Փղտացւոց հետ պատերազմի բոնուելով եւ շատ նեղ մասնելով՝ ազնուականք քաղքէն ելան Տիւրոսին գիմացը կղզւոյ մը վրայ գաղթեցին ու հօն իրենց սեփական թագաւորութիւն մը գրին (1250^o): Անկեց ետքը աս կղզին որն որ Կոր Տիւրոս ըստեցաւ վաճառականութեան կենդրոնն եղաւ, Փիւնիկեցւոց գլխաւորութիւնն ալինք առաւ եւ Սիդոն սկսաւ ինալ:

5. Կոր Տիւրոս պայծառութեան ծագն հասաւ Հիրամ թագաւորին ատենը (1020—990): Աս փաւաւոր ու մեծագործ թագաւորը ծովը լեցընելով կղզին մեծցուց, Մելքարդի Փիւնիկեցւոց գլխաւոր աստուծոյն մեհեանը, որն որ ուրիշ պղտիկ կղզւոյ վրայ շինուած էր (2760ին) քաղաքին հետ միացուց ու զարդարեց: Շատ նոր մեհեաններ շինեց, շատ հիներ ալ նորոգեց: Աս շինութեանց ծախքը՝ Սպանիայէն եկած արծաթով լեցուն նաև ըր կը լեցընէին: Հիրամ Հրէից Դաւիթ ու Սողոմոն թագաւորներուն հետ սերտ բարեկամութիւն ունէր, եւ ետքինին՝ տաճարը շինելու համար նիւթ ու ճարտարապետներ մատակարարեց: Իր ժամանակը Կիպրոս կղզին ապստամբեցաւ. Հիրամ անմիջապէս նաւատորմիդ մը պատրաստելով վրան գնաց ու նուածեց:

6. Հիրամին թուան ու երկրորդ յաջորդին ատենը 50 տարւան գահակալութեան կոիւ մը ծագեցաւ, որուն սաստիկ առվ մը յաջորդեց ու բնակիչներէն շատերը գաղթելու ստիպեց : Աս խոսվութեանց ատենը Յ թագաւոր գաւաճանութեան զոհ ըլլալէն ետքը Խթոբահաղ Արքողայ քրմապետը, (որն որ ետքի թագաւորը սպաննեց) գահն ելաւ (940) եւ իր տունը մինչեւ թագաւորութեան վերջը Փիւնիկէի վրայ տիրապետեց : Սակայն երկայն խաղաղութիւն չունեցաւ . որովհետեւ Խթոբահաղին թունորդին մեռած ատեն իր անշափահաս Պիգմալիոն որդւոյն գահակից ըրած էր Երիցագոյն Եղիսաս աղջիկը, որն որ Արքողայ քրմապետին հարսնացուն էր : Քրմապետը աղնուականաց գլուխն ըլլալով ժողովուրդը՝ որն որ աղնուականաց հարստահարութենէն ձանձրացած էր, աս կարգագրութեան դէմ դարձաւ, եւ ոտք ելաւ Եղիսասն եւ անոր քրմապետ էրիկը կառավարութենէն հեռացընելու համար : Երկայն կոիւներէն ետքը ժողովուրդը յաղթեց, կառավարութիւնը միայն Պիգմալիոնին տուաւ եւ քրմապետը սպաննեց . իսկ Եղիսասն էրկանը մահուան վրէժն առնելէն ետեւ մեհենին դանձերն առած բոլոր տժգոհ ազնուականաց հետ նաւատորմիզ մտաւ ու Ափրիկէ նաւեց, ուր շատ յառաջ Սիդոնացիք կամքէ անունով քաղաք մը շինած եւ փիւնիկեցի գաղթականութիւն մը հաստատած էին : Աս քաղաքը Եղիսաս մեծցուց կարքեդոն անուանեց, եւ շուտով սկսաւ պայծառանալ (826^o) : Աս նոր գաղթականութիւնը Տիւրոսի համար ան հետեւութիւնն ունեցաւ, ինչ հետեւութիւն որ ազնուականաց Սիդոնէն Տիւրոս գաղթելը Սիդոնին համար ունեցած էր : Որչափ որ կարքեդոն կը ծաղկէր՝ այնշափ ալ Տիւրոսի զօրութիւնը կ'իյնար . իսկ Սիդոն նորէն զօրանալու սկսաւ եւ Տիւրոսի գլխաւորութիւնը յափրշտակելու կը ջանար :

7. Տիւրոս բոլոր ճիզն սկսաւ թափել գեթծովով գլխաւորութիւնը պահէլու եւ կրած մեծ կօրսատեան տեղը լեցընելու, եւ իրօք յունական ծովուն տէր եղաւ, բայց իր բունաւորութեանն համար առհասարակ բոլոր Փիւնիկեցւոց ատելութիւնն իրեն վրայ ըսդէ . ՊԱՏՄ. Ա. ՀԵՏ.

Ճղեց: Այսպիսի ժամանակ Վարեստանեայք նորէն աշխարհակալութեան սկսան, եւ իրենց ծովական դօրութիւն մը ստեղծել ուզելով՝ աչքերնին Փիւնիկեի վրայ տնկեցին։ Սաղմանասար Տիւրոսի դէմ գործելու պատճառ մ'ունենալու համար՝ Կիպրոս կղզին անկեց ապստամբեցուց։ Տիւրացիք կղզին անմիջապէս նուածեցին, բայց Կիպրացիք Սաղմանասարէն օգնութիւն ուզելով՝ Սաղմանասար անոնց բանակ մը խաւրեց եւ ինք Տիւրոսի վրայ քալեց։ Աս անգամ Տիւրոս դաշինք դնելով բանը լմբնցուց։ Բայց երբոր քանի մը տարի ետքը Եղիպտացիներէն գրգռուած Ասորոց ու Պաղեստինացւոց հետ Նինուէի դէմ նիզակակցութիւն մ'ըրաւ, Սաղմանասար նորէն եկաւ, եւ Փիւնիկեցիք Տիւրոսը խոնարհեցրնելու առիթ դանելով՝ բոլոր քաղաքները՝ նոյն իսկ հին Տիւրոս՝ Սաղմանասարին կողմն անցան, եւ նաև ալ տուին որ զանի պաշարէ։ Տիւրացիք այսպիսի յաղթ զօրութեան քաջութեամբ դէմ գրին եւ 12 նաւով թշնամւոյն 60 նաւերուն յաղթեցին, բայց Սաղմանասար քաղքին ջուրը կարելով՝ հինգ տարւան նեղութենէն ետքը հարկադրեցան խոնարհելու եւ Նինուէին վերին տէրութիւնը ճանչնալու (702)։ Ասկէց ետքը Տիւրոս շատ ինկաւ, եւ իրեն բոլոր արեւմտեան գաղթականութիւնները Կարքեղոն առաւ։

Տ. «Նինուէական պետութեան ինկած ատեն Փիւնիկեցիք սկսան հոգի առնուլ, եւ երբոր բարելացւոց ու Եղիպտացւոց մէջ նախանձաւորութիւն կար՝ Փիւնիկեցիք ետքիններուն կողմը բռնեցին, որոնց Նեքաւով թագաւորն եկաւ Հրեաստան ու Ասորիք նուածեց։ Սակայն Նաբուքոդոնոսոր կարկեմիշին քով անոր յաղթելով ու Եղիպտոս վուրնտելով (605) Տիւրոս բարելոնի հնազանդելու ստիպուեցաւ եւ շատ Փիւնիկեցիք բարելոն գերի գացին։ Այսու ամենայնիւ քիչ մը ետքը դարձեալ Եղիպտացւոց առաջնորդութեամբը մերձաւոր ազգաց հետ մեծ նիզակակցութիւն մ'ըրին Նաբուքունոսորին դէմ։ Ասիկահմանալուն պէս Փիւնիկե վաղեց եւ բոլոր քաղաքները նուածեց, միայն Տիւրոս՝ կղզւոյ վրայ ըլլալուն համար գիմացաւ։ Նաբուքունոսոր ծովը լեցրնելով՝ կղզին ցա-

մաքին հետ միացընելու փորձ ըրաւ, եւ երբոր չյաջուղեցաւ քաղաքը պաշարեց եւ մէկալ երկիրները նուածելու գնաց : 13 տարւան պաշարմանէ ետքը (573) Տիւրացիք սոտիպուած հպատակեցան : Բայց ասոր համար ալ պէտք են եղեր պատժուիլ : Որովհետեւ նաբուգոդնոսոր Եղիպտոս ու Ափրիկէ արշաւած ատեն՝ Ապրիկէ Եղիպտոսի թագաւորը Փիւնիկէի վրայ եկաւ մեծ ծովական պատերազմի մը մէջ Փիւնիկեցւոց յաղթեց՝ ծովական զօրութիւնը կոտրեց, Կիպրոս կղզին նուածեց, Սիդոնը բռնութեամբ առաւ, իսկ մէկալ քաղաքները վախերնէն անոր անձնատուր եղան : Թէ պէտ ետքէն Բաբելացիք Եղիպտացիները Փիւնիկէէն վորնտեցին, սակայն Կիպրոս Եղիպտացւոց ձեռքը մնաց :

9. Ա Երջի պատերազմներն ու Կիպրոսի կորուսար Տիւրացւոց վերջի մահաբեր հարուածը տուին. որովհետեւ քաղաքին պաշարման ատենը շատ ազնուականներ ու վաճառականներ Կարքեդոն գաղթածէին, որով Տիւրոս անապատ մնաց եւ ազնուականք թագաւորութիւնը վար առին ու տեղը իրենցմէ մէկը գատառը դրին : Երբ որ Բաբելական պետութիւնը Կիւրոսին ձեռքովը կործանեցաւ՝ Փիւնիկէ Պարսից անցաւ, բայց նոյն ատեն ալ Սիդոն գլխաւորութիւնն առած էր : Պարսիկներն ի սկզբան Փիւնիկեցւոց հետ քաղցրութեամբ գացին, անոնցմէ փոքր հարկ մը միայն կ'առնուին եւ պատերազմական նաւերնին կը գործածէին, որոնք Յունաց դէմ եղած պատերազմներուն մէջ գլխաւոր ծառայութիւնը ըրին : Բայց պատերազմներէն կրած մեծ կորուսար, Յունաց ծովուն տիրելը Քոելլուկսին ժամանակէն սկսեալ կուսակալաց սաստկացած հարստահարութիւնները պարսկական լուծն անտանելի իրենց ըրին : Վերջապէս Սիդոնացւոց առաջնորդութեամբ ոտք ելան ու դիւցազնաբար պատերազմնեցան . բայց իրենց Տեննես թագաւորը մատնութեամբ Սիդոնին դռները թշնամնոյն բացաւ, այսու ամենայնիւ Սիդոնացիք՝ մահը գերութենէն նախադասելով՝ քաղաքին կրակ տուին եւ մէկտեղ այրեցան : Մնացած քաղաքներն ասոր վրայ հպատակեցան, բայց Պարսից վրայ մեծ ատելութիւն ունեցան, անոր հա-

մար երբ որ Աղեքսանդր Մեծը Պարսից գէմ կ'արշաւէր՝ Փիւնիկեցիք զինքը մեծ սիրով ընդունեցան։ Միայն Տիւրոս անոր առջեւը դռները դոցեց եւ նորէն անկախութիւն ձեռք բերելու համար և ամիս պատուաւոր գիմակալութիւն մ'ըրաւ, սակայն վերջապէս Մակեդոնացի աշխարհակալին ձեռքն ինկաւ ու մեծ ջարդ ու աւեր կրեց։ Եզիպտոսին ծովեղերաց վրայ Աղեքսանդրիա քաղցին շինուելով՝ Փիւնիկեցիք բոլորովին աննշան եղան եւ պատմութեան մէջ մնոցուեցան։

10. Փիւնիկեցիք՝ խել մը գարեր աշխարհ.քիս առջի վաճառական ու ծովագնաց ազգն էին, արեւելքի ու արեւմուտքի տուրեւառն իրենք կ'ընէին, ամենէն հեռաւոր երկիրներուն բերքը՝ թէ ծովու ու թէ ցամաքի վրայէն կ'առնուին եւ ըստ մասին արուեստով կերպարանափոխ ընելէն ետքը իրենց ճիւղացեալ գաղթականութիւններու ձեռքովն ամեն կողմէ կը տարածէին։ Իրենց նաւերը բոլոր Միջերկրական ծովը բռնած էին եւ անկէց Սեւ ծով, Կտլանդեան ծով մինչեւ Բրիտանիա կ'երթային։ Ասիայի ծովերուն վաճառականութիւնն ալ իրենցն էր ու Հնդկաստանի եւ Եթովպիայի մէջ միջնավաճառութիւն կ'ընէին։ Փիւնիկեցիք առ ջինն եղան որ Ափրիկէի չորս կողմը նաւեցին։ Գիտնալով որ իրենց բոլոր հարստութիւնը առ ընդարձակ ծովակալութենէն է՝ որպէս զի ուրիշ ազգմը նշյնին շհամարձակի՝ զարհուրեցուցիշ առասպելներ կը տարածէին, եւ Հերակլի արձաններ իբրեւ աշխարհ.քիս ծայրը կ'որոշէին եւ անկէց անդին անցնելու թող չէին տար։ Իսկ եթէ օտարազգի մը ասոնք բանի տեղ չդնելով անոնց որոշած տեղերէն անդին նաւելու համարձակէր վրան կը յարձակէին ու կը մեռցնէին։

11. Խռէպէտ ան համբաւը թէ չափերը, կշխոները, դրամները, գիրերը, ապակեդործութիւնը, ծիրանաներկութիւնն ու աստղաբաշխութիւնը Փիւնիկեցիք գտած են, սուտ է եւ անոնք միայն արեւելքէն արեւմուտք բերած են, սակայն արուեստներն ու ճարտարութիւնը շատ ծաղկեցընելին չիկրնար ուրացուիլ։ Փիւնիկեցւոց կտաները մանաւանդ ծիրանեդյնը, գործուած մետաղները ու ապակիները ամէն

տեղ կը վնտուուեին։ Իրենց ճարտարապետներն ալ առջի կարգի մէջն էին։ Իրենց մեծ արդիւնքն է որ արեւմուտքին կրթիչն եղած էն։ Բայց Փիւնիկեցիք դէշ կողմ մըն ալ ունեին, որն որ իրենց կրօնին (կամ Քամեանց) նկարագիրն է, այսինքն անգժամութիւն վերջի աստիճանի եւ պղծութիւն, զորն որ ամեն գացած տեղերնին ալ կը խոթէին։

12. Փիւնիկեցւոց կրօնը բարելացւոց ու Ասորեստանեաց կրօնին պէս բնապաշտութիւն եր աստեղապաշտութեամբ խառնուած։ Ասոնք ալ բնութեան մէջ գործող զօրութիւնները կը պաշտէին զանոնք աստղներու կապելով եւ մարդու կամ կնոջ եւ կամ հրէշի կերպարանօք երեցցնելով։ Բելն ու Բահաղաբիսը Փիւնիկեցւոց քովին ալ դլսաւոր աստուածութիւններ էին, եւ նոյն նշանակութիւնն ինչպէս բարելացւոց քովը, բայց Փիւնիկեցւոց քովին հասարակօրէն Բահազո՞ ու Աստարտէ կը բառեին, ու շատ աւելի կերպաւորուած էին։ Արեւը Բահաղին ներկայացուցիչն ըլլալով անոր տեսակ տեսակ ազդեցութեանն համեմատ Բահազը զանազան անուններ, կ'առնուր։ Իրրեւ գարուն՝ Ադոնիս տղայ մըն էր, իրրեւ ամառ՝ Հսմուն պատնեակ մը. իրրեւ աշուն՝ Մելքարդ այր մը Հերակղեսի կերպարանքով։ Եւ իրրեւ ձմեռ՝ Բելսան ծեր մը։ Ինչպէս որ արեւը երրեմն արդիւնքեր ազդեցութիւն ունի եւ երրեմն աւերիչ, աւանի ալ Բահազ առջի յատկութեանը համար կը պաշտուէր իրրեւ բարերար Քօն։ Խոկ երկորդին համար իրրեւ խիստ Մողոր։ Ետքինը հաշտեցնելու համար անհամար տղաք կը զօհէին։ Բահաղին երկրի քայ դլսաւոր բնակարանը Տիւրոսի մէհեանն էր, ուր Հերակղեսի կերպարանքով կը կենար եւ Մելքարդ (քաղքի թագաւոր) կ'անուանուէր։ Բայց Բահազին աս եւ ուրիշ շատ անուններ՝ զանազան աւելիքը, իրրեւ զատ զատ աստուածներու անուններ կը համարուէին, եւ երրեմն նոյն բայց երրեմն տարրեր տարրեր ալ նշանակութիւններ կ'առնենային։ — Երկորդ աստաւածութիւնն Աստարտէն՝ Բարելացւոց Բահազուին է, իրրեւ Բահաղին կինը կամ ծնուցիչ եւ արդիւնքեր բնութիւնը. ասոր ներկայացուցիչը Արուսեակն էր, եւ ինչպէս ինք, անանի ալ իրեն պաշտօնը շատ Լկոտ էր։ Բայց քանի մը տեղեր Աստարտէն Հայոց Անահատայ պէս զբաստ կըս մը կ'ըմբռնուէր եւ լուսնոյ մէջ կը պաշտուէր։ Ոմանք ասի Երկորդ Աստարտը մը կը համարին։ — Բահազէն ու Աստարտէն ետքը կու գան ուրիշ անհամար աստուածներ, որոնք անոնց ծնունդներն են, եւ մոլորակները, ընութեան ամեն զօրութիւնները եւ արուեստները կը ներկայացընեն։

Փիւնիկեցւոց գիցարանութիւնը մտադրութեան շատ արժանի է, որովհետեւ Աստարտը բնապաշտութեան կրօններուն մէջէն ամենէն կատարեալն է, եւ դլսաւորաբար որովհետեւ Փիւնիկեցիք վաճառական ժողովուրդ մը լլալով ու ամեն աւել մոնելով աս իրենց կրօնն ալ ամեն տեղ մտած է. եւ չէ թէ միայն արեւելեան ազգերուն՝ հասպանաւու Յունաց ու Հռոմայեցւոց ու միւս եւրոպական հին ազգաց կրօնին վրայ մեծ ազդեցութիւն ըրած է։

Գ Լ Ո Ւ Խ Ե.

ՀՐԵԱՅՔ ԿԱՄ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՔ

Յօդոհած Ա.

1. Հրեայք ինչ տպգ են եւ ով է իրենց նահապետը եւ վրան ինչ գիտելիք կոյ : — 2. Աբրահամին ժառանքն ով է : — 3. Հրեայք ինչպէս Եղիսաբոս զացին : — 4. Հրեայք Եգիպտոսի մէջ ինչպէս ապրեցան ու ինչպէս անկեց ելան : — 5. Եգիպտոսէն ելած Հրեայք ուստի անցան եւ կրցան ամէնքը Քանանացւոց երկիրը մտնել : — 6. Առվասին օրինաց է ականեները որո՞նք են : — 7. Յեսոս ինչպէս Քանանացւոց երկիրն առառ ու Հրեայք բաժնեց : — 8. Հրեայք տանի Ժամանակներն ինչ սահմանադրութիւն ունեին : — 9. Ինչ պատճառաւ Հրեայք դրացի աղքերէն կը նեղուեին եւ անոնց գէմ ինչ երեւելի անձնափնքը ելան : Ժաղովաւրդի ինչ չու թագաւոր ուզեց , եւ ով եղաւ աղջ թագաւորը : — 10. Առառ ինչպէս կառավարեց : Ինչ պատերազմներ ունեցաւ : — 11. Դաւիթ ինչպէս թագաւոր եղաւ : — 12. Դաւիթ ինչ պատերազմներ ունեցաւ : — 13. Դաւիթ տէրութեան մէջ ինչ կարգաւորութիւններ ըրաւ : — 14. Դաւիթ կրցաւ մինչեւ վերը խաղաղ թագաւորութիւն մ'ունենալ : — 15. Դաւիթ ինչ նկարագիր ունի : — 16. Սոլոմոն ինչպէս մարդ էր ու ինչպէս կառավարեց : Տէրութիւնն ինչո՞ւ եւ ինչպէս բաժնուեցաւ :

1. Առապաշտութիւնը բոլոր երկրին վրայ տարածուած ատեն՝ Աստուած իրեն առանձին ազգ մ'ընտրեց , եւ անոր առաջնորդ եղաւ , որպէս զի իր աւանդութեանց պահապան ըլլայ , փրկագործութեան խոստումն իրեն մէջ կատարէ , եւ իրմնվ ծմարիտ աստուածպաշտութեան լցուր միւս ազգաց մէջ տարածէ : Աս ազգը Հրեայք են , Նոյին Սեմ որդւոյն սերունդէն եւ իրենց նահապետը՝ Աբրահամ : Աբրահամ Քաղգէացւոց երկիրը ծնած էր , բայց ետքէն աստուածային հրամանաւ անկէց ելաւ եւ Քանանացւոց մէջը զնաց բնակեցաւ , ուր իր հարստութեամբը , հիւրասիրութեամբը եւ ցուցուցած պատերազմական երեւելի գործքերովը թագաւորաց ու ժողովրդեան վրայ մեծ ազգեցութիւն ունեցաւ : Իրեն ողջմուռութեամբն ու արդարութեամբն ալ Աստուծոյ շատ սիրելի եղաւ , որն որ զինքը զանազան փորձերէ անցընելէն եւ կատարեալ գտնելէն ետքը Քանանացւոց երկիրն անոր զաւակներուն խոստացաւ . յայտնեց որ խոստացուած Փրկիչն իր սերընդէն պիտի ծնանի եւ հաստատեց որ զինք շատ ազգերու հայր պիտ'որ ընէ : Իրօք ալ Իսրայելացիք , Խմայելացիք , Եղոմայեցիք ու Աբաբացի ազգերուն մեծ մասն իրմէ սերած են : Աստուած աս իրեն դրած դաշնաց ու բարեկամութեան նշանակութեայ մանկանց թլիատութիւնը հաստատեց :

2. Աբրահամ 175 տարւան մեռաւ (շուրջ 1820ին ք. Յ.) եւ թէպէտեւ զանազան կիներէն ու թօրդի ունեցած էր, սակայն իր ինչքերուն ժառանգութիւնը միայն Խաչահակ որդւոյն թօղուց, որն որ Աստուծմէ իրեն շատ անդամ խոստացուած էր, եւ 100 ամեայ եղած ատեն իր 90 տարւան Սառա ամսւլ կնոջմէն ծնած էր, եւ որուն համար Աստուծ ըսած էր, թէ Փրկիչն իրեն զաւակներէն պիտի ծնանի: Խակ միւս որդիքները պարզեւներով քովլէն հեռացուց անոնք ալ Արաբիա գացին, ուր ազգերու նահապետներ եղան:

3. Խաչակ երկու որդի ունեցաւ՝ Եսաւ ու Յակոբ: Առջինը թէպէտ եւ անդրանիկին էր, բայց ոսպնաթանի մը համար անդրանկութեան իրաւունքը Յակոբին ծախելով Արաբիայի հիւսիսային կողմը քաշուեցաւ ու հօն Եղումայեցի վաճառական ազգին նահապետն եղաւ: Խակ Յակոբ՝ իր հայրենիքը՝ Քանանացւոց երկիրը բնակեցաւ ու հօրը եւ պապուն պէս հովուական կեանք կ'անցընէր: Տասուերկու որդի ունեցաւ, որոնցմէ Յովսէփը, զորն որ ամենէն աւելի կը սիրէր, նախանձու Եղբայրներէն իսմայելացի վաճառականներու վաճառուեցաւ, բայց հրաշալի բախտով մը Եգիպտոսի թագաւորին երկրորդականն ու պետութեան կառավարն եղաւ: Վաիկա Եգիպտոսի վերահաս սով մը գուշակելով թագաւորն ասոր ճարն հոգալն իրեն յանձնեց. ան ալ բերրի ժամանակները շատեկեկ ցորեն համբարելով՝ ետքէն սովուն ատենը չէ թէ միայն Եգիպտոս մեծ նեղութենէն ազատեց, հապա դրացի ազգերն ալ իրմէ ուտելիք դտան: Աս սովուն ատենը իր Եղբայրներն ալ ցորեն գնելու համար Եգիպտոս գացին եւ Յովսէփ զանոնք ճանչնալով՝ զանոնք ու հայրը բոլոր իր անովը Եգիպտոս կանչեց ու գեսեմ գաւառը բնակեցուց, որն որ Եգիպտոսի սահմանին վրայ պտղաբեր երկիր մըն է (շուրջ 1700ին ք. Յ.):

4. Յակոբայ զաւակները, որոնք իրենց Եբեր անունով հաւերէն մէկուն անուամբը Եբրայեցի=Հրեայ անուանուեցան եւ ետքէն Յակոբին անեցած Խրայէլ մականուամբը Խրայելացի անուն ալ առին, Եգիպ-

տասի մէջ 215 տարի (կամ ըստ այլոց 430 տարի) կեցան եւ շուտով շատ բազմացան։ Խսկղբան Եղիպատոսի հովիւ ըսուած թագաւորներէն մեծ ընդունելութիւն գտած էին, որովհետեւ իրենքը ալ հովուութեան միայն կը պարապէին, բայց ետքէն երբ որ ան հովիւ թագաւորները վորնտուեցան եւ նոր հարստութիւն մը սկսաւ, նոր թագաւորները Հրէից բազմանալը տեսնելով՝ եւ վախնալով որ վորնտուած թագաւորներուն կողմը չըռնեն, սկսան զանոնք ծանր աշխատութեանց ու մեծագործ շինքեր շինելու անխնայ ծառայեցրնել որպէս զի անոնց բազմանալն արգելեն, եւ երբոր ասի օդուած չըրաւ, հրաման հանեցին որ անոնց արու զաւակները ծնամնելուն պէս Նեղոս գետը նետուին։ Աս նետուած տղոց մէջն էր նաեւ Մովսէս, որուն վրայ թագաւորին գուստորը գթալով՝ զինքն ազատեց քովն առաւ, արքունեաց մէջ կրթեց ու Եղիպատացւոց իմաստութիւնը սորվեցրնել առաւ։ Մովսէս այրութեան հասակին հասնելով սկսաւ իր ազգին վիշտերուն վրայ գթալ։ եւ օր մը երբ որ Եղիպատացի մը տեսաւ որ Հրեայ մը կը չարչարէր, զարկաւ սպաննեց զԵղիպատացին։ Բայց ըրածին համար թագաւորէն վախնալով Քորեր լերան վրայ փախաւ։ Հան Աստուծմէ հրաման ընդունեցաւ, որ Հրեաները Եղիպատոսէն հանէ ու դարձեալ Քանանացւոց երկիրը տանի։ բայց թագաւորը դէմ կեցաւ։ Ան ատեն Մովսէս Աստուծոյ հրամանաւը Եղիպատոսի վրայ հետղիետէ 10 սոսկալի հարուածներ բերելով թագաւորն Եղիպատացիներէն ստիպուած Մովսէսին պահանջածին զիջաւ, եւ Մովսէս Հրեաներն (պատերազմով միայն 600.000 հոգի) առած Կարմիր ծովուն մէջէն ցամաք ճամբայ մը բանալով՝ միւս կողմը Ասիա անցաւ։ Դեռ ճամբուն վրայ եղած ատեն՝ թագաւորը Հրեաները թող տալուն վրայ զղջաց ու զօրքով ետեւնէն վաղեց, բայց Հրէից Կարմիր ծովէն ելլելուն պէս ծովը նորէն լեցուելով՝ ինք իր բոլոր զօրքովը մէջը թաղուեցաւ (1490):

5. Հրեայք երբ որ Սինա լեռը հասան Աստուած ահաւոր երեւոյթներով իր 10 պատուիրանները տուաւ երկու քարէ տախտակներու վրայ փորուած, եւ իր թելադրելով՝ Մովսէս կրօնի արարողու-

թիւնները, տօներն եւ օրէնքները դրեց: Մովսէս առ զբաղած ատեն՝ Հրեայք որիմ մը շինեցին ու սկսան պաշտել, որուն վրայ Մովսէս բարկացած հաւատարիմ ներուն հրաման տուաւ որ կրապաշտներն անխնայ ջարդեն: Անկեց ետքը ճամբանին յառաջ տարին եւ Քանանացւոց հարաւային սահմանը հասան, ան մոօք որ երկիրն անմիջապէս նոււաճեն ու ժառանդեն: Բայց խրկած լրտեսնին անանկ վհատեցրւցիչ տեղեկութիւններին, որ ժողովուրդը բարկացած Մովսէսը ուղեցին քարկոծել ու նորէն Եգիպտոս դառնալ: Ան ատեն Աստուած իրենց խստապարանոցութեանն համար պատիժ տուաւ որ Եգիպտոսէն ելլողներէն ոչ ոք խստացուած երկիրը մանէ. երկու հոգի միայն (Յեսու ու Քաղեթ) աս պատժէն դուքս հանուեցան, որոնք ժողովրդեան ապստամբութեան մասնակից եղած չեն: Ուստի 40 տարի անապատին մէջ պտըտեցան, եւ հօն իրենց ըրած ամէն մէկ անդամութեան մէյ մէկ սոսկալի պատիժներ կ'ընդունէին: Երբոր պատիժը կատարուեցաւ, ու Եգիպտոս տեսնողներէն ամէնն ալ մեռան՝ Յորդանանէն ասդին քանի մը գաւառներ նուածեցին, եւ երկոք ու կէս կամ երեք ցեղեր հօն բնակեցան, այսու պայմանաւ, որ ետքէն միւսներուն հետ Յորդանանէն անդին երթան քանանացիները նուածելու համար: Եւ ոչ Մովսէս կրցաւ բաղձացած երկիրը մանել, հապա ինքն ալ ըրած փոքր թերահաւատութեանն համար, ժողովուրդը Յորդանանու քով բերելին ետեւ առաջնորդութիւնը հաւատարիմ Յեսուին յանձնելով Նաբաւ լերան վրայ մեռաւ, 1450:

6. Մովսէսին օրինաց հիմն էր միակ Աստուածոյ՝ Եհովացին պաշտօնը, որն որ իր ընտրած ժողովութեան աներեւոյթ թեագուարն էր, ու երկրիս վրայ գլխաւորաբար Վկայութեան խորանին մէջ կը բնակի: Աս վկայութեան խորանը դիւրատար վրան մըն էր՝ երկու մաս բաժնուած, որուն ներբին մասին մէջ կոտակարանաց տապանակը կը կենար, ասոր մէջն ալ 10 պատուիրաններուն տախտակները: Աս ներբին մասը Սրբութիւն սրբոց կ'ըսուէր, ու միայն Քահանացապետը՝ ան ալ տարին մէկ անդամ մը միայն կը նար մտնել: Վեւիին բոլոր սերունդը Վկայութեան խորանին սպասաւոր որոշուեցաւ. բայց Քահանայ՝ միայն Ահարոնի՝ Մովսէսի եղբօրը զաւակները կրնային ըլլալ: Վեւատացիները բոլոր երկրի մէջ ցրուած՝ տասանորդներով, զոհերու մասով ու երախայրիներով կ'առգրէին: Քահանաները չէ թէ միայն աստուածային պաշտամոնքը կը կատարէին հապանաւ, օրէնքները կը մէկնէին ու դատաւորութիւն ու բժշկութիւն կ'ընէին: Տօները շատ էին, բաց ի

շարաթական շարաթ տօնէն՝ ամէն տարի երեք գլխատոր տօներ կը տօնէին՝ զասեքը կամ Զատիկը՝ իբրեւ Եղիպտոսէն ելելու յիշատակ, Պենտեկոստէն Սինայի օրէնսդրութեան յիշատակին համար եւ Տաղաւարահարաց տօնը՝ անապատի բնակութեան յիշատակին համար։ Ասկէց զատ ունէին Շարաթ տարին, Յորեւ Եան տարին ու Քաւութեան տօնը։

7. Յեսու Յորդանանին ջրերը բաժնելով՝ ժողովուրդն անգին անցուց, եւ Երիքով ամուր քաղաքն հասաւ նէ Հրաման տուաւ որ պարիսպներուն բոլորտիքն եօթն անդամ դառնան ու ետքէն փողերն հնչեցրնեն. ասով պարիսպներն իրենք իրենցմէ ինկան կործանեցան եւ առանց զէնքի քաղքին տիրեց։ Հինդ տարւան պատերազմով նոյն ժամանակը զօրաւոր Քանանացւոց 31 թագաւորներուն հետ զհետէ նուածեց եւ անով երկրին մեծ մասին տիրեց։ Աս երկիրը որն որ հարաւային մասը Փղշտացւոյն ըլլալուն համար Պաղեստին ըսուեցաւ, Յակոբին որդւոցը մէջ բաժնեց, միայն Ղեւին, որն որ քահանայութիւնն առած էր մասնաւոր դաւառ մը չառաւ, հապա ամէն դաւառի մէջ Գական քաղաք։ Անոր տեղը Յովսեփայ երկու որդիքը (Եփրեմ ու Մանասէ) Յակոբին որդւոցը կարգը մտնելով առանձին դաւառներ առին։

8. Հրեայք Քանանացւոց երկրին տիրելէն ու հոն հաստատուելէն ետքը՝ իւրաքանչիւր ցեղ իր երիցադոյններէն նահապետորէն սկսաւ կառավարութիւն, բայց ամէնը Աստուծոյ՝ աներեւոյթ թագաւորին տակը միացած էին, որն որ իր օրինացն ու յայտնութեանցը համեմատ իր երեւելի փոխանորդին՝ այսինքն Քահանայապետին եւ անոր օգնական քահանայից եւ մարդարէից ձեռօքը ազգը կը կառավարէր։ Հրէից գլխաւոր զբազմունքը՝ երկրագործութիւն էր։

9. Տասուերկու ցեղերէն կազմուած դաշնակցեալ տէրութիւնը ի սկզբան դեռ բոլորովին չնուածուած տեղացիններուն հետ պատերազմներունեցաւ, եւ ետքէն դրացի ազգերուն հետ ալ. նախ հարաւային արեւելեան կողմը Ամմնացւոց, Ամաղեկացւոց, Մովաբացւոց եւ Մագիանացւոց հետ եւ ետքէն արեւմտեան հարաւային կողմը Փղշտացւոց հետ։ Աս պատերազմներուն գլխաւոր պատճառը Հրէից կուապաշտութեան մէջ իյնալը կ'ըլլար, որովհետեւ Աստուած զիրենք պա-

տժելու համար ան աղքերուն գերի կ'ընէր : Երբ որ ուղղութեան կու գային զանազան գիւցազներ իբրեւ զօրավար կ'ելլէին ու թշնամին կը վորնտէին եւ ետքէն խաղաղութեան ժամանակն ալ ժողովրդեան դատաստանի վերաբերեալ իրողսւթիւններն իրենք կ'որոշէին . ասոր համար ալ Դատաւոր կ'ըստէին : Աս դատաւորներէն երեւելիներն են 1. Աւովդ, որն որ Մովաբացւոց թագաւորը մեռցնելով՝ Խորայելացիները 18 տարւան գերութենէն ետքը Մովաբացիներէն ազատեց, 2. Գերովը կինը, որն որ 20 տարւան գերութենէն ետքը Բարակ զօրավարին ձեռքը Քանանացիներուն յաղթեց, 3. Գեդէոն, որն որ 300 երիտասարդներով Մադիանացւոց անհամար բանակին յաղթեց, ու Պաղեստինէն վորնտեց, 4. Յեփթայէ, որն որ դաշնակցեալ Ամմոնացիներն ու Փղտացիները զարկաւ, եւ 5. Սամիսոն, որն որ իր մարմնոյն սաստիկ մեծ զօրութեամբը Փղտացւոց դէմ առանձին շատ քաջութիւններ ըրաւ, բայց Պաղեստինն անոնց իշխանութենէն չկրցաւ ազատել, այլ ինք իր Գալիլա կնոջմէն անոնց ձեռքը մատնուելով իր աշուրները փորուեցան : Աս վիճակի մէջ կամաւ ինք զինք մահուան զոհեց՝ Փղտացւոց մեհեան մը կործանելով եւ մէջը գտնուած հազարաւորներուն հետ վլատակներու տակ թակ թաղուելով : Աս Փղտացիները ամենէն աւելի Հրեաները նեղեցին, 100 տարիէն աւելի յարատեւութեամբ ու յամառութեամբ կը պատերազմէին Պաղեստինը նուածելու համար եւ իրօք Սամիսոնի ատենը երկիրը 40 տարի իրենց վերին տէրութեան տակն առին : Սամիսոնին մահւընէն ետքը Հրեայք անոնցմէ աւելի նեղուելով՝ տապանակին՝ իրենց գլխաւոր սրբութեանը հետ վրանին գացին, բայց գարձեալ յաղթուեցան ու տապանակը գերի ինկաւ, զորն որ թշնամիք քանի մը հարուածներ ընդունելէն ետքը պատուով ետ գարձուցին : Ան ատենը ժողովուրդը սարսափած Սամուել մարգարէին քովը ժողվուցան, որն որ իր արդարութեամբն ու իմաստութեամբն ամենուն յարգելի եղած էր . եւ զինքը գատաւոր դրին : Սամուել ժողովրդեան մէջը բարեկարգութիւն ու միաբանութիւն խոթելէն ետեւ Փղտացւոց վրայ գնաց մեծ յաղթու-

թիւն մ'ըրաւ ու զանոնք Հրեաստանէն վռնտեց։ Եռանդնոտ մարգարէն անկէց ետքը ապականած ժողովուրդը նորէն ազնուացընելու ու բարեկիրթ ընելու աշխատեցաւ եւ մարգարէից դպրոց մ'ալ դրաւ, որոնք աստուածային օրէնքները կը սորվէին ու կը քարոզէին։ Այսու ամենայնիւ իր ծերութեան ատենը երկու որդիքը անիրաւութիւններ ընելով եւ միւս կողմանէ արտաքին վտանգները շատցած ըլլալսվ՝ ժողովուրդը թագաւոր մ'ուզեց, եւ Սամուէլ թէպէտ ակամայ, ստիպուեցաւ Սաւուղը բենիամինի ցեղէն թագաւոր օծելու։ Ասով դատաւորութիւնը կամ Աստուածավետութիւնը 356 տարի տեւելէն ետքը դադրեցաւ։

10. Սաւուղ (1095—1055) օծուելէն ետքն անմիջապէս ամենէն չընդունուեցաւ եւ ինք իր երկրագործութիւնը շարունակեց։ Երբ որ Ամմոնացիք Յորդանանէն անդին եղողները նեղելու սկսան, ան ատեն իրեւ թագաւոր հրաման հանեց որ ամէնքը իրեն հետ պատերազմի երթան։ Գնաց Ամմոնացոց յաղթեց եւ անով ամէնքը զինքը թագաւոր ճանչցան, ու Սամուէլ դատաւորութենէն հրաժարեցաւ։ Անկէց ետքը Սաւուղին առջի գործքը Փղտացիները Պաղեստինէն վորնտելն եղաւ, որոնք բոլոր երկիրը բռնած եւ բոլոր դարբնոցները գոցած էին, որպէս զի Հրեայք չկարենան գէնք շինել։ Անոնց վրայ մեծ յաղթութիւն մ'ըրաւ, բայց չկրցաւ զանոնք բոլորովին վորնտել այլ իր բոլոր թագաւորութեան ատենը անոնցմէ կը նեղուեր։ Աւելի գիւրաւ յաղթեց Ամաղեկացւոց, որոնք Հրեայց՝ Եղիպատուէն ելած ատեն շատ նեղութիւններ հացուցած ու մենով անոնց ազգային թշնամի եղած էին։ Սաւուղ ասոնց մեծ ջարդ տուաւ եւ թագաւորնին գերի բռնեց, բայց Սամուէլին հրամանին դէմ զանիկա ողջ պահելով՝ Սամուէլ գնաց Յուդայի ցեղէն Դաւիթ հովիւը ծածուկ թագաւոր օծեց։ Անկէց ետքը Սաւուղ շատերուն երեսէն ինկաւ ու վրան սեւամաղձութիւն մ'եկաւ։ Արիասիրտ պատանին Դաւիթ՝ աղէկ երաժշտութիւն գիտնալով՝ արքունիք կանչուեցաւ, որ իր քնարովը Սաւուղին տիրութիւնը փարատէ ու ասով առիթունեցաւ արքունեաց կարգերը սորվելու եւ իր քաջու-

թիւնը ցուցընելու։ Փղտացիք անգամ մը Սաւուղին վրան գալով՝ անսնց հսկայ զօրավարը Գողիամդպատերազմի տեղ սկսաւ մէկը մենամարտութեան կանչել, եւ երբոր ամէնքը զարհուրած երեւնալու չէին համարձակեր՝ Դաւիթ արիութեամբ հովուի զգեստով դիմացը գնաց, պարսաքարով մը զինքը զարկաւ մեսցուց եւ Փղտացիները Հրեաստանէն վարնտեց։ Աս դիւցազնական քաջութիւնը Սաւուղին նախանձը գրգռեց, որն որ անկեց ետքը անոր դէմ տոսկալի հալածանք մը հանեց, մինչեւ Փղտացիք նորէն պատերազմի գալով շարաչար յաղթուեցաւ եւ ճակատին մէջ մահը գտաւ։

11. Դաւիթ վերջի տարիները Սաւուղին հալածանքէն ազատելու համար Փղտացւոց քով գացած ապաստանած էր, առանց անսնց արշաւանքին մասնակից ըլլալու։ Երբոր Սաւուղին մահը լսեց՝ անմիջապէս Պաղեստին դարձաւ եւ Յուդայի ցեղէն թագաւոր օծուեցաւ (1055—1015)։ Բայց միւս 11 ցեղերը Արեններ զօրավարին ազդեցութեամբը Սաւուղին Յեփուսթէ որդին թագաւորեցուցին եւ Ն տարի բաժնուած մնացին շարունակ Դաւիթին հետ պատերազմելով. մինչեւ որ Յեփուսթէն դաւաճանութեամբ սպաննուելով՝ անոնք ալ Դաւիթն ընդունեցան։ Ան առենը Դաւիթ դեռ Քանանացւոց ձեռքն եղած Յերուսաղէմ առուանեց առաւ մեծցուց, ամրացուց, զարդարեց Երուսաղէմ առուանեց եւ տէրութեան մայրաքաղաք րրաւ, ուր Տապանակին ալ բերել տուաւ։

12. Կառավարութեան առաջին տարիները արտաքին թշնամեաց հետ պատերազմաւ անցուց։ Փղտացիք իրենց առպատակութիւնները շարունակեալով Դաւիթին ժամանակին ալ հինգ անգամ Հրեաստան յարձակեցան. բայց Դաւիթ ամէն անգամ ալ յաղթեց ու Հրեաստանի մէջ բռնած տեղերէն վարնտեց։ Միւս դրացի աղջերն ալ, որոնք իրենց սովորութեանը համեմատ Պաղեստին ոտնակուս կ'ընէին նոյնալիսի ընդունելութիւն գտան։ Մովաբացիները, Եղովլմայեցիներն, Ամազեկացիները, Ասորիները եւ Ամմանացիները չեւ թէ միայն յաղթուեցան ու վարնտուեցան հապա նուաճեցան ու հարկատու ալ եղան։ Քիչ

ժամանակուան մէջ Դաւիթ՝ իր աննշան տէրութիւնը մեծ զօրութեան ու փառաւորութեան բարձրացուց եւ սահմանները Միջերկրական ծովին (Փիւնիկեցւոց բնակած ծովեղերքը դուրս հանելով) մինչեւ Եփրատ գետն ու Արսնդեսէն մինչեւ Արաբացւոց ծովածոյը ընդարձակեց։ Հրէաստան ասկէց աւելի մեծ տարածութիւն ունեցած չէ։

13. Դաւիթ փառաւոր յաղթութիւններով արտաքուստ ապահովնալին ետքը երկիրը նեղքուստ կանոնաւորեց, եւ քահանայից, զօրաց ու գատաւուրաց կարգեր հաստատեց։ Արոշեց որ 12 ցեղերը 24,000ական զօքք միշտ ուարի վրայ ունենան իրենց սեփական զօրադլխին տակ, որն որ ամէն ամիս կը փոխուէր։ Տէրութեան կառավարութեան ամէն ճիւղերուն պաշտօնեաներ դրաւ։ Քահանաները 24 կարգ բաժնեց ու Ղեւտացիներն անոնց օգնական տուաւ։ Իր երկրին մէջ արուեստներն ու վաճառականնութիւնը ծաղկեցընելու համար Տիւրոսի Հիրամ թագաւորին հետ դաշնաբներ դրաւ, եւ դիտութեանց յառաջադիմութեան համար ինք անձամբ ալ գործակից եղաւ։ Իրեն սաղմուսները բանաստեղծական գրուածներուն մէջ առաջիններէն են։

14. Բայց խաղաղութիւնը երկայն տեւողութիւն չունեցաւ։ Աբիսողոմ Դաւթին փառասէր որդին դահուն աչք անկելով՝ բոլոր Հրեաններն իրեն շահեցաւ եւ հօրը դեմ պատերազմի ելաւ։ Դաւիթ անպատրաստ գտնուելով՝ իսկզբան Յորդանանէն անդին փախաւ, ուր հաւատարիմները քովը ժողվեցան ու Յովար զօրավարն անոնց գլուխն անցած անզգամ որդւոյն վրայ գնաց, անոր զօքքը խորտակեց, զինքն ալ հալածած ատեն ծառի մը վրայ մազերէն կախուած տեսնելով նետով զարկաւ սպաննեց։ Աս ժամանակէն 10 ցեղերու եւ Յուդայի ցեղին մէջ որն որ Դաւթին հաւատարիմ մնացած էր՝ նախանձորդութիւն մը մտաւ ու այնշափ սաստկացաւ, որ 10 ցեղերը Դաւիթը մերժեցին եւ իրենց ուրիշ թագաւոր մ'ընտրեցին։ Բայց Յովար անոր վրայ երթալով եւ քաղքի մը մէջ պաշարելով, պաշարեալները զանի սպաննեցին եւ դարձեալ ամէնքը Դաւթին հպատակեցան։

15. Հատ կրօնասէր էր դաւիթ եւ Աստուծոյ վրայ անյողգողդ վստահութիւն ունէր, եւ եթէ երբեմն իր կրից անսաց նէ՝ անկեղծութեամբ զղջաց ու համբերութեամբ պատիժը քաշեց։ Աւզեց Աստուծոյ փառաւոր տաճար մը շինել, բայց Աստուծոյ հրամանաւը իր Սոլոմոն որդւոյն ձգեց, որուն թող տուանաեւ թագաւորութիւնը 40 տարի թագաւորելէն ետեւ։

16. Առաջան (1015—975) շատ անուն հանեց իր իմաստութեամբը, զորն որ իր դատաստանական որոշմանց, առակիներուն ու երգերուն մէջը ցուցուց։ Իր կառավարութիւնը խաղաղական էր, հօրմէ ժառանդածը միայն պահպանելու նայեցաւ։ Ուրիշ կողմանէ երկրին ճարտարութիւնն ու վաճառականութիւնը յառաջացրնելու ետեւէ ինկաւ, եւ անոր համար Տիւրացւոց Հիրամ թագաւորին բարեկամութիւնն աւելի արծարծեց։ Եղիպատացւոց հետ ալ վաճառականական դաշներներ դրաւ, ու կարաւանաց մասնաւոր կայաններ շինեց։ Ամենէն յառաջ հօրը յանձնած տաճարը շինելու սկսաւ, որուն համար Հիրամ թագաւորին մասնաւոր ճարտարապետներ ու արուեստագէտներ առաւ։ Բոլոր յաղթ շէնքը ոսկւով պատեց ու աշխարհ.քիս հրաշակերտներէն մէկն ըրաւ։ Անկէց զատ Երուսաղէմն ամրացուց ու սքանչելի պալատներով զարդարեց։ Կոյնպէս ուրիշ քաղաքներ ալ ամրացուց։ Իր ազգունեաց շքեզութիւն մը տալու համար Եղիպատոսի թագաւորին աղջիկը կին առաւ եւ ուրիշ անհամար կիներ պալատը կը պահէր որոնք զինքը մոլորցուցին ու կռապաշտութեան հրապուրեցին։ Պալատին շոայլութիւնը ու զեղլսութիւնը վերջի աստիճանի էր, արծաթը Սոլոմոնին առենը յարդը կորսնցուցած էր։ Ասոնց ստակը ստոյգ է ըրած վաճառականութենէն ու հարկատու աղբերէն կ'առնուր, բայց Հրէից վրայ ալ ծանր տուքքեր դրած էր։ Անոր համար իր մեռնելէն ետքը երբոր իր Ռորտվամ որդին յաջորդեց, ժողովուրդը չուզեց ճանշնալ զինքը մինչեւ որ հարկերը ու բեռերը չժեթեցընէ, եւ երբոր Ռորովամ ինդիքքնին կատարելու յանձն չառաւ, 10 ցեղեր իրմէ բաժնուեցան եւ Յերոբովամ Եփրեմի ցե-

զէն իշխանը իրենց վրայ թագաւոր դրին։ Առբովամ վրանին զօրք խրկեց հպատակութեան բերելու համար, բայց փուժ տեղ, թագաւորութիւնը երկու բաժնուեցաւ, իրեն մնացին Յուղայի ու Բենիամինի ցեղերը միայն, որոնք Յուղայի թագաւորութիւնը կազմեցին. իսկ մէկալ 10 ցեղերը Խորայելի թագաւորութիւնը կազմեցին։ Մինչեւ հիմա հպատակ եղաղ ազգերէն հիւսիսայիններն ու արեւելեանները Խորայելի թագաւորութեան անցան եւ միայն Եղովմայեցիք Յուղայի մնացին։

Բօդուած թ.

1. Հրեկց թագաւորութեան բաժնուելէն ետքը Խորայելի թագաւորութեան վիճակն ինչ եղաւ։ — 2. Ով է Աքաար եւ Եղեային հնա ինչ գործք անեցաւ։ — 3. Խորայելի թագաւորութիւնն ինչպէս վերջացաւ։ — 4. Ի՞նչպէս էր Յուղայի թագաւորութիւնը։ — 5. Արբավար ինչպէս կառավարեց։ — 6. Ասա ինչ պատերազմ ունեցաւ։ — 7. Ի՞նչպէս մարդ էր Յովսափան ու ինչ գործք ունի. ով է Գոթողեա եւ ինչ ըրաւ։ — 8. Ողեային ու Յովսաթանին ատենը ի՞նչպէս էր Յուղայի երկիրը. ինչպէս Ասորեստանեաց հարկատու եղաւ։ — 9. Ով է Յովսիան եւ ինչպէս մեռաւ։ — 10. Հրեայք Եգիպտացոց տակէն ի՞նչպէս ելան, եւ ի՞նչպէս Յուղայի թագաւորութիւնը վերջացաւ։ — 11. Տաճարն ի՞նչպէս նորէն չիսուեցաւ եւ Պարսիկ իշխանութեան տակ ի՞նչպէս էին Հրեայք։

1. Խորայելի թագաւորութիւնը շարունակ ներքին կողմնակցութիւններով բաժնուած էր եւ կոիւներով կը քայքայէր։ Յերոբովամ ժողովուրդը Յուղայէն բոլորովին բաժնելու եւ նորէն միանալը անկարելի ընելու համար ճշմարիտ Աստուծոյ պաշտօնը արգելեց, անոր տեղ եղիպտական կուռքեր (որթեր) դրաւ, անոնց քուրմեր կարգեց եւ Ղեւտացիները իր թագաւորութենէն հալածեց։ Կոյն քաղաքականութեան հետեւացան գրեթէ բոլոր 19 յաջորդները եւ ժողովուրդը բոլորովին ապականեցին։ Կար աստուածակաշտ կողմնակցութիւն մ'ալ որուն գլուխը Մարգարէք (Եղիա, Եղիսէ եւ այլն) անցած անխոնջ աս կուապաշտ թագաւորներուն գէմ կը կուռեին եւ կը ջանային Եհովային պաշտօնը նորէն խոթելու, ու ժողովուրդը նորէն Յուղային հետ միացընելու։ Ասոր համար աս թագաւորութեան 300 տարւան պատմութիւնը գրեթէ Մարգարէից ու թագաւորաց մէջ կոիւներ կը բովանդակէ։ Թագաւորներն անհաշտ ատելութեամբ մարգարէները կը հալածէին, բայց ա-

սանք ամենախիստ հալածանքներէն աւելի յաղթական զօրութեամբ կ'արձանանային, որովհետեւ իրենց խօսքը թշնամոյն ամէն տեսակ զէնքերէն աւելի զօրաւոր էր: Աս կռիւները ստէպ գահակալութեանց փոփոխութիւններ կը պատճառէին, որոնց ատենը դրացի աղջերը ասպատակութիւններ ընելու ժամանակ կը գտնէին:

2. Ա.քաաբ՝ Յերոբավամին վեցերորդ յաջորդը
(915—894) Խարայելի ամենէն մեծ թագաւորին եղաւ.
բայց ոճրագործութեան մէջ ալ զամենքը անցուց :
Տիւրսսի (Իթոբաաաղ) թագաւորին աղջիկը իրեն կնու-
թեան առնելով՝ Փիսնիկեցւոց անդուժ ու պիղծ
կրօնն ալ Խարայելի մէջ խոթեց : Բահազու քրերով
ու սուտ մարգարէներով երկիրը լեցուեցաւ եւ անոր
հակառակ ճշմարիտ մարգարէներու սոսկալի հալածանք
հանեց, ձեռքն ինկողը կը սպաննէր : Այսպիսի թա-
գաւորի մը դիմացն ելաւ Եղիա մարգարէն որն օր աս-
տուածային նախանձով վառուած երկրորդ Մովսեսի
մը պէս աներկիւղ թագաւորին առջեւը կ'ելլէր կը
յանդիմաննէր, կը սպառնար ու կը պատժէր, եւ ոչ ոք
իրեն ձեռք դպցընելու կը համարձակէր . բայց խստա-
սիրտ թագաւորին վրայ չկրցաւ տեւական ազդեցու-
թին մ'ընել : Աս մարգարէն վերջապէս կենդանի
երկրէն վերացաւ : Խոկ Ա.քաաբ Ասորւոց հետ պատե-
րազմի բռնուեցաւ : Ասոնք երկու անգամ յարձակում
ըրին եւ երկու անգամն ալ մեծ կոտորածով վռն-
տուեցան : Երբոր երբորդ անգամ նորէն յարձակեցան՝
Ա.քաաբ Յուգայի Յովսափաատ թագաւորին հետ միա-
նալով դիմացնին գնաց, բայց պատերազմի մէջ վէրք
մ'առնելով մեռաւ :

3. Աքապեին յաջորդներն անդադար ներքին
կոխւներ ու Յուղայի հետ պատերազմներ ունեին եւ
Ասորիներէն շատ նեղութիւն կը կրէին։ Այսպիսի
ժամանակ Փուղ Ասորեստաննեայց թագաւորը եկաւ
զիրենք Հարկատու ըրաւ (760)։ Քանի մը տարի ետքը
Թագղաթփաղսար եկաւ Յորդանանէ նանդին եղած
բոլոր երկիրները առաւ բնակիչները գերի տարաւ ու
Խորայելի վրայ Հարկ դրաւ։ Խորայելացիք աս կորուստը
լեցընելու համար Ասորւց հետ միաբանած Յուղայի
Ըստ։ ՊԱՏՐ. Ա. ՀԱՍ. 6

վրայ յարձակեցան, բայց անոնք Ասորեստանեայց գիւմելով՝ Թագղաթփաղսար երկրորդ անդամ եկաւ, Խորայելացիները տեղերնին խրկեց եւ Ասորւոց թագաւորութիւնը վերջացուց։ Ավեէ Խորայելի վերջի թագաւորը Եգիպտացւոց հետ դաշնակցելով Ասորեստանեայց հարկը զլացաւ. ան ատենը Սաղմանասար թագաւորը եկաւ զինքը նորէն հպատակեցուց, եւ երբ որ երկրորդ անդամ ապստամբեցաւ, եկաւ Սամարիա մայրաքաղաքը երեք տարւան պաշարմամբ առաւ քանդեց թագաւորը ժողովրդեան հետ գերի տարաւ, եւ ուրիշ նահանգներէն գաղթականներ բերաւ. որոնք մնացած Խորայելացիներուն հետխառնուելով կէս մը կռապաշտու կէս մը աստուածապաշտ Սամարացի ազգը կազմեցին։ Ասանկ եղաւ Խորայելի թագաւորութեան վախճանը (720)։

4. Յուղայի թագաւորութիւնը Խորայելինէն շատ աւելի պղտիկ էր, բայց մայրաքաղաքն իր մէջն ունենալով աւելի հարուստ էր եւ ճշմարիտ Աստուծոյ պաշտօնը պահելով միութիւն մ'ունէր։ Թագաւորութիւնը մինչեւ վերջը Դաւթին տան մէջ մնաց. եւ ելան խել մը աղեկ թագաւորներ, որոնք աւերութեան թէ աւելի ներքին հանդարտութիւն եւ թէ աւելի բարոյական զօրութիւն կու տային, որով 4 դար ամբողջ ամէն տեսակ մըրիկներուն դիմացաւ։

5. Ուորովամին (975—957) բոլոր ջանքը Խորայելացիները նորէն միացրնել էր, անոր համար երկարատեւ պատերազմ մը սկսաւ, որուն հետեւութիւնն եղաւ, որ Եգիպտմայեցիք ապստամբեցան եւ Յերուսալիմին դաշնակիցը Սաւստակիմ՝ Եգիպտոսի թագաւորը Երուսաղեմայ վրայ եկաւ եւ արքունիքն ու բաղաքը կողոպտեց։

6. Ուորովամին երկրորդ յաջորդին՝ Ասային երկայն թագաւորութեան ատենը (954—913) երկրին մէջ մեծ խաղաղութիւն կը տիրէր, միայն Եթովպացւոց Զարեհ թագաւորն անդամ մը մէկ միլիոն զօրքը Հրեաստան արշաւեց, բայց Ասա զիրենք կոտրածով ետ վորնտեց եւ անոր բանակէն մեծ աւար առաւ; Հանգիստ թագաւորելու համար Ասորւոց հետ նիզակակցութիւն ըրաւ, որոնք Խորայելացւոց երկրին մէջ

շարունակ յարձակումներ ընելով՝ անսոց Յուդայի երկրին մէջ մանելը կ'արգելուին:

7. Ազնիւ ու առաքինի Յովսափատը (915—894) Ասային որդին տէրութեան նոր կենդանութիւն ու զօրութիւն մը տուաւ եւ Փղտացիները ու Արաբացիները հարկատու ըրաւ: Աքաաբու հետ բարեկամութեամբ կապուեցաւ, բայց ասի իրեն վնասեց, որովհետեւ անոր հետ պատերազմներու ստիպուեցաւ երժալ, որով անոր թշնամիներն իրեն գէմ ալ գրգռեց. անանկ որ Մովսաբացիք եւ Ամմնացիք Եղովմայեցւոց հետ միանալով Յուդայի ներսէրը յառաջդացին: Սակայն եւ այնպէս Յովսափատ Վատուծոյ դիմեց եւ մեծ յաղթութիւն մը ստացաւ ու թշնամւոյն բոլոր բանակը իրեն աւար ինկաւ: Աւելի գէշ հետեւութիւն ունեցաւ Աքաաբու Գոդովիա աղջիկն իր Յովրամ որդւոյն կին առնուլը, որովհետեւ Գոդովիա իշխանութեան հասած ատեն քահաղու պաշտօնը Յուդայի երկիրն ալ խոթեց, ասով աէրութեան մէջ նորէն խովութիւններ յարոյց ու մօտաւոր ազգաց Հրէաստան արշաւելու առիթ տուաւ: Յովրամին ժամանակը Եղովմայեցիք ապստամբեցան ու իրենց ինքնազլուխ թագաւոր դրին: Յովրամ վրանին գնաց բայց չկրցաւ զանոնք նուածել: Ետքէն Փղտացիք Արաբացւոց հետ միանալով՝ Հրէաստան յարձակեցան, երկիրն աւերեցին, մինչեւ Երսւուաղէմ քալեցին, քաղաքը մտան ու արքունիքն իսկ կողոպտեցին: Յովրամ վեց տարւան թագաւորութենէն ետքը մեռնելով ու նոյնպէս անոր որդին տարի մը միայն թագաւորելէն ետեւ Վատուծոց գէմ գայած ատեն պատերազմի մէջ իշխալով՝ Գոդովիա՝ որն որ էրկանն ու որդւոյն ժամանակը արդէն ինք կը կառավարէր՝ որպէս զի ինք ու առանձին թագաւորէ՝ Դաւթի բոլոր ցեղն, իր որդիքներն ու թոռերը մեռցընել տուաւ: Աս կոտորածէն քահանայապեար կրցաւ մեռած թագաւորին Յովսա քանի մ'ամսուան տղան աղատել ու ծածուկ տաճարին մէջ մեծցընել: Երբոր եօթը տարւան եղաւ տղան, քահանայապեար ամէն բան յառաջագոյն պատրաստելով զինքը թագաւորեցուց ու Գոդովիան մեռցընել տուաւ: Դաւթին տունը նորէն գահ ելլե-

լովը՝ ճշմարիտ Աստուծոյ պաշտօնը նորէն հաստատուեցաւ եւ դարշելի բահաղու մեհեանները քանդուեցան:

8. Յուղայի թագաւորութիւնը Յովասին ու անոր որդւոյն թագաւորութեան ժամանակը շատ փորձանքներ կրեց, որովհետեւ Ասորոց ու Խորայելացւոց դէմ ձախող պատերազմներ ունեցաւ. բայց ետքէն բարեպաշտ ու քաջ Ողիան թագաւորելով՝ (810—759) բարեկարգութիւնն ու խաղաղութիւնը նորէն եկաւ: Երկիրն սկսաւ մշակուիլ, շնչնալ, արուեստները ծաղկիլ ու ժողովուրդն հարստանալ: Նոյն բարօրութիւնը շարունակուեցաւ Ողիայի որդւոյն Յովամաթանին ատենն ալ, որն որ հօրմէն շատ ազնուադոյն էր: Անկէց ետքը երբոր Աքազ նստաւ՝ Խորայելացիք ու Ասորիք Յուղայի երկիրն արշաւեցին: Աքազ նեղ մտնելով թագղաթփաղսար Ասորեստանեայց թագաւորը շատ պարզեւներով օգնութեան կանչեց, որն որ եկաւ եւ թշնամիները վորցնատեց, բայց Յուղան ալ հարկատու ըրաւ (730): Աքազին որդին բարեպաշտ Եղեկիան ճշմարիտ Աստուծոյ պաշտօնը նորէն հաստատելէն ու տէրութիւնը զօրացընելէն ետքը Նինուեի հարկ վճարելը դադրեցուց եւ Երսւսաղէմը կրկին պարիսպներով ամրացուց: Սենեքերիմ բիւրաւոր զօրօք վրան եկաւ, քաղաքը շատ նեղ խորթեց, բայց իր բանակին մէջ սոսկալի սրածութիւն մը մտնելով խայտառակութեամբ ետ քաշուելու ստիպուեցաւ (710): Այսու ամենայնիւ Յուղան Նինուեի հարկատու մնաց, որովհետեւ Սենեքերիմին Ասորդան որդին Նինուեին ապստամբած բոլոր ազգերը նորէն նուաճելով Երսւսաղէմ ալ եկաւ ու Եղեկիային որդին ու յաջորդը Մանասէն, որն որ մարգարէները կը մեռցընէր եւ իր որդիքը Մողոքին կը զոհէր, շղթաներով բարելոն գերի տարաւ: Մանասէ քանի մը տարի բանտ կենալէն ետքը արձակուեցաւ եւ նորէն գահը ելաւ:

9. Մանասէին թոռը Յովսիառ՝ Յուղայի ամենէն աղէկ ու զօրաւոր թագաւորներէն մէկն էր (640—609) տէրութիւնը մեծ կարգաւորութեան մէջ խոթեց Դաւթին կարգերը նորոգեց, Մովսեսին օրէնքը նորէն հատատեց եւ իր իշխանութիւնը բոլոր Հրեաս-

տանի վրայ տարածեց։ Երբ որ Մարք ու Բաբելացիք Նինուէն պաշարած էին եւ Եգիպտոսի Նեքաւով թագաւորն ալ կ'ուզէր Նինուէ արշաւել՝ Յովսիաս Նինուէի Հաւատարիմ մնալով՝ Նեքաւովին դիմայն ելաւ, բայց Մակեդոնի քով զարնուելով՝ մահացու վերք մ'առաւ ու մեռաւ։ Ան ատեն Նեքաւով Երուսաղեմ եկաւ ուղածը թագաւոր նստեցուց, վրան ալ հարկ դրաւ։

10. Հաւանականաբար Յովսիասին անչափահասութեան ատենը (8 տարւան գահակալեց) եղած է Հողեփեռնեսին Հրէաստան արշաւելը, որն որ գնաց Բետիզուա քաղաքը պաշարեց, բայց դիշեր մը Յուդիթ անունով այրի կնկանէ մը սպանուելով՝ զօրքը ցիր ու ցան եղաւ ու Հրէաստան ազատեցաւ։ Եթէ աս դէպքին ժամանակը ասի է՝ ան ատեն Հողեփեռնէս Ասիա արշաւող ու 28 տարի տիրապետող Ակիւթացւոց զօրավարը կ'ըլլայ¹։

1 Իրաք Յուդիթին պատմութիւնը Հերոդոտոսին Ակիւթացւոց պատմութեան հետ զարմանալի նպանութեամբ կը կապուի այսպէս։ Փրաւորդ (Արփաքսատ) Մարաց թագաւորը Պարամիկներն ու մինչեւ Հազին գետու քնակած ազգերը նուածելէն ետեւ Նինուէի դէմ պատերազմ բացաւ։ Անոր թագաւորը (Սուստուքիմ) իրեն հպատակ ազգերը զէնքի կանչեց, բայց անոնք գինք արհամուրհցին։ Ան ատեն ինք առանձին իրեն զօրքը կանչեց Մարաց վկաց գաղթեց ու Արփաքսատը թագաւորը մէռցուց։ Կիմաքսար անոր սրգին հօրը վրէժն առնելու համար պատերազմը յառաջ տարաւ և Նարսուքունոսոր նեղ մաս՝ Ակիւթացիները, Արեաց թշնամիները օգնութեան կանչեց։ Որոնք անմիջապէս եկան եւ Մարատանալ նուածելէն ետեւ Կարուբուզոսորին յանձնելով։ Նինուէն ատպատմած ազգերը նուածելու ձեռք զարկին։ Քոյոր Ծոփը, Ասիս, Ափեկիս, Հելսիսցին, պատերազմը Ասորին սոնտակին կողոպտեցին եւ մէհետաները քանդեցին։ Ամէն տեղ ասրափ տարածեցին։ Հզար մէկը որ իրենց դէմ կարենար ելլել։ Եւ երբ որ դէպի ի հարա սկսան քալել Եգիպտոսցւոց Փասման ախզոս թագաւորն ալ, որն որ Նինուէի դէմ Ասիա մտած էր ու Փիլիմիկեցիներն ու Փղշուացիները ընծաներով եւ հարկ խոսանալով հազիր հազեւ կրցուն անոնց տապատակութիւններէն քէլ մը խալսիլ։ Ասկայն ստիպուեցան անոնց զօրտցը մէկ մտնել ու ծառացիլ։ Միայն Հրեայք աս թշնամւոյն ահեղ զօրութիւնն ու ըստած աւելը լսելով՝ եւ վահնալով որ շըլլայ թէ իրենց երկիրն ալ գայ ու տաճարը կողոպտէ, Եղիսակիմ քահանայստպետին (Յովսիասին խնամակալին) հրամայելով ժաղկուեցան ու Պաղեստինի բոյոր լիռներն ու անցքերը բոնեցին։ Աս պատրաստութիւններով (Նարուքունոսորէն վարձուած) Ակիւթացւոց Հողեփեռն զօրավարին մուադրութիւնը գրգռեցին, եւ անմիջապէս Հրէաստան արշաւեց, որուն բնակիչներն չէր տեսած, չէր ճանշնար, եւ վասն բան մը լսած չէր։ (Նինուէացիք Հրէաստանի մտ են, Հրէաստան ստէպ արշաւած էին, ու Հրեաները կը ճանշնային)։ Անցած տեղերը աւերելէն ետքը Բետիզուա բերդին առնելու եկաւ ու պաշարեց։ բոլոր ջրերը կտրելով բնակիչներն մնանկ նեղութեան մէջ խոթեց, որ անձնատուր ըլլալու վկաց էին, մէյ մ'ալ Յուդիթ անունով այրի մը փախտականի պէս բաղդէն ելաւ ու Հողեփեռնեսին գնաց։ Հողեփեռն ալ վրան սէր ձգելով քով ստաւ եւ միշտ իրեն սեղանը կը նստեցէնէր։ Օր մը Յուդիթ զինքը աղէկ մը գինովցընելով երբոր ամէնքը պատկելու գացին գիշերը Հողեփեռնեսին գլուխը կտրեց

11. Խղիպտացւոց տէրութիւնը երկայն չտեսեց, որովհետեւ չորս տարի ետքը Նաբուքողնոսոր Բաբելոնի թագաւորը կարկեմիշի քով Նեքաւովին յազթելով ու զանի Ասիայէն վորնտելով Պաղեստինն իրեն Հարկատու ըրաւ եւ Երուսաղէմէն մեծ բազմութիւն մը Բաբելոն գերի տարաւ (605): Ասկէց սկսաւ Բաբելոնի 70 տարւան գերութիւնը: Հրեայք Եղիպտացիներէն գրգռուած Նաբուքողնոսորին լուծը նետեցին, բայց անի անմիջապէս վրան Հասնելով թագաւորը իշխաններուն ու արուեստադէտներուն հետ Բաբելոն գերի տարաւ եւ Երուսաղէմի վրայ Սեղեկիան առջի թագաւորին հօրեղբայրը թագաւոր գրաւ: Երբ որ տա ալ 9 տարի ծառայելէն ետքը ապստամբեցաւ եւ գրացի ազգերուն հետ Բաբելոնին գէմ մեծ նիզակակցութիւն մը կազմեց՝ Նաբուքողնոսոր երրորդ անդամ եկաւ եւ Երուսաղէմը պաշարեց: Եղիպտացիք օգնութեան հասան, բայց Նաբուքողնոսոր անոնց յաղթեց, Երուսաղէմն ալ մէկ ու կէս տարւան պաշարմանէ ետքը առաւ, բոլորովին կողոպտեց տաճարին հետ կործանեց, եւ թագաւորութիւնը վերջացոց: Իսկ Սեղեկիան կորցընելով գրեթէ բոլոր ժողովրդեան հետ գերի տարաւ (587):

12. Բաբելոնիան պետութիւնը Պարսից ու

եւ Բետիզուա փախաւ: Բետիզուացիք տակէց քառասերուած երկրորդ տոռու Հողիվեռնի զօրաց վրայ յարձակեցան, որոնք անգլուն ըլլութիւն փախան ու ցրուեցան, եւ Հրէստանան ազտուեցաւ: Ասանկ կատարեալ կը մաքանին Սուրբ Գրից (Յուղիթի եւ Ամբակում մարդարէին) ու արտապնոց պատմութիւնը. միայն Հերոդոտոս Մկիւթացւոց զօրավարը գինովցնելով սպաննելը Մարաց Կիաքսար թագաւորին կու տայ. կարիք է, որ Կիաքսար ոլ Հողիվեռնեսին հետ արշաւելու ստիպուած ըլլոյ եւ սեղանի վրայ գտնուած ըլլոյ, մանաւանդ որ, Յուղիթի գրքին մէջ կայ, որ Հողիվեռնեսին բանակին մէջ Մաքր ալ կայէն: Երբ որ Յուղիթի Հողիվեռն սպաննեց՝ Կիաքսար իրեններով Սկիւթացւոց գէմ երս եւ զանոնք Ասիայէն վարչուեց: Յուղիթին պատմութիւնը ուրիշ տեղ տեղաւորելը եթէ անկարեիք չէ նէ, շատ գժուարին է. որովհետեւ Յուղիթին պատմութիւնն համեմատ՝ աս գէպքը պատահած տանին զեռ Նինուէն համաշխարհական պետութիւն մըն էր. Երուսաղէմ ու ասճարը գեռկործանուած չէին, ոյլ միայն կողոպտուած. բայց Խորայելի թագաւորութիւնն արգէն վերջացած էր ու Խորայելացիք Երուսաղէմն կախում ունէին: Եւ որովհետեւ պատմութիւնն մէջ Երուսաղէմոյթագաւորը Հյեղուիր, այլ քահանայապետը կըլլաց ամէն բան հոգացողը կ'երեաց որ, կամ թագաւորը բացակայ էր եւ կամ, որն որ աւելի համանակն է կեն շատ պատուիկ էր, շափահան չէր: Իսկ եթէ Յուղիթին պատմութիւնը Մկիւթացւոց արշաւանքին հետ չուզուի կապէլ պէտք է ցուցընել մէշ ուրիշ որ ժամանակ ան բարբարոս ազգը Հյեղաստան մոտ է, որն որ կործան թէ ան արշաւանքին յիշատակին համար հոն Սկիւթապուել բաշար մը շնուած նէ:

Մարաց անցնելէն ետքը երբ որ կիւրոս Կիաքսարին յաջորդեց (536) սպառնացուած 70 տարւան գերութիւնը լրանալով՝ կիւրոս չէ թէ միայն հրաման տուաւ որ Հրեայք տեղերնին դառնան եւ տաճարին բոլոր անօթները ետ դարձուց, հապա ստակ ալ տուաւ որ տաճարը նորէն շինուի: 50,000 հոգի Զօրաբարել իշխանին առաջնորդութեամբ անմիջապէս ճամբայ ելան եւ տաճարին շինութիւնն սկսան: Բայց Սամարացիք շինութեան մասնակից ըլլալ ուզելով եւ Զօրաբարելէն իրենց կրապաշտութեամբ խոռն կրօնին համար մերժուելով՝ ուրիշ նախանձուտ ազգերուն հետ կամբիւսին Հրեկից վրայ ամբաստանութիւն ըրին որ ապստամբ ազգ մըն են, եւ շինութիւնը արգելել տուին: Հազիւ Գարեհին ժամանակը Զօրաբարել կրցաւ նորէն հրաման առնուլ եւ մեծ շուտութեամբ շինեց լինցաց: Եաքէն մէկալ գաղթած Հրեաներն ալ ետ դարձան եւ Նէկմի իշխանը Երուսաղեմի պարիսպները նորէն կանգնեց: Խոկ Սամարացիք տեսնելով որ Հրեայք զիրենք հաղորդութենէ կտրած են, դացին Գարիզին Երան վրայ տաճար մը շինեցին եւ այնպէս Հրեկիցմէ բոլսրսվին բաժնուեցան: Պարսից իշխանութեան ատօնն Հրեաստան Ասորւոց նախարարութեան մաս կը համարուէր, սակայն իր օրէնքներն ու կրօնը ազատութեամբ կը պահէր եւ գրեթէ միշտ Քահանացապետը ազգին գլուխը կեցած էր:

¶ Լ Ո Ւ Խ Զ .

ԱՍՈՐԻՔ, ԱՐԱԲԱՑԻՔ ՈՒ ՓՂՇՏԱՑԻՔ

1. Ասորիք ուստի յառաջ եկած են եւ ուր կը բնակէին: — 2. Ի՞նչ քաղաքակրթութեան ունէին Ասորիք եւ ինչ կառավարութիւն: — 3. Ուր կը բնակին Արաբացիք. Արարիս ուր կ'ինայ: — 4. Արաբիսյի առջեքնակիներ որոնք եղան, Յեկանենենք ուստի յառաջ եկած են եւ ինչպէս էին: — 5. Միինն Արաբիսյի բնակինենքն որոնք եղան. Խամացեացիք ենչ կեանք կ'անցնէին: — 6. Արաբիսյի հիւսիսացին կողմն ինչ ազգեր կը բնակէին: — 7. Ի՞նչ ազգ են Փղստացիք եւ ինչ պատմութիւն ունին:

1. Ասորիք Սեմայ Արամ որդիէն յառաջ եկած են, անոր համար ալ իրենք զիրենք Արամացի ու երկիրնին Արամ կ'անուանէին: Նոյն անունը կու տային անոնց բոլոր Սեմական ցեղերը: Բայց Յոյնք ու Հայք

զանոնք Ասորի կ'անուանեն, երկիրնին ալ Ասորիք կամ Սորիք: Աս ազգն յառաջագոյն շատ տարածուած էր, Փոքր Ասիայի արեւմուեան հարաւային մեծ մասը՝ Տիգրիս գետէն մինչեւ Միջերկրական ծով ու Արաբիա բռնած էին: Կապազադովկիան սպիտակ Ասորիք կ'ըսուեր, եւ Տիգրիս ու Եփրատ գետերուն մէջ եղած մասը կորդուաց լեռներէն վար (որն որ ետքէն Միջագետք ըսուեցաւ): Ասորիք երկուց գետոց կամ Միջագետք Ասորւոց: Բայց իրենց թագաւորութեան ժամանակը կամ թէ Դաւթին ժամանակը Ասորիք ըսելավ կիմացուէր՝ Եփրատ գետին, Միջերկրական ծովուն Տաւրոս ու Լիբանան լեռներուն ու Արաբիայի անսազատին մէջ եղած երկիրը: Միջագետք՝ մինչեւ վերջը իր ասորական նկարագիրն ու ազգութիւնը պահեց, բայց Կապազադովկիայի, Կիլիկիայի ու Լիկաւոնիայի Ասորիները Յաբեթական ազգերէն բալորովին խղդուեցան:

2. Ասորիք շատ կանուխ կրթուած ժողովուրդ մըն էին, եւ իրենց վաճառականութիւնը շատ ծաղկած էր: Իրենց Դամասկոս, Համաթ, Խմեսա, Սուբա եւ այլն, քաղաքներն ամենէն հին ժամանակներն իսկ ծառութ էին, եւ Տագմոր կամ Պալմիրա քաղաքը Ասիայի մէջ վաճառականութեան կենդրոն մ'եղած էր: Սակայն ասօնք ամենը մէկտեղ մէկ տէրութիւն չէին կազմեր, հապա գրեթէ ամեն քաղաք իրեն անկախ առաջնորդը կամ թագաւորն ունէր. իրենց մէջն ամենէն երեւելին միւսներուն վրայ միայն վերին գլխաւորութիւն մ'ունէր: Աս գլխաւորութիւնն իսկզբան Սուբայի ժագաւորներն առած էին, որոնք առհասարակ Ադրազար կ'ըսուեին. բայց երբոր Դաւթիթ Հրեից թագաւորը զանոնք 1040ին նուաճեց ու իրենց երկիրն իր տէրութեան նահանդ մ'ըրաւ, Դամասկոսիայիք (Սողոմոննէն ետքը) Ռասսոնին առաջնորդութեամբը գլուխ քաշեցին, գլխաւորութիւնն իրենց առին, ու չէ թէ միայն բոլոր Ասորիք Հրեից տակէն ազատեցին, հապա Հրեից մէջ եղած գժառութիւններն իրենց շահուն գործածելով անսնց վրայ կ'ելլէին ու անսնց երկիրներովն իրենց տէրութիւնն աւելի եւս մեծցուցին: Դամասկոս բոլոր բոլոր 10 թագաւոր ունեցաւ, որոնք ընդհանուր անուամբ Քեն-Ադատ կ'ըսուեին, եւ անդադար Հրեից

գէմ պատերազմ կը վարէին ըստ մեծի մասին յաջողութեամբ, մինչեւ որ Յուդայի Աքաղ թագաւորը նեղ մտնելով՝ Ասորեստանեայց թագդաթփաղասար թագաւորն օդնութեան կանչեց, որն որ եկաւ վերջին Թատոն թագաւորը սպաննեց, Ասորիք նուաճեց ու Դամակոսի մէջ Ասորեստանցի գաղթականութիւն մը դրաւ (730^o): Անկէց ետքն ազգային անկախութիւն երբեք չստացան, Ասորիք միշտ Ասիայի մէջ տիրող պետութեան նահանգ մնաց: Աղեքսանդրէն ետքը Ասորւոց մեծ տէրութիւն մ'ելաւ, բայց անի յունական էր եւ ոչ թէ ասորական: Հռոմայեցւոց ժամանակն յանկարծ ելաւ ազգային Պալմիրայի թագաւորութիւնը մեծ ծաղկի մէջ, բայց շատ շուտով կործանեցաւ, ու ալ մէյ մը չելաւ:

3. Ասորւոց հարաւային կողմը Արաբիայի մէջ կը բնակեին արաբացի ցեղերը: Արաբիա Ասիայի արեւմտեան հարաւային ծայրը թերակղզի մըն է՝ հիւսիսային կողմը Աֆրիկէի հետ միացած եւ ասով աշխարհքիս երկու մեծ մասերուն անցումն եղած: Տարածութիւնը 56.000 քր. մզոն է բայց միջավայրը բոլոր անբնակ անապատ է. արեւմտեան կողմը Պարսից ծովն ու հիւսիսային կողմը Բաբելաստանն ու Ասորւոց անապատը:

4. Արաբիայի ամենէն հին բնակիչները քուշեանք՝ քամայթուերնեղած կ'երեւան, բայց ետքէն Սեմեանք ողողելով բոլոր երկիրը գրաւեցին եւ քամեանք միայն Պարսից ծոցին ու տեղ մ'ալ Կարմիր ծովուն քովերը մնացին: Առջի Սեմեանք՝ Յեկտանեանք եղան Սեմին Յեկտան թոռան թոռէն յառաջ եկած, որոնք հարաւային կողմը ծովեղերին քովը գացին բնակեցան քաղաքներ շինեցին, մշակութեան ետեւէ եղան ու արուեստներն ու գիտութիւնները մէջերնին շատ յառաջացան: Ըստ ինքեան վաճառական ժողովուրդ մընէին. ոսկւով, գոհարներով եւ գլխաւորաբար խնկերով մեծ վաճառականութիւն կ'ընէին Հնդկաստանի, Պարսկաստանի, Ասորիքի ու Եթովպիայի հետ: Բայց քաջ պատերազմով ալ էին, միայն միութիւնն իրենց կը պակսէր. ամէն մէկ քաղաք բոլորովին ինքնա-

գլուխ էր, որով ազգին զօրութիւնը միշտ քայքայած կ'ըլլար: Քաղաքներուն մէջէն ամենէն երեւելիներն են Սովորեր ու Սաբա: Ետքի քաղքին թագուհին Սողոմոնին իմաստութիւնը լսելով՝ շատ պարզեւներ առած զանի տեսնելու ու իմաստութիւնը փորձելու գնաց: Յեկտանեանց բնակած Հարաւային Արաբիան՝ Երջանիկ Արաբիա կ'ըսուի:

5. Միջին Արաբիայի կամ Անապատ Արաբիայի մէջ՝ Յեկտանեանցմէ ետքը Իսմայելի՝ Արահամին որդեզյն սերունդներն եկան բնակեցան, որոնք իրենց նահապետին անուամբը Իսմայելացի եւ կամ անոր մօրը անուամբը Հաղարացի ըսուեցան: Ասոնք վրաններու տակ կը բնակէին, ու անհաստատ տուարածական կեանք կ'անցընէին: Ասոնք ալ Յեկտանեանց պէս միութիւն չունէին, բայց անոնց պէս ալ քաջէին ու իրենց անկախութեան վրէժինդիր: Իրենց ազատութիւնը, կրօնն ու սովորութիւններն արիաբար պաշտպանեցին ամէն աշխարհակալ ժողովրդներու դէմ: Զկրցաւ տէրութիւն մը անոնց վրայ իշխել: Միայն Հռոմայեցիք Տրայանոս կայսեր առաջնորդութեամբ միութիւն չունեցող Իսմայելացւոց յաղթեցին ու հիւսիսային իշխանները Հարկատու ըրին. բայց Տրայանոսին մահուրնէն ետքը ասոնք նորէն անկախութիւննին ձեռք բերին եւ քանի մը գար Յեկտանեանց հետ կրօնական կուիներ ունենալէն եւ անոնցմէ յաղթուելէն ետքը՝ եօթներորդ դարուն սկիզբը Մեհմէտ ելլելով անոր առաջնորդութեան տակ միացան ու աշխարհակալ ժողովուրդ մ'եղան:

6. Արաբիայի հիւսիսային կողմը կային ուրիշ մանր արաբական սեմական ազգեր ալ, որոնք նոյնպէս տուարածական էին, բայց բիրտ ու տւազակ եւ դրացի ազգերուն եւ զլիսաւորաբար Հրէից վրայ անդադար ասպատակութիւններ կ'ընէին: Ասոնք են՝ 1. Եղոմայեցիք, Սահակ նահապետին Եսաւ որդիէն յառաջ եկած, որոնք բաւական զօրաւոր թագաւորութիւն մը կանգնած էին Գասիոնդարեր ու Եւիլաթ քաղաքներուվ, եւ Երկայն ատեն դիմացան, մինչեւ որ ետքերը Հռոմայեցիներէն նուաճուեցան: 2. Ամազեկացիք նոյնպէս Եսաւին թոռէն սերած, աւագակ ժողովուրդ մը

Հրեից անհաշտ թշնամի, որոնց հետ ի սկզբանէ անդադար պատերազմ ունեին, եւ անկեց իրենց կործանումը գտան, որովհետեւ նախ Սաւուղ թագաւորը իւրենց չարաչար կոտորած մ'ըրաւ եւ ետքէն Շմատոնի ցեղէն բոլորովին ջնջուեցան։ Կը կարծուի որ Ամաղեկացիք ըլլան հիքսոսները, որոնք Եգիպտոս արշաւեցին ու Յ դար ան Երկրին տիրեցեն։ Յ. Մադիանացիք Աբրահամ նահապետէն սերած։ 4. Մովարացիք եւ Ամնացիք Աբրահամին Ղովտ եղբօրորդիէն սերած, որոնք Երկու թագաւորութիւններ կանգնեցին ու նոյնպէս դրացի ազգերուն մանաւանդ Հրեից հետ անդադար կը կռուեին, շատ անդամ Հրեիցմէ յաղթուեցան ու նուաճուեցան, այսու ամենայնիւ Երկայն ժամանակ իբրեւ աղդ մ'ու թագաւորութիւն մը մնացին, մինչեւ որ Նաբուքուդոնոսորէն վերջի հարուածն ընդունեցան ու միւս Արարացւոց մէջ կորսուեցան, աներեւոյթեղան։

7. **Փղտացիք՝** արաբական փոքր ցեղերուն մէջէն ամենէն զօրաւորներն էին ու մերձաւոր ազգաց վրայ ամենէն աւելի ազգեցութիւն ունեցան։ Իրենց սերունդը Քամէն յառաջ եկած է եւ հաւանականաբար յառաջադպյն Եղիպտոսին հիւսիսային կողմը կը բնակեին, ուստի Ասիայի Միջերկրական ծովուն ծովեղերքն անցան ու մինչեւ Յորդանան գետ տարածուեցան որով ան Երկիրն իրենց անուամբ Պաղեստին ըստուեցաւ։ Ետքէն Երբ որ Հրեայք աս կողմերս եկան՝ Փղտացիք անոնցմէ մինչեւ ծովեղերքը մղուեցան, ուսկից անբնդհատ Պաղեստինը նորէն նուաճելու փորձեր կ'ընեին։ Դատաւորաց ժամանակն իրենց զօրութեան ծագն հասած կ'երեւան, որ Փիւնիկեցւոց մէծքաղաքը Սիդոն նեղ խոթեցին ու առին ալ Սիդոնացիները Տիւրոս գաղթելու ստիպելով (1209)։ Նոյն խոկ Հրեաներն ան ժամանակները քանի մ'անդամ իւրենց տակն առին ու անդամ մը 80 տարի անոնց վրայ իշխեցին, մինչեւ որ Սամուէլ մարգարէէն վորնառուեցան։ Քիչ մը ետքը նորէն Հրեաստան մտան ու Երկիրը նուաճելէն ետեւ, որպէս զի մէյ մ'ալ չկարենայ ուոք Ելլել բոլոր զէնքերն անկեց ժողվեցին ու Հրեից բոլոր դարբնոցները դոցել տուին, անանկ որ Հրեայք Երկրագործութեան գործիքներն ալ ստիպուած էին

Փղշտացիներէն գնել։ Սաւուղ զանոնք քանի մ'անդամը վորնատեց, բայց չկրցաւ որոշիչ յաղթութիւն մ'ընել որ չկարենան մէջ մ'ալ Հրէաստան մանել. մանաւանդ թէ իր բոլոր թագաւորութեան ժամանակն անոնց դէմ պատերազմը ընելով անցուց եւ անոնց դէմ վարած պատերազմին մէջ մեռաւ : Դաւիթ աւելի յաջող եղաւ, չէ թէ միայն զանոնք Հրէաստանէն բոլորովին վորնատեց, այլ անոնց քանի մը յարձակումներն ալ զօրութեամբ ետ մղեց, ու զօրութիւննին կոտրեց որ ալ չհամարձակեցան Հրէաստան արշաւել այլ մաւաւանդ թէ անկէց ետքն իրենց անկախութեան համար հարկ էր որ պատերազմէին : Յովսափատին հարկատու եղան, ետքէն ազատեցան, նորէն Հրէից տակ մտան, նորէն ազատեցան մինչեւ որ Նաբուքոդոնոսորէն բոլորովին ջնջուեցան, գերի տարուեցան եւ ուրիշ ազգեր իրենց երկիրը գաղթեցին : Փղշտացիք քաջ պատերազմող, ժիր երկրագործ ու միանգամյն աղէկ արուեստագէտ ալ էին : Ոմանք կը կարծեն որ բուն Փղշտացիք (որոնք Աբրահամ նահապետին ատենն ալ Եգիպտասի հիւսիսային արեւելեան կողմը մինչեւ Յորդանան կը բնակէին) ըստ ինքեան խաղաղասէր ժողովուրդ մ'եղած ըլլան, ետքէն Կափթորացիք Կրետէ կղզիէն գալով ու իրենց մէջը խառնուելով սկսան անոնց հետ ասպատակութիւններ ընել : Կափթորացիք Եգիպտացւոց ցեղ մըն էին ու հիւսիսային Եգիպտասէն Կրետէ կղզին գաղթեցին, որն որ յառաջագոյն իրենց անուամբը Կափթոր կ'ըսուեր : Ետքէն Երբոր Յունաստան Եգիպտացւոց լուծը վրայէն թօթափեց ու յունաց դիւցաղունները կը ջանային իրենց երկրէն Եգիպտական պետութեան հետքերն ալ բոլորովին ջնջել, Կափթորացիք անոնցմէ ստիպուեցան Կղզին թողուլ ու Փղշտացւոց քովին երթալ : Փղշտացիք շատ զօրաւոր քաղաքներ ունէին ինչպէս Գաղա, Ասկալոն եւ մանաւանդ Աղովտոս, որն որ 29 տարի Եգիպտացւոց Փսամմետիքոս թագաւորին պաշարման գիմացաւ :

ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԱՐԴՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՒԶԵՒ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀՈՌՄԵԱԿԱՆ
ՊԵՏՈՒԹԵԱՆ ԿՈՐԴԱՆՈՒՄԸ

ԵՐԿՐՈՐԴ ԸՐՑԱՆ

ԱԶԳԱՅ ՑՐՈՒԵԼԻՆ ՄԻՒԶԵՒ ԱՂԵՔՍԱՆԴՐ ՄԵԾԻՆ
ՄԱՀԸ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՅ

Ե. Փ. Բ. Ի. Ե.

Ակրին հայեցուած մը

1. Ի՞նչ երկր է Ափրիկէ եւ ուր կ'իշնայ : — 2. Ափրիկէի բնակիւներն
ուստի եկած են : — 3. Ափրիկէ քանի կը բաժնուի եւ ի՞նչ երեւելի
ազգեր ունեցաւ :

1. Ափրիկէ յազմը թերակղզի մըն է արեւել-
լեան հիւսիսային կողմը ասիսկան Արաբիայի հետ
միացած : Հիւսիսային կողմը սահման ունի Միջերկրա-
կան ծովը, արեւմտեան կողմը Ատլանդեան ծովն ու
արեւելեան կողմը Արաբիան, կարմիր ծովն ու Արա-
բիայի խորը : Ըստ մեծի մասին այրեցեալ գոտոյն
տակն է, եռանկիւնի ձեւ մ'ունի եւ երկրիս միւս մա-
սերուն ամենէն պարզն ու միաձեւն է. ոչ մեծ ծովա-
ծոցներ ունի, ոչ նաւելի գետերու բազմութիւն մը,
ոչ լճեր, եւ ոչ հրուանդաններ ու թերակղզիներ, մեկ
խօսքով երկրիս միւս մասերէն կղզւց մը պէս բաժ-
նուած՝ առանց անդամներու լերկ կոճղ մըն է, որուն
միջավայրն անմատելի մեծատարած անապատ մը՝ ա-
ւազի ահաւոր ծով մը բռնած է : Ասով բնակիւները
չե թէ միայն արտաքին ազգերու հետ այլ նաև
իրենց մէջ իրարու հետ հազորդակցութիւն ունենալ
չեն կրցած, իրենք իրենց թող տրուած վայրենութեան
մէջ մնացած են ոչ մարդկութեան կերպաւորութեան
ու յառաջադիմութեան գործակից եղած եւ ոչ միւս
ազգերուն կրթութեան մասնակից : Ասկէց բացառու-
թիւն պէտք է ընել հիւսիսային արեւելեան կողմը,
զորն որ մեծ, ճիւղացեալ ու բարեբեր նեղս գետը
կ'ոռոգանէ, եւ որն որ կերպ կերպ գիրքերովն ու բա-

բեխառն օդովք մարդուն երեւակայութիւնը կ'արթընցընէ, միտքը կը բանայ ու ձեռնարկութիւններու կը գրգռէ ու միանգամայն Ասիայի ու Եւրոպայի կեց ու մօտ է: 'Նոյնպէս Ափրիկէի հիւսիսային ծովեզերքը բացառութիւն մը կ'ընէ, որն որ ծավով Եւրոպայի հետ հաղորդակցութեան մէջ է:

2. Ափրիկէի բնակիչներն առ հասարակ Քամին սերբնդէն են, որոնք Ասիայէն՝ մարդկութեան որբոցէն ելլելով՝ Արաբիա եկան եւ անկեց՝ Պապելմանտէպ նեղուցէն՝ Ափրիկէ անցան: Հոս իրենց առջի ժողովատեղին նոյն նեղուցին քովերն եղաւ, նեղոս գետին երկու ճիւղերուն մէջ, ուր Քուշ՝ Քամին որդին բնակեցաւ եւ Մերովէ՛ Ափրիկէի ամենէն հին թագաւորութիւնը կանգնեց: Ետքէն Մեծրայիմ՝ Քամին ուրիշ որդին Մերովէն վեր՝ Եգիպտոս գնաց ու կարմիր ծովուն եղեզրքը մինչեւ Միջերկրական ծով ըրունեց: Աս տեղերէն Քամեանք կամաց կամաց ըոլոր Ափրիկէի մէջ տարածուեցան, բայց որչափ որ իրենց գլխաւոր տեղէն կը հեռանային այնչափ ալ քաղաքակրթութիւննին կը կորսնցընէին ու կը վայրենանային: Ետքէն այնչափի հասան որ անբան անասուններուն գրեթէ հաւասարեցան եւ իրենք ալ սկսան ըսել, որ այծամարդ կապիկներէն յառաջ եկած են, զորոնք վայրենի մարդ կ'անուաննեն: Հիւսիսային ծովեզերքը ետքերը Փիւնիկեցիք խել մը գաղթականութիւններ հաստատեցին, որոնցմէ ելաւ կարքեդոն քաղաքն ու անոր Ափրիկէի մէջ ստացած մէծ տէրութիւնը: 'Նոյնպէս Յոյներն ալ հօն տեղերը շատ գաղթականութիւններ (ինչպէս Կիւրենէ մէծ քաղաքը) հաստատեցին ու ան կողմերը ծաղկեցուցին:

3. Հիներն Ափրիկէի վրայ շատ քիշ տեղեկութիւն ունեին, միայն հիւսիսային ծովեզերքն ու նեղոս գետին հովիտը կը ճանչնային: Քոլոր երկիրը Լիբիա կ'անուանէին ու չորս գլխաւոր մասերու կը բաժնէին, 1. Եգիպտոս Արեւելեան հիւսիսային կողմը նեղոս գետին հովիտը, 2. անոր Արեւմտեան կողմը մինչեւ Ըսլանդեան Ավլիանոս Լիբիա յանձուկ միտս, 3. Եգիպտոսի հարաւային կողմը Ենուանէս, իսկ ասոր ալ արեւմտեան ու հարաւային կողմը 4. արեւմտեան

Եթովպէտ : Ափրիկէի մէջ պատմական ժողովուրդներ եղած են Եթովպացիք, Եգիպտացիք ու Կարքեգոնացիք : Կոկ միւս ժողովուրդները կէս մը վայրենի էին կէս մ'ալ տուարածական, որոնք բնականապէս պատմութիւն չեն ունենար :

Գ Լ Ո Ւ Խ Ա .

Եթովպացիք եւ Եգիպտացիք

Յօդոհած Ա .

1. Որո՞ք են Եթովպացիք եւ ուստի յառաջ եկած են : — 2. Եթովպացիք ի՞նչ կրօն եւ ի՞նչ սահմանագրութիւն ունեին : — 3. Եթովպացիք ի՞նչ քաղաքական պատմութիւննեմին : — 4. Ո՞ր է Եգիպտոս եւ ըստ կիշներն ուստի յառաջ եկած են : — 5. Եգիպտոս պատմութիւննեմ ի՞նչ աղբիւրներ ունինք, եւ ի՞նչպէս են : — 6. Ո՞վ է Մենէս : — 7. Մենէսէն եղբք Եգիպտոս ի՞նչ վեճակի մէջ մտաւ : — 8. Որո՞ք են Հիւքսոս : Բնչ ըստն Եգիպտոս եւ ի՞նչպէս վարսուեցան : — 9. Հիւքսոսներուն Եգիպտոսն վարսուելէն ետքը թերէի թաղաւորներն ի՞նչ ըսին : — 10. Ո՞վ է Սեսոսարիս եւ ի՞նչ աշխարհակալութիւններ ըստաւ : — 11. Սեսոսարիս աշխարհակալութիւններէն եղբք Եգիպտոս ի՞նչ ըստաւ : — 12. Արամէս Դի . Ի՞նչպէս կառավարեց ու Հրեից հետ ի՞նչպէս վարուեցաւ : — 13. Արամէս Դի . Ի՞նչ ով յաջորդեց . Հրայր ի՞նչու եւ ի՞նչպէս Եգիպտոսն եղն : — 14. Արամէս Դի . Ի՞նչ ետքը Եգիպտոս ի՞նչ վեճակ ունեցաւ . ի՞նչպէս Եթովպացւոց տակ մտաւ : — 15. Եթովպացիք զինուարաց հետ ի՞նչպէս վարուեցան . Վարեհուանցցց հետ ի՞նչ պատերազմ ունեցան : — 16. Քաղաքական պատերազմն ի՞նչու ելաւ եւ ի՞նչպէս վերջացաւ : — 17. Երկուանից տէրութիւնը որչափ տեւեց եւ ի՞նչ վախճան ունեցաւ :

1. Եթովպացիք Քամին Քուշ որդիէն յառաջ եկած են : Քամեանց սկզբնական կենդրունը Նեղոս գետին աղբիւրներուն մօտերը, անոր երկու ծիւղերուն մէջ եղած կ'երեւայ, ուր Մերովէ քաղաք մը շինեցին, եւ նոյն անուամբ տէրութիւն մը կանգնեցին : Իրենց սեւութեան համար Յոյներէն Եթովպացի (սեւերես) ըստեցան . սակայն իրենց եւ իրենց երկրին բուն անունը Քուշ է եւ սուանկ ալ իրենք զիրենիք կ'անուաննեն : Իրենց սովորութիւնները, կրօնն ու կառավարութիւնը Հնդկաց շատ նման է, եւ շատ աւանդութիւններ կան, հաւանական ալ է որ Հնդկաստանէն, Պարսից ու Վրաբիայի ծովեղերքներն անցնելով հոս գաղթած ըլլան : Պարսկական ու Վրաբական բոլոր ծովեղերքները քուշեան գաղթականութիւններ ու քաղաքներ կան, ու Եթովպիա ալ երբեմն Հնդկաստան կը կոչուէր :

2. Եշտովացիք Յունաց բանաստեղծներէն իբրեւ ամենէն բարի ու երջանիկ եւ աստուածներու հաճոյ ժողովուրդ կը համարուեին։ Իրենց կոչմանը համեմատ զանազան դասերու կը բաժնուեին, որոնք իրարու հետ չեին կրնար խառնուիլ։ Առջի դասը քրմերն էին, որոնցմէ թագաւորն ալ կ'ըլլար. ետքէն կուզային զինուորները, ետքէն արուեստաւորները եւ ամենէն անարդն էին հովիւները։ Կրօնը աստղաբաշխական դիտողութեանց վրայ հիմնուած բնութեան պաշտօն մըն էր։ Գլխաւոր Աստուածը Ամմոնը կամ Համր (Քամր) էր, որն որ արեւու մէջ կը բնակէր եւ աստղներու շարժմամբն իր կամքը կը յայտնէր։

Կառավարութիւնը կատարեալ քրմական կամ նուիրապետական էր։ Քուրմերն իրենց մէջէն թագաւոր մը կ'ընտրէին, որն որ դից պատղամովը կը հաստատուէր։ Ասիկա դից փոխանորդ էր եւ ճոխութիւնն անանկ մեծ էր որ ակնարկութիւն մը բաւական էր իրեն կամքը կատարել տալու եւ յանցաւորին ինք զինք պատժելու։ Սակայն իշխանութիւնը միշտ օրէնքներէն ու քրմերէն չափաւորուած էր եւ եթէ քրոմերն իրեն կառավարութեան չհաւնէին պատղամ կը հանէին որ դիք զինքը չեն ուզեր, եւ ան ատենը թագաւորը պէտք էր որ ինք զինք մեռցընէր։ Բնակչաց բոլոր շարժումը քրմերէն կախում ունէր, որոնք աստղաբաշխական դիտողութեանց համեմատ ամէն բան կը կարգադրէին։ Տառուերկու աստեղատուններու համեմատ հիւսիսային կողմը մինչեւ Միջերկրական ծով՝ Նեղոս գետին ափանցը վրայ քաղաքներ կը շինէին ու գաղթականութիւններ կը հաստատէին. Եգիպտոս գաւառը երկնագունդ մ'ըրած էին, որոնց կենդրոնը միշտ մեհեան մը կ'ըլլար։ Այսպիսի մեհենազարդ գաղթականութեանց գլխաւորներն են Թերէ՛ Կեղոսին քով եւ գլխաւորաբար Ամմոն՝ անապատի մէջ որն որ բոլոր աղքաց պատղամատեղի մ'եղած էր։

3. Եշտովացւոց քաղաքական պատմութեանէն շատ քիչ բան դիտենք։ Ամենէն հին ժամանակներն իբրեւ հզօր, հարուստ ու բարեպաշտ տէրութիւն մ'անուանի էր։ Այսու ամենայինիւ աշխարհակալութեան յօժարութիւն չունէր եւ մերձաւոր ազգաց

դէմ թշնամական գործողութիւններէ ետ կը կենար :
 Աւելի հանդարտ էր եւ շինութեանց կը զբաղէր : Եւ
 թովզպացւոց մեջեաններուն, բուրգերուն ու պիրամիտ-
 ներուն աւերակները դեռ ամեն ճամբորդը կը զարմա-
 ցընէ : Սուրբ Գիրք անսնց մէկ արշաւանքը կը պատմէ,
 զորն որ Զարեհի առաջնորդութեամբ Յուղայի Ասա
 թագաւորին վրայ բրած էին, բայց անկէց յաղթուե-
 լով ետ դարձած էին, առանց մէջ մ'ալ նոյն կողմերը
 երեւնալու : Անկէց երկու դար ետքը բոլոր Եգիպտասի
 ալ տիրեցին, ու նոյն երկիրն ալ կէս դարէ աւելի
 քրմերով կառավարեցին, մինչեւ որ Եգիպտացինե-
 րէն անկէց ալ վարնառուեցան : Պարսիկները Եգիպ-
 տաս նուածելին ետեւ ուղեցին Եթովզիայի ալ տիրել
 բայց չկըցան յաջողցընել : Երբ որ Յոյները Եգիպտասի
 տիրեցին, ու յունական կրթութիւնն ու դադափար-
 ներն հոն տարածեցին՝ Եթովզիայի Երգամենէո թա-
 գաւորն ալ նոյն կրթութիւնն ընդունելով, ուղեց
 Յունաց թագաւորներուն պէս քրմերէն անկախ իրեն
 երկիրն վրայ տիրել, ուստի անդամ մը մեջեանը
 մանելով բոլոր քրմերը ջարդեց, անսնց աղդեցութիւ-
 նը կոտրեց, զինուորական կառավարութիւն մը դրաւ
 ու ամեն բան յունական ձեւի տակ խոժեց : Եթովզա-
 ցւոց վրայ աստ եւ այժմ ասկէց աւելի բան չենք դի-
 տեր . Քրիստոսէն ետքը Ներոն կայսեր ատենն Սերո-
 վէն արդէն կործանած ու աւերակ դարձած էր :

Ա. Եթովզիայի հիւսիսային կողմը (Ոիէնէ
 քաղքէն կամ լայնութեան 24 աստիճաննէն) մինչեւ
 Միջերկրական ծով՝ Յոյներէն Եգիպտոս կ'անուանուեր,
 տեղացիներէն Քամայ երկիր, իսկ Հրեաներէն ու Արա-
 բացիներէն՝ Մեծրայիմ (Մըսլը) կ'ըսուեր, Քամայ եր-
 կրորդ որդիէն, որն որ հոս գաղթած է : Եգիպտասին Ա-
 րեւելեան սահմանը կարմիր ծովն է, արեւմսեան կողմը
 Սահարա սարսափելի անսապատը, հարաւային կողմը
 Եթովզիան եւ հիւսիսային կողմը Միջերկրական ծով :
 Երկիրն մէջէն բազմածիւղ ու բարեբեր Նեղոս գետը
 կ'անցնի, որն որ ամեն տարի սրոշ ատեն ածելով ու
 երկիրը ողողելով՝ աւազային գետինը արգաւանդ կ'ընէ
 ու դրախտային գալարութեամբ կը ծածկէ : Եգիպտո-
 սին գրեթէ բոլոր քաղաքները Նեղոսին գետեղերաց

վրայ շինուած են: Երկիրը գլխաւորաբար երեք բաժանմունք ունէր. հարաւային կողմը Աւրին Եգիպտոս՝ կամ Թերէ մայրաքաղքէն Թեբայիս կ'ըսուեր. մէջ տեղը Միջին Եգիպտոս կամ Եօթն բաժին, իսկ հիւսիսային կողմը Ստորին Եգիպտոս կամ Տեղդա: Առ վերջի անունը Նեղոսին Միջերկրական ծով թափուած ատեն երկու ճիւղամբնուելով՝ Յունաց Տեղդա գրին նման երեքանիւնի ձեւ մը շնուին առնուած է: Յառաջադոյն բոլոր երկիրը ճախին կամ ծով էր, ետքէն գետը քաշուելով՝ Եթովպացիք ճախին տեղերը լցուցին ու վերին Եգիպտոս գաղթականութիւններ հաստատեցին իրենց իշխանութեան տակ, զորոնք քրամական կարգերով կը կառավարէին, մինչեւ որ Մեծրայիմեանք ուրիշ քամեան ու սեմական ցեղերու հետ դալով իրենք տեղոյն տիրեցին, Մերովէէն բոլորովին բաժնեցին, քրմաց զօրութիւնը կոտրեցին, ու զինուուրական կառավարութիւն մը դրին:

5. Որչափ որ Եգիպտացւոց պետութիւնն ամենէն հիներէն ու ամենէն ծաղկեալներէն մէկն է այնչափ ալ իրենց հին պատմութիւնը խառնաշփոթէ և ու շատ մեծկակ դատարկ միջոցներ ունի: Իրենց նախական պատմութիւնն ստուգութեամբ իմանալը գրեթէ անկարելի է: Մինչեւ հիմակ ունեցած պատմական Աղբերներին են՝ 1. Ս. Գիբբը, 2. Մանեթովս Եգիպտացի քուրին ազգային պատմութիւնը, գլխաւորաբար 3. Հերոդոտոսու ու 4. Դիոգորոս Սիկիլիացինցին պատմագիրները՝ եւ 5. Եգիպտական յիշատակարանները: Ս. Գրոց պատմածներն որչափ սույզ ու պատուական ալ են՝ շատ քիչ են, միայն Հրեից հետ ունեցած յարաբերութիւնները կը յիշատակեն, որոնք կ'իշնան Հրեից Եգիպտոս եղած ատեն եւ աւելի անոնց թագաւորութեան կործանման ժամանակները: Շատ յարգի է Մանեթովս գիտուն քուրին պատմութիւնը զօրն որ մեհենական դիւաններէն ու յիշատակարաններէն ժողված յունարէն գրած էր, բայց անկեց միայն կարգաւ նասած թագաւորներուն անուններն ու անոնց թագաւորած տարիները միայն երեք պատմագիրներ (Ափրիկանոս, Եւսեբիոս եւ Սինկեղոս) մեզի հասուցած են, այլ շատ տեղ իրարմէ այնչափ տարբեր են, որ միարանելն անկարելի է: Աւելի պատուական են Յովսեպոս Հրեայ պատմագրին (Ըստ Ապողիոնի) գրոց մէջ պահուած քանի մը պատմական հատակատորները: Մանեթովս 30 հարստութիւններ կ'ըսէ Եգիպտոսի վրայ տիրած են, աս 30 հարստութիւնները ոմանք յաջորդաբար տիրած կը կարծեն, անոր համար ալ Եգիպտական թագաւորութեան 5773 տարի տեւողութիւն կու տան, ոմանք ալ կը համարին թէ առջի 17 հարստութիւններն ըստ մեծի մասին ժամանակակից եղած ըլլան եւ անկեց Ետքինները միայն իրարու յաջորդած, ասի աւելի հաւանական է եւ Ս. Գրոց ժամանակարգութեան համաձայն: Հերոդոտոսը իրեն Եգիպտական պատմութիւնը Մեմփիսի քրմերէն լսելով գրած է բայց թէ առատ չէ եւ թէ շատ առասպելներով խառն է: Աւելի ճոխ ու ճշմարտութեան

մօտ է Դիմուրոս Սիկելացւոյն Եգիպտական պատմութիւնը, զորն որ անջուշտ Եգիպտական աղբիւներէ առած է: Հիմակ ամենուն մտադրութիւնը Եգիպտական յիշատակարններուն վրայ է, որոնք իրենց բազմութեամբը բոլոր միւս ազգաց յիշատակարանները կ'անցնին: Դիմախուութեամբ անոնց վրան եղած գիրերը մեհենական նշաններ են, զորոնք կարդալը շատ գժուարին է եւ դեռ Եգիպտագէտներն ասոր վրայ միաբան չեն: Որչափ որ կ'երեւայ անոնցմով Մանեթովսին պատմածները կը ստուգուին եւ կարելի է որ ժամանակաւ Եգիպտացւոց պատմութիւնը լուսաւորեն, բայց գեռ մինչեւ հիմակ եղած դիտողութիւններն՝ ընդհանուր պատմութեան, մանաւանդ դասագրի մէջ մտնելու արժանի չեն: Մենք բոլոր առ աղբիւներն առ ջեւնի ունենալով պատմուածներուն ճշմարիտները կամ հաւանականները կը պատմնք: Կարելի է ուրիշ երեւելի գէպեր ալ պատահած ըլլան ու կարծուած դատարի միջոցները պատմական գործերով լիցուն ըլլան, սակայն պատմագիրներն անոնց վրայ գեռ տեղեկութիւն չունին: Մեր ժամանակարգութեան հիմը Ս. Գիրքը դրած ենք առաջին կրուան առնելով Հրէից Եգիպտոսէն ելլելը, որն որ Երուազեմայ տաճարին շինութենէն այսինքն 1010էն 480¹ տարի յառաջ է:

6. Եգիպտացիք իրենց առջի թագաւորը Մենէսը կը դնեն, որն որ Թեթէն ելլելով դէպ ի հիւսիս՝ միջին Եգիպտոս գնաց, տեղ մը Նեղոսին ջուրը գարձուց ու հոն Մեմֆիս իր թագաւորանիստ քաղաքը շինեց: Անկէց պատերազմներով՝ բոլոր Եգիպտոսն իր վերին իշխանութեան տակ առաւ, ու Աեբացիները նուածեց: Բաց ի թագաւորութենէն՝ կը թութիւնն ու բոլոր կրօնական եւ քաղաքական կարգերն ալ ասկէց ընդունած կը համարին Եգիպտացիք: Կարելի է աս Մենէսը՝ Մեծրայիմն եղած ըլլայ, որմէ երկիրն անունը առած է: Բայց ոմանք կը կարծեն թէ Մենէս՝ դիցաբանական անձ մ'եղած ըլլայ առանց իրական գցութեան:

7. Մենէսէն ետքը երկիրը զանազան թագաւորութեանց բաժնուեցաւ: Ոմանք կ'ըսեն թէ նոյն իսկ Մենէս՝ իրեն երեք որդւոցը բաժնած էր, ոմանք ալ կը հաստատեն որ չվերցուած միայն հարկատու եղած թագաւորները նորէն ինքնագլուխ եղան եւ ուրիշներ ալ վրան աւելցան: Աս թագաւորները խաղաղ թագաւորութիւն մը կ'անցընէին, եւ իրենց երկիրը մեծագործ շինութիւններով շինութիւններու ետեւել կ'ըլլային: Նեղոս գետը կարգի դրին, ջրանցքներ

1. Թաէպէտ հայոց եւ եօթանանից թարգամանութեանց մէջ (Գ. Թագ. Գլ. Զ., 1) 440 է, բայց Եբրայեցւոց բնագրոյն եւ Սամանացւոց, Ասորոց, Արարացւոց ու Լատինացւոց հին թարգամանութեանց մէջ 480 ըլլալով մէնք անոր կը հետեւինք:

բացին, հոկայագործ ու փառաւոր մեջեաներշինեցին երկնաբերձ բուրգեր ու յաղթ պիրամիաներ կանգնեցին եւ ուրիշ ասոնց նման մեծագործութիւններով՝ իրենց անունը մոռացութենէն պահեցին։ Գլխաւոր թագաւորները՝ Մեմիխս ու Թեքէ նստաղներն եղած են։

8. **Տանումեկ** դարու չափ անանկ ցրցինած կեցած ատեն՝ յանկարծ հիւսիսէն Արաբացի տաւարածական ազգեր (Հաւանականաբար Ամաղեկացիք ու Փղշտացիք Ասորեստանցիներէն նեղուելով) Եգիպտաս յարձակեցան դիւրութեամբ երկրին տիրեցին, իշխանները մեռցուցին, քաղաքներն ու մեջեանները այրեցին, ժողովրդեան մեծ ջարդ տուին եւ Մեմիխաի մէջ իրենցմէ թագաւոր մը դրին Սալատիս անունով։ Միայն Վերին Եգիպտոսի՝ Թեքէի թագաւորները հարկ տալով իրենց գահն ու երկիրը ազատեցին։ Աս օտարականները տուարածական բլանուն համար նիւտոս կամ հովիւ թագաւոր կ'ըստեին։ Եգիպտաս խիստ հաղատակութեան տակ բռնելու համար, բայց ամենէն աւելի իրենք զիրենք Ասորեստանցիներէն յապահովցրնելու համար, որոնք նոյն ատենը շատ զօրացած էին ու վախ կար որ Եգիպտաս ալ յարձակին, Հիւսիսացին կողմը՝ Նեղոս գետին մէկ ճիւղին վրայ Աւարիս քարակուսի ամուր բանակատեղի մը շինեցին, ուր միշտ 240,000 զօրք կը պահէին եւ իրենց բանու հարստութիւնը մէջը կը կուտէին։ Ամէն տարի թագաւորը հոն կ'երթար ու զօրահանդէս կ'ընէր, որպէս զի թէ իրենները միշտ պատերազմի կիրթ ու պատրաստ պահէ եւ թէ օտարականները վախցրնէ։ Առջի Յ հովիւ թագաւորները 250 տարիի չափ կատաղութեամբ թագաւորեցին, շարունակ պատերազմ՝ կը վարէին ու Եգիպտաս կեղեքելու ու տակն ու վրայ ընելու կը ջանային։ Անկեցետքը հանդարտեցան ու սկսան խաղաղութեամբ ապրիլ։ Բայց Եգիպտասցոց աղքայնութեան հոգին ալ արթնցաւ։ Օտարականաց ծանր ու նախատական լուծը թօթափելու համար Թեքէի թագաւորներուն առաջնորդութեամբը ոսք ելան, եւ սկսան օտարականներուն դէմ երկարնատեւ ահագին պատերազմը։ Վերջապէս Թեքէի Միսփրագմութովսի թագաւորն

անոնց յաղթեց, Մեմիփար ձեռքերնեն առաւ, բոլոր Եւ-
գիպտոսի տիրեց, ու Հօվիւները Աւարիսի մէջ վարնտեց։
Միոփրագմութովսիսին որդին թութմովսիս Գ. 480,000
զօրքով Աւարիսը պաշարեց. բայց երբոր տեսաւ որ պա-
շարումը երկայն կը տեւէ՝ անոնց հետ դաշնիք դրաւ,
որ իրենց բոլոր մարդիկներն, ինչքերն ու անասուն-
ներն առած ուր որ կուղեն անվնաս ելլեն երթան։
Ասվ հիւքսամները 511 (°) տարի Եգիպտոսի ափերէն
ետեւ՝ խաղաղութեամբ ելան Ասորիք ու Պաղեստին
քաշուեցան¹։

9. Հիւքսամները վորնտելէն ետեւ՝ թերէի
թագաւորները բոլոր ինքնազլուխ իշխամնները վերցու-
ցին ու Եգիպտոսն իրենց տակ միայտցին որուն վրայ
Արքայէն ու Եթովպիայէն ալ մաս մը գէնքով աւել-
ցոցին։ Հետզհետէ իրարու յաջորդող զօրաւոր, ի-
մաստուն ու մեծագործ թագաւորներ ամէն կողմաննէ-
Եգիպտոսի սսկեդարն ու փառաւորութիւնը բերին։
Ի սկզբան իրենց գլխաւոր գործքն ու զբաղմունքը ե-
զաւ Եգիպտոսին ներքին իրողութիւնները կարգաւո-
րելը, սահմաններն ամրացրնեն ու յապահովցրնելը
եւ օգտակար շնչքերով ու փառաւոր մեհեամններով
ու յիշատակարաններով երկիրը զարդարեն ու շենցը-
նելը։ Դար մը ասանկ խաղաղ անցուցին, մինչեւ որ
Սեսսատրիս եկաւ ու աշխարհակալութիւններով Ե-
գիպտացւոց անունը պայծառութեան ծագը հասցուց։

10. Սեսսատրիս կամ լաւ եւս Սեթոսիս, որն
որ Ռամսէս ալ կ'ըսուի, Եգիպտացւոց ամենէն մեծ ու
փառաւոր թագաւորն է. կարծես թէ ծնած ժամա-
նակէն աշխարհակալութեան որոշուած էր, որովհետեւ
ծնանելուն պէս հայրը նոյն օրը ծնած բոլոր տղաքը
ժողվեց ու իրեն սննդակից եւ ընկեր ըրաւ, եւ մէկ-
տեղ զինուորութեան կրթեց։ Երբոր մեծցաւ՝ հայրը
իրեն զօրք տուաւ որ Արաբիա արշաւէ, զորն որ Սե-

1 Ուսնիք Յովսեպոս Հրեայ պատմութին հետեւելով կ'ըսէն որ Հիւք-
սոսները Հրեացք եղած ըլլան, առանց միտ գնելու որ ոչ Սովոր-
Հրեաց Եղիպտոսի մէջ ակրութիւն մը կամ թագաւորութիւն մը
կու տայ եւ ոչ Խառտաւորց գրքին մէջ Եգիպտացւոց Հիւքսամները
փունաելէն եաքը Քանանու երկրին մէջ ըրած աշխարհակալութեանց
յիշատակութիւն մը կոյ որոնք բացմաստուիկ յիշատակարաններով
պատմական ստորգութիւն տացած են։ Յետ որոյ որ Մանթթով թէ
Տիւքսոսներուն եւ թէ Հրեաց Եգիպտոսէն ելլեն առանձին առանձին
կը պատմէ, ինչպէս որ ետքէն պիտի տեսնենք։

սոստր իրեն ընկերներովը մեծ յաջողութեամբ գլուխ հանեց ու մինչեւ նոյն ատենը անյաղի Արաբացիները նուաճեց : Դարձաւ չդարձաւ հայրը զանի արեւմուսք խաւրեց Արբացւոց դէմ, եւ թէպետ ինքը գեռ տղայ՝ Արբացի մեծ մասն ալ նուաճեց : Աս յաջողութիւններէն խրախուսուած՝ հօրը մեռնելէն ետքը միտքը դրաւ բոլոր աշխարհքն իրեն տակն առնելու : Բայց նախ եւ յառաջ ժողովուրդը պատրաստեց ու ասոր յօժարեցուց, երկիրը կարգաւորեց, 36 գաւառ բաժնեց ու վրան տեսուչներ դրաւ որ հսկեն եւ ժամանակին հարկերը ժողվեն : Բոլոր տէրութեան մշջեն եօթը հարիւր հազարի չափ քաջ զինուորներ (600,000 սուանաւոր, 24,000 ծիւաւոր եւ 27,600 պատերազմի կառքեր) ժողվեց, անոնց իր մնընդակից ու հասակակից ընկերներէն քաջագոյնները զօրավար դրաւ ու Եղիպատոս իր Արամայիս եղբայրը տեղակալ թող տալով՝ նախ եւ յառաջ Եթովպացւոց վրայ գնաց, յաղթեց ու զանոնք հարկատու ըրաւ : Անկէց 400 նաւով նաւատորմիղ մը կարմիր ու Արաբիայի ծովու մշջ խաւրեց, որն որ հնն եղած բոլոր կղզիներն ու ծովեղեցները մինչեւ Հնդկաստան նուաճեց . իսկ ինքը իր զօրքովն ցամաքէն Ասիա մտաւ, Փիւնիկէն ու Ասորիքը նուաճեց, Բաբելացիններն, Ասորեստանցինները, Մարքը, Պարսիկները, Բակտրիացիքն, Սկիւթացինները մինչեւ Տանայիս գետ իր իշխանութեան տակ առաւ ու մինչեւ Հնդկաստան գետ բոլոր ցամաք երկիրը կէս մը զէնքով կէս մ'ալ վախ ձգելով՝ առանց պատերազմի նուաճեց : Հայաստան ու Փոքր Ասիա ալ արշաւեց եւ ան կողմերն իրեն հնազանդեցուց : Անկէց Եւրոպա անցաւ Թրակացւոց յաղթեց ու հոս ալ, ինչպէս նաեւ ամէն նուաճած տեղերը, յաղթութեան արձաններ կանգնեց : Աս արշաւանքն ու աշխարհակալութիւնն ինը տարի տեւեց, որ միջոցին մշջ Արամայիս՝ եղբօրը հեռաւորութիւնն առիթ առնելով թագն իրեն յափշտակեց ու կ'ուզէր Եղիպատոսի ինք թագաւորել : Բայց Աեստար Եղիպատոսի քրմապետէն եղածն իմանալով՝ անմիջապէս նուաճած երկիրները կարգաւորեց, անոնց տարեկան հարկերը որոշեց, քանի մը տեղեր (ինչպէս Կողքիս) գաղթականներ թողուց ու

անհամար գերիներ ու անբաւ աւար առած շուտով
Պեղսուսիոն հասաւ, եղագորը յաղթեց ու երկրին նորէն
տիրեց: Մանեթով կ'ըսէ որ Սեսոսարին անունը Ե-
գիպտոս ալ ըլլալով՝ անկէց ետքը երկիրը Եգիպտոս
ըսուեցաւ, իսկ Արամայիս որն որ Դանաւոս ալ կ'ը-
սուէր իր կողմնակիցներովն Յօւնաստան գնաց ու Ար-
դոս քաղլքին տիրեց:

11. Սեսոսար Եգիպտոս դառնալէն ետքը՝
զօրքն՝ ամէն մէկուն քաջութեանն համեմատ առա-
տապէս վարձաարելով՝ տեղերնին խաւրեց ու իր բե-
րած գերիներովն ու անբաւ գանձերով ձեռք զարկաւ
Եգիպտոսի մէջ մեծամեծ շինութիւններ ընել մե-
ծագործութեան մէջ ալ իր նախորդները գերազան-
ցելու համար, եւ իր աս բաղձանքին ալ կատարեալ
հասաւ: Իր նախորդներն ամէն մէկ երեւելի գէպքին
յիշատակին համար մէջ մէկ մէհեան կը շինէին, ինք՝
Եգիպտոսի ամէն մէկ քաղլքին մէջ մէջ մէկ հատ շի-
նեց, անանկ որ Եգիպտոսի մէջ եղած շինութեանց
գրեթէ կէմն իրենն է: Եգիպտական ճարտարապե-
տութիւնն ասոր ժամանակը բարձրութեան ծագն
հասած էր: Իր մեծագործութեան բաղձանքը երկրին
օգտին ու յապահովութեան ալ գործածեց: Կարմիր
ծովէն մինչեւ Նեղոս գետ բազմաթիւ ջրանցքներ բա-
նալ տուաւ որպէս զի դաշտերը կարենան ջրուիլ, ու
հաղորդակցութիւնը դիւրիննայ, բայց ամենէն աւելի,
որպէս զի թշնամեաց ձիաւորներուն յարձակումները
գժուարանան: Կոյնպէս Ասորւոց ու Արաբացւոց գէմ՝
Պեղուսիոնէն մինչեւ Հեղիովոլիս պատ մը քաշեց 1500
ասպարեզ երկայնութեամբ: Աս բոլոր շինութիւնները
բերած գերիներն ու օտարականները միայն կը շինէին
եւ վրան փորել կու տար որ տուանց Եգիպտացւոց
ծանրութիւն մը պատճառելու շինած է: Բայց գերի-
ները անինայ կ'աշխատցրնէր, մինչեւ անգամ մը խեղ-
ձերն ալ չկարենալով դիմանալ ոտք ելան ու սկսան
Եգիպտացւոց գէմ պատերազմիլ: Սեսոսար քաղցրու-
թեամբ ու զիջողութեամբ միայն կըցաւ զանոնք հան-
գարտեցրնել: Կոյնպէս Հրեաներն ալ աս շէնքերու
չարաշար գործածեց. անոնց շինել տուաւ Փիդոն ու
Ռամսէս քաղաքներն, որոնցմէ ետքինն իրեն անունն

առաւ եւ մեջը ինք իբրեւ Աստուած կը պաշտուէը : Կաեւ հարկատու թագաւորներուն ալ մարդավարութիւն չէ ցացրցած : Կ'ըսուի թէ ասմէք երբ որ ամեն տարի հարկը կը տանէին՝ Սեաստր կ'առնուր ու մեջեան գացած ատենը չորս չորս հոգի իր կառքին կը լժէր : Աս մեծ վեհապետը 55 տարի յաջողութեամբ ու փառաւորութեամբ թագաւորելէն ետքը մեռաւ : Վրաւի որ ծերութեան ատեն կցրցած ըլլայ եւ աս վիշտը չկարենալով տանիլ ինք զինք մեռցուցած ըլլայ :

12. Ուամսէս Գ. հօրբ պէս քաջ աշխարհակալ ու մեծագործ էր, արշաւանքներով հօրբ աշխարհակալութիւնները յապահովցուց ու ընդարձակեց ալ, ու երկրին մէջ մեծամեծ շինութիւններ ըրաւ, միշտ օտարականներն աշխատցրնելով : Ասոր ժամանակը Հրեայք վիշտերը վերջին ծագը հասած էին : Հրեայք Հովիւ թագաւորներուն ժամանակն Եղիպատու եկած էին ու հիւսիսային կողմը պարարտ երկիր մ'ընդունելով՝ հօն հովուութեամբ կ'ապրէին ու կը բազմանային : Աս իրենց հովուութեամբն ու միանդամայն ցեղօվն Եղիպատու հարստահարսող տուարածական բարբարոսներուն նման ըլլալով՝ ժողովրդեան անոնց դէմ ունեցած անհաջան ու ամեն տեսակ հարստահարսութեանց ենթակայ եղան : Սեաստր աս բանս գիտնալով զանոնք իր փառասէր վախճաններուն անխնայ գործածած էր, իսկ Ուամսէս շինութեանց չարաշար աշխատցրնելէն ու հարստահարելէն զատ, որպէս զի զանոնք երկրէն բոլորօվին ջնջէ, հրաման հանեց Եղիպատացուց որ Հրեայ արու զաւակ ծնածին պէս մեռցընեն, եւ երբոր Եղիպատացիք աս անդթութենէ հրաժարեցան՝ Հրեայ հրամայեց որ իրենց արու զաւակները ծնանելուն պէս Նեղոս գետ նետեն : Հրեայք վախճանալով ըստ մեծի մասին հրամանին հնազանդեցան : Բայց Աստուած ոզրմելով՝ թագաւորին աղջկան գութը շարժեց նետուած տղոցմէ մէկուն վրայ, զորն որ ասի ազատեց, Մովսէս անուանեց ու իրեն որդեգիր ըրաւ : Աս աղան Եղիպատացուց բոլոր իմաստութեան մէջ կը թուած՝ երբ որ մեծաւ, սկսաւ իր ազգն աղատելու

առաւ եւ մէջը ինք իբրեւ Աստուած կը պաշտուեր։ Կաեւ հարկատու թագաւորներուն ալ մարդավարութիւն չէ ցուցրցած։ Կ'ըստի թէ ատնք երբ որ ամէն տարի հարկը կը տանեին՝ Սեսոստր կ'առնուր ու մէհեան գացած ատենը չորս չորս հոգի իր կառքին կը լծէր։ Աս մեծ վեհապետը հայութեամբ թագաւորելէն ետքր մեռաւ։ Կ'ըստի որ ծերութեան ատեն կցրցած ըլլայ եւ աս վիշտը չկարենալով տանիլ ինք զինք մեռցուցած ըլլայ։

12. Ուսմուես Գ. Հօրը պէս քաջ աշխարհակալ ու մեծագործ էր, արշաւանքներով Հօրը աշխարհակալութիւնները յապահովուց ու ընդարձակեց ալ, ու երկրին մէջ մեծամեծ շինութիւններ ըրաւ, միշտ օտարականներն աշխատցրնելով։ Ասոր ժամանակը Հրեից վիշտերը վերջին ծագը հասած էին։ Հրեայ.ք Հովիւ թագաւորներուն ժամանակն Եղիպտոս եկած էին ու հիւսիսային կողմը պարարտ երկիր Մ'ընդունելով՝ հոն հովտութեամբ կ'ապրէին ու կը բազմանային։ Աս իրենց հովտութեամբն ու միանդամայն ցեզովին Եղիպտոս հարստահարսդ առարածական բարբարուներուն նման ըլլալով՝ ժողովողեան անոնց դէմ ունեցած անհաշտ թշնամութիւնն ու ատելութիւնն իրենք ալ սահացան ու ամէն տեսակ հարստահարսութեանց ենթակայ եղան։ Սեսոստր աս բանս գիտնալով զանոնք իր փառասէր վախճաններուն անխնայ դործածած էր, իսկ Ռամանէս շինութեանց չարաշար աշխատցրնելէն ու հարստահարելէն զատ, որպէս զի զանոնք, երկրէն բալորովին ջնջէ, հրաման հանեց Եղիպտացւոց որ Հրեայ արու զաւակ ծնածին պէս մեռցընեն, եւ երբոր Եղիպտացիք աս անդժութենէ հրաժարեցան։ Հրեից հրամայեց որ իրենց արու զաւակները ծնանելուն պէս Նեղոս դեռ նետեն։ Հրեայ.ք վախճանալով ըստ մէծի մասին հրամանին հնագանդեցան։ Բայց Աստուած սզմոմելով՝ թագաւորին աղջկան գութը շարժեց նետուած աղոցմէ մէկուն վրայ, զորն որ ասի ազատեց, Մովսէս անուանեց ու իրեն որդեգիր ըրաւ։ Աս աղան Եղիպտացւոց բոլոր իմաստութեան մէջ կը թուած՝ երբ որ մեծաւ, ոկսաւ իր աղջն ազատելու

ձակեցան ու 13 տարի վերջին աստիճանի աւեր գործեցին. Հաղիւ Ամենովիխին որդին Ռամսէս Դ. Եթովպացիներէն՝ որնց քովը արքունիքն ապահնած էր, մեծ օգնութիւն գտնելով զանոնք զարկաւ ու Եգիպտակէն վորնաեց¹:

1 Եգիպտացիք Հրեաներէն կրած նախատինքը ծածկելու համար՝ անոնց Եգիպտառուն հլելը ասանկ բարեքելով կը պատմեն: Ամենովիխի, կը սեն, զԱսառած տեսնել բաղմալով՝ իր զգածմաւնքն իրեն համառուն իմաստուն քրմին յայտնեց, որն որ զինք յապահովուց որ եթէ Եգիպտոսը բորոտ ու պիղզ մարդիկներէ մաքրելու ըլլայ ուզածին կը համեն: Ամենովիխիս առ լսերվ անմիջապէս բոլոր բորոտ ու հիւանդ մարդիկները ժողվեց ու իրեն 80,000 հոգի Նեղոսին քովը հաւարեց որ քար կատրէն: Ասոնց մէջ կային քանի մը գիտուն քրմեր ալ, զորն որ իմաստուն իմաստալով եւ վիմաստալով որ ասով Ասոուծոյ բարկութիւնն իրեն ու թագաւորին գէմ պիտի դրգուէ եւ ասի թագաւորին ըսելու Համարձակելով՝ թուղթ մը գրեց անոր որ քրմերը բորուներու պիտ' որ օգնեն եւ 13 տարի Եգիպտառոս պիտի բանեն, անոր համար աղաւեց որ ան մարդիկներուն հանդիսաւ ու բնակութեան քաղսով մը տայ: Խմաստուն Ամենովիխուն առ թուղթը թագաւորին խարեց եւ ինք զինք մեռոցուց: Թագաւորը հասաւած անմիջապէս Աւարիս քաղաքն անոնց սուռաւ: Բայց անոնք քաղաքը ամուր տեսնելով՝ Ասարիս սիփ անսանով Հեղուպարուց քուրմը իրենց գլուխը դրին, ու երգում ըրին որ ամէն բանի անոր պիտ' որ հասպանդին: Ասարիսի նախ եւ յառաջ անոնց օքէնքներ տուաւ, որ աստուածները չպաշտեն, Եգիպտացուոց սուռը համարած կննդաններէն հեռու չփենան, այլ զանոնք անխափի զոցնեն եւ ուռուս, միայն երգմակիցներուն հետ Ծակցին եւ ասոր նման բաներ Եգիպտացուց սովորութեանց բոլորին հակառակ: Անկէց ետքը հրամայեց որ քաղաքն ամրացընեն ու պատերազմի պատրաստուին. նայնպէս յառաջադցոյն Եգիպտառուն մերժուած ու Պաղեստինի գաղթած հովի ժողովութիւններն ալ հրաւիրեց մէկուղ Եգիպտոս մոնելու օրոնք ամենայն սիրով անմիջապէս Աւարիս եկան: Ամենովիխի առ լսերվ եւ իմաստուն քրմին գուշակութիւնն յիշելով շատ խռովեցաւ, այսու ամենայնիւ 200,000 զօրը ժողվելով եւ բուրու սուռը անսաստները մէկանեղ առնելով Աւարիսի վայ գնաց: Բայց Համարձակեցաւ պատերազմելու, վախցաւ որ Աստուածներուն գէմ կը գործէ, ուստի նորէն Ամենովիխ գործաւ եւ Ապիս աստուածն ու բուրու սուռը անսաստներն առած բուրու նաւերով ու Եգիպտական զօրք Եթովպիա փախաւ: Խսկ բորուներն ու հովիւները Եգիպտոս մոնելով՝ շսուած աւեր ու ամսպարշտիւնները ըրին, բոլոր քաղաքներն ալ գեղեցնայրեցին, մեհեսները քանդեցին, սուրը անսաստները մեռոցին, կուռքերը կոտրեցին ու բռնի նոյները քրմերուն ալ ընել կու տային: Ասանկ ըրաւ Ասարիսի, որն որ բորուներուն կոզմի անցնելով՝ անսունը փոխեց ու Մովսէս գրաւ: Սակայն 13 տարին ըստնալէն ետեւ Ամենովիխին օրդին Անթոն, որն որ պատուն անունով Ռամսէս ալ կ'ըստէր, Եթովպացւոցմէ շատ զօրք առած բորուներուն ու հովիւներուն գէմ գնաց անոնց յայլեց ու մէծ ջարդ առւաւ, բողոքն ալ Եգիպտոսուն գլուխեց, ու աւագուս եւ անջրդի անսապատներու մէջէն Ասորիս հաղածեց: Ասոնկ կը պատմէ Մանեթով (Յովեթու. Հնդկական գ. Ա.): Կոյն հզանական կը պատմէ Քերեմն ուրիշ պատմանիր մ'ալ, (հոն) միայն Հրեաները հալածելուն պատմաւը զԱստուած տեսնելու բաղձանքը չփեներ, այլ առ Ամենովիխի պատերազմի մը ժամանակի խսիս շաստուածին մէշեանը կործանելով՝ խսի գիշերները զինքը կը տանչէր, ուստի սակէց ազատելու համար իմաստուն քրմի մը ինորհրդովն ուզեց բոլոր բորուներն ու պղծերը Եգիպտոսուն մաքրել, որմէ վերը գրաւած հետեւութիւնները եւան: Ասոնց մէջէն ստոյգը աս է որ նախ՝ Հրեէց մէջը բորուութիւնը շատ տարածուած էր, անոր համար ալ Մովսէս օրինաց գրքին մէջ ըստ մէծի մասին առ հիւանդութեան վրայ կը խօսի: Երկրորդ Եգիպտացիք զանոնք ծանր աշխատաւթեանց կը գործածէին: Երրորդ Մովսէս Եգիպտացուց բոլոր իմաստութիւնը քրմերէն սորված էր, կարելի ալ է որ Եգիպտացիներէն քուրմ համարութիւնը համարուիէր,

14. Առամսէս Գ. Միամնւն ուզեց Եգիպտոսի յառաջուան համաշխարհական պետութիւնը նորէն կանգնել եւ կ'երեւայ թէ ըստ մասին յաջողցոց ալ քանի մ'ապստամբած ազգեր նորէն նուաճելով, բայց Եգիպտոսի մեծութեան չափն ու սահմանն ալ հասած էր, ասկէց ետքն սկսաւ իյնալ. կարդ մը տկար թագաւորներ եկան, որոնք երթալով աւելի զեղիսութեամբ կը մեղկանային ու քրմերու եւ Եթովպացւոց ազգեցութեան տակ կ'իյնային: Ետքինները քանի մ'անգամ Եգիպտոս ալ մտան ու թագաւորական իշխանութիւնն առ ժամանակ մ'իրենց յափշտակեցին: Այսպիսի պարագաներու մէջ թերէի ճոխութիւնն ու զօրութիւնն ինկաւ եւ թագաւորութիւնը Ստորին Եգիպտոսին Տանիս, Բուբաստիոն եւ Սայիս քաղաքներուն անցաւ: Աս հարստութեանց ու թագաւորանիստ քաղքին փոփոխութիւնն առանց մեծ խովութեանց եղած պիտ'որ չըլլայ: Նոր հիւսիսային հարստութիւններն ալ տէրութեան կործանումը չկրցան խափանել: Աս թագաւորներէն՝ կը յիշուի միայն Բուբաստիոնի առջի թագաւորը Սեսոնքոսիս կամ Սիսակ որն որ Պաղեստին յարձակեցաւ Երուսաղեմն առաւ ու կողմանեց (970°). անկէց Ետքը դարձեալ քաղաքական լուսութիւն մ'ու անգործունեութիւն մը տիրեց, մինչեւ որ Եթովպացւոց Սաբակով թագաւորը վարէն Եգիպտոս մտաւ, դիւրութեամբ բոլոր Երկրին տիրեց, Բոկկովը թագաւորն ալ բռնեց ու ողջ ողջ այրեց (730°): Երբ որ Եգիպտոս Եթովպացւոց թագաւորներուն իշխանութեան տակն ինկաւ՝ վրան Մեմփիսի քրմապեար կառավար դրուեցաւ որն որ Եթովպացւոց օրէնքներովը, սակայն մեծ քաղցրութեամբ սկսաւ կառավարել: Միայն հիւսիսային կողմը Նեղոսին ծով թափուած տեղն անմատչէլի ճախիններուն մէջ Սայիսի իշխանները քաշուած Եթովպացւոց իշխանութեան չէին ուզեր հապտակիլ:

Եւ նոյն մարդը Հոռեաները Եգիպտացիններէն ազատած ու վերը դրուած օրէնքները տռաւած է. և Հորբորով թագաւորը զբրգով Հրէից գէմ գացած է երրոր անձնք հիւսիսային կողմէն Եգիպտոսին կ'ելէին ու չէ կրցոծ պատերազմիլ այլ Եթովպացիս աներեւայթ եղաւ, կամ լաւ եւս՝ ծովուն մէջ ընկղմեցաւ աներեւայթ եղաւ, զարն որ Եգիպտացիք բնուկանապէս առանց իրենց ազգային զգածմունքը վերաւորելու չէին կրնաք զուցել:

15. Կոյն ժամանակները Նինուէացւոց պետութիւնը զօրանալով ու նորէն աշխարհակալութեամբ Եգիպտասի սահմանն հասնելով՝ եթովպացի թագաւորներն (ինչպէս նաեւ ետքէն Եգիպտացի թագաւորներն ալ) Նինուէացւոց արշաւանքներն Եգիպտասէն հեռացրնելու համար մերձաւոր ազգերը (Փիւնիկեցիներն, Ասորիները, Հրեաներն ու արաբական ցեղերը) շարունակ Նինուէի գէմ կը գրգռէին իրենց օդնականութիւնն ալ խոստանալով։ Այսու ամենայնիւ զենուսորներն, որ այսպիսի ժամանակ ամենէն հարկաւոր են, երեսէ բոլորովին թողուցին ու արհամարհեցին, մինչեւ Սեթոն քրմապետ կառավարը անոնց ունեցած կալուածներն ալ գրաւեց։ Ասոր համար երբոր քիչ մը ետքը Սենեքրիմ Նինուէէն ապստամբած ազգերը նուածելէն ետեւ բազմաթիւ զօրքով Եգիպտասոյարձակեցաւ՝ զինուորներն ալ իրենց ծառայութիւնը զւացան ու չուղցեին թշնամոյն գէմ երթալ, անանկ որ Սեթոն ստիպուեցաւ հասարակ բանուորները զինելով Պեղուսինն պաշտպանելու երթալ։ Սենեքրիմ առ ամուր քաղաքը պաշարեց, բայց լսելով որ Եթովպիայի թարակ թագաւորը (Սաբակոնի երկրորդ յաջորդը) մեծ բանակաւ մ'իրեն վրայ կու դայ եւ միւս կաղմանէ Երուսաղէմ նորէն ապստամբէր է, երկու սրի մէջ չմնալու համար անմիջապէս պաշարումը վերցուց Երուսաղէմի վրայ զնաց ու ասով Եգիպտաս աս անգամ ազատեցաւ (713)¹։ Բայց քիչ մը ետքը Սենեքրիմին յաջորդն Ասորդան իր պետութեան մէջ ելած

1 Յայտնի է որ Սենեքրիմին զօրքն (ինչպէս որ Ա. Գիրքը կը պատմէ) Երուսաղէմին առնելով Ասորածնէ երկուած սրածութենէ մը մէկ գիշերուան մէջ գրեթէ բոլորն ալ ջարդուեցաւ, որով Սենեքրիմ խցանաւակութեամբ Նինուէ գարձաւ։ Եցիպտացիք աս գէպէն իրենց սեփականելով կը պատմէն, որ Սենեքրիմ Պեղուսինոր պաշտամած ատեն։ Հեղինասոյն Մեծիմի տասուած դիշերն անոր զօրաց մէջ միերու մեծ բարիւթիւն մը խաւրած ըլլայ, որոնք զօրացն աղեղներն ու լսրերը կը ճելով ու ապահանելով՝ երկրորդ օրը Սենեքրիմ ստիպուեցաւ պաշարումը վերցընել ու ետ քաշուիլ։ — Ասորդանին Եգիպտաս մօնելն եւ աւեր ու կոտորած ընելն Եգիպտացիք չեն պատմէր, բայց նոյնը Եսայի մարգարէն (Գլ. ի. 3—6) ինչպէս նաեւ Նոսում մարգարէն (Գլ. Գ.) յատաջագոյն գուշակած են եւ Ուռինուն նորերս Նինուէի մէջ արձանագրութիւն մը գտած է, որուն մէջ Ասորդան ինք զինք Եգիպտասի ու Եթովպիայի աշխարհակալ կ'անուանէ։ Իսկ Ասորիստանեաց արշաւանքէն ետքը՝ Երկուասանից միաբանութենէն յառաջ եղած երկու տարւան անսէրբնութիւնն ու քաղաքին պատերազմը՝ նաև Խոսցին (Գլ. Ժթ.) կը սպառնաց եւ ետքէն Դիոդորոս Սեկիլացին իրեւ եղած կը պատմէ (Գիրք Ա. Գլ. 66.)։

ընդհանուր ապօտամբութիւնը զսպելէն ետեւ անյառ պաղ Եգիպտոսի վրայ եկաւ որն որ Նինուեին գլխաւոր թշնամին ու միւսները գրգռողն էր: Զարկաւ բոլոր Եգիպտացիներն ու Եթովպացիները, ներսերը մտաւ աւերեց բոլոր երկիրը, թերէ մայրաքաղաքն աւերակ դարձուց, բնակիչներն անխնայ կողոպտեց մոխրի վրայ նստեցուց ու Եթովպացուց զօրութիւնը բոլորովին կոտրելէն ետեւ գերիներու մեծ բազմութիւն մ'առած իր երկիրը դարձաւ:

16. Ասորեստանցիք Եգիպտոսեն ելլելէն ետքը՝ Եգիպտացիք սոսկալի անտերընչութեան ու խռովութեան մէջ ինկան, բոլոր քաղաքները եւ դլխաւորաբար Մեմփիս, Սայիս ու Տանիս թագաւորութիւնն իրենց յափշտակել սովելով՝ իրարու վրայ կ'ելլէին եւ սարսափելի ջարդ, սպանութիւններ ու հարստահարութիւններ կ'ընէին: Յապահովութիւն ամեննեւին չկար, արուեստաները բոլորովին դադրած էին: Միւս կողմանէ Նեզոսը ցամքելով սոսկալի սով մ'ինկաւ, Եգիպտացիք ալ կործանման դուռն հասած էին եւ ընելիքնին չէին գիտեր: Երկու տարիի շափ արիւնաշէեղ ու աւերիչ քաղաքական պատերազմը տեւելէն ետեւ՝ վերջապէս տասուերկու նահանգներուն իշխանները միաբանեցան, Մեմփիս ժողովք ըրին, ու որոշեցին որ ոչ ոք առանձին ամենուն վրայ թագաւոր ըլլայ եւ ոչ անոր ետեւէ իյնայ, այլ տասուերկուքն ալ մէկուեղ բարեկամութեամբ թագաւորեն: Օրէնքներ դրին որպէս զի ամենքն ալ միօրինակ կասավարեն, Միրիս լիճին քովն ալ Լապիւրինթոս բոսւած հրակայագործ շէնքը շինեցին թէ աս միաբանութեան յիշատակին համար, թէ որպէս զի ամեն տարի հնա ժողվուին ու հասարակաց պիտոյից վրայ խորհին, եւ թէ իրենց տասուերկուքին հասարակաց գերեզմանատեղի բլալու համար:

17. Երկոտասանից միաբան թագաւորութիւնը 15 տարի տեւեց, որուն տատեն Փսամմետիքոս՝ երկոտասաններէն մէկը՝ Սայիսի հիւսիսային ծովեզերաց տէր ըլլալով՝ Յունաց ու Փիւնիկեցուց հետ սկսաւ վաճառականութիւն ընել, որով թէ իր գաւառը ծաղկեցուց ու հարստացուց եւ թէ օտար ազգաց ու

իշխանաց բարեկամութիւնը շահեցաւ։ Աս բանս իր
11 ընկերներուն նախանձն ու կասկածը գրգռեց, ու
քաղաքական պատերազմը նորէն յարոց։ Տասնութեկ
իշխանները մէկտեղ զօրքերնին ժողված Փասմանտի-
քոսին վրայ գացին, որն որ Արաբիայէն, Կարիայէն ու
Յոնիայէն օգնութեան զօրք առնելով դիմացնին ելաւ,
Մովմեմփիսի քով անոնց յաղթեց ու բոլոր Եգիպտոսն
իր իշխանութեան տակ միացուց։ Իսկ միւս տասնու-
մէկը՝ կէս մը պատերազմին մէջ մեռան, կէս մ'ալ
Կիբիա փախան եւ մէյ մ'ալ Եգիպտոս դառնալու
Համարձակեցան։

Բօղոքած թ.

1. Փասմետիքոսին գահ ելեւովք Եգիպտոս ի՞նչ փոփոխութիւն կրեց,
- 2. Փասմետիքոս ի՞նչ արշաւանք ըստ եւ ի՞նչ յաջողութիւն ունեցաւ։
- 3. Փասմետիքոսին ով յաջորդեց։ Կերաւով ի՞նչ գործք ունի։
- 4. Ազրիէս ի՞նչպէս թագաւորեց, Կարուքոդոնոսորին հետ ի՞նչ պա-
տերազմ ունեցաւ։
- 5. Փիւնիկեցոց գէմ ի՞նչ յաջողութիւն ունե-
ցաւ։
- 6. Ազրիէս ի՞նչ վախճան ունեցաւ։
- 7. Ամասիս ով է եւ ի՞նչպէս կառավարեց։
- 8. Ամասիսին ով յաջորդեց։ Եգիպտոս ի՞նչպէս Պարսից
տէրութեան տակ մտա, ի՞նչ կրեց Պարսիցմէ։
- 9. Ազատելու ի՞նչ փոր-
ձեր ըրին Եգիպտացիք եւ ի՞նչ վախճան ունեցաւ։
- 10. Եգիպտացիք ի՞նչ
սահմանադրութիւն ունէին։
- 11. Եգիպտացոց կրօն ի՞նչ է։
- 12. Եգիպտացիք ի՞նչպէս էին գիտութեանց ու արուեստեց մէջ։
- 13. Ի՞նչ
երեւելի շնչեր ունէր։

1. Փասմետիքոսին գահ ելլելովը (656—617)
Եգիպտոս կերպարանափոխ եղաւ։ Մինչեւ ան ատեն
աս երկիրն ամեն ազգաց գոց էր եւ օտարականք պիղծ-
կը համարուեին, միայն Փիւնիկեցիք վաճառականու-
թեան համար մնալոք ունէին, իսկ հիմակ ամենայն աղ-
գաց եւ գլխաւորաբար Յունաց բացուեցաւ։ Ասոնք ի-
րենց ըրած ծառայութեան վարձք՝ շատ քաղաքներու
մէջ իրենց առանձին արուարձաններ ընդունեցան եւ
վաճառականութիւնը բոլորովին իրենց թող արուե-
ցաւ։ Փասմետիքոս Յոյներէն թիկնապահաց գունդ
մ'ալ կազմեց, շատ յոյն վարձկանաղօր առաւ, որն որ
Եգիպտական բանակին ամենէն ընտիր մասը կը կացու-
ցանէր, եւ զանի ղինուորական դասին կալուածներուն
բաժանակից ըրաւ։ Յունարէն լեզուն սորվելու համար
Եգիպտացի տղաք որոշեց, որոնցմէ թարգմանչաց նոր
գաս մ'ելաւ։ Այսպէսով յունական կրթութիւնն ու
քաղաքաբանները Եգիպտոսի վրայ մեծ ազդեցութիւն
ընելու սկսան եւ տէրութիւնը նոր կենդանութիւն

ու երիտասարդութիւն ստացաւ։ Իսկ զի՞նուորաց դասը՝ ինք զի՞նք երեսէ ինկած, օտարականները չե թէ միայն իրենց կալուածոց բաժանակից հապա նաեւ իրենցմէ նախապատիւ տեսմնելով 240,000 հոգի եթովպիա գաղթեցին։ Փասմմետիքոս ինք զի՞նք քրմերուն աղդեցութենէն ալ աղատ ըրաւ, բայց զանոնք իրեն հետ հաշտ ունենալու համար իրենց դասին առանձնաշնորհութիւնները պահեց եւ իրենց մեծ յարգութիւն կ'ընէր ու Մեծիիսի մէջ փառաւոր մեհեաններ շինեց։ Իրերկայն կառավարութիւնը մեծ օրհնութիւն բերաւ երկրին, որն որ Եթովպացւոց ու Ասորեստանցւոց պատերազմներով եւ ներքին կուիւներով բոլորովին քայլքայած էր։

2. «Երբին նորոգութեանց տաենը ժողովը զեան մատգրութիւնը ուրիշ բանի դարձնելու եւ նիւնուէէն՝ անոր Եզիպասս ըրած աւերին վրէժն առնելու համար Փասմմետիքոս Ասիա արշաւանք մ'ըրաւ։ Իր յշն զօրքովը Ասորիք մասւ, բայց Փզշտացւոց Ազովտոս քաղաքը որն որ Ասորեստանցւոց զօրաւոր զի՞նատեղին էր մեծ յամառութեամբ իրեն դէմ կեցաւ։ Հազիւթացիք Ասիան ոզողեցին, եւ իրեն դիմացն ելան։ Փասմմետիքոս աշխարհակալած երկիրները թող տաւէն զատ սահպուեցաւ ընծաներով ու հարկ ալ խոստանալով բարբարուներն Եզիպտոսէն հեռացընել։

3. Փասմմետիքոսին յաջորդեց անոր որդին Նեքաւով (617—601) որն որ հօրը սկսածը մեծ եռանդեամբ յառաջ տարաւ։ Իր մատգրութիւնը գլխաւորաբար ծովու վրայ ուղղեց։ Կարմիր ու Միջերկրական ծովերուն մէջ երկունաւատորմիջներ շինեց, եւ երկու ծովերը ջրանցքով մը միացընելու ձեռք զարկաւ, զորն որ կիսակատար թողուց, որովհետեւ պատգամ ելաւ, թէ նոյն աշխատութիւնը օտարականաց օգտին համար պիտ'որ բլլայ։ Անոր տեղը Փիւնիկեցւոց Ափրիկէին չորս կողմը նաւարկել տաւաւ, որոնք երկու տարւան մէջ յաջողութեամբ կատարեցին։¹ Ծովական պե-

1 Աս հաւարկութիւնը 2000 տարի եպքը Բորդուկալցիք երկրորդ անգամ կըցան ընել։

տութիւն մը կանգնելու համար շատ հարկաւոր էին իրեն Փիւնիկեցւոց ու Ասորւոց ժովեղեզքները, անոր համար, երբ որ Բարելացիք ու Մարք Նինուէի վրայ գացած էին ինքն ալ Փիւնիկեցւոց հետդաշնակցելով Ասիա մտաւ, Մակեդովի քով Հրեից յաղթեց, զանոնք հարկաւոռ ըրաւ եւ ետքէն Ասորիքի մնացած ազգերն ալ նուածեց: Ասկայն Բարելանի թագաւորը, որն որ Նինուէական պետութեան հարաւային մասը ժառանգած էր, իր որդին Կարուքոդուսորը Եղիպտացւոց վրայ խաւրելով՝ Կարուքոդուսոր Կարկեմիշին քով Նեքաւովին չարաչար յաղթեց, փախուց (605), Ասիայի մէջ բոնած բոլոր երկիրները ետառաւ եւ ետեւէն Եղիպտոս մանելով մեծ աւեր ու ապականութիւն ըրաւ. եւ երբոր իր հօրը մահուան լուրն առաւ մեծ աւարաւ ու շատ գերիներ առած ետ գարձաւ: Աս ձախորդութեան համար Կեքաւովին որդին ու յաջորդը Փասմիս (601—595) խաղաղութիւնը պահելու նայեցաւ: Եթովպացւոց դէմ միայն արշաւանք մ'ըրաւ, որն որ հետեւութիւն չունեցաւ: Իրեն յաջորդը

4. Ապրիէս (կամ Վափառ 595—570) Փասմինեակաստիքսէն ետքը երիտասարդացած Եղիպտոսին ամենէն փառաւոր թագաւորն է: Ասի իր նախորդներուն խորհուրդն յառաջ տարաւ, վաճառականութիւնն յառաջացուց ու ծովական զօրութիւնը մեծցուց: Թէ՛ վաճառականական շահու համար եւ թէ՛ Բարելացիները իր սահմանէն հեռացընելու համար Փիւնիկեցիները, Հրեաներն ու մէկալ ասորական ազգերն անսնցմէ ապրասամբեցուց ու իրենց դաշնակից ըրաւ: Կարուքոդուսոր ամենուն դէմ պատերազմ հրատարակեց եւ իր բանակին գլուխն անցած Հրեից թագաւորութիւնը վերջացուց. Երկայն պատերազմէն ետքը Փիւնիկեցիներն ու մէկալ ապստամբած ազգերն ալ նուածեց, եւ վերջապէս Եղիպտոս եկաւ, որն որ ապստամբութեան գլուխն եղած էր: Ապրիէս յաղթուեցաւ ու հիւսիսային կողմը ճախճախուտ անմասոյց տեղեր փախաւ, իսկ Կարուքոդուսոր Եղիպտոսիներէն ամենայն կատաղութեամբ վրէմն առաւ, շատերը սրէ անցուց, քաղաքներն ու մեհեանները կողոպտեց ու կործանեց, եւ

բոլոր Ավրիկէն ալ նուաճելէն ետքը ահագին աւարով ու գերիներով ետ դարձաւ:

5. “Եաբուքողոնոսորին հեռանոալէն ետեւ Ապրիկս նորէն Եգիպտոս ինջաւ, չորս կողմը կարգաւորեց եւ նաւատորմիղը մանելով Փիւնիկեցւոց դէմ արշաւեց, որոնք Կաբուքողոնոսորին վերին տէրութիւնը ճանչցած ու անոր բարեկամայած էին: Կաւական պատերազմի մը մէջ Տիւրացւոց շարաշար յաղթեց, Ափրոս կղզին նուաճեց, Արդոն քաղաքը բոնութեամբ առաւ, եւ մէկալ քաղաքները վախ ձգեւով խոնարհեցոց: Կաբուքողոնոսոր ետքէն Փիւնիկէն պատեց, բայց Ափրոս մինչեւ վերջը Եգիպտոսին ձեռքը մնաց:

6. “Եցն ատենները հիւսիսային Ավրիկէի ծովեզերաց մօտ բնակող կիւրենայի Յոյներն սկսան իրենց սահմանները տարածել Աիրիացիները նուաճելով: Աիրիացիք նեղ մասած Ապրիկսէն օգնութիւն խնդրեցին, ան ալ կիւրենէի վրայ մէծ բանակ մը խաւրեց, որնոր այնպէս չարաշար յաղթուեցաւոր պզտիկ մաս մը միայն կրցաւ կոտորածէն փախչելով ազատիլ: Եգիպտացիք կարծելով որ Ապրիկս ասիր մասնաւոր ըրածէ, որպէս զի զինուորական դասին պզտիկ մնացորդն ալ չնշուի եւ ինք ուզածին պէս թագաւորէ՝ մնացած զօրաց հետուաք ելան եւ մեծ ապատամբութիւն մը հանեցին: Ապրիկս զանոնք խաղաղոցնելու համար Ամասիս գօրավարը խաւրեց, սակայն անոնք Ամասիսը թագաւոր ըրին: Ան ատեն Ապրիկս 30,000 յոյն վարձկան զօրք ժողվեց ու վրանին գնաց, սակայն Մեմիփիսի մօտերը չարաշար յաղթուեցաւ ու ձեռք ինկաւ: Ամասիս զինքը պատուավ պահեց, բայց ետքէն կատղած ժողովարդը զանի խղդեց:

7. Ամասիս (570—526), հասարակ աստիճանէ կամաց կամաց մեծցած ըլլալով իսկզբան Եգիպտացիք իրեն թագաւորի վայել յարգութիւն չէին ըներ, սակայն ինք խոհեմութեամբ ու խորամանդութեամբ ինք զինք յարգելի ըրաւ, եւ ամենուն հետ ընաանութեամբ վարուելով ինք զինք շատ ալ սիրցուց: Պատերազմներէ ետ կեցաւ եւ երկրին ներքին յառաջադիմութեան միտ դրաւ, շատ մէհեաններ շինեց ու

քաղաքներ զարդարեց եւ երկայն խաղաղական կառավարութեամբը Եգիպտոսն ամենէն ծաղկեալ վեճակի հասցուց։ իր ատենը 20,000 քաղաքներ կը ծաղկէին։ Այսու ամենայնիւ օտարականաց նկատմամբ իր նախորդներուն ընթացքէն չխոսորեցաւ։ Իր թիկնապահները յցներէն էին եւ շատ յցն վարձկանազօք կ'առնուր։ Յունաց վաճառականութիւնն ընդարձակեց եւ անոնց հետնիզակակցութիւն ըրաւ, անոնց արտօնութիւնները շատցուց, իրենց Նաւկրտափս քաղաքը տուաւ, որն որ շուտով Եգիպտոսի վաճառականութեան առջե քաղաքն եղաւ։ Կոյնպէս քաղաքներու մէջ անոնց արտարձաններ կու տար, եւ կը թողուր որ մեհեաններ շինեն, որոնցինք հարուստ ընծաներ կու տար։ Բոլոր թագաւորութեան ատենը միայն Կիպրացւոց դէմ պատերազմ մունեցաւ, որոնք ապստամբած էին, եւ գնաց նորէն նուամեց։ Կիւրսախն մեծնալուն դէմ ըլլալով՝ անոր թշնամիններուն կ'օգնէր։ Անոր համար անոր որդին Կամբիւսէս դահ ելածին պէս վրէժինդրութեան զանազան պատճառներ գտնելով Եգիպտոս արշաւեց։ Ամասիս դէմ գնելու պատրաստուեցաւ, բայց գեռ թշնամին չտեսած մեռաւ։

8. Փսամմենիտ հօրը դահուն հետ պատերազմն ալ ժառանգելով զօրաց դլուխն անցած թշնամւոյն դիմացը գնաց եւ Պեղուսիոնի քով քաջութեամբ զարնուեցաւ, բայց մատնութեամբ յաղթուեցաւ ու Մեմփիս փիս փախաւ։ Կամբիւսէս ետեւէն հասաւ ու երկրորդ անգամ յաղթելով Մեմփիսն առաւ ու Փսամմենիտը բռնեց, զօրն որ իսկըքան պատուով պահեց բայց ետքէն զինքը դառանանութեան մը մասնակից համարելով սպաննեց։ Թագաւորին բռնուելովը (525) Կամբիւսէս բոլոր Եգիպտոսին տէր եղաւ, ու մեծ անգթութեամբ ու բարեարոսութեամբ վարուեցաւ։ Ժողովրդեան սաստիկ ջարդ տալէն զատ թագաւորաց մարմինները այրեց ու գերեզմանները արշտրկեց, մեհեանները կողոպտեց ու կործանեց եւ քուրսերուն մեծ թշնամանքներ ըրաւ, մինչեւ զանոնք ծեծել տուաւ։ Նաեւ անոնցմէ աստուածային պաշտօն ընդունող անասնոց ալ շինայեց, Եթովպիայի դէմ ըրած ձախող արշաւանքէն ետքը Ապիս կոմի իր ձեռքովը մեացուց (առև եւ.

44): Ասով Պարսից դէմ ազգային ատելութիւն մը դրդոեց եւ ժողովորդը թշնամական լուծը նետելու շատ փոքրձեր ըստ:

9. Վո՞ց անդամ Եգիպտացիք ապստամբեցան երբոր Գարեհ Յունաց դէմ ձախող պատերազմ մ'ունեցաւ. բայց անոր յաջորդէն Քսեղքսէսէն՝ նուաճուեցան: Երկրորդ անդամը Արտաշէս Ա.ին ատենը (460) ոտք ելան եւ Վիբիացւոց Ինարոս իշխանին առաջնորդութեամբն ու Աթենացւոց օդնութեամբը Պարսից զօքքը զարկին ու Եգիպտոսէն վորնտեցին: Արտաշէս Ա.վրանին իր եղբայրը Աքեմենիա ող (300,000 զօքք) խաւրեց որն որ սոսկալի ջարդ մը կերաւ եւ ինքն ալ ինկաւ: Երկրորդ բանակ մը խաւրեց Մեդաբիւզոսին առաջնորդութեամբ. ասի Մեմֆիսի քով յաղթեց եւ Ինարոս վիրաւորուելով Եգիպտացւոց ու Աթենացւոց հետևեցոսի Պրասոպիտիս կղզւցն վրայ քաշուեցաւ, ուր Յոյնք մէկուկէս տարի քաջութեամբ իրենք զիրենք պաշտպանեցին: Ան ատենը Պարսիկք Յունաց նաւատորմբղին կեցած տեղը գետը գարձուցին, որով նաւերը անգործածական ըլլալով՝ Յոյնք անձնատուր եղան եւ Եգիպտոս նորէն նուաճուեցաւ (455). միայն Ամիւրտէսս զօրավարը Նեղոսի ձախիններու մէջ ինք զինք պաշտպանեց: Գարեհ Նոթոսին ատենը Ամիւրտէսս ձախիններէն ելլելով Եգիպտացինները երրարդ անդամ ոտք հանեց, Պարսիկները վորնտեց ու նորէն Եգիպտական թագաւորութիւն մը կանգնեց: Աս նոր թագաւորութիւնը 64 տարի տեւեց (414—350) եւ 9 թագաւոր ունեցաւ, որոնք մէկ կողմանէ Եգիպտոսը աւերակներէն մաքրելու ու նոր շինութիւններով զարդարելու կը ջանային, եւ մէկալ կողմանէ շարունակ Պարսից դէմ կը պատերազմէին ու կը յաղթէին. վերջի ատենները Ասիա ալ մոտան ու Փիւնիկեցինները ապատամբեցուցին: Բայց ասոր վրայ Արտաշէս Գ. ահագին բանակի մը գլուխն անցած Եգիպտոս արշաւեց եւ Եգիպտացիք պղտիկ դիմակալութենէ մը ետքը նորէն հպատակեցան, իսկ Նեկտանեբոս վերջի թագաւորը Եթովպիա փախաւ: Տասնուութը տարի ետքը Մակեդոնացւոց Ազեքսանդր Մեծ թագաւորը Պարսից դէմ արշաւած ատեն Եգիպտոս եկաւ, զորն որ Եգիպտացիք իբրեւ աղատիչ՝ սի-

ըսով լնդունեցան, եւ Եղիպտոս Մակեդոնական պետութեան նահանգ եղաւ (332):

10. Եղիպտոսի ներքին կարգաւորութիւնն ու կրօնն, ինչպէս նաեւ արուեստները Եթովպիա (եւ ըստ Հետեւորդի Հնդկաստան) եղածներուն հետ զրեթէ բոլորովին նոյն են: Հոս ալ ժողովուրդը ժառանգական իրարու հետ շխառնուող (7) Դասերու բաժնուած է, որոնց գլխաւորը Քրմերուն է: Եղիպտոսի մէջ կրօնական պաշտամունքներէն զատ դիտութիւններն, օրէնքները, դատաստանարամներն ալ միայն քրմերուն ձեռքն էին: Բժշկութիւնն ու ճարտարապետութիւնն ալ անոնք կ'ընեին. բայց հոս Եթովպիայի մէջ ունեցած զօրութիւնը չունեին: Թագաւորն իրենցմէ չէր, հապա զինուորներէն էր, որոնք երկրորդ դասը կը կազմէին, բայց շատ զօրացած ու դրեթէ քրմերուն հաւասարած էին: Քրմերը թագաւորին վրայ աս ազդեցութիւնը պահեցին որ անոր քովը իբրեւ խորհրդատու մնացին ու անոր որդիքը իրենք կը կրթէին: — Քրմերուն գլխաւոր տեղերը թերէի, Մեմփիսի, Սայիսի ու Հեղիսպոլսոյ հռչակաւոր մեհեաններն էին: Զինուորները՝ հիւսիսային պատերազմներուն պատճառաւ ըստ մեծի մասին Վերին Եղիպտոս կը բնակէին, իսկ թագաւորներն ի սկզբան թերէ կը նստէին, ետքէն Մեմփիս փոխադրուեցան եւ վերջապէս Սայիս անցան: Քրմերուն ու զինուորաց դասերը բոլոր Եղիպտոսի երկիրները մէջերնին բաժնած էին, եւ երրորդ դասը, որն որ վաճառականներէ, արուեստագէտներէ ու գործավարներէ կը բաղկանար, զանոնք վարձու առնելով կը գործածէր: Չորրորդ դասը նաւավարներն էին, իսկ ամենէն ստորինը հովուացը, որոնք առհասարակ Եղիպտացւոց անարդ էին եւ խողարածներն անանկ պիղծ կը համարուէին, որ մեհեան մանելն անոնց արգելուած էր: Օտարականներն ալ Եղիպտացւոց շատ ատելի էին, եւ երբ որ Փաամեստիքոս թարգմանչաց դաս մը հաստատեց, աս դասը օտարականաց հետ շարունակ յարաբերութեան մէջ ըլլալուն պատճառաւ հազիւ հովիւներէն վեր կը համարուէր:

11. Եղիպտացւոց կրօնն ալ Փիւնիկեցւոց ու Բաբելացւոց կրօնին պէս աստղաբաշխական դիտովւ-

թեանց հետ կապուած բնութեան պաշտօն մըն էր : Զանազան անուննեռով կը պաշտեին արեւը, լուսինը, աստղները, երկիրը, Նեղոս գետը, անասուններն ու անկերն իսկ : Անասնոց մեջէն ամենէն աւելի յարդելի էր Ապիս ըստուած (ճակատը քառանկիւնի ճերմակ պիսակ մը, կռնակը արծուի պատկեր մը եւ քանի մ'ուրիշ նշաններ ունեցող) սեւ ցուլը, զորն որ առ հասարակ բոլոր Եգիպտոս մեծ արարողութիւններով կը պաշտէր, Մեմֆիսի փառաւոր մեհենի մը մէջ կը պահէր ու ամէն տեսակ հանգստութիւնները մեծ անձկութեամբ կուտար . անոր շարժմունիքներն, ախորժակը եւ այլն, պատգամ կամ աստուածային կամաց յայտարարութիւն կը համարուէին : Նոյնպէս կատունները, չները, օձերը եւ այլն կը պաշտուէին եւ զանոնք մեռցընզը մահապարտ կ'ըլլար : Տարակոյս չկայ որ Եգիպտացւոց բանաւոր ազգը, գեթ բարձրագոյն կրթութիւն ունեցող մասն աս անշունչ ու շնչաւոր առարկաններն իբրեւ իրական աստուածներ չեր համարեր այլ բարձրագոյն կրօն մը, վերին՝ աներեւոյթ աստուածութիւն մ'ունէր . իսկ ան անշունչ ու շնչաւոր առարկաններն անոր զօրութեանց կամ վերացեալ յատկութեանց խորհրդաւոր նշաններ կամ նիւթական երեւեցույիչներ էին : Բայց աս բարձրագոյն կրօնին յօրինուածութիւնը կամ աստուածաբանութիւնը կորսուած է եւ մինչեւ հիմակ եղած քննութիւնները կարող չեղան զանի նորէն գանել :

Եգիպտոսի թագաւորութեան սկիզբէն ի վեր կը գտնենք գիցաբանական յօրինուածութիւն (système) մը երեք կարգ աստուածներով, որոնք ըստ մասին իրարու հետ աղդաբանական կապ մ'ունին, ըստ մասին ալ իրարու բոլորովին օտար են : — Առջի կարդը ութը զանազան քաղաքներու գլխաւոր աստուածներէ կը բազկանայ, որոնցմէ Ամմոն՝ կամ ծածկեալ, աներեւոյթ աստուածը թերեւի մէջ (որն որ Ամմոնի քաղաք ալ կ'ըստի), Քնեկփ՝ Հոդին՝ Թերացիսի մէջ, Փթահ տիեզերաց արարիչը՝ Մեմֆիսի մէջ, Նէիթ՝ Ճննդական գիցուհին՝ Սայիսի մէջ եւ ասոր որդին՝ Հռա. կամ Արեգ՝ Հեղիսաղոլսոյ մէջ կը պաշտուէին : — Երկրորդ կարդին աստուածները առջի կարդի աստուածներուն 12 որդիններն են, որոնցմէ ութը հատը Հռապէն յառաջ եկած են : — Երրորդ կարդիններն ալ երկրորդ կարդիններէն յառաջ եկած են եւ գլխաւորներն են Ռսիրիս եւ Խսիս իրենց Հորոս որդւովը՝ Կրոնոսէն եւ Ռէայէն ծնած : Ռսիրիս ու Խսիս Եգիպտոսի ընդհանուր աստուածութիւններն են եւ առ հասարակ ամէն քաղքի մէջ կը պաշտուէին : Խսիս Եգիպտոս երկիրն է, իսկ Ռսիրիս անոր վարիչը կամ արեգակը . ասոր համար Եգիպտացւոց գիցաբանութիւնը

Եղիպատոսի բոլոր պատմութիւնը բանաստեղծօրէն ու այլարանօրէն աս երկուքին վրայ գարձուցած կը պատմէ: Հաւանական է որ աս եւ ասոնցմէ ելած ուրիշ անթիւ աստուածութիւնները ամէնը մէկանզ մի միայն աստուածութիւն եղած ըլլան յառաջադրոյն, եւ ետքէն զանազան քաղաքներ զանազան անուն առնելով՝ ժամանակաւ աս անունները զանազան իրարմէ տարրեր աստուածներ համարուած ըլլան. աս աստուածութիւնը առանց տարակուասնաց Ամմոն ծածկեալ եւ աներեւոյթ աստուածն էր, որն որ արեւու վրայ թանձրացաւ կամ երեւելի եղաւ բայց զանազան անձնաւորութիւններով՝ իրբեւ գարնան արեւ Ասիրիս եղաւ, իրբեւ ամարուան արեւ՝ Փթահ եւ իրբեւ ձմերուան արեւ՝ Քնեփ. աս երեւը կը կազմեն Եղիպատացոց Երրորդութիւնը: Խնչուասոնք Արեւ կը համարուէին, անսանկ ալ Խսիս (որն որ աստոգիւ Նէիթին հետ նոյն է) իրբեւ Լուսին կ'ըմբռնուեր: Միւս աստուածներն առանց կամ լաւ եւս բնութեան ամէն մէկ զօրութիւնը կամ մասը կը ներկայացընեն, եւ ըստ մեծի մասին Եղիպատացոց անաստուններուն կերպարանքով կ'երեւոյւէին:

Եղիպատացիք Հոգւոյ անմահութեան կը հաւատային եւ կը համարէին որ Հոգին մարմնոյն վատաելէն ետեւ անկէց կը բաժնուի, ասոր համար մեծ խնամով մեռելները կը զմռսէին, որպէս զի որչափ կարելի է երկայն ատեն ամփուտ ու Հոգւոյն հետ միացած մնան: Մարմինը փատելէն ետեւ Հոգին՝ գործած մեղքերը քաւելու համար անասնոց մարմին կ'առնուը եւ երբ որ բոլորովին կը սրբուէր Ամէնթէս (դրախտը) կ'երթար ուր կը թագաւորէ Ասիրիս՝ Սերապիս անունով եւ անոր կինը՝ Խսիս:

12. Գիտութիւնները՝ որոնք ըստ մեծի մասին Եղիպատոսի մէջ ծնած կ'երեւան եւ քրմերէն միայն կը մշակուէին՝ բաւական բարձր աստիճանի հասած էին, եւ գլխաւորաբար աստղաբաշխութիւնը, որն որ Եղիպատացոց կրօնին հիմն էր, մեծ յառաջդիմութիւնը ըրաւ, մանաւանդ որ Եղիպատոսի երկինքն ալ շատ պայծառ ու դիտողութեանց ամենայարմար էր: Եղիպատացիք ամենէն յառաջ երկինքը աստեղատուններու բաժնեցին եւ անով աստղաբաշխական դիտողութիւնները դիւրացուցին: Կոյնպէս յառաջ տարած էին Եղիպատացիք ուսողութիւնն եւ երկրաչափութիւնը, որն որ թէ աստղաբաշխութեան եւ թէ ամէն տարի Կեզ զասէն ողողուած երկիրը բաժնելու համար հարկաւոր էր: Արուեստից մէջ ամենէն աւելի ճարտարապետութիւնը յառաջացած էր եւ զարմանալի կատարելութեան մը հասած: Եղիպատացոց բոլոր շինուածները ճիշդ, կանոնաւոր, զարդարուն, ամսւը ու հսկայածեւ

են, թէպէտ ուրիշ կողմանէ յունական հոգին, կենդանութիւնն ու բնականութիւնը չունին: Ճարտարապետութեան հետ կապուած էր քանդակագործութիւնը. որովհետեւ ամեն յիշատակարաններուն ու հրապարակական շենքերուն պատերը միշտ զանազան քանդակներով (գլխաւորաբար մէհենական նշանագիրներով եւ պատերազմներու ու հանդէսներու պատկերներով) կը ծածկէին: Արձանադործութիւնն ալ բաւական յառաջացած էր, Եղիպատացւոց արձաններն ըստ մէծի մասին յաղթանդամ են: 'Նկարչութիւնը ստորին աստիճանի մէջ մնաց, թէպէտ շատ կենդանի դոյներ ունէին: — Եղիպատացւոց վաճառականութիւնը Եղիպատոսի մէջ միայն սահմանաւորուած էր, զօրն որ կէս մը նեղոսի վրայ, կէս մ'ալ ցամաքով կընէին. իսկ արտաքիններուն հետ առուտուրը միայն Փիւնիկեցւոց ձեռօք կընէին: Շատ ծաղկեցաւ վաճառականութիւնը Փասմմետիքոսին ատենը երբ որ սաի Եղիպատոսի դռները Յունաց առջեւը բացաւ:

13. Եղիպատացւոց ճարտարապետութեան երեւելի գործքերն են 1. մէհեաններն, որոնք կղզիացած ամբողջ մը չէին կազմեր այլ հասարակօրէն խել մը աներէ կը բաղկանային առանց մէջը ներքին միութիւն մ'ունենալու: Սառնց արտաքինը շատ պարզ ու միաձեւ կ'ըլլար, ճակատը երկու կողմերը երկու տուներ աշտարակի ձեւով բարձրացած ու պատերը գէոպ ի ներս ծռած կ'ըլլային. Սիւներն ու պատուհանները զարդ ամենեւին չէին ունենար, այլ միայն պայծառ գոյներով նկարուած քանդակներով ծածկուած կ'ըլլային: Սակայն ներսը շատ փառաւոր ու ճարտարապետական զարդերով հարուստ կ'ըլլար, գլխաւորաբար զանազան անկերու նման սիւները կամ անոնց տեղը բռնող հսկայածեւ (23 ուոք բարձր) մարդու արձանները մէծ զարդ կու տային: Մեծ մէհեաններուն դրան առջեւը եղած ճամբուն վրայ հասարակօրէն երկու կողմը բազմաթիւ յուշկապարիկներ (առիւծի մարմանով եւ կնոջ կրծքով ու գլսով, կամ առիւծի մարմանով ու նոխազի գլսով արձաններ) կ'ըլլային իբրեւ մէհեանի պահապան: 2. Պալատները՝ պատմական գեպէքեր երեւցընող քանդակներով: 3. Ստորերիկեայ գերեզմանները (ըստ մէծի մասին թիւնէի մօտերը) շատ մանուածապատ գաւիթներով ու բազմաթիւ սենեակներով որոնց պատերուն վրայ մէհեանական գրերով կամ գունաւորուած քանդակներով մեռելին վարբը կ'արձանագրուէր: 4. Կոռթողները, որոնք ըստ մէծի մասին մէկ կաոր կրանիդէ 50—60 ուոք բարձր քառակուսի սիւներ են՝ երթալով բարակցած ու գլուխը սրածայր: Աս կոթողներէն քանի մը հատ կոստանդնուպոլիս (Ճիարշաւի ասպարէզը), Հռոմ ու Բարիկ ալ տարուած են: Ասոնք ալ մէհեանական գրերով կը ծածկուէին: 5. Պիրամիտները՝ (միայն Միջն Եղիպատոսի մէջ անապատին մօտերը) Ասոնք քառակուսի, գլուխը սրածայր, կրաքարէ (քանի մը հատ ալ աղիւսէ) շինուած թագաւորներու շիրմներ են իբենց չորս անկիւնները ճշդիւ աշ-

Խարհքիս չորս կողմերուն դարձուցած։ Մեծութիւննին անորոշէ, ամենէն բարձրն է՝ 480 սոտք, զորն որ Քեռփս թագաւորը 36 տարւան մէջ 100,000 մարդ աշխատցնելով շինած է։ Աս տեսակ պիրամիտներ մինչեւ Հիմա 40 հատի շափ մնացած են։ 6. Երեւելի է նաև Միքայիլի ճիմն քով եղած Լապիւրինթոսը կամ բաւեղը, որուն համար Հերոդոտոս կ'ըսէ թէ տասուերկու իշխանները շինած են, բայց հաւանականաբար հովիւ թագաւորներէն յառաջադրյն շինուած ու եաքէն երկոտասաններէն նորոգուած է։ Երկու գտնիկն է, մէկը ստորերկրեայ, 12 պալատներէ կը բաղկանայ եւ 3000 խուցեր ունի։

Գ Լ Ո Ւ Թ Ի Ւ Բ .

Կ Ա Ր Ք Ե Դ Ա Ն Ա Ց Ի Ք

1. Խնչակո շինուեցաւ Կարբերոն։ — 2. Կարբեդոնացիք ի՞նչ կրօն ու ի՞նչ սահմանադրութիւն ունին։ — 3. Կարբեդոնացիք ուր եւ ինչպէս տարածուեցան։ Իրենց զօրութեան աղբիւնիքն ուստի էին։ — 4. Կարբեդոնացիք ի՞նչ պատերազմներ ունեցած են։ ի՞նչ են փիլինեանց բազիները։ — 5. Փողկիացւոց չետ ի՞նչ առթով պատերազմ ունեցած են։ — 6. Կարբեդոնացիք կրցան Սիկիլիայի տիրիլ։ — 7. Կարբեդոնացիք առջի անդամ Սիրակասացներէն յաղթուերէն ետեւ ի՞նչ առթով նորէն Սիկիլիա արշաւեցին եւ ի՞նչ յաջողութիւն ունեցան։ — 8. Լիբիացիք ի՞նչու Կարբեդոնի դէմ պատուարեցան եւ ինչպէս զապիւեցան։ — 9. Երկրորդ Սիկիլիան պատերազմն ի՞նչպէս լինցաւ։ — 10. Համանոն կրցան Կարբեդոնի մէջ թագաւորել։ — 11. Ագամթողի ի՞նչպէս Ափրիկէ անցաւ եւ ի՞նչ յաջողութիւն ունեցաւ։ — 12. Խնչակո լինցաւ երրորդ Սիկիլիան պատերազմ։ — 13. Խնչակո սկսաւ առջի Պունիկիան պատերազմն եւ ի՞նչ վերջ ունեցաւ։ — 14. Խնչու ապոտուարեցաւ վարձկանազօրն եւ ի՞նչպէս զապիւեցաւ։ — 15. Կարբեդոնի մէջ ի՞նչպէս երան աղջուապետականաց ու առնելուականաց կողմանկցութիւնները։ — 16. Կարբեդոնացիք ի՞նչպէս տիրեցին Սասոնիոյի։ — 17. Խնչակո սկսաւ երկրորդ Պունիկիան պատերազմն առ ի՞նչ վերջ ունեցաւ։ — 18. Խնչակո հասավարեց Անհեքաղ եւ իրմէ ետքը Կարբեդոն ի՞նչ վիճակի մէջ մնաւ։ — 19. Խնչակո սկսաւ երրորդ Պունիկիան պատերազմը եւ Կարբեդոն ի՞նչպէս կործանեցաւ։

1. Ափրիկէի հիւսիսային ծովեզերքը Փիւնիկեցիք շատ հին ժամանակէ վեր խել մը գաղթականութիւններ հաստատած էին եւ անոնցմով ան կողմերը վաճառականութիւն կ'ընէին։ Քրիստոսէն յառաջ իններորդ դարուն մէջ, Տիւրոսի Պիդմալէնն թագաւորին անշափահասութեան ատենը երբ որ Տիւրոսի մէջ ժողովուրդն աղնուականաց դէմ ելլելով՝ շատ խուլվութիւններէ ետքը աղնուականաց գլուխը՝ Մելքարդի քրմապետը ոպաննեց, Եղիսաւ անոր կինն ու Պիդմալէննին քոյրն ու գահակիցը հարուստ մէհենին դանձերն առած՝ շատ տժդոհ աղնուականներու հետ նաւատորմիլ մտաւ, Ափրիկէ անցաւ ու Քիւրսա Փիւնիկեցւոց ծովեզերեայ բերդին մէջ անկախ տէրութիւն մը հաստատեց։ Քիւրսայի քով շուտով մէծ քաղաք մը շինուեցաւ (878 կամ ըստ այլոց 814) Կարբեդոն

(Կարթատատա = 'Նոր քաղաք) անուամբ, որն որ հետզհետէ Տիւրուէն եկած գաղթականներով շատ մեծաւ, եւ Նոր տէրութեան Մայրաքաղաքն ու Միջերկրական ծովութագուհին եղաւ¹:

2. Կարքեգոնացիք իրենց մայր երկրին հետ միշտ բարեկամ մնացին եւ Տիւրոս ստեպ երթեւեկութիւն կ'ընէին: Կրօնի կողմանէ ամենեւին փոփոխութիւն չըրին, Տիւրոսի Մելքարդը իրենց գլխաւոր աստուածը կը համարէին եւ անոր մեհեանը ընծաներ կը տանէին: Միայն կառավարութիւնը բոլորովին ազնուականաց ձեռքն անցաւ: Թագաւորի տեղ երկուդատաւոր (սոփետ) դրուեցան, որմնք ծերակուտին խորհրդականութեամբն ու հաւանութեալը հասարակաց իրերը կը կարգադրէին ու դատաստանական խնդիրները կ'որոշէին: Եթէ դատաւորներուն ու ծերակուտին մէջ տարածայնութիւն մը մաներ, ժողովուրդը ժողովքի կը կանչուէր եւ խնդիրն անոր վճռով կը հաստատուէր:

3. «Եոր կանգնուած պետութեան հոգին վաճառականութիւնն էր, եւ որովհետեւ Միջերկրական ծովուն արեւելեան կէսը Տիւրացիք ու Յոնք բոնածէին, Կարքեգոնացիք ջանացին որ մնացած արեւմտեան կէսն իրենց սեփականեն: Եւ իրաք յարատեւութեամբ ու բախտով քիչ ժամանակուան մէջ Սպանիայի Եբրոյ գետին բերնէն սկսեալ մինչեւ Եգիպտասի արեւմտեան կողմն եղած յունական Կիւրէնէ գաղթականութիւնը բոլոր ծովեցերները նուածեցին, Յունաց բոնած տեղէրէն զատ Միջերկրական ծովուն բոլոր կողիներն իրենց իշխանութեան տակ առին ու վաճառականութեան յարմար տեղերը գաղթականութիւններ հաստատեցին: Նոյն իսկ Սիկիլիայի վրայ ալ քանի մը

¹ Տիւրոս փիւնիկեցերէն բերդ իսկ յունարէն եղան մորթ կը նշանակէ: Աս երկրորդ նշանակութենէն չինուած է տասապել թէ Դիբոյ: Տիւրուէն Ափրիկէ փախչելով՝ տեղացիք իրեն միայն եղան մորթի մը բանած տեղը չնորհեցին: Իսկ Դիբոյ եղան մորթին մողերէն տասասն չինեց ու տեղացիները սեփակց որ զաշանց համեմատ ան եղան մը թին առասոնին բանած բոլոր տեղը իրեն թողուն, եւ հօն չինեց Կորբեդոնիք: — Եսքէն Լիբիայի թագաւորը զինքը կին առնուլ կ'ուզէր, եւ առ թագաւորը զօրաւոր ու նոր տէրութեան ֆունդուոր ըլլարով Կարքեգոնացիք զինքը սոփակցին որ ոս ամուսնութեան հաւանի: Սակայն Դիբոյ առ բանին մէծ ընդդիմութիւն ունենալով՝ ազատական համար ինք զինք սովաննեց: ժողովուրդն ալ զինք աստուածացուց: Դիբոյ ըստ ինքեան Փիւնիկեցւոց դիցուհի մըն է:

կետեր բունեցին գաղթականութիւններ հաստատելով։
Ափրիկէի մէջ եղած փիւնիկեցի գաղթականութիւն-
ներն (ինչպէս Ուտիկէ, Հատրումեդոն եւ այլն) չկրցան
նուածել միայն ստիպեցին որ իրենց գլխաւորութիւնը
ճանչնան։ Աս նուածուած երկիրները չե թէ միայն
վաճառականութեան կը ծառայէին, հապա կարքե-
գոնի պահպանութեան միջոցներն ալ կը մատակարա-
րէին. Սպանիայի սակւոյ ու արծաթի առատ հանքերը՝
յաղթ նաւատորմիջներ շինելու ու զօրք վարձելու
կ'օգնեին, Կումիդիան՝ անվեհեր հեծելազօր, Բալէա-
րեան կղզիները՝ ճարտար պարաւորներ, եւ Սպանիան՝
անյաղթ հետեւակազօր կու տային։

4. Մինչեւ հիմակ ունեցած աղքիւնիս Կար-
քեգոնացւոց աւելի վերջի ժամանակները Յունաց ու
Հռոմայեցւոց հետ ունեցած յարաբերութիւնները կը
պատմեն, իսկ անկէց յառաջ նոյն տէրութեան գոր-
ծածներուն վրայ, եւ թէ ինչպէս Միջերկրական ծո-
վուն արեւմտեան կղզիներն ու ծովեղերները բռնեց,
գրեթէ ամենեւին յիշատակութիւն մը չեն ըներ։
Կարքեգոն պատմութեան մէջ մտած ատեն արգեն
բարձրութեան վերջի ծագն է ու ծովու թագուհի։
Իր առջի պատերազմներուն վրայ միայն քանի մը
զրոյցներ պահուած են։ Առաջին պատերազմը Ա-
բիբացւոց հետ եղած է, որովհետեւ Կարքեգոնացիք
Ափրիկէ գաղթած ատեն՝ իրենց քաղքին երկիրը տե-
ղացի իշխաններէն ատարեկան հարկ տալու պայմանաւ
ընդունեցան։ Երբոր քիչ մը կարգաւորուեցան, ուղե-
ցին ան դժուարին բեռը վրաներնէն նետել, բայց
առջի անգամ ձախողեցաւ, յաղթուեցան եւ ստի-
պուեցան հարկը շարունակել։ Ան ատենը Կարքեգո-
նացիք զէնքն իրենց արեւմտեան կողմը բնակող Մաւ-
րիտանացւոց ու Կումիդացւոց գէմ գարձուցին, եւ
յաջողութեամբ շատ աշխարհակալութիւններ ըրին
ան կողմերը։ Ասոր վրայ քաջալերուած երկրորդ ան-
գամ Աբիբացւոց լուծը խզեցին, եւ Ափրիկէի մէծ
մասին տէր եղան։ Բայց ասով՝ իրենց արեւելեան
կողմը եղած յունական կիւրենէ քաղքին մօտեցան,
որն որ սահմաններու նկատմամբ խնդիր հանեց։ Երկու
կողմը միաբանեցան, կ'ըսէ զրոյցը, որ մի եւ նոյն ատեն

Կարքեղոնէն ու Կիւրենէն երկ՝ երկու երիտասարդներ
ելլեն, եւ ուր որ իրարու հանդիպին ան տեղը երկու
քաղաքներուն սահմանագլուխն ըլլայ: Կարքեղոնաց-
ւոց մարդիկները՝ Փիլեն ըսուած երկու եղարքը՝ ա-
ւելի արագընթաց ըլլալով շատ յառաջ դացին:
Իսկ կիւրենացի երիտասարդք սկսան ըսել որ Փիլե-
նեանք ժամանակէն յառաջ Կարքեղոնէն եղած են,
եւ չէին ուզեր իրարու հանդիպած տեղը սահմանա-
գլուխ ընդունիլ, եթէ անոնք՝ իրենց արդարութիւնը
ցուցընելու համար ան տեղն իրենք զիրենք ողջ ողջ
չժմաղեն: Ասոր զիջան հայրենասէր Փիլենեանք, եւ
երախտագէտ Կարքեղոնն անոնց գերեզմանին վրայ
երկու բագին կանգնեց ու անոնց աստուածային պաշ-
տօն տուաւ: Աս փիլենեան բագինները մինչեւ վերջը
Կարքեղոնացւոց արեւելեան սահմանագլուխն մնացին,
իսկ արեւմտեան սահմանագլուխն եղած էին Հերակղի
արձանները:

5. Կարքեղոնացիք Յունաց հետ պատերազմի՝
առջի անգամ Պարսից աշխարհակալութեան ատենը
բռնուեցան: Երբ որ Կիւրոս բոլոր Փոքր Ասիայի տիրեց
եւ Փովլիացիք պարսկական լուծին տակ չմննելու
համար Կորսիկա կղզին դաղթեցին՝ Կարքեղոնացիք
զանոնք անկէց վորնտելու համար Ետրուրիացւոց
հետ միարանեցան ու վրանին դացին. իրենք յաղ-
թուեցան (536), բայց Փովլիացիք ալ ան յաղթու-
թիւնն այնպէս մեծ կորստով գնեցին, որ մէյ մ'ալ
նոյնպիսի յաղթութիւն մը գնելու չստիպուելու հա-
մար կղզին թող տուին ու գաղղիայի հարաւային կող-
մը Մասսիլիա (Հիմակուան Մարսէյլ) քաղաքը շինե-
լով՝ հոն գաղթեցին: Աւելի ծախող եղան Սիկիլիայի՝
Յունաց հետ ունեցած պատերազմներն, որոնք գրեթե
երկու հարիւր տարի տեւեցին եւ Կարքեղոնի կործան-
ման առջի հարաւածը տուին:

6. Խտալիայի եւ գլխաւորաբար Սիկիլիայի վրայ
Յոյներն հին ժամանակները շատ գաղթականութիւն-
ներ հաստատեցին որոնք ան կողմերը գրեթե բռնած
էին: Ամենէն երեւելի գաղթականութիւնը Սիրա-
կուսայինն էր, կղզւոյն արեւելեան ծովեղերաց վրայ,
որն որ շատ գարմար ու զօրաւոր նաւահմանգիստ մ'ու-

նենալով եւ իրեն երկիրը շատ բերրի ըլլալով շուտ
մեծցաւ ու զօրացաւ։ Զիգիտցուիր թէ երբ կար-
քեդոնացիք ալ Սիկիլիայի արեւմտեան կողմը (Մոտիա,
Սոլցիս ու Պանորմոս) գաղթականութիւնները հաս-
տատեցին. աս ստոյգ է որ ի սկզբանէ Սիրակուսացւոց
եւ իրենց մէջ նախանձաւորութիւն կար եւ երկուքն
ալ կը ջանային տուանձին ամբողջ կղզւոյն տիրելու։
Կարքեղոնացիք առջի փորձը փորձեցին երբոր Պարսից
Քաերքսէս թագաւորը ահագին բանակաւ մը Յունաս-
տան կ'արշաւէր յոյն ազգը բոլորովին ջնջելու համար։
Կամ Քաերքսէսէն յորդորուելով (ինչպէս Դիոդո-
րոս Սիկիլիային կը պատմէ) եւ կամ Ազրագանդա-
ցիներէն վորնուուած Հիմերայի իշխաննեն օգնութեան
կանչուելով (ինչպէս Հերոդոտոս կը զբուցէ)՝ Կարքե-
ղոնացիք տեսնելով որ իրենց վախճանին համար յարմար ժամանակ է, որովհետեւ Յունաստանի Յո-
ները Պարսից հետ պատերազմի բունուած ըլլալով
իրենց գաղթականութիւններուն չէին կրնար միտ
դնել, բազմաթիւ (300,000°) զօրքով Սիկիլիա անցան
ու Հիմերա քաղաքը պաշարեցին։ Գեղսն Սիրակուսայի
իշխանը 50,000 զօրքով քաղքին օգնութեան փու-
թաց եւ (Սալամինայի պատերազմին օրը) Կարքեղո-
նացւոց այնպէս չարաչար յաղթեց, որ ամենքը ջար-
դուեցան, Ամիկար զօրավարն ինկաւ, ու բոլոր նաւերը
այրեցան (480)։ Աս մեծ պարտութեան լուրը Կար-
քեղոնացիները վհատեցուց, որոնք անմիջապէս պա-
տերազմին ծախքը վճարելով՝ խաղաղազութիւնը գնե-
լու փութացին։

7. Այօթանասուն տարի հանդարտ կենալէն
ետքը՝ Սելինացիք Սիրակուսայի հետ կոիւ ունենա-
լով իրենց օգնութեան կանչեցին Աթենացիները,
եւ երբ որ ասոնք Սիրակուսայի առջեւը բոլորովին ջար-
դուեցան՝ Սիրակուսացւոց վրէժինդրութենէն վախ-
ճալով՝ Կարքեղոնացւոց դիմեցին, որոնք անմիջապէս
մեծ բանակաւ մը Սիկիլիա անցան ու կամաց կամաց
բոլոր արեւմտեանու հարաւային ծովեզերքին տիրեցին։
Սիրակուսացիք մէջերնին ներքին կոիւներ ունենալով
թշնամոյն յառաջ երթալը չկրցան արդելել եւ եթէ
քանի մանդամ Կարքեղոնացւոց բանակին մէջ ժաման-

ախտ շմանէք՝ ասոնք բոլոր կղզւոյն պիտի տիրեին։ Բայց երբ որ Դիտնեսիս բռնաւորը Սիրակուսայի մէջ թագաւորեց ու ինք զինք յապահովուց, ձեռք զարկաւ օտարականները կղզիէն վորնաւելու, եւ քանի մը քաղաքներ ձեռքերնէն առաւ։ Կարքեդոնացիք՝ Սիկիլիա հզօր նաւատորմիզ մը խաւրեցին, որն որ Դիտնեսիսը Սիրակուսա դառնալու ստիպեց եւ զինքը հոն պաշարեց։ Բայց Կարքեդոնացւոց բանակին մէջ նորէն ժանտախտ մտնելով, եւ գրեթէ զօքին կէոր փճացնելով՝ Դիտնեսիս համարձակեցաւ անոնց վրայ յարձակելու ու այնպէս նեղ խոթեց, որ անոնց Հիմիկոն զօքավարը ազատելու համար ստիպուեցաւ 300 տաղանդ տալ ու իր վարձկան զօքքը թշնամոյն ձեռքը թողուէլ (396)։

8. Կիրիացիք երրոր լսեցին որ Կարքեդոնացիք վարձկանազօրը թշնամոյն ձեռքը մատնեցին ուար ելան եւ գերիներն ալ իրենց հետ միանալով 200,000հոգի Կարքեդոնը պաշարելու գացին։ Սակայն աղջէկ առաջնորդ մը չունենալով եւ մէջերնին միաբանութիւն շըլլալով լուսով ցրուեցան ու զսպուեցան։

9. Դիտնեսիսը ըրած յաղթութեանը վրայ գոյն շըլլալով ուզեց Կարքեդոնացիները Սիկիլիայէն բոլորին վորնաւել ուստի եւ նորէն պատերազմը սկսաւ։ Կարալայի քով Կարքեդոնացւոց Մագոն ծովապետին անանկ չարաչար յաղթեց, որ Մագոն իր քաղաքակիցներուն բարկութենէն վախնալով ինք զինք մեռցուց։ Կարքեդոնացիք Մագոնի որդին Մագոն կրօտսերը Սիկիլիա խաւրեցին որն որ Արոնիոնի քով Դիտնեսիսի վրայ յաղթութիւն մ՞րրաւ, եւ ստիպեց զանի, որ պատերազմի ծախքը վճարելով խաղաղութիւնը գնէ։ Բայց Դիտնեսիս քանի մը տարի ետքը նորէն պատերազմը սկսաւ, թէպէտ եւ յաջողութիւն մը չունեցաւ եւ երկրարդ տարին ալ մեռաւ։ Անոր որդւոյն Դիտնեսիս կրտսերին ժամանակը Սիրակուսայի մէջ խռովութիւններ ելլելով՝ Կարքեդոնացիք իրենց աշխարհակալութիւնը նորէն սկսան եւ մինչեւ Սիրակուսայի գուռը հասան։ Ան ատեն Սիրակուսացիք Կորընթացւոց գիմեցին, որնք Տիմուլոն զօքավարն օգնութեան խաւրեցին։ Փուծ տեղ Կարքեդոնացիք անոր Սիրակուսա մանելն արգելելու ջանացին։ ծովու ու ցամաքի վրայ յաղթուեցան եւ Արիմիսսոս գետին քով

տուած ճակատի մէջ ալ չարաշար յաղթուելով՝ ու բու-
լոր պատերազմներէն աւելի մարդ կորմնցընելով խաղա-
ղութիւն խնդրեցին ու բոլոր յունական քաղաքնե-
րուն ազատութիւնը ճանչնալու յանձն առին (340):

10. Աս ժամանակներս հասարակապետութիւնը մեծ
վտանգի մէջ ինկաւ Հաննոն հարուստ մարդու մը փառասիրու-
թեամբը: Ասիկա Կարքեղոնի թագաւոր ըլլալ բաղձալով՝ իր
հարստութեամբը 20,000 գերիներ գնեց եւ կուզէր օր մը յան-
կարծ ծերակոյտը մեռցընել: Երբ որ աս իմացուեցաւ ուզեց Վի-
բրացիները ոտք հանելու անսնց օգնութեամբը Կարքեղոնի տի-
բերէ: Սակայն աս ալ չչաղողեցաւ, ձեռք ինկաւ ու չարաշար մա-
հուամբ սպանուեցաւ:

11. Ագաթոկլ՝ Սիրակուսայի մէջ բոնանալէն
ետքն իր իշխանութիւնը հաստատելու ու ժողովուրդը
զբաղեցրնելու համար զօրք ժողվեց որ Սիկիլիան Կար-
քեղոնացիներէն բոլորովին մաքրէ: Բայց Կարքեղո-
նացիք անոր յաղթեցին ու զինքը Սիրակուսայի մէջ
պաշարեցին: Ան ատեն Ագաթոգող յանդուգն միջոցի
մը ձեռք զարկաւ. նաւատորմզով մը Ափրիկէ անցաւ
(311) ու հօն չորս տարի այնպէս յաջող պատերազմ-
ներ ըրաւ, որ Կարքեղոնացւոց միայն իրենց մայրա-
քաղաքը մնացած էր: Միւս կողմանէ Սիրակուսայիք
ալ զինքնք պաշարող զօրքը զարկին ու բնաջինջ ըրին:
Բայց Սիկիլիայի մէջ քանի մը շփոթութիւններ ելե-
լալ Ագաթոգող ստիպուեցաւ զօրաց վրայ իր որդին
թողուլ ու ետ դառնալ, եւ երբ որ վերջէն նորէն Ա-
փրիկէ եկաւ՝ տեսաւ որ զօրքն իր որդիէն ապստամբէր
է: Մեծ աւարներու յոյս տալով կրցաւ զօրքը հանդար-
տեցընել, բայց աս անդամ Կարքեղոնացիներէն յաղ-
թուեցաւ, եւ զօրքը թշնամեաց ձեռքը թող տալով
Սիրակուսա փախաւ, ուր Կարքեղոնացւոց հետ խա-
զաղըւթիւն ըրտաւ՝ անոնց առջի ստացուածները ետ
տալով: Կարքեղոնացիք ալ խոստացան որ զինքն իր
հակառակորդներուն դէմ պիտի պաշտպանեն (306):

12. Ագաթոգողին մահուընեն ետքը Կարքեղո-
նացիք նորէն թշնամութիւններն սկսան ու յաղթու-
թիւններով յառաջ կ'երթային: Իսկ Սիրակուսացիք
ներքին խռովութեանց մէջ էին եւ ընելիքնին չէին դի-
տեր. վերջապէս զՊիւռոս՝ Եպիկրոսի թագաւորն Ա-
գաթոկլին փեսան, որն որ նոյն ատենը խտալիա ե-
կած էր Հռոմայեցւոց դէմ, օգնութեան կանչեցին:

Յաղթական բանակով եկաւ Պիւռոս եւ Կարքեդոնացիք մէկիկ մէկիկ բոլոր քաղաքները կորսնցուցին . Սիկիլիայի մէջ միայն Լիլիթէոն քաղաքն իրենց մնաց, եւ Պիւռոս ան ալ պաշարեց: Բայց քիչ մը վերջը պաշարումը վերցրնելու ստիպուեցաւ, որովհետեւ իրեն հարստահարութեանցը համար Սիկիլիացիք զինքը թող տուին, ուստի ինքն ալ թողուց խտալիա դնաց, ուր զինքը կը կանչէին (275): Անկէց ետքը Սերակուսացիք Հիերոնը զօրավար դրին, որն որ Կարքեդոնացւոց վրայ քանի մը յաղթութիւնները աւ, բայց ետքէն անոնց հետ միացաւ հասարակաց թշնամին հեռացընելու համար:

13. Հոռմայեցիք նոյն ատենները բոլոր հարաւային խտալիան նուածած էին, եւ կարգը Սիկիլիայի ու խտալիայի միւս կղզիներուն եկած էր. (առիթ մը միայն կը փնտուէին անոնց վրայ ալ քալելու, եւ դիւրաւ ալ գտան): Երբ որ Սիրակուսացիք եւ Կարքեդոնացիք իրարու հետ Սիկիլիայի մէջ կը պատերազմէին, Սամերտացի աւաղակ գունդ մը հարաւային խտալիային Սիկիլիա մտաւ, Մեսոսանա քաղքին տիրեց, բոլոր ժողովուրդը կոտրեց ու անկէց Սիկիլիացւոց ու Կարքեդոնացւոց սահմաններու մէջ ալ սկսաւ ատպատակութիւններընել: Հիերոն վրանին դնաց, անոնք ալ նեղ մտնելով մէկ մասը Կարքեդոնացիները, միւս մասն ալ Հոռմայեցիները օգնութեան կանչեց: Ըուտով եկան Հոռմայեցիք աւաղակներուն օգնութեան, Մեսոսանայի առջեւ Սիրակուսացիներն ու Կարքեդոնացիները զարկին, ու մինչեւ Սիրակուսա յառաջ գացին: Ասով երկու թշնամի աղքերը ստիպուեցան Հոռմայեցւոց դէմ միաբանիլ: Սակայն Հիերոն խորամաններութեամբ անմիջապէս Հոռմայեցիներէն խաղաղութիւնը դնելով՝ (264) Կարքեդոնացիք առանձին մնացին: Քսանուիրեք տարի փոփոխ յաջողութեամբ Կարքեդոնացւոց Համիլկար ու Հաննոյ զօրավարներն աս առջի Պունիկեան ըսուած պատերազմը (264—241) շարունակեցին եւ վերջապէս եղատեան կղզիներուն քով Հաննոյ չարաչար յաղթուելով, Համիլկար ստիպուեցաւ խաղաղութիւն ընել Սիկիլիան բոլորովին թող տալով՝ ու 3400 եւբեան տաղանդ վճարելով՝ (241):

14. Կարքեղոնացւոց Հռոմի հետ ունեցած առջե երկարատեւ պատերազմը չէ թէ միայն իրենց Սիկիլիան արժեց, այլ իրենց գրամական վիճակը բոլորովին վատթարացւոց, անանկ որ չեին կրնար վարձկանացօրուն թոշակը վճարել։ Ասոր համար վարձկանաներն ալ սուր ելան, իրենց հետ միաբանեցին Կարքեղոնի նիզակակիցները, որոնք հարստահարութիւններէն ու անդութ կառավարութենէ ձանձրացած էին ու անոնց հետ Կարքեղոնը պաշարեցին։ Կարքեղոնացիք՝ ասկէց աւելի մեծ նեղութեան մէջ մտած չեին. իսկրդրան Հաննոց զօրավարն անոնց դէմ խաւրեցին, եւ երբ որ ասոր զէնքերը ձախող կ'երթային՝ տեղը Համբլկար Քարկասը դրին, որն որ մեծ աշխատութեամբ երեքամեայ պատերազմը յաջողութեամբ լմբնցուց ու ապրատամբները նորէն նուածեց (240—238)։ — Աս պատերազմին ատենը Հռոմայեցիք Սարդինիա ու Կորսիկա կոցիներն ալ Կարքեղոնացիներէն առին։

15. Համբլկարին հակառակորդները զանիամբաստանեցին որ ինք իր գլխուն վարձկանազօրուն մեծ թոշակ խոստացած եւ ասով պատսամբութեան պատմառ եղած է, որն որ իրենց Սարդինիա կղզին արժեց։ Համբլկար ժողովրդեան ապաւինեցաւ, եւ մեծերուն մէկ մասն ալ շահելով՝ դաշտաստանէն ազատեցաւ։ Առկեց ելան երկու կողմնակցութիւններ՝ ազնուապետական կողմնակցութիւն մը Հաննոցի տակ, եւ սամկապետական կողմնակցութիւն մը Համբլկարին տակ։

16. Հայրենեաց կորուստն ուրիշ տեղէն լեցընելու համար եւ աւելի եւս ինք զինք իր հակառակորդներէն յապահովցրնելու համար՝ Համբլկար ձեռք զարկաւ Սպանիան բոլորովին Կարքեղոնացւոց իշխանութեան տակ նուածելու։ Ինք 9 տարւան մէջ եւ իրեն մահուանէն ետքն իր Աստրուբաղ՝ իրեսան 8 տարւան մէջ կէս մը դաշինքներով, կէս մ'ալ պատերազմով բոլոր հարաւային Սպանիան Կարքեղոնի իշխանութեան տակդրին։ Երբոր Աստրուբաղ՝ իրերոս գետը հասաւ՝ նեղուիրտ Հռոմայեցիներն իրենց հակառակորդին շատ մեծնալէն վախնալով մէջը մտան եւ Աստրուբաղ ալ խոստացաւ որ իրերոս գետը չ'անցնիր, ու անկէց վար եղած Սագունտոս յունական քաղքին իրեւ Հռոմայեցւոց նիզակակիցին վիաս մը չ'հասցըներ։ Անկէց ետքը Աստրուբաղ Սպանիայի մէջ ուրիշ քաղաքներէն զատ արեւելեան ծովեղերքը Նոր Կարքե-

դոն քաղաքն ալ շինեց իրեւ Սպանիայի մայրաքաղաք ու զանի աղէկ ամրացուց:

17. Աստրուբազ դաւաճանութեամբ սպաննառելով (221), իրեն յաջորդեց Համբկարին 26 տարուան քաջ որդին Աննիբաղ, որն որ Հռոմայեցւոց դէմ պատերազմը նորէն յարուցանելու համար Սագունտոն քաղաքը պաշարեց եւ 8 ամսուան մէջ առաւ ու կործանեց: Ասով սկսաւ երկրորդ Պանիկեան պատերազմը որն որ 17 տարի տեւեց (218—201): Աննիբաղ ուզեց պատերազմը թշնամւոյն երկրին մէջ վարել. ուստի Աֆրիկէն ու Սպանիան ապահովցընելէն ետեւ անյաղթելի դժուարութիւններով Խտալիա անցաւ եւ Հռոմայեցւոց վրայ չորս մեծ յաղթութիւններ ընելով (Տիկինոս գետին քով 218ին, Տրերիայի քով նոյն տարին, Տրասիմիննեան լճին քով 217ին եւ Կաննէի քով 216ին) Խտալիայի մեծ մասին տիրեց: Բայց փոխանակ անկէց ետքն, անմիջապէս Հռոմի վրայ քալելու, որն որ ամեննեւին զօրք չունէր եւ յուսահատութեան վիճակի մէջ էր՝ Կապուա գնաց ձմերեց, ու իր զօրքը մեզկացուց: Ասով Հռոմայեցիք ժամանակ գտան եւ զօրք ժողվելով Աննիբաղին առած տեղերուն մէկիկ մէկիկ նորէն տիրեցին ու թշնամւոյն կողմն անցած իտալացի ցեղերը նորէն իրենց հետ միացուցին: Աննիբաղ նեղ մտաւ, որովհետեւ իրեն զօրքը շատ տկարացած էր. Կարքեդոնէն օգնութիւն խաւրուեցաւ, բայց ան զօրքը առանց յաջսպութեան՝ Սարդինիան նորէն նուաճելու փորձ ընելով՝ փճացաւ. Մակեդոնիայի Փիլիպոս թագաւորին հետ նիզակակցութիւն բրաւ, բայց ան ալ Հռոմայեցիներէն յաղթուելով ետ քաշուեցաւ: Սակայն եւ այնպէս պատերազմը առանց մեծ ճակատի մը Հարաւային Խտալիայի մէջ վտփոխ բախտովունակեց: Աննիբաղին եղացըրը Աստրուբազ Սպանիայէն զօրքով օգնութեան կու գար. Հռոմայեցիք իմանալով գիմացն ելան Խարուրիայի մէջ զօրքը զարկին զինքն ալ սպաննեցին (207): Ենիէց Խար Հռոմայեցիք իրենց մտադրութիւնը Սպանիայի վրայ դարձուցին, քանի մը տարւան մէջ ան թերսկզգուցն տիրեցին եւ Ակիսիոն զօրտվարն անկէց Աֆրիկէ անցնելով՝ Կարքեդոնի զօրքը զարկաւ փճացուց. Աւտուիէն

Եւ ուրիշ ամուր քաղաքներն առաւ ու սկսաւ կարգեց դժոնի վրայ քալէլ։ Կարքեղնացիք զարհուրած զինադադար ըրին ու Աննիբաղը եւ կանչեցին, որն որ մեծ ցաւով Խոտլիան թողուց (203) եւ իրեն կամացը դէմ ժողովրդէն ստիպուած Ափրիկէ դառնալուն երկրորդ տարին Զամայի քով զարնուեցաւ, ու չարաշար յաղթուեցաւ։ Ան ատեն կարքեղնացիք Աննիբաղէն յորդորուած խաղաղութիւն ըրին՝ Ափրիկէն դուրս ու նեցած բոլոր երկիրները Հռոմայեցւոց թողլով, 10,000 տաղանդ 50 տարւան մէջ վճարելով, բոլոր փիղերն ու պատերազմի նաւերը (բաց ի տասը նաւէ) տալով եւ դաշինք գնելով որ անկեց ետքը առանց Հռոմայեցւոց հրամանին պատերազմ պիտի չվարեն (201):

18. Կարքեղնին աս երկրորդ Պունիկեան պատերազմէն կրած գժբախտութեան պատճառը գլխաւորաբար ներքին կառավարութիւնն էր, որն որ մոլեգին ու ամկին ձեռքն ինկած էր, եւ ներքին կողմնակյութիւնները, որոնք Աննիբաղին ընթացքը կ'արգելէին։ Պատերազմէն ետքը Աննիբաղ՝ ամենէն մեծարուած՝ կառավարութեամ գլուխն անցաւ եւ իր իմաստութեամբն ու խոհեմութեամբը Հայրեննեաց վերքը կարելի եղածին չափ բժշկեց, աէրութեան գանձը նորէն լեցուց եւ սահմանադրութիւնը կարգաւորելու ձեռք զարկաւ։ Կարքեղնը առջի մեծութեան գարձը ներլու համար ուղեց Ասորուոց Անտիոքոս թաղաւորին հետ Հռոմի գէմ նորէն պատերազմ բանալ, բայց իր հակառակորդներն աս միտքը Հռոմայեցւոց մատնելով՝ ստիպուեցաւ Անտիոքոսին քով փախչիլ եւ անկեց Բիւթանիայի Պրուսիաս թաղաւորին քովը, ուր թոյն առնելով Հռոմայեցւոց ձեռքն իյնալէն ազատեցաւ (183)։ Իսկ Կարքեղնը Աննիբաղին հեռանալէն ետքը Հաննոննեան ու Ամիլիարեան կողմնակյութեան կոի ներօւն հանդիսարան մ'եղաւ, որոնք կը ջանացին կառավարութեան սանձերն առանձին ձեռք առնելու։

19. Մասինիսսա Նումիդիայի թաղաւորը՝ Հռոմայեցւոց նիզակակիցը՝ Կարքեղնացւոց ներքին խռովութիւնները դիտելով՝ եւ դիտնալով որ առանց Հռոմայեցւոց հաւանութեամ պատերազմ չեն կրնար ընել՝ մէկիկ մէկիկ անոնց երկիրները կը յափշտակէր։

Փուժ տեղ կարքեղոնացիք Հռոմայեցւոց կը բողոքէին,
ասոնք Մասինիսսան աւելի եւս կը գրգռէին։ Երբոր
Մասինիսսա իրենց ամենէն պաղաբեր ու բազմամարդ
երկիրներէն ալ մաս մ'աւաւ, ու կարքեղոնի մէջ ի-
րեն կողմնակցութիւն մը գնեց՝ կարքեղոնացիք չկրցան
դիմանալ, անոր կողմնակիցները վարչատեցին ու պա-
տերադմի ելան, սակայն յաղթուեցան (151)։ Հռո-
մայեցիք ասոր կը սպասէին որպէս զի կարքեղոնը բո-
լորովին մէջ տեղաց վերցրնեն։ Եղած պատերազմը
դաշանց հակառակ համարելով՝ կարքեղոնի դէմ պա-
տերազմ հրատարակեցին։ Սարսափեցան կարքեղո-
նացիք, որովհետեւ ոչ նաւ ու ոչ զօրք ունէին։ Հռոմ
դեսպան խաւրելով իրենք զիրենք պատրաստ ցուցը-
ցին ամէն բան ընելու եւ Հռոմայեցւոց պահանջածին
համեմատ 300 պատանդ ու իրենց բոլոր զէնքերը տու-
ին։ Բայց Հռոմայեցիք անկէց ետքը հրամայեցին, որ
կարքեղոնէն ալ ելեն, որովհետեւ քաղաքը կ'ուզեն
կործանել։ Աս բանս չէին կրնար յանձն առնուլ կար-
քեղոնացիք եւ թէպէտ բոլորովին անզէն՝ միտքերնին
դրին որ մինչեւ վերջի մարդը Հայրենիքը պաշտպանեն։
Եւ իրօք 4 տարի քաջութեամբ ամէն յարձակումնե-
րուն դէմ դրին, բայց վերջապէս Հռոմայեցւոց զօրա-
վարը Սկիպիոն կրտսեր՝ առջի Սկիպիոնին որդին յաղ-
թեց, գրեթէ բոլոր ժողովուրդն իյնալէն ետեւ քա-
ղաքն առաւ ու կրակ տուաւ։ Տաննուեօթը օր տեւեց
կրակը եւ ետքը կրակին խնայածը Հռոմայեցիք փրւ-
ցուցին ու աւերակաց կոյտ մը դարձուցին (146)։ Ա-
սանկ երկրէս աներեւոյթ եղաւ կարքեղոն քաղաքն ու
տէրութիւնը որն որ երբեմն Մեջերկրական ծովուն
սէգ թագուհին էր։

ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԱՐԴՈՒ ՍՏԵՂՆՄԱՆԻ ՄԻՒԶԵՒ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀՈՌՄԵԱԿԱՆ
ՊԵՏՈՒԹԵԱՆ ԿՈՐԴԱՆՈՒՄԸ

ԵՐԿՐՈՐԴ ԾՐՁԱՆ

ԱԶԳԱՅ ՑՐՈՒԵԼՔՆ ՄԻՒԶԵՒ ԱՂԵՔՍԱՆԴՐ ՄԵԾԻՆ
ՄԱՀԸ

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

ԵՒՐՈՎԵ

Վերին հայեցուած մը

1. Եւրոպա ի՞նչ սահման ունի եւ ի՞նչ երկիր է: — 2. Եւրոպայի բնակչները որո՞նք են: — 3. Հին Եւրոպացիք ի՞նչ տեսակ քաղաքակրթութեան ունեին:

1. Եւրոպա թերակղի մըն է արեւելեան կողմը միայն Ասիայի Ախալիրիայի հետ միացած, հիւսիսային կողմը սահման ունի սառուցեալ ծովե, արեւմտեան կողմը Ասլանդեան ովլիսանուն ու հարաւային կողմը Միջերկրական ծովը: Երկրիս ամենէն պղտիկ մասն է, բայց միանգամայն ամենէն զօրաւորն, ամենէն կրթեալն ու համեմատութեամբ ամենէն բազմամարդք: Ըստ մեծի մասին բարեխառն գօտւոյն տակ ըլլալով՝ Ասիայի ու Աֆրիկէի պէս այնչափ շատ, բազմատեսակ ու գեղեցիկ բյուեր ու անասուններ չունի, բայց՝ բաց անկեց որ բոլոր երկիրը երկրագործութեան յարմար է, շատ նաևելի գետեր, լճեր, խորշեր ու ծովեր ունենալով երթեւեկութեան ու հաղորդակցութեան մեծ գիւրութիւն ունի: Խոկ բնակիչքը մտաց զօրութեան ու բեղմնաւորութեան կողմանէ երկրիս միւս մասերուն բնակիչները շատ կը գերազանցեն: Տէրութեանց կազմութիւնը, գիտութիւնները, մեքենական ու գեղեցիկ արուեստներն ու վաճառականութիւնը ստոյգ է արեւելք ծնած են, սակայն Եւրոպայի մէջ կերպաւորուած ու մեծ կատարելութիւն ստացած են: Աս մտաւոր առաւելութեամբ եւ գերազանց ռազմագիտութեամբ ու զէնքերով՝ Եւրոպացիք չէ թէ միայն միշտ ամէն օտար աշխարհակալներու գէմ կեցան՝ հապա

նաեւ գիւտերով, աշխարհակալութեամբ կամ գաղթականութիւններով ու վաճառականութեամբ իրենց իշխանութիւնն եւ անով քաղաքակրթութիւնն ալ միւս երկիրներու վրայ տարածեցին:

2. Եւրոպացիք հնուցմէ չորս գլխաւորազգերէ կը բաղկանան, այսինքն Սարմատներէ կամ Սլավներէ, գերմաններէ, կեղծերէ կամ գաղղիացներէ եւ Յոյներէ: Առնը ամէնքն ալ Յարեթի զաւակներէն յառաջ եւ կած են ու Ասիայէն Եւրոպա գաղթած: Սարմատական կամ ալտաւան կամ սիւնական ցեղերը՝ հիւսիսային արեւելեան կողմը Պալգան լեռներէն ու Աւեծովէն մինչ չեւ հիւսիսային սառուցեալ ծովի, արեւմտեան կողմը մինչեւ Վիադուլա գետ տարածուած էին. գերմանացէ ցեղերը՝ Վիադուլա գետէն մինչեւ Ռենոս գետ՝ Ականդինաւեան կղզիներն ալ մէկտեղ առած. Գաղղիացէ+ կամ գաղղատացէ+ կամ կեղծերը՝ Ռենոս գետէն մինչեւ Ատլանդեան ովկիանոս ու բրիտանական կղզիներուն վրայ. Իսկ յունական ցեղերը արեւելեան հարաւային կողմը՝ Պալգան լեռներէն վար իտալական ու յունական թերակղզիներու ու անոնց ծովերու մէջ եղած կղզիներու վրայ: Ասոնցմէ զատ Եւրոպայի արեւմտեան հարաւային կողմը սպանիական թերակղզւոյն վրայ անցայտ ժամանակները Վիր+ կամ Իբրիացէ+ գաղթած էին եւ Խտալիայի արեւմտեան հիւսիսային կողմերն անոնց ցեղակից Լիսուրեան+ կամ Լիսուցէ+: Բայց աս գլխաւոր ազգերը միշտ միութիւն մ'ունեցած չեն, այլ բայց մէծի մասին մանր մանր, շատ անդամ իրարմէ անկախ ու բոլորովին զատուած ցեղերու բաժնուած էին:

3. Եւրոպացիք որչափ որ ի սկզբան բնական պարզութիւն ու սաորին աստիճանի քաղաքակրթութիւն մ'ունեին, երբեք բարբարոսութեան կամ վայրենութեան մէջ չէին ինկած: Կարգաւորեալ քաղաքային ու ընտանեկան կեանք կը վարէին, քաղաքներու մէջ կը բնակէին ու առ հասարակ ամէն տեղ երկրագործութեան կը պարապէին: Աստուծոյ գաղփարն աւելի կամ նուազ պայծառութեամբ միշտ ունեին, եւ անոր պաշտամունքը մեծ հանդիսաւութիւններով ու երգերով կը կատարէին: Առ հասարակ զրարթ բնութիւն ունենալով տօները շատ կը սիրէին ու

բանաստեղծութիւնն ամենուն քովը շատ ծաղկած էր : Եւրոպացւոց, ինչպէս գրեթէ բոլոր Յարեթեանց, ուրիշ էական նկարագիր մ'ալ էր աներկիւղ ձեռնամ մխութիւնն ու ազատականութիւնը : Իրենց առջեւ անկարելի բան չկար, ամեն բանի ձեռք կը զարնեին, սահման չեին ճանչնար : Տիրապետները կամ բունաւորներն իրենց միշտ ատելի ու անտանելի եղած են . կառավարութեան մէջ ժողովուրդը միշտ մասկ'ունենար : Ասով եղաւ գլխաւորաբար, որ այնշափ յառաջացան քաղաքակրթութեան, արաւեստից եւ գիտութեանց մէջ մինչեւ իրենց քիչութեամբն ալ աշխարհքիս հրամանատար ու օրէնսդիր եղան :

Եւրոպական պատմութիւնն ու կրթութիւնն Յոյներով կը սկսի, որոնց յաջորդեցին Հռոմացեցիք եւ ետքէն միւս Եւրոպական ազգերը :

¶ Ա Ա Խ Խ Ա .

Յ Ո Ւ Ն Ա Ս Տ Ա Ն

Յօդուած Ա.

1. Յունաստանի սահմանները որոնք են . ինչ երկիր է : — 2. Յունաստան քանի կը բաժնուի : — 3. Հիւսիսային Յունաստան ուր է եւ քանի կը բաժնուի : — 4. Միջն Յունաստան ուր կ'իշնայ եւ քանի կը բաժնուի : — 5. Քանի գաւառ ունի Պեղովոննէս եւ որոնք են : — 6. Որոնք են Յունական կղզիները : — 7. Յոյնը ուստի յառաջ եկած են : — 8. Որոնք եւ ինչ տեսակ ժողովուրդ էին Պեղասպացիք : — 9. Գեշառացիք ինչ կառավարութիւն եւ ինչ կրոն ունեին : — 10. Փիւնիկեցիք ու Եգիպտացիք Պեղասպացւոց հետ ինչ յարաբերութիւն ունեցան, եւ Յունաստան ինչ գաղթականութիւններ խաւրիցին : — 11. Որոնք են չեղններն եւ ինչպէս տարածուեցան :

1. Յունաստան՝ Եւրոպական կրթութեան որոցը՝ Եւրոպայի հարաւային արեւելեան կողմը կ'իշնայ ու թերակղզի մը կը կազմէ : Միայն Հիւսիսային կողմը յամաք երկրին հետ կապուած է, ուր սահմանն է՝ Ճեմս (Պալգան) լեռները եւ կամ աւելի յատկապէս կերաւնեան ու կամպոնեան լեռները . իսկ միւս երեք կողմերը՝ Միջերկրական ծովը բազմաթիւ խորշեր շինելով կը պատէ : Երկիրը լեռնային է բայց բերրի ու ծաղկաւէտ, անհամար գետերէ ուռոգուած է եւ սրան չելի դիրքեր ունի : Օդը քաղցը է եւ վրան պայծառ ու զուարթ երկինք մը կը ձգուի :

2. Յունաստան արդէն շատ պղտիկ է, այսու ամենայնիւ միութիւն մը չէր կազմեր, այլ զանազան մանր երկիրներու կամ տէրութիւններու բաժնուած էր, որոնց սահմանը երբեմն մայրաքաղքին սահմանէն անդին չէր երթար: Բնութենէ երեք մասերու կը բաժնուի, հիւսիսային ցամաք երկրի, հարաւային թերակրղզւոյ մը, որն որ ցամաքին հետ հիւսիսային արեւմտեան կողմը նեղ պարանոցով մը միայն կը կապուի, եւ երկիրն բոլորտիքը՝ մանաւանդ արեւելեան կողմն եղած կղզիներու. բայց պատմաբանօրէն Յունաստան չորս գլխաւոր բաժանմունք ունի՝ Հիւսիսային Յունաստան, Միջին Յունաստան կամ Հելլադա, Հարաւային Յունաստան կամ Պեղոպոննէս եւ Աղջիները:

3. Հիւսիսային Յունաստանը հիւսիսային կողմը Կերաւնեան ու Կամալունեան լեռները սահմանունի, եւ հարաւային կողմը Մալեան ու Ամբրակեան ծովածոցներէն քաշուած գիծը: Իսկ միւս երկու կողմերը ծով է: Երկու գաւառներէ կը բաղկանայ՝ Եպիրոսէ ու Թեսաղիայէ, որոնք Պիւդեան լերանց շղթայովն իւրարմէ կը բաժնուին: Թեսաղիա արեւելեան կողմն է, իսկ Եպիրոս՝ իր Գոտոնայի ամենէն հին պատգամատեղով արեւմտեան կողմը: Աս գաւառները մէջերնին միութիւն մը չունէին, այլ գարձեալ իրենց մէջը մանր մանր տէրութիւններու կամ գաւառներու կը բաժնուէին:

4. Միջին Յունաստան կամ բուն Հելլադա՝ հիւսիսային կողմը հիւսիսային Յունաստանն ունի իսկ միւս երեք կողմերը ծով. միայն հարաւային արեւելեան կողմը կիրճով մը Պեղոպոննեսին հետ կը միանայ: Ութը գլխաւոր տէրութիւններու կը բաժնուէր, որոնք արեւմուտքէն արեւելը կարգաւ համրելավ հետեւեալներն են. Ակառնանիա՝ Ամբրակիա մայրաքաղքով. Ետողիա՝ Թերմուս գլխաւոր քաղաքով. Գորիս՝ չորս պղտիկ քաղաքներով (որոնք Գորական Տետրապոլիս կ'ըսուին). Լոկրիս՝ որն որ երկու բաժնուած էր, մէկ մասը Ետողիայի արեւելեան կողմն էր Ամփիսսա ու Նաւպակտոս քաղաքներով, միւս մասն ալ Եւբեան ծովուն քով Ոպուս գլխաւոր տեղովով. Փոլիսիս՝ որուն մէջ են Պառնաս լեռն ու Պեղիփիս Յու-

նաց գլխաւոր պատգամատեղին. Քէովտիա՝ Թռերէ գլխաւոր քաղքով. Մեղարիս՝ Մեղարա քաղքով. (Ընակիշներն իրենց ընութեան համար դէշ անուն ունեին. անմիտ ծիծաղն՝ հիները մեղարեան ծիծաղ կ'ըսէին եւ շինծու լացքը՝ մեղարեան արցունք). Ատափիէ՝ բոլորովին արեւելեան կողմը թերակղցւոյ մը պէս երկնցած՝ Աթէնք մայրաքաղքով:

5. Պեղոպննեւսն ալ, որն որ գրեթէ կղզի մընէ եւ միայն նեղ (Խաթմոս) պարանոցով մը Մեղարիսի հետ միացած՝ 8 գլխաւոր գաւառ կամ տէրութիւն ունէր. Արկադիա՝ միջավայրը բռնած էր Մանդինէա քաղքով. ասոր արեւմտեան կողմն էր Եղիս՝ Ողիմաղիա քաղքով ուր ողիմաղեան բռնած համբաւաւոր խաղերը կը խաղացուէին. հիւսիսային կողմը Աքայիա՝ Եգինն քաղքով. ասոր արեւելեան կողմը Սիկիոն՝ համանուն քաղքով. Կորինթիա՝ հիւսիսային արեւելեան կողմը՝ Մեղարայի դքացի՝ Կորինթոս մեծ վաճառաշահ, արուեստագէտ ու ամուր քաղքով, որն որ Պեղոպննեսին բանալին էր. Մեսունիա՝ հարաւային արեւմտեան կողմը թերակղզի մը. Լակոնիա՝ հարաւային արեւելեան կողմը նոյնպէս թերակղզի մը Սպարտա կամ Լակեդեմոն մայրաքաղքով, եւ Արգուլիս՝ արեւելեան կողմը նոյնպէս թերակղզի մը. Արգոս եւ Միկենէ ամուր քաղաքներով:

6. Յունական կղզիները ըստ մեծի մասին ցամաքին բոլորտիքը խմբովին կը կենան, եւ կ'երեւայ որ երկրաշարժով մը կամ ջրին ողողելավը անկէց բաժնուած են: Արեւմտեան կողմը՝ Յոնիական ծովուն մէջ են՝ Կորկիրէ (Գորփաւ), համանուն քաղքով՝ Եպիրոսին դիմացը. Լեւկատիա (Ս. Մաւրա), Ակառնանիայի դիմացը. Իմֆակա՝ համանուն քաղքով նոյնպէս Ակառնանիայի դիմացը. Կեփալաստիա (Գ. Փալմնիա), Լեւկատիայի ու Իմֆակայի քով. Զակինթոս (Զանդա), համանուն քաղքով Եղիսի դիմացը. Սփակտերիա՝ Մեսունիայի դիմացը, եւ Կիւթերիա (Չերիկյ) հարաւային կողմը Լակոնիայի դիմացը: Աս եօթը կղզիները Յոնիական կղզիներ կ'ըսուին: — Արեւելեան կողմը՝ Եգեան ծովուն մէջ են՝ Ելքէա մեծ երկայնաձեւ կղզին Միջին Յունաստանին արեւելեան կողմը, որուն հետ

կամրջով մը կը միանայ. Կալաւրիա, Եղինա ու Սաւլամիս ալ Ատափիկէի ու Արդոլիսի շինած Սարոնիկեան ծովածոցին մէջ են: Արեւելեան հիւսիսային կողմը կան՝ թասսա, Սամոթրակէ, Դմբոս եւ Լեմնոս կղզիները: Փոքր Ասիայի արեւմտեան ծովեղերաց վրայ՝ Լեմնոս՝ Միտիլենէ քաղցով եւ Քիսո, Սամոս ու Հոռոդոս համանուն քաղաքներով: Յունաստանի արեւելեան հարաւային կողմը՝ Փոքր Ասիայի ու Եւրոպայի մէջ տեղը կան՝ Ափլատեան ըսուած կղզիներն, որոնց մէ անուանիներն են՝ Գելոս, Նաքսոս եւ Պարոս կղզիները: Ասոնցմէ վար է համբաւաւոր Արեւէ կղզին, որն որ ամենէն յառաջ քաղաքակրթութիւն ընդունած եւ Յունաց ահաւոր էր: Յունական դիցաբանութիւնն առ կղզւցն վրայ շատ բաներ կը պատմէ: Փոքր Ասիայի հարաւային կողմն է Ափրոս կղզին զորն որ Յոյնք կառուխ ժամանակները բռնած էին:

7. Յունաց նահապետը՝ Յաքեթի Յաւան որդին է, ուստի Յոյն անունն ալ տուած են¹: Յաւան չորս որդի տնեցաւ Եղիսա, Թարսիս, Դոդանիմ ու Կիթիմ: Եղիսայէն յառաջ եկած են Եղիսացիք կամ Հելլենք. Թարսիսէն՝ Ափլիկեցիք ու Տիւրենացիք. Գոդանիմէն՝ Եպիրացիք ու Լիւրիկեցիք ու Կիթիմէն՝ Կարիացիք ու Մակեդոնացիք: Ասոնց ամենուն հայրենիք՝ աղջաց բաժնուելէն ետեւ՝ Փոքր Ասիա էր, եւ անկէց կամաց կամաց ու հետզհետէ Եւրոպա եկան ըստ մեծի մասին Հելլենապնտուէն անցնելով. Եղիսացիք Հիւսիսային Յունաստան գաղթեցին, Լիւրիկեցիք ու Եպիրացիք՝ Դոդոնեան պաշտամունքով Եպիրոս ու անկէց վեր. Մակեդոնացիք՝ կամ Կիսիսացիք՝ նախ Արեւէ կղզին ու անկէց Թեսոսաղիային հիւսիսային արեւելեան կողմը. Կարիացիք Յունական կղզւեաց վրայ. իսկ Տիւրենացիք՝ իսկզբան Միջին Յունաստան արշաւեցին եւ ետքէն անկէց հալածուելով.

1 Երբայցիցիք ու Հոդիկը՝ Յոյները Յաւանեան կանուանեն եւ նոյն իսկ Յոյներն յառաջադոյն իրենք զերենք Յաւան(ացի) կ'անուանէին, ուստի համաստուելով ելած է Յոն(իսացի) եւ ասկէց ալ հայրէն Յոյն բառը՝ Խոտալացիք՝ իրենց գիմնացը՝ Եպիրոսի մէջ տարածուած Գրեկ յոյն ցեղէն առնելով զանոնք Գրեկ կ'անուանէին. իսկ Յոյներն վերքի ժամանակները սովարաբար իրենք իրենց Հելլեն անուն կուտային: Միջին հիմն բանասէրները միրցան ցուցընել որ առ Հելլեն՝ Գրեկ, ինչպէս նաև Պինակագայի բառերն ուստի ելած են եւ կամ բնէ կը նշանակին:

Կղզեաց վրայ ու Խտալիա տարածուեցան։ Ասոնք երբ եւ ինչպէս եղած են չենք գիտեր։ Յունաց պատմութեան սկիզբը մեզի շատ մուժ է, որովհետեւ յոյն պատմագիրներն, որոնք իրենց ազգային պատմութեան միակ աղբերներնեն՝ նոյն առջի ժամանակներու վրայ մեզի ուրիշ բան չեն պատմեր բայց եթէ ժողովրդեան բերնեն ժողված առասպելներ ու զրոյցներ։

8. Բոլոր յոյն պատմագիրներուն վկայութեան համեմատ Յունատանի բնակիչներն ամենէն յառաջ Պեղասդայի կ'ըսուեին։ Փոքր Ասիայէն Հելեսպոնտոսի վրայէն Եւրոպա անցնելով՝ Թեսաւալիայի ու Եպիրոսի մէջ հաստատուեցան եւ անկէց բոլոր Յունատան, Մակեդոնիա, Թրակիա մինչեւ Խտրոս (Դանուբ) գետ, Կղզիներուն վրայ, Խտալիա եւ նաեւ Փոքր Ասիայի վրայ ալ տարածուեցան։ Հանդարտ, աշխատասէր ու կիրթժողովուրդ մըն էին. Երկրագործութեան ու խաշնագարմանութեան կը պարապէին. իրենք ամենէն յառաջ Արգոսի ու Սիկիոնի տէրութիւնները կազմեցին, ամեն տեղ քաղաքները (Արգոս, Միւկենէ, Տիրինտ, Ուքոմենոս եւ այլն) կանգնեցին ամուր բերդերով ու այնպիսի հսկայագործ պատերով, որ ետքի Ցյոները չկարենալով հաւատալ, որ մարդու ձեռքով շինուած ըլլան՝ Վիկոպներէ (առասպելական միամկանի հսկաներէ) շինուած կը համարէին։ Նաւագնացութեան գիտութիւնն ալ իրենց ծանօթ էր, որով կրետէ, Փոքր Ասիա ու Խտալիա անցան։

9. Իրենց կառավարութիւնը քրմապետական էր, ինչպէս որ Արեացմէ չքամնուած անէին։ Քրմերը ժողովուրդը պատգամներով կը կառավարէին։ Գլխաւոր պատգամատեղին Դոդոնայինն էր Պիրոսի մէջ, ուր Աստուած (Զեւսկամ Արամազդ) իր կամքը իրենց կարծեաց նայելով՝ թռչնոց սաւառնմամբ ու աղբեր կարկաչունով ու ծառի խարշափմամբ կը յայտնէր։ Պեղասդացւոց կրօնը թէպէտ քիչ մը բնապաշտութեան խառնուրդ մ'ունէր, սակայն նախնական աղբեր ամենէն մօտն էր ու ամենէն մաքուրը։ Աստուծոյ միութեան հաւատքը միշտ պահած էին, եւ Արեաց պէս զանի Արեւու մէջ իբրեւ Ապողոն կը մտածէին։ Բայց ետքէն Փիւնիկեցւոց ու Եգիպտացւոց ազգեցութեամբ՝

կատարեալ բնապաշտութեան ու բազմաստուածութեան փոխուեցաւ : Կարիքներու պաշտօնն ալ խոթուեցաւ, որոնք բնութեան զօրութիւնները կը նշանակէին : Երաժշտութիւնը շատ ծաղկեցաւ Մակեդոնիայի մէջ բնակող Պեղասգացւոց կամ Թրակացւոց քովը, որոնցմէ ելած են Յունաց առջի երեւելի երգիչները կամ բանաստեղծները : Ինչպէս Պեղասգացիք հանդարտ, քաղաքաբնակ ու երկրագործ էին, անանկ Լելեղացիք եւ ասոնց տնակից ու զինակից կարիացիք, որոնք Յունաստանի ծովեղերեայ տեղերն ու կղզիները կը բնակէին, նաւորդ ու պատերազմող էին :

10. Փիւնիկեցիք ու Եգիպտացիք իրենց վաճառականութեան ու պատերազմներուն պատճառաւը՝ Պեղասգացւոց հետ յարաբերութեամբը զեղծանելով՝ շատ կղզիներն ու յարմար նաւահանգիստները գրաւած էին, մինչեւ Եգիպտացիք Սեսոստրի աշխարհակալութեամբը բոլոր Յունաստան ալ իրենց իշխանութեան տակ առին : Թէ Փիւնիկեցիք եւ թէ Եգիպտացիք՝ հաւանականաբար իրենց ազդեցութիւնը հաստատուն պահելու համար Յունաստան գաղթականութիւններ խարեցին, որոնցմէ երեքը անուանի եղած են. Կեկրովս Եգիպտացին Սայիսէն Աստիկէ գաղթականութիւն մը բերաւ եւ Աթենքին՝ իր անուամբը Կեկրովիա ըսուած միջնաբերդը շինեց (1580) : Կաղմաս փիւնիկեցին՝ Սիդոնէն Բէովլիա գաղթականութիւն մը բերաւ ու Թերէի միջնաբերդը շինեց, որն որ անոր անուամբը Կաղմէա ըսուեցաւ : Դանաւոսս կամ Արմայիս՝ Սեսոստրիսին Եղայրն ալ Եգիպտոսէն վարնտուելով՝ իր կողմնակիցներուն հետ Արգոս գաղթեց, ուր տէրութիւնն իրեն գրաւեց (1500^o) : Բայց Եգիպտացւոց գլխաւոր գաղթականութիւնը Կրետէ կղզւոյն վրայ եղած կ'երեւայ, ուր Եգիպտական Կաֆթորացի ցեղը գաղթած էր. անկէց բոլոր Յունաստանն հպատակութեան մէջ կը բռնէին եւ Յոյնք հօն զօրք ու հարկ կը խաւրէին :

Ասօտարաց հետ յարաբերութիւնը Յունաց վրայ քիչ ազդեցութիւն չըրաւ. Յոյնք անոնցմէ քիչ մ'աւելի քաղաքակրթութիւն ընդունեցան ու քանի մ'արուեստներ ալ սորվեցան, բայց անոնց բնապաշտական

ու լվտի կրօնն ալ իրենց մէջ սպրդեցաւ։ Բարեբախ-
տաբար աս աղդեցութիւնը երկայն չտեւեց։ Յունաց
աղդային հօգին գլխաւորաբար Հելլէն ցեղին մէջը
շուտով արթնցաւ եւ օտարականները վորնտեց կամ
զապեց¹։

11. * Ելլէնները (կամ Եղիսացիններն) ի սկզբան
Փովկիսի մէջ Պառնաս Երան ստորոտը կը բնակէին
եւ ինչպէս կ'երեւայ յառաջադցն իրենք ալ Պեղաս-
դացւոց մաս մը կը կացուցանէին։ բայց իրենց բնու-
թիւնը անհանգարտ ու պատերազմով ըլլալով եւ
միտքը վառվուռն՝ միւս Պեղասգացւոց վրայ մեծ աղ-
դեցութիւն ունեցան եւ զանոնք իրենց մէջը լուծեցին։
Ասոնք կամ Երկիրնին նեղ գալով, կամ օտարական-
ները վորնտելու համար եւ կամ աշխարհակալութեան
բարձակը գրգռեալ չորս ճիւղ բաժնուած իրենց եր-
կրէն Ելան ու գրեթէ բոլոր Յունաստանի տիրեցին։ Մէկ
ճիւղը Եւողացի անուամբ՝ ամբողջ թեսուաղիսայի տիրեց,
Միջնն Յունաստանի արեւմտեան մասը (Եստողիան, Ա-
կառնանիան, Փովկիսը ու Լոկրիսը) իրեն տակն առաւ
ու նոյն իսկ Պեղապննէս անցաւ ու Կորընթոս, Եղիս ու
Մեսսենիան բռնեց։ Երկրորդ ճիւղը Դորիացի անուամբ՝
Դորիս դաւառին տիրեց, որուն իր անունը տուաւ ու
չորս քաղաքները շնեց։ Դորիացւոց մէկ մասը ծովով
կրետէ ալ անցաւ, կղզին նուածեց ու զօրաւոր ծովական
տէրութիւն մը կանգնեց, որուն Մինս թագաւորն իր
իմաստուն օրէնսդրութեամբն Յունաց մէջ շատ երե-
ւելի եղաւ։ Երրորդ ճիւղը Յոնիացիք՝ Պեղապննէսին
հիւսիսային կողման տիրեցին, որն որ Յոնիաըստեցաւ,
իսկ Աքայեցիք՝ չորրորդ ճիւղը՝ Արգոլիսի ու Լակո-
նիայի մէջ տարածուեցան։ Պեղասգացիք միայն Ար-
ևկադիայի ու Եպիրոսի մէջ անվրդով մնացին, ուրիշ
կողմերը կամ բոլորովին Հելլէնացւոց հպատակէեցան

1 Յունաց աղդային քոյցներն աս օտարականաց գողթականութեանը
չեն գիտեր, առջի պատմողը Հերոզոսոս եղած է Եգիպտացիներէն
ըսելով, որոնք ամեն աեզ կրթութիւնն իրենցմէ տարածուած կ'ու-
ղէին ցուցընել։ Յունաց քրոյցները Դանաւուն ու Աեկրոփոր յոյն կը
ճանչնան, իսկ Աստրոն՝ Պեղասգացւոց Հերմոս չստուածն է։ Աս
պատմառունու նոր քննիչներն ան գտղթականութեանց ստուգութեան
վրայ կը տարակուածին, սակայն աս ստոյդ է որ Փեռնիկեցիք ու Ե-
գիպտացիք Յունաց հազարդակցութեան մէջ էին, քանի մը կէ-
տեր բռնած էին որով Յունաց կրօնին ու կրթութեան վրայ աղդե-
ցութիւն ունեցան, թէպէտ այնչափ չէ, որչափ եգիպտասէրները կը
կարծեն։

ու անոնց հետ խառնուեցան եւ կամ ելան գաղթեցին: Անկեց ետքը կամպունեան ու կերաւնեան լեռներէն վար եղած բոլոր երկիրը կամաց կամաց սկսաւ տիրողներուն անուամբը Հելլադա ըստիլ ու ժողովուրդը Հելլէն: Պատմական համբաւաւոր Յշներն առ Հելլէններն են, միւս (Մակեդոնիայի, Թրակիայի, Լիւրիկէի) Յշներն անհարազատ կամ բարբարս կը համարուեին:

Յօդուած Բ.

ԴԻՒՑԱԶԱՆՑ ԺԱՄԱՆԱԿ

1. Որո՞նք են Յունաց գիւցազները: — 2. Ո՞վ է Հերակղէս եւ վրան ինչ կը պատմուի: — 3. Ո՞վ է Թեսէոս եւ ինչ ո՞րծք ունի: — 4. Ո՞վ է Յասոն, ինչ է արգոնաւորդաց արշաւոնքը: — 5. Ի՞նչ պատմաւասկաւ Թերէի պատերազմը եւ ինչ վերջ ունեցաւ: — 6. Ի՞նչ պատմաւաւ բռնկեցաւ Տրովական պատերազմը: Ո՞վ է Գեղոփս եւ Գեղոպեանք ինչպէս Յունաստանի տիրեցին: — 7. Ի՞նչպէս եղաւ Տրովական պատերազմը: — 8. Յաղթուողներն ինչ բախտ ունեցան: — 9. Տրովական պատերազմն Յունաց վրայ ինչ ազգեցութիւն ունեցաւ:

1. Հելլէնական ցեղերուն տարածուիլն ու ամէն կողմ տիրապետելն ամենուն վրայ յանդուգն ու արտաքոյ կարդի ձեռնարկութեանց յօժարութիւն մը զարթոյց: Աս ձեռնարկութիւններն ի սկզբան հայրենեաց մէջ առանձին գիւցազներն ըրին, ինչպէս Հերակղէս ու Թեսէոս, եւ Ետքէն շատերը մէկտեղ հեռաւար տեղեր, ինչպէս է արգոնաւորդաց արշաւանքը, եւ Թերէի ու Տրովադայի գէմ պատերազմները:

2. Հերակղէս՝ Յունաց ամենայն մարդկային կատարելութիւններով զարդարուած գիւցազն մըն է Դորիացի ցեղէն, որուն զըսյցները բազմապատիկ քա-

1. Սոր պատմագիրները գրեթէ առ հասարակ մակարերելով կ'աւանդեն որ Հելլենացիք եարէն: Աեւ ծովուն պատուելով պատմասուատ ողողմանէ ստիպուած Յունաստան եկած ու երկրին մեծ մասին տիրած ըլլան: Ասկայն Հերոզոսոս Յոնիացւոց ու Եւոպոցւոց համար որոնք Հելլենացւոց երկու ճիշճերն են, կ'ըսէ թէ Պեղասպացի ելին, ուրեմն Հելլենացիք ալ յատաջակցն Պեղասպացւոց մէջն էին: Յունաց հին զըսյցներն ազգին միութիւնը ցուցընելու համար ցեղաբանութիւն մը հնարեցին, որուն գլուխ Դեկալիոն անունով մէկը գրած են: Աս մորգու ընդհանուր Հրեղեղզէս ապատելով՝ Պատնաս լեռան ստորոտը բնակեցաւ կ'ըսեն, ուր Հելլէն որդի մ'ունեցաւ, որին ծնած են Եւոպա, Դորոս եւ Քութիսոս, եւ ետքինէն ալ Արքոս եւ Յոն: Ասոնք Հելլենացից ըսր ցեղերուն նահապեաներն են: Աս եղանակաւ Պեղասպացւոց ալ Պեղասպոս անուամբ նախահայրը մը կռատան եւ ուրիշ գրեկոս գիւցազն մ'ալ կը հնարեն, որպէս զի մէկնէն թէ ինչու չոսմայեցիք զերենք դրեկոս կ'անուանեն:

ջութիւններ ու բարեգործութիւններ կու տան։ Յունաստան ապականող տեսակ տեսակ գաղաններ ու հրեշներ մեռցուց, զանազան անիրաւ թագաւորներու դէմ յաջող պատերազմներ ըրաւ ու զանոնք մեռցը նելով տեղերնին ուրիշներ դրաւ, իրեն վրայ դրուած բոլոր աշխատութիւններն համբերութեամբ գլուխ հանեց եւ իր անյաղթելի սրտոտութիւնը զինքը մինչեւ Տարտարոս՝ մեռելոց բնակարանը տարաւ։ Աերջապէս ան գործքերը կատարելէն ետեւ, զորոնք Արամազդ իրեն համար սահմանած էր, անդիտութեամբ թունաւորած շապիկ մը հագնելով անկէց անհնարին կատաղութիւն մ'ու անտանելի ցաւեր ստացաւ եւ ազատելու համար իտա լերան վրայ ինք զինք այրեց ու անմահից մէջը դասուեցաւ։

3. Խճեսէս Յոնիացի դիւցազն է, Աթէնքի Եդէսս թագաւորին որդին, Հերակլեսին նմանողն ու բարեկամը։ Անոր պէս երկիրը վատահամբաւ աւազակներէ ու վնասակար անսատներէն մաքրեց, բայց ամենէն աւելի՝ Աթէնք ծանը լուծէ մ'ազատեց։ Մինոս Կրետէի թագաւորը Աթէնքի վրայ գալով ու յաղթելով՝ Աթէնացւոց վրայ հարկ դրած էր, որ ինը տարի մէյ մը 7 տղայ ու նոյնչափ ալ աղջիկ Կրետէ խաւրեն, որպէս զի մինոտաւրոս ըսուած գազանին կերակուր ըլլան։ Երեք անդամ Աթէնացիք աս անդութ հրամանը կատարեցին, չորրորդ անդամը Թաեսէսու գնաց ու Կրետէի թագաւորին Արիադնէ աղջկան հետ բարեկամանալով՝ անկէց մոդական դերձան մ'ընդունեցաւ, որպէս զի Լաքիւրինթոսի մէջ, որուն մէջն էր գազանը ճամբան չկօրանցընէ, եւ անոր օգնութեամբը գազանը մեռցուց ու հայրենիքը ազատեց։ Զօրը դահը ելելով՝ Ատտիկէի իրարմէ բաժնուած 12 քաղաքները կամ հասարակութիւնները մէկ տէրութեան միացուց, հասարակապետական օրենքներ տուաւ, ժողովուրդը դասերու (աղնուականաց, երկրագործներու ու արուեստաւորներու) բաժնեց, ու Աթէնասայ՝ Աթէնքի պաշտպան դիցուհւոյն պաշտօնն ինչպէս նաեւ իսթմեան խաղերը հաստատեց։ Անկէց ետքը ինք զինք բախտաինդրութեամն տուաւ, որով համարումը կործնցուց։ Եպիրոսի թագաւորին կինն յափշտակել ուղելով՝

անկեց բռնուեցաւ ու բանա դրուեցաւ . ուր երկայն ատեն կեցաւ , մինչեւ որ Հերակղէս մէջը մտնելով զինքը ազատեց : Քայց ալ չկրցաւ թագաւորութիւնը նորէն ձեռք առնուլ , որովհետեւ Ամենացիք իրմէ ապստամբեցան : Ի սկզբան ջանաց զինուց զօրութեամբ դանոնք զսպելու բայց բոլոր ջանքերը պարտապ ելլելով Ակիւրու կղզին քաշուեցաւ , որուն թագաւորը զինքը խաբեռաթեամբ ժայռէ մը ծով նետեց ու մեռցուց :

4. Խնչպէս Հերակղէս Դորիացւոց ու Թեսէոս Յոնիացւոց՝ անանկ ալ Յասոն Եւողիացւոց դիւցազն է , Յովկոս քաղքին արքայորդին , որուն անչափահատութեան ատեն հայրը սպանուած ըլլալով՝ իրեն տեղը Պելիաս իրեն հօրեղբայրն իշխանութիւնը կը վարէր : Յասոն չափահաս կարիճ մ'ըլլալուն պէս՝ Պելիասէն հօրը թագաւորութիւնը պահանջեց . ան ալ զՅասոն հեռացընելու եւ անվըրդով թագաւորելու համար խոստացաւ որ կու տայ , եթէ Կողքիսէն՝ Սեւ ծովուն արեւելեան ծովեղերքէն համբաւեալ ոսկեգեղմը բերելու ըլլայ : — Աս ոսկեգեղմը խոյի մը բուրդն էր , որուն վրայ թեսսաղիայի Փոխիքսոս արքայորդին իր Հելէ քրոջը հետ հեծած՝ իրենց խորթ մօրը դաւաճանութենէն Կողքիս փախաւ , ու հոն խոյը Արէս չաստուածին զօհելով՝ բուրդն Աէդէս թագաւորին պարգեւեց . ասի ալ Արեսի նուիրուած անտառի մը մէջ կախեց ու քովին հրացայտ վիշապ մ'ու շատ հսկաներ պահապան դրաւ , կ'ըսէ զրոյցը : — Յասոն՝ որն որ վտանգէ ամենեւին չէր վախնար ու դժուարութիւն չէր ճանչնար՝ յանձն առաւ Պելիասին պայմանը կատարելու ու Հերակղէսը , Թեսէոսը , կաստորն եւ իր ժամանակակից բոլոր դիւցազունքն ինչպէս նաեւ Որփէոս երգիչն հետն օգնական առած Արգո ըսուած նաւը մտաւ , քանի մը բախտախնդրութիւններէ ետեւ Կողքիս հասաւ , Աէդեսին դրած բոլոր գործքերն անոր Մեդէա աղջկան օգնականութեամբ գլուխ հանեց , հսկաններն ու զազանները մեռցուց ու ոսկեգեղմն առած մեծ դժուարութիւններով ու վտանգներով Յովկոս բերաւ , բայց թագաւորութիւնը չկրցաւ առնուլ ու թշուառութեամբ մեռաւ : Աս Կողքիս ըրած արշաւանքը հասաւ

րակօրէն նաւին անուամբը Արդսնաւորդաց արշաւ-
անք կ'ըսուի¹:

5. Արդսնաւորդ գիւցազանց ժամանակն ե-
ղաւ Թերէի գէմ պատերազմը: Աս քաղքին մէջ Ե-
ղիպս անունով գժբախտ թագաւոր մ'եղած է, որուն
վրայ պատգամ ելլելով որ Հայրը պիտի մեռցընէ ու
մօրը հետ պիտի կարգուի՝ ծնանելուն պէս հօրմէն
հովիւներուն տրուած էր որ զանի սպաննեն, բայց
անոնցմէ Կորընթոսի թագաւորին քովը տարուեցաւ
ու հոն արքանեաց մէջ մնաւ: Երբ որ մեծցաւ եւ
իմացաւ որ Կորընթոսի թագաւորն իր Հայրը չէ՝ իր
ծնողքը վնտուելու ելաւ, ճամբան հօրը հանդիպեցաւ
եւ առանց իրար ճանչնալու մէջերնին կուիւ մ'ելլելով
զանի սպաննեց: Անկէ Թերէ գնաց, ուր Սփինքս ա-
նունով գաղան մը բոլոր քաղաքը կը զարհուրեցրնէր,
մինչեւ քաղաքացիք յայտարարութիւն մը հանեցին
որ գաղանը մեռցնողը թագուհւոյն հետ կ'ամուսնա-
նայ ու Թերէի թագաւոր կ'ըլլայ: Իգիպոս գաղանին
յաղթեց ու անդիտութեամբ մօրը հետ կարգուեցաւ
եւ անկէց երկու մանչ ու երկու աղջիկ զաւակ ծնաւ:
Ըստ չանցաւ Թերէի վրայ մեծ սով մ'եկաւ որուն
պատճառն իդիպոս հարցընելով եւ տեղեկանալով որ
աս կրկին ոճիրը գործած է եւ սովն անոր պատիմն է՝
ցաւէն երկու աչքերը հանեց որդիքներն անիծեց,
մուրացկանի պէս սկսաւ պտարակի եւ ետքէն ալ ինք
զինք մեռցուց: Իսկ երկու որդիներն Ետէսկզէս ու Պոլի-
նիկէս ի սկզբան միաբանեցան, որ փափոխակի մէյմէկ
տարի թագաւորեն, բայց երբոր Ետէսկզէս գահը
ելաւ՝ ալ չուզեց եղոօրը տեղի տալ. անոր համար անի

1 Քննիչները կը համարին, որ առ առասպեկտական արշաւանքը, եթէ իրական է նէ, վաճառականական արշաւանք մը եւ կամ չահօրն-
դրական ասպատակութիւն մ'եղած ըստոյն հեռաւորտեկեր, եւ գիտու-
ւորաբար Կողքիս, որն որ ոսկեց հարատութեան կողմանէ համբաւ-
աւոր էր: Կողքերէն օնմէկ ալ տարականաց իշխանութեան կամ
ազգեցութեան գէմ եղած գործողութիւն մը կը կարծէն: Կողքիս
Եգիպտացւոց գաղթակունութիւն մըն էր, որն որ Եգիպտոսի հետ
մէջոն հազարգակցութեան մէջ էր, ու անոր հետ առուառոր կ'ըներ: Յոյներն
Եգիպտացւոց լուծն իրենց վրայէն նետելէն ետեւ անոնց
երթեւնկութիւնն ալ խափանելու համար Կողքիս գացին ու տեղուցն
տիրեցին կ'ըսեն: Ասանկ Թեսէսոսին Արետէ ըստած արշաւանքն ալ
Եգիպտացւոց իշխանութեան գէմ եղած կը մէկնեն, որոնք յառա-
չագոյն Արետէն Յունաստանի փայ կ'իշխէն եւ տարակեր իրրեւ
հարկ կ'ուզէին, որպէս զի Մոզգը (ցուրակերպ) աստուծոյն զոհնն:
Թեսէսոս գնաց, յազմէց ու Եգիպտացիներն ոնկէց վարչաց:

ալ Արգոս գնաց, վեց իշխաններ իրեն հետ միաբանեց ու անոնց հետ թերեւն պաշարեց։ Քաղքին առջեւը երկու ոխերիմ եղբարբ մենամարտութեան մը մէջ իրար մեռցուցին, որուն վրայ իրենց հօրեղբայրը Կղէնս թերեւն դուրս յարձակելով միւս իշխաններուն յաղթեց, հինգը մեռցուց ու թերեւն պաշարմանէ ազատեց։ Սակայն 10 տարի ետքն ան իշխաններուն որդիներն իրենց հօրը մահուան վրէժն առնելու համար նորէն թերեւի վրայ եկան, յաղթեցին ու գոլինիկեսին որդին թագաւորեցուցին։

6. Յունաց դիւցազանց ամենէն երեւելի միաբանական գործողութիւնն ու յունական բանաստեղծմանց ամենէն աւելի առատ ու գեղեցիկ նիւթ մատակարարողը՝ Տրովական պատերազմն եղաւ արդուաւորդաց արշաւանքէն 50 տարիի շափ ետքը։ Աս պատերազմին զանազան պատճառներ կը տրուին։ Ոմանք կ'ըսեն որ Յոյներն իրենց բախտախնդիր հակումէն եւ Փոքր Ասիայի հարատութենէն դրդուած ըլլան ան կողմերն ասպատակութիւններ ընելու։ Բայց հասարակօրէն Պեղոպիդեան թագաւորներու եւ Տրովացւոց մէջ եղած ատելութիւնը պատճառ կը համարուի, որն որ պատերազմի բռնկեցաւ, երբոր Տրովացիք անոնցմէմէկուն կինն յափշտակեցին։ — Պեղոփս՝ փոխագլուխ արքայորդի մըն էր, որն որ Տրովայի թագաւորէն Փուխւդիայէն վրընտաւելով շատ դանձեր առած Յունաստան եկաւ ու Եղիսի թագաւորին աղջիկն առնելով՝ անոր հետ աս թագաւորութիւնը ժառանգեց։ Իրմէ ետքն իրեն որդիներն ու թոռներն ալ ամուսնութեամբ գրեթէ մէյմէկ թագաւորութիւն առին ու Յունական թերակղզւոյն մեծ մասին տիրեցին, որն որ անկէց ետքը Պեղոպաննեսոս ըսուեցաւ, այսինքն Պեղոփսի կզցի։ Ագամեմնոն Պեղոփսի թոռնորդին՝ աս եղանակաւ Միւկենէ հզօր թագաւորութիւնը ժառանգեց, առոր եղբայրը Մէնեղաւոս ալ Սպարտայի թագաւորին չեղինէ գեղեցիկ աղջկանը հետ ամուսնալով անոր թագաւորութիւնն առաւ։ Բայց Պարիս՝ Տրովադայի Պիրիամոս թագաւորին որդին գեսապանութեամբ Սպարտա գալով՝ աս Հեղինէն յափշտակեց ու փախաւ։ Ան ատեն Մէնեղաւոս զայրացած իր ժամանակուան ընդէւ. ՊԱՏՄ. Ա. ՀԱՏ.

բոլոր իշխանները (ըստ մեծի մասին արգոնաւորդաց որդիքը) կանչեց Յունաստանի եղած նախատանաց վրեմ'ն առնելու:

7. Բայոր Յոյները միաբանեցան յափշտակիշը պատժելու եւ անով իրենց բախտախնդիք հակոմն յագեցընելու ու Ասիայի հարստութեամբ մեծնալու: 100,000 հոգի 1186 նաւով Աւլիս նաւահանդիսոր ժողվուեցան ու Ագամեմնոնը՝ մէջերնէն ամենէն հզօր թագաւորն առաջնորդ դրին: Չախող հօվէ մ'յառաջ երթալու արգելուելով Ագամեմնոն իր Խփիդենիա աղջիկն Անահայ նուիրեց եւ անով Տրովադա նաւարկեցին (1194): Բայց Տրովադացիք ալ Նինուէէն ու բոլոր ասիական ազգերէն օդնութիւն ընդունած էին: Հայոց Զարմայր նահապետն ալ հայ զօրքով պատերազմի մէջ զտնուեցաւ: Ասոր համար 10 տարի տեւեց պաշարումը, որուն առենք երկու կողման իշխանները շատ քաջութիւններ ըրին ու շատ քաջեր մենամարտութեամբ ինկան: Ամենէն երեւելի եղաւ Աքիլլէս՝ Թեսաղիայի թագաւորն՝ Յունաց մէջ երիտասարդագոյնը, գեղեցկագոյնն ու հզօրագոյնը, որն որ շատ ուրիշ քաջութիւններէ զատ Պրիամի Հեկտոր որդին, Տրովադացւոց ամենէն ազնուականը, քաջն եւ անոնց առաջնորդը՝ մենամարտութեան մը մէջ սպաննեց, ու անոր սպառազինութիւնն աւար առաւ: Բայց ինքն ալ Պարիսի նետէ մ'ինկաւ: Նոյնպէս ուրիշ շատ յոյն ու տրովական իշխաններ, ի մէջ այլոց Հայոց Զարմայր իշխանն ալ մեռան, եւ դեռ Տրովադան կանգուն կը կենար: Ան ատենք Յոյները խաբեութեան ձեռք զարկին. Ոդիսեւսին՝ Իմթակայի խորամանգ թագաւորին խորհրդովը փայտէ յաղթ ձի մը շինեցին որուն մէջ ինք Ոդիսեւս ուրիշ 29 սպառազիննեալ իշխաններուն հետմատ փակուեցաւ: Յոյներն ալ իրենք զիրենք յուսահատած ձեւայրնելով աս ձին Ամթենասայ՝ Տրովադայի պաշտպան դիցուհւոյն պարգեւ թողլով Տրովադայէն քաշուեցան: Խարուեցան Տրովադացիք, ու վասակար ձին իրենց դիցուհւոյն պատույին համար քաղքին մէջ առին: Ուստի գիշերն անոր փորին մէջ փակուած քաջերը դուրս ելլելով՝ քաղքին չորս կողմը կրակ տուին դռները բացին, քաշուած Յոյ-

ներն ալ ետ դառնալով՝ ներու մտան ու մեծ կոտորած ըրին. Պրիամոս ծերունի թագաւորն ու Տրովացւոց մեծ մասը յազթողներուն սրին տակ ինկան, մնացածները Յունատան գերի տարուեցան. շատ քիչե՞ւ հեռաւոր տեղեր փախչելով ազատեցան: Ասով՝ քաղաքը աւերակ մ'եղաւ ու Տրովական պետութիւնը վերջացաւ (1184):

8. Ըստ յազթողներն ալ բառ մեծի մասին յաջող վախճան մը շտանեցան. ոմանք հայրենիքնին չկրցան հասնիլ, ոմանք հասնելէն ետեւ իրենց անհաւատարիմ կիներէն սպանուեցան (ինչպէս Ագամեմնոն), ոմանք ալ երկայն ժամանակ շատ վտանգներու մէջ թափառելէն ետեւ հայրենիքնին հասնելով իրենց տունը տեղը յափշտակուած գտան եւ ստիպուեցան զէնքով ետ առնուլ (ինչպէս Ոդիսեւս):

9. Տրովական պատերազմով կը լմննայ Յունաց դիւցազանց ժամանակը, զորն որ յայն բանաստեղծներն իրենց երգերուն մէջ զարդարեցին ու անոնցմով ժողովրդեան մտաց մէջ տոգորեցին ու անմահացուցին: Ամենէն աւելի ժողովրդեան ոդոյն վրայ ազդեցութիւն ըրաւ Տրովական պատերազմը, զորն որ Հոմերոս՝ առջի ու ամենէն մեծ բանաստեղծը՝ կենդանի, վառվառուն ու յափշտակիչ խօսքերով ընդդարձակ երգած է: Պարտող երգիչներ ամէն ժամանակ անոր երգերը մեծին ու պլատիկին առջեւ կ'երգեին, կը յիշեցընեին իրենց նախնեաց դիւցազնութիւնը, մահն արհամարհելը, բարեկամուկան սէրն ու ցմահ հաւատարմութիւնը, անոնց խոհեմութիւնն, իմաստութիւնն ու խորամանկութիւնը, կտրիմ ու յազթող երիտասարդաց՝ ծերերուն ըրած յարգութիւնը, դիւցազնոց օտարականներուն ցուցցած ասպնջականութիւնը, ու անոնց արդարութիւնն ու աստուածակալառութիւնը: Աս երգերով միշտ կը յորդորէին ժողովուրդն անոնց նմանելու, կը ցուցընէին որ մէկ ազգ են եւ ամենը մէկուեղ միաբան ինչ ըրած են եւ ինչ կրնան ընել: Հոմերոսի երգերն Յունաց համար օրինաց ու բարյից կանոն մ'ու ազգայնութեան տածիչ եղան, Յունաց նուիրական մատեան մը կազմեցին, որն որ ամենէն մեծ ազգեցութիւնն ազգին վրայ ըրած է եւ միշտ յարգ ունեցաւ եւ ասկէց զատ մինչեւ հիմա բոլոր բանաստեղծներուն անսպառ աղքիւր մըն են:

Յօդոհած Գ.

ՅՈՒՆԵՑ ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹԻՒՆՔ ՈՒ ՍԱՀՄԱՆԵԴՐՈՒԹԻՒՆ

1. Տրովական պատերազմէն եռքն Յունաստան ինչ վիճակի մէջ եղաւ : —
2. Ինչու եւ Բնապէս եղաւ Դորիացւոց գաղթականութիւնը : — 3. Դորիացիք կրցան Աստմիկէի ալ տիրել : — 4. Յոյնք ինչու ուրիշ տեղեր գաղթեցին : — 5. Գաղթականութիւնները մայր երկրին հետ ինչ յարաբերութեան մէջ էին : — 6. Գաղթականութիւններն ինչ յառաջադիմութիւն ունեցան : — 7. Յոյնք Բնա կատավարութիւն ունեէին : — 8. Յունաց միութեան միջացները որոնք են . ինչ են ամփիկախոնեան ժաղաներն . որոնք են հրապարակական խաղերը : — 9. Յունաց կրօնն ինչ էր : — 10. Յոյնք Բնապէս կը կատարէին կրօնական պաշտամոնքը : — 11. Ինչ է Դեղիփիսի պատգամը :

1. Տրովական պատերազմին եթէ խաղաղ միջոց մը յաջորդէր՝ յունական ոգին, որն որ ան պատերազմով արծարծած ու իրեն վրայ վասահութիւն մը ստացած էր, շուտով պարզէր ու կատարելութեան հասնէր պիտի: Բայց դժբախտութեամբ ան պատերազմին պատճառաւան իշխանները երկայն ատեն իրենց երկրէն հեռու կենալով՝ Յունաստան ամեն տեսակ անկարգութիւններ պատահեցան ու նենգութիւններ նիւթուեցան, որոնք դարձող իշխանները շատ զբաղեցուցին, արիւնահեղ կոիւներու պատճառ եղան, եւ ան դիւցազներէն քանի մը հոգի թագէն ու հայրենիքէն հրաժարելու ստիպեցին: Հազիւ թէ ասոնք լմբնցան եւ կը կարծուէր որ խաղաղութեան արշալցործագած ըլլայ, յանկարծ մեծ ու արիւնահեղ շարժում մ'ելաւ, որն որ յունական ազգերը տեղերնէն խախտեց ու բոլոր Յունաստան կերպարանափախ ըրաւ: Աս յեղափոխութիւնն յառաջ ըերողը Դորիացւոց գաղթականութիւնը կամ Հերակղեանց արշառանքն եղաւ:

2. Տրովական պատերազմէն 50 տարի եաքը թեսասղիացիք, որոնք Եպիքոսի մէջ կը բնակէին, հիւսիսային ազգերէն նեղուելով՝ ամենը մէկէն Պինդոս լեռն անցան, ետքէն իրենցմէ թեսասղիա անուանուած երկիրն յարձակեցան, տեղւոյն տիրեցին եւ իրենք հոն բնակէցան: Խակ տեղացիները՝ Դորիացիք ու Եւղացիք՝ կէս մը նուաճուեցան գերի եղան, կէս մ'ալ ուրիշ տեղեր երկիր մնատւելու ստիպուեցան: Դորիացւոց մէկ ճիւղը Բէովտացիք՝ իրենցմէ ետքէն Բէովտիա անուանուած գաւառը մտան, տեղացիները վարնացին եւ իրենք հոն բնակէցան, խակ միւս Դորիացիք՝ Հերակ-

զեանց առաջնորդութեամբ Պեղպաննես արշաւեցին :
 Հերակղեսի որդիքը զանազան պատճառներ շինելով՝ եւ
 Պեղպաննեսի քանի մը թագաւորութեանց վրայ ի-
 րենց իրաւոնքներ սեփականնելով՝ կը ջանային ան եր-
 կիրները դրաւելու . ի սկզբանէ յարձակումներ կ'ընէին
 գլխաւորաբար Միւկենէի վրայ, բայց միշտ յաղթուած
 ետ կը վարնատւեին : Հիմա Տեմէն, Կրեսփոնտէս եւ
 Արիստոտելմ Հերակղեանները (Հերակղեսին թուան
 թոռները) բայց մնացող Դորիացիներուն գլուխն անց-
 նելով՝ նորէն փորձ մը փորձեցին թերակղզւոյն տի-
 րելու : Փոխանակ Խմթմսէն պեղպաննես յարձակե-
 լու, ինչպէս յառաջադցյն կ'ընէին եւ կը ձախողէր,
 Ետողիայէն անցան, անսոնցմէ մաս մը մէկտեղ առին
 եւ նաւպակտուէն նաւով Պեղպաննես մասն : Տե-
 ղայի Աքայեցիք՝ իրենց հին գիւցազնական համբաւոյն
 համեմատ Տիոամէն թագաւորին՝ Ագամեմնոնին թո-
 ւան առաջնորդութեամբը, որն որ Արդողիսի, Լակո-
 նիայի եւ Մեսսենիայի թագաւորութիւնները ժառան-
 գած էր, յարձակողներուն դէմ մեծ դառնութեամբ
 պատերազմեցան, բայց միշտ ցրուած, ուր որ Դորիա-
 ցիները միշտ ամփոփել պատերազմէին : Ասով Դորիա-
 ցիք մեծ ճակատի մը մէջ Տիոամէնին յաղթեցին
 (1104), ու անոր երկիրը մշջերնին բաժնեցին . Տեմէն
 Արդողիսն առաւ, Կրեսփոնտէս Մեսսենիան խոկ Արիս-
 տոտեմ պատերազմի մէջ մեռնելով՝ անոր երկու որ-
 դիքը (Պրոկղէս ու Եւրիօթենէս) Լակոնիան առին :
 Ետողիացիք Եղիս բնակեցան իրենց ցեղակիցներուն
 քրվը եւ անոնց հետ խառնուեցան : Բայց ան գտ-
 ւառներուն մէկ ճակատով միայն չկրցան տիրել, այլ
 տարիներով պատերազմեցան ու ամէն մէկ քաղաք
 մեծ աշխատութիւններով առին : Յաղթուած Աքայ-
 եցիք կէս մը յաղթողներուն հպատակեցան ու հար-
 կտառ եղան, կէս մը հեռու տեղեր գաղթեցին, կէս
 մալ զէնքով թերակղզւոյն հիւսիսային ծովեզերքը
 գացին եւ տեղացի Յոնիացիները վորնուելով իրենք
 հնն բնակեցան, որով երկիրն անկէց ետքը մինչեւ
 հիմակ Աքայիա բռուեցաւ : Յոնիացիք ալ Ատահիկէ
 անցան իրենց ցեղակիցներուն քովը :

3. Դորիացիք յաջող զէնքեր ունենալով կա-

մաց կամաց բոլոր Պեղոպաննես թերակղզին իրենց իշխանութեան տակ առն, Արկիսն, Կորընթոս, եւ նաեւ Մեգարիսը դորիացի աւերութիւններ ըրին: Միայն Արկադիա իրեն լեռներով պատսպարուած սահմաններուն պատճառաւն աս անդամ ալ օտարականներէ անվնաս մնաց: Դորիացիք Մեգարիսն Աթենացւոց ձեռքէն առնելէն ետեւ Ատտիկէ ալ յարձակեցան: Բայց Աթենացւոց Կոդրոս թագաւորը դիմացնին ելաւ, եւ պատգամ մ'ելլելով թէ որ կողման թագաւորն յառաջ կը մեռնի ան կողմը յաղթող պիտոր ըլլայ, ինք ծպտեալ թշնամեաց բանակին մէջ մտաւ, զարնուեցաւ, մեռաւ, եւ Դորիացիք ասկէց վհատելով ետ դարձան: Աս եղանակաւ Հայրենասէր Կոդրոսին դիւցաղնական մահը Ատտիկէն ազատեց (1068):

Ա. Երակղեանց արշաւանքը պատճառ եղաւ որ շատերը կղզիներու վրայ ու Փոքր Ասիայի ծովեզերքը դաղթեցին, ոմանք իրենց աղատութիւնը պահելու համար, ոմանք ալ հայրենի երկրին անձիռւթեանը համար:

Եւողիացիք թեսաղիացիներէն իրենց երկրէն վարնառուելէն ետեւ յաղթուած Աքայեցւոց մէկ մասին հետ Փոքր Ասիա անցան, ու Միւսիայի ու Կիւդիայի ծովեզերքը բնակեցան, որն որ իրենցմէ Եւողիս բառեցաւ, եւ 12 քաղաքներ կէս մը գրաւեցին կէս մ'ալ նոր շինեցին: Նոյնպէս Լեսպոս, Տենետոս եւ ուրիշ մանր կղզիներու վրայ ալ տարածուեցան:

Յոնիացիք իրենց երկրէն վարնառուելէն ետքը Ատտիկէի մէջ տեղ չգտնելով՝ Սամոս ու Քիոս կղզիները դաղթեցին, անկէց ալ Փոքր Ասիա անցան ու Եւողիսին հարաւային կողմը բնակեցան, որով ան մասն ալ Յոնիա բառեցաւ: Յոնիացիք ալ 12 քաղաքներ ունեցան, որոնց մէջէն երեւելիներն են՝ 1. Միլետ, որն որ այնչափ մեծցաւ մինչեւ զանազան տեղեր 80 դաղթականութիւններ հաստատեց. 2. Եփեսոս՝ իր Արտեմեայ համբաւաւոր մեհենովը. 3. Փոկէա, որուն բնակիչքը ետքէն Պարսից լուծին տակ շմտնելու համարնէապոլիսուու Մասսիլիա դաղթեցին (բեռ Եր. 123) եւ 4. Զմիւռնիա, որուն մէջ յառաջագոյն Եւողիացիք ու

Յանիացիք մէկտեղ կը բնակէին, բայց ետքէն Յոնիացիք զօրանալով Եւողիացիները վորնաւցին եւ իրենք առանձին տէր եղան։ Աս յոնիական քաղաքներուն միութեան կէան էր Միւկաղէի մէջ եղած Պասիդոնի մէհեանը, ուր զոհ կը մատուցանէին եւ հասարակաց իրաց վրայ խորհուրդ կընէին։

Դորիացիք ալ՝ որոնց նոր հայրենիքը շատ նեղ կու գար, Հոռողոս, Թերա կղզիներն ու Հարաւային Կարիայի մէջ գաղթեցին, (որն որ իրենց անուամբը Դորիս ըստեցաւ) ու վեց քաղաքներու նիվակակցութիւն մը կանգնեցին։ Թերան՝ ետքերը Ափրիկէի ծովեղերը Կիւրենէ հզօր գաղթականութիւնն հաստատեց (631)։

5. Աս առջի մեծ գաղթականութիւնները Յունաստանէն բոլորովին անկախ յունական տէրութիւններ եղան։ Բայց երկու գար ետքը (750—650) Յունաստանի զանազան քաղաքներէն ուրիշ բազմաթիւ գաղթականներ Միջերկրական ծովուն կղզիներուն ու ծովեղերաց վրայ եւ Պրոսպոնտիսի ու Սեւ ծովուն ծովեղերը գացին տարածուեցան, կէս մը ժողովըրդեան շատ բազմանալուն համար, կէս մը քաղաքական խռովութեանց համար, կէս մը մայր քաղքին իշխանութիւնը տարածելու ու մեծցընելու համար, կէս մ'ալ վաճառականութեան ու շահու համար։ Ասոնք թէ եւ քանի մը տեղեր անկախ ըլլային, մայր քաղաքին հետ միշտ հաղորդակցութեան ու կապի մէջ էին, անոր սահմանագրութիւնը, կրօնն ու սովորութիւնները կը պահէին ու անոր առաւելութիւններ ու պատիւ կու տային։ Գաղթականութիւններ խաւրող քաղաքներուն մէջէն, բաց ի Միլետէն՝ որն որ 80 գաղթականութիւններ հաստատած էր ըստ մեծի մասին Սեւ ծովուն ծովեղերքները, երեւելի են դեռ Կորընթոս, որն որ արեւմուտք՝ Միկիլիայի (Միքակուսա 735ին եւ այլն) ու Խտալիայի ծովեղերքն ամենէն երեւելի գաղթականութիւններն հաստատած էր։ Քաղկիս, որն որ 50ի չափ գաղթականութիւններ խաւրած պիտ'որ ըլլայ եւ Մեգարա, որն որ այնչափ գաղթականութիւններ խաւրեց որ ինք տկարացաւ։

6. Բազմաթիւ Յունական գաղթականութիւնները, որոնք Կիւրոսէն մինչեւ Սպանիայի Սակունտոն քաղաքը ու Նդիպտոսի

Նաւագակտոս քաղքէն մինչև Տաւրիա (Խրըմ) տարածուած էր բոլոր Սեւ ծովը Պրոպոնտիս (Մարմարա ծովը) ու Միջերկրական ծովուն արեւելեան կեսը յունացուցած էին ընդարձակ ու տուրեւասի յարմար երկիր, պաղպարեր հաղ, քաղցր օդ ու կեղեցիկ երկինք ունենալով քիչ ժամանակուան մէջ բնակաց բազմւթեան, հարատութեան, զօրութեան, տարածութեան ու գործոնեւթեան կողմանէ ըստ մեծի մասին իրենց առջի հայրենիքն անցան: Փոքր Ասիայի մէջ գաղթականութիւնները նոր գաղթականութիւններով բոլոր ան թերակղզույն ծովեղերը բոնած էին, Միկրոլիայի քաղաքներուն շատերը հարիւր հաղբէն աւելի բնակիչ ունեին, հարաւային խալվայի (Եւապոլսայ) մէջ ալ Յոյներն այնչափ շատցած էին, որ ան երկիրը բոլորովին յունացուցած ու յունախօս ըրած էին, որով Մեծ Յունաստան ըսուեցաւ: Իսկ Ափրիկէի վրայ հաստատուած կիւրենէ քաղաքն իրեն առանձին զօրութեամբ միայն Եգիպտացւոց ու Կարբեկոնացւոց յաղթ տերութիւններու վրայ յաղթութիւններ կը կանգներ: Եսան քաղաքակրթութեան, գիտութեանց ու արտեստից մէջ ալ ըստ իմիք հայրենիքնին անցան: Անձանօթ ու վայրենի տեղեր գաղթականութիւններ հաստատելու յանդգնութիւնը, նոյնին յաջողելուն ուրախութիւնը, տեղւոյն ու կենակցութեան նորութիւնը, այլազգի մարդիկներուն հետ հաղորդակցութիւնը եւ մասաւոր կարողութեամբ ու կրթութեամբ միւս դրացի ազգերէն վեր ըլլալուն գիտակցութիւնը՝ գաղթականաց գործունէութիւնը սաստիճանը հասցուց: Աեցերորդ գարուն մէջերը յունական կեանքը՝ Փոքր Ասիայի, Միկրոլիայի ու Եւապոլսայ մէջ վերջին աստիճանի ծաղկի մէջ էր եւ ու թէ Յունաստանի մէջ: Անոնց շինած շնչերուն մեծագործութիւնն ու գեղեցկութիւնը դեռ աւերակներէն կը տեսնուին. իսկ գրամմերու դրոշմն սրանչելի գեղեցկութեան կողմանէ Յունաստան նմանը չունի: Յունաց առջի երեւելի գիտուններն ալ (բանաստեղծները, փիլսոփանները, պատմագիրները եւ այլն) աս գաղթականութիւններէն ելած են: Բայց իրենց սաստիկ հարըստութիւնն ու չափազանց զեղլսութիւնը զիրենը շղատեցին, ապականեցին եւ փառաւոր քաղաքները կէս մը իրարու հետ կռուելով կործանեցան, կէս մ'ալ տեղւոյն դլաւաւոր բնակիչներէն նուածուեցան, անանկ որ հինդերորդ գարուն մէջ երբ որ բուն Յունաստան իր զօրութեան ու ծաղկի ծայրը կը համնէր գաղթականութիւնը չէ թէ միայն Յունաց առ արտաքստարածուելու, հապանաւան առ իներքս կերպաւորելու պատճառ եղաւ: Յունաստան որչափ քաղաք ունեէր նէ՝ դրեթէ այնչափ անկախ տէրութիւններու բաժնուած էր, որոնք ի սկզբան չափաւորեալ իշխանութեամբ ժառանգականութեան եւ ու կայս մը կորսնցուցին. կրօնիւր, սովորութեամբք ու Եղուուվ միշտ յոյն էին, Յունաստանի Յունաց հաւասար:

7. Կորիացւոց արշաւանքն ու գաղթականութիւնը չէ թէ միայն Յունաց առ արտաքստարածուելու, հապանաւան առ իներքս կերպաւորելու պատճառ եղաւ: Յունաստան որչափ քաղաք ունեէր նէ՝ դրեթէ այնչափ անկախ տէրութիւններու բաժնուած էր, որոնք ի սկզբան չափաւորեալ իշխանութեամբ ժառանգականութեան եւ ու կայս մը կորսնցուցին: Տրովական պատերազմին ու Գորիացւոց արշաւանաց ատեն կէս մ'աս իշխանաց ցեղին

Հասմնելովը, կէս մ'անոնց վարնառութելովը կամ անոնց իշխանութեան շատ շափաւորութելովը եւ դլխաւորաբար նոր տէրութիւններ կանգնուելով՝ առ հասարակ թագաւորաց տեղ հասարակապետութիւններ ելան, որոնք ի սկզբան ազնուապետական էին, ետքէն շատ տեղ ռամկապետական եղան։ Կառավարութիւնն ընդհանրապէս ծերակոյտ մը, ժողովրդեան ժողովք մը եւ հասարակօրէն մէկ տարւան համար ընտրուած պաշտօնսեաններ կը վարէին։ Քանի մը տէրութեանց մէջ ծերակուտի ու բարձրագոյն պաշտօններու՝ քաղաքացւոց միայն բարձրագոյն դասը՝ ազնուականներն ու հարուստները մասնակից կ'ըլլային, եւ ասով ազնուապետական կառավարութիւն կ'ունենային։ Իսկ ուրիշ տէրութեանց մէջ ամէն քաղաքացի առանց ծննդեան ու ընչեց զանազանութեան հաւասար իրաւունք կ'ունենային, եւ ասի կ'ըլլար ռամկապետական կառավարութիւնը մէջ, որոնք օրէնքներու, պաշտօնէից ընտրութեան, պատերազմի ու խաղաղութեան նկատմամբ ծերակուտին ըրած առաջարկութիւններն ընդունելու եւ մերժելու իշխանութիւն ունէին, որոշ հասակ մ'ունեցող ամէն քաղաքացի կը մտնէր։ Ըստ անդամ կառավարութեան նկատմամբ ժողովրդեան ու ազնուականաց մէջ կուիւններ եղած են, որոնց ատենը ժողովրդեան դլուխն եղած յաջողակ մարդիկ խորամանկութեամբ կառավարութեան վերին իշխանութիւնն իրենց դրաւեցին, եւ նոյնն իրենց ժառանդներուն ալ ջանացին թողուլ։ Ասոնք թէ եւ իմաստութեամբ ու քաղցրութեամբ կառավարած ալ ըլլան միշտ բռնաւորի անուն ընդունած են։ Ասոնց իշխանութիւնը երկայն տեւազութիւն չէր ունենար, որովհետեւ զապուած ազնուականք ոտք կ'ելլէին եւ զանոնք կը վարնտէին։ Կրնայ ըստիլ որ Գորիացիք ընդհանրապէս ազնուապետական կառավարութիւն ունէին, իսկ Յոնիացիք ըստ մեծի մասին ռամկապետական՝ առջիններուն դլուխն էր Սպարտա, որն որ զինուք ալ աս կառավարութեան կերպը միւս տէրութեանց մէջ խոթելու կը ջանար։ Ասոր հակառակ Ամէնք ռամկապետական կառավարութեանց դլխաւորն ու պաշտպանն էր։

8. Յոյները թէպէտ մանր մանր տէրութիւնն ներու բաժնուած էին, բայց բաց ի լեզուէն, կրօնէն ու նոյն սովորութիւններէն՝ ուրիշ արտաքին կապեր ալ ունեին, որոնցմավ իրենց միութիւնը կը պահէին։ Առ կապերն են գլխաւորաբար՝ ժողովքները կամ Ամփիկա տիրոններն ու հասարակաց խաղերը։

Ժողովքները կամ Ամփիկախիսններն յունական դրացի նիզակակից տէրութեանց ժողովներ էին, որոնք կրօնական ու քաղաքական խնդիրները կ'որոշէին, ու տօները միաբան կը կատարէին։ Ամենէն երեւելիններն էին Գեղփեան Ամփիկախիսնները, որոնք ի սկզբան Գեղփիս եաբէն թէրմապիլէ ալ կը ժողովուէին։ Հոն Թաւսաղիայէն ու Միջին Յունաստանէն տաստուերկու տէրութիւններ երկ'երկու պատգամաւոր կը խաւրէին, որոնք մեծ հանդիսաւթեամբ կը ժողովուէին ու հրապարակական կուիւնները կ'որոշէին, քաղաքներու գրժառութիւնները կը վերցընէին կը հաշտեցընէին, քաղաքական յանցանքները կը պատժէին, եւ Գեղփիսի գանձերուն ու իրաւանց վրայ կը հսկէին։

Ազգային հրապարակական խաղերուն երեւելիններն էին Պիտիւն խաղերը, որոնք 4 տարի մէջ մը Գեղփիս կը խաղացուէին Ապողզոնին պատուցն համար, Նեմական խաղերը, որոնք 2 տարի մէջ մը Արգոլիսի մէջ Նեմէա գեղը Արամազգին պատուցն համար կը խաղացուէին, Իսթոման խաղերը, որոնք երկու տարի մէջ մը Կորընթոսի կիրճը Պափկոնի պատուցն համար կը խաղացուէին, եւ ամենէն աւելի Ռինոնիական խաղերը, որոնք Հերակղեսէն հաստատուած ու Վիկուրգոսէն նորսգուած պիտ'որ ըլլան եւ 4 տարի մէջ մը Եղիսի մէջ՝ Ռիմալիա քաղքին քով Արամազգայ պատուցն համար կը խաղացուէին։ Հոս Յունաստանէն ու բալոր գաղթականութիւններէն Յոյները կը ժողովուէին ու բոլոր աղատները խաղերու մասնակից կրնային ըլլալ։ Խաղերուն ժամանակն ամէն կողմ խաղաղութիւն պիտ'որ ըլլար։ Առնք հինգ օր կը տեւէին եւ գլխաւորաբար մարմնավարժութեան կամ ըմբշական ու ասպետական մրցութիւններ էին։ Ըմբշական խաղերն ի սկզբան միայն ընթացից մրցութիւնն եր ետքէն աւլցաւ ցաթէկելը, սկտեղնկեցութիւնը (կլոր քար

կամ մետաղ նետելը), գօտէկուիւն ու կոփամարտութիւնը, իսկ ասպետական մրցութիւններն էին ձիարշաւն ու կառարշաւը։ Աս խաղերուն մէջ գերազանցողներուն կամ յաղթողներուն վարձքը շատ մեծ էր։ Նախ Աղիմափիա ասպարեզին մէջ հրապարակաւ պսակ մը կ'ընդունէին ու իրենց արձանը կը կանգնուեր եւ ետքէն իրենց քաղաքքը ձաղանօք կը մտնէին։ Ետքերը՝ բանաստեղծներն ալ ու պատմագիրները եւ արուեստագործներն այսպիսի առթով իրենց դորձքերն Յունաց կը հրապարակէին ու հրապարակական գովութեան արժանի կ'ըլլային։ Աս եղանակաւ չէ թէ միայն ժողովրդեան զօրութիւնը կը կրթուեր ու պատերազմական ոգին կը գրգռուեր, հապա նաեւ միտքն ու հանճարը մեծ եռանդ կը ստանար։ Աղիմափիական խաղերն Յունաց մէջ այնչափ երեւելի էին որ իրենց տարիներն անով կը համրէին, չորս տարի մէկ Առնվտադ հաշուելով։ Առջի Աղիմափիադը սկսած է 776ին Քրիստոսէն յառաջ։

9. Յունաց կրօնն անոնց բնութեան պէս վեհ, կենդանի ու զուարթ էր։ Ուրիշ ազգերուն (Փինիկեցւոց ու Եգիպտացւոց) կրօններէն ազգեցութիւն ու խառնուրդ կրելը կրեց, բայց յունական ոգին շուտով իրեն կնիքն ան խառնուրդին վրայ դրոշմեց ու եկամսւտ ըլլալն անտեսանելի ըրաւ։ Ի սկզբան Յոյներն ալ միւս ազգաց պէս Բնութեան առարկաները ու զօրութիւնները կը պաշտէին, Զեւս (Արամազդ) իրենց երկինքն էր, Դեմետր՝ երկիրը, Պոսիդոն՝ ջուրը, Հեփեստոս՝ կրակը, Ապոլլոն՝ արեւը, Արտեմիս (Անահիտ) լուսինը եւ այլն։ Բայց շուտով սկսան ան աստուածներն իբրեւ բնութենէ վեր՝ ամէն կատարելութիւններով զարդարուած գերմարդկային էակներ մըտածել, որոնք ան բնութեան առարկաներուն ու զօրութիւններուն կ'իշխնեն, եւ զանոնք ուղածնուն պէս կը կառավարեն։ Անկեց ետքը Յունաց բեղմնաւոր միտքը որչափ բնութեան առարկաներ կան՝ անոնց համար այնչափ վարիչ աստուածներ ստեղծեց ու ասով ամէն բան ու ամէն կողմ սրբացւոց ու կենդանացւոց։ Ծովեզերաց քով կը վլստային Ներեիդներն, առուակներու ու աղբիւրներու քով՝ Նայադները, ծա-

ուերու վրայ՝ Դրիադները, լերանց վրայ՝ Որիադները եւ այլն։ Բայց Յունական աստուածներն ու անոնց գործողութիւնները անկենդան քնութեան համար միայն չեին, այլ դլխաւորաբար մարդուն ու անոնց գործողութեանց համար։ Ասոր համար ալ զանազան մարդկային գործողութեանց՝ զանազան ուղղիչ, ու զանազան յատկութեանց ու առաջինութեանց՝ զանազան երեւեցուցիչ աստուածներ կային. ասանկ Արէս կոռուց եւ պատերազմի աստուած էր, Ամենաս՝ գիտութեանց, Հերմէս՝ վաճառականութեան ու արուեստից, Հերա՝ ամսւսնութեան, Ափրոդիտէ՝ գեղեցիութեան ու անործնունդը Երսոս՝ զգայական սիրոյ եւ այլն։ Աս բազմաստուածութեան մէջ Յոյնք Աստուծոյ միութեան գաղափարը բոլորալին կորսնցուցած չեին. միայն Զեւսը ամենակարող կը գնեին. միւսներն, որոնք բառ մեծի մասին անոր որդիքներն (գործողութիւններն ու յատկութիւններն) են, անոր սատորակարգեալ կը համարէին։ Զեւս մինչեւ Երկինք բարձրացող Աղիմպսին կատարը կը բնակէր, միւս աստուածները՝ նոյն լերան ստորնագոյն կատարը. իսկ երանեալիները կամ արդարները՝ Եղիւսեան Երջանկաւէտ կզզիները. շարերն ալ Տարտարոս՝ վշտալից անդունդը։ Աս բալոր Աստուածներն Յոյնք միւս աղբաց պէս խորհրդաւոր նշաններով կամ հրէներով չեին երեւցըներ, հապամարդու կերպարանքով՝ բայց իբրեւ կատարեալ մարդ իբրեւ մարդու օրինակ իրենց պատշաճող յատկութեանց համեմատ կերպարանքներ տալով։ Բանաստեղծներն ալ առ յատկութեանց համաձայն զանազան պատմութիւններ շինեցին, զորոնք Գիցաբանութիւնը կը բովանդակէ։

10. Յունաց կրօնական պաշտամունքը գլխաւորաբար զոհերով կ'ըլլար, զորոնք ի սկզբան լեռներու վրայ, եւ անտառներու ու այրերու մէջ կը մատուցանէին եւ ետքէն երը որ մեհեաններ շինուեցան՝ անոնց մէջ ալ։ Բայց մեհեաններն հասարակօրէն պզտիկ կ'ըլլային իբրեւ կուռքին վրան մը կամ պատսպարան միայն. ժողովուրդը միշտ դուրսը սիւնազարդ դաւթիւն մէջ կը կենար. իսկ զոհը մեհենին մէջ կը մատուցուեր, բայց վրան բաց կ'ըլլար, որպէս զի ծուխը մին-

չեւ երկինք վերանայ։ Զոհերուն նիւթը անասունն ներն էին, որոնք երբեմն շատ մեկտեղ կը զոհուէին, երբեմն ալ քիչ կամ հատ մը միայն։ Շատ հին ժամանակները մարդազոհն ալ կը պատահէր։ Ասկէց զատ նաեւ անկենդան իրերու նուերներ կ'ընէին ինչպէս պտղոց, գինոյ, մեղքի, կաթի, խնկի եւ այլն, ու իրենց Աստուածպաշտութիւնն աղօթքներով, հանգիստոր թափորներով եւ կրօնական պարերով ու խաղերով կը ցուցնէին։ Քայց Յոյներն այսպիսի եղանակներով աստուածներուն պաղատելէն կամ հաշտութիւն ինոդրելէն զատ կը ջանային անոնց կամքն ալ ու ապագան իմանալ. եւ ասի կամ ուղղակի՝ զոհերու փորսափիքներէն, զանազան թռչուններու թռիչէն կամ ձայնէն, օդոյ երեւոյթներէն, երազներէն եւ այլն, եւ կամ միջնորդութեամբ՝ պատգամներու ձեռքով։ Յունաց գլխաւոր պատգամատեղիներն էին՝ Դոդոնայի Արամազդայ մեհեանը Պեղասպացիներէն մնացած, եւ ամենէն աւելի Պեղփիսի Ապողլոնի մեհեանը։

14. Պեղփիսի պատգամն այնչափ համբաւ ստացաւ, որ ամէն կողմանէ Յոյները պարգեւներով հոն կ'երթային Աստուածոյ խորհուրդ հարցընելու։ Յունաստանի բոլոր առանձնական ու հասարակաց գործքերն անոր խորհրդովը կ'ըլլային, եւ կրնայ ըսուիլ, որ Յունաց միութեան կենդրոն մ'եղած էր։ Հոն Պատնաս լերան ստորոտը ժայռի մը ձեղքի վրայ, ուսկից թմրեցուցիչ գործը մը կ'ելլէր՝ ուկի եռուստնի մը կը գրուէր դաբնիներով պակուած եւ վրան Պիւթիս ըստած քրմուհին նստելով ան գոյորդին ինք զինք կը կորսնցըներու ու կցիտաւր խօսքեր կ'արտարերէր։ Քրմերն զգուշութեամբ աս խօսքերը նշանակելով եւ զանոնք վեցաչափ ստանաւորի ձեւի մէջ խոթելով խորհուրդ հարցընողին ձեռքը կու տային։ Աս պատգամներն իրեւ խորհուրդ՝ բարուց ու հայրենեաց շատ օդտակար էին եւ շատ անգամ Յունաստան մեծ վտանգներէ պահեցին, բայց իրեւ պատգայից յայտնութիւն՝ երկդիմ կ'ըլլային կամ ամենէւին իմաստ չէին ունենար։

Յօդոհած Դ.

ՍՅԱ Ա Ր Տ Ը Ց Ւ Ք

1. Յունաստանի տէրութեանց մէջէն որոնք երեւելի եղան : — 2. Լակոնիացի բնակիչներն որոնք եին եւ քանի կարգ կը բաժնուեին : — 3. Աքայեցւոց պատերազմներուն ատեն Սպարտույի ներքին վիճակն ինչպէս էր : — 4. Ո՞վ է Լիկուրգոս եւ ինչ գործք ունի : — 5. Ի՞նչ է Լիկուրգոսին սահմանադրութիւնը : — 6. Լիկուրգոս՝ սպարտացւոց սուսնին կինաց նկատմամբ ինչ կարգաւորութիւններ ըստ : — 7. Սպարտացիք Լիկուրգոսին օրէնքները երկայն ստուն պահէցին եւ անսնցմէ ինչ օգուստ տեսան : — 8. Ի՞նչ պատճառաւ Մեսանացւոց ու Սպարտացւոց մէջ գժտութիւն մնուաւ : — 9. Ի՞նչպէս եղան առջի Մեսանական պատերազմը : — 10. Ի՞նչպէս եղան երկրորդ Մեսանական պատերազմը . Մեսանացիք ինչ վախճան ունեցան : — 11. Սպարտացիք Մեսանիայի տիրելէն ետեւ Գիղուպոննէսն Բնչպէս իրենց գլխաւորութեան տակ տոին . Արգիացւոց հետ ինչ պատերազմ ունեցան :

1. Յունաստանի մանր տէրութեանց մէջէն Սպարտա ու Ամենք կամաց կամաց այնչափ զօրացան ու երեւելի եղան որ բոլոր Յունաց պատմութիւնն ասոնց վրայ կը դառնայ, միւս տէրութիւնները դործք մը կ'ունենային նէ ասոնց հետ կ'ըլլար եւ ասոնց սուրակարգեալ: Ամենէն յառաջ Սպարտա զօրացաւ:

2. Երբոր Հերակղեանք կամ Դորիացիք Պեղոպոննէսը մէջերնին բաժնեցին՝ Լակոնիան Եւրիսթենէս ու Պրոկղէս երկու եղայլուներուն ինկաւ, որոնք մէկտեղ թագաւորեցին ու տէրութիւնը իրենց որդիքներուն ժառանդեցրնելով Սպարտայի մէջ միշտ երկու թագաւորներ մէկտեղ՝ կը թագաւորէին, մէկը Եւրիսթենեան կամ Ագիսեան (Եւրիսթենեսին Ագիսորդիէն առած) եւ միւսը Պրոկղեան: Բայց իսկզբան միայն Սպարտա քաղաքը ձեռքերնին էր, Լակոնիայի միւս քաղաքներուն հետզետէ երկայնժամանակեայ պատերազմներով տիրեցին, որովհետեւ Աքայեցիք ինչպէս Արգոլիսի ու Մեսանիայի մէջ ասանկ հոս ալ վերջի ճգամք իրենց ստացուածն ու ազատութիւնը զէնքով պաշտպանեցին, մանաւանդ երբոր Հերակղեանք անոնցմէ հարկ պահանջելու սկսան: Գրեթէ երեք դար տեւեց Աքայեցւոց հետ պատերազմը. ամենէն աւելի յամառութեամբ պատերազմեցան Հելոս քաղքին ընակիչներն, որոնք երբ որ յաղթուեցան՝ քաղաքնին քանդուեցաւ եւ իրենք՝ իրենց բոլոր սերընդովզ Սպարտացւոց ստրուկ եղան: Ասանկով Լակոնիայի ժողովուրդը երեք կարգ բաժնուեցաւ, առջի

կարգն էին ամբող Դորիացիք, երկրորդը՝ նուաճուած Աքայեցիք, որոնք Լակեզեմնացի կամ շրջաբնակ ըստեցան, եւ անձնական ազատութիւն ու ինչք եւ երկիր ստանալու իրաւունքը պահեցին՝ միայն կառավարութեան մասնակից չեին կրնար ըլլալ. իսկ երրորդ կարգն էին Հելոդայիք, որոնք սպարտացի ընտանիքներու իբրեւ գերի բաժնուեցան, անսնց երկիրը կը գործէին, անային ծառայութիւնները կ'ընէին, ու պատերազմի կերթային կամ իբրեւ իրենց տէրերուն կապարձակիր եւ կամ իբրեւ թեթեւազէն զինուոր. բայց ասոնք տէրութեան ստացուածք ըլլալով ոչ դուրս կրնային ծախուիլ եւ ոչ մեռցուիլ:

Յ. Սպարտացիք Աքայեցւոց պատերազմներէն զատ սահմանակից Արկադայցւոց ու նաեւ ցեղակից Արգիացւոց հետ սահմաններու Նկատմամբ կուիներ ու նէին եւ կ'ըսուի որ Քարիլասս սպարտացի թագաւորներէն մէկը յաղթութեամբ Արգոսի վրայ գացած ու քաղաքը կործանած ալ ըլլայ: Բայց մի եւ նոյն ատեն Հերակլեան կրկին թագաւորներն ալ մէջերնին անդադար գժտութիւններ ու կուիներ կ'ունենային, որով ժողովրդեան առջեւ համարումնին ու ազդեցութիւննին բոլորովին կորսնցուցին: Ոչ կառավարութիւն եւ ոչ օրէնք մնացած էր. խռովութիւնն ու անտէրնչութիւնը կը տիրէր, որուն մէջ Պրոկլեան Եւնոմոս թագաւորն ալ զոհ եղաւ: Այսպիսի վիճակի մէջ Սպարտայի կործանումը անհրաժեշտ ու վերահաս էր եթէ ժամանակին յարմար մէկը չելլէր ու դարման չտանիք: Աս մեծ մարդը Վիկուրդոս օրէնսդիրն եղաւ:

Կ. Վիկուրդոս սպաննուած Եւնոմոս թագաւորին կրտսեր որդին է, որն որ եղբօրը մահուընէ ետեւ թագաւորական գահն ելաւ բայց քանի մ'ամփս ետքը անոր այրի կինը Քարիլասս անուամբ մանչ տղայ մը ծնանելով մեծանձնութեամբ՝ առանց այրուցն հրապուրանաց անսալու՝ գահը Քարիլասսին թողուց ու ինք անոր խնամակալ եղաւ: Արդէն աս խնամակալութեան ատեն կ'ուզէր տէրութեան մէջ կարգ կանոն խոթել. ինք ողիմպիական խաղերը նորոգեց ու որոշեց որ անոնց ատենը ամէն կողմ կուիները դադրին, բայց իր թշնամեաց զրպարտութիւններէն ստիպուած Սպար-

տան թողաւց ու սկսաւ ճամբորդութիւններ ընել։ Արետէ կղզին գնաց որուն Մինոսեան օրէնքները շատ համբաւաւոր էին. Փոքր Ամիա պարտեցաւ, ուր՝ յունական գաղթականութիւնները մեծ ծաղկի հասած էին եւ շատ իմաստուն մարդիկներ կը գտնուեին. Կըսուի որ Եգիպտոս ալ գացած ըլլայ: Մեծ փորձառութեամբ ու հմտութեամբ համբարուած 880ին Սպարտա դարձաւ, ուր քաղաքային կռիւը նորէն բոնկած էր: Քաղաքացիները իրեն աղաչեցին որ տէրութեան անկարգութեանց գարման մ'ընէ. Ակկուրդոս ալ դեղփեան պատգամէն հաւանութիւն ընդունելով Սպարտայի սահմանադրութիւն մը տուաւ, որն որ բացի քանի մը նոր կարգաւորութիւններէ, բայտ մեծի մասն հին սովորութիւնները օրէնքով հաստատեց, եւ զանոնք առակաւոր խօսքերու ձեւավ ժաղովրդեան բերանը դրաւ:

5. Ժողովրդեան երեք բաժանումն, ինչպէս նաեւ երկու ժառանգական թագաւորները հաստատուն պահեց, բայց թագաւորներուն իշխանութիւնը շատ չափաւորէց: Ասոնք պատերազմի ատենը բացարձակ իշխանութեամբ զօրաց վերին զօրավարն էին, բայց խաղաղութեան ատենը միայն գահերիցութեամբ ու արտաքին պատիւներով ժողովրդէն կը տարբերէին: Տէրութեան կառավարութիւնը ծերերու խորհրդոց մը կամ ծերակուտի մը ձեռաքն էր, որն որ երկու թագաւորներէ եւ ուրիշ քանուութը ծերերէ կը բաղկանար: Ծերերը գէթ վաթսուն տարւան, առաքինի ու անսատգիւտ անձինք պիտ'որ ըլլային, ժողովրդէն կ'ընտրաւէին ու մինչեւ ցմահ իրենց պաշտօնն առանց պատասխանատուութեան կը վարէին: Ծերակոյաը բաց ի կառավարութենէն՝ իբրեւ վերնագոյն ատեան մեծ յանցանքներն ալ կը գատէր ու եփորներու հետ բարոյից վրայ կը հսկէր, բայց տէրութեան ընդհանուր իրովութիւնները միշտ ժողովրդեան ժողովրին առջեւը պիտ'որ հանէր: Ժողովրդեան ժողովրը, որուն ամէն 30 տարւընէ վեր եղած սպարտացին մասնակից էր, բայտ կանոնի միշտ ամէն լրացեալ լուսնոյն՝ բաց օդի մէջ կը ժողովուէր ու առանց վեճի միայն հաստատելով կամ ժխտելով՝ ծերակուտին

առաջարկութիւնները կ'օրոշէր : Ժողովրդեան ժողովը քին խնդիրներն հասարակօրէն օրինաց, պաշտօնէից ընտրութեան, պատերազմի ու խաղաղութեան վրայ կ'ըլլային : Յայտնի չէ որ Եփորոսները կամ Պարետները Վիկուրդոս խոթած է չէ նէ 150 տարի ետքը Թէ՛ոպոմպս թագաւորը : Ասոնք հինգ հոգի կ'ըլլային ու տարեւ տարի կը վոխուեին . իբրեւ ժողովրդեան երեսփոխան բացարձակ իշխանութիւն ունեին նաև թագաւորներու վրայ . պաշտօննեին էր օրինաց պահապանութեան, պաշտօններուն կատարման ու քաղաքացւոց բարոյից վրայ հոկել, եւ յանցաւորները դատել ու պատժել : Երկիրն ալ հաւասարապէս ժողովը գեանդական ըլլան, եւ ոչ ոք իրենը ծախէ կամ ուրիշնը գնէ : Հելոտացիք իբրեւ գերի ամենեւին մաս մը չառին : Աը կարծուի որ աս երկրին բաժանումը Վիկուրդոս ըրած չըլլայ, այլ ուրիշ մը առաջին Մեսսենական պատերազմն ետքը :

6. Ե իկուրդոս ժողովրդեան առանին կենաց ու կրթութեան նկատմամբ ալ կարգաւորութիւններ ըւրաւ, որնցումով կ'ուզէր բոլոր ազատները զինուորութեան մէջ կրթել, ու առանձնական շահերը հասարակաց կամ տէրութեան շահերուն զսհել : Օրէնք տուաւ, որ ամէն տկար կամ պակասաւոր ծնած տղան Տայգետոս լերան վրայ սովամահ ձգուի . իսկ զօրաւորները Ն տարւան ըլլանուն պէս տէրութիւնը մօրերնեն առնու, մարմնավարժութեան, երաշժ տութեան, ու կաքատի մէջ կրթէ, չարքաշութեան ու պատերազմի վիշտերու վարժեցընէ, ու մինչեւ 30 տարւան ըլլայ հասարակաց գործքերու մէջ գործածէ : Ազատ քաղաքացւոց զլխաւոր զբաղումն ինք զինք պատերազմի կրթել էր, որուն մէջ ծառայելու իւրաքանչիւր ոք 20 տարւոնէ մինչեւ 60 տարւան պարտական էր : Եւ որպէս զի սպարտացին տնային ամէն հոգերէ ազատ ըլլայ, Վիկուրդոս շատ շափաւոր կերակրով հրապարակական սեղաններ կարգեց, որնց վրայ համբաւաւոր սեւ ազուրը միշտ պիտի գտնուէր, եւ

պարզ հագուստներ ու անպաճոյն բնակարաններ անոնց
սահմաննեց : Իսկ անային գործքերն ու երկրին մշա-
կութիւնը բոլորովին Հելոտացւոց թող տրուեցան :
Լիկուրգոս իր քաղաքացիները խստակեցութեան մէջ
պահելու ու ընչափացութենէ, զեղսութենէ եւ մեղ-
կութենէ զգուշացրնելու համար՝ երկաթէ ծանր ստակ
խոթեց, օտար երկիր երթան ու վաճառականութիւն
ընելն արգելեց, եւ ոչ օտարաց թոյլ առւաւ, որ
Սպարտա բնակին : Արուեստներն ու վաճառականու-
թիւնը Լակեդեմոնացւոց ձեռքը թող տրուեցաւ :
Սպարտացւոց կրթութեան ուրիշ մաս մըն ալ էր ծե-
րերը յարգելն ու միշտ քիչ կամ համառօտ խօսիլը .
ուստի ելաւ համառօտ խօսակցութեան լակոնական
ոճ բաելը :

7. Վիկուրդսո օրէնքները տալէն ետեւ ճամբ
բորդութիւն ընել ուզելավ՝ թագաւորները, ծերա-
կցան ու ժողովաւրդն երդուընցուց որ իրեն բացա-
կայութեան ատեն ամենեւին փոփոխութիւն մը չը-
նեն։ Ասոր վրայ ելաւ Կրետէ գնաց քաշուեցաւ ու
առանց մէջ մ'ալ Սպարտացւոց դառնալու հօն մե-
ռաւ։ Սպարտացիք ալ դարերով անոր ազնուապետական
ու զինուորական օրէնքները պահեցին, ժամանակին
համեմատ նոյն հոգւով քանի մը նոր կարգադրու-
թիւններ աւելցրնելով։ Եւ ասով սակաւապէտ եւ
քաջ պատերազմող ժողովուրդ մ'եղան, ու շուտով
Պեղապննեաին եւ ետքէն բոլոր Յունաստանի առաջ-
նորդութիւնն ստացան։ Բայց բիրտ մնացին ու գիտու-
թեան ու արուեստից ճաշակ ու բերում չունեցան։

8. Ես Կիկուրդեան օրէնքներով Սպարտացիք
միաբանած ու զօրացած՝ դեռ չնուածուած Աքայեցի-
ները շուտով նուածեցին, ու Մեսսենիայի սահմանը
հասան, որուն պաղաբեր երկիրներն իրենց ցանկու-
թիւնը շատ գրդուեցին։ Երկու կողմանէ սկսան իրարու-
դեմ գանգամներ ընել։ Սպարտացիք սկսան գանգա-
տիլ որ Մեսսենացիք սպարտացի աղջիկներ յափշտա-
կեր ու ետքէն Տելեկլոս թագաւորն ալ, որ զանոնք
ետ պահմանջելու գացած էր՝ սպաններ են։ Մեսսե-
նացիք կուրանային աս ոճիրը եւ կրուէին որ Տելեկլոս
կանացի զգեստ հագած զօրաց դնդով մ'իրենց մե-

Հեանը եկած էր զիրենք նուաճելու համար։ Աս գանդատն եղած ատեն Սպարտացի մը Մեսսենացի աղնուականի մը ոչխարները կողոպտեց, եւ անոր որդին սպաննեց։ Մեսսենացին Սպարտայէն ասոր հասուցում ուղեց եւ երբ որ չընդունեցաւ կատլութենէն դիմացն ելլողքոլոր Սպարտացիները մեռցուց։ Ան ատեն Սպարտացիք ալ ան Մեսսենացին պահանջեցին եւ երբ որ չընդունեցան՝ սկսան պատերազմի պատրաստուիլ երդում ընելով որ Մեսսենիան չնուաճած զէնքերնին չժողուն։

9. Առանց յառաջադյն պատերազմ՝ հրատարակելու Սպարտացիք գիշեր մը յանկարծ Մեսսենիայի սահմանին վրայ եղած Ամիեա քաղաքին վրայ յարձակեցան ու բոլոր բնակիչները օրէ անցուցին (743)։ Աս լրին վրայ Մեսսենացիք անմիջապէս իրենց քաղաքները քաշուեցան պատրաստութիւն տեսնելու համար եւ չորս տարի մանր մունը կռիւներ ընելէն ետեւ երկու բանակները դիմացէ դիմաց եկան ճակատեցան։ Պատերազմը շատ արիւնահեղ եղաւ, բայց անորոշ այսու ամենայնին Սպարտացիք երկրորդ օրը Մեսսենիայէն քաշուեցան Սպարտա դացին։ Բայց քաղաքացիներէն շատ գէշընդունելութիւն ու թշնամնք գտնելով, հարկադրեցան իրենց երկու թագաւորներուն (թէ՛սպոմակոսին ու Պոլիդորոսին) առաջնորդութեամբը նորէն Մեսսենիա մանելու։ Աս անգամ մեծ յաջողութիւն ունեցան, Մեսսենիացիք ստիպուեցան իրենց բոլոր քաղաքները թողուլ ու լերան մը վրայ եղած իթոմէ ամուր բերդը քաշուիլ։ Նոյն ատենը Դեղփիսէն պատգամ ելլելով որ Մեսսենիացիք պիտ' որ յաղթեն եթէ թագաւորական տնէն կյսո մը զոհուելու բլայ՝ Արիստոդէմ արքայազունն իր ձեռքովն իր աղջիկը մեռցուց եւ Մեսսենիացիներէն բոլոր զօրաց վրայ զօրավար գրուելով իր քաջութեամբն ինչպէս նաեւ պատգամին աղջեցութեամբը Սպարտացւոց վրայ մեծ վհատութիւն ձգեց։ Հատ յարձակումներ ըրաւ ու շատ մարդ մեռցուց պատերազմի մէջ Մեսսենայի թագաւորը մահացու վէրք մառնելով ու մեռնելով՝ Արիստոդէմ թագաւոր ալ ընտրուեցաւ, ու Արդիացւոց ու Արկադիացւոց օգնութեամբ իթոմէի քով մեծ ճակատ մը

տուաւ ու այնպէս չարաչար յաղթեց, որ Սպարտացիք քաշուելու ստիպուեցան։ Բայց ասոնք իրենց նպաստաւոր պատգամէ մը քաջալերուած պատերազմը նորէն սկսան, եւ Արիատոդէմ՝ արդէն իրեն աղջկանը մահուան վրայ շատ տանջուած ըլլալով երբ որ բախտին նշաններն իրեն հակառակ տեսաւ՝ իր աղջկանը գերեզմանին վրայ ինք զինք մեռցուց։ Ասով Մեսսենիացիք վհատեցան, յաղթուեցան ու ստիպուեցան իմոմէ բերդը թշնամեաց ձեռքը տալ. իրենցմէ մէկ մասը Արդոս, Աիկիսն ու Արկադիա փախաւ, շատերը իտալիա Ռեգիսն քաղաքը գացին, իսկ մնացածներն յաղթողին հպատակեցան երդում ընելով որ մէյմ'ալ Սպարտացիքն պիտի չապստամբին, Երկրին բերքին կէօք հոն պիտի խաւրեն եւ Սպարտացւոց թագաւորներուն ու մեծամեծներուն մահուան սուզ պիտի բըռնեն (724)։ Ասանկ վերջացաւ առջի Մեսսենական պատերազմը քսան տարի տեւելէն ետեւ։

10. Կախատական ու ծանր խաղաղութիւնը Մեսսենիացիք երկայն ժամանակ չկրցան տանիի. 39 տարիէն եաքը նորէն սուզ ելան Արիատոմէն կարիճ ու յանդուգն պատանւցն առաջնորդութեամբ, որն որ զարմանալի քաջասրտութեան գործքեր գործեց։ Արկադիայի սահմանին մօտ եղած Ընտամիա քաղաքն իր ցրուած քաղաքացիները ժողվելով եւ Արդոսէն, Արկադիայէն ու Եղիսէն օգնութիւն գտնելով՝ Մեսսենիայի մէջ Սպարտացւոց վրայ ինկաւ, մեծ յաղթութիւն մ'ըրաւ ու զանոնք Մեսսենիայէն վորնտեց (685)։ Մեսսենիացիք երախտագիտութեամբ Արիատոմէնը թագաւոր ըրին եւ երբ որ ինք ասի յանձն չառաւ՝ զինք բացարձակ իշխանութեամբ բոլոր զօրաց զօրավար ըրին։ Ասով Արիատոմէն աւելի խրախուսուած ասպատակութիւններով սկսաւ Սպարտացիները նեղել։ Սպարտացիք վհատած՝ Դեղփիսի պատգամին խորհրդագիր Աթէնքէն զօրավար մ'ուզեցին ու Տիրտէոս բանաստեղծն ընդունեցան, որն որ վառվուուն բանաստեղծութիւններով զերենք քաջալերեց. այսուամենայնիւ Մտենիկլերոսի քով Արիատոմէնէն նորէն յաղթուեցան, ու անկէց շատ նեղութիւն կրեցին։ Արիատոմէնին հասուցած նեղութիւններէն ու Տիր-

տէսոին երգերէն գրգռուելով՝ Սպարտացիք Հելուացւոց զօրաւոր գունդ մ'օդնութեան առած նորէն Մեսսենիա յարձակեցան ու Արկադիացւոց թագաւորը կաշառեցին, որն որ ճակատին առենք Մեսսենացիները թողուց ու թշնամեաց կողմն անցաւ: Աս անակընկալ մատնութենէն Մեսսենացիք շփոթեցան, ճակատը կորսնցուցին ու բոլոր քաղաքները յաղթողներուն ձեռքը թող տալով իրա բերդը քաշուեցան: Սպարտացիք բերդը պաշարեցին բայց 11 տարի չկրցան բան մ'ընել. իսկ Արիստոմէն անկեց ստէպ գուրու յարձակելով Սպարտացիները շատ կը նեղէր: Անգամ մ'ասանկ դուրս յարձակած ատեն բռնուեցու, բայց (ազուեսէ մ'առաջնորդուած) ծակի մը մէջէն բանտէն փախաւ ու իրա բերդը մտաւ: Աս բերդը վերջապէս դասալիք Սպարտացւոյ մը մատնութեամբն անձրեւոտ դիշեր մը թշնամեաց ձեռքն ինկաւ եւ Արիստոմէն մէջը երեք օր ու երեք դիշեր քաջութեամբ պատերազմելէն ետքը բերդին կիներն ու տղաքն իր զօրաց մէջ առած՝ թշնամի զօրքը ճեղքեց ու Արկադիա գնաց: Հոն կը պատրաստուէր նորէն Սպարտացւոց վրայ յարձակելու, բայց նորէն Արկադիացւոց թագաւորին մատնութեամբն իմացուեցաւ ու խորհուրդը չյաջողեցաւ: Սակայն մատնիչն ալ իր անհաւատարմութեանը համար զայրացած Արկադիացիներէն քարկոծուեցաւ: Արիստոմէն անկեց ուղեց Հռոդոսի թագաւորին՝ իրեն փեսային քովն երթալ, որպէս զի անոր օդնութեամբը խեղճ հայրենիքն ազատէ. բայց ճամբան մեռաւ, ու իրմով Մեսսենացւոց վերջի յօյար շիջաւ: Անոր համար շատերը Արիստոմենին որդւոյն առաջնորդութեամբ Աիկիլիա դաղլուցին Ռեգիոնին դիմացն եղած Զանգլէ քաղաքը, որն որ ետքէն իրենց անուամբը Մեսսենա ըստեցաւ. մնացած քիչերն ալ նուաճուելով՝ Հելուտներու պէս գերի եղան Սպարտացւոց, որոնք Մեսսենիան մէջերնին բաժնեցին (668):

11. Սպարտա՝ Մեսսենիայի տիրելովը Թեղուպննեսի ամենէն զօրաւոր տէրութիւնն եզօւ եւ հետզհետէ իրեն իշխանութիւնը թերակղզւոյն վրայ անանկ տարածեց, որ դրեթէ բոլոր տէրութիւններն

իրեն գլխաւորութեան տակ մէկ նիզակակցութիւն մը կազմեցին : Արկադիացւոց հետ սահմանի նկատմամբ կոխներ ունեցաւ . . . եւ Արկադիացիք իրենք զերենք քաջութեամբ պաշտպանելէն ետեւ հարկադրեցան Սպարտայի նիզակակից ըլլալ ու անոր ազնուապետական սահմանադրութիւնն ընդունիլ : Ասանկ Արկիոնի ու Կորնութոսի ներքին իրողութեանց մէջ խառնուեցաւ , որոնք ազնուականաց զօրութիւնը կոտրածուամկապետի մը առաջնորդութեամբ հասարակապետութիւններ հաստատած էին : Սպարտացիք անոնց ազնուականներուն օգնութեան դացին , ռամկարպետները վորնտեցին ու նորէն ազնուապետական կառավարութիւններ դրին : Իրենց ազդեցութիւնը մինչեւ Աթենքի սահմանները տարածեցին : Միայն Արգոս երկու քաղաքներու մէջ սահմաններուն պատճառաւ ի սկզբանէ հակառակութիւն կար , որն որ Արգիացւոց Մեսսենիայի օգնական ըլլալով աւելի եւս սասակացաւ , եւ Մեսսենիայի նուածուելէն ետքը արիւնահեղ պատերազմի փոխուեցաւ : Գրեթէ երկու դար Թիրէաքաղքին համար պատերազմեցան , որն որ Արգոսի կը վերաբերէր ու Սպարտացիք յափշտակել կ'ուզէին : Անգամ մը կոտրածին վերջ տալու համար միաբանեցան որ երկու կողմաննէ երկ'երկու հարիւր կտրիմներ դիմացէ դիմաց ելլեն , եւ որ կողմն որ յաղթութեան նշանը կանգնէ՝ Թիրէան անոր ըլլայ : Ամբողջ օրն երկու կողման մարդիկները մեծ քաջութեամբ պատերազմեցան եւ ամէնը ինկան , միայն երկու Արգիացիներ ողջ մնացին , որոնք յաղթանակը կանգնեցին ու Արգոս վաղեցին յաղթութիւնը աւետելու : Բայց Սպարտացի մը , որն որ խոց վիրաւոք դիակներու տակ կեցած էր , աս միջոցին ելաւ Արգիացւոց յաղթանակը վար առաւ ու Սպարտացւոցը կանգնեց . վրան արեամբ գրելով թէ Սպարտան յաղթեց : Ասով խնդիրը դարձեալ անորոշ մնաց ու պատերազմը աւելի սաստկութեամբ շարունակուեցաւ , մինչեւ որ Սպարտացւոց կղեռմէն Ա . յանդուգն թագաւորը յանկարծ Արգիացւոց բանակին վրայ յարձակեցաւ եւ զանոնք անտառի մը մէջ դանելով անտառին կրակ տուաւ ու 5000

Հոգի մէջը այրեց։ Ան ատեն անմարդի մնացած Արդուր ստիպուեցաւ թիրէա քաղաքը յաղթողին ձեռքը թողուլ։ Ասկէց ետքը Սպարտա Պեղոպննեսին միակ հրամանատարը մնաց եւ սկսաւ ետեւէ իյնալ որ բոլոր Յունաց առաջնորդութիւնն ալ առնու։

Յօդուած ի.

Ա Թ Ե Ն Ա Ց Ի Ք

1. Աթէնք ինչ կառավարութիւն ունէր։ ով է Դրակոն։ — 2. Կիղոն կրցան կառավարութիւնն իրէն գրաւել։ — 3. Ով է Սողոն և ինչ գործք բռաւ։ — 4. Ի՞նչ է Սողոնին տուած սահմանադրութիւնը։ — 5. Աթէնք Սողոնին օրէնքներէն ինչ օգուտ տեսաւ։ — 6. Ով է Պիսիսդրաս և Աթէնքին ինչպէս բռնակալեց։ — 7. Հիպափիսոն ինչու և ինչպէս վարտուեցաւ։ — 8. Ի՞նչ կարգաւորութիւններ բռաւ Կղեսթենս։ Խաղողաց կրցան նորէն Ազնուապետութիւնը Աթէնքի մէջ խորթ ել։

1. Ինչպէս Պեղոպննեսի մէջ Սպարտա, անանկ Միջին Յունաստանի մէջ ալ Աթէնք մեծ զօրութիւն ու համբաւ ստացաւ, բայց բոլորովին տարբեր ճամբով։ Հոս Կոդրոսին դիւցաղնական մահւրնեն ետեւ (1068) ազնուականք՝ իբրեւ թէ անոր յիշատակը պահէելու համար, թագաւոր մը դնել չուզեցին, այլ Կոդրոսին երէց որդին Մետոն՝ Ազրոն (իշխան) անուանեցին ու նոյն թագաւորական իշխանութիւնը ձեռքբը տուին, միայն աս տարբերութեամբ որ իր գործքերուն համար ազնուականաց պատսսխանաւու էր։ Աս իշխանութիւնը 70 տարիի շափ Կոդրոսի ցեղին մէջ ժառանգական մնալէն ետեւ, ազնուականք անի ընտրական ըրին եւ իշխանութիւնը 10 տարւան ամփոփեցին (752)։ Բայց որպէս զի շատ ազնուականներ նոյն իշխանութեան կարենան հասնիլ՝ քիչ մը ետքը (682) որոշեցին որ 9 ազրոն մէկտեղ ըլլան ու տարւէ տարիի փոխուին։ Ասոնք քրմապետ, կառավար, գատաւոր, օրէնսդիր ու զօրավար էին, ամէն իշխանութիւնը ձեռքբերնին ունէին, եւ գրաւոր օրէնք չըլլաւով՝ ստորին ժողովուրդը կը հարստահարէին եւ դատերն ուզածնուն պէս կը դարձնէին։ Բայց ժողովուրդը շատ շհամբերեց, ուզեց գրաւած օրէնք ունենալ։ Եւ ազնուականք ստիպուած՝ աս բանս Գրակոն խիստ արքոնին յանձնեցին (624)։ ան ալ չափազանց խիստ պատիժներով՝ ազնուականաց իշխանութիւնն աւելի

եւս զօրացուց : Ան ատեն ժողովուրդն այնչափ դառնացաւ, որ Գրակոն փախչելու ստիպուեցաւ եւ անոր օրէնքներն անզօր մնացին :

2. Առ ժողովրդեան խոռվութեան ատենք՝ Աիդոն աղնուական աթենացին Գրակոնին օրինաց տժգոհներուն դլուին անցնելով փորձ մ'ըրաւ Աթենքին կառավարութիւնը գրաւելու : Մեդարիսի բռնաւորէն, որն որ իրեն աներն էր, գունդ մը զօրք առած Աթենքին միջնաբերդին տիրեց (612), բայց ժողովուրդն իրեն աղեկ չօգնելով՝ աղնուականք Ալկմեոնեան Մեդակղես արքոնին առաջնորդութեամբը բերդը առին . Աիդոն փախաւ, բայց անոր կողմնակիցները, որոնք Եւմենեանց բագիններուն ապաւինած էին, Մեդակղեսին հրամանաւը մեջենին մէջ սպաննուեցան, թէպէտ եւ յառաջագոյն անսնոց խօսք արուած էր որ իրենց վնաս մը պիտոր չհասնի : Աս ոճրագործութեան վրայ սոսկաց ժողովուրդը, ոտք ելաւ, Ալկմեոնեան տան վրայ նզովք կարդաց, զանի Աթենքէն աքսորեց ու Կրետէէն Եպիմենիստէս իմաստունը կանչեց, որ քաղաքն առ ամպարշատութենէն սրբէ : Յարդելի ծերունին եկաւ քաղաքն հանգարաւեցուց ու քանի մը բարեկարդութիւններ ընելէն ետեւ առանց վարձք մ'յանձն առնելու Կրետէդարձաւ :

3. Բայց Եպիմենիստեսին երթալէն ետեւ աղնուականաց ու ժողովրդեան մէջ եղած կոխները նորէն աւելի սասակութեամբ սկսան ու տէրութիւնը կործաննան դուռն հասուցին, երբոր ժողովուրդը Առզոնին դիմեց, որն որ Կոդրոսի ցեղէն էր ու Սաղամիս կրդղւոյն տիրելովն եւ առջի նուիրական պատերազմովը ժողովրդեան վստահութիւնը շահած էր :

Սաղամիս կղզին Աթենքին դիմայն է եւ անոր վաճառականաւթեան շատ հարկաւոր . Մեդարացիք աս կղզին յափշտակեցին եւ Աթենացւոց բոլոր փորձերը զանի ետ առնելու պարապ ելան, անսանկ որ վերջապէս օրէնք հանեցին որ կղզին նորէն առնելու խորհուրդ տուողը մահուակե պատժուի : Բայց հայրենասէր Առզոն ինք զինք խենթ ձեւացընելով յիմարական զդեստներ հագած հրապարակի մէջ բանսաստեղծութեամբ ժողովուրդը յորդորեց նորէն փորձ մ'ընելու : Կողմնա-

կիցներ գտնելով ինք պատերազմին առաջնորդ եղաւ, Մեգարացիները Աստիկիէ հրապուրեց եւ իրեն կանացի հագուստով ծառած զինուորները վրանին իյնալով զամենքը սպաննեցին ու ասով կղզւոյն տիրեց: Մեգարացիք Սպարատացիներն իրաւրնտիր ըրին, բայց Սողոն Հոմեռոսէն ու Գեղփիսի պատգամէն վկայութիւններ բերելով՝ Սպարտացիք կղզին Ամենացւոց թող տոմին (604):

Խոկ նուիրական պատերազմը կիւռացւոց դէմ եղաւ, որոնք չէ թէ միայն Գեղփիսի դացող վաճառականները կը կողապտէին, հապա նաեւ Գեղփիսի վրայ յարձակեցան ու Ապողղոնի մեհեանը թալլեցին: Սողոն Ամփիկտիոննեան ժողովքը յորդորեց աս ամսպարշուութիւնը պատժելու, ինք զօրաց գլուխն անցաւ, կիւռան կործանեց, բնակիչը գերի ծախեց, երկիրն ալ Գեղփիսի Ապողղոնի ընծացեց: Տէրութեան ըրած մեծ ծառայութեանց ինչպէս նաեւ կողմնակցութեանց ցուցրցած խոհեմութեանն ու իմաստութեանը համար ժողովրդեան միջին դասը քաղաքային բոլոր իշխանութիւնն իրեն յանձնեց: Սողոն աս յանձն չարաւ, միայն առջի արքոն եղաւ ու ձեռք զարկաւ իր քաղքին ժամանակին համեմատ օրէնք տալու (594):

4. Ամենէն յառաջ Սողոն Գրակոնին օրէնք ները ջնջեց, մարդասապանութեան վրայ եղածը միայն դուրս հանելով՝ ժողովրդեան ծանր պարոքերը թեթեցուց եւ ստակին գինը ըարձրացընելով՝ անոնց վճարումը գիւրինցուց. պարտեաց օրէնքն ալ վերցուց որով պարտապանը եթէ պատքը վճարել չէր կրնար իրեն պարտատիրոջը գերի կ'ըլլար. նոյնպէս բոլոր անպատիւ համարուած քաղաքացիներուն իրենց քաղաքացիութեան իրաւունքը եւ գարձուց, ի բաց առեալ օտարականները, որոնք որոշ հարկ մը վճարելու ու հասարակաց բեռերուն մասնակից բլալու պայմանուած քաղքին մէջ ընդունուած էին: Գերիներն ալ սպանմանէ յապահովցուց եւ անոնց իրաւունք տուառ օր կարենան իրենց տէրերը դատաւորի ամբաօտանել եթէ անոնք զիրենք անիրաւութեամբ չարչարելու ըւլան: Տէրութեան բոլոր բեռերը ամենուն վրայ առանց զանազանութեան՝ իւրաքանչիւրոց կարողութեանն համեմատ՝ բաժնեց, որով աղնուականք աւելի կրեցին.

բայց ասոր համար ալ ամենէն մեծ պաշտօններն անոնց վերապահեց։ Քաղաքացիներն իրենց ընչիցն համեմատ 4 դասի բաժնեց, որոնցմէ առջի դասը միայն Ազգութ Արիսպագոս վերին ատենին անդամ կրնար ըլլալ. մնացած պաշտօնները վերջի երեք դասերութող տուալ։ Կառավարութիւնը 9 Ազգոններու թողուց, բայց անոնց իշխանութիւնը շատ չափաւորեց քովերնին չորս դասէն հարիւրական հոգի իրեւ խորհրդական դնելով, որոնք տարւէ տարի ժողովողէն կ'ընտրուէին։ Ամէն բան ասոնց խորհրդովն ու հաւանութեամբը պիտօր ընէին։ Բայց ամենէն երեւելի իրերն, ինչպէս են օրէնսդրութիւնը, պաշտօններ բաժնելը, պատերազմն ու խաղաղութիւնը, իրաւանց խնդիրները եւ այլն, ժողովրդէան ժողովքը կ'որոշէր, որուն ամէն քաղաքացի, բաւական որ 20 տարեկանըլլար, անդամ էր։ Քաղաքացեաց բարուց վրայ հսկողութիւնն ու տղոց կրթութիւնը, ինչպէս նաեւ ծանր յանցանքներու դատաստանն Արիսպագոս ատենին յանձնուեցաւ, որուն անդամները պաշտօննին աղէկ կատարած արքոնները կ'ըլլային։ Իսկ հասարակ դատերը՝ ժողովրդէան ժողովքէն տարւէ տարի ընտրուած 6000 դատաւորներ կ'որոշէին։

5. Իր օրէնքները Սողոն փայտէ տախտակներու վրայ փորել տուաւ, քաղաքացիները երդուընցուց որ 100 տարի նոյները պահէն, եւ սկսաւ Փոքր Ասիա, Կրետէ եւ Եգիպտոս ճամբորդութիւն ընել։ Իրեն մեղմ ու արդարացի օրէնքները Աթենացիներուն ամէն բանի մէջ յառաջանալու շատ օգնեց, ուր Կեկուրդոսին զինուորական ազնուապետական խօստ օրէնքներն ասիկա Սպարտացւոց թողչէին տար։ Իր օրէնքներովը վաճառականութիւնն ու արտեսանները բարձրացընելով՝ եւ տղոց յարմար կրթութիւն մը կարգելով՝ քիչ ժամանակուան մէջ Աթէնք ամէն գիտութեանց ու արտեստից միջավայրն ըրաւ. որով թէ հարստութեամբ եւ թէ փառաւորութեամբ ըոլոր միւս յունական տէրութիւնները գերազանցեց։

6. Այսկայն քանի մը հոգւոյ փառասիրութիւնը Սողոնին իմաստուն օրէնքներուն բերելու պատուղներն իսկզբան խափանեցին։ Երբ որ Սողոն 10 տարիէն

Ետքը Աթէնք գարձաւ քաղաքը երեք (ազնուականաց, հարուստներու եւ ռամկին) հին կողմնակցութեանց բաժնուած դտաւ, որոնք օթէնքներն ուղածնուն պէս չքտնելով կ'ուղեին բոնանալ: Պիսիատրատ՝ Սողոնին ազգականն ու Սաղամիս կղզւոյն առման գլխաւոր օգնողն՝ աս տժգոհութիւններն իրեն օգտին գործածել ուզելով՝ ռամկին կողմը բոնեց եւ անոր ձեռքովն ետեւէ կ'իշնար բոլոր իշխանութիւնը ձեռք բերելու: Ինք զինք վիրաւորելով եւ ըսելով որ ազնուականներն՝ իրեն հակառակորդներն ասի իրեն բրած են, հրաման ընդունեցաւ, որ իր կողմնակիցներէն քանի մը հարիւր հոգի զինեալ քովը պահէ: Ասոնցմավ Միջնաբերդին տիրեց ու Աթէնքին բոնաւորն եղաւ (560): Իսկզբան միւս երկու կողմնակցութիւնները միաբանեցան ու զանի քաղքէն աքսորեցին. բայց քաղաքացիները մեջերնին անմիաբան ըլլալով նորէն ետ գարձաւ ու Աթէնքին տիրեց (538), բայց իմաստուն բարի ու արդար կա՛ ավարութիւն մը վարեց, Սողոնին սահմանադրութիւնն անփոփոխ պահեց, արուեստներն ու գիտութիւնները յառաջ տարբաւ, մեծ չենքերով քաղաքը գեղեցկացուց ու իր բարեկարգութիւններսինք զինք անանկ սիրելի ըրաւ, որ իր մահուընէ ետքն իր երկու որդիներն Հիպափիաս ու Հիպափրոս առանց ընդդիմութեան իրեն յաջորդեցին (527):

7. Եցրկու եղբայրներն իսկզբան հօրերնուն պէս իմաստութեամբ ու քաղցրութեամբ կը կառավարէին եւ իրենց ժամանակն ալ Աթէնք շատ կը ծաղկէր. բայց Հիպափրոս անձնական ոխակալութեամբ Հարմուտիս ու Արիստոգիտոն ազնուականներէն սպաննուելով Հիպափիաս կասկածուտ եղաւ եւ իր իշխանութիւնն յապահովցրնելու համար ամէն տեսակ հարստահարութիւններ ու բոնութիւններ ու բազմաթիւ սպանութիւններ սկսաւ ընել, որով իրեն հակառակորդները շատցան ու Սպարտացւոց կղէոմէն Ա. թագաւորին օգնութեամբը զինքը Աթէնքէն վորնտեցին (510):

8. Են ատեն կղիսթենէս Ակմեսնեան ազնուականը կառավարութեան գլուխն անցաւ, եւ իշխանութիւնը ապահովցրնելու համար կատարեալ

ռամկապետութիւն մը խոթեց, չորս դասերուն զա-
նաղանութիւնը վերցուց, եւ անոր տեղ ժողովուրդը
10 ցեղ բաժնեց ու արքոններուն խորհրդականները
500ի հանեց (ամեն ցեղէն յիսնական): Եւ որպէս զի
կարող չըլլայ մեկը բոնակալել, խեցեկոյտ վճռի օրէն-
քը դրաւ, որով ամէն քաղաքացի կասկածելի անձին
անունը խեցւոյ մը վրայ կը գրէր. եւ աս խեցիները ե-
թէ 6000ի հանեին՝ կասկածելի անձը ամենէն
երկայնը 10 տարւան կ'աքսորուէր: Փուճ տեղ իսագո-
րած՝ ազնուականներուն գլուխը կը ջանար ռամկապե-
տութիւնը վերցրնելու ու կառավարութիւնը նորէն
ազնուականաց ձեռքը դարձրնելու: Անդամ մը Սպար-
տացւոց օդնութեամբը քաղաքն առաւ ու կղիսթե-
նէսը 700 ռամկալար ընտանիքներով աքսորեց, բայց
ժողովուրդը ոտք ելելով ազնուականները նորէն
զապուեցան ու Կղիսթենէս աքսորեալներուն հետ Ա-
թէնք դարձաւ: Սպարտացիք կ'ուղէին նորէն Աթէնքի
վրայ քալել, բայց իրենց դաշնակիցներէն թող տրուե-
լով՝ ետ կեցան: Իսկ Աթենացիք Եւրէացւոց ու Բէ-
ովտացւոց վրայ դային, որնք նոյնպէս ազնուականնե-
րուն օդնութեան կու դային, յաղթեցին ետ վարն-
տեցին, եւ Եւրէայի ազնուականաց երկիրները մէջեր-
նին բաժնեցին:

Յօդուած Ք.

ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

1. Ի՞նչ պատճառաւ Յոյնք Պարսից հետ պատերազմի բանուեցան եւ ի՞նչ-
պէս եղաւ ոտքին Պարսկական պատերազմը: — 2. Դարեհ Յօյները վախ-
ցնելու համար ի՞նչ բառաւ. երկրորդ արշաւանին յաջողութիւն ունեցաւ: —
3. Միդուադեսին վախճանն ի՞նչպէս եղաւ: — 4. Միդուադեսին եռոր
Աթէնքին գլխաւորները որո՞նք եղան: — 5. Ի՞նչպէս եղաւ Պարսից իր-
կրորդ մեծ արշաւանը: — 6. Ի՞նչպէս եղաւ Սպարտականայի պատերազ-
մը: — 7. Ի՞նչպէս եղաւ Պատակայի պատերազմը: — 8. Ի՞նչպէս եղաւ
Միկազէի պատերազմը: — 9. Աթենացիք իրենց քաղաքը կրցան նորէն
շնել: — 10. Պարսկական պատերազմն ի՞նչպէս շարունակուեցաւ. Յու-
նաց սպարապետութիւնն ի՞նչպէս Աթենացւոց անցաւ. Աիմն ի՞նչ յայ-
թութիւն ըստ: — 11. Ի՞նչ կըրչ ունեցան Պատասնիտոս, թռեմուտիկէս
ու Աթիստիկէս:

1. Աթէնքին վրընտուած Հիպափիասը Պարսից
Դարեհ Ա. Թագաւորին քովը գնաց եւ զանի կը դըր-
դուէր Յունաստանիր նուաճելու. Աթենացիք ալ ասոր
առջեւն առնելու համար՝ Փոքր Ասիայի մէջ Պարսիցմէ

ապստամբած Յոյներուն (ՊԵ. Եթ. 49) 25 նաւով օգնութեան դացին ու յանդդնութեամբ Սարդք մայրաքաղաքն այրեցին. սակայն Պարսից զօքէն յաղթուեցան ու թող տուին ետ դարձան: Աս յանդդնութիւնը Դարեհը կատղեցուց¹ ու Մարդոնիոս՝ իրեն փեսան նաւատօրմզով մ'ու բանակով մը Յունաստան խաւրեց որ Աթենացիներէն վրէժն առնու: Բայց նաւատօրմիզն ալէկոծութենէ մը Աթոս հրուանդանին քով խորտակեցաւ, զօքն ալ թէպէտ Մակեդոնիայի աիրեց, բայց թրակացի ժողովրդներէն մեծ ջարդ մը կերած ետ դարձաւ (492):

2. Պարեհ ասով իր խորհրդէն ետ չկեցաւ. Երկրորդ տարին նոր բանակ մ'ու նաւատօրմիդ մը պատրաստեց, բայց ինք զինք աւելի ահաւոր ընելու համար յառաջադոյն Յունաստանի բոլոր քաղաքներուն մարդ խաւրեց որ հող ու ջուր պահանջեն: Կղզիներն ու բոլոր քաղաքները սարսափիած աս հպատակութեան նշաններն անմիջապէս տուին, մինակ Աթէնք ու Սպարտա գէմ կեցան, եւ աս լոբութեան գէմ զայրացած ազգաց իրաւանց գէմ գեսպանները մեռցուցին, Աթէնք իրեն եկածը անգունդի մը մէջ նետելով իսկ Սպարտա՝ ջրհորի մէջ: Ան ատեն Դատափեռն զօրավարները 200,000 զօքքի գլուխն անցած 600 նաւով Հիպակիասի առաջնորդութեամբ սկսան եղէական ծովուն վրայէն ուղղակի Աթէնքի վրայ քալէւ: Բոլոր կղզիներն աս ահաւոր բանակին առանցդիմադարձութեան անձնատուր եղան, միայն Եւբէայի Երետրիա քաղաքը գոները գոցեց, սակայն մատնութեամբ առնուեցաւ, ի հիմանց քանդուեցաւ եւ բոլոր բնակիչները շղթայակապ գերիտարուեցան: Ասկէց պարսկական զօքքը քանդելով աւերելով Աթէնքի մօտ Մարաթոնի գաշտն եկաւ բանակեցաւ: Աթենացիք օգնութիւն ուղեցին, բայց ոչ ոք տեղէն շարժեցաւ, միայն Պլատէացիք 1000 հոգի խաւրեցին. իսկ Սպարտացիք, որոնք պարսիկ գեսպաններուն գէմ ըրածնուն վրայ զղջացած ու երկու հոգի Պարեհին խաւրած էին,

¹ Աթենացւոց ըստածը Պարեհին այնչափ ծանր եկած էր, որ իրեն վրէժինդրութիւնն աւելի արծարծելու համար ծառայ մը կարգեց, որ ամէն սեղանի վրայ իրեն ըսէ. Տէր Աթենացիները յիշէ:

որ ասոնց արեամբն իրենց ոճիրը քաւե, պատճառ բերին որ Լիկուրգեան օրէնքներն իրենց կ'արդելեն լուսնոյն լրանալէն յառաջ պատերազմի երթալու։ Այսու ամենայինիւ Աթենացիք փոխանակ իրենց քաղքին պատերուն մէջ պատսպարուելու 10.000 հոգի զինեցին եւ Պղատէացոց 1000ին հետ Միղտիադէս զօրավարին առաջնորդութեամբ թշնամւոյն դիմացը գացին, յարմար դիրք մ'ընտրեցին եւ անկէց յարձակելով 100.000 պարսիկներուն չարաչար յաղթեցին, որոնք 6400 մեռել թող տուած նաւերնին փախան (490 Սեպտ. 29)։ Ինկածներուն մէջն էր նաեւ մատնիչ Հիպակիասը։ Իսկ Աթենացիք 200 քաջեր միայն կորսնցուցին։ Պարսիկը նաւերը մանելով ուղեցին անդէն Աթէնքի վրայ երթալ, բայց արթուն Միղտիադէսն իմանալով կանխեց, իրենցմէ յառաջ հասաւ ու զանոնք ամօթով ետ դարձոց։

3. Միղտիադէս Պարսիկները Յունաստանէն վորնտելէն ետեւ նաւատորմլով գնաց Պարսից կողմն անցած կղզիները պատժելու եւ Աթէնքի ծովական զօրութեան հիմք դնելու։ Քանի մը կղզի նուամեց, բայց Պարսի առջեւ իրեն աստղը նումացաւ։ Երկայն ատեն ան ամուր կղզին փուծ տեղ պաշարելէն ետեւ վէրք մ'առնելով ետ դարձաւ։ Ան ատեն իր հակառակորդները զինքն ամբաստանեցին, որ Պարսիցմէ կաշառ կերած եւ ասոր համար ուղելով Պարսակն յաղթուած ըլլայ. թեթեւամիտ ու ազերախտ ժողովուրդն ալ իրեն ազատիչը 50 տաղանդի դատապարտեց, որն որ չկարենալով աս գումարը վճարել բանտ դրուեցաւ, եւ հոն իր վէրքէն մեռաւ։

4. Միղտիադէսին մահուրնէն ետեւ Աթէնքին կառավարութիւնը գլխաւորաբար փառասէր բայց խորամանդ ու սրատես թեմիստոկղէսին ու արդար եւ իմաստուն Աքիստիդէսին ձեռքքն անցաւ։ Թեմիստոկղէս ժողովրդեան գլուխն անցնելով՝ զԱքիստիդէսն իրեւ ազնուապետ կառագածելի ըրաւ եւ խեցեկոյտ վճռով աքսորել տուաւ, ետքէն Աթենացիներն համոզեց որ Լաւրինի արծաթահանքէն եկած տարեկան մուտքը նաւատորմիդ մը շինելու գործածեն, ըսելով որ պատգամն իրենց խրատ տուած է որ փայտէ պարիսպներուն

ետեւը պատսպարուին, բայց իրեն միտքն էր որ մեծ ծովական զօրութիւն մը ստեղծէ, որովհետեւ իր սրամութեամբը կը տեսնէր որ Սպարտայի մեծ ցամաքային զօրութեան դիմացը Աթէնքին ապագայ փրկութիւնն ու մեծութիւնը նաւերու վրայ միայն կրնայ ըլլալ:

5. Իսկ Դարեհ երբ որ իր երկրորդ բանակին յաղթուիլն ալ լսեց, աւելի կատղելով ոկառ մեծ պատրաստութիւններ տեսնել, որպէս զի ան ափ մը ժողովուրդն անձամբ երթայ երկրիս վրայէն ջնջէ: Բայց երեք տարի անդադար պատրաստութիւն տեսած ատեն մեռաւ եւ գործքն իր Քսեբքսէս որդւցն ու յաջորդին թողուց: Ասիկա նոյն ժամանակն ապրստամբած Եգիպտացիները նուաճելէն ետեւ քաջալերուած՝ ուզեց Յունատան ալ արշաւել, թէպէտեւ իշխաններէն շատերը յաջողութեան վրայ տարակուսեւ լով կը ջանային անոր միտքն աս բանէս դարձրնել: Միայն Մարդոնիոս՝ իր պարտութեան նախատինքը ջնջելու համար պատերազմ կ'ուզէր, եւ իրեն խորհուրդը յաղթեց: Քսեբքսէս զօրաժողովը լմբնցրնելէն ետեւ Հելեսպոնտոսի վրայ նաւական կամուրջ մը ձգել տուաւ, որուն վրայէն երկուք ու կէս միլիոն (^(*)) զօրքով Եւրոպա անցաւ. ծովու վրայէն 1200 պատերազմական նաւեր ալ իրեն կ'ընկերանային: Թրակիացիք, Մակեդոնացիք անմիջապէս հպատակեցան, իսկ միւս Յոյները մէջերնին անմիաբան էին: Թեսսաղիացիք, Թեբացիք եւ բոլոր Քէովտիան, Փովլիսն ու Պորիս Պարսից կողմն անցան: Միայն Սպարտացիք իրենց քանի մը դաշնակիցներովը Աթեննացւոց հետ հասարակաց թշնամւոյն դէմ միաբանեցան. բոլոր զօրաց վրայ Սպարտացիք զօրավար դրուեցան, բայց Յունաց ու պատերազմի հոգին թեմիստոկլէմն էր: Լէոնիդաս Սպարտացիթագաւորը 300 սպարտացիներով եւ ուրիշ 5000ի չափ օդնական զօրքով Թերմոպիլէ կիրճը դնաց բռնեց. նաւատորմիզն ալ Սպարտացւոց միւս Եւրիփիադէս թագաւորին ու Թեմիստոկլէսին առաջնորդութեամբ Արտեմիսիոն հրուանդանը գնաց: Պարսիկը իրենց անհնարին բազմութեամբը օրերով չկրցան Թերմոպիլէ կիրճը բռնող Յոյները վարնտել ու անցնիլ, երկու օր շարունակ կը յարձակէին եւ միշտ կորսառով ետ կը

վորնտուէին : Քայց յոյն մը (Եսիհաղուէս) մատնութեամբ զանոնք ուրիշ կողմէն անցուց , որով Յոյնք երկու կողմանէ պաշարուեցան : Ան առեն Էկոնիդաս քովի զօրքն արձակեց որ երթան հայրենիքը պաշտպանեն , իսկ ինքը ուղեց հոն մեռնիլ . բայց 300 Սպարտացիք ու 700 Թեսրիացիք քովը կեցան եւ մինչեւ վերջի շունչը յարատեւաւթեամբ տեղերնին պաշտպանելով ամենն ալ դիցազնաբար հոն մեռան : Քսեղքսէս ալ անարդել Ատտիկէ արշաւեց , չորս կողմն աւրբշտկեց Աթէնքն ալ , զորն որ քաղաքացիք թեմիստոկլեսին խորհրդովն յառաջագոյն թող տուած ու Սաղամինա կղզին քաշուածէին , առաւ ու այրեց :

6. Յունական նաւատորմիղն ալ Արտեմիսիոնի քով երկու անորոշ պատերազմներ ընելէն ետքը Սաղամինայի քով եկաւ , եւ Սպարտացիք անկեց կ'ուզէին Կորրնթոսի ծովի երթալ ու Պեղոպոնենէսը պաշտպանել , բայց թեմիստոկլես տեսնելով որ ամենեւին եղանակաւ մը չիկրնար զանոնք հոն կեցրնել , բարեկամաբար Քսեղքսէսին իմացուց որ Յոյները մէջերնին անմիաբան են եւ կ'ուզեն ետ քաշուիլ , եթէ յանկարծ վրանին յարձակելու ըլլայ գիւրաւ անոնց կը յաղթէ : Անսաց Քսեղքսէս խորհրդին ու նաւատորմիղն անմիջապէս Սաղամինա խաւրեց , որով Յոյնք իրենք զերենք հոն փակուած տեսնելով ստիպուեցան կենալ ու պատերազմիլ : Կաւական պատերազմը օր մ'ամբողջ տեւեց եւ թեմիստոկլես իր բոլոր հանճարն ու սրտոտութիւնը ցուցուց , իր փոքր նաւատորմզովը թշնամւոյն յաղթ նաւատորմզին վրայ յարձակելով՝ նաւերը ցիր ու ցան բրաւ փախուց ու փառաւոր յաղթութիւն մը կանգնեց (480) : Եւ յաղթութիւնը յապահովցը նելու համար նորէն Քսեղքսէսին բարեկամաբար իմացուց որ Յոյները կ'ուզեն Հելլեսպոնտոսի կամուրջը կործանել ու զինքը պաշարել . ան ալ նորէն հաւատալով մնացած նաւերուն անմիջապէս հրաման տուաւ Հելլեսպոնա երթալու ու կամուրջը պաշտպանելու եւ Մարդոնիոսը 300,000 բնտիր զօրքով թեսապակա թաղ տալով՝ ինք պղտիկ նաւով մ'Ասիա անցաւ , որովհետեւ կամուրջը ալէկոծութենէ մը կործանած գտաւ :

7. Մարդոնիսս ի սկզբան ուզեց Յօնաց մէջ անմիաբանութիւն ձգել ու Աթենացիներն իրեն կողմը շահել, բայց չօտարելով երկրորդ անդամ Ատափիկէ մտաւ ու Աթէնքը, զորն որ քաղաքացիք նորէն թող տուած քաշուած էին, ի հիմանց կործանեց : Խսկ Սպարտացիք տներնին քաշուած Աթենացւոց օդնութեան հասնելու կը դանդաղէին . հազիւ երբոր Աթենացիք սպառնացին որ եթէ անօդնական մնալու բլլան Պարսից հետ պիտի միանան՝ 45,000 զօրք խարեցին, ու բոնց հետ Աթենացիք ալ իրենց գաշնակիցներովը միանալով եղան 110,000 հոգի եւ Պաւսանիասին առաջնորդութեամբ Բէովտիա գացին, ուր Մարդոնիսս ալ քաշուած էր, ու Պղատէա քաղքին մօտ բանակեցան : Երբ որ անկէց ալ ջրին պակսութեան համար կ'ուզեին երթալ Մարդոնիսս կարծելով որ կը փախչին՝ զօրքը ճակատեցուց ու ինք ծիաւորաց դլուխն անցած յարձակումն սկսաւ : Երկու կողմն ալ մեծ քաջութեամբ կը պատերազմէին, մինչեւ որ Մարդոնիսս նետէ մը զարնուելով ինկաւ : Ան ատեն Պարսիկները սարսափած վախչելու սկսան . Յոյներն ետեւնէն ինկան եւ այնպէս դառնութեամբ կռուեցան որ Պարսիկներէն 3000 (°) հոգի միայն ազատեցան . բոլոր հարուստ բանակը յաղթովներուն աւար եղաւ զորն որ մէջերնին բաժնեցին (476 Սեպ. 25) : Պաւսանիաս անկէց թերեկի վրայ քալեց 20 օրուան պաշարմամբ քաղաքն առաւ ու գլխաւորները որոնք Պարսից կողմն անցած էին Կորքնթոսի մէջ գլխաւել տուաւ :

8. Պղատէայի փառաւոր յաղթութեան օրը յունական նաւատօրմիզը (Սպարտացւոց Լէոտիքիդէս թագաւորին ու) Քսանթիպսս Աթենացւոյն առաջնորդութեամբը Փոքր Ասիա հասաւ, Յոյները ապրատամբեցուց ու մէկտեղ՝ Միւկաղէի քով բանակած պարսկական 60,000 զօրքը ջարդեցին, անոնց նաւերն ալ այրեցին : Ասով Յոյնք առջի անդամուն Պարսից դէմ յարձակողական պատերամն սկսան Ասիայի Յոյներն ու կղզիները ազատելու համար :

9. Պարսիկները Յունատանէն վարնաուելն ետեւ Աթենացիք՝ Թեմիստոկլեսի առաջնորդութեամբ քաղաքնին նորէն առջինէն աւելի մեծ շինելու Ա. ՀԱՏ.

ցին, եւ ամսուր պարիսպներով ամրացուցին, թէպէտ եւ Սպարտայիք՝ Աթենացւոց նախանձաւորներն ասոր հակառակ էին: Նոյնպէս Պիրէսն գեղեցիկ նաւահանգիստն ալ շինեցին ու ամրացուցին, եւ իրենց ծովական զօրութիւնը մեծցրնելու ետեւէ սկսան իյնալ:

10. Իսկ Պարսից դէմ պատերազմը դեռ քառնի մը տարի շարունակուեցաւ եւ Փոքր Ասիայի կղզիներն ալ դաշնակցութեան մէջ մտան եւ ստակ ու նաև կու տային, որ Պարսիկները բոլոր յունական քաղաքներէն վորնտուին: Ուստի Սպարտացւոց ու Աթենացւոց միացեալ նաւատորմիզը Պաւոանիասին ու Արիստիդեսին զօրավարութեամբ գնաց Կիպրոս կղզին պարսկական լուծէն ազատեց, ետքէն Պարսիկները Թրակիայի ծովեղերբէն ալ վորնտեց ու Բիւզանդիոն քաղաքն առաւ: Մինչեւ հիմա միացեալ Յունաց սպարտապետութիւնը միշտ Սպարտացւոց ձեռքն էր, որմնք Պղատէայի յաղթութեամբ մեծ ազդեցութիւն ստացած էին: Բայց այս ետքի պատերազմներուն ատենը Պաւոանիաս դաշնակցաց հետ շատ ամբարտաւանութեամբ վարուելով՝ դաշնակիցները մէկիկ մէկիկ ետ քաշուեցան եւ Աթենացւոց աղաջեցին որ սպարտապետութիւնն իրենք առնուն, ու զիրենք Սպարտացւոց բոնակալութենէն պաշտպանեն: Յանձն առին Աթենացիք եւ Արիստիդէս նոր դաշնաւորաց յարաբերութիւնը կարգաւորեց, որոշեց որ իւրաքանչիւր որ որչափ ստակ եւ որչափ նաւ պիտ' որ տայ, Գելոս կը զին դաշնաւորութեան ժողովատեղի որոշեց, ուրդաշնաւորութեան դանձն ալ դրաւ Աթենացւոց մատակարարութեան տակը: Իսկ Սպարտացիք Պաւոանիասը կանչեցին եւ ալ ամենեւին մասնակից չեղան պարսկական պատերազմին, զորն որ Աթենացիք իրենց դաշնակիցներով մեծ յաջողութեամբ շարունակեցին, ի սկզբան թեւմիստոկղեսին ու Արիստիդէսին զօրավարութեամբը, եւ երբ որ առջինը Աթէնքի ազնուապետական կողմնակցութենէ մը Սպարտացւոց գաղտնի գործակցութեամբն աքսորուեցաւ ու երկրորդը քիչ մը ետքը աղքատութեամբ մեռաւ: Կիմոն Միջտիագեսին որդին դաշնակցութեան գլուխն անցաւ, եւ ինք զինք հօրը արժանի որդի ցուցուց: Պարսիկները

Թրակիայէն ու Փոքր Ասիայի յունական քաղաքներէն վորնտեց, անոնց նաւատորմիզը Պամփիլիայի մէջ Եւրիմեգոն գետին քով զարկաւ խորակեց, ու Պարսից ծովական զօրութիւնը բոլորովին ոչնչացուց, ցամաք ելելով անոնց բանակին վրայ ալ մեծ յաղթութիւն մ'ըրաւ (469), եւ անոր հարուստ աւարովը Աթէնք զարդարեց ու Պիրէոն նաւահանգիստը երկայն պատերով քաղքին հետ կապեց:

11. Պաւանիաս Յունաց ազատութեան պատերազմին առաջնորդ եղած ատեն իրեն ունեցած յաջողութենէն չե թէ միայն դաշնակիցներուն հետ ամրարտաւանութեամբ վարուելու սկսած էր ու զանոնք Սպարտայի հապտակ կը համարէր, հապա արեւելեան մեղկ կենաց ճաշակն առնելով Սպարտացոց խիստ կեանքն իրեն զզուելի եղաւ, պարսկական գետս հագաւ, Պարսից պէս սկսած կեանք վարել եւ որպէս զի պատասխանատուութենէ ալ ազատ ըլլայ իր հայրենիքը մասնելու յանդգնեցաւ: Բիւզանդիոնն առած տուեն՝ Քուբըսէսին ազգականներէն քանի մը հոգի գերի իյնալով՝ Պաւանիաս զանոնք ծածուկ արձակեց, եւ անոնցմով թագաւորին իմացուց որ ինք Յունաստանը Պարսից իշխանութեան կը հպատակեցընէ, եթէ զինք անոր թագաւուր ընէ, ու իր աղջիկն իրեն կնութեան տայ: Հաւանեցաւ Քսերքսէս եւ բաները շակելու համար մէջերնին սկսաւ յաճախ թղթակցութիւն մը: Ասոր վրայ եղած ատեն Պաշնակիցներն իրմէ բաժնուեցան, ինք ետ կանչուեցաւ երկու անդամ՝ իրրեւ մասնիչ ամբաստանուեցաւ, բայց իր արդեանցը համար արձակուեցաւ, այսու ամենայնիւ երբ որ իր թղթակցութիւնը շարունակեց, Եփորները զինքը դատաստանի կանչեցին, եւ ան ալ վերջը տեսնելով Աթէնասայ մէհեանը փախաւ, որուն դուռը Սպարտացիք գոցեցին, ու թող տուին որ անօթիութեամբ մէջ մէռնի:

Սրատես Թեմիստոկլէսը, որն որ իրաւամբ Յունաստանի ազատիչ ու Աթէնքի զօրութեան հիմնիչ կը համարուի՝ Պաւանիասի պէս փառասէր բայց անկէց շատ աւելի հայրենասէր էր: Իր փառաւոր յաղթութիւններովը, Աթէնքը շինելովն ու ամրացընելովը եւ Աթէնացաց զօրութիւնը մէջընելովը նախանձու Սպարտացիներն իրեն թշնամի ըրաւ, որոնք ձեռքի տակէն սկսան աշխատիլ որ զանի Աթէնքէն հեռացընեն, եւ յաջողուցին ալ. որովհէտեւ ազնուականք զանի իրեն շատ մեծ ազգեցութեանը համար հասարակապետութեան մեասակար ցուցըցին, եւ ան ալ իրեն փառասիրութեամբը շատ թշնամի ստանալով՝ ինցեկոյտ վճռով աբսորուեցաւ (469): Ասով զոհ չեղան Սպարտացիք. երբ որ Պաւանիասին մասնութիւնն իմացուեցաւ՝ որպէս զի նախատինքը միայն իրենց վրայ չըլլայ, Թեմիստոկլէսն ալ անոր մասնութեան զործակից ամբաստանեցին, որովհէտեւ Պաւանիասին թղթերուն մէջ առ Թեմիստոկլը որուած թուղթ մ'ալ գտնուեցաւ: Թեմիստոկլէս իրօք ասանկ թուղթ մ'ընդունած, բայց անոր հրապուրանաց գէմ դարձած էր, եւ որովհէտեւ դորձքն անկարելի կը կարծէր բարեկամութեան համար չեր ու զած զՊաւանիասը մատնել: Այսու ամենայնիւ իր թշնամիներէն Աթէնք դատաստանի կանչուեցաւ, ան ալ Պարսից Արտաշէս թագաւորին քովը փախաւ, որն որ զինք մեծ սիրով ընդու

նեցաւ եւ Փոքր Ասիայի մէջ իրեն երեք քաղաք չնորհեց։ Կ'ըստ որ Արտաշէս կ'ուզէր Յունաստանի դէմ նորեն արշաւանք մ'ընել ու թէմիստոկլէսը գործածել, բայց ասի Հայրենեաց դէմ չգործելու համար թոյնով ինք զինք մեռցուց։ Մարմինը ետքէն Աթէնք ապրուեցաւ։

Արդար ու խոհեմ Արհամիդէսը միշտ յարգելի ու պատույ մէջ մասց ու ծերութեամբ բայց աղքատութեամբ մեռաւ։ Ամէն յաջողութեան ու ձախորդութեան մէջ միշտ նոյն անշահասէրն ու արդարը մասց, Քսերքսէսին արշաւանաց ատեն արսուրանքն եւ կանչուելով, Սաղամինայի պատերազմին մէջ թէմիստոկլէսին օգնական էր, Պղատէայի պատերազմին ու Պարսից դէմ արշաւանաց մէջ Աթէնացոց զօրավարն էր եւ իր արդարութեամբն Աթէնքն այնչափ յարգելի ըրաւ, որ գաշնակիցք իրենք իրենցմէ Սպարտան թօղ տուին ու Աթէնքի հետ միացան։ Իր մահուընէն ետքն իր աղքատութեանը համար յուղարկաւորութեան ծափքն ու աղջիկներուն հողը տէրութիւնը վրան առաւ։

Յօդոհած ի.

ԱԹԵՆՔԻ ՍՊԱՐΤԱԿԵՑՈՒԹԻՒՆ

1. Աթէնացիք դաշնաւորաց հետ ինչպէս վարուեցան։ — 2. Ինչպէս եղաւ երրորդ Մեսոնական պատերազմը։ — 3. Ովէ է Պերիկղէս և ինչ էր իր չափը։ — 4. Էգիպտասի արշաւանքն ինչպէս եղաւ։ Էգիպտացուց ու Կորբնթացուց հետ Աթէնացիք ինչո՞ւ պատերազմի բռնուեցան։ — 5. Աթէնացիք Սպարտանցոց հետ ինչպէս պատերազմի բռնուեցան։ Բեկովիացին վիճակի ինչ եղաւ։ — 6. Ինչպէս մընցաւ Պարսից դէմ պատերազմը։ — 7. Աղջուապետականք բեկովիայի ինչպէս տիրեցին եւ ասկէ Աթէնքի ինչ հետեւեցաւ։ — 8. Պերիկղէս զինադադարն ինչպէս անցուց։

1. Աթէնք՝ դաշնաւորաց սպարտապետութիւնը առնելին ետեւ Յունաստանի առաջին քաղաքն եղաւ, եւ դաշնաւորաց ստականի այնչափ նաւեր շինեց, որ ուրիշ քաղաք մը չէր կրնար առանձին դիմացն ելլել։ Թէպէտ դաշնակիցք պարսկական պատերազմէն շրու ծանձրացան եւ որոշուած պատերազմի ստակը մէկիկ մէկիկ զլանալու սկսան, սակայն Աթէնացիք ան որ յառաջագոյն անսնք իրենք իրենցմէ կ'ընեին հիմա պարտք սեպելով ամենուն վրայ դացին ու զանոնք չէ թէ միայն ստիպեցին որ յառաջուան ստակը շարունակեն, այլ աս պատերազմներուն ծախքերն ալ առին ու անոնց ամրութիւնները կործանեցին, ասանկ Սկիրոս, Ասքասոս, Թասասոս կղզիներն ու Թրակիայի Քերսոնետոսն իրենց իշխանութեան տակ առին։ Հետզհէտեւ Եգիպտական ծովան բոլոր երեւելի կէտերը բրոնելով իրենք ծովուն առանձին տէրը եղան եւ սկսան ջանալ բոլոր Յունաստանի ալ իշխելու։

2. Ապարտացիք Ամենաքին մեծնալը մեծ գժկամակութեամբ կը տեսնէին եւ արդելելու համար անոր գէմ արդէն յառաջադոյն պատերազմ պիտի բանային թասոս կղզւոյն օգնութեան հասնելով, բայց յանկարծ Սպարտա զարհուրելի երկրաշարժ մ'եղաւ որմէ 20,000 չոդի մեռան։ Ճելտացիք ու Մեսոնիացիք առիթ գտնելով ապատամբեցան ու առջինները սարսափած Սպարտացի վրայ քալեցին (465)։ Բայց Սպարտացիները պատրաստուած գտնելով՝ երկու անգամ յաղթուելէն ետեւ քաշուեցան ու Մեսոնիացւոց հետ իմումէ բերդը բռնեցին։ Սպարտացիք բերդը պաշարեցին, բայց իրենք զիրենք բաւական չտեսնելով՝ խօնարհեցան ու Ամենացիներէն եւ դաշնակիցներէն օգնութիւն ուղեցին։ Կիմոն տեսնելով որ Յունաստանի շահուն ու արտաքին զօրութեանը համար պէտք են երկու մեծ քաղաքները մէջերնին հաշտ ու բարեկամ ըլլալ, համոզեց Ամենացիներն որ Սպարտացի օգնութեան երթան՝ եւ ինք գնդի մը գլուխն անցած իմումէի վրայ գնաց։ Բայց պաշարումը երկայն տեւելով՝ կասկածոտ Սպարտացիներէն ետ խաւրուեցաւ։ Խոկ Մեսոնացիք 10 տարի իմումէ բերդին մէջ պաշարուելէն ետեւ խոստում տանելով որ իրենց կեանքին վնաս պիտօր չհանի՛ բերդը Սպարտացւոց տուին (455) եւ իրենք Ամենացիներէն Կաւակակտու քաղաքն ընդունեցան, զորն որ քիչ մը յառաջ Փովիսացիներէն առած էին։

3. Երբ որ Կիմոն Ամենացի գնդին հետ, որն որ Մեսոնացւոց գէմ գացած էր՝ Սպարտացիներէն ետ խաւրուելով ամօթով Ամենք գարձաւ, ժողովուրդը կատղեցաւ առնախատանաց վրայ ու պատճառը Կիմոն համարուելով՝ խեցեկոյտ վճռով աքսորուեցաւ (461)։ Ալ Ամենքին կառավարութիւնը առանձին Պերիկլեսին՝ Միւկաղէի քով յաղթող Քսանդիպոսին որդւոյն ձեռքը մնաց, որն որ Թումիստոկլեսին աքսորուելէն ետքը ժողովրդեան գլուխն անցած էր, ուր որ Կիմոն ազնուականաց կողմնակից էր։ Իր ոգւոյն մեծութեամբը, անհակառակելի ճարտասանութեամբն ու խորին քաղաքականութեամբը 40 տարի առանց ամենեւին բռնութիւն բանեցրնելու

իբրեւ ճարտասան ու զօրավար Յունականը կառավարեց ու Ամենք մեծութեան ու փառաւորութեան վերջի ծագն հասցուց : Արշափ որ Կիմին ետեւէ Կիյար Յոյներն իրարու հաշտ ու բարեկամ ընելու, որպէս զի միաբան Պարսից դէմ պատերազմին, այնչափ ալ Պերիկղէն՝ տկարացած Պարսիկներէն վախ չունեւնալով մտադրութիւնը Սպարտայի գէմ ուղղած էր, զանի կ'ուզէր խոնարհեցրնել, որպէս զի Ամենք անհակառակելի ըլլայ : Նաւերը շատցուց, քաղաքը ամբացուց ու փառաւոր շենքերով զարդարեց, ծախքերը դլիսաւորաբար դաշնաւորաց Գեղոս եղած արկղէն առնելով, զօրն որ Ամենք բերել առաւ բաելով որ գաշնաւորներուն յապահովութիւնը Ամենքին զօրութենէն իախում ունի : Ամենքին ծովական իշխանութիւնը յապահովցընելու համար գլխաւոր կզգիներն ու ծովեղեցները Ամենացւոց գաղթականութիւններ հաստատել տուաւ . Եւ ուզեց նաեւ որ բոլոր յոյն քաղաքները Ամենք մէյմէկ գեսպան խաւրեն, որպէս զի Յունաստանի իրողութիւնները հոն որոշուին : Սակայն Սպարտացիք ասիկա խափանեցին : Իրեն մտածութիւնն էր որ Ամենք հասարակ ժողովրդով կրնայ զօրաւոր ըլլալ, անոր համար կը ջանար զանի բազմացընել ու կառավարութեան մօտիկցընել . Եւ որովհետեւ ազնուականք Արիսպագոս ատենին ձեռքովը ասոր գէմ կը դնէին՝ ան ատեանը տկարացուց, անոր ժողովրդեան բարուց, աղոց կրթութեան, հասարակաց գանձին ու օրինաց պահպանութեան վրայ ունեցած հսկողութիւնը ժողովրդեան ատեաններու տալով : Ժողովրդեան մտաւոր կարողութիւնն ալ կրթելու համար՝ աղքաններուն ստակ որոշեց, որ կարենան ժողովքներու ներկայ գանձուիլ ու թէատրոն երթալ, որն որ ան ժամանակները տեսակ մը կրթարան էր : Գիտութեանց ու արուեստից առաստաձեռնութեամբ պաշտպան եղաւ, ու բոլոր արուեստագէտներն ու գիտունները քովը ժողվեց : Մէկ խօսքով իր ժամանակը Յունաց ոսկեգար ըրաւ, որն որ առ հասարակ Պերիկղեան դար բառեցաւ :

4. Խայց տիեզերակալութեան համար Ամենացիք իրենց զօրութիւնը շատ ցրցկնեցին, որով քա-

նի մը տեղեր ձախորդութիւններ ունեցան եւ Սպարտացիք յարմար առիթներ գտան իրենց մեծ հակառակորդը խոնարհեցընելու։ Երբ որ մէկ կողմանէ Պարսից դէմ պատերազմը դեռ կը շարունակէին, ու իրենց դաշնակիցներուն հետ կուիւներ ունեին, ինարոս Աբրիացի իշխանին օգնութեան համար 200 նառվ ու շատ զօրքով Եգիպտոս արշաւանք Մ'ըրին (460—455), որն որ ձախորդ վախճան ունեցաւ (տէս Եր. 51)։ — ‘Նոյն ժամանակը Մեգարան, որն որ Պեղապաննեսի բանալին էր Աթենացիք իրենց շահեցան, բայց ասով Սպարտացւոց դրդուելովը Եգինացիք, Կորինթացիք, Սիկիոնացիք ու Եպիփառացիք Աթենքի դէմ պատերազմ բացին։ Աթենացիք Եգինացւոց վրայ գացին ծովու վրայ յաղթեցին, անոնց բոլոր նաւերն առին ու քաղաքին պաշարմամբ տիրեցին։ ‘Նոյն միջոցին Կորինթացիք եւ միւս դաշնակիցներն ալ Եգինան պաշարմանէն ազատելու համար Մեգարա յարձակեցան, եւ Աթենացիք նեղ մտան, որովհետեւ զօրսաց կէսը Եգիպտոս էր, միւս կէսն ալ Եգինա, այսուամենայնիւ Միրոնիդաս քաջ զօրավարը ծերերն ու տղաքը ժողվելով վրանին գնաց ու փառաւոր յաղթութեամբ զանոնք ալ վորնուեց։

5. Սպարտացիք Մեսսենացւոց պատերազմէն ազատելէն ետեւ իրենց մտադրութիւնը Աթենացւոց դէմ ուղղեցին ու սկսան անոնց աղղեցութիւնը կոտրելու ետեւէ իյնալ. աս բանիս շուտով առիթ գրան։ Փովիիացիք նոյն միջոցին Դորիս գաւառը յարձակելով՝ Սպարտացիք իբրեւ Գորիացի իրենց հայրենի երկիրը պաշտպանելու պատրուակաւ մեծ բանակով մը Հելլագա մտան, բայց իրենց միտքն էր թռեբացւոց ազնուապետութիւնն ու անոնց Բէովտիայի մէջ ունեցած գլխաւորութիւնը, որն որ պարսկական պատերազմէն ետեւ դադրած էր, նորէն հաստատել ու ասով Միջին Յունաստանի մէջ թէ Աթենացւոց հզօր հակառակորդ մը կեցընել եւ թէ իրենց ոտնկուիս մը ստանալ։ Փովիիացիները առանց զինուց Դորիսէն հանեցին, եւ Բէովտիայի մէջ իբրերը ուղածնուն պէս կարգաւորեցին, բայց երբ որ ետ դառնալ կ'ուզէին Աթենացիք ճամբան բռնեցին ու Տանագրացիք քով

արիւնահեղ ճակատ մը տուին։ Թէպէտ Սպարտացիք յաղթող ելան ու Պեղոպննէս անցան, սակայն Աթենացիք 62 օր ետքը Միրոնիդասին զօրավարութեամբը նորէն Բէովտիս մտան, Թերայւոց յաղթեցին, աղնուականները վորնտեցին, Սպարտացիներէն աքսորուած ռամկավարները ետ կանչեցին ու կառավարութեան գլուխը դրին (456)։ Ասկէց զատ Փոլիկիացիներն ու Լոկրիացիներն իրենց գաշնակից ըրին, ու Պեղոպննեսին հիւսիսային կողմը ասպատակելով՝ Սպարտացւոց նաւարանը այրեցին ու Ափիոնի տիրեցին։ Բայց Պերիկղէս վախնալով որ աղէկ մը պատրաստուելէն յառաջ մեծ պատերազմի մը չըռնուի։ Կիմնը աքսորը էն ետ կանչեց ու անոր ձեռքովը Սպարտացւոց հետ 5 տարւան զինադադար ըրաւ (450)։

Զինադադարէն յառաջ Պարսից թագաւորը Սպարտացւոց շատ պարզեւներ խրկեց, որպէս զի Ատտիկէ յարձակին ու Աթենացիներն իրենց զօրքը Եգիպտոսէն քայելու ստիտուին, սակայն Սպարտացիք արհամարհանօք պարդեւներն ու առաջարկութիւնը մերժեցին։

6. Կիմնն զինադադար ընելուն պէս, անհանդարու Աթենացիները նորէն Պարսից դէմ տարաւ, որոնց դէմ Ամիւրտէսս ճախիններու թագաւորը Եղիպտոսի մէջ կը կոռուէր։ Իրեն միտքն էր Պարսից պետութիւնը կործանելու ուստի Ամիւրտէսսին 60 նաւ խրկեց, ինքն ալ 140 նաւով Կիպրոս կղզւոյն վրայ գնաց, որուն քսվերը ժողվուած էր Պարսից զօրութիւնը։ Յաղթութեամբ կղզւոյն մեծ մասին տիրեց, բայց Կիտիսն քաղաքը պաշարած ատեն (վէրը առնելով) մեռաւ, Աթենացիք ալ սովու պատճառաւ Կիտիոննէն դացին ու Եգիպտոսէն նաւերը կանչեցին, որպէս զի Աթէնք դառնան։ Կիպրոսի Սալամիս քաղքին քով Պարսից բանակն ու նաւատորմիզը դիմացնին ելան որ իրենց դառնալն արդելեն, բայց Աթենացիք թէ ծովու ու թէ յամաքի վրայ անոնց չարաչար յաղթելով անվրդով տեղերնին դարձան (449)¹։ Կիմննին

1 Պատուաբռոս ու Դիոգորոս Սիկիվացին Կիմննին առ վերջի արշաւանքը քիչ մը տարբեր կը պատմեն, ու ետքինը Կիմննեան իազդութիւն մ'ալ կը յիշէ, որով Պարսից Արտաշէս թագաւորը Կիմննէն յաղթուելէն հուե պատերազմն ձանձրնալով կը խոստանայ որ բոլոր Ասիսցի Յոյներն ազատ թողու, Փոքր Ասիսցի բոլոր ծովե-

մահուանէն ետքը Աթենացիք Պարսից դէմ ալ պատերազմ չըրին, այլ զէնքերնին միայն Յունաց դէմ դործածեցին:

7. Ակմնն մեռաւ չմեռաւ Յունաստանի մէջ կոխւները նորէն սկսան: Աթենացիք Բէովտիայի մէջ մնացած երկու ազնուապետական քաղաքներն ալ նուածելու համար Բէովտիա մտան եւ յաջողութեամբ իրենց վախճանին հասնելով ետ կը դառնային, բայց Բէովտիայէն, Լոկրիսէն, ու Եւրէայէն փախած աղնուապետականները վրան հասան Կորոնտիայի քով մեծ կոտորած մ'րըն, ու Բէովտիան, Լոկրիսն ու Փոլիսը Աթենքէն ազատեցին եւ ան երկիրներու մէջ ազնուապետութիւնը նորէն հաստատեցին (447): Ասոր վրայ Եւրէան ալ ապստամբեցաւ, եւ երբ որ Պերիկղէս զանի նուածելու գացած էր, Պեղապննեսացիք Սպարտացւոց առաջնորդութեամբը Մեդարան ապստամբեցուցին ու Ատտիկէ յարձակելու կը սպառնային: Պերիկղէս անմիջապէս դիմացնին գնաց ու զանոնք հեռացուց ու Ետքէն Եւրէան ալ նուածեց, ուսկայն հարկ տեսաւ որ Պեղապննեսացւոց հետ 30 տարւան զինադադար մ'ընէ՝ Պեղապննեսի մէջ բռնած քանի մը քաղաքները թող տալով (445):

8. Խաղաղութեան ժամանակը Պերիկղէս իր մտադրութիւնը արուեստից եւ գիտութեանց վրայ ուղղեց, զորոնք կատարելութեան ծայրը հասցուց եւ անոնցմով փառաւոր ու անմահ անուն մը թողուց: Բայց ուր որ Աթենքի շահը կը պահանջէր զէնքն ալ նորէն ձեռքը կ'առնուր: Սամոս կղզւոյն ազնուապետականներն Պարսիցմէ օգնութիւն առած ապստամբելով՝ ինք անոնց վրայ գնաց, Պարսկական նաւատորմբղին յաղթեց ու Եռապատիկ պատով քաղաքը 9 տամսուան պաշարմամբ առաւ: Բիւղանդիոնն ալ որ նոյն միջոցին ապստամբած էր, նորէն նուածեց: Բայց հա-

զերը (Սեւ ծովը, Եգէտիքն ծովը ու Ակենիսայի ծովը) ամենեւն պատերազմնական նաև չխաւրէ, եւ իրեն զորը ան ծովեզերէն երեք օրավար հեռու կեցընէ: Թուկիտիբէս ժամանակից ու մնանցմէ շատ աւելի արժանահաւատ պատմագիրն, որուն պատմութեան կը հետեւիք, առ խաղաղութիւն ու մենաւենին չ'իշեր եւ կ'երեւայ որ ետքէն Աթենացիք չինած ըլլան Սպարտացիները նախատելու համար, որոնք Աստաղիսեան խաղաղութեամբ Փոքր Ասիայի Յոյները Պարսից մասնեցին (Եւ Եր, 196):

զիւ թէ Յշնք 14 տարի խաղաղութեան պառեղնեւ ըլլ վայելեցին՝ յանկարծ կրից հրդեհ մը բռնկեցաւ, որն որ Յ0 տարւան չափ բոլոր Յունաստանը աւերեց:

Յօդուած թ.

ՊԵՂՈՊՈՆԵՍԱԿԱՆ ՊԵՏԵՐԱԶՄ

1. Ի՞նչ պատճառաւ բրդաւ Պեղոպոնեսական պատերազմը: — 2. Ի՞նչպէս սկսաւ պատերազմը եւ ի՞նչ յաջպութիւն ունեցաւ: — 3. Ի՞նչ յաջպութիւն ունեցան Աթենացիք եւ ինչու խաղաղութիւն րին: — 4. Խաղաղութիւնը որչափ տեսեց: — 5. Ի՞նչպէս եղաւ Աթենացիքի արշաւանքը: — 6. Աթենացիքի ձախորդութենէն եաբք ի՞նչ եղաւ Աթենքին վեճակը: — 7. Ի՞նչպէս յմնեցաւ Պեղոպոնեսական պատերազմը: — 8. Երեսուն բոնուարներն Աթենքին ի՞նչպէս վորանաւեցան. Պեղոպոնեսական պատերազմը Յունաց համար ի՞նչ հետեւութիւն ունեցաւ:

1. Որչափ Աթենացւոց ամբարտաւանութիւնն ու տիրապետելու բաղձանքը օրէ որ կ'աճէր, այնչափ ալ Սպարտացւոց իրենց նախանձորդներուն մեծնալուն դէմ նախանձն, անոնց դէմ ատելութիւնը եւ անոնց մեծագոյն զօրութեան տակ իրենց անկախութիւնը կորսնցընելու վախը կը սաստկանար. բայց որովհետեւ երկու կողմն ալ կը տեսնէին, որ եթէ մէջերնին պատերազմ մը բացուելու ըլլայ, Յունաստան մեծ աւեր պիտոր կրէ, անոր համար երկուքն ալ անկէց կը զգուշանային: Բայց փոքր դէպք մը հրդեհը բռնկեցաւ: Եպիտամնոս՝ Լիւրիկէի մէջ Կորկիւրացւոց գաղթականութիւն մը՝ դրացի բարբարոսներէն ու ներքին քաղաքական կողմնակցութիւններէն նեղուելով՝ Կորկիւրացւոցմէ փուծ տեղ օգնութիւն ուղելէն ետեւ՝ կուրլնթափն դիմեցին, ուստի որ Կորկիւրացիք ալ գաղթած են: Կորլնթացիք յանձն առին Եպիտամնոսի օգնելու ու նաւատորմիղ մ'ալ խաւրեցին, բայց Կորկիւրացիք ասոր վրայ բարկացած՝ Եպիտամնոս գացին քաղաքն առին, ու եկած Կորլնթացիները զարկին, վորնեցին: Ասոր վրայ երկու քաղաքներն ալ սկսան մեծ պատրաստութիւններ տեսնել. Կորլնթացիք Պեղոպոնեսացիներն ու Աթենացիներն ալ օգնութեան կանչեցին, բայց Աթենացիք Կորկիւրացւոց կողմը բըռնեցին, որոնք նոյնպէս իրենցմէ օգնութիւն կ'ուզէին, ու նաւական ճակատի մը մէջ՝ երբ որ Կորլնթացիք կը յաղթէին իրենք մէջը մտան ու Կորլնթացիները ետ

քաշուելու ստիպեցին։ Ասոր վրէժն առնելու համար կորընթացիք Պոտիդէա քաղաքը, որն որ իրենց գաղթականութիւն մըն էր եւ Պարսից պատերազմէն ետքը Աթենացւոց հետ միացած էր, օգնութիւն խոստանալով Մակեդոնացւոց Պերդիկաս թագաւորին ձեռօքն Աթենքէն ապատամբէցուցին։ Սակայն Աթենացիք Պոտիդէացւոց՝ թէ եւ Մակեդոնացիք ու Կորընթացիք անոնց օգնութեան եկած էին, յաղթեցին ու քաղաքը պաշարեցին։ Ան ատենը կորընթացիք Սպարտայի մէջ Պեղապոննեացւոց ժողովք մը գումարեցին եւ Աթենացիներն ամբաստանեցին որ զինադադարն աւրած են։ Դէմ բողոքեցին Աթենացիք եւ Սպարտայի Աքրիդամոս թագաւորն ալ խաղաղութիւնը պահելու յորդորեց, այսու ամենայնիւ ժողովականաց մեծ մասը որոշեց որ Յունաստանը պատելու համար Աթենացւոց դէմ պատերազմ բացուի։ Աս երկու կողման համար յուսահատական ու կատաղի պատերազմը, որն որ Պեղապոննէսէն բացուած ըլլալուն համար Պեղապոննեական կ'ըսուի, քիչ ընդհատութեամբ 27 տարի տեւած է (431—404) եւ գրեթէ բոլոր Յոյները մասնակից եղան, Արդուէն ու Աքայիայէն գուրս բոլոր Պեղապոննէս ու Հելլասին մեծ մասը՝ Սպարտացւոց կողմը, իսկ կղզիներն ու ծովեղերեայ քաղաքներուն շատերը՝ Աթենացւոց կողմը։ Սպարտացւոց վստահութիւնն իրենց անպարտելի զօրաց վրայ էր, իսկ Աթենացւոցն՝ իրենց յաղթ նաւատորմղին վրայ։

2. Պատերազմը սկսաւ 60,000 սպարտայի զօրաց Աքրիդամոս թագաւորին առաջնորդութեամբ Ատտիկէ յարձակելովն ու ասպատակելովը (431): Պերիկղէս՝ շատ ցամաքային զօրք չունենալով՝ դիմացնին չելաւ, հապալատիկէի բոլոր ժողովուրդը Աթենքի պատերուն մէջ ժողվեց։ սակայն Պեղապոննեսի ու դաշնակցաց ծովեղերներն ասպատակելու համար նաւատորմիղ մը խաւրեց, որն որ Սպարտացւոց աւելի մեծ վնաս կը հացընէր։ Առջի տարիներն երկու կողմն ալ այսպիսի ասպատակութիւններով անցուցին եւ որովհետեւ ոչ Աթենացիք Սպարտացւոց զօրաց եւ ոչ Սպարտացիք Աթենացւոց նաւատորմղին դիմացն ելելու ու որոշեչ

ճակատ մը տալու կը համարձակեին՝ պատերազմը կ'եր-
կրննար։ Եթէրորդ տարին Աթէնքի մէջ, ուր կէս միլիօնի
շափ հոգի խռնած էին, զարհուրելի ժամատակեց, կարգերն ու կա-
նոնները խախտեց եւ, որն որ Աթէնացւոց աւելի
ծանր եկաւ, Պերիկղէս ալ անոր զոհ եղաւ (429)։
Ան մեծ մարդուն մահուամբը Աթէնացիք իրենց մե-
ծութեան վերին ու զօրաւոր հոգին կորսնցուցին, ու
կառավարութիւնը անսանձ ռամկին ձեռքն անցաւ,
զորն որ Պերիկղէս վերին իշխանութեան հասուցած,
բայց միշտ շափու մէջ բռնած էր։ Ռամկին գլուխն
եղաւ Կղէնն անձնասէր ու լիրը խաղախորդը, իսկ ազ-
նուականաց՝ Նիկիաս երկչու զօրավարը։ Երկուքն ալ
անկարող մարդիկներ։ Այսու ամենայնիւ Աթէնացիք
պատերազմը յաջողութեամբ շարունակեցին, որով եր-
կու կողման թշնամութիւնը կատաղութեան հասաւ։
Սպարտացիք Աթէնացւոց դաշնակից Պղատէա քա-
ղաքն առնելով, մէջը մնացած բոլոր քաղաքացիները
գլխատեցին, կիները գերի ծախեցին ու քաղաքը կոր-
ծանեցին։ Նոյն բանը ըրին Աթէնացիք ալ Ասուսու
կղզւոյն, որն որ ապաստամբած ու Սպարտացւոց կողմն
անցած էր։ Մետիլենէ մայրաքաղաքը խիստ պաշար-
մամբ առնելէն ետեւ։ Կղէննին խորհրդովով բոլոր քա-
ղաքացեաց վրայ մահուան վճիռ կարեցին, եւ թէպէտ
ետքէն վճիռը միայն ապատամբութեան գլխաւորնե-
րուն վրայ սեղմուեցաւ, սակայն 1000 ազնուականնե-
րէն աւելի արդէն սպանուած էին։ Կորկիւրայի մէջ
ալ արիննահեղ քաղաքացին պատերազմէ մը ետքը
ռամփիք Աթէնացւոց օգնութեամբ յաղթելով՝ բոլոր
ազնուականները ջարդուեցան։

3. Փոփոխ բախտով քանի մը կոիւներէն ետքը
Աթէնացւոց Դեմոսթենէս զօրավարը գնաց Մեսու-
նիայի արեւմուեան ծովեղերքն եղած Պիլս քաղաքը
առաւ ամրացուց ու փախած Հելոտներու ու Մեսու-
նիացւոց հետ սկսաւ Լակոնիան աւերել։ Սպարտաց-
ւոց Ագիս Ա. թագաւորը (Արքիդամոսին որդին) վաղեց
Աթէնացիներն ան կարեւոր կէտէն վորնտելու, բայց
Աթէնացիք սպարտական նաւատորմիզը զարկին ու
400 ազնուական Սպարտացիներ Պիլսին դիմացն եւ-

ղած Ափակտեղիա կղզւոյն վրայ պաշարեցին, որոնք
քաջութեամբ իրենք զերենք պաշտպանելէն ետեւ եր-
բոր Կղէոն ուրիշ նաւասորմղով մը Դեմոսթենէսին
օգնութեան եկաւ, Հարկադրեցան անձնատուր ըլլալ
ու Աթէնք տարուեցան (425): Ան ատենը Սպարտա-
ցիք սրտաբեկած ուզեցին Աթէնքի համար պատուա-
ւոր խաղաղութիւն մ'ընել, բայց իրենց յաջողու-
թեամբն աւելի հպարտացած Աթէնացիք խիստ պայ-
մաններ գնելով, Սպարտացիք լաւագոյն սեպեցին պա-
տերազմի շարունակել: Աթէնացիք Լակոնիայի ծովա-
ծոցին մէջ եղած Աթէնքար կղզւոյն ալ տիրեցին, բայց
իրենց բախան ալ ծայրը հասած էր: Քրասիդաս Սպար-
տացւոց յանդուգն ու իմաստուն զօրավարն Աթէնաց-
ւոց զօրութիւնը կոտրելու համար՝ պատերազմին աս-
պարէզը Մակեդոնիայի ու Թρակիայի ծովեզելքները
փոխեց, ուր շատ Աթէնական գաղթականութիւններ՝
նյոն իսկ Ամիկիպոլիս աղնուականաց ձեռօք Սպարտաց-
ւոց կողմն անցան ու սպարտացի պահապան զօրք առին:
Աս քաղաքները նորէն նուածելու համար Կղէոն Մա-
կեդոնիա բանակ մը տարաւ, բայց Քրասիդաս Ամիկի-
պոլսց քով դիմացն ելլելով ճակատելու ստիպուեցաւ
ու յաղթուեցաւ (422): Կղէոն փախած ատեն սպա-
նուեցաւ, Քրասիդաս ալ վէրք մ'առած մեռաւ, եւ
որովհետեւ ան երկուքը պատերազմ ուզողներուն
զլսաւորներն էին, Հիմակ խաղաղասէր Նիկիասը, որն
որ առանձին Աթէնքի կառավարութեան գլուխ մնաց՝
միջնորդ մտաւ ու 50 տարւան խաղաղութիւն ընել
տուաւ, որոշելով որ իրարմէ տուած գերիներն ու քա-
ղաքներն երկու կողմանէ ալ ետ արուին ու ամեն բան
առջի վիճակի դառնաց (421): Եւ որովհետեւ Սպար-
տացւոց շատ գաշնակիցները Քէովտացիք, Մեգարա-
ցիք, Կորրնթացիք ու Եղիսացիք աս խաղաղութիւնը
չէին ուզեր ճանչնալ՝ Սպարտացիք Աթէնացւոց հետ
բարեկամական նիզակակցութիւն մ'ալ ըրին, որ հար-
կաւորութեան ատեն իրարու օգնեն:

Ա. Հիմնամեայ Նիկեան խաղաղութիւնը 7
տարի միայն տեւեց, ան ալ շարունակ երկու կողմերն
իրարու գէմ գանգատ ընելով: Երկու կողմերն ալ կը-
գանգաղէին առած տեղերը բոլորովին ետ գարծընե-

լու, երկու կողմերն ալ իրարու վրայ կասկած ունենալով ձեռքի տակէն հակառակ կը գործէին . Սպարտացիք Քէսվացւոց՝ Ամենացւոց թշնամիներուն հետ դաշտնի դաշնագրութիւն ըրին, Ամենացիք ալ Արդիացւոց հետ, որոնք Պեղոպննեսի մէջ Սպարտացւոց առաւել զօրութեան դէմ թումբ մը կազմելու համար Մանտինէացւոց ու Եղիսացւոց հետնիզակակցութիւն մ'ըրած էին : Ազկիբիագ անհանդարտ ու փառասէր բայց ամեն տեսակ ձիբքերով զարդարուած պատանին՝ Պերիկղեսին աղջականը, որն որ 420ին կառավարութեան մէջ մտաւ եւ Պերիկղեսին իշխանութեան համանելու համար պատերազմ կ'ուղէր ու կը դրդուեր'նոր նիզակակցութեան իրողութիւնները կարգաւորելու պատրուակաւ, բայց Պեղոպննեսին վերին տէրութիւնն ալ առնելու դիտմամբ՝ զօրաբաժնով մը Պեղոպննէս մտաւ : Բայց Սպարտացիք դաշնակիցներովը Մանտինէայի քով Արդիացւոց ու դաշնակիցներուն յաղթելով յշար պարապի ելաւ (417) : Ասոր վրայ Ազկիբիագ Միկիլիայի արշաւանքին ձեռք զարկաւ որն որ Ամենքը կործանեց :

5. Ամենացիք Պերիկղեսին ժամանակէն միտք ունէին Միկիլիա արշաւելու, որպէս զի բոլոր Յոյներն իրենց վերին իշխանութեան տակ ունենան . Հիմա Սեղեստացիք իրենցմէ օգնութիւն խնդրելով Սելինացւոց դէմ՝ որոնց օգնական էին Միրակուսացիք՝ Ազկիբիագին յորդորելով՝ Նիկիասին ու աղնուականաց խորհրդին հակառակ որոշեցին, որ անմիջապէս Միկիլիա նաւատորմիդ մը խաւրուի եւ զօրավար դրին Ազկիբիագը, Նիկիասն ու Լամաքոսը : Ուստի 134 նու Ամենացւոց զօրաց ամենէն բնտիր մասովը մեծ յշսերով Միկիլիա նաւեցին (415) եւ յաջողակ Ազկիբիագին առաջնորդութեամբն սկսան մէկիկ մէկիկ քաղաքներն առնուլ : Բայց նաւատորմիլին Ամենքէն երթալուն նախընթաց գիշերը Հերմէսին արձանները անդամատուած գտնուելով՝ Ազկիբիագին թշնամիներն աս ոճրագործութիւնն անոր վրայ նետեցին ու զինքը ետ կանչեցին որ պատասխան տայ : Ազկիբիագին թշնամիներէն վախցաւ ու Արդսս փախաւ, եւ երբ որ Ամենացիք անհնազանդութեանը համար վրան

մահուան վճիռ կտրեցին՝ վրէժինդրութեան հոգւով
Սպարտացւոց քովը դնաց ու զանոնք Աթենացւոց
դէմ պատերազմ բանալու ու Սիրակուսացւոց օգնու-
թիւն խաւրելու յորդորեց : Այսու ամենայնիւ Նիկիաս,
որն որ Համաքոսին մեռնելովը առանձին զօրավար մնա-
ցած էր, Սիրակուսայի պատերուն առջեւը ճակատի մը
մէջ յաղթեց, քաղաքը պաշարեց ու անանիկ նեղ խո-
թեց որ անձնատուր ըլլալու վրայ էր, մէյ մ'ալ Գի-
լիպպոս ճարտար զօրավարը սպարտացի զօրքով քաղ-
քին օգնութեան հասաւ ու Աթենացիները նաւա-
հանգստին մէջ պաշարեց : Դեմոսթենէո ալ 73 նաւով
Աթենացւոց օգնութեան եկաւ, ոսկայն Սիրակուսացիք
որոնց բոլոր Սիկիլիան օգնական էր, ծովու վրայ յաղ-
թեցին եւ երբ որ Աթենացիք ետ քաշուիլ կ'ուղեին
ճամբան գոցեցին, մինչեւ Նիկիաս ու Դեմոսթենէո
յուսահատած՝ նաւերը թող տուին եւ կ'ուղեին ցա-
մաքի վրայէն Սիրակուսացւոց թշնամի քաղաք մը
փախչիլ . բայց դանդաղութեամբ ու ցրուած երթալով
Գիլիպպոս ետեւնէն հասաւ ու զամենքը գերի բռնեց :
Նիկիաս ու Դեմոսթենէո հրավարակի մէջ դլխատուե-
ցան իսկ զօրքը, կէս մը քարահատներու մէջ նետուե-
ցաւ կէս մ'ալ գերի ծախուեցաւ (413) :

6. Ոիկիլիպպի դժբախտ արշաւանքովը Աթե-
նացիք վերջի աստիճանի նեղութեան մէջ ինկան, իրենց
նաւերուն ու զօրաց մեծ մասը կորսնցուցին, Սպար-
տացիք Ազկիբիադին խորհրդով Ատամիկէ արշաւեցին,
Դեկելէա բերդը բռնեցին, ամրացուցին եւ մէջը 20,000
զօրք կեցրնելով Աթենք պաշարման վիճակի մէջ խո-
թեցին, եւ ասոնց վրայ՝ դաշնաւորաց մեծ մասն ալ
ապստաբեցաւ ու Սպարտացւոց կողմն անցաւ . այսու
ամենայնիւ ժողովուրդը հաստատուն կեցաւ, ինք
զինք սրտապնդեց, նոր նուատորմիղ շինեց ու իր
ծովական զօրութիւնը գեռ 8 տարի պահեց, թէ-
պէտ եւ Սպարտացիք առանց ամշնալու Պարսից հետ
դաշնակցելով՝ անսոնց ստակովը մեծ նաւատօրմիղ
մը կազմեցին : Աթենքի ազնուականները հայրենեաց
նեղութեան ատեն առիթ գտնելով ռամկապետու-
թիւնը կործանեցին ու Սպարտացւոց օգնութեամբը
աղնուապետութիւնը հաստատեցին ; Բայց Թրասիպու-

զոսին առաջնորդութեամբ Սամսա կեցած զօրքը աս փափսիսութեան գոհ չըլալով՝ Աղկիբիադն իրեն կանչեց, որն որ նախանձոտ Սպարտացւոց ատելի ու կասկածելի ըլլալով եւ ինքն ալ անոնցմէ զզուելով Պարսից Տիասփեան կուսակալին քովը դացած էր: Աղկիբիադ սիրով հրաւերն ընդունեցաւ, նաւատորմղին գլուխն անցած՝ Սպարտացւոց նաւատորմղին դիմացը գնաց, Արիգնսի քով երկու անգամ զարկաւ ու Վիզիկոսի քով բոլորավին փճացուց (410): Անկեց եաքը Հելլեսպոնտասի ու Պրոպոնտիաի ծովեզերքներն ալ նուածելով ու Բիւզանդիոն ու Քաղկեդոն քաղաքներն առնելով՝ ժողովրդեան մեծ ցնծումսվը Ամենք մտաւ (407), ուր կառավարութիւնը նորէն ռամպապետական եղած էր: Ամենացիք իրենց յոյսն ու վախը ամենակարող զօրավարէն ըլլալով՝ չէ թէ միայն անոր մահուան վճիռը ջնջեցին, այլ զինքը լիակատար իշխանութեամբ զօրավար ընելով Սպարտացւոց դեմ խաւրեցին: Բայց շուտավ միաքերնին փոխեցին: Աղկիբիադին բացակայութեան ատեն անոր ստորին զօրավարներէն մէկը (Անտիոքոս) ինք իր գլխուն Սպարտացւոց Կիւսանդր ծովակալին հետ զարնուելով ու յաղթուելով՝ ազնուականք Աղկիբիադը իշխանութենէն ձգել տուին եւ տեղը 10 զօրավար դրին որոնց գլուխն էր քաջ կօնոնք:

7. Կալվիկրասափդաս զօրավարն ալ Կիւսանդրի տեղ Սպարտացւոց ծովակալ ըլլալով՝ Պարսից օգնութեամբ զինած շատ աւելի հզօրագոյն նաւատորմղով մը զկոնսնը Մետիլենէ նաւահանգստին մէջ պաշարեց, բայց Ամենացիք նոր նաւատորմիզ մը օգնութեան խաւրելով Արգինուսեան կղզիներու քով արիւնահեղ ու յամառ ճակատին մէջ կատարեալ յաղթեցին ու Կալվիկրասափդաս զօրավարն պատերազմի մէջ ինկաւ (406): Կիւսանդրնորէն Սպարտացւոց ծովագետ եղաւ, ու Փոքր Կիւրոսի օգնութեամբ նորէն նաւատորմիզ մը կազմեց ու Եղոս Պոտամոսին քով՝ Լամփսակոսի դիմաց սկասաւ Ամենացւոց դարան լարել: Ամենացիք ալ ինչպէս Ամենքի մէջ՝ ասանկ նաւատորմղին մէջ ալ ամէն կարգ կանոն թող տալով կոնսնին ամէն ճգանց ու յորդորներուն հակառակ՝

անհոգութեամբ, իբրեւ թէ վտանգ մը չկայ, ցամաք
ելած կը ցրուէին. որով խորամանկ Վիւսանդը անգամ
մը ան պարապ նաւերուն վրայ յարձակեցաւ, ամէնն
ալ աւար առաւ ցամաքին վրայ զօրքին յաղթեց, ու
3000 հոգի մեսցուց: Կոնսն հաղիւ իր 9 նաւերովը
կըցաւ Ավալոս փախչիլ (405): Անկէց ետքը Վիւսանդը
առանց ժամանակ կորսնցընելու շտապաւ Աթենաց-
ւոց քաղաքներն ու դաշնակիցները նուածեց, ա-
նոնց աթենացի պահապան զօրքը Աթէնք խարեց,
որպէս զի քաղքին մէջ աւելի շուտով սով ձգէ, զորն
որ երկու սպարտացի թագաւորներն ալ դաշած պա-
շտած էին, ու ետքէն ինքն ալ նաւատորմզով երթա-
լով քաղաքը Պիրէոսին կողմէն ալ փակեց: Աթե-
նացիք իրենց մէջն արդէն անմիաբան եւ կողմնակցու-
թեանց կոխներով պարակտած էին, երբ որ զար-
հուրելի սով ալ մէջերնին մտաւ՝ ալ առանց պայմանի
Վիւսանդը անձնատուր եղան: Ան ալ Աթէնքը Պի-
րէոսին հետ կապող պատերը պատերազմի երածշուռ-
թեամբ վար առնել տաւաւ, Աթենացւոց բոլոր նա-
ւերն առաւ՝ 12 հատ միայն անոնց ձելով, նոր ազ-
նուապետական կառավարութիւն մը դրաւ 30 դլիա-
ւորներու կամ բունաւորներու տակ եւ Աթենացիները
պարտաւորեց Սպարտացւոց ամէն պատերազմներու մէջ
օդնելու եւ անոնց առաջնորդութեան հպատակելու
(404): Աթէնք ասով երկրորդական քաղաք մ'եղաւ.
Սպարտան առանձին բոլոր Յունաստանի սպարտապետ
մնաց ու բոլոր քաղաքներուն կառավարութիւնը ազ-
նուապետական ըրաւ:

8. Քաւական չէին Աթենացւոց կրած ահա-
գին վիշտերը՝ հմանկ երեսուն բոնաւորները Սպար-
տացւոց վրայ յենլով՝ անհնարին հարստահարու-
թիւններ ու անդժութիւններ սկսան ընել. իրենց
հմամիտ չեղողներն առանց ուրիշ բանի մը մահուամբ
կամ աքսորանոք կը հեռացընէին. 8 ամսուան մէջ
1500 (՝) հոգի մեսցուցին եւ քաղքին կէսը աքսո-
րեցին: Աղկիբիադ, որն որ իշխանութենէն իյնալէն
ետքը թրակիա կ'ապրէր, Ասիա գնաց որ Պարսից Ար-
տաշէս թագաւորէն իրեն հայրենեացը հմար օգնու-
թիւն խնդրէ, բայց երեսնից ու Սպարտացւոց դրդե-
լնդէ. ՊԱՏՄ. Ա. ՀԱՏ.

լովը Փառնաբազ նախարարը ճամբան վրան յարձակեցաւ ու զանի սպաննել տուաւ 45 տարւան հասակին մէջ։ Ամենայցւոց բախտովը նոյն ատենը թերացւոց ու Սպարտայի մէջ գժտութիւն մտնելով՝ թերացիք Ամենայցւոց փախտականներն իրենց քաղքին մէջ ընդունեցան եւ Թրասիբուլոս զօրավարն անոնց գլուխն անցնելով Ատահիկէ յարձակեցաւ, երեսուններուն զօքքը զարկաւ, Պիրէոսի տիրեց եւ նոր արիւնահեղ կոտովվ մը երեսունները Ելեւսի փախցուց։ Կիւսանդք երկու կողմանակցութեանց կ'օգնէր որպէս զի իրար ուտեն, բայց Պաւսանիաս Սպարտայի թագաւորը Թրասիբուլին կողմը բոնելով՝ Ամենքի մէջ նորէն Սոլոնին օրէնքները հաստատուեցան, զանոնք ժամանակին յարմարցընելով ու ընդհանուր թողութիւն տրուեցաւ. միայն երեսունները գաւաճանութեամբ սպաննուեցան (403)։ Բայց Ամենքը ալ չկրցաւ առջի պայծառութեան ելլել. հոս՝ ինչպէս բոլոր Յանաստանի մէջ ալ մեծ ու ազնուական ոգիները պատերազմի զոհ եղան ու կիրքերը երկարատեւ թշնամութեամբ աղատ գաշտ գտան. առջի մեծ մտածելու ու գործելու ոգւցն, ազնուականութեան ու հայրենասիրութեան տեղ՝ ցած ընչափացութիւն, խաբէութիւն, անվասահութիւն ու երկչառութիւն յաջորդեցին։ Պեղապաննեսական պատերազմը Յանաց խորին վէրք մը տուաւ, որն որ երբէք չբժշկեցաւ, այլ կամաց իրենց քաղաքական մահ բերաւ։

Յօդուած թի.

ՍՊԱՐՏԱՅԻ ՈՒ ԹԵԲԻՒ ՍՊԱՐՏՎԵՏՈՒԹԻՒՆ

1. Սպարտայիք ինչպէս փառուեցան գաշնաւորաց հետ։ — 2. Ինչպէս եղաւ Պարսկական արշաւամբը։ — 3. Ինչ վախճան ունեցաւ Կորբնթական պատերազմը։ որն է Ընտաղկիտեան խաղաղութիւնը։ — 4. Սպարտայիքի թերացւոց հետ ինչպէս պատերազմի բռնուեցան։ — 5. Թերացիք ինչու Պեղոպաննես արշաւեցին եւ յաջորդութիւն ունեցան։ — 6. Ինչպէս մեռաւ Պեղոպիդաս։ — 7. Եպամինոնդ ինչու շորորդ անդամ Պեղոպաննես արշաւեց։ Բնչպէս մեռաւ։ — 8. Եպամինոնդին մահուլնեն եռքը Յանաստան ինչ վիճակի մէջ էր։

1. Ամենքին իյնան ի սկզբան բոլոր Յաները մեծ ուրախութեամբ լսեցին ու սիրով Սպարտացւոց վերին տէրութիւնն ընդունեցան. բայց շուտով զղացան ու բիրտ Սպարտացւոց անունն իրենց անիծեալ

Եղաւ։ Սպարտան հիմակ ան հին Աիկուրդեան Սպարտան մնացած չէ։ միայն բրտութիւնն ու քաջութիւնը պահած է։ իսկ պարզութեան, խստակեցութեան ու զգաստութեան տեղ՝ անյագ ընչափացութիւն, զեղշութիւն ու անտառակութիւն մնած է, զորոնք յագեցրնելու համար իրեն գործականիներու ձեռօք բըռնութեամբ ու անտառնելի ամբարտաւանութեամբ գաշնակից քաղաքներն սկսաւ կեղեքել, ու հակառակորդներն անողրմութեամբ կոտորել։ Եւ ասի անչափ աւելի համարձակութեամբ, որչափ չկար ուրիշ զօրաւոր տէրութիւն մը որ կարենար զինք արգելուլ կամ պատժել։

2. Իսկ Պարսիկք Աթենքն՝ իրենց ահաւոր թշնամին խոնարհած տեսնելով եւ Սպարտացւոյցմէ այնչափ վախ չաւնենալով սկսան Ասիայի յոյն քաղաքները նորէն նուաճելու ետեւէ իյնալ, որուն առիթալ տուած էր Յունաց Փոքր Կիւրոսին ապստամբութեան օգնելը (Թէս Եր. 52)։ Յոյները Սպարտայի դիմեցին եւ Սպարտացիք ալ իրենց պաշտօնին համեմատ զանոնք պաշտպաննելու համար Պարսից դէմ պատերազմ բացին։ Ի սկզբան թիմբրոն ու Գերկիլլիտաս զօրավարները խաւրեցին, որոնք կիւրոսին արշաւանքէն դարձած Յոյները վարձելով Փոքր Ասիայի քաղաքները մէկիկ մէկիկ առնելու սկսան։ Ետքէն Ադեսիդայոս քաջ ու առաքինի թագաւորն ալ Ասիա անցաւ, որ Պարսից պետութիւնը կործանէ ու Աթենացւոյ զօրավարներուն փառքը նսեմացընէ։ Պակտոլոսի քով փառաւոր յաղթութիւն մ'ընելով (396) ու քանի մը նախարարներ իր կողմը շահելով Պարսից դահը դղրդեցուց ու Շօշի վրայ քալելու կը սպառնար, երբ որ Պարսիկները նեղ մտած՝ կաշառի դիմեցին։ Թէրէ, Արդոս եւ Կորընթոս մարդ իրկեցին ու շատ ստակով Սպարտայի դէմ դաշնակցութիւն մը կազմել առեն, որուն մէջ Աթենացիք ալ սիրով մտան, յուսալով որ դաշնակցութեան գլուխն իրենք կ'ըլլան, եւ ասով նորէն առջի մեծութեան կը հասնին։ Աս եղանակաւ Սպարտայի դէմ Կորընթական ըստած պատերազմը ծագեցաւ, եւ Պարսիկները վըտանգէն աղատեցան։

3. Գաշնակիցները պատերազմն սկսան Սպարտացւոց բարեկամ Փովկիսացւոց վրայ յարձակելով։ Սպարտացիք անանց դէմ Վիւսաննորը խաւրեցին. բայց ասիկա Հաղիարդոսին վրայ յարձակած առեն իյնալով՝ իր զօրքն արտորնօք Պեղապոննեսոս փախաւ։ Միւս կողմանէ Կոնոն ալ Պարսից նաւերով Սպարտացւոց նաւատորմիղը Կարիայի Կնիդոս քաղքին առջեւը փրձացոց, որով բոլոր ծովեզերեայ յոյն քաղաքներն իրեն կողմն անցան։ Ան առեն Սպարտացիք ստիպուցան Ագեսիղայոսը ետ կանչել, որն որ իր յաղթութիւնները կէս թող տուած իր հայրենիքն ազատելու փութաց։ Յանկարծ բէովտիա հասաւ եւ Կորոնէայի քով դաշնակցաց մէկ մասին հանդիպելով մեծ ու արինահեղ ճակատ մը տուաւ ու յաղթեց (394)։ Սակայն Կոնոն Սպարտացիները Ասիայէն ու կղզիներէն վորնտելէն ետեւ պարսկական նաւատորմիղով Յունաստան եկաւ, Լակոնիայի ծովեզերքները կողապտեց, Աթենքին պարիսպները նորէն շինեց եւ ծովին պետութիւնը նորէն իրեն քաղքին դարձուց։ Ասոր վրայ Սպարտացիք որպէս զի Պարսիկներն Աթենացւոց դաշնակցութենէն ետ կեցընեն՝ Անտաղկիտաս ճարտասանը Պարսից արքունիքը խրկեցին, որն որ Անտաղկիտան ըստած ամօթալի խաղաղութիւնն ըրաւ, որով Յունաստանի քաղաքներն ամէն տեսակ իշխանութենէ անկախ հրատարակուեցան, իսկ Ասիայի Յոյները Պարսից իշխանութեան տակ ձգուեցան (387)։ Կոնոն ասի արդելելու ու Ասիայի յոյն քաղաքները Աթենքի հետ միացընելու համար Ասիա գացած էր, բայց Պարսիկները, որոնք Աթենացւոց այնչափ մեծնալը չէին ուղեր, զի՞քը խարդախութեամբ բոնեցին ու սպաննեցին։

4. Սպարտացիք Պարսից հոգերէն ազատած՝ աւելի բոնանալու սկսան։ Թրակիայի մէջ Ողինթիա յունական քաղաքը մերձաւոր յոյն քաղաքներուն հետ ու ամկապետական դաշնակցութիւն մը կազմեց եւ կ'ուզեր քանի մը քաղաքներ ակամայ դաշնակցութեան մէջ խոթել։ Ասոնք Սպարտայի դիմեցին, Սպարտացիք ալ օգնութեան հանելով Յ տարւան պատերազմնով շատ կորուստ կրելէն ետեւ Ողինթիան ստիպեցին քաղաքներն ազատ թող տալու ու Սպար-

տայի հետ դաշնակցելու։ Բայց Աղճիմիա երթալու համար Քէովտիային անցած ատեննին, իրենց զօրաց մէկ մասովն յանկարծ Թերէի Կադմէաբերդը բռնեցին (382), եւ քաղքին մէջ բռնաւորներ դրին, որոնք մեծ անգըթութեամբ իրենց հակառակորդները կէս մը կը սպաննէին, կէս մ'ալ կ'աքսորէին։ Ուամկապետականք Ամենք փախան, զորոնք Ամենացիք սիրով ընդունեցան, եւ ասկէց Պեղոպիդաս ազնուականն իր ընկերովը ծպտեալ Թերէ գառնալով՝ սեղանի վրայ գինոված բռնաւորները սպաննեց ու Ամենացւոց օգնութեամբը Սպարտացիները բերդէն վարնտելով քաղաքն ազտեց, ու նորէն ուամկապետութիւն հաստեց (378)։ Սպարտացւոց Աղեսիղայոս թագաւորն Ամենքի վրայ քալեց, բայց Ամենացւոց Քարրիս զօրավարին նոր եղանակու ճակատած գնդէն ստիպուեցաւ ետ գառնալ։ Երբ որ Կղէոմպրոտոս թագաւորն ալ Քէովտիայի մէջ անօդուտ յարձակում մ'ըրաւ։ Սպարտացիք իրենց բախտը ծովու վրայ փորձեցին. բայց հոն իրենցմէ զօրաւոր ելան Ամենացիք, որոնք 70 քաղաքներու նիֆակալցութիւնն մը կազմած էին, ու Քարրիսի առաջնորդութեամբ Նաքսոսի քով Սպարտացւոց նաև աստրիզը բոլորովին խորտակեցին ու փնտացին։ Ամենացիք աս յաղթութեամբ դարձեալ ծովական տէրութիւնը ձեռք բերելով՝ զանի յապահովցրնելու համար ուղեցին ընդհանուր խաղաղութիւն մ'ընել, բայց յանձնն չառին թերացիք եւ Սպարտայի Կղէոմպրոտոս թագաւորը նորէն Քէովտիա յարձակեցաւ, սակայն Լէվկորայի քով Եպամինոնդասէն ու Պեղոպիդասէն չարաշար յաղթուեցաւ եւ ինք ճակատին մէջ մեռաւ (371)։

5. Լէվկորայի յաղթութեամբ Սպարտայի զօրութիւնը կոտրեցաւ, եւ Պեղոպիդաննեսի դաշնակիցներն անկէց ապատամբելով Թերէի հետ դաշնակցեցան, որն որ հիմա Յունաստանի առջի քաղաքն եղաւ։ Թերացիք որպէս զի իրենց ախոյեանն աւելի խօնարհեցրնեն ու իրենց նոր ստացած իշխանութիւնը յապահովցրնեն Եպամինոնդասին ու Պեղոպիդասին առաջնորդութեամբը Պեղոպիդասէս յարձակեցան (368), եւ Արդիացւոց, Արկադացւոց ու Եղիսացւոց հետ սկսան

Սպարտայի վրայ քալել։ Ագեսիզայոսին պատրաստութենէն, պաշարի պակառութենէն ու օդոց անհարթութենէն անկեց արգելուեցան, սակայն Մեսսենացիներուն իրենց առջի անկախութիւնը տուին, եւ թերակղզւոյն մէջ Սպարտացւոց գեմ զօրաւոր թումբը մ'ըլլալու համար Արկադիան զօրացուցին ու Մեգալոպոլիս ամսուր բերդը շինեցին։ Բայց Աթենացիք, որոնք ոչ Սպարտացւոց եւ ոչ Թերացւոց շատ զօրանալը կ'ուզէին, Թերացւոց յառաջադիմութենէն անհագիստ եղած՝ Սպարտացւոց օգնութեան հասան, անտեն Թերացիք ալ Պեղոպոնեսէն հեռացան։ Երկրորդ անգամ մը Պեղոպոնեսու մտնելով Թերացիք՝ Սիկիոնը նիզակակցութեան մէջ առին, Երրորդ անգամ ալ մտան ու Աքայիան նուաճեցին։

6. Թերացիք Յունաստանի հիւսիսային կողմը նոյնչափ յաջողութիւն չունեցան։ Մակեդոնիայի մէջ գահակալութեան կուիներ ելած էին, զորոնք Պեղոպիդաս գնաց շտկեց եւ Փիլիպոս արքայորդին Թերերէ պատանդ խրկեց. ետքէն երբոր Թեսասաղիայի մէջ ելած նոյնպիսի կուիներն ալ խաղաղընել կ'ուզէր՝ հոնտեղի Ազեքսանդր բոնաւորէն բռնուեցաւ ու բանտ գրուեցաւ, եւ թէպէտ Թերացւոց սպառնալիքներովը ազատեցաւ, սակայն Ազեքսանդր բոնաւորին գեմ պատերազմի ելլելով Կինոսկեփալէի քով ճակատին մէջ մեռաւ (364)։ Թերացիք իրենց բոլոր ճիզը թափեցին իրենց սիրելի զօրավարին մահուան վրէժն առնելու ու սահմեցին բոնաւորը խոնարհական խաղաղութիւն մ'ընելու անոր իշխանութիւնը միայն Փերէի վրայ սեղմելով։

7. Պեղոպիդասին մահուրնէն անմիջապէս ետքը Արկադացւոց ու Եղիսացւոց մէջ գժտութիւն մտնելով, եւ Արկադացիք Թերացիներն օգնութեան կանչելով՝ Եպամինոնդաս չորրորդ անգամ Պեղոպոնեսու արշաւեց եւ շիտակ Սպարտայի վրայ քալելով Սպարտացիները զարհութեցուց. ծերուտովայ քաղաքը պաշտպանելու համար զէնք առին մինչեւ որ Ագեսիզայոս իրեն զօրքովը հասնելով՝ Թերացիները ետ վարնեց։ Մանտինէայի քով երկու հակառակորդները ճակատեցան, Սպարտացիք Աթենացւոց հետ, որոնց հետ զօրա-

վարութիւնը հինգ հինգ օր փոփոխակի կ'ընէին, եւ թեքացիք գրեթէ բոլոր մնացած Յոյներուն հետ. առիւնահեղ պատերազմի սկսաւ, եւ Եպամինոնդ մեծ պատերազմական հանճար ցուցուց. բայց երբ որ յաղթութիւնը կը ստանար, վերաւորեցաւ մեռաւ եւ անով պատերազմն անորոշ մնաց (362): Եպամինոնդին մահուրնէն ետքը թեքացիք ուրիշ երեւելի մարդմը չունենալով, եւ ամէնքը պատերազմէն յոդնած ու ձանձրացած ըլլալով, ինչպէս որ Եպամինոնդ մեռած ատեն թեքացւոց խորհուրդ տուած էր, ընդհանուր խաղաղութիւն մ'ըրին բոլոր Յոյներն ազատ հրատարակելով։ Սպարտացիք իսկզբան դէմ դարձան, բայց շատ գժուարութիւններէն ետքը վերջապէս Աթեսսենացւոց անկախութիւնն ընդունեցան։

8. Խաղաղութենէն ետքը թեքէն իրեն առջի աննշանաւորութեան դարձաւ, որովհետեւ իր մեծութիւնը միայն Պեղոպիդասին ու Եպամինոնդասին վրայ էր։ Բայց Յունաստանի մէջ ուրիշ գլխաւոր տէրութիւն մ'ալ չմնաց, այլ ամէն քաղաք բոլորովին ինքնիշխան էր։ Սպարտացիք երկարաւեւ պատերազմներէն ակարացած, աղքատացած ու վայրենացած էին, եւ Եփորները, որոնք Ափուրդեան օրինաց հակառակ երկրի շատ բաժիններ իրենց կ'առնուին՝ Սպարտացւոց վրայ բռնաւորներ եղած էին։ — Աթենացիք Քարրիասի, Տիմոթէոսի ու Խփիկրատեսի պէս քաջ ու ծարտար զօրավարներով գրեթէ բոլոր Յունական կղզիներն ու ծովեղերներն իրենց հետ միացուցած ու դարձեալ Յունաստանի հրամանատարն եղած էին։ Բայց դաշնակիցները շուտով սկսան հարստահարութեանց դէմ դանդատիլ ու ապստամբութեան դրօշը բանալ։ Երեք տարի (357—355) աշխատեցան Աթենացիք զանոնք նուաճելու, բայց մէկ կողմանէ Պարսից Արտաշէս Գ. թագաւորին սպառնալիքներէն եւ ամենէն աւելի Մակեդոնիայի Փիլիպպոս թագաւորին ըրած աշխարհակալութիւններէն ստիպուեցան խաղաղութիւն ընել դաշնակիցներուն անկախութիւնը ճանչնալով ու անոնց հարկէն հրաժարելով։ Ասանկով Աթենացւոց ծովական տէրութիւնը նորէն կործանեցաւ եւ Յունաստանին հիւսիսային կողմը ուրիշ տէրու-

թիւն մը սկսաւ զօրանալ, ուսկից Յունաստանի նուա-
ճուիլը չէր յուսացուեր:

Գ Լ Ո Ւ Թ.

Մ Ա Կ Ե Դ Ո Ն Ա Ց Ի Ք

Յօդոհած Ա.

Փ Տ Լ Ի Պ Պ Ո Ս Բ.

1. Մակեդոնիայի թագաւորներն ուստի յառաջ եկած են, եւ ինչպէս
կտուժարած են: — 2. Ինչպէս գահ երաւ Փիլիպոս եւ Մակեդոնիան ինչ-
պէս բարգաւաճեց: — 3. Փիլիպոսը Յունաստանինչպէս մոռաւ: — 4. Ինչ-
պէս եղաւ Փոլիփական պատերազմը: — 5. Աթենացիք Փիլիպոսին հնա-
նաստանի վայրուեցան: — 6. Փիլիպոսը ինչպէս մոռաւ թէովտիս եւ Յու-
նաստանի սպարապետութիւնն ինչպէս ստացաւ: — 7. Ինչպէս մեռաւ:

1. Յունաստանի հիւսիսային կողմը կամպու-
նեան լերանց եւ Ստրիմոն գետին, Եզդեան ծովուն
եւ Լիւրիկէի մէջ Յաւանայ կիթիմ որդիէն յառաջ
եկած ժողովուրդ մը կը բնակէր, որտւն առջի թագաւ-
որը ունանք Տեմենիտեան կաթանոսարդիային կը գնեն,
որն որ հան Դորիացի քաղթականութիւն մը հաստա-
տած էր (813), ոմանք ալ Պերտիկաս, Ար, որն որ նոյն-
պէս Տեմենիտեան Արդիացի է: Դարեհին աշխարհա-
կալութեանց ատեն Ամինտաս Ա. թագաւորը թրա-
կիայի Մեգաբազոս նախարարին հպատակութեան
նշաններն՝ հողն ու ջուրը տուած եւ իր երկիրը Պար-
սից նախարարութիւն մ'եղած էր: Իր որդին Աղեք-
սանդր ակամայ Քսեբրսէսին հետ Յունաց վրայ գնաց
եւ ետքէն Պղատէայի պատերազմէն յառաջ Պարսից
եւ Աթենացւոց մէջ միջնորդ մոռաւ, ու Պարսից պա-
տերազմին յատակագիծն Աթենացւոց յայտնեց:
Բայց ան համբաւաւոր պատերազմէն ետեւ երբ որ
Պարսիկը Եւրոպայէն վորնատուեցան, Աղեքսանդր ալ
իր երկիրն անկախ ըրաւ: Արքեղայոս (412—394) իր
տէրութիւնն ընդարձակեց եւ աղէկ կարդի խոթեց,
Յունաց երեւելի արուեստաւորներն ու գիտուններն
իրեն կանչեց, ու Յունական կրթութեամբ սկսաւ եր-
կիրը ծաղկեցրնել: Իրեն մահուընէն ետքը 7 տարի
գահակալութեան կրիւներ յաջորդեցին, որոնք եր-

կերը կը քայքայէին, մինչեւ որ Ամինտաս Բ. Թեսսաղիացւոց օգնութեամբը դահը ելաւ եւ Արքեղայոսին սկսածը մեծ եռանդեամբ սկսաւ շարունակել: Բայց իրեն մահուրնէն ետքը դահակալութեան կոխները նորէն եւ աւելի սաստիութեամբ սկսան: Պեղսպիդաս մէջը մտաւ ու Ամինտասին երեց որդին Աղեքսանդրը թագաւոր դրաւ ու շատ ազնուական տղաք, որոնց մէջը Ամինտասին Փիլիպոս կրտսեր որդին ալ էր, իրքեւ պատանդ թերէ խաւրեց: Աղեքսանդր սպաննուեցաւ եւ անոր եղբայրն ու յաջորդը Պերտիկիաս Լիւրիկեցւոց պատերազմին մէջ, որոնք Մակեդոնիա յարձակած էին, ինկաւ եւ նորէն դահակալութեան կոխները ծագեցան. միւս կողմանէ Թրակացիք ալ սկսան Մակեդոնիան ասպատակել որով տէրութիւնը կործանման դուռը հասաւ:

2. **Փիլիպոս** տասնուհինդ տարի Եպամինոնդասին քով Յունաց ամէն գիտութիւնները ու զինուորական կարգերը սորվելէն ու Յունաց նոյն ատենուան վիճակը աղէկ մը ճանչնալէն ետեւ, երբ որ Եպամինոնդ մեռաւ ու թերէի մէջ շփոթութիւններ ելան՝ 23 տարւան թերէէն փախաւ իր հայրենիքը կործանմանէ ազատելու համար եւ իր աշխատժութեամբն ու խելքով ներքին խոսվութիւններն հանդարտեցոց, տէրութիւնը կարգաւորեց, Թրակացինները Մակեդոնիայէն հեռացուց, ու Աթենացիններն իրեն բարեկամքրաւ: Երեք տարի ետքը թագաւորական դահն ալ ելաւ (359—336): Անկեց ետքը Պէսոնացւոց վրայ գնաց, զանոնք հարկատու ըրաւ, Լիւրիկեցինները Մակեդոնիայէն բոլորովին վարնաւեց, ու ալ Աթենացիններէն վախ չունենալով անոնց Թրակիայի ու Մակեդոնիայի ծովեղերքներն ունեցած դաշնակից քաղաքները մէկիկ մէկիկ կէս մը բռնութեամբ կէս մ'ալ ստրկով ու խարդախութեամբ առաւ եւ ըստ մեծի մասին քանդեց:

3. **Փիլիպոս** իր տէրութիւնը տարածելէն ետքը կ'ուզէր Պարսկաստան արշաւել. ասոր համար զօրաց նոր կրթութիւն տուաւ, զանոնք երկայն նիզակիններով ու սուրերով զինեց ու սկսաւ քառակուսի խիտ առ խիտ ճակատեցընել, անանկ որ իրեն դնդերը, որոնք փաղանդ

ըսուեցան, ան ժամանակներն անյաղթելի էին: Բայց
Յունաց զօրքին ալ կարօտ էր, պէտք էր անոնց վրայ
գլխաւորութիւն մ'ունենալ, աս բանիս ալ համելու
օգնեցին իրեն՝ Յունաց անմիաբանութիւնն ու թու-
լութիւնը եւ գլխաւորաբար իրեն ստակը, զորն որ
Թրակիայի մէջ գտած ոսկե հանդէն առատութեամբ կը
հանէր ու անով զօրքը վարձատրելէն զատ՝ Յունատ-
տանի բոլոր երեւելի մարդիկները կը կաշառէր եւ ա-
նոնցմով իրեն վախճանին կը հասնէր:

4. Այս ատենները Փովլիացիք Դեղփիսի
տաճարին երկիրները զրաւելով՝ Ամփիկտիոնեան ա-
տեանը անոնց վրայ սարսափելի տուգանք մը դրաւ, եւ
երբ որ անոնք ասի չվճարեցին այլ մեհենին ալ տի-
րեցին՝ ատեանը Թեբացւոց յանձնեց որ սեղանակա-
պուտները պատժեն: Փովլիացիք մեհենին հարուստ
գանձերովը շատ զօրք վարձեցին ու իրարու յաջոր-
դող երեք եղարց (Փիլոմելոսի, Ոնոմաբքոսի ու Փայ-
իլլոսի) առաջնորդութեամբ 10 տարի յաղթու-
թեամբ կուռեցան Թեբացւոց ու անոնց գաշնակից
Թեսսաղացւոց դէմ: Ան ատեն Թեսսաղացիք եւ ետ-
քէն Թեբացիք ալ Փիլիապոսը օգնութեան կանչեցին,
որն որ սիրով Թեսսաղիս մտաւ Փովլիացիները վորն-
տեց, Թեսսաղիան իրեն հետ միացուց եւ ետքէն երբ
որ Թեբացիք զինք կրկին անդամ կանչեցին՝ իբրեւ Ա-
պողզնի պաշտպան Փովլիս մտաւ ու վհատած Փովլիա-
ցիները դիւրութեամբ նուածեց, Ամփիկտիոնեան ա-
տենին վճռովը բոլոր քաղաքները կործանեց, Երկիրը
Թեբացւոց հետ բաժնեց ու անոնց տեղ՝ ինք Ամփիկ-
տիոնեան ատենին անդամ եղաւ (346):

5. Միայն Աթենացիք Փիլիապոսին միտքն
իմացած էին եւ անոր ճգանց դէմ կը դնէին, որով-
հետեւ ամենէն յառաջ իրենք անկէց կրեցին իրենց
Մակեդոնիայի ու Թրակիայի ծովեղերքներն ունեցած
քաղաքները կորսնցընելով: Բայց Փիլիապոս խորա-
մանկութեամբ իրենց հետ միշտ յարգութեամբ ու
շողքորթութեամբ կը վարուէր եւ գրեթէ բոլոր ճար-
տասանները կաշառած էր, որպէս զի ժողովուրդն իր
ըրածներուն մտադիր չընեն: Մակայն Դեմոսթենէս ա-
մենէն երեւելի ճարտասանը չկրցաւ ստրկով գնուիլ

եւ անխոնջ Աթենացիները Փիլիպպոսի դէմ կը գըշ-
գուէր: Ուստի երբ որ անի Փովլիացիները Թեստաղիա-
յէն վարնաեց եւ Փովլիս մանել կ'ուզէր, Աթենացիք
Թերմոպիլէ կիրծը բռնեցին ու զանի արգելեցին: Ան-
ատենը Փիլիպպոս ալ Թրակիայի յունական քաղաք-
ները նուաճելու դնաց: Աթենացիք Աղինթոսին դրւ-
խաւոր քաղքին օգնութիւն խաւրեցին, բայց քաղքին
գլխաւորները կաշառուելով քաղաքներուն հետ կոր-
ծանեց, Աթենացւոց հետ ալ կաշառուած Եսքինէս
ճարտասանին ձեռքովը խաղաղութիւն ըրաւ եւ այն-
պէսով Փովլիս մտաւ ու Ատտիկէի մօտ սանկուիւ ու-
նեցաւ: Եսքին Պեղսպաննէս ալ ուզեց արշաւել,
ուր Արգիացիք ու Մեսսենացիք Սպարտացիներէն
հարստահարուելով իրմէ օգնութիւն ուզեցին, բայց
Աթենացիք Սպարտացւոց կողմը բռնելով ան արշա-
ւանքն արգելեցին: Ան ատենը Փիլիպպոս Աթենացւոց
հացը կտրելու համար Թրակիա արշաւեց ու Աթենա-
ցւոց Բիւզանդիոն ու Պերինթոս քաղաքները պաշա-
րեց, բայց աթենացի զօրավարը Փոկիոն նաւատորմղով
մ'օգնութեան հասաւ ու պաշարումը վերցրնելու
ստիպեց (341):

6. **Փիլիպպոս ամէն իր գործողութեանց մէջ**
Աթենացիներն իրեն հակառակ տեսնելով՝ որպէս զի
պատճառ մ'ունենայ անխափան Յունաստան մտնելու՝
իրմէ կաշառուած Եսքինեսին ձեռքովը Ամիկիտիո-
նեան ատենին մէջ որոշել տուաւ որ Ամիկիտիայի Լո-
կրիացիներն յառաջագոյն Գեղփիսի երկիրները գոր-
ծածելուն համար պատժուին, եւ աս որոշման գոր-
ծադրութիւնն իրեն յանձնուի: Ասով անարգել Բե-
ովտիայի մէջ մտաւ, բայց Ամիկիտիայի վրայ քալելու
տեղ Ելատէա բերդը՝ Բէովտիայի ու Յունաստանի դու-
ռը բռնեց: Բոլոր Յունաստան աս գործքիս վրայ սարսա-
փեցաւ, որովհետեւ ասով Փիլիպպոսին միտքն յայսնի
եղաւ. սակայն միայն Գեմոսիթենէս սիրտ ունեցաւ Ա-
թենացիները ոտք հանելու եւ նոր բանակ մ'ու նաւա-
տորմիղ մը պատրաստել տալու, եւ ինք անձամբ Թերէ-
երթալով՝ իր վառվուոն ճարտասանութեամբը կաշա-
ռուած Փիլիպպեան կողմնակցութեան յաղթեց ու Թե-

բացիներն ալ համոզեց որ Աթենացւոց հետ դաշնակցին ու մէկտեղ հասարակաց թշնամոյն գէմ պատերազմի ելլեն։ Ուստի մէկտեղ 50,000 զօրքով Քերոնիայի քով ճակատեցան ու մեծ քաջութեամբ պատերազմեցան։ Աթենացիք Փիլիպոսին գունդը զարկին ու յաղթութեամբ սկսան հալածել։ բայց Փիլիպոսին որդին Աղեքսանդրի իր փաղանգովը թերացւոց նուիրական գունդը բոլորովին ջարդեց ու անով յաղթութիւնը որոշեց (338)։ Փիլիպոս՝ Թերացիները Մակեդոնիայի գաշնակցութենէն ապստամբելնուն համար խստիւ պատժեց, ու իրենց Կադմաբարդին մէջ մակեդոննացի զօրք առնելու ստիպեց. իսկ Աթենացւոց հետ, որոնք նորէն պատերազմի սկսան պատրաստուիլ՝ պատռւաւոր խաղաղութիւն մ'ըրաւ։ Ընդհանրապէս բոլոր Յունաց հետ, որոնք հիմա իրեն բարեկամութիւնը շահելու համար իրարու հետ կը մրցէին, սիրով ու քաղցրութեամբ վարուեցաւ, եւ որպէս զի զանոնք դիւրաւ իրեն հետ կապէ, անոնց սահմանադրութիւնն անփոփոխ պահեց եւ բոլորովին անկախ հրատարակեց։ Անկէց ետքը Կորլնթոսի մէջ Յունաց աղբային ժողովք մը գումարելով՝ ինք զինք Պարսից գէմ բացարձակ իշխանութեամբ վերին սպարապէտ ընտրել ստուաւ։

7. Պարսից գէմ արշաւելու պատրաստութիւններն արդէն տեսած լմբնցուցած էր Փիլիպոս եւ առաջապահներն արդէն Ասիա անցուցած էր, երբ որ թէատրոնէն ելած ատեն Պատրաստնիասէն, որտն մէկ դատը արհամարհելով մերժած էր, դառաճանութեամբ սպաննուեցաւ (336)։ Թէպէտ անխիղճ ու խարդախ էր Փիլիպոս՝ բայց մեծ քաղաքագէտ ու զօրավար էր միանգամայն։ Եւ խորամաննկութիւն, աշխուժութիւն, առատաձեռնութիւն ու մեղմականութիւն մ'ունէր։

Յօդոհած թ.

Ա Ղ Ե Ք Ս Ա Ն Դ Ի Բ Մ Ե Ծ

1. Աղեքսանդր կրցաւ Յոյները հպատակութեան մէջ բռնել։ — 2. Աղեքսանդր Փաքը Ռախյի ինչպէս տիրեց։ Բնշ է Գորդեան համգոյցը։ — 3. Դարեհ ինչ ըրաւ երը որ Աղեքսանդրին յաղթելն ու յառաջ քալելը լուց է Ինչպէս սիրեց Աղեքսանդր Փիւնիկէի, Պաղաստինի ու Տպիպոսի։ — 4. Դարեհ իսասմին քով յարթուելէն և տես Աղեքսանդրը հեռացնելու ինչ փորձեր ըրաւ Աղեքսանդր ինչպէս սիրեց Պարսկաստանի։ — 5. Ինչպէս մեւ աւ Դարեհ ու իր Բնասոս նախարարու։ — 6. Աղեքսանդր ինչ պատերազմ ունեցաւ Ակիթացւոց հետ։ — 7. Ի՞նչ եղանակաւ Պարսիկները շահեցաւ։ — 8. Գո՞չ էին Յոյնք Աղեքսանդրին ուր կառափարութեան վրայ, և աս պատճառաւ ինչ սպանութիւններ եղան։ — 9. Աղեքսանդր ինչու Հնդկաստան որցանեց։ — 10. Հնդկաստանի ինչպէս տիրեց։ — 11. Մալիկացւոց երկիրը ինչ վտանգի հանդիպեցաւ։ Ի՞նչպէս ետքարձաւ։ — 12. Աղեքսանդր Հնդկաստանէն դառնալէն եռքը Պարսկաստան ինչ ըրաւ եւ ինչպէս մեռաւ։ — 13. Ի՞նչ նկարագիր ունի Աղեքսանդր։

1. Աղեքսանդր Յօյնին ծնած եւ Արիստոտել փիլիսոփայէն կրթուած էր։ Արդէն տղայութեան ատենէն մեծամեծ ու ամեն տեսակ ձիրքեր վրան կրցուցրնէր։ Գահն անցնելուն պէս (336—323) իր հայրն սպանողները պատժեց, եւ երբ որ Յոյնք Դեմոսթենեսէն զրգուուած իրեն զլսաւորութիւնը չէին ուզեր ձանչնալ, յանկարծ Յունաստան երեւցաւ եւ Կորլնթոս ժողովք մը ընելով՝ իր ներկայութեամբը միայն խոնարհած Յոյներէն Պարսից գէմ վերին սպարապետ անուանուեցաւ։ Ասկէ ետքը ապստամբած հիւսիսային բարբարոսներու վրայ գնաց եւ երբ որ յաղթութեամբ մինչեւ Խոտէր գետ յառաջ կ'երթար սուտ ձայն եւ լաւ, թէ պատերազմի մէջ ինկած է։ Ասով Յոյները նորէն ապստամբեցան եւ թերացիք մակեդոնացի պահապան զօրաց մէկ մասը ջարդեցին եւ Կադմէա բերդը պաշարեցին։ Բայց կայծակի պէս Աղեքսանդր հասաւ, ճակատի մը մէջ թերացւոց յաղթեց եւ Կորլնթոսի ժողովքին որոշման համեմատ բոլոր թերեւ քաղաքը կործանեց ու բնակիչները (30,000ի չափ) գերի ծախեց, միայն մէհեաններուն ու Պինդարոս բանաստեղծին տան չդպաւ։ Աս սոսկալի պատժէն միւս քաղաքները վախնալով՝ անմիջապէս հպատակեցան։

2. Յունաստանն ու Մակեդոնիան կարգի գնելէն ետեւ՝ Աղեքսանդր Մակեդոնիայի մէջ Անտիպատրոս զօրավարն իրեն փոխանորդ թողով՝ 35,000 զօրք առած Ասիա անցաւ (334), որպէս զի ներքին տկարութեամբ քայքայած Պարսից պետութեան վերջին

Հարուածը տայ, ու անոր Յունաց հասուցած վիշտելուն վրէմն առնու: Պարսիկնախարարները Դարեհին Մեմնոն յոյն զօրավարին խորհրդին հակառակ, որն որ միշտ ետք քաշուիլ կուզեր ու Աղեքսանդրը յոգնեցրնել, Կրանիկոս գետին քով ժողվուեցան, որպէս զի ճամբան գոցեն: Բայց Աղեքսանդր վրանին երթալով յաղթեց ու զանոնք բոլորովին ջախջախեց: Պատերազմին տաքութեան ատեն նախարար մը Աղեքսանդրին ետեւն եկած որով անոր գլուխը երկու պիտի ձեղքէր, բայց Կղիսոս զօրավարը վրան համնելով ու նախարարին վեր վերցուցած ձեռքը կտրելով իր թագաւորին կեանքն ազատեց: — Առ փառաւոր յաղթութեամբ վրայ Աղեքսանդր առանց արգելքի, մանաւանդ թէ ամեն տեղ իրեւ ազատիչ ուրախութեամբ ընդունուելով Փոքր Ասիայի արեւմտեան ծովեղերքէն յառաջ գնաց, ու բոլոր յոյն քաղաքներն ազատ հրատարակեց, որպէս զի իրենցնաւահանգիստները Դարեհին նաւերուն առջեւը գոցեն: Միայն Միւլետի մէջ պարափկ կուսակալէն եւ Հաղիկառնասի մէջ Մեմնոն յոյն վարձկանազօրուն զօրավարէն դիմակաւալութիւն գտաւ, բայց երկու քաղաքներն ալ յարձակմամբ առնաւեցան: Ան ատենը Մեմնոն Աղեքսանդրը Եւրոպայէն կտրելու համար՝ պատերազմբ Յունաստան փոխադրեց, քանի մը կղզիներու տիրեց, ու մինչեւ Եւրէա հասաւ. բայց Աղեքսանդրին մեծ բախտովը հոն մեռաւ, եւ Դարեհ անով իրեն ամենէն քաջ զօրավարը կորանցուց: Խոկ Էղեքսանդր՝ Պարմենիոն զօրավարը Փուիւգիան նուածելու թողով՝ ինք զօրաց մէկ մասով Փոքր Ասիայի հարաւային ծովեղերաց քովէն մինչեւ Կիլիկիա յառաջ գնաց եւ երբոր տեսաւ թէ, ան գաւառին սեպաձեւ լեռներն յառաջ երթալը կը դժուարցընէն՝ Փուիւգիա գնաց ձմերեց: Հոն Գորդիոն Քաղեքին մէջ անլուծանելի հանդոյց մը կար, որուն համար համբաւ ելած եր, թէ զանի քակողը բոլոր աշխարհքիս պիտի տիրէ. Աղեքսանդր ժողովորդեան առ կարծիքն իրեն օդտին գործածելու համար փորձեց մէջ մը հանգոյցը քակելու եւ երբ որ չկրցաւ որով երկու ըրաւ, ըսելով որ պատգամը կատարեց: Երկրորդ տարին (333) Պարմենիոնին հետ Կիլիկիա

արշաւեց, ուր քրտնած գետ մանելով ծանր հիւանդացաւ, բայց իր Փիլիպպոս բժշկին ձեռօքը, զորն որ Պարմենիոն իբրեւ Դարեհէն կաշառուած զրապարտած էր, առողջացաւ:

Յ. Դարեհէն Ազեքսանդրին յառաջ երթարն արդելելու համար մեծ բանակի մը գլուխն անցած կիւլիկա փութաց, բայց Խասոսի քով զարնուելով այնպէս չարչար յաղթուեցաւ, որ 100,000 մարդ ճակատին մէջ կորսնցուց ու ինք հազիւ կրցաւ փախչիւ. իր հարուստ բանակին ու մեծազին վրանոր բոլոր ընտանիքովը, մայրը, կինն ու որդիքը յաղթողին ձեռքն ինկան, որն որ աս բարձր գերելց հետ մեծանձնութեամբ վարուելով՝ իր մեծ յաղթութիւնը աւելի եւս փառաւորեց: Դարեհէն Եփրատէն անդին փախչելով՝ փուճ տեղ խաղաղութիւն ու իր ընտանիքը կը խնդրէր: Պարմենիոն Ասորիք մտաւ ու Դամասկոս քաղաքն առաւ մէջը կուտած թագաւորական գանձերով (ՅՅ2): Ազեքսանդր ալ Կիպրոսի ու Փիւնիկէի տիրեց, ուր միայն Տիւրոս կղզիաքաղաքն համարձակեցաւ գուները գոցելու եւ եօթը ամիս յուսահատաքար ինք զինք պաշտպանեց, բայց Ազեքսանդր թմբով մը կղզին ցամաքին հետ միացընելով քաղաքը յարձակմամբ առաւ, կործանեց ու բնակիչները գերի ծախեց: Կոյնը կ'ուղէր Երտսաղեմին ալ ընել, որովհետեւ Հրեայք Պարսից թաղաւորին հաւատարիմ մնալով Ազեքսանդրին չէին ուղեր հպատակիւ. բայց երբ որ զայրացած Պաղեստին մտաւ քահանայապետը բոլոր քահանաներովն իբրեւ աղաշաւոր գիմացն ելլելով՝ բարկութիւնն անցաւ, Երտսաղեմի մէջ Եհօվայի զոհ մատոյց ու Հրեկից աղատութիւններն հաստատեց: Պաղեստինէն Եգիպտոս անցաւ, ուր ժողովուրդը Պարսից լուծէն ճանձրացած ըլլալով զինք իբրեւ աղատարար ուրախութեամբ ընդունեցան: Ազեքսանդր հոն իր իշխանութիւնը հաստատելու համար Նեղոսին բերանոր Ազեքսանդրիտ քաղաքը շինեց, որն որ Յունաց վաճառականութեան ու գիտութեանց կենդրոն եղաւ: — Լիբիա անապատին մէջ Արամազդ Ամսնին մեհենին ալ այցելութեան գնաց, որուն քրմապետէն իբրեւ Արամազդայ որդի ողջունուեցաւ:

4. Կցրկրորդ անգամ՝ խաղաղութիւն խնդրեց Գարեհն Եփրատէն անդին բոլոր երկիրները թողարկ, 10,000 տաղանդ իրեն գերիգաստանին համար վճարելով, իրեն գուստորը յաղթողին կնութեան տալով եւ մշտնջենաւոր նիզակակցութիւն խոստանալով. եւ երբ որ Աղեքսանդրաս առաջարկութիւնն ալ մերժեց՝ գեռչնուածուած բոլոր նախարարները Տաւրոսէն մինչեւ Խնդոս եւ Եփրատէն մինչեւ Յաքոսարտէս կամչեց որ իրենց բոլոր զօլքը սաք համեն ու վասնդի մէջ եղած աքեմենիդեան գահին օգնութեան համենին։ Շուտով ահաւոր բանակ մը ժողվուեցաւ 40,000 ձիաւորով ու մէկ միլիոն ստանաւորով, որն որ Գարեհին առաջնորդութեամբ Արեւլայի ու Գաւագամելայի քով յարմար դիբքի մը մէջ ամրացաւ։ Աղեքսանդրասի լսելով 7000 ձիաւոր ու 40,000 ստանաւոր առած գիմացը գնաց ու ինք նախ վրան յարձակեցաւ։ Ճակատը շատ յամառ ու արիւնահեղ եղաւ. Պարսից ձիաւորները մէծ քաջութեամբ պատերազմեցան եւ Յունաց շատ նեղութիւն հասցուցին մինչեւ ձախթեւը, որուն Պարմենիոն կը հրամայէր, պատռեցին ու բանակին տիրեցին. բայց Աղեքսանդրա աջ թեւով Պարսիկներուն ձախթեւն ու կենդրոնը այնպէս չարաչար խորակեց որ Գարեհն հազեւ փախչելով գերութենէն աղատեցաւ։ Անկեց ետքը նեղ մտած Պարմենիոնին ալ օգնութեան հասաւ, Պարսից բոլոր զօլքը ցրուեց, բանակը աւար առաւ ու կատարեալ յաղթութիւն մը ստացաւ (331)։ Ասոր վրայ Արեւելքի հարսաւութիւններով լեցուած Բաբելոն ու Շօշ քաղաքները յաղթողին առջեւը դռներնին բայցին, որն որ հիմա Պերսեպոլիս՝ Պարսկաստանի մայրաքաղաքին վրայ սկսաւ քալել։ Հոնտանող միակ անցքը Արիոբարզան նախարարը 40,000 զօրքով բռնած էր. Աղեքսանդր զարկաւ զանի ու յաղթանակաւ Պերսեպոլիս մտաւ, ուր Աթենքին Քսերքսէն այրուելուն վրէժն առնելու համար ինք իր ձեռքովը փառաւոր արքունիքը այրեց։ Չորս ամիս հոս կենալէն ետքը Պարեհին ետեւէն ինկաւ։

5. Պարեհն Գաւագամելայի քով յաղթուելէն ետեւ Մարաց անցքերէն Եկբատան փախաւ եւ հոն փուծ տեղ սկիւթական ազգերը օգնութեան կամչեւ

Են ետքը երբ որ լսեց որ Աղեքսանդր վրան կու գայ ,
թողուց ու Բակտրիա ուզեց փախչիլ , բայց ճամբան
Բեսսոս Բակտրիայի նախարարը զինք բռնեց ու շղթայ-
ակապ սկսաւ իր երկիրը տանիլ : Առ լոելուն պէս Ա-
ղեքսանդր՝ Պարմենիոնը իբրեւ զինուորական կառավար
Եկեղացան թողուց ու ինք մեծ շատապատ Բեսսոսին
ետեւն ինկաւ , որն որ նեղ մանելով՝ իր նետովը թագա-
ւորը զարկաւ ու փախաւ : Աղեքսանդր մեռած գտաւ
թագաւորը , վրան լացաւ ու մեծ հանգիսութեամբ
թաղել տուաւ : Ետքէն Վրկանէն , Արիայէն ու Բակ-
տրիայէն Սոգտիանա գնաց , ուր Բեսսոս Արտաշէս Պ-
անուամբ թագաւորի տիտղոս առած էր : Սոգտիա-
նայի Սպիտամեն նախարարը զինուորը Աղեքսանդրին
ձեռքը մատնեց . Աղեքսանդր ալ զանի Դարեհին եղ-
բօրը տուաւ , որն որ թագաւորին մահուան վրեժն առ-
նելու համար , արքայասպանը Պարսից սովորութեան
համեմատ խաչ հանեց :

6. Սպիտամեն Բեսսոսը մատնելով կը յուսար ,
որ աշխարհակալն իրեն պիտ' որ խնայէ , բայց երբ որ
տեսաւ թէ իրմէ ալ հպատակութիւն կը պահանջէ՝
Յաքսարտէս գետին քով բոլոր սկիւթական ցեղերու
տուկալի ապստամբութիւն մը հանեց , եւ Աղեքսանդրը
շատ վտանգաւոր վիճակի մէջ ձգեց : Սակայն ասի ան-
վեհեր Սոգտիանացւոց ամրոցները մէկիկ մէկիկ առաւ ,
զօրքը ջարդեց Յաքսարտէս գետն ալ անցաւ ու Սկիւ-
թացւոց վրայ մեծ ու որոշեց յաղթութիւն մ'ընելով
(329) ամէնքը հպատակեցան , իսկ Սպիտամեն Մազ-
դաց քովը փախաւ : Սկիւթացիները սանձահարե-
լու համար Աղեքսանդր Յաքսարտէսի քով Աղեքսան-
դրէս վէրվին քաղաքը շինեց ու սահմաններու վրայ
յոյն գաղթականութիւններ հաստատեց :

7. Սկիւթացւոց յաղթուելէն ետեւ ալ բոլոր
Պարսից պետութիւնն աշխարհակալն իրեն թագաւոր
ճանչցաւ , Աղեքսանդր ալ ինք զինք սիրցուց ամէն աղ-
գաց սովորութիւնները պահելով , Պարսիկ թագաւո-
րաց կարգերն առնելով , Պարսիկներն Յունաց հաւասար
գասելով ու իր զօրացը մէջ խառնելով եւ միանգա-
մայն հպատակած նախարարներն իրենց իշխանութեան
մէջ հաստատելով : Իրեն սիրական ու մեծ մտածմունքն
լնդէ . ՊԱՏՄ . Ա . ՀԱՏ .

էր որ Յոյներն ու Պարսիկները միացընէ ու անոնցմով յունական կրթութեամբ մէկ ազգ մը ձաւլէ։ Ասոր համար Սկիւթացւոց պատերազմնէն ետքը Բակտրիա դառն նալով՝ Ոռքամանէ անունով պարսիկ աղջկան մը հետ կարգուեցաւ, եւ նոյնը ընել տուաւ իրեն զօրավարներուն ալ։

8. Աղեքսանդրին աս յունական պարսկական խառն կառավարութեան, անոր իբրեւ Պարսից թագաւոր երկրպագութիւն պահանը լըլլուն եւ Պարսիկներն Յունաց հաւասարցնելուն վրայ Յոյներէն շատոքը տժգոհ էին եւ համարձակութեամբ դէմ կը խօսէին, ասոր համար ալ շատ մեծերը իրենց մահը դատան։ Բակտրիայի մէջ եղած ատեն Աղեքսանդրին կենաց դէմ դաւաճունութիւն մը յայտնուեցաւ, որուն մասնակից համարուելով Փիլոտաս Պարմենիոնի որդին՝ զինուորներէն քարիկոծուեցաւ։ Աղեքսանդր վախնալով որ չըլլայ թէ Պարմենիոն որդւոյն մահուան վրէժը պահանջէ, ան քաջ ծերունին ալ դաւաճանութեամբ մեռցնել տուաւ։ Յոյնպէս Կղիսոս զօրավարը, որն որ Կրանիկոսի քով իրեն կեանքն ազատած էր, սեղանի վրայ գինովցած լեզուին տալուն համար իր ձեռքովը սպաննեց, թէպէտ ետքէն չափէ դուրս ցաւեցաւ։ Քիչ մը ետքը Աղեքսանդրին կենաց դէմ ուրիշ դաւաճանութիւն մ'ալ յայտնուեցաւ, որուն գլխաւորներն էին Հերմոլաս սենեկապետը եւ Կալիսթենէս փիլիսոփան, որուն դէմ Աղեքսանդր շատ դառնացած էր իրեն առջեւն ալ իր նորութիւնները ծաղրելուն համար։ Երկուքն ալ տանջանկներով սպաննուեցան։ Աս հակառակութիւններէն ինչպէս նաեւ միշտյաջող բախտէն Աղեքսանդրին կիրքերն ալ անսանձ ըլլալու սկսան։ Ամբարտաւանութիւնն ու շուայտութիւնը ան առարինի պատանեցն վրայ երբեմն անախորժ եղանակաւ երեւան կ'ելլէին։

9. Աղեքսանդր արդէն յառաջադդյն միտքը դրած էր որ Պարսից պետութիւնը կործանելէն ետեւ Հնդկաստան ալ արշաւէ, որպէս զի ըոլոր աշխարհակալ ըլլայ ու Յունաց դից վրայ պատմուած առասպելական աշխարհակալութիւնները գերազանցէ, բայր համար Սկիւթացւոց հետ պատերազմած ատեն սկսած էր ան երկրին վրայ տեղեկութիւններ ժողվել, ու բարբարոսական բանակ մը կրթել, եւ Կղիստոոր սպաննելէն ետեւ՝ իր տրտմութիւնը փարատելու համար (327ին) սկսաւ աս արշաւանքն ալ։ Գար նան յունական ու բարբարոսական զօրքով Բակտրիայէն ելլաւ ու զանազան վայրենի, բայց քաջ ժողովրդներուն հետ անդադար կռուելով հասաւ մինչեւ ինդոս եւ կը յուսար որ շուտով Ասիայի արեւելեան ծովեղեքը պիտոր հասնի։

10. Յոյն ատենները հօն հիւսիսային Հըն-

դկաստանի մէջ երկու գլխաւոր թագաւորները՝
Տաքսիլաս ու Պովրոս՝ իրարու թշնամացած էին:
Տաքսիլաս անմիջապէս իր նախարարներովը Աղեքսան-
դրին կողմն անցաւ ու զինք եւ իր զօրքն անոր յան-
ձնեց: Իսկ Պովրոս զօրքը ժողված Հիդասպ գետին
քովը բանակեցաւ, որ աշխարհակալին անցնիլն արգե-
լէ. բայց արինահեղ ճակատի մը մէջ չարաշար յաղ-
թուեցաւ, 20,000 Հնդիկներ մեռան եւ ինքն ալ վի-
րաւոր գերի ինկաւ: Սակայն Աղեքսանդր զանի պա-
տուով նայեցաւ, նորէն իր իշխանութեան մէջ հաս-
տատեց եւ իրեն բարեկամ ալ ըրաւ: — Անխոնջ աշ-
խարհակալը միշտ յառաջ երթալ կ'ուզէր, բայց երբ
որ Հիփասիս գետն հասաւ (որ Ինդոս գետին ճիւղ
մըն է) մէկ կողմանէ արշաւանքեն քիչցած ու յոդնած
զօրքն յառաջ երթալ չուզելով, միւս կողմանէ Հընդ-
կաստանին մեծ տարածութիւնն իմանալով եւ լսելով
որ պարսիկ կուսակալներն անկարգութիւններ կ'ընեն,
հարկ սեպեց որ առ այժմ ետ դառնայ: Ուստի առջի
թագաւորները հպատակութեան գաշինքով նորէն
իրենց իշխանութեան մէջ հաստատեց, քանի մը յոյն
գաղթականութիւններ հաստատեց ու քաղաքներ շի-
նեց եւ յոյն կուսակալներ թողուց, որ Հնդիկներն
հպատակութեան մէջ բռնեն, եւ Հիդասպ ու Ինդոս
գետերուն երկայնութեամբ սկսաւ (326) վար եր-
թալ, ճամբան շարունակ պատերազմելով:

11. «Քաջ Մալիսացւոց քաղաքը առած ա-
տեն Աղեքսանդր կենաց մեծ վտանգի մէջ ինկաւ:
որովհետեւ իր սովորութեանն համեմատ քաղքին
վրայ ամենէն յառաջ յարձակելով՝ հազիւ թէ ինք
քանի մընկերներու հետ պարիսպներու վրայ ելած
էր, մէջ մ'ալ սանդուղը կոտրեցաւ: Աղեքսանդր ա-
ռանց վախնալու թշնամի քաղքին մէջ ցաթկեց եւ
չորս կողմանէ իրեն վրայ եկած նետերէն խոցուելով
գետինը փռուեցաւ: Ա՛լ իրեն բանը լմբնցած էր եթէ
իրեն զօրքը շուտով ներս չյարձակէին ու զինքը կիսա-
մեռ չագատէին: Առողջանալէն ետեւ ճամբան շարու-
նակեց ու Հնդկաց ծովը համսելով Ինդոսին բերանը
Պատաղա անուամբ քաղաքը շինեց, որն որ Հնդկաս-
տանի դուռը պիտ'որ ըլլար եւ յունական վաճառա-

կանութեան կենդրոնը։ Հսն զօրքը բաժնեց, մէկ մասը Նէարքոս ծովապետը 2,000ի չափ նաւով յաջողութեամբ գէպի զարսից ծոյը ու Եփրատին բերանը տարաւ, իսկ միւս մասը Աղեքսանդր Գեղրոսիայի անմատչելի անապատին մէջէն տարաւ, որուն մէջ զօրքը երկու ամիս տոսկալի նեղութիւններ կրեց՝ թէ այրող արեւեն, թէ ջրի ու կերակրոյ պակսութենէն եւ թէ իրեն անսովոր օդերեն. Հազիւ կէսը կրցաւ Կրման հասնիլ, ուր Աղեքսանդր, որն որ հասարակ զինուորի պէս ան նեղութիւնները դիւցազնութեամբ տարածէր, առատ պարգեւներ տալով ու մեծ ուրախութիւններ ընելով անոնց կրած վիշտերը շուտով մոռցուց։

12. Պարսկաստան հասնելուն պէս խիստ գաւաստան մը սկսաւ նախարարներուն դէմ, որոնք կարծելով որ Աղեքսանդր Հնդկաստանի մէջ մահը պիտ' որ գտնէ՝ իրբեւ ինքնիշխան տէր ամէն տեսակ անկարգութիւններ ու բունութիւններ կ'ընէին, անանկ որ Աղեքսանդր դարձած ատեն ամէն կողմանէ գանդատ կը լսէր անոնց գէմ։ Ասոր Համար ինքն ալ գառնացած բոլոր յանցաւորները անխնայ մեռցընել տուաւ ու տեղը մակեդոնացի կուսականներ դրաւ. մէկ նախարար մը բարկութենէն ինք իր ձեռքովը մեռցուց։ Հարբար Բաբելոնի կուսական ու Աղեքսանդրին գանձապետը արժանաւոր պատժէն ազատելու Համար գանձը կողպտեց ու Աթէնք փախաւ, որ ստրկով հոն ապստամբութիւն մը Հանէ. բայց չյաջողեցաւ եւ անկէց վորնտուելով՝ Կրէտէի մէջ սպաննուեցաւ։ — Աղեքսանդր Շօշի, մէջ Յունաց ու Պարսից մեծերը ժողվեց եւ ուղեց Յոյները Պարսից հետ միացընելու մտածմունքը դործադրել։ Ուստի սոսկալի ծախքերով Հարսանեաց մեծ ու փառաւոր տօներ ըրաւ, որուն մէջ ինք Դարեհին աղջիկն առաւ եւ իր զօրավարներն ու 10,000 մակեդոնացի զինուորներ պարսիկ աղջիկներու հետ կարգուեցան, որոնց Աղեքսանդր Հարսաւտ օժիաներ տուաւ, ու բոլոր զօրաց պարագերը (150 միլիոնի չափ Փրանք) իր գանձէն վճարեց։ Այսու ամենայնիւ Մակեդոնացիք չէին կրնար տանիլ որ բարբարոսներն իւթենց Հաւասարին եւ իրենց թագաւորը պարսկական

զգեստներ հաղնի. Եւ երբոր Աղեքսանդր թիկնապահն ներու մէջ ալ պարսիկներ խառնեց ու ծերացած Մակեդնացիները հայրենիքնին խաւրել ուղեց՝ մեծ աղմուկով զինք իբրեւ ապերախտ նախատեցին։ Սակայն Աղեքսանդր իր երկաթի հաստատութեամբ զանոնք կարդի բերաւ ու 10,000 հոգի պարզեւներով Մակեդոնիա խաւրեց։ Իսկ ինք Եկեղատանէն (ուր իր Հեփեստիսն օիրելի զօրավարը կօրսնցուց) Բարելոն գնաց, զորն որ իր պետութեան մայրաքաղաք ընելու կը մտածէր։ Հոն տէրութիւնը ներքուստ կարգաւորելու ու նոր արշաւանքի մը պատրաստութիւն տեսնելու զբաղած էր։ Իրեն թող տուած թղթերէն կ'երեւայ որ Արաբիա, անկէց ալ Կարքեդոն, Խաղիա ու Իբերիա (Ապանիա) արշաւելու միտք ունէր։ Զօրքն արդէն ձամբայ հանած էր, բայց իր Հեփեստիսնին մահուան վրայ ունեցած տրտմութիւնը փարատելու համար ինք զինք անչափ աշխատութեանց ու կերուխումի տուած ըլլալով՝ վրան տենդ մ'եկաւ ու ՅՅ տարւան Բարելոնի մէջ մեռաւ, 12 տարի ու 8 ամիս մեծ փառօք թագաւորելէն ետքը (323։) Իրեն մարմինը շատ կրիւներէ ետեւ Եղիպտոս տարուեցաւ ու Աղեքսանդրիայի մէջ թաղուեցաւ։

43. Աշխարհքիս ամենէն մեծ մարդիկներէն մէկն է Աղեքսանդր։ Հեղաւ մէկը որ աշխարհքիս վրայ այնչափ մեծ ու օգտակար փոփոխութիւն ըրած ըլլայ, որչափ անի կարճ ժամանակուան մէջ ըրած է։ Մեծ, ընդարձակ ու հեռատես քաղաքագիտութեամբը կ'ուղէր որ բոլոր արեւելքն ու արեւմուտքը իրարու մօտեցընէ, միացընէ ու մէկի ծուլէ, եւ յունական կրթութիւնն ու կենդանութիւնը ամէն կողմ տարածէ։ Թէպէտ եւ մահը չթողուց որ աս մեծ մտածմունքը կատարելապէն գործադրէ, բայց ըստ մեծի մասին յաջողութեամբ վախճանին հասաւ։ Ասիան երկայնքամանակեայ թմբութենէն արթընցուց, զանազան աեղեր քաղաքներ շնուրով, յոյն գաղթականութիւններ հաստատելով, վաճառականութեան յարմար տեղեր շոկելով, ճամբաններ բանալով՝ Ասիայի մէջ չտեսնուած կեանք մ'ու կենդանութիւնն մը ծնաւ ու Հելլենականութիւնը երկայն ատեն ամեն կողմ տիրող ու վարիչ ըրաւ, թէպէտ եւ իրեն կանգնած տիեզերակալ պետութիւնը շուանով կործանեցաւ։ Աղեքսանդր արուեստից ու գիտութեանց ալ սիրող ու եռանդեամբ հետամուտ էր եւ իր մեծ առատաձեռնութեամբն ու արշաւանքներով զանոնք շատ ընդարձակեց ու յառաջցուց։

Գ Լ Ո Ւ Խ Գ .

ՅՈՒՆԱՑ ԳԻՏՈՒԹԻՒՆԵՐՄ, ԱՐՈՒԵՍՏՈՒԹԻՒՆԵՐՄ ՈՒ
ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆԵՐ:

1. Յունաց գրականութեան սկիզբը երբ եւ ի՞նչպէս է: — 2. Ե՞րբ սկսաւ դիւցաղնեկան բանաստեղծութիւնը, եւ ասոր մէջ որո՞նք երեւելի եղան: — 3. Ե՞րբ ելաւ քնարերգութիւնը եւ որո՞նք անոր մէջ երեւելի եղան: — 4. Ի՞նչպէս ելաւ ողբերգութիւնը ու կառակերպութիւնն ու անոնց մէջ որո՞նք եղան երեւելի: — 5. Յունաց մէջ փիլիսոփայութիւնը երբ մտաւ եւ ի՞նչ գպրոցներ ելան: — 6. Յունաց պատմագրութիւնը երբ սկսաւ, որո՞նք են Յունաց երեւելի պատմագիրները: — 7. Ո՞ւր ծաղկեցաւ ճարտարախօսութիւնն ու որո՞նք անոր մէջ երեւելի եղան: — 8. Որո՞նք են երեւելի քերականները: — 9. Ուսողութիւնը ի՞նչ վիճակի մէջ էր բժշկութիւնը: — 10. Ի՞նչ վիճակի մէջ էր ճարտարախօսութիւնը: — 11. Յունաց տանի մէջ ի՞նչպէս էր ճարտարախօսութիւնը: — 12. Որո՞նք են Յունաց երեւելի շնչերը: — 13. Ի՞նչպէս էր Յունաց մէջ արձանագործութիւնն ու քանդակագործութիւնը. որո՞նք անոնց մէջ երեւելի եղան: — 14. Ե՞րբ ծաղկեցաւ նկարչութիւնը. որո՞նք են Յունաց երեւելի նկարիչները: — 15. Ի՞նչպէս էր Յունաց վաճառականութիւնը:

1. Յունաց գրականութեան առջի հետքերը նոյն աղղին պատմութեան պէս ամենէն հեռաւառը մութ ժամանակներուն մէջ կը կորառին: Արդէն ամենէն հին ժամանակները Յունաստանին հիւսիսային կողմերը՝ թրակիայի ու Մակեդոնիայի մէջ կրօնական հիմնարկութիւններ կամ գպրոցներ կային, որո՞նք կրօնով, բանաստեղծութեամբ, պատգամներով ու խորհրդականութեամբ աղղը կը կրթէին ու կ'ազնուացընէին: Աս գպրոցներուն արդիւնքները, որշափ որ մեզի հասած շնչին հատակուրներէն կ'երեւայ, միայն դից վրայ երգուած տաղեր ու օրհնութիւններ էին, որոնց մով Որփէսս, Մուսէսս եւ ուրիշներ, իբրև քուրմ ու բանաստեղծ մեծ անուն ձգեցին:

2. Տրովական պատերազմէն շուրջ 80 տարի ետքը երբ որ Յունաց մէկ մասը Փոքր Ասիայի ծովեզեցն ու կղզիները գաղթեց, հոն դիբքն աւելի գեղեցիկ ու զուարժ, երկինքն աւելի պայծառ ու տեղը վաճառականութեան ու գործոնէութեան աւելի յարմար ըլլալսվ՝ աւելի կենդանի կեանք մը ծագեցաւ, եւ բանաստեղծութիւնը, փիլիսոփայութիւնը, նկարչութիւնն ու արձանագործութիւնը հոն իրենց ամենէն գեղեցիկ ծաղկի հասան: Տրովական պատերազմով՝ Յունաց ան առաջին ազգային մեծ գործառնութեամբը բանաստեղծութիւնը շատ ճարակ գտաւ, եւ որովհետեւ անոր դիւցազանց քաջութիւնները պատմելու

կամ երգելու սկսուեցաւ, անոր համար ալ բանաստեղծութիւնը տարբեր կերպարանք մ'առաւ, կամ դէսցազնական վիպասանութեանիւն եղաւ, զորն որ Հոմերոս (շուրջ 1000ին) կատարելութեան ծայրը հասցուց ։ Եղիսական վիպասանութեամբը, որն որ Տրովական պատերազմը կը բովանդակէ, եւ ֆ. Ոդիսականովը, որով Ոդիսեւսին հայրենիքը դարձած ատեն 20 տարի ծովու վրայ մոլորիլը կը պատմէ։ Անկէց յառաջ եկած է Քիոսի մէջ եղած Հոմերեան դպրոցը, որուն աշկերտները կամ հագներգու պուէտները վարպետին երգերը կը սորվէին, զանոնք կը կատարելագործէին ու անոր հոգւովը նորեր ալ կը շինեին։ Աս հագներգու հոմերեանք շինած են, բաց ի ան երկու մեծ վիպասանութիւններէն, միւս Հոմերոսին արուած բանաստեղծութիւնները։ Կոյն տեսակի կը վերաբերին Վիկլեան բառած բանաստեղծները (800—500 Ք. Յ.), որոնք Հոմերոսի նմանելով կէս մը նոր դիւցազնական դէպքեր երգած են (ինչպէս Թափէի պատերազմը), կէս մ'ալ Եղիսականն ու Ոդիսականը շարունակած են։ Սակայն ասոնց դործքերը աւելի պատմական կերպարանք ունին քան թէ բանաստեղծական։ — Քիոսի մէջ ծաղկած յօնիացի Հոմերեան դպրոցին ժամանակակից էր Բէովտիայի մէջ Ասկրական դպրոցը, որուն գլուխն է Հեսիոդոս Ասկրացին (շուրջ 890ին)։ Ասոր գործքերն ալ (։ Դիցածնութիւնը, որն որ Աստուածներուն ինչպէս յառաջ գալը կը պատմէ. ֆ. Հերակլեսի վահանը, որն որ ան դիւցազին Հերայէն ընդունած վահանը կը նկարագրէ, եւ դ. Գործք եւ աւուրք բառած վարդապետական բանաստեղծութիւնը, (որն որ առանին ու քաղաքային կենաց համար վարդապետութիւններ կը բովանդակէ) հագներգու պուէտներ շարունակ երգելով պահած են եւ ետքի ժամանակները օտար խառնուրդներով կարգաւորուած դրի աւանդուած են։ Հոմերոսին ու Հեսիոդոսին դործքերուն բովանդակութեամբն ու հոգւովը, որոնք կանոնական ճոխութիւնն ստացան եւ ըստ իմիք տղոց կը թութեան հիմերն եղան, Յունաց նկարագիրն ան որոշ ուղղութիւնն ստացաւ, որն որ եալքէն զանոնք այնպէս երեւելի ըրաւ։

3. Այսինչեւ Ողիմպիադներու ժամանակագրու-

թեան սկիզբը (776ին) բանաստեղծութիւնը Յունաց միակ ուսուցիչն ու կրթիչն էր . եւ ասի գիւցազնական վիպասանութեան ու աստուածային օրհնութեանց կամ տաղերու տեսակներով միայն : Անկեց ետքն ալ խել մը ատեն նոյն պաշտօնը պահեց , բայց ուրիշ տեսակներով : Աս ժամանակները յանական մանր տէրութեանց մէջ քաղաքական մեծ խմօրում մը մտաւ եւ զանազան կողմնակցութիւններ իշխանութեան հասնելու համար իրարու հետ կոռուելէն ետքը գրեթէ ամէն տեղ ու ամկապետական կառավարութիւններ գրուեցան ու աղգային ժողովքներ հաստատուեցան կրօնական արարողութիւններով ու խաղերով , որոնց մէջ բոլոր Յոյներն իբրեւ մէկ ազգ կը ներկայանային : Աս հանդամանքները ամէն տեսակ զգածմունքներ կը զարթուցանեն , եւ յանական կենդանի հոգին սկսաւ աս զգածած զգածմունքները զանազան պատշաճ եղանակաւ յայտնել , Հայրենեայ ու ազատութեան համար բռնաւորներուն գէմ կոռուող գիւցազունքը ունեցառ նախան Երդիրով պատուել . հակառակ գէպքերէն կրած տհաճութիւնը զգայուն ու ախուր Եղբարդունեամբ յայտնել , հակառակորդները հենգնական մէծավոր կամ Երդիրաբանունեամբ ջախջախնել , քաղաքացիները երջանիկ վիճակի մը ետեւէ իյնալու առաջներով , առանձներով ու վարդապետական բանաստեղծունեամբ յորդորել , եւ վերջապէս ըմբռնած երջանիկ վիճակին վայելքն ու հաճոյքը ժառանի բանաստեղծունեամբ (յանձուկ միտո) նրբամտութեամբ ու փափուկ զգածմունքներով նկարագրել : Աս քնարական բանաստեղծութեան (յրնդարձակ միտո) բոլոր տեսակները գրեթէ մէկէն՝ սաեղծուեցան , Յունաստանի մէջ արուեստ եղան ու մինչեւ Պարսից պատերազմը կատարելութեան ծայրն հասան : — Եղերերգական տաղաչափութիւնը կալինոս Եփեսացին հնարեց , որն որ պատերազմական եղերերգութիւններով իր քաղաքացիները թշնամեաց գէմ պատերազմի կը յորդորեր : Նոյնպէս Տիրտէոս Աթենացին՝ Սպարտացիները Մեսսենացւոյ գէմ ու Սոլոն Աթենացին իր քաղաքակիցները Մեդարացւոց գէմ պատերազմական եղերերգութիւններով քաջալերած են : Աերջի մեծ եղերերգուն՝ Սիմնիդէս

Վէային եղաւ, որն որ Մարտմոնի մէջ ինկածները համբաւաւոր եղերերգութեամբ մը պատռւեց : Աս Սիմոնիդէսը առնանագիրներ կամ դամբանագիրներ ալ շենածէ, որոնք եղերերգութեան տեսակ մըն են : — Երբ որ Յօնիացիք մեղկացան ու պատերազմական ոգին կորպանցուցին, Միմներմոս Կողովոնացին եղերերգութիւնը պատերազմի տեղ ոիրոյ վրայ գարձուց : — Հենդնական մեծավերջը հնարողը Արքիլօքոն է (Կալլինոսին ժամանակիցը) : — Առածներ շինողներուն մէջ երեւելի են Սողոն, Թէսոգնիս, Փոկիդիդէս, Սիմոնիդէս, Պիւժագուրաս եւ Քսենոփանէս Կողովոնացին : — Իսկ վարդապետական բանաստեղծութեան մէջ իբրեւ առակախօս բանաստեղծ՝ երեւելի եղաւ Եսոպոս : — Քնարական բանաստեղծութիւնը յանձուկ միտս երկու բաժնուեցաւ 1. Եւողական քնարերգութիւնը, որն որ մէկ հոգիէ մը պատշաճ շարժմունքներով ու քնարի մը ընկերակցութեամբը արտասանուելու համար կը շինուեր եւ 2. Գորացի քնարերգութիւնը, որն որ պարի համար կ'երդեցուեր : Առջինին մէջ երեւելի եղան Աղկէոս (600ին), անոր ժամանակակից Սապֆուլ կինը եւ Անակրէոն . իսկ երկրորդին մէջ՝ Իբիկոս, Սիմոնիդէս եւ ամենէն աւելի Պինդարոս Բէովտացին իրեն յաղթութեան երգերովը, որոնց մէջն եղած վառվունութիւնն ու վեհ հոգին անհասանելի է :

4. Պարսկական պատերազմներուն ժամանակները բանաստեղծութեան բոլորովին նոր տեսակ մ'ալ երեւան ելաւ . այսինքն թատերախաղը : Ատտիկէի մէջ սովորութիւն կար Դիոնիսիոս չաստուծոյն պատուղյն համար տօներ եւ ուրախութիւններ կատարելու, որոնց մէջ քանի մ'անձինք Դիոնիսիոսի եւ ուրիշ դիցաբանական անձանց կերպարանքները կ'առնուին ու կաքաւներով կամ Դիոնիսիոսին վիշտերը կ'երգեին (այգեկութէն ետքը) եւ կամ անոր զուարձութիւնները (գարնան) : Առջինէն ելաւ ողբերդունէնը, երկրորդէն՝ կատակէրտունէնը : — Ողբերգութեան հայրը կը համարուի Թէսոբիս՝ Սողոնին ժամանակակիցը, որն որ ան դիոնիսեան պարը կարգի մը խոթեց ու պարին միջոցները՝ պարի մէջ չեղող մը բեմի վրայ հանեց, որն որ զանազան կերպարանքներ

առնելով առանձին դիցաբանական աղետալի զրոյցներ կը պատմեր: Եսքիլէս Աթենացին (525—456) ասիկա աւելի ազնուացուց ու ձեւի խոթեց: Պարը պահեց բայց միջանկեալ խաղը գլխաւոր ըստաւ, եւ փոխանակ մէկ պատմող անձ մը միայն բեմին վրայ հանելու երկու գործող ու խօսող անձինքներ հանեց, որով երկախօսութեան հնարիչ եղաւ: Թեսպիսին ողբերգութիւններէն հատ մ'ալ մեզի հասած չէ, իսկ Եսքիլեսէն եօթը հատ միայն մնացած են, որոնք մեծ եռանդ ու վեհութիւն կը ցուցընեն: Սոփակզէս Աթենացին՝ Եսքիլեսին աշկերտը՝ բեմին վրայ երրորդ գործող ու խօսող անձ մ'ալ հանեց ու իրեն քաղաքակից ու ժամանակակից Եւրիպիդեսին հետ ողբերգութիւնը կատարելութեան ծայրը հասցուց: Սոփակզեսին ողբերգութիւններէն ալ 7 հատ միայն մնացած են, իսկ Եւրիպիդէսէն 18 հատ: Ամենուն նիւթը աղետալի վխաճան ունեցող գիւցականքներ ու երեւելի մարդիկներ են, ու մեծ ծանրութիւն ու խիստ բարոյականութիւն կը ցուցընեն: — Աս երեք գրեթէ ժամանակակից ողբերգու մեծ բանաստեղծներէն ետքը երբ որ Աթենքի մէջ ուամկապետութիւնը տիրեց՝ Աթենացւոց ծանր հոգւոյն հետ ողբերգութիւնն ալ ինկաւ եւ անոր տեղը կատակերդութիւնը ելաւ՝ Արկիլիայի մէջ Եսքիքարմնախն ձեռքովը, իսկ Աթէնքին մէջ Արտինոսի, Եւպոլիսի եւ գլխաւորաբար Արիստոփանեսի (427—388) ձեռքով, որուն 54 կտոր թատրներէն մնացած 11 կտորները կատակերդութեան մէջ ամենէն կատարեալներն են. մեծ հայրենասիրութիւն ու ծշմարտասիրութիւն կը ցուցընեն ու ամենակծու ծաղրաբարութիւններով ան ժամանակին Աթենացւոց բարուց հաւատարիմ պատկեր մը կու տան: — Աթէնքի մէջ երբ որ երեսուն բռնաւորները տիրեցին (404ին) ժամանակակից դէպքերն ու կենդանի անձինքները ծաղրեն արդելուելով՝ մէջն իստուերէնունիւն մ'ելաւ, որն որ պար չուներ ու զանազան վիճակներու ծաղրական յիմարութիւնները կը ներկայացընէր կամ գրաւորական առարկաներ կը ծաղրէր: Ասոր մէջը երեւելի եղան վերոյիշեալ Արիստոփանէսը եւ Ալեքսիս: Աղեքսանդր Մեծին ժամանակը քաղաքական դէպ-

քերն ալ բեմին վրայ հանելն արգելուեցաւ ու ելաւ նոր կտրակերդութիւնը, որն որ առանին կենաց մէջ պատահած գեղքերը, գլխաւորաբար սիրոյ գործողութիւնները ու հացկատակութիւնները կը նկարագրէր, զանոնք ծաղը ընելով։ Աս տեսակին մէջ շատ երեւելի եղաւ Մենանդր Աթենացին (342—290)։

5. Արդէն Պարսկական ժամանակին յառաջ՝ վարդապետական քնարերգութեան հետ, որով միտքը ինք զինք ու իրեն վախճանը նկատելու սկսաւ, սկսաւ նաև իմաստասիրութիւնը կամ փիլիսոփայութիւնը, եւ անկեց ետքը ալ բանաստեղծութիւնը դարդեցաւ Յունաց միակ կրթիչ ու ուսուցիչ ըլլալէն. նոյն պաշտօնը փիլիսոփայութիւնն առաւ եւ մինչեւ վերջը աղդին վրայ ամենամեծ աղդեցութիւն ընելով վարեց։ Առջի փիլիսոփաները (եօթը իմաստուն ըստածները) բարոյական առածներ միայն թողուցին, բայց շուտով փիլիսոփայական դպրոցներ ալ կանգնուեցան։ Թաղէս Միլետացին, եօթը իմաստուներէն մէկը, Փոքր Ասիայի մէջ յոնիական պարոցը հաստատեց, Պիւթագորաս իտալիայի մէջ իտալիան պարոցը ու Քսենոփանէս Եղէայի մէջ Եղէական պարոցը։ Երեք դպրոցներն ալ Բնութիւնը կամ տիեզերքը նկատելէն սկըսան, եւ կը ջանային անոր ծագումն, եւթիւնն ու միութիւնը ցուցընել, Յոնիականը փորձառական Եղանակաւ՝ զգայարանաց ձեռօք, Իտալականը տեսական Եղանակաւ՝ վերացեալ, մաժեւմաթիկական օրէնքներու ձեռօք, իսկ Եղէականը՝ ան գաղափարին ձեռքով, որով տիեզերքը կը մտածուի։ Ետքերը աս երեք դպրոցներէն դուրս՝ իմաստակներ կամ սովորութ ելան, որոնք գիտութիւնն ու բարոյական ու կրօնական համոզումը իբրեւ անձնական կարծիք միայն առանց արտաքին իրականութեան կը ցուցընեին, եւ վիճողութեամբ զեղծանելով ամէն բան ուզածնուն պէս կ'ըրեւցընեին։ Աս բարուց ապականիչներուն գէմ Աթէնքի մէջ ելաւ Սոկրատէս, որն որ գելփեան պատուամին նայելով բոլոր մարդկանց մէջէն իմաստնագոյնն է։ Ասի կը ջանար վարդապետութեամբ ու օրինակաւ իր ժամանակին ապականութեան դարման մը տանիւ բւը ընտանեկան խօսակցութիւններով մարդուն ճանչցը.

նել տալ, թէ ինք ով է, ինչ գիտէ, եւ ինչ պարտքեր ունի: Իրեն պայծառ մտածութեամբը հասաւ մինչեւ միոյն Առառնեցոյ ծանօթութեամբ: Այսու ամենայնիւ չէ թէ միայն հրապարակաւ ծաղը եղաւ ու թշնամանքներ կրեց, այլ դատաստանի առջեւ իրրեւ պատանեկութեան մոլորեցուցիչ ու նոր աստուածներ խոթող ամբաստանուելով մահուան դատապարտուեցաւ ու թունալից բաժակը խմեց (399): — Սոկրատէս՝ փիլիսոփայական նկատութիւնը անձին վրայէն սկսելով՝ փիլիսոփայութեան նոր դար մը կամ երկրորդ դարը սկսաւ, եւ իրեն աշկերտները անոր բերնուց աւանդած վարդապետութեան սերմերը կերպաւորելով զանազան դպրոցներ կանգնեցին. Արիտիպպոս՝ Կերենտիոն դպրոցը, Անտիսթենէս՝ Ափանիկեանը, Եւ կղեղէս՝ Մեդարտիոնը եւ գլխաւորաբար Պղատոն՝ Ակտուիտ բառած մեծ դպրոցը: Պղատոն Ամենացին (429—347) որն որ իրեն բարձր գաղափարներուն եւ գրութեան կատարեալ ու բարակ կերպին համար Աստուածային բառեցաւ, Սոկրատէսին մարդուն վրայ սկսած (բարցյական) նկատութիւնը ընդարձակեց ու Տիեզերաց ու բոլոր փիլիսոփայական սահմանին վրայ ալ տարածեց, ու ջանաց իրմէ յառաջ եղած փիլիսոփաներուն կարծիքները միաբանելու: Ինք առջինը եղաւ, որ վիճողութիւնը, ընագիտութիւնն ու բարոյախօսութիւնը իրարմէ զանազանեց: Բայց յունական փիլիսոփայութիւնը թէ տարածութեան ու թէ կերպին նկատմամբ կատարելութեան ծայրը հասցուց Արիտոտէլ (384—322) Պղատոնին աշկերտն ու Աղեքսանդր Մեծին վարպետը: Աս հին ժամանակուան ամենէն մեծ ու ամեն բան պարունակող հոգին Պետքատիկէան ամենէն մեծ դպրոցը հիմնեց (Ամենք Լիկիոնի մէջ), եւ իրեն նկատութեան հիմք (Պղատոնին դէմ, որն որ յաւիտենական տեսիլքէն կը սկսէր) փորձառութիւնը դրաւ եւ հասաւ այն ամենայն ծշմարտութեանց, որոնց մարդկային միտքն ինք իրեն մնալով կրնայ համակլ: Ասի չէ թէ միայն Տրամարանութեան ստեղծիչն եղաւ, այլ այն գիտութիւնը կատարեալ յօրինուածութեան մը մէջ ալ խոթեց: Մինչեւ հիմակ իր փիլիսոփայութիւնը (որն որ իրբեւ

աամենայն գիտութեանց բովանդակութիւն,, ամէն բան
կը պարունակէ) եթէ ինչպէս որ էր նէ բոլորովին առ
նանկ չիսորվեցուիր ալ նէ, աս գիտութեան վրայ
ամենամեծ ազդեցութիւն ունի : — Բայց Արիստոտելէն
ետքը ինչպէս Յոյներն ու անոնց արուեստներն՝ առ
նանկ ալ փիլիսոփայութիւնը ինկաւ, եւ փոխանակ
յառաջ երթալու առջի փիլիսոփաներու կարծիքները
կը նորոգուէին եւ կամ քանի մը խնդիրներու վրայ
վեճեր կը յառնէին, մինչեւ որ վերջապէս կատարեալ
գիտութիւն մը ստանալու վատահութիւնը կորսուեցաւ : Առ փիլիսոփայութեան անկումը կ'երեւայ արդէն
Արիստոտելէն ետքը ելած Եպիկուրէան, Ստոյիկէան,
Սկեպտիկէան ու նոր Ակադէմական չորս դպրոցներուն
մէջ : Առջի դպրոցը կանգնեց Եպիկուրոս (\dagger 269),
մարդուն վերջի վախճանը հոգեւոր հեշտութիւնը
գնելով, որն որ հոգւոյն անհանգստութենէ ու ցաւէ
աղաս ըլլալէն կը ծագի : Ստոյիկէան դպրոցը կանգնեց Զենոն (\dagger 264), որն որ իրեւ միակ ճշմարիտ
բարի կը ճանչնար առաքինութիւնը, եւ առի մարդկային կամքը բնութեան հետ կատարելապէս համաձայնցընելու ջանքին վրայ կը գնէր : Սկեպտիկէանը
Պիտոնն հիմնած էր մարդկային գիտութիւնը անբաւական ցուցընելով . բայց ետքէն Արկեսիզայոս աւելի
յառաջ գնաց եւ հաստատեց որ դրական, յապահով գիտութիւն մ'ամենեւին չենք կրնար ստանալ ոչ
զգայարանօք եւ ոչ մտածելով : Նոր Ակադէմիան հաստատեց կառնէադէս, որն որ իրեն սկեպտիկէան խօսուղութեամբը Ստոյիկէանց դէմ կը կրուէր :

6. Ինչպէս քնարական բանաստեղծութենէն
ելաւ փիլիսոփայութիւնը, անանկ ալ դիւցազնական
վիպասանութենէն յառաջ եկաւ Պատմագրութիւնը :
Խակզեան պատմագիրները (Կադմոս, Դիոնեսիոս Միւլետացին, Հեկատէոս, Ակուսիզայոս, Հելանիկոս եւ
Փերեկիդէս) առասպելախառն, ըստ մեծի մասին
զրոյցներ սկսան գրել առանց պատմագրութեան կարգի ու ոճի : Բայց երբ որ մեծ ազգային դէպք մը պատահեցաւ՝ Պատմագրութիւնն ալ կատարելութեան ծայրը հասաւ : Առջի պատմագիրը եղաւ Հերոդոտոս,
որն որ իրաւամբ պատմութեան հայր կ'անուանուի :

Ասիկա ձեռք զարկաւ իրեն ժամանակը պատահած պարսկական պատերազմը դրի անցրնելու եւ որովհետեւ ասոր մէջ դրեթէ բոլոր արեւելեան ազգերը մասնակից եղած էին՝ զանոնք հիմնովին ճանչնալու համար Եղիպտոսու Ասիա ճամբորդութիւնները ըրաւ ու իւրաքանչիւր ազգէն սեփական պատմութիւնն ու զրոյցնեւրը լսելով թէ զանոնք եւ թէ իր տեսածները գեղեցիկ յօնիական ոճով, մեծ հաւատարմութեամբ ու ճշմարտասիրութեամբ աւանդեց: Անոր պատմութիւնը շարունակեց Թուկիդիդէս Աթենացին Պեղոպուննեսական պատերազմը գրելով, որուն մէջ ինքն ալ գործած էր: Անհասանելի է անոր գրութեան պայծառութիւնը, ճշմարտասիրութիւնն ու ճշգութիւնն, ինչպէս նաեւ լեզուին բարակութիւնն ու նկարագիրներու սուր ու որոշ ստորագրութիւնները զարմանալի են: Դեռ մինչեւ հիմա պատմագրութեան օրինակ կը համարուի: Յունաց երրորդ մեծ պատմագիրը Քսենոփոն Աթենացին եղած է Սոկրատի աշկերաններէն մէկը, որն որ նոյնպէս իրեն ժամանակակից պատմութիւնը գրեց Յունական Պատմութեան գրքին մէջ, Թուկիդիդէսին պատմութիւնը Պեղոպուննեսական պատերազմին 21 երրորդ տարիէն շարունակելով ու մինչեւ Եպամինոնդասին Մանտինէայի ճակատը հասցընելով: Քսենոփոն Փոքր Կիւրոսին հետ Արտաշեսին գէմ արշաւած էր եւ երբ որ Կիւրոս մեռաւ ու միւս զօրապետները սպաննուեցան ինք 10,000 Յոյները Հայաստանէն անցրնելով ու շատ դժուարութիւններու յազգութելով Յունատան դարձուց: Աս գէպքին պատմութիւնն ալ մեծ պարզութեամբ ու հաւատարմութեամբ գրեց Արշաւանք Կիւրոսի ըստած գրքին մէջ: Ասկէց զատ ան արշաւանքէն ստացած ծանօթութիւններով Մեծն Կիւրոսի վարքը գրեց Խրատ Կիւրոսի գրքին մէջ, որուն վախճանն աւելի կրթութեան օրինակ մը տալ է: Ուղիւ շատ փիլիսոփայական (Սոկրատէսին վարքն ու վարդապետութիւնը եւ այլն) ու զինուորական գրուածներ ալ թողուց Քսենոփոն: Աս պատմագիրը Թուկիդիդէսին բարձրութեան ու անաշառութեան չհասաւ, բայց իր գրուածներուն մէջ սիրուն ու ազնիւ պարզութիւն մ'ու լեզուի մաքրութիւն մը կը տիրէ, անոր համար

ալ Յոյները զանի Ատտիկէի մեղու կամ Յուսա կ'ա-
նուանէին : Ասոնցմէ զատ յիշուելու արժանի են Քու-
նովոնին ժամանակակից Կտեսիաս, Փիլիսոսոս, Թէո-
պոմպոս ու Եփորոս պատմագիրները . առջինը Պարսից,
իսկ միւսները Յունաց պատմութիւնը գրած են մինչեւ
Աղքասանդր Մեծ, բայց իրենց գործքերը կորսուած
են, քանի մը հաստակուորներ միայն մնացած են : Ա-
ղքասանդր Մեծէն ետքը Յունական լեզուն տիեզերա-
կան լեզու ըլլալով՝ պատմագրութեան շատ նիւ-
թեր աւելսալով՝ պատմագիրներուն ալ շատցան բայց
ան առջի մեծ պատմագիրներուն պատմագրական հո-
դին, ոճն ու ծշմարտափրութիւնն ալ չէր մնացած,
այլ ճարտարախօսութիւնն ու նորանշան բաներ պատ-
մելու ջանքը տիրող եղած էր : Միայն Դիոդորոս Սիկի-
լիացին, Դիոնիսիոս Հաղիկառնացին, Պլուտարքոս եւ
գլուխաւորաբար բազմահմուտ Պողիբիոնն իրենց տիե-
զերական պատմութիւններու մէջ ան ապականած
հոգիէն քիչ մազատ մնացած են : Նաեւ ուրիշ աղ-
գերն ալ սկսան իրենց ազգային պատմութիւնը յու-
նարէն գրել, ինչպէս Մանեթով՝ Եգիպտացւոց պատ-
մութիւնը գրեց, Սանկունիադոն՝ Փիւնիկեցւոցը, Յոդ-
սեպպոս՝ Հրեիցը, Բերոսոս ու Աբիւդենոս՝ Քաղդէա-
ցւոցը եւ այլն :

7. Ճարտարախօսութիւնը հասարակապետական
կառավարութեանց մէջ անհրաժեշտ հարկաւոր է,
ասոր համար Ամենաքի մէջ միշտ ծաղկեցաւ ու կատա-
րելութեան ծայրն հասաւ : Աս քաղքին բոլոր կառա-
վարները Պիսիստրատ, Թէմիստոկլէս, Կիմոն, Պե-
րիկլէս եւ ուրիշներ մեծ ճարտարախօսներ էին, մա-
նաւանդ Պերիկլէս, որն որ իրեն արտաքոյ կարգի
լի ու հատու մտածմունքներովը, անհատական դէպ-
քերը ընդհանուր սկզբանց մերձեցընելովը, մուած-
մունքները յարմար ու գեղեցիկ կարգի մէջ դնելովն
ու զանոնք ծանր ու վայելուշ եղանակաւ արտասանե-
լովը Ողիմազիացի ըստեցաւ : Սոիեստները աս բնական
ճարտարախօսութիւնը ամենուն հազարդելու համար
կանոններ շինեցին, արուեստական կերպի մէջ խոթե-
ցին ու ճարտարախօսութեան դպրոցներ կանգնեցին :
Այսպիսի արուեստաւոր ճարտարախօսութեան մէջ ե-

կայական պատեր կը շինէին, որոնք թէպէտ Պեղաս-
գացւոց գործքեր էին, սակայն Յօյներէն Կիկլոփեան
շէնքեր կ'անուանուէին. ասոնցմէ դեռ մնացած են Միւ-
կենէի առիւծու գուռը, եւ Արգոսի, Միւկենէի եւ Տի-
րինժի պատերը: — Դորիացւոց արշաւանքէն անմիջա-
պէս ետքը ճարտարապետութեան երեք կարդեր ելան
պարզ դորիւցին, շատ զարդարուն կորընետցին, եւ
երկուքին մէջ եղած վայելուչ յոնիւցին: Մինչեւ
պարսկական պատերազմը մեհեանները ճարտարապե-
տութեան միակ առարկաներն էին, Պերիկղեսին ժա-
մանակին սկիզբ եղաւ քաղաքները եւ գլխաւորաբար
Ամենք հրապարակական խաղերու շէնքերով ալ, ինչ-
պէս Թէատրոններով, Ոգէոններով, Ճիրնժացի ասպա-
րէզներով եւ այլն զարդարելու, բայց մեհենից շինութիւ-
նը շարունակուեցաւ ըստ մեծի մասին յանիացի զուարթ-
ու պերճ ոճով. միայն Սիկիլիայի մէջ հին դորիացի
կարգը միշտ գործածուեցաւ, որն որ հսկայական մե-
ծութեամբն ու վեհ պարզութեամբը մեծ տպաւորու-
թիւն կ'ընէ:

12. Պերիկղեան ժամանակին շէնքերու մէջէն երեւելի են
Ամենքի մէջ Թէսէսիսի տաճարը, Պարթենոն (Ամենասայ տաճա-
ռը), Ելեսասիսի մեծ մեհեանը, Սունիսիսի վրայ Պալլասայ մեհեանը,
Ռիմապիայի մէջ Արամազդայ, Արդոսի մէջ Հերայի, Փիգալիայի
մէջ Ապողղոնի, Տեղէսայի մէջ Ամենասայ մեհեաններն եւ Յո-
նիայի ու Սիկիլիայի մէջ ուրիշ շատ մեհեաններ, որոնք ըստ մեծի
մասին մինչեւ հիմակ՝ գէթիբերեւ աւերակ մնացած են:

13. Արձանագործութիւնը Յունաց մէջը ամե-
նէն կանուխ ժամանակներն արդէն ծանօթ էր եւ յա-
ռաջ կը բերէր մետաղէ զարդարուն գործուածներ,
խեցեղէն անօթներ այրած նկարներով, եւ գլխաւո-
րաբար դից արձաններ՝ որոնք յառաջադցն վայտէ կը
շինուէին ու իրական գգեստներով կը հագցուէին, ետ-
քէն մետաղէ ու մարմորէ, եւ Պարսկական պատերազ-
մէն ետքը ամենաբարձր ծաղկին ատենը՝ ոսկիէ ու փղոս-
կրէ ալ կը շինուէին: Քանդակարգործութեան գլխա-
ւոր առարկաներն էին մեհեաններու զարդերը, որոնք
իսկղբան փառաւոր նուէրներ (անօթներ, կարասիքներ
քանդակներով ու ըստ մասին յաղթ մեծութեամբ)՝
կ'ըլլային եւ ետքէն դիցարանական տեսարաններ ներ-
կայացընող արձաններու մեծ կցտեր ալ: Առ ետքին-
ընդէ. ՊԱՏՄ. Ա. ՀԱՅ.

կայական պատեր կը շինէին, որոնք թէպէտ Պեղաս-
դացւոց գործքեր էին, սակայն Յոյներէն Կիկլոփեան
շէնքեր կ'անուանուէին. ասոնցմէ գեռ մնացած են Միւ-
կենէի առիւծու գուռը, եւ Արգոսի, Միւկենէի եւ Տի-
րինթի պատերը: — Դորիացւոց արշաւանքէն անմիջա-
պէս ետքը ճարտարապեառութեան երեք կարգեր ելան՝
պարզ բուհոցին, շատ զարդարուն իրընթացին, եւ
երկուքին մէջ եղած վայելուշ յանիւցին: Մինչեւ
պարսկական պատերազմը մէհեանները ճարտարապե-
տութեան միակ առարկաներն էին, Պերիկղեսին ժա-
մանակն սիրդը եղաւ քաղաքները եւ գլխաւորաբար
Աթէնք հրապարակական խաղերու շէնքերով ալ, ինչ-
պէս թէատրոններով, Ոգէսններով, ձիրնթացի ասպա-
րէզներով եւ այլն զարդարելու, բայց մէհենից շինութիւ-
նը շարտուակուեցաւ ըստ մեծի մասին յոնիացի զուարթ-
ու պերծ ոճով, միայն Սիկիլիայի մէջ հին դորիացի
կարգը միշտ գործածուեցաւ, որն որ հսկայական մե-
ծութեամբն ու վեհ պարզութեամբը մեծ տպաւորու-
թիւն կ'ընէ:

12. Պերիկղեան ժամանակին շէնքերու մէջէն երեւելի են
Աթենքի մէջ թէսէսսի տաճարը, Պարթենոն (Աթենասայ տաճա-
րը), Ելեւսիսի մեծ մէհեանը, Սունիոնի վրայ Պալլասայ մէհեանը,
Ողիմազիսի մէջ Արամազդայ, Արգոսի մէջ Հերայի, Փիգալիայի
մէջ Ապողդոնի, Տեգէսայի մէջ Աթենասայ մէհեաններն եւ Յո-
նիացի ու Սիկիլիայի մէջ ուրիշ շատ մէհեաններ, որոնք ըստ մեծի
մասին մինչեւ հիմակ՝ գէթ իրեւ աւերակ մնացած են:

13. Արձանագործութիւնը Յունի ամե-
նէն կանուխ ժամանակներն արդէն ծանօթ էր եւ յա-
ռաջ կը բերէր մետաղէ զարդարուն գործուածներ,
խեցեղէն անօթներ այրած նկարներով, եւ գլխաւո-
րաբար գից արձաններ՝ որոնք յառաջագոյն փայտէ կը
շինուէին ու իրական զգեստներով կը հազցուէին, ետ-
քէն մետաղէ ու մարմորէ, եւ Պարսկական պատերազ-
մէն ետքը ամենաբարձր ծաղկին ատենը՝ ոսկիէ ու փղոս-
կըէ ալ կը շինուէին: Քանդակարդործութեան գլխա-
ւոր տուարկաններն էին մէհեաններու զարդերը, որոնք
իսկզբան փառաւոր նուէրներ (անօթներ, կարասիլներ
քանդակներով ու ըստ մասին յաղթ մեծութեամբ)՝
կըլլային եւ ետքէն գիցարեանական տեսարաններ ներ-
կայացընող արձաններու մեծ կշտեր ալ: Առ ետքին-
ընդէւ ՊԱՏՄ. Ա. ՀԱՅ.

Ները Հասարակօրէն մեհեամներու ճակատին քիւր
զարդարելու կը գործածուէին։ Քանդակագործու-
թիւնը ընդհանրապէս իրեն բարձրութեան ու ծաղկին
ծայրն հասաւ զերիկղեսին ժամանակը՝ Ամենքի մէջ
Փիդիասին, իսկ Արգոսի մէջ Պողիկղետին ձեռքով։
Փիդիաս, որն որ բոլոր Պերիկղեան շենքերը շենած է
եւ ամէն տեսակ արուեստուորներու մեծ բանակ մ'իր
գաղափարներուն համեմատ կը զբաղեցրնէր՝ գլխաւո-
րաբար ոսկիէ ու փղոսկրէ բաղկացած հսկայական մե-
ծութեամբ դից արձաններ կը գործէր անոնց վրայ
աստուածային վեհութիւն ու մեծ վայելութիւն դր-
բոշմելով, ինչպէս է Պարթենոնի Պալլասը եւ մանա-
ւանդ Աղմագիական Արամազդը, որուն վրայ բարձրա-
գոյն աստուածութեան գաղափարը կատարեալ մար-
մնաւորած էր։ Խսկ Պողիկղետի Սիկիոնեան Արգոսեան
գպրոցին մէջ՝ ըմբիշներու մետաղէ արձաններ թափե-
լու արուեստը կատարելութեան ծայրը հասաւ։ Եւ
երբոր Սկրպաս ու Պարաքսիտեղէս Ամենքի մէջ արձան-
ներու վրայ զարմանալի կենդանութիւն մ'ու մեղմ եւ
մողիչ զգած մունքներ սկսան դրոշմել Եւփրանոր ու
Լիսափապոս Սիկիոնեան Արգոսեան գպրոցին մէջ դիւ-
ցաղնական զօրութեամբ ըմբիշներ երեւցընելու մէջ
երեւելի եղան։ Լիսափապոս մարդկանց արձաններ ալ
շինելու կը զբաղէր։ Քանդակագործութիւնը Աղեք-
սանդրէն ետքն ալ երկայն ատեն ծաղկած մնաց, բայց
յունական մտաց բեղմնաւորութիւնը ալ սպառած
ըլլալով առջններուն գործքերը նոյնպիսի բարակու-
թեամբ կը նմանցընէին միայն։

14. Կկարչութիւնը միւս արուեստներէն շատ
ետքը ծաղկեցաւ։ յառաջադցյն խեցեղէն անօթներու
վրայ սեւ նկարներ միայն կը շինուէին, որոնք Յունաց
մինչեւ մեր ժամանակն հասած միակ նկարներն են։
Առով նկարչութիւնը Քանդակագործութեան ստո-
րակարգեալ մնացած էր, մինչեւ որ Պերիկղեսին
ատենը եւ զլխաւորաբար չորրորդ գարուն մէջ Ք. Յ.
Պողիկնոտին, Զեւքսիսին ու Պառասիոսին ձեռքով
ազատ արուեստ մ'եղաւ ու մեծ կատարելութեան
հասաւ։ Աղեքսանդր Մեծին ատենը Ապեղղէսին
ձեռքով վերջի կատարելագործութիւնն ընդունեցաւ

թէ չափակցութեան, թէ գյոներու յարմարութեան, թէ կենդանութեան ու զգածմանց եւ թէ հանձարին ու երեւակայութեան նկատմամբ։ Անկեց ետքը աս արուեստը շատ ու շուտով ինկաւ։

15. Յոյնք վաճառականութիւնն առջի դարուն մէջ Փիւնիկեցւոց ձեռքով կ'ընէին, զորոնք կը թողուին որ վաճառքներն իրենց ծովեղերքները բերեն։ Տրովական պատերազմէն ետքը իրենց ծովերէն զՓիւնիկեցիները վորնտելով իրենք սկսան ընել վաճառականութիւնը եւ Կորընթոս, Աիկիոն, Եղինա, Յոնիայի ու կղզիներուն քաղաքները ատպնջականութեամբ, տօներու ընկերութիւններով ու գաղթականութիւններ խրկելով զանի շատ ծաղկեցուցին ու տարածեցին։ Պարսկական պատերազմէն ետքը Աթէնք՝ առջի վաճառականական քաղաքն եղաւ, որն որ իրեն նաւերը Միջերկրական ու Սեւ ծովերուն ամէն քաղաքները կը խաւրէր։ Աղեքսանդրին տիեզերակալութեամբը Յունաց վաճառականութիւնը շատ ընդարձակեցաւ թէ տեղովի եւ թէ վաճառաց նիւթերովը եւ աս ժամանակը վաճառականութեան մէջ Հռոդոս առաջնութիւնն առաւ, որն որ քիչ մը ետքը Աղեքսանդրիայի անցաւ։

ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԱՐԴՈՒՆ ՍՏԵՂԾՄԱՆՆ ՄԻՆՉԵԿ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՌՄԵԱԿԱՆ
ՊԵՏՈՒԹԵԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

ԵՐԲՈՐԻ ԾՐՋԱՆ

ԱԴԵՔՍԱՆԴՐ ՄԵԾԻՆ ՄԱՀԱՏՄԱՆԻՆ ՄԻՆՉԵԿ ԱՐԵՒՄՏ-
ՀՐԱՄԱ. ՊԵՏ. ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Գ Լ Ո Ւ Խ Ա.

ՅՈՒՆԵՍՏԱՆ ՆԻ ԱԴԵՔՍԱՆԴՐԻ ԶՕՐԱՎԱՐՆԵՐԸ

1. Ազեքսանդրին ատենը ինչ վեճակի մէջ էր Յունաստան. Սպարտացիք կրցան նորէն Պեղպառննեսի տիրելու : — 2. Խոյն եղան Լամեան պատեհաբանը եւ ինչպէ վերջացաւ : — 3. Աղեքսանդր Մեծին ով յաջորդեց. Պերգիկաս կրցան Աղեքսանդրին պետութիւնն իր տակն առնուլ. Ինչպէս մեռաւ, եւ իրեն ով յաջորդեց : — 4. Անտիկառուս ինչ կարգաւորութիւններ ըրաւ եւ իրեն ով յաջորդեց : — 5. Անտիկառուս կրցան Աղեքսանդրին դահը ելլեւ : — 6. Ուրափ տեւեց խաղաղութիւնը. Անսիդոնոս ինչպէս մեռաւ, ովանիք մաս ու ինչպէս բաժնուեցաւ Աղեքսանդրին պետութիւնը : Ինչ վախճան ունեցաւ անոր ցեղս :

1. Կերոնէայի ճակատէն ետքը Յոյնք իրենց անկախութիւնը գրեթէ կորսնցուցած էին. իրենց առջի ազատ սահմանադրութիւնը դեռ ունեին եւ արտաքուստ գեռա անկախ կ'երեւնային, բայց իրենց մէջ անմիաբան ըլլալով մակեդոնական ազդեցութիւնը ու վերին տէրութիւնը վրանին կը ճնշէր եւ չէին համարձակեր անոր հակառակ գործելու : Երբ որ Ազեքսանդր մակեդոնական զօրաց մեծ ու ընտիր մասն առած Պարսկական պետութեան ներքին կողմերը կը կռուէր՝ Սպարտացիք, որոնք Ազեքսանդրին ապարապետութիւնը չէին ճանչցած, իրենց Ագիս երիտասարդ թագաւորէն խրախուսուած փորձ մը փորձեցին գէթ Պեղպաննէսը մակեդոնական վերին տէրութենէն խալըսելու ու նորէն իրենց տակն առնելու : Աւստի Ագիս Ասիային յոյն զօրք վարձեց, Աքայեցիներն ու Խղիսացիներն իրեն հետ միացուց եւ 22,000 զօրքով բանակ մը կազմելով Արկադիայի Մեդալոպոլիս քաղքին վրայ յարձակեցաւ : Արկադիացիք Մակեդոնացւոց գիմեցին, որոնց Անտիպատրոս կառավարն անմիջապէս 40,000 զօրքով օգնութեան հասաւ ու Եգէայի քով Սպարտացիները զարնուելու սախպեց : Թէպէտ Սպարտացիք դիւցազնաբար

պատերազմեցան, սակայն յաղթութիւնը հզօրագոյն Մակեդոնացւոց մնաց եւ Ազիս ամեն բան կորսուած տեսնելէն ետքը ճակատին մէջ մահը փնտռեց ու դժաւ (330): Ան ատեն Սպարտա ալ Ազեքսանդրէն շնորհք խնդրեց ու ընդունեցաւ եւ անկէց ետքը բոլոր Յոցները Ազեքսանդրին մեծանձնութեանը համար ու անոր զօրութենէն վախնալով մինչեւ անոր մահը հանդարտ կեցան:

2. Բայց երբ որ Ազեքսանդրին անակնկալ մահուան լուրը Յունաստան տարածուեցաւ ու ստուգուեցաւ՝ Գենուիթենէս ու Հիպերիդէս ճարտասաններուն գրդուելով Ամենք, որն որ Ազեքսանդրին նպաստաւորութեամբ նորէն ծաղկած ու բարձրացած էր, ոտք ելաւ Յունաստանի պատութեան համար վերջի պատերազմը պատերազմելու, ու Միջին Յունաստանի մեծ մասն ալ ու շատ թեսսաղիացիք անոր հետ միացան: Անանկ որ Լէոսթենէս Ամենացւոց զօրավարը 30,000 զօրք ունեցաւ, եւ անոնցմով մինչեւ թեսսաղիա յառաջքաւեց: Թերմոպիլէի քով Անտիպատրոս դիմացն եկաւ, բայց Լէոսթենէս զանի զարկաւ ու Լամփա բերդին մէջ պաշարեց, ուսկից պատերազմը Լամեան պատերազմ բռուեցաւ: Նեղ մտած էր Անտիպատրոս եւ անձնատուր ըլլալու վրայ էր, երբ որ Լէոսթենէս դուրս յարձակող մակեդոնացիներէն վիրաւորուելով մեռաւ եւ Լէոննատոս Փուգիայի կուսակալը 22,000 զօրքով Մակեդոնացւոց օգնութեան հասաւ: Ան ատեն Անտիփիլոս՝ Լէոսթենէսին յաջորդը պաշարումը վերցուց ու Լէոննատոսին դիմացը գնաց, թեսսաղիայի դաշտերու մէջ անոր զօրքը զարկաւ, յաղթեց, եւ Լէոննատոս ալ ճակատին մէջ ինկաւ: Բայց Յոցները փոխանակ պատերազմը յառաջ տանելու ու իրենց յաղթութիւնը պսակելու, կարծելով որ ալ Մակեդոնացւոց բանը լընցած է՝ մեծ մասը տեղերինին դարձան, որով Անտիպատրոս յաղթուած զօրքը ժողվեց ու Մակեդոնիայի սահմանները քաշուեցաւ. եւ երբ որ Ազեքսանդրէն ետ խաւրուած 10,000 ծերացած զօրքը կրատեր զօրավարին առաջնորդութեամբ Մակեդոնիա հասաւ՝ անոնցմով իր բանակը 50,000ի հասնելով Անտիփիլոսի վրայ գնաց ու կրանոնի քով անոր շատ նուազ զօրքին

յազմեց (322): Առ յաղթութիւնն ըստ ինքեան անշնչան էր, սակայն Անտիպատրոս ասոր վրայ սկսաւ Յոյներն՝ առանձին առանձին մնոնց հետ գաղնակցելով՝ Աթենացիներէն բաժնել: Ասոնք ալ առանձին մնալով ստիպուեցան ծանր գնով խաղաղութիւնը գնելու յանձն առնուլ պատերազմին ծախքը վճարելու, դուրս ունեցած երկիրները (Սամս, Որսպոս) թողարկու, Մունիքիա՝ Աթենքին մէկ բերդին մէջ մակեդոնացի պահապահն զօրք առնելու, կառավարութիւնը քանի մը անձանց ձեռքը միայն յանձնելու, 2000 դրաքմէ չունեցողները քաղաքացւոյ իրաւունքէն զրկելու (որով 12,000 քաղաքացի ստիպուեցան Աթենքէն ելլելու) եւ վերջապէս Գեմոսթենէսն ու Հիպերիդէսը ձեռք տալու: Ետքի երկոքը փախան, բայց Հիպերիդէս Անտիպատրոսէն բռնուեցաւ ու չարտչարմահուամբ սպաննուեցաւ, իսկ Գեմոսթենէս ձեռք չիյնալու համար թոյն առաւ ու մեռաւ: Ասկէց ետքը Աթենք չկրցաւ մէյ մ'ալ կատարեալ անկախութիւն ստանալ, այլ ետեւէ կը լլար հզօր վեհապետները շուղքորթութեամբ իրեն շահելու: Սակայն միշտ Յունաստանի ամենէն երեւելի քաղաքը մնաց ու մինչեւ Քրիստոնէութեան առջի դարը գեռ գիտութեանց ու արուեստից կենդըռնն էր: — Իսկ Անտիպատրոս Ասիայի մէջ եղած Աղեքսանդրին զօրավարներուն կռիւները լսելով Յունաց բաները շուտով կարգի դրաւ ու Ասիա արշաւեց:

3. Աղեքսանդր Մեծ մեռած ասեն իր Ռոքսանէ կինը դեռ յղի էր եւ իրեն յաջորդը որոշած չէր, ասոր համար իրեն փառասէր ու երկայն արշաւանքներէն վայրենացած զօրավարները սկսան ետեւէ իյնալ անոր պետութիւնը յափշտակելու, ուստի երկայնժամանակեայ կռիւներ յարուցին, որոնցմով պետութեան ամէն կողմը աւերեցին, եւ վերջապէս Պետութիւնն ալ բաժնեցին: Ի սկզբան Պերդիկկաս, որն որ Աղեքսանդրին ամենէն մէծ ու սիրելի զօրավարն էր եւ անկէց իշխանութեան մատանին ալ ընդունած էր, միւս զօրավարներուն հաւանութեամբ Ռոքսանէն ծնանելու Աղեքսանդր որդին (ենթադրելով որ մանչ պիտի ծնանի, ինչպէս որ երկու ամիս ետքը ծնաւ ալ) թա-

գաւոր անուանեց եւ ետքը զօրաց ուղելովը Աղեքսանդրին խորթ ու ապուշ եղբայրը Փիլիպպոս Առիդէոսն ալ անոր դահակից ըրաւ. իսկ ինք երկուքին խնամակալութիւնն ու բոլոր պետութեան վարչութիւնն առաւ. եւ որպէս զի միւս զօրավարներուն նախանձը չեզ զրգուէ եւ զանոնք զօրքէն հետադրնէ, անոնց ալ մէջ մէկ կուսակալութիւն բաժնեց: Իրեն միաքն ու ջանքն եր որ երկու ստուերական թագաւորները մէջ տեղէն վերցրնէ ու Աղեքսանդրին թագն իր գլուխը դնէ, ասոր համար ալ Աղեքսանդրին մէկ քրոջը հետկարգուեցաւ: Սակայն փոխանակ քաղցրութեամբ գեթ զօրքը շահելու ամբարտաւանութեամբ վարուելով թէ զօրքն ու թէ փառասէր զօրավարներն իրեն թշնամացուց: Միայն առաքինի ու աղնուական Եւմենէն, Աղեքսանդր Մեծին դաշտնի ատենագլիրն, որուն դեռ չնուածուած կապագագովիկիայի ու Պաֆղադմնիայի կուսակալութիւնները առուած եւ զանոնք նուաճելու համար անոր օգնած էր, իրեն բարեկամ մնաց, ասոր համար ալ Փոքր Ասիայի զօրավետութիւնն անոր յանձնեց, իսկ միւս բնուատ զօրավարները գլխաւորաբար Անտիգոնոս Պամփիլիայի, Փոխւգիայի եւ Լիւկիայի կուսակալն ու Գտղոմէոս Եգիպտոսի կուսակալը ուղեց զէնքի ձեռքով խոնարհեցրնել: Անտիգոնոս առանձին անոր զօրութեան չկարենալով դէմ դնել Մակեդոնիա Անտիգոնոսի պատրոսին դիմեց, որն որ Պերդիկկասին միաքն իմանալով՝ անմիջապէս Յունաց հետ խաղաղութիւն ըստ Կրատերին հետ Ասիա արշաւեց: Պերդիկկաս՝ փոխանակ միացեալ զօրութեամբ անոնց վրայ երթալու՝ Եւմենէն անոնց դէմ թողուց եւ ինք Եգիպտոս՝ Պաղոմէոսի վրայ գնաց: Իրեն բախտովը՝ Անտիգոնատրոս ալ Պաղոմէոսին օգնութեան համանելու համար Կրատերէն բաժնուեցաւ, որով Կրատեր Եւմենէն չարաշար յաղթուեցաւ ու Ճակատի մէջ ինկաւ. սակայն ինք՝ Պաղոմէոսին բրած պաշտպանողական կարգադրութիւններէն՝ չկրցաւ Նեղոս գետն անցնիլ, եւ երբ որ գետեղեցքը Երկայն ատեն կորստով կը կենար՝ տժգոհ զօրքն մկաւ. Պաղոմէոսին կողմն անցնիլ ու զօրավարներէն մէկը զինքը վրանի մէջ մեռցուց: Ան ատեն զօրքը թագաւորներուն խնամակալութիւնն ու տէրու-

թեան վարչութիւնը Պաղոմէոսին յանձնեց, եւ երբ ոք
ասի իմաստութեամբ անկէց հրաժարեցաւ՝ նոյնը Ան-
տիպատրօսին տուաւ (321):

4. Անտիպատրոս վարչութիւնն առնելով կու-
սակալութեանց նոր բաժանում մ'ըրաւ ու թագա-
ւորներն առած Մակեդոնիա գարձաւ. իսկ Ասիայի մէջ
Եւմենեսին ու Պերդիկկասին բարեկամներուն գէմ
Անտիպանոսը թողուց, զանի բոլոր զօրաց վրայ զօրա-
վար անուանելով: Աս փառասէր մարդն իրեն հնարա-
գիւտ ու ռազմագէտ հանձարովս շուտով մէծցաւ եւ
ամենուն ահաւոր եղաւ. Եւմենէս ուրիշ կողմանէ օգ-
նութիւն չունենալով անկէց նեղ մտաւ, ճակատի մը
մէջ իր մէկ ստորին զօրավարին մատնութեամբն յաղ-
թուեցաւ ու Նորա լեռնաբերդին մէջ խստիւ պաշա-
րուեցաւ, բայց փախաւ: Իրեն բախտովը նոյն միջոցին
Անտիպատրոս մեռաւ (318), որով իրերը նոր կերպա-
րանք մ'առին. որովհետեւ անի իր վայրագ որդին կառ-
անդրը զանց առնելով՝ իրեն յաջորդ անուանած էր
Պողիսպերքոն զօրավարը. կասուանդր ալ չուղելով իր
իրաւունքը Պողիսպերքոնին թողուլ պատերազմ բացաւ՝
իրեն կողմբ շահելով Անտիպանոսը, Պաղոմէոսը եւ ու-
րիշ կուսակաները: Պողիսպերքոն օգնական մ'ունենա-
լու համար Եւմենեսին հետ միացաւ, զանի Ասիայի զօ-
րավար անուանեց ու հարկաւոր ստակը խաւրեց որ նոր
բանակ մը կազմէ: Բայց երկուքն ալ յաջողութիւն չու-
նեցան: Եւմենէս թէպէտ եւ գրեթէ բոլոր Ասիան
նորէն իրեն հետ միացուց, բայց ճակատի մը մէջ իր
անհաւատարիմ զօրքէն Անտիպանոսին մատնուեցաւ ու
սպաննուեցաւ (316): Իսկ Պողիսպերքոն թէպէտ եւ
Յունաց ազատութիւն խոստացաւ, աքսորուած ռամկա-
պետականները ետ գարձուց ու քաղաքներուն ռամկա-
պետական կառավարութիւններ տուաւ որպէս զի զա-
նոնք շահի, սակայն Մեգալոպոլի վրայ անյաջող
արշաւանք մ'ընելով՝ Յոյնք Աթէնքին առաջնոր-
դութեամբ կասուանդրին կողմն անցան, որն որ նոյնպէս
շափաւորեալ ռամկապետական կառավարութիւններ
տուաւ: Ասոր վրայ Պողիսպերքոն Աղեքսանդրին Ողիմ-
պիտ փառասէր մօրը ձեռքով ջանաց գէթ Մակեդո-
նիայի մէջ իրեն կողմանակցութիւնը զօրացընել. եւ Ա-

դիմպիա շատ կողմնակիցներ գտնելով Մակեդոնիա
արշաւեց, դիմացն եկող Փիլիպ. Առիդէսո թագաւո-
րին յաղթեց, զանի բռնեց ու շատ ազնուականներու
հետ մեռցնել տուաւ, բայց Կասսանդրը շուտով վրան
հասաւ ու անգութ կինը բռնելով քարկոծել տուաւ:
Եւ որպէս զի Պողիսպելը ոն Աղեքսանդրին ընտանեաց
ձեռքով ուրիշ փորձ մը չընէ՝ Աղեքսանդրին Ռոքսանէ
կինն ու Աղեքսանդր ժառանդ որդին բանտ դրաւ, ու
անոր մէկ քրոջը հետ կարգուեցաւ. Յոյներն ալ շա-
հելու համար թերէ քաղաքը նորէն չինեց ու ծաղկե-
ցուց եւ ամենուն շատ բարիք ըրաւ: Բայց հիմա ստի-
պուեցաւ զէնքն իրեն Ասիայի մէջ ունեցած դաշնակ-
ցին դէմ դարձրուելու:

5. Անտիդոնոս Եւմենէսը մեռցընելէն ետքը
Փոքր Ասիայի առանձին տէր մնացած էր եւ Ծօշի մէջ
եղած արքունի գանձերը գրաւելով այնչափ զօրք վար-
ձեց, որ ոչ ոք կրնար իրեն դիմացը ելլել: Ասով իրա-
խուսուած սկսաւ ետեւէ իյնալ Աղեքսանդր Մեծին
գահը ելլելու ու միւս զօրավարներն իրեն հնապանդե-
ցընելու. Պարսկաստանի ու Մարաստանի կուսակալները՝
որոնք հպատակիլ չեին ուղեր վորնտեց, Սելեւկոսն ալ
Բարելոնի կուսակալը ուղեց բանտ դնել: Բայց Սելեւ-
կոս Եգիպտոս Պտղոմէոսին քովը փախաւ եւ զանի
յորդորեց Անտիդոնոսին դէմ նիզակակցութիւն մ'ր-
նելու, որուն մէջ մոտան կասանդր ալ ու Աիւսիմաքսս
Թրակիայի կուսակալը, որպէս զի իրենց վնասակար զօ-
րապետին զօրութիւնը կոտրեն: Անտիդոնոս առանց
վախնալու չորսին դէմ ալ պատերազմելու պատրաս-
տուեցաւ, եւ զանոնք իրարմէ բաժնելու համար՝ Աիւ-
սիմաքսսին դէմ Թրակացիները սուք հանեց, կասան-
դրին դէմ ալ՝ ըսելով որ Աղեմպիային մահուան վրէժը
պիտ'որ առնու ու Ռոքսանէն եւ անոր Աղեքսանդր որ-
դին պիտ'որ աղատէ, Յունաստանին ալ կատարեալ
անկախութիւն պիտի տայ՝ Յունաստան բանակ մը
խաւրեց, որն որ բաց ի Աթէնքէն գրեթէ մնացած
բոլոր Յունաստանին տիրեց: Իսկ ինքը Պտղոմէոսին
վրայ գնաց, որն որ Ասիա մտած ու Փիւնիկէն եւ Ա-
սորիքը առած էր, զանի զարկաւ վորնտեց ու ան եր-
կիրներուն նորէն տիրեց: Բայց երբ որ ինք դարձաւ

Մակեղոնիա արշաւելու համար՝ Պատզմեսս ու Աելեւ-
կս իրեն Ասորիքի մէջ թող տուած Դեմետր որդւոյն
վրայ Գաղացի քով մեծ յաղթութիւն մ'ատացան,
որով Պատզմեսս նորէն Փիւնիկէի, Ասորիքի ու Պաղես-
տինի տիրեց եւ Աելեւկս բանակով մը բարելոն վու-
թառվ իր կուսակալութիւնը առաւ ու ասոր վրայ
Մարաստանի ու Պարսկաստանի ալ տիրեց։ Դեմետր
Բարելոն նորէն ձեռքէն տռաւ, այսու ամենայնին Ան-
տիգոնոս լուագոյն պատրաստութիւն տեսնելու հա-
մար պատշաճ սեպեց Պատզմեսսին, Կաստանդրին ու
Լիւսիմաքոսին հետ խաղաղութիւն ընելու, որով Ա-
սիան իրեն պահեց, Պատզմեսս Ափրիկէի պարապե-
տութիւնն առաւ, Լիւսիմաքոսը Թրակիայինը եւ Կաս-
տանդր Եւրոպայինը մինչեւ որ Ռոբասնէի որդին շափա-
հաս բլայ, իսկ Յունաստան անկախ որոշուեցաւ (311)։

**6. Խաղաղութիւնը շատ քիչ տեւեց, որովհե-
տեւ ոչ ոք կուզէր պայմանները կատարել, եւ Կաս-
տանդր ալ՝ երբ որ Մակեղօնացիք Ազեքսանդր Մեծին
14 տարւան Ազեքսանդր որդին գահը հանել ուզեցին՝
զանի ու Ռոբասնէ մայրը մեռցընել տռաւ։ Աս անգամ
պատերազմը Յունաստանի մէջ սկսու ուր Անտիգոնոս,
Պատզմեսս, Կաստանդր ու Պաղիսպերքոն բատ դաշնոց
Յոյներն ազատ ընելու պարուակաւ իրարու հետ կը
կուռեին։ Ամենուն աշքը Աթենքին վրայ էր։ Հոս Կաս-
տանդր հասարակապետութեան գլուխը Դեմետրիոս
Փաղերացի ճարտասանը դրած էր, որն որ արուեստից
ու գիտութեանց մէծ սէր ունենալով՝ առաւածեռ-
նութեամբ զանոնք յառաջացուց ու 10 տարւան մէջ
քաղաքը շատ ծաղկեցուց, որուն համար Աթենացիք
ալ՝ տարւան օրերուն թուոյն շափ իրեն արձաններ
կանգնեցին։ Բայց շատ զեղս ու պերճասէր ալ բլա-
լով՝ քաղաքացւոց բարքը բախրուին ապականեց ու
ազնուական զգածմունքները խեղդեց։ — Աս քաղքէն
մակեղօնացի զօրքը վուրնտելու համար՝ Անտիգոնոս իր
Դեմետր որդին 250 նաւով Յունաստան խաւրեց,
թեժեւամիտ Աթենացիք ալ Փաղերիոսը վուրնտե-
լով՝ զանի իրբեւ ազատարար արտաքոյ կարգի պատիւ-
ներով ընդունեցան (307)։ Բայց Դեմետր Աթենքն
առնելէն ետքը միւս Յունաստանին հոդ չտարաւ, այլ**

քաղքին մեջ քաշուած ինք զինք ուրախութեանց տուաւ, եւ անկէց ելաւ երբ որ հօրմէն հրաման ընդուռ նեցաւ Կիպրոս կղզին ալ նուածելու: Պաղմէսս՝ կրղ զւոյն օգնութեան հասաւ, բայց ծովու վրայ չարաչար յաղթուեցաւ եւ Գեմետր կղզւոյն տիրեց (306): Կիպրոսին Սաղամիս քաղքը պաշարած ատեն ցուցրցած պաշարողական արուեստին համար Պողիորկէտ, այս ինքն Պաշարիչ բառեցաւ: Աս մեծ յաղթութեան վրայ ուրախացած՝ Անտիգոնոս ու Գեմետր թագաւորի անուն առին, եւ Պաղմէսս, Լիւսիմաքոս ու Սելեւկոս անկէց վար չմնալու համար իրենք զիրենք ալ թագաւոր անուաննեցին: Անտիգոնոս ու Գեմետր յաղթութեան պտուղը վայելելու համար Պաղմէսսին վրայ արշաւեցին, որն որ Կիպրոսի պարտութեամբը շատ տկարացած էր, բայց Նեղոս աճելով ու քանի մը զարհուրելի ալէկոծութիւններ ելլելով չկրցան Եղիպատ մոնել: Ան ատեն Գեմետր Հռոդոսի վրայ գնաց, որն որ Պաղմէսսին օգնական էր. բայց հսս ալ Հռոդացւոց դիւցազնական պաշտպանութեան դէմ չկրցաւ բան մ'ընել, թէպէտզարհուրելի պաշարիչ մեքենաներ շինած էր: Աւստի երբ որ լսեց որ Կասսանդր Աթէնք պաշարեր է, Հռոդացւոց հետ խաղաղութիւն ընելով Յունաստան գնաց, յաջողութեամբ Կասսանդրին ու Պաղմէսսին զօրքը ամէն կողմէն վարնուեց, ու Կորընթոսի ժողովքին մեջ բարձր յոյն զօրաց սպարապետ ընտրուելով՝ երկրորդ տարին (302ին) 65,000 զօրքով Մակեդոնիա Կասսանդրին վրայ արշաւեց: Կասսանդր նեղ մտած Պաղմէսսին, Լիւսիմաքոսին ու Սելեւկոսին դիմեց. անոնք ալ Անտիգոնոսը մեջ աեղէն վերցընելու համար նորէն դաշնակցեցան ու ամէն կողմանէ Փոքր Ասիա թափուեցան, ուր կը կենար Անտիգոնոս. Լիւսիմաքոս ու Սելեւկոս անձամբ իրենցբոլոր զօրաց գլուխն անցած վրան գացին: Ան ատեն 81 տարւան Անտիգոնոսն իր որդին Մակեդոնիայէն իրեն կանչեց, որն որ շուտով ալ հասաւ, բայց Փոխիւգիայի Խիսոս քաղքին քով զարնուելով՝ Սելեւկոսի պատերազմի վիղերուն առաւելութեամբը յաղթուեցան, ու Անտիգոնոսվերը առնելով մեռաւ. իսկ Գեմետր Յոնիայի ծովեղերքը փախաւ (301): Ասոր վրայ յաղթաղներն անոնց երկիրը

մէջերնին բաժնեցին ու բոլորովին անկախ թագաւորներ եղան։ Պաղոմէսառաւ Եգիպտոսը, Արքիան, Արաբիան ու Պաղեստինը, իբրեւ Եգիպտական թագաւորութիւն, Կաստանդր՝ Մակեդոնիան ու Յունաստանը իբրեւ Մակեդոնական թագաւորութիւն, Արևիմաքոս՝ Թրակիան ու Փոքր Ասիայի արեւմտեան կաղմք մինչեւ Տաւրոս, իսկ Սելեւկոս՝ մնացած Ասիան իբրեւ Ասորական թագաւորութիւն մը։ Աս կատաղի 22 տարւան պատերազմներուն ատենը Աղեքսանդրին ցեղն ալ, զորն որ զօրավարներն իրենց վախճանին հասնելու համար կ'ուղեին զործածել, բոլորովին ջնջուեցաւ. Ողոմայիա մայրը զՓիլիպպոս Առիդէսան ու անոր կինը սպաննեց, Կաստանդր՝ զԱղիմապիան, զՄոքսանէ կինն ու Աղեքսանդր թագաւորաւանդ որդին, Պողիսապեղքոն՝ անոր միւս կինը ու ասկէց ունեցած Հերակլէս որդին, Անտիգոնոս Կղէսպատրա քՄՄ, որն որ Պաղոմէսան հետ պիտի կարգուեր, իսկ միւս քՄՄ Թեսաւաղոնիկէ, որն որ Կաստանդրին հետ կարգուած էր ետքեն իրեն որդիէն սպաննուեցաւ (տես Եր. 237)։

Գ Լ Ո Ւ Խ Բ.

ՄԱԿԵԴՈՆԻԱ ԵՒ ՑՈՒՆԱՍՏԱՆ

1. Ինչպէս էր Մակեդոնիայի թագաւորութիւնը՝ Կաստանդրին ով յարողեց։ — 2. Դիմետր Բնչպէս Մակեդոնիոյի թագաւորութիւնն առաւ։ — 3. Ինչպէս կորսնցոց Մակեդոնիան։ — 4. Ինչպէս մեռաւ Դիմետր։ — 5. Ինչպէս մեռաւ Արտամարոս և Մակեդոնիայի թագաւորութիւնը որուն անցաւ։ — 6. Ով է Պաղոմէսան Կերաւոսն ։ — 7. Ինչ վախճան ունեցաւ Գաղղղացոց արշաւանքը։ — 8. Ինչպէս թագաւորեց Անտիգոնոս Գոռնատան։ Ինչ վախճան ունեցաւ Պիտոս։ — 9. Ինչպէս կազմուեցան Խոսպիացոց ու Աքայեցւոց դաշնակցութիւնները և ինչ յարաբերութեան մէջ էին։ — 10. Դիմետր Բ. գաշնակցութեանց հետ ինչպէս վարեցաւ, իրեն ով յաջորդեց։ — 11. Անտիգոնոս Դուռանին ատենը Բնչպէս էր Աքայեցւոց դաշնակցութիւնը։ — 12. Ազիս կրցաւ Ափուրդեան որենքները նորոգել։ — 13. Ազումէն Ափիսն սկսեն ինչ յալողաւթեամբ յառաջ տարաւ։ — 14. Փիլիպպոս Յունա հետ ինչպէս վարեցաւ. Հռոմայեցւոց դէմ Բնչու պատերազմ բացաւ, և ինչ ելք ունեցաւ։ — 15. Ինչ վախճան ունեցաւ Հռոմայեցւոց դէմ երկրորդ պատերազմը։ — 16. Խոսպիացիք կրցան Յունաստանի մէջ Հռոմայեցւոց ազգեցութիւնը կուրիւ։ — 17. Աքայեցւոց դաշնակցութիւնը Փիլիպպուսնին տասնն ինչպէս էր։ — 18. Մակեդոնիա ինչպէս Հռոմեական նահանգ եղաւ։ — 19. Յունաստան Բնչպէս Հռոմայեցւոց տակը մտաւ։

1. Աղեքսանդրին պետութենէն կազմուած տէրութեանց մէջ Մակեդոնիան ամենէն դժբախտն եղաւ, որովհետեւ մէկ կողմանէ անդադար դահակաւ լութեան կուիներ կ'ըլլային եւ զօրքը շատ անդամ

կապստամբէր . եւ միւս կողմանէ թագաւորները Յունաստանի փշոտ իրովութեանց մէջ կը մտնէին , որպէս զի ան կէս մը անկախ երկիրն իրենց տակն առնուն : — Խփսոսի պատերազմէն երեք տարի ետքը անդութ կասսանդրը մեռաւ (298) , տարի մը ետքը Փիլիպպոս որդին ու յաջորդն ալ , որուն վրայ միւս երկու որդիները Անտիպատրոս ու Աղեքսանդր՝ թագին համար սկսան իրարու հետ կոռուիլ : Անտիպատրոս իրեն մայրը , որն որ աւելի Աղեքսանդրին կողմը կը բո՞նէր , մեռցնելով իրեն կողմնակիցները կորսնցուց ու Վիւսիմաքոսին դիմեց , բայց Աղեքսանդր ալ դեմետր Պողիօրկեան ու Եպիրոսի Պիւռոս թագաւորն օգնութեան կանչեց :

2. Դեմետր Խփսոսի պատերազմէն ու հօրը մահուանէն ետքն ալ դեռ ամենէն մեծ ծովական զօրութիւնն ունէր , եւ իր թշնամիներուն հետ հաշտուելով ու անոնց հետ խնամութեամբ կապուելով՝ Կիլիկիա եւ Փիւնիկէ գաւառներն ու Կիպրոս կղզին իրեն յապահովուց : Սակայն ինք կ'ուզէր հօրը առջի երկիրները նորէն առնուլ : Նաւատօրմզով Աթէնքի վրայ գնաց , որն որ բոլոր Յունաստանի հետ իրմէ ապստամբած էր , եւ պաշարմամբ քաղաքն առաւ , բայց ապերախտ Աթէնացիներուն հետ գթութեամբ ու մեծանձնութեամբ վարուեցաւ : Ասկէց Պեղոպսննէս ալ մտաւ եւ Սպարտացւոց , որոնք դիմացն եկած էին Մանտինիայի եւ ետքէն Սպարտայի քով ալ յաղթեց , եւ Սպարտան պաշարելու պիտ' որ սկսէր , երբ որ լսեց թէ Պտղումէսս , Սելեւկոս ու Վիւսիմաքոս իրեն դէմ միաբաներ ու իր Ասիայի մէջ ունեցած երկիրները դրաւեր են : Ան ատեն ինքն ալ զէնքը Մակեդոնիա դարձուց , ուր Աղեքսանդրէն կանչուած էր . բայց Պիւռոս յառաջադդյն գացած ու երկու եղբայրներն իրարու հետ հաշտեցուցած էր . ուստի երբ որ Դեմետր եկաւ՝ Աղեքսանդր անոր ալ հարկաւորութիւն չունենալով , մանաւանդ թէ անկէց վախնալով ուզեց զանի մէջ տեղաց վերցընել : Ասիկա իմացաւ Դեմետր եւ ինք կանխելով սեղանի վրայ Աղեքսանդրը մեռցընել տուաւ , Մակեդոնացիք ալ զինքը Մակեդոնիայի թագաւոր անուանեցին :

Յ. Գեմետր Մակեդոնիայի թագաւոր ըլլալէն ետքը Յունաստանի մեծ մասն ալ նուածեց . միայն Եստողիայի ու Եպիրոսի չկրցաւ տիրել , որուն Պիւռոս քաջ պատանին կը թագաւորէր ու անդագար Յոյներն իրեն դէմ կը գրգռէր : Անկէց ետքը 98.000 հետեւակ ու 12.000 ձիւոր զօրք ժողվեց եւ 500 դեռ չտեսած մեծութեամբ նաւեր պատրաստեց , որպէս զեհօք Երկիրները նորէն նուածէ . բայց Աւլեւկոս , Պրտղոմէոս ու Լիւսիմաքոս կանխելով անոր դէմ նորէն դաշնակցեցան , Պտղոմէոս Յունաստանի ջրերը նաւատորմիզ մը խաւրեց ու Լիւսիմաքոս Թրակիայէն , Պիւռոս ալ Եպիրոսէն Մակեդոնիա յարձակեցան : Գեմետր Պիւռոսին դիմացը գնաց , որովհետեւ անի իրեն քաջութեանն ու առաքինութեանցը համար Մակեդոնացոց շատ սիրելի էր , եւ ասով իրեն աւելի վտանգաւոր . սակայն զօրքը անմիջապէս Պիւռոսին կողմն անցաւ , եւ ինք ստիպուեցաւ ծպտեալ Յունաստան փախչելու (287) : Ան ատեն Պիւռոս ու Լիւսիմաքոս միարանեցան ու Մակեդոնիան մէջերնին բաժնեցին , իսկ Գեմետրին՝ Աթէնքը դուրս առնելով՝ բոլոր Յունաստանը թողուցին :

Կ. Մակեդոնիան կորսնցընելէն ետքն ալ Գեմետր իր առջի գիտաւորութենէն ետ չկեցաւ : Յունաստանը իր Աստիգոնոս Գոնատաս որդուցն թողլով ինք 11.000 հետեւակ զօրքով ու խել մը ձիւորով Փոքր Ասիա անցաւ եւ յաղթութիւններով մինչեւ Սարդք յաւաջ գնաց , բայց երբ որ Լիւսիմաքոսին որդին Ագաթոկլէս վրան եկաւ՝ չկրցաւ անոր դէմ դնել ու Աւլեւ ոսին քովը փախաւ , որն որ զինքը Կիլիկիայի մէջ թագաւորական պատուով բայց մեծ հսկողութեամբ պահեց մինչեւ որ երեք տարի ետքը մեռաւ (283) : — Գեմետր Երկրորդ Աղկիբիադ մըն էր թէ՛ ունեցած տաղանդներուն ու յաջողակութեան ու թէ մոլութիւններու կողմանէ :

Ծ. Գեմետրին իյնալէն ետքը Լիւսիմաքոս առանց Պիւռոսին հետ դրած դաշինքին նայելու Մակեդոնիան ու Թեսասպիան դրաւեց եւ իր իշխանութիւնը Թերմոպիլէն ու Խատէր դետէն մինչեւ Տաւրոս լեռները տարածեց , բայց քիչ ժամանակ : Իրեն Երկրորդ

կինը ուղելով իր որդիները Վիւսիմաքռոսին յաջորդընել, քաջ Ագաթոկղէսը, որն որ առջի տմուռնութենէն ծնած էր, Վիւսիմաքռոսին ամբատանեց, որ զինքը մեռյընել ու գահը ելլել կ'ուզէ: Հաւատաց Վիւսիմաքռոս ու Ագաթոկղէսը մեռյընել տուաւ, բայց ասով շատերը իրմէ պաղեցոց եւ գրեթէ բոլոր Փոքր Ասիացիները, որոնք Ագաթոկղէսը կը սիրէին, աբրունի գանձն առնելով Սելեւկոսին կողմն անցան, որն որ յարմար առիթ սեպելով եկաւ Փոքր Ասիան դրաւեց: Անոր գէմ գնաց ծերունի Վիւսիմաքռոսը, բայց Կորուպեղիսնի քով յաղթուեցաւ ու Տակատին մէջ ինկաւ (281): Ասով Սելեւկոս Թրակիայի ու Մակեդոնիայի ալ տէր եղաւ. բայց երբ որ Մակեդոնիա կ'ուզէր երթալ ան հայրենի երկիրը ժառանգելու՝ Պաղոմէս Կերաւնոսէն սպաննուեցաւ, որն որ զօքքէն անմիջապէս Թրակիայի թագաւոր անուանուեցաւ:

6. Պաղոմէս Կերաւնոս Եղիպտոսի Պտղոմէոս թագաւորին երէց որդին էր, եւ իր ժանտութեանը համար ժառանգութենէն զրկուելով ի սկրզբան Վիւսիմաքռոսին ու ետքէն Սելեւկոսին քով գնաց, եւ երբոր տեսաւ թէ անի Վիւսիմաքռոսին Եւրոպական երկրին ալ տիրել կ'ուզէ, որուն ինք աչք սնկած էր, զանի դաւաճանութեամբ մեռցուց ու Թրակիայի թագաւոր ըլլալէն ետքը Մակեդոնիա փոթաց, ուր Անտիգոնոս Գոնատաս շփոթութիւններուն ժամանակը մտած էր մակեդոնական թագն առնելու համար: Պտղոմէոս յաղթեց ու վրբնտեց անի, Սելեւկոսին Անտիգոնոս որդւոյն հետ ալ խաղաղութիւն ըրաւ, որով Վիւսիմաքռոսին Եւրոպական երկիրներն ընդունեցաւ, եւ որպէս զի անվախ թագաւորէ՝ Վիւսիմաքռոսին միւս որդիները նենգութեամբ սպաննեց: Բայց առ մարդասպանութիւններով ձեռք ձգած տէրութիւնը երկայն շվայելեց:

7. Պաղցիական կամ կեղտ աղքերը, որոնք դարմբ յառաջ արեւմուտքէն դաղթելու սկսած եւ Խոտալիսյի մէջ մեծ աւարաւութիւն ու աւեր ըրած էին, հիմակ երեք խումբ բաժնուած գէպ ի արեւելք արշաւեցին: Առջի խումբը Մակեդոնիա մտաւ, եւ Պլուզոմէոս առանց յառաջագոյն պատրաստուելու դիմայն

Ելելով ճակատն ու կեանքը կորսնցուց, զօրքն ալ կէս մը ջարդուեցաւ, կէս մը գերի ինկաւ (280): Ասոր վրայ բարբարոսներն այրելով գերփելով Թրակիայի ու Մակեդոնիայի մէջ մտան, ուր Մակեդոնիայի մեծերը գահը յափշտակելու համար իրարու հետ կը կռուեին: Վերջապէս Սոսթենէս մակեդոնացին գահը գրաւեց ու բարբարոսները երկրէն վորնտեց: Բայց երկրորդ տարին ուրիշ խումբ մը 150,000 հոգի բրենոսահն առաջնորդութեամբ աւելի կատաղութեամբ յարձակեցան, ու ասպատակութիւններով սկսան Յունաստանի վրայ քալել: Աս մեծ վասնգէն շարժած՝ անգամ մ'ալ նորէն միաբանեցան Յոյներն արտաքին թշնամոյն գէմ, ու Կալիպսոս Աթենացւոյն զօրավարութեամբ Թերմոնպիլէն բռնեցին: Փուծ տեղ գաղզեացիք աս տեղւոյն վրայ կը յարձակէին, կորստով ետ կը վորնտուէին ու անցքը չէին կրնար բանալ: Բայց աս անգամ ալ Եփիալդէսէն Քսելքսեսին մատնուած ճամբան Բրենոսահն մատնուեցաւ, որուն վրայ Յոյները ցրուեցան, Բրենոսոս ալ շխտակ Դեղփիսի վրայ քալեց, որպէս զի հարուստ մեհեանը կողոպտէ: Հոս բնութիւր Յունաց օգնութեան հասաւ, սաստիկ ցուրտ մ'ու երկրաշարժ մ'ըլլալով, ահագին փոթօրիկ մ'ալ ելլելով բարբարոսներն անանկ վախցան որ արտօրանօք սկսան ետ քաշուիլ: Ետեւնէն ինկան Յոյներն ու մեծ մասը Բրենոսոն ալ սպաննեցին: Մնացածները Մակեդոնիայէն անցնելով ու նորէն Սոսթենէսի յաղթելով, որն որ ճակատին մէջ ինկաւ (288), Թրակիա գացին ու հոն թագաւորութիւն մը կանգնեցին, որն որ 60 տարի տեւելէն ետեւ Թրակացիներէն ջընջուեցաւ: Ուրիշ խումբ մ'ալ Փոքր Ասիա անցաւ ու Փոխագիայի մէջ թագաւորութիւն մը կանգնեց, որն որ իրենց անունովը Գաղատիա ըսուեցաւ:

8. Սոսթենէսին իյնալէն ետքը նորէն գահակալութեան կռիւներ ելան, բայց երբ որ Անտիգոնոս Գոնաստաս Մակեդոնիա եկաւ ամէնը իրեն կողմն անցան ու զինքը թագաւոր ըրին (277—242): Նոյն միջոցին, Գաղղիացւոց արշաւանքէն յառաջ՝ Պիւռոս Իտալիայի Յոյներէն կանչուելով իտալիա գացած ու Հռոմայեցւոց ու Կարքեդոնացւոց գէմ պատերազմ

բացած էր. բայց ան արշաւանքը ամեն կողմանէ ձախող ելելով՝ Եպիրոս դառնալէն ետքը Մակեդոնիա յարձակեցաւ Գոնատատաէն վրէմն առնելու համար, որովհետեւ Խտալիայէն օգնութիւն ուզած էր եւ Անտիգոնոս չէր խաւրած։ Առջի ճակատին մէջ Անտիգոնոսին զօրքը Պիւռոսին կողմն անցաւ, անանկ որ Գոնատաս ստիպուեցաւ ծովեղերեայ քաղաքները փախչելու (274)։ Սակայն Պիւռոս փոխանակ ան քաղաքներուն վրայ երթալու ու զանոնք առնելով Մակեդոնիայի ստացուածքն իրեն յապահովցընելով՝ Սպարտայէն վարնտուած Սպարտացի արքայորդիէ մը յորդորուած՝ Սպարտայի վրայ արշաւեց, զորն որ չկրցաւ առնուլ, որովհետեւ Սպարտացիք քաջութեամբ քաղաքնին պաշտպանեցին եւ կիներն ալ թագուհւոյն առաջնորդութեամբ զէնք առած արանց հետ կը պատերազմէին. եւ երբ որ Կրետէն եւ ուրիշ կողմերէն անոնց օգնութիւն եկաւ՝ Պիւռոս քաղաքն առնելէն յուսահատելով մեծ կորսով ետ քաշուեցաւ ու Արդոս գնաց, ուր իր կողմնակիցները զինքը կանչեցին։ Գիշեր մ'անակնկալ իրեն կողմնակիցներուն օգնութեամբը քաղաքը մտաւ, բայց Սպարտացիք, ինչպէս նաեւ Անտիգոնոս, որն որ աս միջոցին Մակեդոնիայի նորէն տիրած էր, Արգոսի օգնութեան եկաւ ու փողոցներու մէջ սոսկալի պատերազմը բրդաւ, որուն մէջ Պիւռոս աղիւսի կաօրէ մը զարնուելով իր անհանդարտ կեանքը կնքեց (272) ու Անտիգոնոս Գոնատաս չէ թէ միայն առանց հակառակորդի Մակեդոնիայի թագաւոր մնաց, հապա աս պատերազմն յարմար առիթ առնելով Պիեղոպմնեսին մեծ մասին տիրեց, Աթէնքն ալ թէ եւ Պտղոմէոս Եգիպտոսի թագաւորն ալ օգնութիւն խաւրած էր, առաւ ու մէջը մակեդոնացի պահապան զօրք թողուց։ Անգամ մը Պիւռոսին Եղեքսանդր որդին Մակեդոնիա յարձակեցաւ ու մակեդոնացի զօրքն անոր կողմն անցնելով Մակեդոնիայի մեծ մասին տիրեց, բայց Անտիգոնոսին որդին Պեմբար անոր վրայ մեծ յաղթութիւն մ'ընելով՝ Եպիրացիները տեղերնին վարնտեց։ — Անտիգոնոսիր երկայն կառավարութեամբը Մակեդոնիան քիչ մը կարգի խոթեց, տէրութեան կերպաւորութիւն մը տուաւ ու

թագաւորութիւնը մինչեւ վերջը իրեն ցեղին մնաց : Քայց իրեն վերջի տարին հարաւային Յունաստանի մէջ իրեն ազգեցութիւնը կորսնցուց :

9. Ետպղիացիք Լամեան պատերազմին մասնաւ կից ըլլալով՝ քանի մը կէս մ'աւազակ ցեղերը սերտիւ իրարու հետ կապուեցան Մակեդոնացւոց յարձակում ներուն դէմ գնելու համար, եւ ետքէն կամաց կամաց Ետպղիական գաշնակցութիւն մը կերպաւորեցին, գլուխը գնելով ամէն տարի ընդհանուր ժողովքէն ընարուած սպարապետ մը եւ ասոր քովը մասնական ժողովք մը : Մակեդոնացւոց անընդհատ պատերազմ ներուն ու գահակալութեանց կոխներու ատենը իրենց ազգեցութիւնը մինչեւ Ակառնանիա, Փովլիս, Լոկրիս ու հարաւային թեսսաղիա տարածեցին, ու ասով մեծկակ զօրութիւն մ'եղան . բայց որչափ որ ալ քաջ ու աննուածելի էին՝ իրենց աւազակութեանցը համար շատ մեծ կողմնակցութիւն չգտան : — Մի եւ նոյն ատեն Աքայիայի փոքր քաղաքներն ալ մակեդոնացի զօրքը վորքնութեանց հին գաշնակցութիւնը նորոգեցին եւ շատ զօրացան երբ որ Արատոս Սիկիոնացին՝ իրեն քաղաքն ալ բռնաւորներէն ազատելով Աքայեցւոց գաշնակցութեան մէջ խոթեց (250) ու ինք գաշնակցութեան սպարապետ ընտրուեցաւ : Արատոս՝ աս վերջի մեծ Յոյներէն մէկը, հետ զհետէ գաշնակցութիւնն այնչափ մեծցուց, որ անի Յունաց գլխաւոր զօրութիւնն եղաւ : Կախ յանկարծ Կորընթոսի վրայ յարձակելով մակեդոնացի զօրքն անկէց վորքնուեց ու ազատած Կորընթացիները գաշնակցութեան մէջ առաւ (243) : Դեռ Անտիգոնոս չմեռած Մեգարան ալ Մակեդոնիայէն ապստամբեցաւ, ու Աքայեցւոց հետ միացաւ, որտես օրինակին հետեւցան Պեղոպոննեսին շատ քաղաքներն ալ . միայն Մեգալոպոլիս, Արգոս ու Սպարտա մեծ քաղաքները գաշնակցութենէն դուրս էին : Գաշնակցութիւնը Մակեդոնացւոց դէմ հզօր նեցուկ մ'ունենալու համար Արատոսին խորհրդովնեղիսասի Պատղմէսս Գ. թագաւորին հետ գաշնակցեցաւ ու զանի գաշնակցութեան գլուխ անուանեց : Ասոր վրայ Ետպղիացիք ալ, որոնք Աքայեցւոց մեծնալը դժկամնակութեամբ կը տեսնէին,

որովհետեւ Յունաստանին առաջնորդութիւնն իրենք առնելու միտք ունեին, Անտիգոնոսին հետ միացան, ու Պեղոպոնէսո յարձակելով Պելլէնէ քաղաքն առնեին. բայց աւարառութեան ատեն Ա.քայեցիք վրանին գալով այնպէս մեծ ջարդ մը տուին, որ անմիջապէս Պեղոպոնէսէն ելան: Անտիգոնոս ալ վախնալով որ Յունաստանի մէջ ամէն ունեցածը Ա.քայեցւոց չանցնի, անոնց հետ խաղաղութիւն ըրաւ, ու քիչ մը ետքը մեռաւ յաջորդ թողլով իր Դեմետր որդին:

10. Դեմետր Բ. (242—233) երկու գաշնակցութիւններն ալ տկարացրնել կ'ուզէր, անոր համար Եպիրոսի թագաւորներուն օգնական կ'ըլլար Ետողիացւոց դէմ, զորոնք ասով ստիպեց Ա.քայեցւոց հետ աւելի բարեկամական յարաբերութեան մէջ մտնելու: Իսկ Ա.քայեցւոց դէմ յունական քաղաքներուն ըրոնաւորները կը պաշտպանէր, բայց ազդու եղանակաւ գործք մը չգործեց: Իրեն յաջորդ թողլուց Փիլիպոսա անշափահաս որդին, իր հօրեղօրորդին Անտիգոնոս Դրասնը անոր խնամակալ դնելով: Բայց ասի Դեմետրին այրի կնկանը հետ կարգուելով թագն իրեն յափշտակեց:

11. Անտիգոնոս Դրասն (233—221) ի սկզբան զանազան պատերազմներու բռնուեցաւ. Հիւսիսային կողմը Դարդանիացիք Մակեդոնիային ապստամբածէին, անոնց վրայ գնաց ու զանոնք նուածեց. Հարաւային կողմը Թեսասաղիացւոց ու Ետողիացւոց հետ պատերազմ ունեցաւ, զորն որ յաջորդութեամբ լմրնցուց, եւ նոյն իսկ Մակեդոնիայի մէջ ապստամբութիւնը ելաւ, սակայն աս ալ զսպուեցաւ: Բայց աս միջոցիս Արատոս առիթ գտաւ Ա.քայեցւոց գաշնակցութիւնը աւելի եւս ընդարձակելու: Դեմետրին մահուընէն անմիջապէս ետքը Աթենքին մէջ եղած մակեդոնական զօրաց հրամանատարը համոզեց որ 150 տաղանդ առնելով Աթենքէն ու անոր երկիրներէն հեռանայ, որով Աթենք՝ թէպէտ եւ շատ մեծ ըլլալով Ա.քայեցւոց գաշնակցութեան մէջ հասարակ քաղքի մը պէս չմտաւ, սակայն գաշնակցութեան բարեկամ եղաւ, ու Սաղամփոս ու Նոյնական կղզիները գաշնակցութեան հետ միացան: Նոյն եղանակաւ՝ Արգոսի բռնաւորն ալ սար-

կով հեռացուց, իսկ Մեգալոպոլսոյ բռնաւորն ինքնակամ իշխանութենէն հրաժարեցաւ ու երկու քաղաքներն ալ դաշնակցութեան մէջ մտան: Ասոր վրայ Սպարտա բոլորովին աննշան չըլալու համար իրեն մէջը սկսաւ բարեկարգութիւններ ընել եւ ետքէն ալ դաշնակցութեան դէմ պատերազմ բացաւ, որպէս զի Պեղոպոննեսի գլխաւորութիւնը նորէն ձեռք բերէ:

12. Պեղոպօննեսական պատերազմէն ետքը Սպարտայի մէջ ընչափաղցութիւն մտնելով ու Վեկուրգոսի հաւասարութեան օրէնքները ջնջուելով՝ ստակը քանի մ'անպիտան մարդիկներու քովը ժողվուեցաւ, իսկ ժողովրդեան մեծ մասը ուտելու հայշէր ունենար ու կը ստիպուէր շարունակ պարտք առնելու կամ անկարգութիւններով բախտը վնասուելու: Ասով տէրութիւնը հետզհետէ ինկաւ մինչեւ կործանման դուռը հասաւ: Երբ որ Արատոս Աքայեցոց դաշնակցութիւնը կը զօրացընէր ու կ'ընդարձակէր՝ Ագիս Գ. Սպարտայի թագաւորն ալ իր տէրութիւնը առջի բարձրութեան հասցընելու համար ուզեց Վեկուրգոսի օրէնքները նորոգել, պարտքերը ջնջել, երկիրը նորէն հաւասարապէս բաժնել, ու հին լիկուրգեան կրթութիւնն ու պարզ կեանքը խոթել: Շատերը ասոր հաւան գտնուեցան ու Ագիսի հօրեղբայրը Ագեսիզյոս շատ պարտքեր ունենալով ետեւէ ինկաւ որ պարտքերը նախ ջնջուին, ինչպէս իրօք ալ եղաւ, բայց անկէց ետքը իրեն շատ կալուածները բաժնել չուզելով անանկ ըրաւ որ Ագիս բանակով մ'Արատոսի օգնութեան գնաց Ետողացոց դէմ, եւ ինք Սպարտայի վրայ տիրապետեց: Ասով Սպարտացիք կարծեցին որ Ագիսին վախճանը պարզապէս իրեն կողմանակիցները պարտքերէն ազատել էր, անոր համար անոր դէմ անանկ կատղեցան, որ դառնալուն պէս զանի, մայրն ու մեծ մայրը սպաննեցին (241): Սակայն իրեն ձգած սերմն անպտուղ չմնաց:

13. Կղէոմենէս թագաւորն, որն որ Ագիսի պէս մեծանձն էր եւ անոր այրի կինն առած էր, ասկէց յորդորսւած ուզեց Ագիսին սկսածն յառաջ տանիլ, բայց զօրքի ձեռքով, որպէս զի անոր վախճանը չունենաց: Աւտի զօրքը իրեն շահելու համար Արատոսի դէմ

պատերազմի տարաւ, որն որ Արկադիայի ու Եղիսի մէջ ասպատակութիւններ կ'ընէր, անոր վրայ քանի մը յաղթութիւններ կանգնեց, ու յաղթանակով Սպարտա դառնալով՝ պարետները մեռցուց ու բռնութեամբ Նիկորդեան կրթութիւնն ու հաւասարութեան օրէնքները խոթեց (224): Ետքէն Սպարտացիները պատերազմի վարժեցրնելու ու անոնց իշխանութիւնը մեծցրնելու համար երկրորդ տարին նորէն Մեղալապուլսյ սահմաններն սկսաւ ասպատակել, ու Աքայա ալ յարձակեցաւ, որով Աքայեցիք խաղաղութիւն խնդրեցին: Յանձն առաւ Կղէոմէն այսու թէութեամբ որ դաշնակցութեան սպարտապետութիւնը Սպարտայի տրրուի, որով Սպարտան եւ ասով Յոյներն ալ իրենց առջի զօրութեան ու մեծութեան կը դառնային: Բայց Յունաստան արդէն իրեն դորձքը կատարած էր, ալ չէր կրնար միանալ, պէտք էր սէդ Հռոմին տեղի տալ. ուստի Արատսս, որն որ միայն քաջ քաղաքագետ էր եւ ոչ զօրավար ու ամէն պատերազմի մէջ յաղթուած էր, իրեն պատիւն ու աստիճանը չկորսնցրնելու համար պայմանը մերժեց՝ եւ երբ որ Կղէոմէն պատերազմը շարունակելով Արգոսն ու դաշնակցութեան շատ քաքաղաքներ առաւ՝ դաշնակցութեան վախճանին հակառակ Անտիգոնոս Դոստնը օգնութեան կանչեց, որն որ անմիջապէս 21,400 զօրքով Պեղուպոնէս եկաւ: Կղէոմէն Խսթմոսին բերանը բռնեց ու Անտիգոնոսին յաղթեց, բայց նոյն միջոցին Արգոս իրմէ ապատամբելով ստիպուեցաւ ետ քաշուիլ: Ասով Անտիգոնոս Աքայեցւոց հետ միացաւ ու 30,000 զօրքով Լակոնիա մտաւ. Աելլասիայի քով արիւնահեղ ճակատ մ'եղաւ (222), որուն մէջ Անտիգոնոս իր առաւել զօրութեամբը կատարեալ յաղթեց, Սպարտացւոց մեծ մասը ինկաւ, Կղէոմէն ալ Եգիպտսս փախաւ օգնութիւն ուզելու համար, բայց չգտաւ ու Աղեքսանդրիայի մէջ ապրստամբութիւն մը հանել ուզելով ու շյաջողելով՝ ձեռք չեյնալու համար ինք զի՞նք սպաննեց: Իոկ Սպարտացիք Աելլասիայի պարտութենէն ետքը ամենեւին զօրք չունենալով յաղթողին առջեւը դաները բացին, որն որ իրենց հետ գթութեամբ վարուեցաւ, միայն Կղէոմենին նորութիւնները ջնջեց ու պարետները նու-

ըէն հաստատեց, եւ զիրենք ստիպեց Ա.քայեցւոց հետ
դաշնակցելու։ Ասով բոլոր Պեղոպննէս նորէն Մակե-
գոնիայի վերին իշխանութեանը տակ մտաւ։ — Անտի-
գոնոս՝ Պեղոպննէս առանց երկայն կենալու Մակե-
գոնիա աճապարեց ուր Գարդանիացիք նորէն յարձա-
կած էին, զանոնք վրձնատեց ու տարիէ մ'ետքը մեռաւ
յաջորդ թողարկ Գեմեար Բ.ին որդին՝

14. Փիլիպոս Գ. (221—179)։ Ասիկա Յու-
նաստանի մէջ իրեն ճոխութիւնը Ետողիացիները խո-
նարհեցրնելով պահեց (217), բայց Հռոմայեցւոց դէմ
պատերազմ մը բացաւ, որն որ իրեն կործանումը բե-
րաւ։ Հռոմայեցիք նոյն ատենաները իրենց ազդեցու-
թիւնը մինչեւ Լիւրիկէի ծովեզելքները տարածած
էին, եւ Մակեգոնիայի մօտեցած ըլլալով՝ Փիլիպոս
անտարբեր չէր կրնար կենալ։ Ուստի երբ որ անոնց
Տրասիմենսան Ծին քով Աննիբալէն յաղթուիլը լը-
սեց՝ Աննիբալին հետ դաշնակցեցաւ ու Լիւրիկեցւոց
վրայ արշաւեց որոնք Հռոմայեցւոց դաշնակից էին։
Ի սկզբան յաջողութեամբ շատ քաղաքներու տիրեց,
եւ կը պատրաստուէր իտալիա անցնելու, բայց Հռո-
մայեցիք կանխեցին Լիւրիկէ եկան, Ապողոնիայի
քով յաղթութիւն մը ստացան ու Ետողիացիները,
Եղիսացիները, Մեսանիացիներն ու Սպարտացիներն
ինչպէս նաեւ Ատտալոս Պերգամոնի թագաւորն իրենց
դաշնակից ընելով՝ զանոնք Փիլիպոսին դէմ ոտք հա-
նեցին։ Եւ որովհետեւ Ա.քայեցւոց դաշնակցութիւնը,
Եպիրոս ու Ակառնանիա ալ Փիլիպոսի կողմն էին՝ 10
տարւան քաղաքական պատերազմ մը բրդաւ (214—
205) որն որ բոլոր Յունաստանի մէջ մեծ ու արիւնա-
հեղ խոռվութիւն մը պատճառեց։ Արատոս Փիլիպ-
ոսին դործողութեանց արգելք ըլլալով՝ Փիլիպոս
զանի թունաւորել տուաւ, որով Ա.քայեցւոց օգնու-
թենէն քիչ մ'ատեն զրկուեցաւ, բայց ետքէն դաշ-
նակցութեան սպարապետ Փիլիպիմէն Մեգալոպոլսե-
ցին ըլլալով եւ ասի դաշնակցութեան զօրաց նոր կրր-
թութիւն մը տալով՝ Հռոմայեցւոց դաշնակիցներուն
բանն սկսաւ ձախող երթալ, անանկ որ Ետողիացիք
շատ տկարացած՝ Փիլիպոսին խաղաղութիւն ինդրե-
ցին ու ըրին, եւ Հռոմայեցիք ալ պատերազմը նորէն

գրգռելու փուժակ տեղ փորձելէն ետքը անսոնց հետեւեցան Վիւրիկէի սահմանները որոշելով եւ դաշինք դնելով որ ոչ ոք միւսին դաշնակիցներուն վրայ յարձակում ընէ (204):

15. Խաղաղութիւնը տեւողութիւն չունեցաւ, որովհետեւ անհանդարտ Փիլիպպոսը դաշնաց միտ չդնելով Վիւրիկէի վրայ յարձակեցաւ ու մաս մը երկիր առաւ, Կարքեղոնացւոց օդնութիւն խաւրեց, Հռոդոսի գէմ Կրետէի ծովահէնները հանեց, Թրակիայի մէջ Ետաղիացւոց կողմն եղած քաղաքներն առաւ, ու իրեն սահմաններն ընդարձակելու ետեւէ սկսաւ ըլլալ: Ի սկզբան իրեն գէմ դաշնակցեցան Եգիպտոսի ու Պերգամոնի թագաւորներն, Հռոդոս, Քիոս ու Բիւզանդիոն եւ ետքէն Աթէնքն ալ. բայց որովհետեւ Փիլիպպոս թէ ծովու ու թէ ցամաքի վրայ գեռ միշտ յաջող էր՝ Պերգամոն ու Հռոդոս Հռոմայեցւոց դիմեցին, որոնք նոյն ատենը Զամայի յաղթութեամբ Կարքեղոնացիները խոնարհեցուցած ըլլալով՝ անմիջապէս Մակեդոնացւոց գէմ պատերազմ հրատարակեցին ու Յունաստան զօրք խաւրեցին (200): Աս անգամ Փիլիպպոս Յոյներէն դաշնակից չունեցաւ, որովհետեւ իրեն հարստահարութիւններովն անսոնց ատելի եղած էր: Նոյն իսկ Աքայեցիք Հռոմայեցւոց կողմն անցան: Այսու ամենայնիւ երեք տարի մանր ու անորոշ կուիներով անցաւ, մինչեւ որ Հռոմայեցւոց Կուինկտիոս Փլամինիոս հիւպատոսն եկաւ, Թեսապիտի մէջ Վինոսկեփազէ (Ծնագլուխք) ըսուածտեղը մեծ ու որոշիչ յաղթութիւն մ'ըրաւ եւ անով Փիլիպպոս Հռոմայեցւոց դրած պայմաններն յանձն առնելով խաղաղութիւն ընելու ստիպուեցաւ (197): Աս խաղաղութեամբ Փիլիպպոս՝ պատերազմի ծախքը վճարելէն զատ՝ Յունաց քաղաքներուն վրայ ունեցած բոլոր իրաւունքներէն հրաժարեցաւ. Հռոմայեցիք ալ Խոթմեան խաղերուն մէջ հրատարակեցին, որ Յոյները բոլորովին անկախ ու ազատ են եւ իրենց ուժիական սահմանադրութեամբ պիտ' որ կառավարուին: Յոյներն աս որոշումն արտաքոյ կարգի ցնծութեամբ ընդունեցան եւ կը կարծէին որ ալ իրենց ցանկալի ազատութիւնն ստացան, մանաւանդ երբ որ Հռոմայեցիք իրենց

զօրքը Յունաստանէն բոլորսվին քաշեցին. բայց անոնք Յունաստանն ինչպէս նաեւ Մակեդոնիան իրենց պաշտպանութեանը տակ առած էին եւ իրեւ վերին դատաւոր ամէն ներքին իրողութեանց մէջ կը մրտնէին, ու շատ անգամ աւելի խառնակութիւն կը պատճառէին:

16. Առ Հռոմայեցւոց ազգեցութիւնը Յունաստանէն հեռուցրնելու համար Ետողիացիք Սպարտացւոց Նաբիս բռնաւորէն գրգռուած ոտք ելան եւ երբոր ոչ Յոյներն ու ոչ Փիլիպպոս իրենց ձայնին անսալ ուղեցին՝ Ասորւոց Անտիոքոս Գ. թագաւորը Յունաստան կանչեցին որպէս զի Յոյները Հռոմայեցիներէն ազատէ: Անտիոքոս՝ արդէն Հռոմայեցւոց ազգեցութիւնը մինչեւ Ասիա տարածուելէն անհանգիստ ըլլալով եւ միւս կողմանէ իրեն քովը փախած Աննիբաղէն գրգռուելով հրաւերն ընդունեցաւ, բայց դանդաղութեամբ երկայն ատեն կորսնցուց ու ետքէն այնպէս քիչ զօրքով Յունաստան անցաւ, որ առջի զարնուելուն (191) Հռոմայեցւոցմէ յաղթուեցաւ ու ըստիպուեցաւ Ասիա փախչելու, ուր երկրորդ անգամ Մագնեսիայի քով յաղթուելով՝ խաղաղութիւն ըրաւ Փոքր Ասիայէն ալ հրաժարելով ու խօսք տալով որ մէջ մ'ալ Եւրոպա պիտ'որ չանցնի: Ասով Ետողիացիք առանձին մնացած՝ նեղ մտան ու խաղաղութիւն ուղեցին, զորն որ Աթենացւոց ու Հռոմացւոց միջնորդութեամբ ընդունեցան, բայց իրենց երկիրներէն մեծ մասը թող տալով եւ այնչափ ստակ վճարելով որ անկէց բոլորովին աղքատայած իրենց անկախութիւնը կորսնցուցին:

17. Ետողիացւոց նուանուելէն ետեւ՝ Աքայեցւոց դաշնակցութիւնն առ երեւոյթս ամենէն մեծ ծաղկի մէջ էր, եւ իրեն դուսւը կը կենար Փիլոպիմէն քաջ ու անշահասէր զօրավարը, որն որ իրաւամբ Աբրէ յոցն կ'ըսուի: Ասիկա Անտիոքոսին պատերազմէն յառաջ Ապարատացւոց վրայ դացած էր, որնց Նաբիս բռնաւորը՝ բոլոր Պեղոսպննէսի մէջ ասպատակութիւններ կ'ընէր, անոր յաղթեց, եւ երբոր անի իրմէն կանչուած Ետողիացիներէն սպաննուեցաւ. Փիլոպիմէն Սպարտա մտաւ Սպարտացիները ստիպէց Աքայեցւոց դաշնակցութեան մէջ մտնելու: Ետողիացւոց պատերազմին ժամանակը Մեսոսենիացիք եւ Նղիսացիք ու Միջին Յունաստանի քանի մը քաղաքներ ալ ստիպուեցան դաշնակցութեան մէջ մտնելու, որով դաշնակցութիւնն ունեցաւ բոլոր Պեղոսպննէսն եւ թերակզմէն դուրս ուրիշ շատ քաղաք-

ներ: Հռոմայեցիք դաշնակցութեան այսչափ զօրանալուն վրայ գոհ չէին, անոր համար երբ որ Սպարտացիք դաշնակցութենէն ելեւ կ'ուղէին ու Փիլոպիմէն վրանին երթալով ու յաղթելով Սպարտացի պատերը կործանեց ու Ափուրգեան օրինաց մնացորդն ալ ջնջեց՝ իրենք մէջը մոտան ու համար պահանջնեցին: Աս վարձունքէն Մեսսենիացիք սիրտ առնելով՝ իրենք ալ ապատամբեցան: Ծեր ու հիւանդ Փիլոպիմէն ասոնց վրայ ալ դնաց, բայց Աքայեցւոց ետ քաշուած ատեն ձիեն իշխալով՝ թշնամեաց ձեռաքը ինկաւ, ու թունաւոր բաժակը խմելու ստիպուեցաւ (183): Սակայն Աքայեցիք վրէժն առին: Մեսսենիացւոց յաղթելով առնց բոլոր մեծերը սպաննեցին ու նորէն բոլոր Պեղոպաննէսը դաշնակցութեան մէջ առին:

18. Փիլիպոս Ետողիացւոց պատերազմին առենը Հռոմայեցւոց կողմն էր եւ անոնց օգնելով՝ Ետողիացւոց շատ քաղաքներ առաւ: Բայց ասոր Հռոմայեցիք նախանձեցան, եւ անկեց ետքը անոր ամէն գործքին արգելք կ'ըլլային ու անոր թշնամիներուն կողմը կը բռնէին, անանկ որ Փիլիպոս համբերութիւնը հատնելով սկսաւ նորէն պատերազմի պատրաստուիլ. սակայն ան միջոցին զրպարտուած Դեմետրը որդին առանց աղէկ քննելու մեռցընելով եւ ետքէն անոր անմեղութիւնն իմանալով սրտի ցաւէն մեռաւ, ու իրեն յաջորդեց իր երեց որդին Պերսէոս (179—168), որն որ հօրը պատերազմի պատրաստութիւնները շարունակեց, բայց իր ագահութեամբն ու յած բնութեամբը ոչ գաշնակից եւ ոչ վարձկանազօր կրցաւ գտնել: Իրեն թշնամիներն իրեն դէմ ամբաստանութեանց ցանկ մը խաւրեցին Հռոմ, Հռոմայեցիք ալ ասոր սպասելով՝ Յունաստան բանակ մը խաւրեցին եւ Յունաց հետ միանալով անոր դէմ պատերազմ բացին (171): Ի սկզբան Պերսէոս յաջող էր, եւ Հռոմայեցիք չէին կրնար Մակեդոնիա մտնել, բայց ետքէն իր ագահութեամբն իր վարձկան զօրքը կորսնցընելով՝ Պիւղնայի քով չարաչար յաղթուեցաւ (168), մասնութեամբ ձեռք ինկաւ ու Հռոմ գերի տարուելով՝ բանտի մէջ մեռաւ: Ասոր վրայ Մակեդոնացիք չօրս իրարու բոլորովին անհաղորդ գաւառներու բաժնուեցան՝ Հռոմայեցւոց վերին իշխանութեան տակը, որոնց հարկ ալ վճարելու ստիպուեցան: — Հռոմայեցւոց ծանր ու բիրտ լուծը խորտակելու համար Մակեդոնացի աղնուականները 20 տարի ետքը Անտրիսկոս Պերսէոսին կեղծեալ որդւոյն առաջնորդութեամբ ոտք ելան,

բայց նորէն յաղթուեցան, բոլոր ազնուականները Մակեդոնիայի աքսորուեցան ու Մակեդոնիա անկեց ետքը Հռոմէական նահանգ եղաւ:

19. Մի եւ նոյն ատեն Յունաստան ալ Մակեդոնիայի վախճանն ունեցաւ: Հոս ալ Հռոմայեցիք Աքայեցւոց դաշնակցութեան մէջ հակառակութիւններ կը սերմաննէին, դաշնակցութենէն ապստամբներն ու աւազակ բռնաւորները կը պաշտպանէին ու դաշնակցութեան հետ արտաքոյ կարգի ամբարտաւանութեամբ ու խստութեամբ կը վարուէին: Անգամ մը առանց պատճառի 1000 հոգի երեւելի յոյներէն դատաստանի համար Հռոմ կանչեցին ու 17 տարի բանտարկելոյ պէս պահելէն ետեւ երբ որ մեծ մասը մեռաւ՝ 300 մնացածները արձակեցին: Եսքէն Սպարտացւոց բռնաւորը Հռոմի պաշտպանութեան տակ՝ դաշնակցութեան հետ ոահմանի խնդիրներ հանելով՝ Հռոմայեցիք Սպարտացւոց կողմը բռնեցին ու դաշնակցութիւնը լուծեցին: Ան ատեն Կրիտոլասս սպարապետն ալ ոտք հանեց դաշնակցութեան հաւատարիմ մնացած քաղաքները որ յուսահատական պատերազմով մը Հռոմայեցւոց ծանր լուծը խորտակեն: Բայց Հռոմայեցիք մէյ մը Լոկրիսի մէջ եւ երկրորդ անդամ մ'ալ Կորլնթոսի քով Լեւկոպետրա ըստած տեղը յաղթելով Կորլնթոսը առին, կողոպտելէն ետեւ այրեցին ու բոլոր Յունաստանը Աքայա անուամբ Հռոմէական նահանգ ըրին (146):

Գ Լ Ո Ւ Խ Գ .

ՊՏՎՈՄԵԱՆՔ — ԵԳԻՊՏԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆ :

1. Ի՞նչպէս սկսաւ Պաղպմեանց թագաւորութիւնը · Պաղպմէոս Ա. Բնչպէս թագաւորեց: — 2. Պաղպմէոս Բ. Փիղադելփոս ինչպէս կառավարեց: — 3. Ի՞նչ արշաւանքներ ըրաւ Պաղպմէոս Գ. Եւերգետակս ու Եգիպտոս ինչպէս կոռավարեց: — 4. Առջի երեք Պաղպմեանց ատեն Եգիպտոս ինչ վիճակի մէջ էր: — 5. Պաղպմէոս Գ. Եւերգետակս ետքը Պաղպմեանք ինչպէս էին եւ Եգիպտոս ինչպէս Հռոմայեցւոց իշխանութեան տակ մնաւ:

1. Աղեքսանդր Մեծին պետութեան բաժնուելուն ատենը՝ Եգիպտոս Պաղպմէոս Սոտերին ¹

1. Պաղպմէոս Ա.ին Սոտեր (Փրկիչ) մականունը Հռոմայեցիք տուին, որովհետեւ երբ որ Դիեմետր Պաշարիչ զերենք պաշարած էր, անոնց օգնութեան հասաւ:

(323—284) ինկաւ եւ անկեց սկսաւ Եգիպտոսի Պաղումեան թագաւորներուն ցեղը : Աղեքսանդրի զօրավարներուն մէջէն ասիկա միայն փառասիրութեան ու աշխարհակալութեան հոգիէն ազատ մնաց ու ետեւէ ինկաւ Աղեքսանդրին գաղափարին համեմատ Հելլենական ու արեւելեան տարրները մէկտեղ ձուլելով՝ իր տէրութիւնը ներքուստ զօրացընելու ու ծաղկեցընելու : Իրեն գլխաւոր մտածմննքն էր որ Աղեքսանդրիան, զորն որ տէրութեան մայրաքաղաք ըրած էր, տիեզերական վաճառականութեան ու յունական արուեստից ու գիտութեանց կեղրոն ընէ : Ասոր համար Միջերկրական ու Կարմիր ծովերուն մէջ երկու մեծնաւատորմիջներ շինեց, ու Աղեքսանդրիայի մէջ արքունի պալատին քովը հռչակաւոր Մուսէնը կանգնեց, մէջը աշխարհքիս բոլոր գիրքերն ու ժամանակուան բոլով համար : Աղեքսանդրին զօրավարներուն կռիւներն ամենայն զօրութեամբ իր երկրէն հեռու բռնեց, եւ անոնց մէջ այնչափ միայն խառնուեցաւ, որչափ իրեն յապահովութեան համար հարկաւոր էր : Աս իրեն յապահովութեանը համար միայն ան կռիւներուն միջոցները մէկ կողմանէ կիւրենէի եւ միւս կողմանէ ալ Պաղեստինի, Փինիկէի ու Խորին Ասորւց տիրեց, որոնք Եգիպտոսի նախապարհսպներն էին :

2. Պաղումէոս Ա. մեանելէն երկու տարի յառջ՝ երեց որդին Պաղումէոս կերաւնոսը մերժելով՝ (բետ եր. 239) երկրորդ որդին Պաղումէոս Բ. Փիղադելֆոսն¹ իրեն գահակից ըրաւ (284—246), որն որ նոյնպիսի եռանդեամբ ու առատաձեռնութեամբ արուեստից ու գիտութեանց պաշտպան կեցաւ ու աղեքսանդրեան գլքատան գիրքերը բազմացուց : Տուրեւառն ալ գիւրինցընելու համար ջրանցք մը բանալով Միջերկրական ծովը կարմիր ծովին հետ միացուց :

3. Պաղումէոս Գ. (246—221) Փիղադելֆոսին

¹ Փիղադելֆոս (քոյրաւուէր) ըսուեցաւ, որովհետեւ իրեն քոյրը շատ կը սիրեր եւ նոյն ժամանակուան անկարգ սովորութեան համեմատ անոր չետ կարգուում էր : Ունակը զոնի եղայրասէր կը մեկնեն, եւ կը կարծէն որ հնագնութեամբ նոյն անունն առած ըլլայ, որովհետեւ իր ամէն եղբայրներուն դէմ պատերազմ ըրած է եւ երկուքը մեռցուցած է . բայց առջի կարծիքն աւելի հաւանական է :

որդին գահ ելլելուն պէս Ասորւոց դէմ պատերազմ
բացաւ իր քրոջը մահուան վրէմն առնելու համար,
որն որ Անտիոքոս թէոսին հետ ամուսնացած
էր, բայց անոր առջի կնոջմէն թունաւորուեցաւ:
Յաջող պատերազմներով բոլոր Միջերկրական ծովուն
ծովեղերքին, Ասորիքի ու Աֆլեկիայի տիրեց, Եփրատ
գետն ալ անցաւ ու իր աշխարհակալութիւնները մինչ-
չեւ Տիգրիս ու Բակտրիա տարածեց, բայց նոյն միջու-
ցին Եգիպտոս խոռովութիւն մ' ելլելով՝ անբաւ հարու-
տութիւններ ու Կամբիւսէն գերի տարուած շատ
Եգիպտական կուռքեր առած Եգիպտոս գարձաւ, ուր
քրմերն իրենց աստուածները երկայն գերութենէ
ետքը ազատած տեսնելով Պտղոմէոսը Եւերգետէս
(Քարերար) անուանեցին: Քանի մը տարի ետքը Ասո-
րիքի դէմ նորէն պատերազմ բացաւ, ուր Աելեւկոս գ.
թագաւորած էր, բայց մէկ տարւան պատերազմէն
ետքը 10 տարւան զինադադար ըրաւ (238): Վ'ըստի,
որ Արարիա ու Եթովպիա ալ մինչեւ Նեղոսին աղքե-
րակունքը արշաւանքներ ըրած ըլլայ: Սակայն ասոնց
զբաղած ատեն ալ արուեստից ու գիտութեանց ինչպէս
նաեւ վաճառականութեան անփոյթ չեղաւ, իր երկու
նախորդներուն պէս առատ թոշակ կապելով գիտուննե-
րը Եգիպտոս կը հրաւիրէր, եւ երթեւեկութիւնը դիւ-
րինցընելու համար նոր ճամբաներ բացաւ: Ոմանք կը
կարծեն որ իր Պտղոմէոս Փիլոպատոր որդիէն թունաւո-
րուած ըլլայ: բայց հաւանական կարծիքն է թէ հիւան-
դութեամբ մեռած է:

4. Երեք առջի զօրաւոր, իմաստուն ու առատաձեռն Պտղո-
մեանց քաղցր ու խաղաղ կառավարութեան ատենը՝ դար մը ամ-
բով Եգիպտոսամենէն զօրաւոր, ծաղկած ու երջանիկ երկիրն էր:
Ամէն կողմանէ Յոյները հոն թափուեցան, երկիրը կենդանացու-
ցին ու մինչեւ Եթովպիա ու Կարքերոն յունական կրթութիւնը
տիրող ըրին: Ազերսանդրիա, որուն բնակիները քիչ ատենուան
մէջ մէկ միլիոնի հասան, գիտնոց, արուեստաւորաց ու վաճառա-
կանաց ժողովատեղի եղաւ ու Աթէնքին առաջնութիւնն առաւ:
Հոս գիտութիւնները, որոնց թագաւորներն ալ անձամբ կը պա-
րապէին, ճիշդ ուսումնական կերպ մ'առախն, աւելի նիւթական
գիտութիւնները շատ յառաջ գացին, ինչպէս Բշտկութիւնն, Ու-
սողութիւնն, Վասդարաշխութիւնն, Աշխարհ հագրութիւնն ու Բա-
նասիրութիւնը. իսկ գեղեցիկ արուեստներն ինկան (Դէս Է. 224):
Թագաւորները բանհուկ վաճառականութենէն ինչպէս նաեւ եր-
կրին բերրիութենէն անսպառ դանձեր կը ժողվէին, որոնցմով
կարող կը ըլլային թէ յազլթ նաւատորմիդ, մ'ու զօրաւոր բանակ

մը միշտ պատրաստ պահելու եւ անոնցմով բոլոր թշնամիները Եղիպատուսէն հեռու բանելու ու պետութիւնը օտարաց առջեւ յարգելի ընկելու, թէ զիտուններն ու արուեստաւորները առաստութեամբ վարձատրելու, թէ տուրեւառի դիւրութեան համար բազմածախ շնորհիւններ ընելու եւ թէ միանգամայն մայրաքաղքին ու արքունեաց մէջ չտեսնուած փառաւորութիւն ու շուայլութիւն ընկելու: Եզիփատացիք պարսկական ծանր ու զիճեցուցիչ լուծին վարժած ըլլալով յունական կառավարութիւնը սիրով կը տանէին, մանաւանդ որ Պատղոմեանք անոնց կրօնն ու սովորութիւնները կը յարգեին: Բայց որչափ որ յունական գաղափարներն ալ ստացան միշտ իրենց զատուածութեան ու անհամորդութեան մէջ մնացին: Աւելի յառաջադիմութիւն ըրին Հրեայք, որոնք բազմութեամբ Եփիպտու եկած էին ու Ազեքսանդրիայի մէջ սեփական արուարձան մ'ունէին: Ասոնց ջանքն էր Յունական փիլսոսփայութիւնն ու գիտութիւնները Ս. Գրոց հետ միացընել, եւ շատ երեւելի մարդիկներ հանեցին ինչպէս Յովինապոս, Փիլուն եւ այլն: Երկայն ժամանակ Յունաց մէջ կենալով եւ իրենց մայր լեզուն մոռնալով՝ Պտղ. Փիղաղելփոսին ատենը 72 գիտուններ Ս. Գիրքը յունարեն թարգմանեցին որպէս զի ժողովրդանոցներու մէջ կարգացուի: Աս է Եօնանասնէց ըսուած ինքի հանունիւնը, որուն ըստ մէծի մասին հայ Մեսրոպեան թարգմանութիւնը հետեւած է:

5. Շուայտ, անառակ ու բոնաւոր Պատղոմէոս Դ. Փիլոպատրոսվ սկսաւ տէրութիւնը իյնալ: Ասի ու իր՝ իրեն նման 9 յաջորդները աւերաւթեան գործքերն իրենց պաշտօնեաններուն ու սիրականներուն թող տալի՝ իրենք շուայտութեան ու յղփութեան մէջ կ'ընկըղմէին: Աս Պատղոմեանց ատենը բարուց ապականութիւնը արքունեաց մէջ զարհուրելի էր, եւ գահակալութեան կուիներն անպակաս էին. որդիքը գահը ելլելու համար հայրերը ու մայրերը կը մեռցընէին. Եղայրներն ու քոյրերն իրար կը հալածէին, ու միւս կողմանէ ժողվուրդը կը կեղեքէին, որպէս զի ստրկի ձեռքով գահը իրենց պահեն: Աս խռովութեանց ժամանակը Ասիայի մէջ ունեցած բոլոր երկիրները Անելեւկեանք առին, ժողվուրդը շատ անգամ ոտք ելաւ օտար տէրութեան լուծը թօթափելու համար, եւ՝ որն որ աւելի մնամակար եղաւ, չուոմայեցիք ալ մէջը խառնուեցան: Ասոնք Պատղոմէոս Փիլոպատովը անշափահաս որդւոյն Պտղ. Եպիփանին ժաղալորդէն խնամակալ անուանուելով սկսան անկեց ետքը Եփիպտոսի վրայ մեծ աղդեցութիւն ունենալ, գահակալութեան կուիներուն ատենը՝ իրենց քաղաքականութեանն համեմատ մէ կուն միւսին կողմը բռնելով հակառակութիւններն աւելի կը տածէին, տէրութիւնը տկարացընելու համար քանի մ'ան-

գամ զանի կռուողներուն մէջ բաժնեցին, եւ ետքէն իրենց ուզածը սկսան գահը հանել. վերջապէս վերջի կղէոպատրա թագուհւոյն ատենը Աւգոստոս ինքնակալն իրեն Անտոնիոս հակառակորդին յաղթելէն ետեւ՝ կղէոպատրան Անտոնիոսին օդնական եղած ըշլալուն համար Եգիպտոս արշաւեց, կղէոպատրան բրունեց ու երկիրը Հռոմէական նահանգը ըրաւ (30 Ք. Յ.)

Գ Լ Ո Ւ Խ Գ .

ՍԵԼԵՒԿԵԱՆՔ — ԱՍՈՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆ .

1. Սելեւկոս ինչպէս կանգնեց Ասորական պետութիւնը : — 2. Ի՞նչպէս կառ ավարեց Սելեւկոս Ա. : — 3. Աստիոքոս Ա. Աստիոքին ատենը պետութիւն ինչպէս էր. Գազատացիք ինչպէս Ասիա արշաւեցին : — 4. Ի՞նչպէս էր Անտիոքոս Բ. Թէսոս. Պարթեւը ինչպէս ապատամբեցան : — 5. Ի՞նչպէս թագաւորեց Սելեւկոս Բ. : — 6. Սելեւկոս Բ.ին ով յաջորդեց. ինչ պատերազմներ ըստ Անտիոքոս Գ. Մեծ : — 7. Անտիոքոս Մեծին ով յաջորդեց. Անտիոքոս Դ. Եպիփան Եգիպտոսուն ինչպէս տիրոց : — 8. Ի՞նչպէս անկախ եղաւ Պատղեստին : — 9. Ի՞նչպէս թագաւոր էր Անտիոքոս Եպիփան : — 10. Անտիոքոս Եպիփանէն ետքը ինչպէս եղաւ պետութեան վիճակը: Տիրուան Հայոց թագաւորն ինչպէս Անտիոքի գահն եղաւ: Ասորիք ինչպէս Հռոմայից ու նահանգ եղաւ : — 11. Հռոմայիցիք միւս ասիական տէրութիւններուն ինչպէս տիրեցին :

1. Սելեւկոս Աղեքսանդր Մեծին մեծ զօրավարներէն ըլլալով՝ անոր մահուրնէն ետքը բարելինի կուսակալութիւնն ընդունեցաւ, ու իր քաղցրութեամբն ու իմաստուն կառավարութեամբը ժողովրդեան սէրն իրեն շահեցաւ: Յառաջագոյն Անտիգոնոսին օդնական էր Եւմենեսին դէմ, բայց Եւմենեսին մահուրնէն ետքը երբ որ Անտիգոնոս միւս զօրավարներու վրայ սկսաւ բռնանալ ու զօրաւորները մէջ տեղէն վերցընել, Սելեւկոս, որն որ նոյնպէս անկէց մահուան գատապարտուած էր, Եգիպտոս փախաւ ու Պաղմէուր, կասսանդր ու Լիւսիմաքոսն Անտիգոնոսին դէմ ոտք հանեց (Պէս Եթ. 233): Գազայի յաղթութեամբ (312) չէ թէ միայն բարելոնի կուսակալութիւնն ետ առաւ, հապա՝ երբոր Անտիգոնոս միւս երեք զօրավարներուն դէմ զըաղած էր՝ Եփրատէն ասդին մինչեւ Ինդոս ըոլոր երկիրներուն կէս մը քաղցրութեամբ կէս մ'ալ զէնքով տիրեց ու Անտիգոնոսին զօքքն իրեն կողմը շահեցաւ: Նաեւ բակտրիան, որն որ Մակեդոնիայէն ապստամբած էր, նորէն նուածեց

ու անկեց Հնդկաստան անցաւ, ուր Սանդրակոդ հրն-
դիլը Աղեքսանդրին կուսակալները վորնտելով մեծ
պետութիւն մը կանգնած էր (Թես Եր. 14): Ասոր ալ
յաղթեց Սելեւկոս ու յաջողութեամբ մինչեւ Գանգէս
յառաջ գնաց, բայց լսելով որ Անտիգոնոս նորէն զօ-
րացած ու պատերազմ բացած է, Սանդրակոդին հետ
խաղաղութիւն ըրաւ ու անկեց 500 պատերազմի փի-
ղեր առնելով Պտղոմէոսին, Կասսանդրին ու Վիւսիմա-
քոսին հետ Անտիգոնոսին դէմ արշաւեց: Իմսոսի
յաղթութեամբը (301), որոն մէջ շատ օդնած էին
իրեն Հնդկաստանէն առած փիղերը, Եփրատէն անդին
ալ մինչեւ Միջերկրական ծով ու Տաւրոս լեռներն
եղած երկիրներն առաւ, ու յունական ասորական
յաղթ պետութիւնը հաստատեց, որն որ իրեն մե-
ծագոյն տարածութիւնն ընդունեցաւ երբ որ Սելեւկոս
քսան տարի ետքը Վիւսիմաքոսին հետ ալ գժտելով
ու Փուիւդիայի մէջ Կորուպեդիոնի (°) քով անոր յաղ-
թելով (281) բոլոր Փոքր Ասիայի ալ տէր եղաւ. բայց
Սելեւկոս ուղելով Թարակիան ու Մակեդոնիան ալ առ-
նուլ ու մնացած օրերը խաղաղութեամբ հոն անցընել՝
Պտղոմէոս կերաւնուէն, իր հիւրէն դաւածանութեամբ
սպաննուեցաւ:

2. Վաճ զօրավար եւ արդար ու իմաստուն թա-
գաւոր էր Սելեւկոս. իրեն շատ յաղթութիւններուն
համար Նիկանովը (Յաղթող) ըսուեցաւ, եւ անոր եր-
կրորդ անգամ բարելոն առնելէն (312 էն) կը սկսի
Սելեւկեան համբաւաւոր թուականութիւնը: Պտղո-
մէոս Ա. ին պէս ինքն ալ իր լայնածաւալ տէրու-
թիւնը վաճառականնութեամբ, արուեստներով ու գի-
տութիւններով ծաղկեցընելու ետեւէ ինկաւ: Ա-
սորիքի մէջ Որոնտէս գետին քով իր Անտիոքոս հօրը
անուամբն Անտիոք քաղաքը շինեց որն որ ամէն կող-
մանէ Աղեքսանդրիայի հետ կը մրցէր եւ դարերով Ա-
սիայի գլխաւոր քաղաքը մնաց: Աւրիշ շատ երեւելի
քաղաքներ ալ շինեց ու մէջը յոյն գաղթականներ կան-
չելով Ասիայի մէջ հելենական կրթութիւնը, լեզուն
ու գիտութիւնները տիրող ըրաւ: Իր մեծ սխալմունքն
աս եղաւ որ փոխանակ Աղեքսանդրին ուղածին պէս
պետութիւնը կենդրունէն (Շօշէն, Բաբելոնէն կամ Եկ-

բատանէն) կառավարելու՝ թագաւորական աթոռը Անտիոք՝ պետութեան մէկ ծայրը հաստատեց, որով թագաւորներն ստէպ առիթ կ'անենային Եւրոպայի ու Ափրիկէի իրողութիւններու մէջ խառնուելու, եւ պետութեան միւս կողմերն եղածներուն միտ չեին կրնար գնել: Ասով եւ գլխաւորաբար ամէն պաշտօններու մէջ միայն Յոյները գործածելով արեւելքան ազգերը մէկիկ մէկիկ ապստամբելու սկսան:

3. Անտիոքոս Ա. Սոտերին՝ (281—262) Սելեւկոսին որդւոյն ատենն արդէն Պերգամոնի ու Բիւթանիայի կուսակալներն ապստամբեցան եւ Բիւթանիացիք Անտիոքոսին զօրութեան դէմ գնել կարենաւ լու համար Յունաստան ասպատակող Գաղղիայիներն իրենց կանչեցին, որոնք սիրով եկան, Փռիւգիայի մէկ մասն առին, որն որ անկէց եալքը Գաղատիա ըսուեցաւ, եւ անկէց սկսան բոլոր Փոքր Ասիան ասպատակել: Անտիոքոս յաղթեց ու զապեց զանոնք, եւ ասոր համար Սոտեր (Փրկիչ) ըսուեցաւ, բայց ոչ Բիւթանիան եւ ոչ ալ Պերգամոնը կրցաւ նորէն նուածել: Աս եղանակա՝ Պոնտոս, Կապպադովիա ու Պափլագոնիա ալ բոլորովին անկախ եղան:

4. Աւելի դժբախտ եղաւ Անտիոքոս Բ. Թէոս, Սոտերին որդին (262—247): Ասոր քշրը Եգիպտոսի Պտղոմէոս Փիղագեղփոսին կինն ըլլալով եւ անկէց մերժուելով՝ Անտիոքոս պետութեան բոլոր զօռքը ժողվեց ու Եգիպտոսի դէմ պատերազմ բացաւ: Աս միջոցիս Պարթեւաստանի մէջ Արշակ Պարթեւը Ագամթոկիշս կուսակալէն բռնութիւն մը կրելով Ագամթոկիշսը մեռցուց ու իր կողմանակիցները շատցընելով Մակեդոնացիները Պարթեւաստանէն վորնտեց (256) ու պարթեւական Արշակոննեաց թագաւորութիւնը հիմնեց: Նոյն օրինակին հետեւեցան Քակարիա եւ ուրիշ արեւելքան գաւառները, անանկ որ քիչ ժամանակուան մէջ Տիգրիսէն անդին եղած բոլոր երկիրները դիւրաւ անկախութիւննին ստացան, որովհետեւ զօրքը Եգիպտոսի դէմ գացած էր: Ասոր վրայ Անտիոքոս Պտղոմէոսին հետ խաղաղութիւն ըրաւ ու անոր աղջիկը իրեն կին առաւ, սակայն իրեն առջի կնկանէն թունաւորուեցաւ:

5. Աելեւկոս Բ. Կալլինիկոս թէոսին որդին գահն իրեն յապահօվցընելու համար Պաղոմէոսին աղջիկն՝ իր խորթ մայրն ու անոր ստնդեաց որդին մեռցուց, բայց ասով Եգիպտոսի հետ վեասակար պատերազմի մը բռնուեցաւ, երբոր միւս կողմանէ իրեն անդժութիւններուն համար շատ քաղաքներ ալ իրմէ ապստամբեցան։ Պաղոմէոս Եւերգեդէս Ասիա մտաւ, Միջերկրական ծովուն բոլոր ծովեզերաց տիրեց ու յաղթութիւններով մինչեւ Եփրատ արշաւեց։ Իոկ Սելեւկոս Եգիպտացիները Ասորիքէն վորնտելու համար իր Եղբայրն Անտիոքոսը օգնութեան կանչեց անոր Փոքր Ասիան խոստանալով, բայց անի հազիւ թէ Պաղոմէոսը ստիպեց 10 տարւան զինադադար ընելու՝ Եղբօրը վրայ ելաւ որպէս զի գահն ալ առնու։ Քանի մը փոփոխ պատերազմներէն Ետքը Անտիոքոս յաղթուեցաւ ու Ետքէն աւազակներէն սպաննուեցաւ։ Աս պատերազմներուն ատենը Պարթեւաց Տրդատ թագաւորն իր տէրութիւնը մինչեւ Տիգրիս տարածելով Սելեւկոս անոր վրայ ալ գնաց, բայց յաղթուեցաւ ու գերի ինկաւ (238)։ Ետքէն բանտէն փախաւ ու ձիէն իյնալով մեռաւ։

6. Սելեւկոս Բ. ին յաջորդեց անոր Սելեւկոս Գ. Կերաւնոս Երեց որդին, եւ Երեք տարի Ետքն անի իր պաշտօնեաններէն թունաւորուելով՝ գահը ելաւ անոր Եղբայրը Անտիոքոս Գ. Մեծն (224—187)։ Ասիկա խարխուլ պետութիւնը քիչ մը ժամանակ կործանմանէ ազատեց ու Ետքէն ինկաւ անոր առջի տարածութիւնը տալու։ Առջի տարիները տէրութիւնը կարգաւորելով ու ապստամբած կոսականերընուածելով անցուց, անկէց Ետքը ուզեց Պաղոմէանց Ասիայի մէջ աշխարհակալած Երկիրները ետ առնուլ եւ ի սկզբան մեծ յաջողութիւն ունեցաւ, սակայն Ետքէն Պաղոմէոս Դ. Փիլոպատովընէն Ռափիայի քով չարաչար յաղթուեցաւ (217) ու Պաղեսամին, Խորին Ասորիք ու Փիւնիկէն անոր թողուց։ Ասոր վրայ արեւելք արշաւեց, ուր Պարթեւք Մարտաստանն ալ առած էին, եւ Տիգրիսէն ասդին կը տարածուէին։ Զանոնք զարկաւ ու Պարթեւաստան վորնտեց, բայց խաղաղութիւն ըրաւ Պարթեւաց անկախութիւնը ճանչնալով,

ու անոնցմէ զօրք առած բակտրիա արշաւեց, զորն որ
իրեն Եւթիդեմոս զօրավարը նուածած բայց ինք
գլուխ քաշելով զինք բակտրիայի թագաւոր անուա-
նած էր: Քանի մը կոխներէն ետքը Անտիոքոս անոր
հետ ալ խաղաղութիւն բրաւ, թագաւորի անունն աւ-
նոր շնորհելով ու զանի իրեն դաշնակից ընելով: Ան-
կեց Հնդկաստան արշաւեց, բայց համոզուելով որ ա-
րեւելեան գաւառներն երկայն ատեն չիկրնար բռնել՝
քանի մը փիղ առնելով արեւմուտք դարձաւ, ուր Պատղո-
մէսս Եպիփան Փիլոպատովին անչափահաս որդին Ե-
գիպտոսի գահն ելած ըլլալով՝ Մակեդոնիայի Փիլիպպոս
Գ. թագաւորին հետ անոր դէմ նորէն պատերազմ
բացաւ, ու յաջողութեամբ բոլոր Ասիական գաւառ-
ներն առաւ, թէպէտեւ Հռոմայեցիք՝ Եպիփանին ինա-
մակալ ըլլալով մէջը մտան եւ ուղեցին զանի աշխար-
հակալութենէն արգելուլ: Նաեւ Փոքր Ասիայի ա-
րեւմտեան ծովեղերքին ալ տիրելու գնաց ու յաջո-
ղութեամբ իր նպատակին կը հասնէր, երբ որ Պերգա-
մոնի թագաւորն ու յունական քանի մը քաղաքներ
Հռոմայեցւոց դիմելով՝ ասոնք Անտիոքոսին դէմ պա-
տերազմ բացին: Անտիոքոս յառաջն առնելու համար
Եսողիացիներէն կանչուելով Յունաստան անցաւ, յու-
ալով որ Մակեդոնիայի Փիլիպպոս թագաւորն ու
Յոյներն իրենց խոստմանը համեմատ Հռոմայեցւոց աղ-
դեցութիւնը կոտրելու համար իրեն հետ պիտ' որ
միանան, սակայն ոչ Փիլիպպոսեւ ոչ Յոյները տեղերնէն
շարժեցան, մանաւանդ թէ Աքայեցիք իրեն դէմ պա-
տերազմ հրատարակեցին: Այսպիսի ձախող հանգա-
մանաց մէջ Անտիոքոս փոխանակ Ասիա դառնալու ու
իր զօրքն հոն կենդրոնացրնելու՝ տատամած Յունաս-
տան կեցաւ, մինչեւ որ Հռոմայեցիք եկան ու թեր-
մոպիլէի քով. յաղթելով զինք Ասիա փախցուցին:
Կոռն. Սկիպիոն զօրավարն ետեւէն եկաւ եւ Մագնե-
սիայի քով նոր ճակատ մը տալով ու յաղթելով՝ Ան-
տիոքոս խաղաղութիւն բրաւ 12 տարւան մէջ 15,000
տաղանդ վճարելով, բոլոր նաւատորմիզը Հռոմայեց-
ւոց տալով ու Փոքր Ասիան մինչեւ Տաւրոս թող տա-
լով, զորն որ Հռոմայեցիք Հռոդացւոց ու Պերգամոնի
թագաւորին մէջ բաժնեցին, քանի մը յունական քա-

զաքներ ալ ազատ հրատարակեցին (190): — Պատերազմին աս տուգանքը վճարելու համար Անտիռքոս ժողովրդեան վրայ հարկերը աւելցուց ու սկսաւ մեհեանները կողոպտել, բայց Պարսկաստանի մէջ Արամազդայ մեհեանները կողոպտած ատեն ասոր դէմ կատղած ժողովրդէն սպաննուեցաւ: Քաջ զօրավար էր Անտիռքոս ու առատաձեռն եւ իմաստուն կառավար: — Մադնեսիայի ձախորդութեան վրայ Մեծ ու Փոքր Հայոց կուսակալներն ալ գլուխ քաշեցին ու Սելեւկեանց հարկ տալը դադրեցուցին:

7. Անտիռքոս Մեծին յաջորդեց անոր Սելեւկոս Դ. երեց որդին (187—176), եւ ետքէն միւս որդին Անտիռքոս Դ. Եպիփան (176—164), որն որ Հռոմայեցւոց Մակեդոնիայի վրայ յարձակած ատեն փոխանակ Պերսէսս թագաւորին հետ Հռոմի հասարակաց թշնամոյն դէմ միաբանելու՝ Պալոմեանց դէմ պատերազմ բացաւ (174—168), որոնք Խոսրին Ասորիքը, Փիւնիկէն եւ Պաղեստինը նորէն գրաւած էին: Եպիփան աս գաւառները նորէն ետառաւ եւ Եղիպտոս ալ արշաւելով երկրին մեծմասին տիրեց, Պալոմեան Փիլոմետոր թագաւորն ալ ձեռք ձգեց (171), զորն որ ետքէն ազատ թողուց, բայց Յ տարի Եղիպտոսի վրայ վերին տէրութիւն մը բանեցուց մինչեւ որ Փիլոմետոր Հռոմայեցիներն օդնութեան կանչեց եւ անոնց հրամանաւը Անտիռքոս Եղիպտոսը թողուց:

8. Պաղեստինի մէջ Մովսիսական օրինաց պահպանութեան վրայ հաստատուն կեցող մասէ մը զատուրիշ նորասէր կողմնակցութիւն մ'ալ ելած էր, որն որ յունական կրօնին ու սովորութեանց միտեալ էր, եւ առաջիններուն դէմ միշտ կը կռուէր: Անտիռքոսի տէրութիւնը ամրացրնելու համար՝ ամէն տեղ կրօնի միութիւն խոթել ուղելով աս ուրացող կողմնակցութեան կողմը բռնեց, ու հաւատարիմ Հրեաներն սկըսաւ հալածել, որով ասոնք ալ ոտք ելան ու Յուդա Մակաբէին զօրավարութեամբը չէ թէ միայն իրենց ազատութիւնն ստացան այլ բոլոր Պաղեստինի ու Եղոմայեցւոց ալ տիրեցին: Անտիռքոս Հրէից դէմ իր զօրավարները խաւրեց ու ինք Պարսկաստան արշաւեց,

ուսկից Եղիմայիսին Արամազդայ մեհեանը կողոպտել ուզերվ կատղած ժողովրդէն Բաքելոն վորնտուեցաւ։ Հոն իր զօրավարներուն Հրէիցմէ յաղթուիլը լսելով զայրացած անձամբ սկսաւ Պաղեստինի վրայ երթալ, բայց ճամբան կառքէն իյնալով չարաչար մահուամբ մեռաւ (164) ու իր անչափահաս Անտիոքոս Ե. որդին յաջորդ թողուց։

9. Վերջի Սելեւկեան թագաւորն է Անտիոքոս Եպիփան, որն որ յունական գիտութիւններն ու արուեստները յառաջացընելու ետեւէ եղաւ Սելեւկիա՝ անոր աթոռանիստ քաղաքը իրեն ժամանակը երեւելը արուեստաւորներու ժողովատեղի էր։ Իրեն տէրութեան մէջ շնած բազմաթիւ շենքերէն զատ՝ Աթէնք, Դեղփիս, Տեգէա եւ ուրիշ տեղեր փառաւոր մեհեաններով ու արձաններով զարդարեց։ Անոր դրամները արուեստին կողմանէ ամենէն գեղեցիկներն են։ Ասորական պետութեան մէջ Անտ Եպիփան ազնիւ ճաշակին եւ արուեստին համար վերջի ճիգը ըրաւ, իրմէ ետքը հսկայաքայլ մկան իյնալ թէ գիտութիւններն ու թէ արուեստները։ Բայց շատ ալ շոայլ էր Անտիոքոս, ուստի իրեն մէծագործութիւններն յառաջ տանելու ու շոայլութիւնը յագեցընելու համար ժողովուրդը կը կեղեքէր, շատ ալ անգիտութիւններ կ'ընէր։

10. Անտիոքոս Եպիփանին մահուանէն ետքը երկայնժամանակեայ զարհուրելի անտէրընչութիւն մը տիրեց Ասորական պետութեան մէջը։ Երբոր մէկ կողմանէ Պարթեւաց ու Հրէից գէմ պատերազմը կը շարունակուէր եւ Պարթեւաց աշխարհակալութիւններով պետութիւնը միայն Ասորիքի մէջ կ'ամփոփուէր, միւս կողմանէ անդադար գահակալութեան կռիւներ ու արիւնհեղութիւններ կ'ըլլային, զորոնք Հռոմայեցիք մէջը մանելով աւելի եւս կ'արծարծէին, մինչեւ Անտիոքացիք աս կռիւներուն վերջ տալու համար մեր Տիգրան Բ. Հայոց թագաւորն Ասորւոց թագաւոր ըրին (85), եւ Տիգրան 20 տարիի շափ կուսակալներ Անտիոք դնելով ասորական պետութեան առաջնորդեց, մինչեւ որ Պանտոսի Միհրդատ թագաւորին հետ Հռոմայեցւոց գէմ պատերազմ բանալով եւ անոնցմէ յաղթուելով՝ Հռոմայեցիք Ասորիքը ձեռքէն առին ու վրան Անտիոքոս ԺԳ. Ասիացի Սելեւկեանը թագաւոր գրին (68)։ Բայց չորս տարիէն ետքը Պոմպէոս Հռոմայեցի զօրավարը ան ալ վար առաւ, ու Ասորիք մինչեւ Եփրատ գետ Հռոմէական նահանգ ըրաւ (64)։

11. Ասորական պետութենէն բաժնուած Փոքր

Ասիայի տէրութիւններն ալ հետզհետէնոյն վախճանն ունեցան :

Պերգամոնի թագաւորութիւնը զօրն որ Փիլարետոս՝ Կիւսիմաքոսին դանձապետը ու Միւսիայի կուսակալը Սելեւկոս Ահն սպանուելէն ետքը՝ Ասորական պետութենէն զլուխ քաշելով կանգնած էր եւ անոր յաջորդները Հռոմայեցւոց՝ Մակեդոնիայի ու Ասորիքի դէմ օգնելով մինչեւ Տաւրոս լերինք ընդարձակած էին հինգերորդ թագաւորութիւնը Աստաղոս Գ. մեռած ատեն Հռոմայեցւոց ժառանգութիւն թողուց, անոնք ալ Յատուկ Ասիա անուամբ Հռոմէական նահանգ ըրին (133): Պերգամոն զլսաւորաբար Եւմենէս Բ. թագաւորին ջանքովը գիտութեանց ու արուեստից մէջ ծաղկած էր, մեծ գրքատուն մ'ունեցաւ, եւ որովհետեւ հնութեան բոլոր գիրքերն օրինակելու համար եգիպտական պապիրոսը բաւական չէր աւելի յարմար մաղաղաթը հնարեց։ Հոս ալ յոյն դիտուններու ու արուեստաւորներու ժողովատեղի մ'եղած էր եւ արքունիքը առատաձեռնութեամբ ամէն մասին մէջ Աղեքսանդրիայի հետ կը մրցէր։

Բիւթանիան Ասորիքէն ապստամբելէն ետեւ անդադար կուններ ունէր գրացի մանր տէրութիւններու հետ։ Միհրդատ Պոնտոսի մեծ թագաւորը Նիկոմեդէս Գ. թագաւորը վարսեց ու գաւառին տիրեց բայց Հռոմայեցիք Նիկոմեդէսը նորէն գահը նստեցուցին, ան ալ իրեն թագաւորութիւնն անոնց ժառանգութիւն թողուց (73)։

Գաղղիացիք կամ Գաղատացիք Յունաստան ասպատակելէն ու Դեղփիսի քով յաղթուելէն ետեւ։ Բիւթանիացիններէն Սելեւկեանց դէմ օգնութեան կանչչւելով՝ Բիւթանիայի մէկ մասն ընդունեցան, որն որ Գաղատիա ըսուեցաւ եւ անկեց բոլոր Փոքր Ասիա կ'ասպատակէին ու մանր տէրութեանց վարձկանազօր կ'ըլլային։ Խսկզբան մանր տէրութիւններու բաժնուած էին. Ետքէն Դեյոստար իշխանը բոլորն ալ իրեն տակը միացուց ու թագաւորի անուն առաւ, բայց անոր մահուանէն ետքը Գաղատիան Հռոմէական նահանգ եղաւ (25 Գ. Յ.)։

Պոնտոսի թագաւորը Միհրդատ Բ., որն որ Պարսիցմապտամբած էր, Աղեքսանդրը Մեծին ինքնակամ հպատակեցաւ, անոր համար ալ թագաւորութիւնն ընդունեցաւ. բայց անոր մահուանէն ետքը երբ որ Անտիգոնոս նոյն գաւառն իրեն առնուլ կ'ուզէր՝ Միհրդատ զանի զարկաւ ու ինք զինք նորէն անկախ ըրաւ։ Ասորական պետութեան անկման ատենները Պոնտոս դրացի երկիրներ գրաւելով շատ մեծցաւ, մինչեւ Միհրդատ ի. թագաւորը (124—63) յանդգնեցաւ Հռոմայեցւոց դէմ պատերազմ բանալու, որպէս զի զանոնք Ասիայէն վորստէ։ Հայոց Արտաշէս ու Տիգրան թագաւորներուն հետ միացած բոլոր Փոքր Ասիայի տիրեց ու Յունաստան ալ արշաւեց եւ թէպէտ Հռոմայեցիք անոր դէմ երեք դժուարին բայց յաջող արշաւանքներ ըրին, սակայն գեռ զինքը չէին կրնար զսպէլ, մինչեւ որ անոր Փառանակ որդին զօրքն ապստամբեցը նելով՝ Միհրդատ յուսահատած ինք զինք մեռցուց, Հռոմայեցիք ալ Պոնտոսը Հռոմէական նահանգ ըրին։

Կապադովիկիան Աղեքսանդրին մահուընէն ետքը Եւմենէն նուածուեցաւ, բայց Սելեւկոս Ա.ին մահուընէն ետքը Արիարած կուսակալը, որն որ Հայաստան փախած էր, Կապադովիկիա դարձաւ ու հայրենի երկիրը ետ առաւ։ Անոր յաջորդները Հռոմայեցւոց կողմը բանելով անոնց նպատառաւորու-

թեամբը կիլիկիան, Փոքր Հայքն,ու Փռիւգիայի մէկ մասն ալ ընդունեցան, բայց վերջի Արքեղայոս ծերունի թագաւորը Տիրիսոս կայսրմն Հռոմ կանչուելով ու հոն (բռնի) մեռնելով՝ երկիրները Հռոմէական նահանգ եղան (18 Ք. Յ.):

Բակտրիան, որն որ Մենանդր թագաւորին առաջնորդութեամբ Հնդկաստան ալ նուածած էր, Պարթեւաց հետ անդադար կոհւներ ունենալով Արշակ Զ.Էն նուածուեցաւ ու Պարթեւաստանի հետ միացուեցաւ:

Գ Լ Ո Ւ Խ Ե .

Հ Բ Ե Ա Ց Ք

1. Աղեքսանդրին մեռնելէն ետքը Պաղեստին ինչ եղաւ: — 2. Անտիոքոս Եպիփան Հրեից հետ ինչպէս վարուեցաւ: — 3. Հրեայք Ասորւց լուծէն ինչպէս ազատեցան: — 4. Յուդա՝ Խաղաղութենէն ետքը ինչ ըրտ, ինչպէս մեռաւ: — 5. Յուդային ով յաջորդեց: Հրեստան ինչպէս իրեն անկախութիւնն ստացաւ: — 6. Ի՞նչ է Փարիսեցւց ու Սատուկիցւց ազանդը: — 7. Հրեստան ինչպէս Հռոմեացւց հարկատու եղաւ: — 8. Հերովդէս ինչպէս Հրեստանի գահը ելաւ: — 9. Հերովդէս ինչպէս թագաւորեց, անոր մեռնելէն ետքը Հրեստան ինչ եղաւ: — 10. Հրեայք Հռոմեացիցիւելէն ինչոր ապատամբեցան եւ ինչ վախճան ունեցան: — 11. Բարկովերասին ապատամբութիւնն ինչ վախճան ունեցաւ:

1. Աղեքսանդրին պետութեան բաժնուած աւեն Պաղեստին Ասորւց կուսակալին ինկաւ, բայց Պաղոմէոս Ա. Եղիպտոսի թագաւորը զանի գրաւեց եւ Աղեքսանդրիայի մէջ Հրեից Պաղթականութիւն մը հաստատեց, ուր 72 թարգմանիչներ Հին կտակարանը յունարէն թարգմաննեցին: Երբ որ Անտիօքոս Մեծ Եղիպտոսի դէմ պատերազմ բացաւ Հրեայք Եղիպտական պետութենէն ձանձրացած, ինքնակամ Ասորւց կողմն անցան (203) եւ Սելևկեանց իշխանութեանը տակ մնացին մինչեւ Անտիօքոս Դ. Եպիփանին թագաւորութիւնը: Նոյն ժամանակները Հրեից մէջ ալ Յունական բարուց միտեալ կողմնակցութիւն մ'ելաւ, որն որ Եպիփանէն քահանայապետութիւնը դնեց, յունական վարժոցներ բացաւ եւ իրենց հին սոլյորութեանց վրայ հաւատարիմ մնացող Հրեից հետ շարունակ կը կոռւէր:

2. Երբ որ Եպիփան Եղիպտոսի հետ պատերազմ կը վարէր՝ աս կոիւը կատարեալ պատերազմի փոխուեցաւ, զորն որ Անտիօքոս լսելով եւ կարծելով որ Հրեայք իրմէ ապատամբիլ կ'ուզեն՝ յանկարծ Երուսաղեմայ վրայ ինկաւ, 40,000 հոգի մեռցուց, այնչափ մ'ալ գերի տարաւ, տաճարը պղծեց եւ անոր Արքու-

թիւնն ու գանձերը կողսպատեց (170): Երկու տարի
ետքը ուրիշ բանակ մը Երտառազեմայ վրայ խաւրեց,
որն որ ժողովրդեան ստակալի ջարդ մը տուաւ ու քա-
ղաքն ըստ մեծի մասին այրեց: Եւ որպէս զի Հրեաներն
ալ յունացընէ՝ Հրեական օրինաց պահպանութիւնն
ու ճշմարիտ Աստուծոյ պաշտօնը խստիւ արգելեց, յու-
նական սովորութիւնները խսթեց, տաճարն ալ Արա-
մազդայ նուիրեց: Շատ Հրեաներ վախէն կամ թու-
լութենէն թագաւորին հնազանդեցան, բայց շատեր
ալ իրենց կրօնին հաւատարիմ մնացին ու քանի մը
հոգի իրենց հաւատարմութեանը համար շարաչար
տանջանքներով սպաննուեցան:

3. Աբքունի պաշտօնակալ մը Մատաթիս
քահանան ալ ուրացութեան հրապուրել ուղելով՝
ասիկա պաշտօնակալը մեռցուց, աստուածապաշտ
Հրեաները քովը ժողվեց ու իր հինգ քաջ որդիներուն
հետ անապատ քաշուեցաւ: Ասորիները շաբաթ օր մը
վրանին յարձակելով անսոնց մեծ ջարդ մը տուին, բայց
Յուդա Մակաբէն՝ Մատաթիսի որդին անոր մահուր-
նէն ետքը աստուածապաշտներան զօրավարութիւնն
առնելով (166—160)՝ իր գունդը զօրացուց եւ Պա-
ղեստինի մէջ եղած ասորական զօրաց սկսաւ մեծ ջարդ
տալ: Անտիոքոս Եպիփան նոյն ատեն Պարսից վրայ
արշաւելով՝ Հրեաստանը Կիւսիաս կուսակալին թո-
ղուց, որն որ Յուդային վրայ 50,000 զօրք խաւրեց,
բայց Յուդա Կմմաւուսի քով 3000 հոգւով յաղթեց
ու զանոնք խայտառակութեամբ վորնտեց: Կիւսիաս
65,000 զօրք առած անձամբ Հրեաստան եկաւ, բայց
Յուդա 10,000 զօրքով անոր ալ յաղթեց, Երուսա-
ղէմի առաւ, որբեց ու աստուածային պաշտամունքը
նորէն հաստատեց: Անտիոքոս Պարսկաստանէն վարն-
տուելէն ետքը երբոր եղածը լսեց՝ կատաղութեամբ
սկսաւ անձամբ Հրեից վրայ երթալ, որպէս զի աննշան
ազգը բալորտին անհետ ընէ, բայց ճամբան կառքէն
իյնալով մեռաւ: Սակայն Կիւսիաս, որն որ հիմակ ան-
շափահաս Անտիոքոս Եփին խնամակալ եղած էր՝ Տի-
մոթէսս զօրավարը Երուսաղէմի վրայ խաւրեց եւ երբ
որ առ ալ յաղթաւեցաւ ու մեռաւ՝ 80,000 զօրք ու 80
փիղ առած ինք նորէն Հրեաստան արշաւեց, յուսա-

ւատային. բայց օրէնքները բո՞նի մեկնելով ու փոքր բաներու պահպանութեան վրայ շատ մեծ յարդ դնելով՝ կեղծաւորութեան մէջ ինկան։ Իսկ բանաւորական Սադուկեցիք, որոնք մէծամեծներէն ու հարուստներէն կը բաղկանային՝ մովսիսական գրաւոր օրէնքներն այնչափ խիստ չէին ըմբռներ, եւ զանոնք յունական բարուց, վարդապետութեանց ու մոտածութեանց համաձայնցընելու կը ջանային. մարդը բոլորովին ազատ կը համարէին, բայց հոգեւոյ անմահութեան չէին հաւատար :

7. Արիստոբուղ Բ. Փարիսեցիներն հալածելով՝ անոր եղբայրը Հիւրկանոս անոնց կողմը բո՞նեց եւ քաղաքային պատերազմը սաստկացաւ, որուն վերջ տալու համար նոյն ժամանակը Ասիա գտնուած Հռոմայեցիները իրաւընտիր դատաւոր ըրին։ Պոմպէոս զօրավարն եկաւ, բայց Արիստոբուղ ըրածին վրայ զղջալով անոր դէմ պատերազմ բացաւ, սակայն յաղթուեցաւ ու գերի ինկաւ, Պոմպէոս ալ Հրէաստանը հարկատու ըրաւ ու Հիւրկանոսը քահանայապետ ու աղդապետ դրաւ (64)։

8. Հիւրկանոս Հրէաստանի կառավարութեան անհոգ ըլլալով՝ Անտիպատրոս փառասէր Եգոմայեցին՝ Հռոմայեցւոց Յուլիոս Կեոսը զօրապետին սիրելին՝ կառավարութիւնը ձեռք բերաւ ու Գալիլիայի կուսակալ դրաւ իր 15 տարւան Հերովդէս որդին։ Մակաբեաննք նորէն փորձ մը փորձեցին առջի իշխանութիւնը ձեռք բերելու, բայց Հերովդէս Հռոմայեցւոց դիմելով՝ անոնցմէ Հրէաստանի թագաւոր անուանուեցաւ, եւ անոնց օգնութեամբը Մակաբեանց յաղթեց ու անոնց ցեղը ջնջեց։

9. Հերովդէս որովհետեւ օտարազգի էր եւօտարականներէն գահը հանուած, ու Հրէական օրէնքները չէր պահեր, կարդերն ու սովորութիւնները կ'աւրէր՝ բնականապէս պէտք էր որ խիստ Հրէաներն իրեն հակառակ ունենար, այսու ամենայնիւ Հռոմայեցւոց հետ սերտիւ կապուելով ու խորամանկութեամբ 37 տարի մեծ բո՞նաւորութեամբ բո՞նակալեց։ Անոր կառավարութեան վերջընդեռ տարին Քրիստոսի թուականութենէն 4 (°) տարի յառաջ Բեթղեհէմ գեղին մէջ ծնաւ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ Մարդկութեան Փրկիչը։ Հերովդէսին մահուընէն ետեւ (3) Հրէաստան անոր երեք որդիներուն բաժնուեցաւ եւ անոնց կարճ թագաւորութենէն ետեւ Ասորւոց կուսակալի տակ Հռոմէա-

ւասային. բայց օրէնքները բռնի մեկնելով՝ ու փոքր բաներու պահպանութեան վրայ շատ մեծ յարդ գնելով՝ կեղծաւորութեան մէջ ինկան։ Իսկ բանաւորական Սադուկեցիք, որոնք մեծամեծներէն ու հարուստներէն կը բաղկանային՝ մովսիսական գրաւոր օրէնքներն այնչափ խիստ չէին ըմբռներ, եւ զանոնք յունական բարուց, վարդապետութեանց ու մոտածութեանց համաձայնցընելու կը ջանային։ մարդը բոլորովին ազատ կը համարէին, բայց հոգւոյ անմահութեան չէին հաւատար։

7. Արիստոբուղ Բ. Փարիսեցիներն հալածելով՝ անոր եղասյրը Հիւրկանոս անոնց կողմը բռնեց եւ քաղաքային պատերազմը սաստկայաւ, որուն վերջ տալու համար նոյն ժամանակը Ասիա գտնուած Հռոմայեցիները իրաւրնտիր դատաւոր ըրին։ Պոմպէոս զօրավարն եկաւ, բայց Արիստոբուղ ըրածին վրայ զղալով անոր դէմ պատերազմ բացաւ, սակայն յաղթուեցաւ ու գերի ինկաւ, Պոմպէոս ալ Հրէաստանը հարկատու ըրաւ ու Հիւրկանոսը քահանայապետ ու աղդապետ դրաւ (64)։

8. Հիւրկանոս Հրէաստանի կառավարութեան անհոգ ըլլալով՝ Անտիպատրոս փառասէր Եղոմայեցին՝ Հռոմայեցւոց Յուլիոս Կեսար զօրապետին սիրելին՝ կառավարութիւնը ձեռք բերաւ ու Գալիլիայի կուսակալ դրաւ իր 15 տարւան Հերովդէս որդին։ Մակաբեանիք նորէն փորձ մը փորձեցին առջի իշխանութիւնը ձեռք բերելու, բայց Հերովդէս Հռոմայեցւոց դիմելով՝ անոնցմէ Հրէաստանի թագաւոր անուանուեցաւ, եւ անոնց օգնութեամբը Մակաբեանց յաղթեց ու անոնց ցեղը ջնջեց։

9. Հերովդէս որովհետեւ օտարազգի էր եւ օտարականներէն գահը հանուած, ու հրէական օրէնքները չէր պահեր, կարգերն ու սովորութիւնները կ'աւրէր՝ բնականապէս պէտք էր որ խիստ Հրեաներն իրեն հակառակ ունենար, այսու ամենայնիւ Հռոմայեցւոց հետ սերտիւ կապուելով ու խորամանկութեամբ 37 տարի մեծ բռնաւորութեամբ բռնակալեց։ Անոր կառավարութեան վերջնդեռ տարին Քրիստոսի թուականութենէն 4 (°) տարի յառաջ Բեթղեհէմ գեղին մէջ ծնաւ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ Մարդկութեան Փրկիչը։ Հերովդեսին մահուընէն ետեւ (3) Հրէաստան անոր երեք որդիներուն բաժնուեցաւ եւ անոնց կարճ թագաւորութենէն ետեւ Ասորւոց կուսակալի տակ Հռոմէա-

կան նահանգ եղաւ, բայց միշտ սեփական վերակացու-
ներ կամ դատաւորներ ունեցաւ, ինչպէս է Պոնտացի
Պիղատոսը, որուն ժամանակը Քրիստոս վարդապէտեց
ու մեռաւ:

10. Հռոմայեցի վերակացուներն ամբարտաւա-
նութեամբ ու ընչաքաղցութեամբ Հրեաները յուսահա-
տութեան դուռը հասուցին, որոնք բռնաւորներէն ազա-
տելու համար վերջապէս ապատամբութեան դրօշը բա-
ցին: Առջի նշան տուողը Պաղեստինի Կեսարիա քաղաքն
եղաւ, ուսկից ապատամբութիւնը բոլոր Պաղեստինի ու
գրացի Երկիրներու մէջ տարածուեցաւ (66): Բայց ո-
րովհետեւ Հրեայք իրենց լրբութեանն ու հպարտու-
թեանը համար ամէն տեղ ատելի եղած էին՝ ապա-
տամբութիւնը առիթ տուաւ զանոնք զարհուրելի ե-
ղանակաւ հալածելու: Կեսարիայի մէջ 20,000 հոգի
ջարդուեցան, Սկիւթոպոլսոյ մէջ՝ 13,000, Դամասկոսի
մէջ՝ 10,000, Աղեքսանդրիայի մէջ 50,000, եւ այլն:
Ասով Հրեից յուսահատութիւնն ու կատաղութիւնը
աւելի սաստկացաւ ու Երաւաղեմայ մէջ ապատամբները
Եղիազարին առաջնորդութեամբ յաղթելով՝ Հռոմայ-
եցւոց ու անոնց հաւատարիմ Հրեաներուն սոսկալի
կոտորած մ'րոին ու բոլոր Հրեաստանի մէջ ռամկապե-
տական կառավարութիւն մը գրին: Ան ատեն Վեսպա-
սիանոս Ասորիքի կուսակալը իր Տիտոս որդուցն հետ
յաղթ բանակով մը Հրեաստան արշաւեց եւ ինք կայսը
ընտրուելէն ետքը Տիտոս Երաւաղէմը պաշարեց, ուր
Հրեայք զատկական տօնին համար ամէն կողմանէ ժող-
վուած խոնած էին: Ասոնք Հռոմայեցւոց գէմ վերջի
աստիճանի յուսահատութեամբ ու մահն արհամարհե-
լով՝ կը պատերազմէին. ուր որ նեղ կը մանեին՝ իրար կը
սպաննեին բայց անձնատուրչէին ըլլար: Բայց ասձգնա-
կան վիճակի մէջ ալ, որ արտաքուստ թշնամին մեծ
կոտորած կ'ընէր եւ ներքուստ սոսկալի սով մը մանե-
լով՝ քաղցին կէսը կը յափշտակէր՝ իրենք մէջերնին
միաբան չէին, Երաւաղեմայ մէջ կողմնակցութեան
զարհուրելի կուներով սկսան իրար ջարդել մինչեւ
որ Տիտոս զանոնք զիջմամբ ու քաղցրութեամբ շահե-
լու փորձեր ընելէն ետքը քանի մը յարձակումներով
քաղաքն առաւ ու տաճարին հետ բոլորովին քանդեց

ու անհետ ըրաւ. 97,000 հոգի գերի ինկան իսկ մնացած 1.100,000 հոգիները պարխապներու մէջ սովով, կրակով ու սրով ջարդուեցան (70): Հրեաստանի մայրաքաղաքն անկեց ետքը Սամարիա եղաւ, ուր Հռոմայեցի վերակացուն սկսաւ նստիլ:

11. Երբ որ Աղբիանսո կայսրը Երուսաղեմայ տեղ Հռոմայեցի գաղթականութիւն մը հաստատեց Եղիս կապիտողեան անուամբ, եւ տաճարին տեղը կապիտողեան Արամազդայ մեհեան մը շինեց՝ Հրեից կատազութիւնը նորէն գրգռուեցաւ եւ բարկոքեբաս սուտ մարդարէի մ'առաջնորդութեամբ ոտք ելան նորէն իրենց բախտը փորձելու: Բայց Հռոմայեցիք Պաղեստին մանելով ամէն կողմբ աւերեցին, կէս միլիոնէ աւելի մարդ մեռցուցին ու Երուսաղէմ երթալը մահու պատժով Հրեից արգելեցին (133): Անկէց ետքը Հրեայք երկրիս ամէն կողմը ցըռուեցան:

Գ Լ Ո Ւ Խ Զ .

Պ Ա Ր Թ Ե Ւ Ա Ս Ա Ն

Յօդոնած Ա .

Ա Բ Շ Ա Կ Ո Ւ Ն Ի Ք

1. Ուր է Պարթեւաստան եւ վրան ի՞նչ տեղեկութիւն ունինք: — 2. Ի՞նչպէ էր կառավարութիւնն ու կրօնը: — 3. Պարթեւական պետութեան հիմնագիրն ով եղաւ: — 4. Արշակ Ա. Բն ով յաջորդեց: Անտիոքոս Մեծ կրցան Պարթեւաստանը նուտճել: — 5. Ի՞նչ գործքեր ունի Միհրդատ Ա.: — 6. Հրահան Բ. կրցան Աստրիքի տիրել: — 7. Միհրդատ Բ. Մեծն ի՞նչ գործքեր ունեցաւ: — 8. Միհրդատ Բ. ին ով յաջորդեց: — 9. Որպէ ի՞նչպէս գահը ելաւ: Հռոմայեցւոց գէմ ի՞նչ պատերազմ ունեցաւ: Ի՞նչպէս մեռաւ: — 10. Հրահան Դ. ի՞նչպէս Հռոմայեցւոց հետ պատերազմի բռնուեցաւ: Ի՞նչ յաջողութիւն ունեցաւ: Տրդատ կրցան թագաւորութիւնը յափշտակել: Ի՞նչպէս մեռաւ. Հրահան: — 11. Հրահան Դ. ին ով յաջորդեց:

- 1.** Աղքատ ու լեռնոտ Պարթեւաստանը Վրականիայի, Կրմանի, Արիայի ու Մարաստանի մէջ տեղն է ու այնպէս հզօր պետութիւն մ'եղաւ, որ գարերով Աելեւկեանց ու Հռոմայեցւոց յարձակմանց գիմացաւ ու անոնց ահաւոր եղաւ: Դժբախտութեամբ անոր պատմութեան վրայ կատարեալ տեղեկութիւն չունինք, որովհետեւ Պարթեւք ազգային պատմագիր մը չեն ունեցած կամ գէթ մեզի չէ հասած, եւ Ցոյնե-

թէն ու Հռոմայեցիներէն գրուած Պարթեւական պատմութիւնները կորսուած են։ Միայն Սելեւկեանց ու Հռոմայեցւոց հետ ունեցած յարաբերութիւնները դիտենք, ներքին իրողութեանց վրայ շատ քիչ տեղեկութիւն ունին։

2. Պարթեւաց կառավարութիւնը Միապետական էր, բայց նախարարներուն իշխանութեամբ չափաւորուած էր, բայց միշտ Արշակունից եղէն կ'ըլլար։ Գլաւաւոր զօրութիւնը հեծելոց վրայ էր, որոնք զօրաց մեծ մասը կը կացուցանէին եւ ամէն աղդաց ահաւոր էին։ Ասոնց միակ ռազմագիտութիւնն էր՝ յարձակելով ու փախչելով թշնամին յոգնեցրնել եւ կամաց կամաց ջարդել։ Կրօնը՝ Պարսից մողական կրօնը չէր, այլ աւելի յունական կրօնը կ'երեւայ։ Առ հասարակ, մանաւանդ ի սկզբան, յունական կրթութիւնը, լեզուն ու սովորութիւնները Պարթեւական պետութեան վրայ մեծ աղդեցութիւն ունէին։ բայց Պետութեան մէջ եղած բազմաթիւ Ցոյները ետքէն Պարթեւաց հետ մէկի ձուլուեցան։

3. Պետութեան հիմնադիրը Արշակ († 243) եղաւ, որն որ Սելեւկեան զինուոր մըն էր եւ իր քաջութեանն ու ձիբքերուն համար ստորին կուսակալ եղած էր։ Երբոր Անտիոքոս Թէոս իր զօրքն ամէն կողմանէ ժողված Եղիպտոսի դէմ պատերազմ կը վարէր, Պարսկաստանի ընդհանուր կուսակալը Ադամոկլէս՝ Արշակին Տրդատ եղբօրը բռնաբարութիւն մ'ընելով՝ Արշակ իրեն քանի մը կողմնակիցներուն հետ վրան գնաց, զանի սպաննեց եւ իր Պարթեւաստան գաւառը Ասորիքէն անկախ հրատարակեց (256)։ Անտիոքոս՝ Եղիպտական պատերազմին զբաղած ըլլալով եւ արեւելք եղածներուն միտ դնել չկրնալով՝ Արշակ հետզհետէ իր կողմնակիցները շատցուց ու Վրկանից Երկիրն ալ առաւ։ Յոյները իրեն հետ կապելու համար Պարթեւաստանի մէջ եղած բազմաթիւ յցն գաղթականութեանց մեծամեծ արտօնութիւններ տուաւ, յունարէն լեզուն տէրութեան ու արքունեաց լեզուըրաւ, ստակները սկսաւ յունարէն գրով գրոշմել, ինք զինքն ալ Փիլիպէլէն (Յունասէր) անուաննեց։ Իսկ Պարթեւելք իրենց դիւցազին պատուոյն համար անոր բոլոր յաջորդներն Արշակ անուաննեցին, ինչպէս որ Հռոմայեցւոց թագաւորներն ալ կեսար կամ կայսր ըստեցան։

4. Արշակ Ա.ին յաջորդեց անոր եղբայրը Տրդ-

դատ († 216), եւ ետքէն ասոր որդին Արտաւան († 196), որոնք Արշակ Ա.ին աշխարհակալութիւններն յառաջ վարելով Մարաստանի ալ տիրեցին ու մինչեւ Տիգրիս տարածուեցան։ Սելեւկոս Բ. Կալլինիկոս՝ իր ապրաւամբած եղբօրը յաղթելէն ետեւ Տրդատին վրայ եկաւ որպէս զի անոր առած գաւառները նորէն նուաճէ, բայց շարաչար յաղթուեցաւ ու գերի ինկաւ (233)։ Աս յաղթութեամբ Պարթեկք իրենց անկախութիւնը ապահովուցին։ Բայց Անտիոքոս Մեծ նորէն Արեւելք արշաւեց (206), ամէն դժուարութեանց յաղթելով Մարաստանը ետ առաւ եւ Երկրորդ տարին Պարթեւաստան ալ մուաւ։ Արտաւան Վրկանից Երկիրը փախաւ եւ ճամբանները բռնեց, սակայն Անտիոքոս Պարթեւաստանը նուաճելէն ետեւ Վրկանից Երկիրն ալ յարձակեցաւ, յաղթութեամբ բոլոր ճամբաններուն տիրեց ու Վրկանից մայրաքաղաքն ալ պաշարմամբ ու յարձակմամբ առաւ։ Ան ատեն Արտաւան ամէն ճիգը թափելով՝ 100,000 հետեւակ ու 20,000 ձիաւոր զօրք ժողվեց ու Անտիոքոսին գիմացն ելաւ. քանի մ'անորոշ ճակատներ տալէն ետեւ՝ Անտիոքոս տեսնելով որ ան Երկիրները Երկայն ատեն պիտի չկարենայ բռնել, եւ Բակտրիա ու Հնդկաստան արշաւելու համար Պարթեւաց օգնութեան կարօտ է՝ Պարթեւաստանն ու Վրկանից Երկիրը Արտաւանին թողուց ու զանի իրեն նիզակակից ըրաւ (208)։

5. Պարթեւական պետութեան ամենէն մեծ տարածութիւնը տուաւ Արշակ Զ. Միհրդատ Ա. թագաւորը՝ Արտաւանայ թոռը՝ Արշակ Ա.ին եղբօրը Տրդատին թոռնորդին (164—136), որն որ Սելեւկեանց գահակալութեան կախուներուն ատեննը Պարսկաստանի, Մարաստանի, Եղիմայիսի, Միջագետաց, Բաքելոնի ու Հայաստանի տիրեց եւ ետքէն զէնքը գէպ ի արեւելք դարձրնելով՝ Բակտրիացիներն ու անսոնց Հնդկաստանի մէջ ըրած աշխարհակալութիւններն ալ իրեն տակը առաւ, անանկ որ պետութեան սահմաններն եղան Ինդոս եւ Եփրատ գետերը։ Միհրդատ ասկէց ետքը Յունացմէ վախ չունենալով՝ սկսաւ իրեն պետութեան մէջ եղածներուն հետ ամբարտաւանութեամբ ու խստութեամբ վարուիլ։ Ան ատեն անոնք Դեմետր

Ակիանովը Ասորիքի թագաւորին դիմեցին, որն որ յուսալով որ արեւելք դիւրաւ կը նուածէ եւ անկէց գահը յափշտակելու ետեւէ եղողներուն դէմ իր բանակը կրնայ զօրացընել՝ անմիջապէս Եփրատ ու Տիգրիս գետերն անցաւ եւ Պարսիկներն, Եղիմացիներն ու Բակարիացիները իր կողմը բռնելով՝ Պարթեւաց շատ հարուածներ տուաւ, սակայն անոնց լարած դարանին մէջ իյնալով գերի բռնուեցաւ, բանակն ալ ջարդուեցաւ (141): Միհրդատ Դեմետրը ի սկզբան սկսաւ շրջապատկապ հետը պարացընել, որպէս զի ամէն կողմ վախ ձգէ, բայց ետքէն Վրկանից երկիրն ու իր աղջիկն անոր տուաւ եւ թագաւորաբար պահեց: — Ասաշխարհակալութիւններէն զատ Միհրդատ պետութիւնը շատ բարեկարգութիւններով ու իմաստուն օրէնքներով ամրացուց, եւ արեւմտեան կողմը Սելեւկեանց դէմ թումբ մը կանգնելու համար իր Վաղարշակ եղբայրը Հայոց ու Մարաց վրայ թագաւոր դրաւ:

6. Հրահատ Բ. Միհրդատայ որդին (136—127) ալ Դեմետրը քովս պահեց, որպէս զի անոր ձեռք Ասորիքի ալ տիրէ, բայց երբոր անոր սահմանները մտնելու սկսաւ՝ Անտիոքոս Սիրիացին՝ Դեմետրին եղբայրը, որն որ նոյն ատենը անոր դահը ելած էր, դիմացը ելաւ, ճակատի մէջ Հրահատին յաղթեց եւ բարելոնն ու Մարաստանը առաւ (130): Ասոր վրայ Պարթեւաստանէն զատ բոլոր գաւառները Հրահատէն ապստամբեցան ու Անտիոքոսին կողմն անցան: Հրահատ Սկիւթացիներն օդնութեան կանչեց եւ երբ որ անոնք ուշացան՝ Դեմետրը արձակեց որ նորէն դահակալութեան կուիւներ ելլելով՝ Անտիոքոս ետ քաշուելու ստիպուի: Սակայն Անտիոքոսի զօրքը նոյն միջոցին ձմերելու համար ցրուած ըլլալով՝ տեղացիները Պարթեւաց հետ միաբանեցան ու յանկարծ վրանին իյնալով մեծ կոտորած մ'ըրին: Անտիոքոս իրեն քովս եղածներուն հետ ցրուած զօրքին օդնութեան հասաւ, բայց թշնամեաց բաղմութենէն յաղթուեցաւ ու ինկաւ: Ասոր վրայ Հրահատ Դեմետրը արձակելուն վրայ զղաց եւ ուզեց Ասորիք յարձակիլ, բայց դեռ պատրաստուած ատենը իրեն վրայ Սկիւթացիք ելան,

որոնց՝ ուշանալնուն համար խոստացած ստակը չերուզեր տալ։ Ուստի Հրահատ Անտիքոսին յշն զօքքը վարձելով անոնց դիմացը գնաց, բայց Յոնք ճակատին մէջ Սկիւթացւոց կողմն անցնելով չարաչար յաղթուեցաւ, ինք ինկաւ եւ իր բանակին մեծ մասը ջարդուեցաւ (127)։ Նշն վախճանն ունեցաւ Արտաւան Բ. ալ, որն որ անոր յաջորդեց ու Սկիւթացւոց պատերազմը ժառանգեց։

7. ՄիհրդատԲ. (Արշական¹ 126—86), որն որ իրեն քաջութեանը համար Մեծ ըսուեցաւ, մեծ պատերազմներով Սկիւթացիները զարկաւ, նուածեց եւ արեւելեան սահմաններն անոնցմէ յապահովուց։ Նաեւ Հայոց Արտաշէս Ա. թագաւորին դէմ պատերազմ ըրաւ, որն որ Պարթեւներէն գլուխ քաշած էր, յաղթեց եւ խաղաղութեան դաշինքով անոր Տիգրան որդին պատանդ առաւ։ ² Աելեւկեանց կոխներուն մէջ ալ մտնելով՝ Անտիքոս Եւսեբիոսը գահը դարձուց, եւ ետքէն դեմետր Եւկերը բռնեց։ — Իրեն ժամանակը սկսան Ասիայի մէջ Հռոմայեցւոց ու Միհրդատ Պինտոսի թագաւորին մէջ պատերազմները. ինք ի սկզբան իր անուանակցին կողմը բռնեց, բայց ետքէն Հռոմայեցւոց հետ բարեկամութեան դաշինք դրաւ։

8. ՄիհրդատԲ. Մեծին մեռնելէն ետքը Պարթեւաց մէջ խոլովութիւնք ելան, որոնցմով շատ տկարացան եւ Հայոց Տիգրան թագաւորը անոնցմէ շատ գաւառներ առաւ եւ Պարթեւաստանի վրայ ալ վերին տէրութիւն մը ստացաւ։ Ասոր համար Պարթեւթագաւորներն ալ (Մանազկիր, Սանարուկ եւ Հրահատ Գ.) անոր դէմ Հռոմայեցւոց կողմը կը բռնէին։ Հրահատ Գ. (Արշանակ 68—58) Տիգրանին Տիգրան ապրուտամբ որդւոյն իր աղջիկը կնութեան տուաւ եւ զանի Հայոց գահը հանելու համար Հայաստան արշաւեց ու Արտաշատ մայրաքաղաքը պաշարեց, բայց մեծ դիմակալութիւն գտնելով եւ Հռոմայեցիք ալ

1 Պարթեւաց թագաւորներուն դիմացը փակագծի մէջ եղած անունները Առվակով խորհնացւոյն տուածներն են;

2 Մովսէս Խորենացին կ'ըսէ որ Արտաշէս Պարթեւաց յաղթեց ու անոնցմէ նախագահութիւնն առաւ, սակայն աւելի հաւանական կ'ենեւայ որ ասի Տիգրանն ըրած ըլլայ։

իրեն սահմանին շատ մօտեցած ըլլալով՝ Տիգրանին հետ խաղաղութիւն բրաւ եւ Հռոմայեցւոց հետ ալ ունեցածը նորոգեց։ Ասոր վրայ երկայն շապրեցաւ, իր երկու որդինքը զինքը սպաննեցին եւ երեցը Միհրրդատ Գ. գահը ելաւ, բայց չորս տարի բռնաւորութեամբ թագաւորելէն ետեւ ժողովրդէն վրբնառուցաւ ու անոր Որոդ եղայրը գահը ելաւ։

9. Որոդ (Արշէղ 58—36) ամենէն յառաջ եղբօրը Միհրդատայ վրայ գնաց, որն որ փուձ տեղ Հռոմայեցւոց օգնութիւնը խնդրելէն ետեւ Բաբելոնի մէջ ամրացած էր, զանի պաշարեց, անձնատուր ըլլալու սահպեց եւ իր առջեւը մեռյնել տուաւ։ Բայց շուտով ուրիշ մեծ թշնամի մ'իրեն վրայ ելաւ։ Կրասուս ընչաքաղց հռոմայեցին Ասորիքի կուսակալ ըլլալով՝ մեծ փառք ու հարստութիւն ստանալու յուտով Պարթեւաց դէմ պատերազմ բացաւ, Եփրատ գետն անցաւ ու առանց դժուարութեան Միջադետաց տիրեց. բայց փոխանակ սկսածը շուտով յառաջ տանելու՝ ձմերելու համար Ասորիք քաշուեցաւ, որով Պարթեւիք պատրաստուելու ժամանակ դտան եւ Որոդ բանակով մը Հայաստանի վրայ գնաց, որպէս զի Հայերը զբաղեցրնէ եւ չմողու որ Հռոմայեցւոց օգնեն, ուրիշ բանակ մ'ալ Սուրէն զօրավարին առաջնորդութեամբը Միջադետը խաւրեց, որն որ Կրասսոսին բռնած տեղերը նորէն ետ առաւ (53)։ Երկրորդ տարին կրասոս Հայոց Արտաւազդ թագաւորին խորհրդին դէմ նորէն Եփրատն անցաւ՝ Միջադետըէն Պարթեւաստան արշաւելու համար, բայց Սուրէնէն սոսկալի ջարդ կերաւ եւ բանակը թշնամոյն աւար թող տուածինք զօրաց պղտիկ մասով մը խառան քաղաքը փախաւ։ Երբոր Սուրէնէն պաշարուած անկէց ալ սկսաւ փախչել՝ Սուրէն զանի խաբէութեամբ ձեռք բերաւ ու սպաննեց եւ զօրաց մեծ մասը կոտրեց, շատերն ալ գերի բանեց։ Խոկ Արտաւազդ՝ տեսնելով որ կրասսոս իրեն անխօհեմութեամբը անշուշտ պիտի յաղթուի,

1 Մովսէս Խորենացին կրասսոսին աս արշաւանքը Հայոց Տիգրան թագաւորին դէմ եղած կը պատմէ, իսկ արտօպքն ժամանակակից պատմիները չե միայն Տիգրանը նայն ատենը մեռած կը համարին, այլ անոր Արտաւազդ՝ յաշորդն ալ կրասսոսին հետ Պարթեւաց դէմ կը դնեն։

երբոր անի դեռ Խարանի մէջ պաշարուած էր Որոդին
հետ բարեկամութեան դաշինք դրաւ, Պարթեւաց վե-
րին տէրութիւնն ընդունեցաւ, եւ հաստատութեան
համար իրեն քոյրը անոր Բակուր որդւոյն կնութեան
տուաւ: Բայց ապերախտ Որոդը Սուրենի քաջութիւն-
ներուն վրայ նախանձելով՝ զանի սպաննեց եւ ետքէն
Բակուր որդին Ասորիքը նուածելու խաւրեց, կարծե-
լով որ Հռոմայեցիք ան կողմերն անպատսպար թողու-
ցած են: Բակուր իրօք երկրին մեծ մասին տիրեց եւ
Անտիոքը պաշարեց, սակայն վրան հասնող Հռոմայե-
ցի զօրավարներէն չարաչար յաղթուեցաւ ու Եփրա-
տէն անդին անցաւ: Պարթեւաց բախտովը նոյն ատե-
նը Հռոմայեցւոց երկու գլխաւոր զօրապետներուն Պոմ-
պէոսի եւ Կեսարին մէջ պատերազմ բացուեցաւ, որով
Որոդ իրեն ասպատակութիւնները կրցաւ յառաջ տա-
նիլ, Բակուրը Հայոց Բարզափրան սպարապետին հետ
Ասորիքի, Պաղեստինի ու Կիլիկիայի տիրեց եւ Փոքր
Ասիա ալ ասպատակութիւններ կ'ընէր մինչեւ որ Հռո-
մայեցւոց Վենտիդիոս զօրավարէն դարանի մը մէջ հրա-
պուրուելով զարնուեցաւ ինկաւ եւ ասով զօքքը Ասո-
րիքէն վարնուեցաւ (37): Որոդ սիրելի ու տաղան-
դաւոր որդւոյն մահուան վրայ ինք զինք կորանցուց, եւ
վիշտը վերջի ծայրը հասաւ երբ որ իր զանազան կի-
ներէ ունեցած որդինները յաջորդութեան համար սկը-
սան իրարու հետ կռուիլ: Ինքը մոլեգին Հրահատը
երիցութեանը համար յաջորդ որոշեց, ան ալ որպէս
զի աւելի շուտով դահը ելլէ՝ ալեւոր հայրը սպաննեց:

10. Հրահատ Դ. (Երշաւիր 36—4) թա-
դաւորութեան մէջ նախանձորդ մը չունենալու համար
բոլոր եղբայրներն ու նոյն իսկ իր որդին սպաննեց եւ
նախարարներուն ու ժողովրդեան վրայ ալ սկսաւ մո-
լեգնիլ: Պարթեւները իրենց թագաւորին դէմ Հռո-
մայեցւոց բոլոքեցին, որուն վրայ Անտոնիոս զօրապե-
տը 16 լեգէոնով Ասիա արշաւեց: Բայց Անտոնիոս Ե-
գիպտոսի Կղէոպատրա թագուհւոյն հետ կապուած
ըլլալով պատերազմը շատ դանդաղութեամբ ու ան-
հոգութեամբ կը վարէր, թէպէտ եւ Հայոց Արտաւազը
թագաւորն ի սկզբան իրեն հետ դաշնակցած էր: Առ-
ջի անդամ Մարաստան զօրաբաժին մը խաւրեց եւ ինք

մնայած զօրքով Հայաստանէն Ասրպատական դաւա-
ռը արշաւեց ու Պրասալ քաղաքը պաշարեց (36). բայց
Պարթեւք անդադար յարձակելով ու փախչելով Հռո-
մայեցիները շատ յագնեցուցին, որոնք արդէն պա-
շարի պակասութեամբ ու օդերու ցրտութեամբ կը նե-
ղուեին: Երբ որ Անտանիս լսեց որ Մարաստան խաւ-
րած գորաքաժինն ալ Պարթեւներէն նեղ մտած է՝
մահմանալով որ Կրաստանին եղածն իրեն ալ չըլլայ՝ մեծ
արտորնօք Եղիպատոս դարձաւ, ձախողութեան պատ-
ճառը Արտաւաղջին վրայ ձգելով: Երկու տարի ետքը
նորէն Պարթեւաստան արշաւեց, բայց խաբեւութեամբ
Արտաւաղջը բռնելէն ու Հայաստանը նուաճելէն ե-
տեւ նորէն Եղիպատոս դարձաւ: Ետքէն երրորդ ան-
գամ մ'ալ արշաւեց, բայց երբոր Երասխին քնվը հա-
սաւ լսելով որ Հռոմայեցիք զինքը հայրենեաց թրշ-
նամի Հրատարակած ու իրեն գէմ պատերազմ բացած
են՝ զօրքը անոնց գէմ դարձուց: Ասանկով Հրահատ
ահաւոր թշնամիէն ազատեցաւ եւ առ յաջողութենէն
սիրտ առած ժաղովրդեան վրայ աւելի բռնանալու սկզ-
բաւ: Ան ատենը նախարարները ոտք ելան, Հռո-
մայեցւոց օգնութեամբ զինքը վազնաեցին ու տեղը
Տրդատ անունով մէկը գրին: Սակայն Հրահատ Ակիւ-
թայիներէն օդնութիւն առած նորէն Պարթեւաս-
տան մտաւ: իսկ Տրդատ օգնութիւն խնդրելու համար
Հրահատին որդին առած Հռոմ վախաւ (25): Հրա-
հատ ալ Հռոմ դեսպան խաւրեց ու Կրաստանէն ու
Անտանիս առար առած գրօններն ու բռնած գերի-
ները ետ տալով խազաղութիւն բրաւ: Ետքէն իր ի-
տալայի հարձէն յորդպատաճ՝ որպէս զի աներկիւզ
թագաւորէ իր 4 որդիներն ալ Հռոմ խաւրեց, բայց
ան ատենը հարծը զինքը թռանաւորեց ու իր որդին
դահը հանեց (4):

11. Հրահատին մահուրնեն ետքը Պարթեւաս-
տան երկայն ատեն դահակալութեան կոխներ ունե-
ցաւ, զորոնք Հռոմայեցիք մէջը մտնելով աւելի կը
գրդուէին: Հրահատին հարճորդին Հրահատակ՝ հայ-
րասպանութեամբ առած դահը շկրցաւ վայելել, նոյն
տարին մերժուեցաւ, եւ տեղը ուրիշ Որոդ անուամբ
արշակունի մը դահ ելաւ որն որ իրեն անդթութեանն

Համար նոյնպէս նոյն տարին սպանուեցաւ, եւ նախարարները Օգոստոսէն Հրահատին Հռոմի մէջ կեցած Վոնոն երեց որդին խնդրելով ու ընդունելով հօրք գամհը հանեցին. սակայն շուառվ զղջացան ու սկսան ամշնալ որ օտար իշխանէ մ'իրենց թագաւոր ուղեցին, եւ երկայն ատեն կայսեր ծառայ եղողն հիմակ իրենց կը հրամայէ: Աս տժգոհութիւնը Վոնոն ալ հայրենի սովորութիւններն արհամարհելով ու Հռոմացեցւոց պէս ապրելով՝ աւելի եւս սաստկացաց եւ վերջապէս Պարթեները զինքը գահէն ձգեցին ու տեղը դըին Արտաւան Աշկանեանը Մարաց թագաւորը, որն որ մօր կողմանէ արշակունի եր եւ Գակաց քովը մեծցած էր:

Βοηπηιδ β.

ԱՇԿԱՆԵԱՆ ԱՐԺԱԿՈՒԹԻՔ

1. Արտաւան Գ. • ինչպէս գահը ելաւ: — 2. Արտաւան Գ. կրցաւ Հայատամին տիրել: — 3. Արտաւան Գ. ինչպէս նորէն գահը ելաւ: ինչպէս մեռաւ: — 4. Արտաւան Գ.ին ով յաջորդեց: — 5. Գոտարքին ով յաջորդեց. Ալարշը Հայստաննը կրցաւ Հռոմայիցւոց ձեռքէն առնել: — 6. Ա ազգը Ա.թէ ով յաջորդեց. Խոսրով թիգո Հռոմայիցւոց հետ պատերազմի բռնուեցաւ եւ ինչ յաջորդութիւն ունեցաւ: — 7. Ինչպէս թափառքը Վաղարշ Բ.՝ — 8. Վաղարշ Գ. կրցաւ Հայստանի տիրել: — 9. Վաղարշ Դ. Ենոպէս Հռոմայիցւոց հետ պատերազմի բռնուեցաւ: — 10. Կարսկարս կրցաւ Պարթեևաստինի տիրել. Արտաւան ինչ յաջորդութիւն ունեցաւ: — 11. Ինչպէս մերժացաւ Պարթեևական Արշակունի թագավորութիւնը:

1. Արտաւան Գ. (Արտաշէս 14—44) Գակաց
օդնութեամբ Վոնոնը Պարմթեաստանէն վորու-
տեց, եւ սկսաւ Հայոց վրայ ալ սպառնալ, որոնք Վո-
նոնն իրենց թագաւոր ըրած էին, ասոր համար անի
ալ Հայոց մէկ մասէն թող տրուած Հռոմայեցոց դի-
մեց: Տիբերիոս կայորը իր Գերմանիկոս եղբօրոր-
դին Ասիս խաւրեց, որպէս վե իրերը կարգի գնէ:
Բայց Արտաւան Հռոմայեցոց հետ զարնուիլ չուղեւ-
լով Հայաստանը թողաւց ու Գերմանիկոսին հետ խա-
զաղութիւն ըրաւ, որով Գերմանիկոս ալ Վոնոնը
Հայաստանէն հեռացուց եւ տեղը Զենոնն Պանտացի
առքայորդի մը դրաւ: Անկէց եաբը Արտաւան գահն
իրեն յափահովորնելու համար Պարմթեաստանի մէջ
եղած բոլոր Արշակունիները մեռցուց եւ մերձաւոր
թշնամի ազգերուն ալ յաղթեց, եւ սկսաւ մածերուն
վրայ բունանալ:

2. ՚Փանի որ Գերմանիկոս ողջ էր Հռոմայեցւոց բարեկամ մնաց Արտաւան. բայց անոր մահուընէն ետքը ծերացած Տիբերիոսէն վախ շունենալով՝ սկսաւ ետեւէ իյնալ Հայաստանի ալ տիրելու։ Ուստի Զենոն մեռնելուն պէս իր Արշակ երէց որդին Հայոց թագաւոր դրաւ, Կապպաղովվիան դրաւեց եւ կը սպառնար բոլոր Ասիայի ալ տիրելու։ Սակայն նցն միջոցին քանի մը Պարթեւ նախարարներ Արտաւանին խստութեան չկրնալով համբերել դաշտուկ Տիբերիոսի մարդ խաւրեցին որ Հրահատ Բ.ին որդին Հրահատը իրենց խաւրէ ու Արտաւանին տեղը թագաւորեցընէ։ Միրով յանձն առաւ Տիբերիոս եւ Հրահատը իբրեւ Պարթեւաց թագաւոր խաւրեց, եւ երբոր անի Ասորիք մեռաւ՝ տեղը Հրահատին թոռերէն Տրդատը խաւրեց. եւ որպէս զի Վրաց օգնութիւնն ընդունի՝ անոնց Փարսման թագաւորին Միհրդատ եղբայրն ալ Հայոց թագաւոր անուանեց։ Ան ատեն Միհրդատ հայ մեծամեծները կաշառելով՝ Արշակը մեռցընել տուաւ եւ Փարսման Հայաստան մտնելով Արտաշատ մայրաքաղաքը պաշարմամբ առաւ։ Երբոր Արտաւան ասի լսեց՝ իր միւս որդին Որոդը պարթեւական բանակով մը խաւրեց որ եղբօրը վրէժն առնու. սակայն Փարսման Ազուանքն ու Սարմատները իրեն հետ միաբանելով դիմացը գնաց, արիւնահեղ ճակատի մը մէջ յաղթեց ու Պարթեւները Հայաստանէն վուընտեց։ Արտաւան զայրացած անձամբ Փարսմանին վրայ գնաց, բայց չկրցաւ բան մ'ընել, եւ լսելով որ Հռոմայեցիք Միհրագետք կ'ուզեն մտնել՝ Հայաստանէն ելաւ ու Պարթեւաստան դարձաւ։ Հոն տժգոհ նախարարները ձախորդ արշաւանքն առիթ առնելով արդէն զամենքն ապստամբեցուցած ու Տրդատայ կողմն անցած էին, անոր համար ալ Արտաւան ստիպուեցաւ իրեն հաւատարիմներուն հետ Վրկանից երկիրը փախչիլ (35)։

3. Տրդատ Բ. հազիւ տարի մը կրցաւ թագաւորել, որովհետեւ քանի մը նախարարներ շուտով անկէց բաժնուելով Արտաւանը նորէն կանչեցին, որն որ նախարարաց Տրդատայ դէմ ունեցած տժգոհութիւնը ստուգելէն ետեւ Դակերէն ու Սակերէն օդնութիւն առած գնաց Աելեւկիան պաշարեց։ Տրդատ

գիմացը գնաց, սակայն գօրաց մեծ մասը Արտաւանին կողմն անցնելով՝ Ասորիք փախաւ եւ Արտաւան նուրեն Պարթեւաց գահը ելաւ։ Ան ատենը Տիբերիոս անոր հետ խաղաղութիւն ըրաւ, զորն որ կաղիգուղա նորոգեց, իսկ Արտաւան իրեն Վաղարշ որդին ընծաներով Հռոմ պատանդ խաւրեց, որուն վրայ կաղիգուղան ալ Միհրդատը Հռոմ կանչեց ու Արտաւանը Հայաստանի տէր թողուց (37)։ Բայց անկէց ետքը չկըցաւ երկայն թագաւորել, որովհետեւ Գոտարզ եղբայրը՝ որպէս զի գահը ելլէ զանի եւ անոր կինն ու որդին մեռցուց (44)։

4. Արտաւանին մահուրնեն ետքը Գոտարզ եւ անոր եղբայրը Վարդան սկսան թագին համար կոռուիլ եւ բոլոր պետութիւնը տակն ու վրայ ըրին։ Վարդան եղբօրը յաղթեց ու գահը ելաւ. բայց իրեն բռնաւորութեանը համար իրեններէն որոի ատեն սպաննուեցաւ եւ Գոտարզ տեղը անցաւ։ Ասի աւելի խիստ ու զեղիս բլալով՝ Պարթեւները կաւդիոս կայսրմէն Վոնոնին Հռոմ պատանդ կեցած Միհրդատ որդին խընդրեցին, որն որ Հռոմայեցի զօրքով եկաւ, բայց Եպեսիայի ու Ադիաբենի թագաւորները, որոնք ծածուկ Գոտարզի բարեկամ էին, խնջյքներով զինքը քովերնին պահեցին, մինչեւ որ Գոտարզ աղէկ պատրաստուելէն ետեւ վրան եկաւ յաղթեց ու մատնութեամբ զինքը ձեռք ձգեց։ Սակայն միայն ականջները կտրելով գոհէ եղաւ ինախատինս Հռոմայեցւոց կենդանի պահեց (47)։

5. Գոտարզին մեռնելէն ետեւ գահը ելաւ Վոնոն Բ. որն որ նոյն տարին մեռնելով յաջորդ թողուց Վաղարշ Ա. որդին (Դարեհ 51—91)։ Ասիկանոտելուն պէս Մարաց թագաւորութիւնն իրեն Բակուր եղբօրը տուաւ եւ Հայաստանը միւս Տրդատ եղբօրը։ Բայց Հայաստանը Արտաւանին մեռնելէն ետքը ելած գահակալութեան կորիւներուն ատենը Միհրդատ վրացին Հռոմայեցւոց օգնութեամբ նորէն առած եւ ետքէն անոր եղբօրորդին Հրադամիզդ անկէց յափշտակած էր։ Ասոր համար Վաղարշ 12 տարի Արաց ու Հռոմայեցւոց հետ պատերազմ ունեցաւ, եւ թէպէտ նոյն միջոցին իրեն որդին ու Վրկանք իրմէ

ապստամբեցան, այսու ամենայնիւ Վաղարշ թէ ասոնք նուածեց եւ թէ Հռոմայեցիներուն յաղթեց ու Հայաստանէն վորնտեց. սակայն իրերը խաղաղութեամբ լմբնցընելու համար յանձն առաւ որ Տրդատ Հռոմերթայու Հայաստանն իրեւ Հռոմէական պարգեւ Ներոն կայսրմէն ընդունի (64): Ներոնին մահուրնէն ետքը Հռոմայեցւոց մէջ դահակալութեան կրիւներ ելւ լեզվ՝ Վաղարշ Վեսպասիանոսին կողմը բռնեց եւ զինք պատրաստ ցուցուց զօրբով իրեն օդնելու: — Վերջի տարիները Ալանք Մարատան ու Հայաստան յարձակեցան եւ Բակուրն ու Տրդատը շատ յոգնեցուցին, մինչեւ Վաղարշ ստիպուեցաւ Հռոմայեցիներէն օդնութիւն խնդրել. սակայն գեռ անոնք շեկած Ալանք իրենք իրենցմէ հեռացան:

6. **Վ**աղարշ Ա.ին յաջորդեց անոր Բակուր եղբայրը, որն որ յառաջագոյն Մարատան կը թագաւորէր, եւ հինգ տարիէն մեռնելով դահը ելաւ մրւո խոսրով Եղբայրը (107—121), որն որ դահն իրեն յապահովընելու համար Բակուրին Պարթամասիր որդւոյն Հայաստանը տուաւ, ուր նոյն տաենը կը թագաւորէր Աշխաղար Տրդատին որդին: Աս կարգադրութեան դէմ դարձաւ Տրայանոս կայսրը եւ Հռոմայեցւոց ահաւոր թշնամին ընկճելու համար բանակով մ'Ասիա արշաւեց: Առանց միտ դնելու խոսրովին դեսպաններուն ու Պարթամասիրին որոնք իրեն դիմացն եկած էին հաշտութիւն ու բարեկամութիւնը խնդրելու՝ Հայաստան մտաւ Պարթամասիրը ճակատի մը մէջ մեռցուց, եւ երկիրը Հռոմէական նահանգ ըրաւ, եւ Տիգրոն մայրաքաղաքն ալ առնելով՝ խոսրովին տեղը Պարթեւաց վրայ Պարթամասպատ արքայորդի մը թագաւոր դրաւ եւ արշակունի ոսկիէ դահն ու խոսրովին աղջիկն առած դարձաւ: Բայց նոյն տարին մեռնելով՝ խոսրով նորէն իր երկիրը դարձաւ եւ Աղբիանոս կայսեր հետ խաղաղութիւն ըրաւ, որն որ Եփրատ գետը նորէն երկու տէրութեանց սահման որոշեց: Խակ Պարթամասպատ երկու վեհապետներուն հա-

ւանութեամբը Հայոց թաղաւոր եղաւ։ Խսորովին
յաջորդը

7. Վաղարշ Բ. (121—150) Խաղաղ թա-
գաւորութիւն մ'անցուց, միայն Ալանք ի սկզբան Մա-
րատան ու Հայաստան արշաւեցին ու մինչեւ Կապ-
պագովիիա ասպատակութիւններ բռին, բայց ետքէն
Վաղարշ զանոնք պարգեւներով ետ դարձոց։ Հոռ-
մայեցուց հետ ալ խաղաղութեամբ ապրեցաւ, թէ-
պէտ եւ անոնք Տրայանոսին աւար առած ուկիէ ար-
շակունի գահը եւ չեին դարձներ, ինչպէս Ադրիա-
նոս կայսր խոստացած էր եւ Հայաստանի վրայ առանց
իրեն Հաւանութեանը Պարթամատպատին որդին Ա-
քեմենիդը թագաւորեցուցած էին։

8. Վաղարշ Գ. Պերաղին (149—191) ժա-
մանակը Հռոմայեցուց ու Պարթեաց մէջ գրգռու-
թիւնը սաստկանալով՝ երբ որ Աքեմենիդ մեռաւ ու
Սոյեմս Հռոմայեցուց հաւանութեամբը տեղն անցաւ
Վաղարշ Խոսրով զօրավարը Հայաստան խաւեց, որն
որ զԱյեմոսը վւրնտեց, օգնութեան եկած Հռոմայե-
ցիներուն մեծ ջարդ մը տուաւ (161) ու մինչեւ Կապ-
պագովիիա յառաջ գնաց։ Խակ ինք Վաղարշ ուրիշ
բանակով մը Միջագետքէն Հռոմայեցուց երկիրն
յարձակեցաւ ու Ասորիկի տիրեց, որով Պուկոս
կայսր ստիպուեցաւ Ասիա արշաւելու։ Ասոր կասսիոս
զօրավարը յաջողութեամբ Միջագետք մտաւ Սելեւկիան
առաւ աւերեց, եւ յաղթութեամբ մինչեւ Տիգրն
յառաջ երթալով նոյն մայրաքաղաքն ալ առաւ եւ
արքունիքը սպանեց. բայց իրեն բանակին մէջ սով ու
ժանուարս մանելով ստիպուեցաւ ետ դառնալ։ Առ
միջոցին Հայաստան ալ Պրիսկոս ու Վերոս զօրավար-
ները գացին, Պարթեւներն անկեց վարնտեցին ու
Սոյեմոսը նորէն գահը գարձուցին (164)։ Քիչ մը
ետքը Մարկոս Աւրելիոս կայսրն ալ Ասիա դալով
Վաղարշ անոր հետ խաղաղութիւն բռաւ խոստանա-
լով որ մէյ մ'ալ Հայաստան ու Ասորիկ Հյարձակիր
(175)։ Ասոր որդին

9. Վաղարշ Դ. (191—208) Հռոմայեցուց
գահակալութեան կոիներուն ատենը Նիդերին ոգ-
նական եղաւ Սեւերոսին գէմ եւ երբոր ետքինը Նի-

գերին յաղթեց եւ Խտալիայի մէջ իրեն միւս նախանձորդին դէմ կը կռուէր՝ Հայոց հետ Հռոմայեցւոց սահմաններն ասպատակեց : Ասոր համար Սեւերոս ալ բոլոր հակառակորդներուն յաղթելէն ետեւ շիտակ արեւելք արշաւեց : Հայոց թագաւորը դիմացն երթալով զանի իրեն հետ հաշտեցուց եւ օգնութեան զօրք ալ տուաւ Վաղարշին դէմ : Իսկ Վաղարշ յաղթուեցաւ եւ Սեւերոս Միջագեաքին տիրեց ու Տիղբռն մայրաքաղաքն առաւ, որն որ երրորդ անգամ Հռոմայեցի զօրքէն կողոպտուեցաւ (197) : Այսու ամենայնիւ դեռ քիչ մ'ատեն պատերազմը շարունակուելէն ետեւ՝ Եփրատ գետը դարձեալ երկու տէրութեանց սահման որոշուեցաւ :

10. Վաղարշ Եին ժամանակը (208—214) տղայամիտ կարակալլա կայսրը փառք ստանալու համար Ասիա եկաւ որ Հայոց ու Պարթեւաց դէմ արշաւանք մ'ընէ : Վաղարշ քաղցրութեամբ զանի Պարթեւաստանէն հեռացուց, իսկ Հայոց թագաւորը խաբէութեամբ կարակալլայէն կանչուելով բանաւ դրուեցաւ : Ասոր վրայ մեռաւ Վաղարշ եւ տեղը անցաւ Արտաւան Գ. (214—226) : Կարակալլա պատերազմը բանալու պատճառ մը գտնելու համար անոր աղջիկը կնութեան ուզեց, Արտաւան ալ կարծելով որ ասով երկու պետութիւններն անկէց ետքը բարեկամ պիտի մնան տալու յանձն առաւ եւ կարակալլան մեծ հանդիսութեամբ Տիղբռն ընդունեցաւ : Բայց կարակալլա հարսանեաց ատենը հրաման տուաւ իր զօրացը, որ անդէն ու անկասկած Պարթեւններուն վրայ ելլէն ու զանոնք ջարդէն : Ազնուականաց մեծ մասը սրոյ տակ ինկան եւ Արտաւան ալ մեծ դժուարութեամբ կոտորածէն փախաւ : Անկէց ետեւ կարակալլա սկսաւ երկիրը աւերել ու կողոպտել . Արբելա քաղաքն առնելով Արշակունի թագաւորններուն ոսկընները հանեց ցրուեց, նշյնպէս ուզիչ քաղաքները կողոպտելէն ու այրելէն ետեւ Միջագետք դարձաւ, ուր իրեններէն սպաննուեցաւ : Աս անհաւատարմութեան վըրէժն առնելու համար Արտաւան իրեն զօրքը ժողվելով Միջագետք Հռոմայեցւոց վրայ ինկաւ ու սկսաւ անխնայ ջարդ տալ : Դիմացը գնաց Մակրինոս, որն որ

կարակալայի յաջորդած էր, եւ Մծբինի քով երկու օր արիւնահեղ ճակատ մ'եղաւ. եւ երբոր Արտաւան յամառութեամբ պատերազմը շարունակել կ'ուղեր՝ Մակրինոս իմացուց որ ոճրագործ կարակալան սպաննուած է եւ ինք կ'ուղէ խաղաղութիւն ընել անոր առած գերիներն ու աւարը ետ դարձնելով եւ պատերազմի ծախքը վճարելով։ Ասոր Արտաւան հաւանեցաւ ու խաղաղութիւն եղաւ։

11. Հռոմայեցոց դէմ եղած արիւնահեղ պատերազմը Պարթեւարշակունեաց կործանումը պատճառեց, որովհետեւ անոր մէջը ամենէն ընտիր զօրքը ինկաւ եւ տէրութիւնը շատ տկարացաւ։ Արտաշեր Սասանեանը աս բանս իմանալով երկրորդ կիւրոսի մը պէս Պարսիկները ոտք հանեց որ Պարթեւներէն աղատութիւնն ու պետութիւնը առնուն. անոնք ալ իրեն ձայնին հետեւելով սոսկալի պատերազմ մ'եղաւ, որուն մէջ Արտաւան ինկաւ։ Ան ատեն ամէնքը Արտաշերը թագաւոր դրին եւ անով սկսաւ նոր Պարսկական-Սասանեան պետութիւնը (226)։

Գ Լ Ո Ւ Խ Ե Լ

ՀԱՅԱՍՏԱՆ — ԱՐՃԱԿԱՆԻՒՔ

Յօդուած Ա.

1. Աղեքսանդրէն ետքը Հայաստան ինչ միջակի մէջ էր։ — 2. Արշակունիք դեռ Հայսաստանի շտիրած Հայերն ինչ կուսականներ եւ թագաւորներ ունեցան։ — 3. Արշակ Զ. ինչու եւ զով Հայոց վայ թագաւոր գրաւ։ Վաղարշակ Բնապէս թագաւորեց։ — 4. Ինչպէս էր Հայ Արշակունեաց կառավարութիւնը։ Աղարշակ պաշտօնեն ինչպէս բաժնեց։ — 5. Վաղարշակ Բնչ զինուորական կարգաւորութիւններ ըստ։ — 6. Արշակունեաց ատենը Հայերը ինչ կրօն ունէին։ — 7. Աղարշակ Հայոց պատմութեան նկատմամբ ինչ արդիւնք ունի։ Արշակ Ա. ինչպէս կառավարեց։ — 8. Արտաշէս Ա. ինչպէս կառավարեց։ — 9. Տիգրան Բ. Մեծն ինչ պէս թագաւորեց։ — 10. Տիգրան Դուկուղուն հետ ինչպէս պատմազմի բանուեցաւ եւ ինչ յանողութիւն ունեցաւ։ — 11. Փոքր Տեգրան կրցաւ։ Հօրը թագաւորութիւնը յափշտակել։ Մեծն Տիգրան ինչու եւ ինչ խաղաղութիւն ըստ Պոլամէսոսին հետ։ — 12. Ինչպէս մարդ էր Արտաւոդդ։ Կրասսոսին հետ ինչպէս վարուեցաւ։ — 13. Արտաւազը Անտոնիոսին հետ ինչպէս վարուեցաւ, ինչպէս մեռաւ։

1. Աղեքսանդր Մեծին մահուընէն ետքը Հայաստանի մէջ շփոթութիւններն ու խռովութիւններն անպակաս էին. Սելեւկեանք, եւ հայազգի ու օտարազգի իշխաններ շարունակ իրարու հետ կը կռուէին,

որպէս զի երկիրն իւնց առնուն, մինչեւ որ Պարթեւաները զօրացան ու անոնց վեցերորդ Արշակը Միհրդատ Ա. երկպառակութեամբ քայքայած Հայաստանին ալ տիրեց:

2. Աղեքսանդր Մեծ երբ որ Հայաստանին տիրեց՝ անոր վրայ Միհրան անունով իշխան մը կուսակալ գրաւ: Աղեքսանդրին մեռնելէն ետքն աս կուսակալութիւնը Կէռպտղոմէսոս գծաբարն առաւ, որն որ Եւմենէսին թշնամիներուն հետ միացած անոր դէմ կը պատերազմէր, անոր համար ալ անկեց բռնուեցաւ ու սպաննուեցաւ: Աղեքսանդրին զօրավարներուն իրարուհետ հռուած ատեն Արդուարդ Հայ իշխանը չէ թէ միայն Հայաստանի տիրեց ու ինք զինք թագաւոր անուանեց, այլ Արիարած Գամբաց արքայորդւոյն ալ զօրբ տուաւ, որ երթայ իր հայրենի թագաւորութիւնն առնու: Սակայն Արտաւազգ Արքապատականի իշխանը աւելի զօրանալով Մարաստանն, Հայաստանն ու քանի մ'ուրիշ նահանդներ իրեն տակը առաւ, թէպէտ շատ քիչ ժամնակուան համար միայն, որովհետեւ Անտիրոս Մեծ գահը ելլելուն ակս անոր վրայ գնաց, գանի հպատակիցուց (220^o), Հայաստանն ալ երկու կուսակալութիւններու բաժնեց, Մեծ Հայաստանը Արտաշէս Հայ զօրապետին տուաւ, իսկ Փոքր Հայքն ու Ծոփաց աշխարհը Զագրիատէս իշխանին յանձնեց: Երկուքն ալ Մագնեսիսի պատերազմէն ետեւ Անտիրոսէն գլուխ քաշեցին եւ Հռոմացեցւոց հետ գայնակցելով անոնց միջնորդութեամբը Անտիրոսին բարիկութիւննեն ազատեցան ու անկախ ճամնցուեցան (190): Անտիրոսին Հռոմայեցեներէն յաղթուելէն ետեւ Անիկաղ կարբեդոնացի զօրավարը Հայաստան փախչելով Արտաշէս զանի սիրով ընդունեցաւ, անոր խորհրդովը Հայաստանի մէջ շատ բարեկարգութիւններ ըրաւ եւ անոր վերակացութեամբը Արտաշատ մայրաքաղաքը չինեց: Անտիրոս Եպիփան Ասորւոց գահը ելլելէն ետեւ Հայաստան արշաւեց, Արտաշեսին յաղթեց ու զանի գերի բռնեց, սակայն քիչ մը ետքը նորէն գահը դարձուց, ուր խաղաղութեամբ մեռաւ Ասորւոց վերին իշխանութեանը տակ: Անոր յաջորդեց Արտաւազգ որդին որուն ատենը Պարթեւկ եկան ու Հայաստանի տիրեցին:

3. Արշակ Զ. Միհրդատ Ա. Պարթեւաց թագաւորը Հայաստանի տիրելէն ետեւ իր արեւելեան սահմանները յապահովցընելու համար իր Վաղարշակ Եղբայրն իր վերին իշխանութեանը տակ Հայաստանի Միջագետաց ու Մարաստանի թագաւոր գրաւ, եւ անկեց սկսաւ Հայոց Արշակունի հարստութիւնը: Բայց Վաղարշակ (146—124) Եղբօրմէն առած թագաւորութիւնը պէտք էր նախ զէնքով յապահովցընել, որովհետեւ Գեմետը Աելեւկեան թագաւորին Միհրդատէն յաղթուելէն ետեւ ալ Մորփիւղիկէս Աելեւ կեանց հաւատարիմ իշխանը (Միհրօրուզանը որն որ նշն ատենը Փոքր Հայոց թագաւորն էր) Փոքր Հայոց,

Փոխրդացւոց, Պոնտոսի եւ ուրիշ մօտաւոր կողմերուն զօրքը ժողված Հայաստան յարձակելու կը սպառնար: Ուստի Վաղարշակ կանխելով ինք անոր վրայ գնաց, Խաղաղեաց սահմանին մօտ զարնուեցաւ, յաղթեց եւ Մորփիւղեկէս ճակատին մէջ ինկաւ: Անոր վրայ բոլոր Հայերն զՎաղարշակ իրենց թագաւոր ճանչցան եւ դրացիները ասպատակութիւններէ դադրեցան: Վաղարշակ ալ երկիրը կարգաւորելէն ետեւ Մծրին դարձաւ, զորն որ իրեն մայրաքաղաք ըրած էր, եւ հոն թագաւորական պաշտօնեանները, նահանգաց կուսակալութիւնները կամ նախարարութիւններն ու զինուորաց կարգերը որոշեց:

4. Հայոց թագաւորներուն իշխանութիւնը չափէ դուրս զօրաւոր նախարարներէն շատ չափաւորուած էր: Հայաստանի բնակիչները զանազան ցեղերու կը բաժնուեին իրենց ժառանգական նահապետական իշխանութեամբ թագաւորի մը պէս իրենց դաւառը կը կառավարէին, սեփական զօրքն ու պաշտօնեաններն ունեին եւ թագաւորին միայն հարկ մը կու տային ու անոր զիլաւորութիւնը կը ճանշային: Քանի մը ամուր գաւառներուն նախարարները շատ անդամ իրենք զիրենք բոլորովին անկախ կ'ընէին եւ դրացիները աւազակութիւններով կը նեղէին: Աչ Գարսիկները եւ ոչ Մակեդոնացիք կրցած էին զանոնք կատարեալ նուածել, Վաղարշակ ալ անոնց ամէն ազատութիւնները շնորհելով զանոնք շահեցաւ ու իր վերին իշխանութեանը տակ առաւ: Ասով տէրութեան միութիւնը շատ թոյլ էր եւ միայն զօրաւոր ու իմաստուն թագաւորները կարող կ'ըլլային զանի հաստատուն պահել ու նախարարներն իրենց չափոն մէջ բռնել: Վաղարշակ զանոնք եղանակաւ մը արքունեաց մէջ բռնելու համար շատերուն ժառանգական պաշտօններ բաժնեց: Մարաց նախարարը (Մուրացան Տէրը) թագաւորին երկրորդական ըրաւ, Բագարատ իշխանը, որն որ դեռ Հայաստանը Պարթեւներէն շնուածուած Վաղարշակին կողմն անցած ու Սելեւկեանց դէմ շատ քաջութիւններ ըրած էր, թագավագիր ասպետ անուանեց, եւ որոշեց որ Արշակունի թագաւորներն անոր (Բագրատուննեաց) առհմին իշխանէն միայն կարենան պսակուիլ: Գնիթունեաց իշխանին՝ թագաւորը հագցընելու պաշտօնը տուաւ, Խոռնուածունեաց իշխանը անձնապահապետ ըրաւ, Վարաֆնունեաց իշխանը որսոց վրայ դրաւ, Գնուունեաց իշխանը տակառապետ անուանեց, Գարեգիննեանց տանուատէրը ախոռապետ ըրաւ, Արծունեաց իշխանը արծուենշան դրօշին դրօշակիր ըրաւ, Հայպատանին արեւելեան հարաւային կողման (Մարգարետ կամ Հայր) նախարարը ներքինապետ անուանեց, Վահնունեաց՝ քըրմասպետութիւնը տուաւ եւ սյըն:

5. Տէրութիւնը արտաքին թշնամիններուն դէմ պալապաննելու համար Վաղարշակ երկրին չորս գլխաւոր կողմերը մէյմէկ բանակ կեցուց, անոնց զօրավարութիւնն ան կողմանց նախարարներուն յանձնելով. հիւսիսային բանակը Գուգարաց իշխանին յանձնեց, արեւելեան հիւսիսինը՝ Սիւնեաց իշխանին,

արեւմուեան հարաւինը՝ Աղձնեաց իշխանին, իսկ հարաւինը՝ Նոր-
վիրական կողման իշխանին. աս չորս իշխանները կողմակալ կամ
բդեշխ կ'ըսուեին եւ արքունեաց մեջ բարձերէց էին¹: Ասոնցմէ
զատ սահմաններուն վրայ եղած միւս նախարարութիւններն ալ
զինուորական ըրաւ Վաղարշակ ու անոնց նախարարները սահ-
մանակալ անուանեց:

6. Կրօնի նկատմամբ կը պատմուի որ Վաղարշակ Ար-
մահիրը մեջ մեհեան մը շինեց եւ արեւգական, լուսնի եւ իրեն
նախնեացը արձանները կանգնեց: Սակայն Արշակունեաց հարս-
տութեան ատենը Հայոց կրօնը զրադաշտական արեւապաշտու-
թիւնը չէր, այլ բոլորովին Ցունաց մարդակերպ բազմաստուա-
ծութեան փոխուած էր, եւ արիական աստուածներն, ինչպէս
նաեւ յառաջադոյն Ասորեստանցիներէն առած աստուածուա-
թիւնները Ցունաց դիցարանութեան յարմարցուած էին: Ասանէ
Արամագերը Ցունաց Զեւսն եղած էր, Անահիտ՝ Արտեմիսը,
Տիեր՝ Ապողոնը, Մշրական դիբը՝ Կրոնոսը կամ չեփեստոսը,
Կանեական դիբը՝ Աթենասը, Աստղիկ՝ Ափրոդիտէսը եւ Վա-
հագն՝ Հերակլիէսը: Աս ամենուն համար առանձին քաղաքնե-
րու մեջ մեհեաններ շինուած եւ մասնաւոր քուրմեր կարգուած
էին: Հայոց դլասւոր մեհենաշատ ու նուիրական քաղաքներն
էին Արմաւիր, Աշտիշատ, Անի, Թիլ, Բագաւան, եւ այլն:

7. Վաղարշակ Հայաստանի մեջ ուրիշ շատ
բարեկարգութիւններ ու շինութիւններ ընելէն զատ
Մար Աբաս ասորւոյն Բաբելոնի դիւանէն Հայոց պատ-
մութիւնը գրել տուաւ, որն որ Հայկէն կը սկսի ու
մինչեւ Արշակ Ա. Վաղարշակին որդին կը հասնի: Ար-
շակ Ա. աւ (124—111) հօրը ճամբուն վրայէն եր-
թալով իմաստութեամբ ու խաղաղութեամբ կառա-
վարեց, բայց ասոր պատերազմաւէր որդին:

8. Արտաշէս Ա. (111—86) աշխարհակալու-
թեան ձեռք զարկաւ. Հայաստանի բոլոր կուսակալ-
ները հպատակեցուց, Փոքր Հայքը նուածեց, Պարթեւ
արշակունեաց գլխաւորութիւնը չուզեց ճանչնալ եւ
իրեն անուամբը ստակ կոխեց. Եւ թէպէտ Պարթեւաց
Միհրդատ Մեծ թագաւորը վրան եկաւ, յաղթեց, ի-
րեն գլխաւորութիւնը նորէն ճանչցուց ու Տիգրան ար-
քայորդին պատանդ առաւ, սակայն Արտաշէս իրեն
պատերազմական կարգաւորութիւններով Հայաստանը
Ասիայի մեծ տէրութիւններէն մէկը ըրաւ: — Ի-
րեն ատենը Պոնտոսի մեջ զօրացաւ Միհրդատ Մեծ

1 Պիուտարքոս Ցոյն պատմից կ'ըսէ թէ Տիգրան Բ. Մեծը շատ թա-
գաւորներ իրեն տակը ունէր եւ անսնցմէ չորսը միշտ քովը կ'ունենար.
աս թագաւորներն անշուշու նախարարներն էին, որոնք իրօք կէս մը
թագաւոր էին, իսկ Տիգրանին քովը կեցող չորսը շուրջ բդեշներն
եղած պիտ'որ ըլլան:

թագաւորը. Արտաշէս իրեն աղջիկը անոր կնութեան տուաւ եւ իրեն բոլոր զօրքը ժողված անոր հետ Փոքր Ասիան ու Յունաստանը աշխարհակալեց եւ անկէց շատ աւարներ Հայաստան խաւրեց, բայց երբ որ Հռոմայեցիք Միհրդատին յաղթեցին ու անոր զօրքը Եւրոպայէն ելլելու ստիպեցին՝ Արտաշէս իրեն զօրքէն սպաննուեցաւ (86):

9. Տիգրան Բ. (86—53) հօրը պատերազմական ճամբուն վրայ յառաջ գնաց եւ անոր սկսածը աւելի յաջողութեամբ գլուխ հանեց: Իր թագաւորելուն երկրորդ տարին Ասորիները զօրաւոր թագաւոր մ'ունենալու համար Սելեւկեան թագն իրեն տուին եւ Տիգրան 17 տարի Սելեւկեանց բոլոր պետութիւնը՝ Ասորիքը, Պաղեստինը, Բաքելաստանը եւ այլն, տեղապահներով կառավարեց: — Պարթեւաց Միհրդատ Մեծին (Արշականին) մահուրնէն ետքը Պարթեւաստան ալ խոռվութիւններ ծագելով՝ Տիգրան Պարթեւաց վրայ ալ արշաւեց, անոնցմէ շատ գաւառներ (Մարաստանը, Ատրպատականը Աղիաբենէն) գրաւեց եւ Պարթեւներն ալ իրեն վերին իշխանութեանը տակ առաւ: Ան ատենը Հայաստան իրեն մեծութեան ու փառաց ծայրն հասած էր եւ Տիգրան, որն որ անկէց ետքը Ասիայի ամենէն մեծ թագաւորն էր, ինք զինք “Աբքայից արքայ, կ'անուանէր: — Պոնտոսի Միհրդատ թագաւորին հետ աւելի սերտիւ կապուեցաւ անոր աղջիկն իրեն կին առաւ եւ անոր Հռոմայեցւոց դէմ ունեցած պատերազմներուն օդնական ըլլալով կապագովկիան, Կիլիկիան ու Գաղատիայի մէկ մասը իր իշխանութեանը տակ առաւ եւ Հայաստանը Փոքր Ասիայի աւարներով ու գերիներով լեցուց: սակայն Հռոմայեցիներն ալ իրեն դէմ գրգռեց:

10. Խըբ որ Տիգրան Պաղսմայիսի կղէոպատրա թագուհիէն ելած ապստամբութիւն մը նուաճելու եւ ան թագուհւոյն Դիսնիս որդիէն իրեն հօրը եղած թշնամանքին վրէժն առնելու համար 50,000 զօրքով Ասորիք արշաւեց, Պաղսմայիս քաղաքը պաշարմամբ առաւ ու կղէոպատրան սպաննեց (70): Միհրդատ Հռոմայեցւոց Ղուկուղլոս զօրավարէն յաղթուեցաւ ու Տիգրանին քովը փախաւ: Ղուկուղլոս՝ Պոն-

տայցին Տիգրանեն պահանջեց եւ երբ որ չընդունեցաւ
անոր դէմ ալ պատերազմ՝ հրատարակեց, Ասորոց
յոյն քաղաքները անկեց ապստամբեցուց եւ անոնց
վրայ Անտիոքոս Ասիացին թագաւոր դրաւ եւ նոյն իսկ
Կորդուիները Զաւէն (Վայկուն) իշխանին առաջնորդ
դութեամբը Տիգրանին դէմ ստք հանեց, որնք իրենց
ամուր լեռներէն Հայաստանը խռովելու սկսան։ Ան
ատենը Տիգրան Հայաստան դարձաւ եւ ապստամբները
նուաճեց, բայց Տիգրանակերտի քով Վուկուղոսէն
յաղթուեցաւ (69), որն որ անոր վրայ Տիգրանակերտ եւ
Մծբին երկու գլխաւոր քաղաքները պաշարմամբ տւ
ռաւ, բայց անկեց ետքը իր զօրքը ալ պատերազմին
չուղելով Կորդուաց երկիրը անդործ սկսաւ կենալ։
Եսով Տիգրան ժամանակ ունեցաւ իրեն ցրուած զօրքը
ժողվելու, Միհրդատին հետ արեւմնուք արշաւեց եւ
Փոքր Հայոց ու Կապատակովիայի նորէն տիրեց, Միհ
հրդատ ալ Պոնտոսէն Հռոմայեցիները վորնաւեց եւ
անոնց երեք անգամ չարաշար յաղթեց։ Ան ատենը
Հռոմայեցիք Վուկուղոսին տեղ Պոմպէոս զօրավարը
Ասիա խաւրեցին, որն որ Միհրդատին այնչափ պատե
րազմներէն յոգնած զօրքին յաղթեց եւ Միհրդատ
նորէն Տիգրանին քովը փախչելու սահպուեցաւ, բայց
աս անգամ Տիգրանեն մերժաւելով Տաւրիա քաշուե
ցաւ եւ երբ որ անկեց Ակիւթացւոց օգնութեամբը
Եւրոպա անցնելու իր մտածէր, որպէս զի Աննիբալին
պէս Հռոմայեցիներն իրենց երկրին մէջ զարնէ, իր
Փառնակ որդին ու զօրքն իրմէ ապստամբելով յուսաւ
հատութեամբ ինք զինք մեռցուց։

11. Պոմպէոսին Ասիա արշաւած ատեն Տի
գրան իր համանուն որդւոյն հետ պատերազմի բռնուուած
էր, որն որ գահն իրմէ յափշտակել կ'ուզէր։ Խեռ որ
դին հօրմէն յաղթուելով Պարթեւաց Արշանակ
(Հրահատ Գ.) թագաւորին ապաւինեցաւ, որուն դուս
տրը կնութեան առած էր, անոր հետ նորէն Հայաս
տան եկաւ ու Արտաշատը պաշարեց, սակայն նորէն
յաջալութիւն չունեցաւ եւ Արշանակ Պարթեւաստան
դաւնալով՝ ինք Պոմպէոսին դիմեց, որն որ Միհրդատին
պատերազմը լմբնցուցած ըլլալով անմիջապէս Հայաս
տան մտաւ։ Տիգրան այնչափ պատերազմներէ յոգնած

շրւզեց նորէն պատերազմիլ, այլ անձամբ Պոմպէսին գնաց ու խաղաղութեան բրաւՄեծ Հայաստանէն դուրս տնւեցած բոլոր երկիրներէն (Ասորւոյ պետութենէն, Սիւադեաքէն, Կիլիկիայէն, Կապպադովլիայէն ու Գաղղատիայէն) հրաժարելով։ Խրեն սրդւոյն հետ ալ հաշտուեցաւ ու անոր Ծոփիաց գաւառն ու Փոքր Հայաստանը տուաւ, սակայն անի ասով գոհ չըլազով եւ բոլոր Հայաստանն առնելու համար պատերազմի պատրաստուելով Պոմպէս զանի բռնեց ու Հռոմ տարաւ, Փոքր Հայաստանն ալ Կապպադովլիայի թագաւորին տուաւ (64)։ Աս խաղաղութեամբ Հայաստան նոր սաւացած բարձրութենէն դարձեալ իրեն առջի սահմաններուն մէջը ամփոփուեցաւ։ Պոմպէսին Հռոմ դաւնալէն ետեւ Տիգրան դէպ ի Ասորիք արշաւանք մ'ըրաւ, ուր Գարբինիոս Հռոմայեցին կուսակալ գրաւած էր, սակայն ամենեւին հետեւութիւն մը չունեցաւ։ Անկէց ետքը բոլոր արտաքին պատմագիրները Տիգրանը մեռած կը համարին, բայց ներքին պատմիչները զանի գեռ կենդանի կը դնեն. անշուշտ ծերութեանը կամ հիւանդութեանը համար կառավարութիւնն իր Արտաւագդ որդւոյն թողուցած է։

12. Արտաւագդ (53—33) թէպէտ եւ հօրը պէս քաջ ու պատերազմատէր չէր, բայց արտաքին պատմագրաց վկայութեանն համեմատ շատ ուսումնասէր էր եւ մատենագիր միանգամայն։ Իր կառավարութեան առջի տարին Կրասսոս՝ Ասորւոյ հռոմայեցի կուսակալը Պարթեւաց դէմ պատերազմ բացաւ։ Արտաւագդ ի սկզբան Հռոմայեցւոց կողմը բռնեց եւ անձամբ Կրասսոսի օգնութեան պիտօր երթար, բայց Պ սրդեւաց Որոդ. (Արշէդ) թագաւորը Հայաստան արշաւելով զանի անկէց խափանեց, Արտաւագդ ալ տեսնելով որ Կրասսոսին իրերը ծախսող կ'երթան՝ անոր Խառանի մէջ պաշարուած ատենը Պարթեւաց հետ խաղաղութիւն բրաւ, անօնց վերին տէրութիւնը ճանչցաւ եւ գաշանց հաստատութեանը համար իրեն քոյրը Որոդին Բակուր որդւոյն կնութեան տուաւ։¹

1. Հարսանեաց ատենը Առերէն պարթեւ զօրավարը Կրասսոսին գլուխը Որոդին խառեց, եւ Արտաւագդ անիշապէս անոր վրայ ողբերգութիւն մը երգեց, կ'ըսէ Պղուտարքոս պատմագիրը։

Ասոր վրայ կրասսոս սպաննուելով եւ անոր բանակը բոլորովին ջարդուելով՝ բակուր Պարթեւաց ու Հայոց զօրաց սպարապետ եղաւ ու Ասորիք յարձակեցաւ։ Ի սկզբան կասախոս՝ կրասսոսին յաջորդը դաշնակցաց զօրքը Եփրատէն անդին վորնտեց, բայց երբ որ անի հեռացաւ ու Հռոմայեցւոց պետութիւնը քաղաքային կուիւներով կը պառակտէր՝ բակուր Հայոց Բարզափրան սպարապետին հետ նորէն Ասորիք յարձակեցաւ Ասորիքի ու Կիլիկիայի տիրեց եւ Փոքր Ասիա ալ ասպատակութիւններ սկսաւ ընել. իսկ Բարզափրան Պաղեստին մտնելով Հիւրկանոս քահանայապետը գերի բռնեց եւ տեղը անոր եղբօրորդին Անտիգոնոսը դրաւ, որն որ իրեն 1000 քաննքար ոսկի խոստացած էր։ Սակայն Հռոմայեցւոց քաղաքական կուիւները լմբննալէն ետեւ անոնց Վենտիդիս զօրավարը դաշնակցեալ զօրաց վրայ եկաւ, զանոնք նորէն Եփրատէն անդին վորնտեց, եւ Անտիգոնոսը սպաննելով տեղը Հերովդէոր Հրէից թագաւոր դրաւ (37)։ Երկրորդ տարին մեռաւ Մեծն Տիգրան Հայոց ամենէն փառաւոր թագաւորը։

13. Արտաւազդ հօրը մահուրնէն ետեւ աւելի վտանգաւոր պատերազմի մը բռնուեցաւ։ Անտոնիոս՝ Հռոմայեցւոց Արեւելքի կողմնակալը՝ Պարթեւաց դէմ պատերազմը նորոգելով Արտաւազդ ի սկզբան անոր հետ դաշնակցեցաւ, որով անի Հայաստանէն անցնելով Մարաստան մտաւ, բայց երբ որ Պրասալ քաղաքը կը պաշարէր՝ Արտաւազդ անկէց բաժնուեցաւ եւ սկսաւ ծածուկ Պարթեւաց օգնել, որով Անտոնիոս մեծ կորսուով Եգիպտոս քաշուեցաւ, իսկ Արտաւազդ գնաց Միջագետքը նորէն բռնեց։ Սակայն Անտոնիոս երկրորդ տարին վրէժիննդրութեան հոգւով նորէն Հայաստանի վրայ եկաւ, խարէութեամբ Արտաւազդը որդիներովն ու գանձերովը բռնեց, շղթայակապ Եգիպտոս տարաւ (34), եւ Հայոց վրայ իր Կղէոպատրայէն ունեցած Աղեքսանդր որդին թագաւոր դրաւ։ Կղէոպատրան ալ Արտաւազդը մեռցընել տուաւ։

Յօդոհած թ.

1. Արտաւաղդին ետքը ինչ եղաւ Հայաստանի վիճակը։ Արտաւաղդին ով յաջորդեց։ Արտաշէս Բ. ինչպէս գահը ելաւ։ իրեն ով յաջորդեց։ — 2. Տիգրան Դ. Հռոմայիցւոց դէմ կրցաւ Հայոց թագաւորութիւնը իրեն առնուլ։ — 3. Արփարազանին ով յաջորդեց։ Գերմանիկոս ինչ ըրաւ Հայաստան։ — 4. Արտաւան Գ. Պարթեւաց թագաւորը ինչպէս Հայաստանի տիրութիւնը բարեց։ — 5. Միհրգատ ինչպէս նորէն Հայոց գահը ելաւ։ — 6. Հապամիդդ ինչպէս Հայոց թագը յափշտակեց։ — 7. Արտաշէս Գ. ինչպէս գահը ելաւ։ — 8. Հռոմայից կը Արտաշէսն ընդունեցան։ Կորուգոն ինչ ըրաւ Հայաստան։ — 9. Արտաշէս ինչպէս երկրորդ անգամ գահը ելաւ։ — 10. Արտաշէս Հայաստանի մէջ ինչ բարեկարգութիւններ ըրաւ։ — 11. Արտաշէս Ալանաց դէմ ինչ պատերազմ ունեցաւ։ — 12. Որո՞պէ նն Հայոց Միհրգեար նատող թագաւորները։ — 13. Արտաշէս Գ. ին ով յաջորդեց։ — 14. Տիգրան Ա. ինչպէս գահը ելաւ, անոր ով յաջորդեց։ Վաղարշ Գ. Պարթեւաց թագաւորը կրցաւ Հայաստանի տիրութիւն։ — 15. Վաղարշ Ա. ինչպէս թագաւորից։ — 16. Վաղարշին ով յաջորդեց։ Խորով Ա. Պարսից դէմ ինչ պատերազմ ունեցաւ, ինչպէս մեռաւ։ Հայաստան ինչպէս Պարսից նահանգ եղաւ։

1. Արտաւաղդին բռնուելին ետեւ Հայաստան երկայն ժամանակի երկու՝ պարթեւական ու հռոմեական կողմնակութեանց եւ նոյն իսկ Պարթեւաց ու Հռոմայեցւոց խաղալիկ մ'եղած էր, անոր համար երբեք հանգիստ չէր ունենար։ Անտոնիոս Արտաւաղդին տեղը իրեն Աղեքսանդր որդին Մարաց թագաւորին խնամակալութեան տակը Հայոց թագաւոր դրաւ։ բայց Հայերը դեռ Անտոնիոսին չնուածուած՝ Արտաւաղդին Արտաշէս Բ. (34—21) որդին, որն որ Հռոմայեցւոց ձեռքէն պրծած էր, իրենց թագաւոր դրած էին եւ երբոր Անտոնիոս Ոկտաւիանոսին հետ պատերազմի բռնուած էր՝ Արտաշէս Պարթեւաց օգնութեամբը Մարաց յաղթեց ու հօրը թագաւորութիւնը ժառանգեց (32), զորն որ տասը տարի անվրդով կառավարեց։ Բայց իրեն հօրը անիրաւ մահուանը համար Հռոմայեցւոց դէմ միշտ ոխակալութիւն մ'ունենալով՝ Հռոմայեցւոց կողմն եղողները երբ որ զօրացան՝ զինքը մեռցուցին (21) ու Աւգոստոսէն Արտաւաղդին միւս Տիգրան որդին խնդրեցին, զորն որ Անտոնիոս Արտաւաղդին հետ Աղեքսանդրիա տարած էր եւ ետքէն Աւգոստոս անկէց Հռոմ փոխադրած էր։ Աւգոստոս սիրով խնդիրն ընդունեցաւ եւ իր Տիգերիոս որդեգիրը Հռոմայեցի զօրքով հայաստան արշաւելով եւ ամէն կողմը նուածելով Տիգրան Գ. ը նախարարներուն առջեւը Հայոց թագաւոր պսակեց (20):

2. Տիգրան Գ. ին յաջորդեցին անոր Տիգրան Գ. որդին ու Երատոց դուստրը, որոնց վրայ Աւգոստոս ընդէւ. ՊԱՏՄ. Ա. ՀՍՏ.

գոհ չըլլալով զօրքով զանոնք վորնտեց եւ Արտաւազդի բ. անունով մէկը Հայոց վրայ թագաւորեցուց (5): Սակայն Տիգրան երեք տարիէն ետքը Պարթեւաց օդնութեամբ նորէն Հայաստան դարձաւ, Հռոմայեցոց մեծ ջարդ տուաւ, ու գահը նորէն զրաւեց (2 Ք. 3.): Ան ատենը Աւգոստոս Գայոսն՝ իրեն միւս որգեղերը զօրքով խաւրեց, որ ապստամբած Հայերը նորէն նուածէ. բայց դեռ Գայոս Հայաստան չեկած Տիգրան դ. մերձաւոր աղջաց գէմ կրտած ատեն մեռաւ եւ Պարթեւները ձեռքերնին Հայաստանէն քաշեցին, որով Երատց ստիպուեցաւ երկրորդ անդամ գահը թողուլ, եւ Գայոս առանց դժուարութեան Հայերը հպատակնեցրնելով՝ անոնց վրայ Մարաց գեղեցիկ ու քաջասիրա Արիոբարզան արքայորդին թագաւոր զրաւ (1 Ք. Ե.): Երկրորդ տարին Հայոց մէկ մասը Հռոմայեցւոց գէմ ապստամբութիւն մը հանեց, սակայն Գայոս զանոնք նուածէց:

3. Արիոբարզանին մեռնելէն ետեւ Հայերը չուզեցին անոր Արտաւազդ որդին թագաւոր ճանչնալ, անոր համար Աւգոստոս ալ անոնց Տիգրան Ե.Ը. Արտաւազդ Ա.Ի. թօռը խաւրեց եւ թագաւոր զրաւ: Ասոր Մահուրնէն ետքը Երատց Երրորդ անդամ գահը ելաւ, բայց Հայերը ինկան կառավարութեան վարժած չըլլալով՝ զանի գարձեալ մերժեցին, եւ քիչ մը ժամանակ առանց թագաւորի մնացին, մինչեւ որ Վանոն Պարթեւաց թագաւորը Պարթեւներէն մերժուելով Հայաստան փախաւ եւ Հայերը զանի իրէնց թագաւոր ըրին (16): Ասիկա եւ ոչ տարի մը կրցաւ թագաւորել, որովհետեւ Արտաւան Պարթեւաց թագաւորը իրեն Արտ որդին Հայոց թագաւոր ըրաւ եւ Տիբերիոս զինք չէր ուզեր պաշտպանել. ուստի տեսնելով որ Հայոց մէկ մասն ալ Արտաւանին կողմն է եւ ինք առանձին անոր գէմ գնելու բաւական չէ, թողուց Ասորւց կուսակալին քսվլ գնաց: Սակայն Արտ ալ չկրցաւ ինք զինք Հայոց հաւնեցրնել, անոր համար Տիբերիոսին Գերմանիկոս Եղբօրորդին Հայաստան գալով քաղցրութեամբ Հայերը շահեցաւ եւ անոնց ուզելով Պոնտացւոց թագաւորին Զենոն որդին թագաւորեցւոց, զորն որ Հայերը Արտաշէս Գ. անուանե-

ցին (18): Արտաւան Արտաշեսին թագաւորելուն
հաւանեցաւ եւ Հռոմայեցոց հետ դաշնակցութիւնը
նորոգեց: Իսկ Վանոն Արտաւանին խնդրելովը Կիլիկիա
տարուեցաւ եւ երբոր անկէց փախչիլ ուզեց, իր պա-
հապանէն սպաննուեցաւ (19):

4. Արտաւան Հայաստանը չկրցաւ մոռնալ. Ար-
տաշեսը մեռնելուն պէս նորէն իր Արշակ որդին զօր-
քով Հայոց վրայ թագաւորեցուց, եւ երբ որ տեսաւ
որ Տիբերիոս կայսրն ասոր աչք կը գոցէ՝ կապատով-
կիա ալ յարձակեցաւ (34): Ան ատենը Տիբերիոս
սկսաւ ծածուկ Արտաւանին դէմ գործել: Երբ որ մէկ
կողմանէ արտաքուստ դեռ բարեկամութիւն կը ձեւա-
ցընէր՝ միւս կողմանէ քանի մը Պարթեւ նախարար-
ներուն խնդրելովը Արտաւանին դէմ հակառակաթոռ-
թագաւոր մը խաւրեց եւ Արաց Փարսման թագաւորը
շատ պարզեւներով յորդորեց, որ Պարթեւներն Հայ-
աստանէն վորնտէ ու Հայոց վրայ իր Միհրդատ եղ-
բայրը թագաւորեցընէ: Միհրդատ անմիջապէս Հայոց
մեծերէն քանի մը հօգի շահեցաւ եւ Արշակը մեռ-
ցընել տուաւ, որուն վրայ Փարսման ալ Հայաստան
յարձակեցաւ, Արտաշատն առաւ ու եղայրը Հայոց
թագաւոր պասկեց: Երբ որ Արտաւան եղածը լսեց,
իր միւս Որոդ որդին բանակով մը Հայաստան խաւրեց,
որ եղբօրը մահուան վրէժն առնու, սակայն Փարսման
Ազուաններն ու Սարմատներն օգնութեան առած նո-
րէն Հայաստան յարձակեցաւ, Որոդը Պարթեւստա-
նէն կտրեց եւ ճակատելու սահիպեց: Պատերազմը ա-
րիւնահեղ ու անորսչ էր մինչեւ որ Որոդ Փարսմանէն
վերաւորուելով Պարթեւները զանի մեռած կարծեցին
ու փախան: Ան ատենը Արտաւան զայրացած իր պե-
տութեան բոլոր զօրքովն Հայաստան վազեց, բայց Աիրը
ան կողմերուն աւելի տեղեակ ըլլալով՝ աւելի յաջո-
զութիւն ունէին, եւ Արտաւան լսելով որ Ասորւոց
Հռոմայեցի կուսակալը ասիական լեգեսները կը ժողվէ
ու Միջազգետը յարձակելու միտք ունի՝ Պարթեւստա-
տան դարձաւ, զորն որ ապստամբած գտնելով Ակիւ-
թացւոց քովը փախաւ, եւ ասով Հայաստան Միհր-
դատին ձեռքը մնաց. բայց տարի մը միայն, որովհե-
տեւ երկրորդ տարին Արտաւան նորէն գահը դառնա-

լով՝ Հայաստանին ալ տիրեց եւ Տիբերիոս անոր հետ
խաղաղութիւն ընելու փութաց, զորն որ Տիբերիոսին
յաջորդը Կաղիգուղա նորոգեց. իսկ Միհրդատ Հռոմ
կանչուեցաւ ու հոն պահուեցաւ:

5. Արտաւանին մեռնելէն ետեւ (44)՝ Պար-
թեւաց մէջ ծագած գահակալութեան կուիներուն
ատենը կղաւդիոս կայսրը Միհրդատը նորէն Հայաս-
տան խաւրեց, որն որ Հռոմայեցի ու Վրացի զօքքով
մոտաւ ու ամէն կողմը նուռածեց: Դեմոննաքս նախարարը
զէնքով անոր դէմ ելաւ, բայց յաղթուեցաւ եւ ան-
կէց ետքը մէկը չհամարձակեցաւ ընդդիմանալու. ա-
մէնն ալ Միհրդատին հպատակեցան, որն որ յառա-
ջուրնէ աւելի սկսաւ բռնանալ ու մոլեգնիլ, մինչեւ
որ երկրորդ տարին իր Հռադամիզդ եղբօրորդին թա-
գաւորութիւնն իրմէ յափշտակեց:

6. Հռադամիզդ Փարսմանին վայելուչ ու կրա-
կոտ որդին ծերացած հօրը թագաւորութեան աչք
անկելով՝ Փարսման զանի քովէն հեռացընելու համար
յորդորեց որ երթայ Հայաստան առնու, զորն որ ինք
իր եղբօրը տուած էր: Հաւանեցաւ Հռադամիզդ եւ
ծածուկ Հայ նախարարներն իրեն շահելէն ետեւ սուտ
պատճառ մը շինելով յանկարծ Վրացի բանակով մը
Միհրդատին վրայ քալեց, որն որ ամենեւին պատրաս-
տուած չըլալով Գառնի բերդը փախաւ ամրացաւ, ուր
Հռոմայեցի զօքք ալ կար: Սակայն Հռադամիզդ բեր-
դին Հռոմայեցիները կաշուելով՝ անոնք Միհրդատը
ստիպեցին որ երթայ եղբօրորդւոյն հետ հաշտուի, եւ
երբ որ բերդէն դուրս ելաւ՝ Հռադամիզդ զանի սպան-
նել տուաւ, ու Հայոց թագաւորական գահը ելաւ
(45): Հռոմայեցիք եղածին վրայ գոհ չըլալով քանի
մանդամ Հայաստան արշաւեցին, բայց Հռադամիզդ
զանոնք ալ հեռացուց:

7. Ա պարթեւաց թագաւորը Հայ-
աստանի մէջ եղած շփոթովթիւններն յարմար առիթ-
առնելով ուզեց ան երկիրը նորէն Պարթեւաց իշխանու-
թեան տակ առնուլ, ուստի իր Տրդատ եղբայրը Հայոց
թագաւոր անուանեց եւ զանի առնելու համար բանա-
կով մը Հայաստան մոտաւ: Վիրք առանց զարնուելու
Վրաստան քաշուեցան եւ Արտաշատ ու Տիգրանա-

կերտ Պարթեւաց առջեւն իրենց գոները բացին. սակայն Վաղարշ նոյն տարւան խիստ ձմերուան, պաշարի պակսութեան եւ զօրաց մէջ մտած հիւանդութեանը պատճառաւ ստիպուեցաւ Հայաստանէն ելլել, եւ Հռադամիզդ անտէրունչ երկիրը նորէն գրաւեց ու Հայոց հետ մեծ անդժութեամբ սիսաւ վարուիլ: Ան ատենը Հայերն ալ բարկացած զէնք առին ու զինքը պալատին մէջ պաշարեցին, որով Հռադամիզդին ուրիշ ճար չմնաց բայց եթէ ձիու վրայ հեծնալ ու ամենայն շուտութեամբ Հայաստանէն փախչիլ: Ասոր վրայ Տրդատ Հայաստան եկաւ ու Հայոց գահը ելաւ (53—94): Իսկ Հայերն անոր անունը փոխեցին ու Արտաշէս¹ Դ. դրին:

8. Հռոմայեցիք չուզեցին Արտաշէսը Հայոց թագաւոր ճանչնալ, որովհետեւ առանց իրենց հաւանութեան Պարթեւաց ձեռօք գահը ելած էր. ասոր համար Ներոն կայսրը Դոմետ Կորբուզոն քաջ բայց խիստ զօրավարը Ասիա խաւրեց որ արեւելեան լեդէոններով ու Հռոմայեցւոց դաշնակից թագաւորներուն ձեռօք Պարթեւներն Հայաստանէն վորնտէ: Կորբուզոն՝ Հռոմայեցի զօրքը կրթելէն ետեւ Հայաստան մտաւ եւ իրեն հրամանաւը՝ Վրայ, Փոքր Հայոց,

1 Օտար պատմագիրներուն Տրդատ Պարթեւին վրայ պատմածներն ու աղջոյին երդիրան Արտաշեսին վրայ զրուցածներն իրարու այնպէս կը համաձայնին, որ իրաւամբ կարծել կու առն թէ Տրդատ ու Արտաշէս մէկ անձ են կրկնին անտևով (Դեմ. Տէլ. Պար. Հ. Յուլ. Գործընթաց. Հայու. Եր. 594), ինչպէս է Զենոնի ալ, զորն որ Հայերը Արտաշէս անուանեցին: Անուանելութիւնը միւս ազգերուն մէջն ալ յաճախի կը ըստար: — Ապդայն Երդիրան զրուցածներն ըսինք, որովհետեւ Մովս. Խորենացին հրդերը ծուռ մեկնելով, մակարերելով եւ պղտոր աղբերներէն առնելով Արտաշեսին վրայ ուրիշ բաներ ալ կը պատմէ, որոնք պատմական ճշբարտութիւն ունեցող իրերն կը հակածին եւ նոյն իսկ իրեն ժամանակագրութեան չեն համաձայնիր: Ինչպէս Արտաշեսին վրայ անանկ ալ միւս թէ Պարթեւ ու թէ Հայ թագաւորներուն վրայ (Արտաշէս Ա. էն.՝ ուր կը գագրի Մար Աբասին պատմութիւնը, մինչեւ Խորով Դ. որուն ժամանակը ինչը խորենացին կ'ասպէք) նոյնակէս պղտոր աղբերներէն ժողվելով անանկ բաներ կը պատմէ, որ ոչ իրեն ժամանակագրութեան եւ ոչ ուրիշ վաւերկան պատմութիւններու կը համաձայնին: Ասկէց զատ իրեն թագաւորները չէ թէ միայն ըստ մեծի մասին տարրեր անունն, ոյլ իրենց թիւն ալ քիչ է: Ասոր համար մենք ընդհանուր պատմութիւն, մասնաւանդ դասագիրք գրողի պարտքը կատարելով հաւատարիմ պատմագիրներէ ու յիշատակարաններէ վաւերացած պատմութիւնները պատմած ենք, իսկ Խորենացին ան ամէն պատմական դէպէերն առած ենք, որոնք ճշմարտութեան չեն հակառակիր: Խորենացին յառաջ բերուած Հայ թագաւորներուն անուններն աղքայնացած ըլլարվ՝ պահեցինք եւ պատմութեան ու ժամանակագրութեան նայելով՝ արտաքին պատմիլներէն ու յիշատակարաններէն յիշուած թագաւորներուն յարմարցուցինք:

Կիլեկիայի եւ ուրիշ սահմանակից երկիրներուն թագաւորներն ամէն կողմաննէ Հայաստան յարձակեցան եւ սկսան մեծ աւել ու կոտորած ընել (57): Հայերն ալ վախցրնելու համար Կորբուղոն անառիկ բերդ մը պաշարմամբ առաւ, բոլոր երիկ մարդիկները մեռցուց, մնացածները գերի ծախսեց ու բերդը ի հիմանց կործանեց. նոյնը սկսան ընել միւս Հռոմայեցի զօրավարներն ալ, որով բոլոր մնացած բերդերը վախէն անձնատուր եղան: Իսկ Արտաշէս այնչափ թշնամիներուն առանձին դէմ դնել չկրնալով՝ քիչ մը ատեն Հռոմայեցիները նեղելն ետեւ Մարտատան քաշուեցաւ, որով Արտաշատ ու Տիգրանակերտ մեծ քաղաքներն ալ Հռոմայեցւոց առջեւն իրենց դռները բացին. այսու ամենայնիւ Կորբուղոն իրեն զօբքը չբաժնելու համար Արտաշատ քաղաքը եւ Տիգրանակերտի միջնարերդը կործանեց եւ Ներսնին հրամանովը Կապաղադովիկիայի Տիգրան Զ. արքայորդին Հայոց թագաւոր դրաւ. իսկ Փարսմանին եւ միւս դաշնակից թագաւորներուն Հայաստաննէն մէյ մէկ կտոր երկիր պարզեւեց:

9. Կորբուղոնին Հայաստանը նուածած ատենը վաղարշ Վրկանից հետ պատերազմի բռնուած երերը որ եղածը լսեց եւ իմացաւ որ Տիգրան Պարթեւաց սահմաններն ալ ասպատակելու սկսու՝ անմիջապէս Վրկանից հետ բանի լմբնցուց ու Հայաստան արշաւեց, Հռոմէն խրկուած ոկետոս զօրավարը, որն որ խրոխտանօք բայց զօբքը ցրուած Հայաստան մտած էր, պաշարեց եւ այնպէս նեղ խոթեց, որ Պետոս ստիպուեցաւ անձնատուր բլարու: Վաղարշ Հռոմայեցի զօբքը լուծի տակէն անցրնելէն եւ անոնց առած բոլոր աւարը ետ առնելէն ետքը թողուց, որ շուտով Հայաստաննէն ելլեն (62): Այսու ամենայնիւ Ներսն չուզեց Հայաստանը Արտաշեսին թողուլ եւ Հռոմայեցի զօրաց վրայ նորէն Կորբուղոնը սպարապետ դրաւ, որն որ երկրորդ տարին Հայաստան մտնելով դարձեալ ամենուն վրայ վախ ձգեց. սակայն Կորբուղոն մի եւ նոյն ատեն Վաղարշին ալ խորհուրդ տուաւ որ Արտաշէս աստ եւ այժմ թագաւորական նշաններէն մերկանայ եւ Հռոմ երթայ որպէս զի թագը Ներսնէն առնու: Հաւանեցաւ աս բանիս Վաղարշ եւ թէ Պարթեւներն

ու թէ Հռոմայեցիները Հայաստանէն ելան. Արտաշէս
ալ 3000 Հայ եւ Պարթեւ ծիաւորներով Հռոմ զնաց,
ուր Կերոնէն մեծ փառաւորութեամբ Հայոց թագա-
ւոր պատկուեցաւ (65):

10. Արտաշէս Հռոմի մէջ իրեն պատուցին հա-
մար եղած տօներէն եաքը Ներոնին շատ պարզեւներ
ընդունելով եւ Հռոմին խել մը արուեստաւորներ առ-
նելով Հայաստան դարձաւ, Կորբուզոնին քանդուած
Արտաշատը նորէն շինեց, Հայաստանի մէջ եղած աւեր-
ները անհետ ըրաւ, երկիրը մարդիկներով լեցուց, եւ
պյնպէս շէնցուց, որ իրեն ատենը Հայաստանի մէջ ան-
դործ տեղ չէր գտնուեր, ոչ լեռնային եւ ոչ դաշտային:

11. Արի Արտաշէսը Ալաններուն հետ ալ
գժուարին պատերազմ մ'ունեցաւ: ԱսբարբարոսաՄկիւ-
թացի ժողովուրդը Վրկանէն Մարատան մտնելէն ու
կողոպտելէն ետեւ Հայաստան ալ յարձակեցան: Ար-
տաշէս զօրքը ժողված դիմացնին զնաց ճակատեցաւ
ու յամառութեամբ կոռուած ատենը քիչ մնացած էր
գերի պիտ' որ իյնար, որովհետեւ Ալանք իրենց սովոր-
ութեանն համեմատ (շիկափոկ) պարան մը Արտաշէսին
վրայ նետեցին ու սկսան զինքը քաշել, սակայն անի ան-
միջապէս իր սրովը պարանը կտրեց եւ ազատեցաւ: Ասոր
հակառակ իրենները Ալանաց թագաւորին որդին գերի
բռնեցին, որուն վրայ Ալանաց թագաւորը սկսաւ խա-
զալութիւն խնդրել եւ ընդունեցաւ իր Սաթինիկ
գուասորը Արտաշեսին կնութեան տալով (72°): Ետքէն
երբ որ Սաթինկան հայրը մեռաւ եւ Ալանաց մէջ դա-
հակալութեան կռիւներ ելան՝ Արտաշէս իր Սմբատ
սպարապետը խաւրեց, որն որ Սաթինկան եղբայրն
անոնց վրայ թագաւորեցուց ու հակառակորդները
հնազանդեցուց. անկէց ետքը մեծ բազմութիւն մը
գերի առնելով՝ Մասեաց հարաւային արեւելեան կողմը
բնակեցուց, որն որ անոնց երկրին անուամբը Արտազ
բսուեցաւ:

12. Երբ որ Արտաւագդին բռնուելէն մինչեւ Արտաշէս
դին թագաւորելը Բուն Հայաստանի մէջ անդադար խռովու-
թիւններ ու գահակալութեան կռիւներ կ'ըլլային՝ կ'երեւայ որ
քանի մը հայ նախարարներ Միջագետք դացած էին, ուր Արտա-
ւագդին բռնուած ատենը Տիգրան Պեծին եղբօրորդին Արշամ
Մծրնաց մէջ թագաւորած էր, եւ անոր համար Հայոց մէկ մասը

Արշամն ու անոր չորս յաջորդներն Հայոց թագաւոր կը համարեին: Արշամին յաջորդած է անոր որդին Արդար, որուն թագաւորութեան ատենը Քրիստոս ծնած ու մեռած է: Արդար արքունիքը Մեծին Եղեսիա փոխադրեց, եւ իրեն ատենը Պարթեալաստանի մէջ խոռվութիւններ ու գահակալութեան կորիւնք եւ լելով՝ ինք գնաց, կը լուսէ Մովս. Խորենացին, զանոնք խաղցուց, Արտաշեալ (Արտաւան Գ.Ը) գահը հանեց եւ յաջորդութեան կարգը որոշեց: բայց հոն հիւանդացաւ, կ'աւելցընէ նոյն պատմադիրը, եւ բժիշկներուն ամէն գեղերը անօգուտ ելլելին ետեւ՝ Քրիստոսին հրաշագործութիւններն ու բժշկութիւնները լսելով՝ զանի իրեն հրաւիրեց: Քրիստոս Տէրն մեր նոյն ատենը շկրնալով հրաւիրն ընդունիլ, անոր համբաւնալէն ետքը թագեսոս աշակերտը Եղեսիա գնաց, Արդարը բժշկեց եւ բոլոր արքունիքն ու քաղաքը քրիստոնեայ մլրտեց: — Արդարին մահուանէն ետեւ անոր Սնանուն որդին ու Սանատրուկ քեռորդին ակսան յաջորդութեան համար կռուէլ, մինչեւ որ Արդարու որդին Եղեսիայի մէջ մարմորէ սիւնէ մը զարնուելով մեռաւ ու Եղեսիա Սանատրութին անձնատուր եղաւ: Ասիկանորէն հէթանոսութեան գարձած էր եւ քրիստոնեայ մնալ ուղղողները մահուամբ կամ աքսորանօք քովին հեռացուց. 30 տարի թագաւորելին ետեւ մեռաւ եւ իշխանաց հաւանութեամբը գահը ելաւ Երուանդ մօր կողմանէ արշակունի իշխանը, որն որ գահն իրեն յապահովցընէլու համար Սանատրկոյ բոլոր որդինները մեռցուց, բացի Արտաշէս տղէն, զորն որ Պարտիաստան փախցուցին: Երուանդ Հռոմայեցիներն իրեն օգնական ունենալու համար Միջագետքն անոնց տուաւ, կը լուսէ Մովս. Խորենացին, եւ ինք բուն Հայաստան զնաց բնակեցաւ. սակայն, նոյն պատմադրին բաժճին նայելով՝ անկէց ալ Սանատրկոյ Արտաշէս որդիէն վունտուեցաւ, որն որ Պարթեաւաց օգնութեամբը Հայոց թագաւորութիւնն առաջ.¹

- Ասանկ կը պատմէ Մովս. Խորենացին աս հինգ ասորի-հայ թագաւորներուն պատմութիւնը, զորոնք Հռոմայեցուց, մանաւանդ թէ Հրեկից Հերովդէս թագաւորին հարկատու կը դնէ եւ անոնց քանի մ'ուրիշ գործքեր ալ կու տայ, զորոնք Հերովդեսին հետ ունեցած պիտ'որ ըլլան: Բայց բոլոր պատմիշները Հռոմայեցուց սահմանը Եփրատ գետը կը դնէն: Որով Միթանքեմք Պարթեաւաց կ'ինայ: Ստոյդ է Եղեսիացիր սահմանին վրայ ըլլալով՝ պարտաներուն համեման Հռոմայեցուց կամ Պարթեաւաց կողմը կը բռնէին, սակայն ասոնք մինչեւ Տրայանոս կոյսեր ատենը երբեք հարկատու չեն եղած Հռոմայեցուց, ուր մաց Հերովդեսին՝ Հրեկից թագաւորի մը, մանաւանդ Արշամ: որն որ Միթրան կը սանէր: Արդարին Եղեկնէն կնկանը համար Խորենացին կը պատմէ թէ Արդարին մահուընէն ետքը երբոր արքունիքը նորէն հէթանոսութեան գարձաւ՝ ինք կոպապաներուն մէջ բնակիլ աղջեղով Երուանդէմ գնաց: ու հոն քրիստոնեկց շատ բարութիւններ ըրաւ, եւ ասոր վիայ կը գոյն Ցովսապոս պատմագիրը: Ցովսապոս, որն որ Հեղինէնի ժամանակակից էր եւ անջուշտ զանի Երասողիմ մէջ տեսած էր, անոր Երուանդէմին մէջ ըրած բարեգործութիւններն ու ողորմութիւնները նոյնակէն կը պատմէ, սակայն զանի իրեւ Ծպատի Աղիսրանի թագաւորին մայրը կը ճանչնայ. եւ Ծպատին համար կը պատմէ թէ Հրեկից (քրիստոնեայ) եղած է, եւ երբոր Արտաւան Գ.Պարթեաւաց թագաւորը իրեն գահէն վլընտուեցաւ. Ծպատ գնաց քաղցրութեամբ Պարթեաները խաղաղցուց ու Արտաւանը նորէն գահը հանեց: Աս Ծպատ Արդարին հետ չիկրնար նոյնանալ, որովհետեւ Ցովսապոս ու Տակիստու Ծպատէն՝ Աղիսրանի թագաւորէն զատ Եղեսիայի Արդար թագաւոր մ'ալ կը յիշն, որն որ Ծպատին հետ Գոտարցին ոգնեց Միթրագատին գէմ (ուսէ եւ. 277): Իսկ Երուանդին պատմութիւնը: Մեր ձեռքն եղած աղբիւները գեռ անոր վայ լոյց մը չեն տար: Արդեգք արտաքին պատմիշներուն յիշած Եղեսիայի թագաւորին Երուանդ (Արբանծ) աղքայորդին է, որուն ձեռքէն Տրայանոս կոյսը Եղեսիան առաւ ու Միջագետքն առջ անգամը Հռոմայեցուց նահանգ ըրաւ է:

13. Արտաշես Գ.ին յաջորդեց անոր Արտաւազդ (Աշխաղան) որդին, որն որ քիչ մը ժամանակ թագաւորելէն ետեւ որսի ատեն վհի մէջ իյնալով մեռաւ։ Ան ատենը Պարթեւաց Խոսրով թագաւորը իր Պարթամասիր եղբօրորդին Պարթեւաստանէն հեռացընելու համար Հայոց վրայ թագաւոր դրաւ (107°)։ Բայց Տրայանոս Հռոմայեցւոց կայսրը ասի իրեն իրաւանցը բռնաբարութիւն համարելով՝ արեւելք արշաւեց։ Փուճ տեղ Խոսրով ու Պարթամասիր դեսպան խարեցին, որ զանի հաշտեցընեն, պատերազմասէր կայսրը Հայաստան մտաւ։ Պարթամասիր յուսալով որ զանի կը շահի՝ ու թագաւորութիւնն անկէց կ'ընդունի՝ անոր դիմացը գնաց ու իր թագը անոր ոտքը դրաւ, բայց երբ որ տեսաւ որ Տրայանոս Հայաստանը Հռոմայեցւոց նահանդ ըրաւ՝ գունդ մը ժողվեց ու պատերազմի ելաւ, սակայն առջի զարնուելուն ինկաւ եւ Հայաստան Հռոմայեցւոց հպատակեցաւ (115)։

14. Տրայանոս կայսեր մեռնելէն ետեւ Ագրիանոս Հայաստանը նորէն ազատ թողուց (117) եւ Հայոց ինդրելովը ու Պարթեւաց հաւանութեամբը թագաւոր դրաւ Արտաւազդին եղբայրը՝ Տիրան Ա. (կամ Պարթամասպան), զորն որ Տրայանոսէն Պարթեւներուն վրայ թագաւոր դրուած, բայց Պարթեւներէն մերժուած էր։ Ասիկա 21 տարի խաղաղութեամբ թագաւորելէն ետեւ մեռաւ եւ Անտոնիոս Պիոս կայսրը Աքեմենիդը թագաւորեցուց (140) որուն յաջորդեց Տիգրան Է. (կամ Սոյեմոս)։ Ասոր ատենը Պարթեւաց Վաղարշ Գ. թագաւորը Հռոմայեցւոց հետ դժտելով՝ Միջադետք յարձակեցաւ եւ Հայաստան ալ Խոսրով զօրավարը խարեց (160°)։ Սեւերիանոս կապադովիլիայի Հռոմայեցի կուսակալը Տիգրանին օգնութեան զօրք հասցուց եւ երբ որ անի յաղթուեցաւ՝ անձամբ ալ Հայաստան եկաւ, սակայն Խոսրով անոր զօրքը ջարդեց զինքն ալ բռնեց մեռցուց, որով Տիգրան ստիպուեցաւ Հռոմ փախչելու, ուր Սինկղիտիկոսութեան պատիւն ընդունեցաւ։ Ան ատենը Ղուկիոս կայսրը Ասիա արշաւեց ու Հայաստան Ստատիոս Պրիսկոս եւ Մարտիոս Վերոս զօրավարները խարեց, որոնք ի սկզբան նեղ մտան, բայց ետքէն Պար-

թեւները Հայաստան վորնտեցին եւ Արտաշատ մայրաքաղաքը պաշարմամբ առին, Պուլիսոս կայսրն ալ Տիգրանը Հռոմէն կանչեց եւ նորէն իր թագաւորութեանը մէջ հաստատեց (164):

15. Տիգրան Է.ին յաջորդեց անոր որդին Ա.աղարշ Ա. (195—210): Ասիկա գահը լուսատելուն պէս Պարթեւաց հետ Հռոմայեցւոց սահմաններն ասպատակելու սկսաւ, բայց երբ որ Սեւերոս կայսրը Ասիա արշաւեց՝ Վաղարշ պարգեւներով դիմացը դնաց, զանի շահեցաւ եւ Պարթեւաց դէմ ալ անոր զօրք տուաւ (197): Քանի մը տարի ետքը Կարակալլա կայսրն ալ փառասիրութենէ շարժած Ասիա արշաւեց եւ խաբէութեամբ Վաղարշն իրեն կանչելով քովը պահեց, որպէս զի Հայաստանը Հռոմէակ ան նահանդ ընէ: Բայց Հայերն ասոր դէմ բարկացան եւ պատերազմի ելան: Կարակալլա թէոկրիտոս անձնապահապետը վրանին խաւրեց, սակայն Հայերն անոր յաղթեցին ու Հռոմայեցիներն Հայաստանէն վորնտեցին: Խակ Վաղարշ կամ Հռոմայեցւոց քովը մեռաւ եւ կամ՝ Մովս. Խորենացւոյն բաածին համեմատ՝ Խազրաց եւ Բասլաց դէմ պատերազմած ատենը ինկաւ, որոնք հիւսիսէն կուրգետն անցնելով Հայաստան յարձակած էին եւ ամէն կողմն աւեր կ'ընէին, մինչեւ որ Հայերէն իրենց տեղը վորնտուեցան:

16. Խոսրով¹ Ա.՝¹ Վաղարշն որդին հօրը յաջորդեց (217—239), որն որ հօրը մահուան վրէժն առնելու համար Բասլաց վրայ յարձակեցաւ, մեծ ջարդ տուաւ անոնց եւ բաղմաթիւ պատանդներ առնելով ետ դարձաւ: Խոսր Ժամանակը Արտաշեր Սասանեանը Արտաւանի վրայ ելաւ թագաւորութիւնը արշակունիներէն առնելու համար: Խոսրով իր ազգակցին օդնութեան փութաց, բայց երբ որ Պարթեւաստան հատաւ լսեց որ Արտաւան սպաննուեր ու Արտաշեր գահը ելլերէ (226), ուստի Արտաւանին ազգականներն իրեն քովը կանչեց ու ետ դարձաւ: Երկրորդ տարին Խոսրով Արտաւանին ազգականներուն ու դրացի ազգերուն օդ-

1 Արտաքին պատմիչներն ինչպէս Արտաշէս Ա. Տիգրան Մեծին հայրը Տիգրան կ'անուանեն, անանկ Խոսրովն ալ Տրդատ Մեծին հայրը Տրդատ կը կոչեն:

նութեամբը Պարսից դէմ պատերազմը նորոգեց եւ
երկու արշաւանքներով Արտաշերն այնչափ նեղ խոթեց,
որ Հնդկաստան փախչելու ստիպուեցաւ : Հման Արտա-
շեր օդնական զօրք ժողվելով նորէն Պարսկաստան
դարձաւ . բայց աս անդամ Աղեքոանդը Աւեւերոս կայսրն
ալ անձամբ Ասիա եկաւ եւ Հայոց հետ միանալով՝ չորս
տարւան արիւնահեղ պատերազմէ մը ետքը Արտաշերը
ստիպեց որ Պարսկաստանով դոհ ըլլայ : Արտաշեր
տեսնելով որ զէնքով Խոսրովը չեկուար խոնարհեցը-
նել դաւաճանութեան ձեռք զարկաւ : Անակ պահլաւ
արշակունի իշխանը Հայաստան խաւրեց, որ բարեկա-
մութիւն ձեւանալով Խոսրովը սպաննէ : Խոպուեցաւ
Խոսրով իր աղջակցին կեղծաւորութենէն եւ զանի ի-
բրեւ Արտաշրէն փախած սիրով ընդունելէն ու երկու
տարիէն աւելի մեծ հիւրասիրութեամբ քովը պա-
հելէն ետեւ՝ անկէց որսի ատեն սպաննուեցաւ (139°) :
Հայերն անմիջապէս սպաննողներն աղքաւ ջարդեցին ու
դրացի աղջերէն զօրք ժողվելով՝ քանի մը տարի Պար-
սից դէմ կեցան, որոնք Խոսրովին մահուան վրայ Հայ-
աստան յարձակեցան, սակայն նոյն ատենը Հռոմայե-
ցիք քաղաքական պատերազմներ ունենալով՝ Հայերը
առանձին մնացած վերջապէս յաղթուեցան ու Հայաս-
տան Պարսից նահանդ եղաւ :

Գ Լ Ո Ւ Խ Բ Ը

Ի Տ Ա Լ Ի Ա

1. Ուր կ'իշնայ Խոտալիս, ինչ երկիր է : — 2. Ի՞նչպէս կը բաժնուի ի-
տախիս : — 3. Խոտալիայի ժողովուրդն ինչ աղք է. Վերին Խոտալիայի մէջ
որոշք կը բնակէին : — 4. Սիրին Խոտալիայի մէջ որոնք կը բնակէին : Ի՞նչ
ժողովուրդ էին Տուսկահացիք եւ ուր կը բնակէին : — 5. Ի՞նչ ժողովուրդ
էին Սաբէնիահացիք : — 6. Ի՞նչ ժողովուրդ էին Լատինահացիք : — 7. Սոս-
րին Խոտալիայի մէջ որոնք կը բնակէին :

1. Խոտալիա, ուստի Հռոմէական տիեզերա-
պետութիւնն ելած է, Յունաստանին արեւմտեան
կողմը թերակղզի մըն է, զորն որ հիւսիսային
Եւրոպայէն Ալպեան լերինքը կը բաժնեն, արեւ-
ելեան կողմը Ադրիական ծովն է, Հարաւային կող-
մը՝ Միջերկրական ծովը եւ արեւմտեան կողմը Տիւ-
րենեան ծովը : Վերէն մինչեւ վար պարզ ու միաձեւ

Ապենինեան լերանց շղթան ճգուած է: Գետերը
քիչ ու պղտիկ են եւ գլխաւորներն են՝ Ամեսիս
(Էջ) ու բազմամիւզ Պադոս (Բոյ) գետերը,
որոնք Աղբիական ծովը կը թափուին, եւ Առնոյ ու
Տիբերիս գետերը, որոնք Տիբենեան ծովը կը թա-
փուին: Ծովմեզերքներն ալշատ պարզ են, ծովայժոց-
ներ խիստ քիչ ունի: Արեւմտեան կողմն են Սարտինիա
ու Կորսիկա մեծ կղզիներն ու հարաւային կողմը Սիկի-
լիան: Երկիրը պտղաբերէ, օդը քաղցր ու զուարթ, բայց
Յունաստանի պէսպիսութիւնն ու կենդանութիւնը
չունի:

2. Իսանաստեղծները թերակղզին Հեսպերիա
կ'անուանէին, իսկ Խտալիա անունը յառաջագոյն
միայն հարաւային մասին կը տրուէր. եաքէն բոլոր
թերակղզւոյն վրայ ալ տարածուեցաւ: Վերջի ժա-
մանակները թերակղզին Վերին, Միջին ու Ստորին
Խտալիայի կը բաժնուէր. Վերին Խտալիան Ալպեան
լեռներէն մինչեւ Մակրա ու Ռուբիկոյ գետերը կը
համնէր, Միջին Խտալիան Վերին Խտալիայէն մինչեւ
Սիլարոս ու Փրենտոյ գետերը կը տարածուէր. իսկ
անկէց վար՝ Ստորին Խտալիա էր:

3. Տեղացի հին բնակիչները գլխաւորաբար Պե-
ղասգացի էին (Թէս Եր. 138), որոնք զանազան իրարմէ
անկախ ցեղեր ու կը բաժնուէին: Ետքէն եկած են
Տուսկացիները, Գաղղիացիներն ու Յոյները: Վերին
Խտալիայի մէջ՝ արեւմտեան կողմը կը բնակէին բիրտ
Լիգուրիացիք՝ Գենուա (Ճենովա) վաճառաշահ քաղ-
քով, արեւելեան կողմը Վենետացիք՝ Վերոնա եւ Պա-
տաւիոն (Բատուա) քաղաքներով, իսկ ասոնց մէջ տե-
ղը՝ Բոյին հովիտներու մէջ՝ Քրիստոնէն 6 գար յառաջ
Գաղղիական աղգեր գաղթեցին ու անոնցմէ Երկիրը
Գաղղիա յայս կոյս Ալպից ըսուեցաւ. ասոնց քա-
ղաքներն են, Բոյէն վեր՝ Վերկելլէ, Մետիողանոն
(Միլան) եւ Մանտուա, իսկ Բոյէն վար՝ Մուտինա (Մո-
տենա) եւ Ռաւեննա:

4. Միջին Խտալիայի մէջ կը բնակէին Տուսկիա-
ցիք կամ Ետրուրիացիք, որոնք հիւսիսէն Վերին Խտա-
լիա եկած ու տեղացիքը վորնտելով՝ Բոյին հովիտնե-
րուն մէջ 12 ինքնիշխան քաղաքներու գաշնակցութիւն

մը կազմած էին։ Դաշնակցութեան մայրաքաղաքը Փելսինան (Պոլոնիան) էր։ Ետքէն երբ որ Գաղղիացիք հոս գաղթեցին՝ Տուսկիացիք Ապենին լեռն ու Առնոց գետն անցան եւ Առնոց ու Տիբերիս գետերուն մէջ տեղը բնակող Ռւմբրիացիներն ու Տիւրենացիները վորնտելէն կամ նուածելէն ետեւ Գրուկանայի մէջ ուրիշ դաշնակցութիւն մը կազմեցիննոյնպէս 12 քաղաքներով, զորոնք Կիկլոփեան պատերով պատեցին։ Աս դաշնակցութեան երեւելի քաղաքներն էին Վէյի, Տարկուինի, Կլուսիոն եւ Պերուսիա։ Վերջապէս (շուրջ 470ին) մինչեւ կամպանիա ալ յառաջ գացին եւ հաւանականաբար 12 քաղաքներով երրորդ դաշնակցութիւն մ'ալ կազմեցին, բայց աս ետքինը տեւողութիւն չունեցաւ։ Տուսկիացիք շատ կրօնակը ժողովուրդ մըն էին, եւ իրենց կրօնական պաշտամունքը կատարեալ կերպաւորուած էր։ Ամէն քաղաք մէյ մէկ թագաւոր ունէր։ սահմանադրութիւնը ազնուապետական էր, եւ ազնուականները միանգամայն քուրմ ալ կ'ըլլային։ Ժողովուրդը ժիր էր եւ զանազան գիտութիւններու ու արուեստներու մէջ հմտւած վաճառականութիւնն իրենց մէջը շատ ծաղկած էր։

5. Խտրուրիացիներէն զատ Սարինեան կամ Սաբելեան զօրաւոր ցեղն ալ Միջին Խոտալիայի մէջ կը բնակէր, որն որ զանազան ճիւղերու բաժնուած էր Սամնիացիք, Սաբինիացիք, Մարսացիք, Վեստինացիք, Լուկանիացիք եւ այլն ան ցեղին կը վերաբերէին։ Բուլը ցեղը զօրաւոր ու ազնուական նկարագիր մը կը ցուցընէր։ Ժիր էին, զուարթ ու սակաւապէտ, ծնողաց կը հնազանդէին, իրենց աստուածները կը պատուէին եւ իրենց վրայ առած պարտաւորութիւնները ճշդիւ կը կատարէին։ Դաշտի վրայ իրենց քաջութիւնն ու յարատեւութիւնն անգերազանցելի էին։

6. Տիբերիս եւ Անիոց գետերուն քով՝ ծովուն ու Ապենինեան լերանց մէջ տեղը կը նստէին Լատինացիք, որոնց 30 քաղաքները դաշնակցութիւն մը կը կազմէին եւ իրենց ժողովքները Փելենտինեան անտառին մէջ կ'ընէին։ Լատինացիք ալ ժիր, քաջ ու կրօնասէր ժողովուրդ էին։ Երեւելի քաղաքներն էին Հռոմ, Ռատիա, Ալբա լինգա, եւ այլն։

7. Ասորին Խաւալիայի մէջ կային Կալաբրիացիք, Ապուլիացիք, Բրուտոնիացիք, Մեսասապիացիք եւ այլն, որոնք երեւելիութիւն մը չունեցան, որովհետեւ իրենց բոլոր երկիրը յունական գաղլժականութիւններէ բռունուած էր, որուն համար ալ Մեծ Յունաստան ըստեցաւ: Արկիլիա կղզին Հռոմայեցւոց տակ մտնելէն յառաջ աւելի Յունաստանի կը վերաբերէր քան թէ Խաւալիայի: Խաւալիան բուն Հռոմմ քաղլքով մեծ նշանաւորութիւն ստուցաւ, որն որ Խաւալիան բոլոր ցեղերը նուածելէն ետեւ իրեն իշխանութիւնը բոլոր ծանօթ երկրին վրայ տարածեց:

Գ Լ Ո Ւ Թ Յ Թ

ՀԻՌՄ ԹԱԳԱՒՈՐԱՑ ՏԱԿ

1. Հռոմայեցւոց պատմութեան վրայ ինչ տեղեկութիւն ունինք: — 2. Ի՞նչպէս է Հռոմայեցւոց ծագումը: — 3. Հռոմայեցիք իրենց ծագումը ինչպէս կը պատմին: Հռոմաւլուն ինչպէս Հռոմը շնչեց: — 4. Հռոմուլուն ինչպէս գրացի քաղաքներուն հետ պատերազմի բռնաւեցաւ. Սարինիացւոց հետ կրիսն ինչպէս լմբնցաւ: — 5. Հռոմ ինչ սահմանադրութիւն ուներ: — 6. Հռոմուլուսին ովլ յաջորդեց. Եռումս ինչ կարգաւորութիւններ ըրաւ: — 7. Ինչ է Հռոմայեցւոց կրծքը: — 8. Նռոմային ովլ յաջորդեց: — 9. Անկոս Սարկիսոս ինչ գործը ունեցաւ: — 10. Անկոսին ովլ յաջորդեց. Տարկումիսիոս Երեց ինչպէս կառավարեց: — 11. Սերուփոս Պարզիս ինչպէս գահը երաւ. ինչ գործը գործեց. ինչ է անոր տուած սահմանադրութիւնը: Ի՞նչպէս մեռաւ: — 12. Տարկումիսիոս Գոռող ինչպէս կառավարեց. Գարեիքաղաքն ինչպէս առաւ: Հռոմայեցիք ինչու զինք վրանցին ու հասարակագետութիւն գրին:

1. Հռոմայեցւոց նախնական պատմութիւնը թանձր մութի մէջ ծածկուած է: Եղած զրոյցներուն մէջէն դժուարաւ ստոյգը կրնայ զտուիլ: Եօթներորդ դարուն մէջ Քրիստոսէն յաւաջ Հռոմի (Անկոս Սարկիսա) չորրորդ թագաւորին ատենը հազիւ աղօտ լցոս մը պատմութիւնը առասպելներէն բաժնելու կը սկսի, այսու ամենայնիւ անկէց ետքն ալ առասպելներու մէջ դեռ կը խարխափինք: Հռոմէական պատմութիւնը Հռոմայեցւոց Խաւալիայէն դուքս ելլելէն ու միւս աղդաց հետ յարաբերութեան մէջ մտնելէն ետեւ ճշմարտութեան երաշխաւորութիւն մը կը ստանայ:

2. Հիմնկուան պատմական քննութիւնները կը ցուցընեն որ Տիբերիսի մօտ եղած եօթը բլուրները Տուսկիացւոց, Սաբինիացւոց ու Լատինացւոց բնական սահմանագլուխներն էին. Տիբերիսի անգիի կողմը Յա-

նիկուլսո բլրդյն վրայ Տուսկիացիք բերդ մ'ունէին, Կուի-
րինալին վրայ՝ Սաբինիացւոց Կուիրիոնը կար իսկ Պալա-
տինեան բլուրին վրայ Լատինացւոց Հռոմը շինուած
էր: Առ երեք ցեղերէն ելան աշխարհակալ Հռոմային-
ցիք, որոնք երկայն ատեն ան ցեղերուն բաժանումը
մէջերնին պահեցին: Բայց Հռոմայեցիք իրենց ծագու-
մը իրենց նպաստաւոր առասպելներով զարդարած են:

Յ. Իրենց ծագման նկատմամբ Հռոմայեցիք կը¹
պատմեն թէ Տրովայի կործանմանէ ետքը Ենեաս զօրա-
պեան իր Ասկանաալ որդւոյն ու տրովադացի գնդի մը հետ
երկայն ժամանակ թափառելէն ետեւ Խալիա եկած
ու իր որդին Լատիոնի մէջ Ալքա լոնդա քաղաքը շի-
նած է: Ալքա լոնդայի տասնուշորսերորդ թագաւորը
Ամուլիոս՝ իր Նումիտոր եղեօրմէն իշխանութիւնը
յափշտակեց, անոր ժառանդ որդին մեռցուց եւ որպէս
զի Նումիտորին սերունդը բոլորովին չորցընէ՝ անոր Ռէտա
Ալքիա աղջիկն ալ Վեստեան կուսանաց մէջ խոթեց:
Սակայն ասիկա (Արեւէն) երկուորեակ զաւակներ ունե-
ցաւ Հռեմոս ու Հռոմուլս, որոնք Ամուլիոսի հրամանաւը
կոզովի մը մէջ Տիբերիս գեար նետեցան: Ալքըները
կոզով ցամաք նետեցին ու գայլ մ'իր կաթովը սկսաւ
աղաքը մնուցանել. մինչեւ որ (Փաւստուլս) հովիւ մը
զանոնք գտաւ ու քովը առաւ պահեց: Երբոր մեծցան
ու իրենց սերունդն իմացան՝ կարիճ հովիւներու գունդ
մը կազմելով Ամուլիոսի վրայ գացին, զանի մեռցուցին
եւ Նումիտորը նորէն գահը նստեցուցին: Ետքէն անոր
խորհրդով իրենց գտնուած աեղով քաղաք մը շինեցին.
բայց մէջերնին կուիւ ելաւ թէ քաղաքը որուն անոնք
պիտոր առնու եւ ով անոր տէր պիտոր ըլլայ: Հռոմու-
լսին 12 անդզներ երեւնալով՝ խնդիրն անոր կողմը
որոշեցին եւ քաղաքն անոր անուամբը Հռոմ բառեցաւ:
Ան ատեն Հռեմոս սկսաւ քաղաքը ծաղը ընել եւ ա-
նոր պարիսպներուն ցածութիւնը ցուցընելու համար
վրայէն ցաթքեց, որուն վրայ Հռոմուլս ալ կատել-
լով վրան ինկաւ ու զանի մեռցուց: Հռոմայեցիք իրենց
թուականութիւնը քաղքին հիմնարկութենէն կը²
սկսէն եւ նոյն օրը (753 Ապրիլ 21ին) մեծ հանդի-
սութեամբ կը տօնէին:

Դ. Հռոմուլս (753—715) իրեն քաղաքը շու-

տով բազմամարդ ընելու համար հրատարակեց որ մէջը
բնակողը ամէն պատիժներէն կ'աղատի։ Ասով անմի-
ջապէս ոճրագործներով, պարտապաններով ու փախած-
գերիներով լեցուեցաւ։ Սակայն ասոնք ըստ մեծի մա-
սին կին չունէին եւ դրացի քաղաքները չէին ուղեր ի-
րենց աղջիկներն այնավիսի աւազակներու տալ։ Ուստի
ուրիշ ճար շմբալով Հռոմուլոս բոլոր դրացիները ըմբը-
շամարտութեան խաղի մը հրաւիրեց, որուն ատենն
իրենները հանդիսատես աղջկանց վրայ յարձակելով
զանոնք յափշտակեցին։ Երեք լատինացի քաղաքներ
ու Սարբինիացւոց Կուրէս քաղաքն աս իրենց եղած
թշնամանաց վրէժն առնելու համար գէնք առին։ Բայց
Հռոմուլոս Լատինացւոց մէկիկ մէկիկ յաղթեց, քա-
ղաքները կօրծանեց եւ բնակիչները Հռոմի մէջ փոխա-
դրեց։ Խոկ Սարբինիացիները, որոնք յաղթութեամբ
մինչեւ Հռոմի պատերուն առջեւն եկած ու անոր կա-
պիտողին բերդին մատնութեամբ տիրած էին՝ երբ որ
վերջի որոշիչ պատերազմը պիտ' որ տային՝ յափշտա-
կուած աղջիկները մէջը մտնելով՝ իրենց ծնողքն ու
եղբայրները իրենց էրիկներուն հետ հաշուեցուցին։ Սա-
բինիացւոց մէկ մասը (Կուրիացիք) Հռոմի մէջ Կուիրինալ-
բլույն վրայ բնակեցան եւ անոնց Տատիոս թագաւորը
Հռոմուլոսին գահակից եղաւ, խոկ երկուքին մեռնելէն
ետքը որոշուեցաւ որ, փոփոխակի մէյ մը Հռոմայեցի-
ներէն մէյ մ'ալ Սարբինիացիներէն թագաւոր ընտրուի։
Նոյնպէս ծերակոյար, որն որ Հռոմուլոսէն դրուած
թագաւորին խորհրդատու ժողովք մըն էր, 100 Հռո-
մայեցիներէ եւ 100 Սարբինիացիներէ կազմուեցաւ։ Բայց
Հռոմուլոս իրեն ընկեր ունենալ չուրելով քիչ մը ետ-
քը Տատիոսը սպաննեց։ Խոկ ինք 37 տարի շարունակ
պատերազմներով թագաւորելէն ետեւ զըսցին ըսա-
ծին նայելով՝ ամպոտ ու մըրկալից օր մը Արեսէն եր-
կինք յափշտակուեցաւ եւ ժողովուրդն սկսաւ զինքը
իրըեւ Կուիրինեան աստուած պաշտել։

5. Երկու դաշնակից Հռոմայեցի ու Սարբինիացի ցեղերէն
զատ եաքէն Հռոմի մէջ բնակող Տուսկիացիք ալ իրենց կողմանէ
100 հոգի ծերակուատի մէջ խոթելով ծերակուատին անդամները
300 հոգի եղան։ Աս երեք ցեղերը, Ռամնեանք (Հռոմայեցիք),
Տիտեանք (Սարբինիացիք) եւ Լուկերեանք (Տուսկիացիք) տասնա-
կան Կուրիաներու կը բաժնուէին, ամէն մէկ կուրիան ալ հա-

բիւրական ածուներու : Իւրաքանչիւր բաժին իրեն սեփական առաջնորդն ունէր, որն որ թէ կրօնական հանդէմներու մէջ, թէ պատերազմի ատեն եւ թէ քաղաքային իրողութեանց մէջ իրենց ըաժմին կ'առաջնորդէր : Թագաւորը ընտրական էր եւ անոր իշխանութիւնը շատ շափառուած, առանց ծերակուտին հաւանութեան չէր կրնար բան մը որոշել եւ ծերակոյտն ու թագաւորը երեւելի խոդիրներու մէջ պէտք էին կուրիաներու ժողովը ժողովել :

6. Հռոմուլսուին մահուրնէ եպքը ծերակոյտը կ'ուզէր կառավարութիւնն առանձին իրեն պահել անոր համար տարի մը թագաւոր չդրաւ, մինչեւ որ ժողովրդէն՝ ստիպուած Տաաիոսին փեսան Կումա Պոմպիլսս Սաբինիացին (716—679) ընարեց, որն որ իր նախորդին պէս զբոյցներու կը վերաբերի, եւ ինչպէս Հռոմուլսս Հռոմայեցւոց տէրութեան ու պատերազմական հոգւոյն հիմնադիրը կը համարուի, անհանկ ալ կրօնական կարգաւորութիւններուն մեծ մասը Կումային կը տրուի : Աս իմաստուն թագաւորին ջանքն էր օդտակար օրէնքներով ու կրօնական կրթութեամբ ժողովուրդը երջանկացընել : Երկիրը ժողովրդեան բաժնեց եւ (Կամենենա Եգերիա դիցուհոյն խորհրդովը) կրօնական պաշտամունքը կարգաւորեց ու պաշտօնեաները որոշեց : Ժողովրդեան գործքերուն ու առանձին կենաց նկատմամբ ալ կարգագրութիւններ բրաւ եւ անոնց վրայ տեսուչներ սահմանեց : Չատ մեհեաններ շինեց, ի մէջ այլոց երկդլուխ Յանոսին մեհեանը, որն որ միայն պատերազմի ատեն պիտի բացուէր : Հռոմուլսուին Տումարն ալ շակեց :

7. Հռոմայեցւոց կրօնը Յունաց կրօնին բոլորովին նմանէ, եւ բաց ի քանի մը ազգային աստուածութիւններէ, ինչպէս են Յանոս, Կոսիրինոս, Ենէսա եւ քանի մը վերացեալ գաղափարներէ ինչպէս Հաւատք, Միաբանութիւն, Ասհմանք եւ այլն, միւս բոլոր աստուածութիւնները Յունաց աստուածութիւններն են (Գիւնք. 155) միայն տարիեր անուններով . Յուլիանէր՝ Զեւսն եւ, Աեպտուն՝ Պասիդոնը, Մարս՝ Արէսը, Վուլկան՝ Հեփեստոսը, Դիանա՝ Արտեմիսը եւ այլն : Նոյնպէս կրօնական պաշտամունքն ալ առները, Խաղերը, Խորհրդները, զոհերն ու ազօթքները Յոյներէն առած են : Միայն Հաւահմայութիւնները եւ քանի մը ծէսեր ետրուրիացիններէն են : — Աշանաւոր էին Հռոմայեցւոց մէջ Աեստեան կուսանքը, որոնք տասը տարիէն վար կ'առնուէին ու երեսուն տարի Վեստա դիցուհոյն մեհենին մէջ կը ծառայէին : Ասոնց գործքն էր մեհենին կրակը միշտ վառ պահել, որովհետեւ կրակին մարիլ Հռոմայեցիք տէրութեան դժբախառութիւն մը կը համարէին : Քանի որ մեհենին ծառայութեան մէջ էին ողջախոնհութեան ուխտ ունեին, եւ եթէ մէկը ուխտը ոտքի տակ առաջնորդութիւնը ուխտ ունեին, եւ եթէ մէկը ուխտը ոտքի տակ առաջ-

Նուր՝ ողջ ողջ կը թաղուէք: Ծառայութեան երեսուն տարին
լըննալէն ետքը ազատ էին:

8. Խաղաղասէր՝ Նումային՝ պատերազմասէր
Տուղղիոս ՈստիլիոսՀոմայեցին յաջորդեց (773—640)
Ալբա լոնգացիք Հոմայեցւոց մեծնալուն վրայ նա-
խանձելով սկսան անոնց երկիրներուն վրայ յարձակիլ,
որով մեծ կուի մը բրդաւ, բայց Ալբայեցւոց Փուփիե-
տիս զօրավարին առաջարկելովը արիւնչեղութեան
վերջ տալու համար սահմանուեցաւ որ իննդիրը մենա-
մարտութեամբ որոշուի: Ուստի Հոմայեցւոց կողմանէ
Երեք Որատեան եղբարք Ալբայեցւոց երեք Կուրատեան
եղբարց դէմ ելան եւ անոնց յաղթելով՝ Ալբայեցիք
Հոմայեցւոց հպատակելու ստիպուեցան. բայց Փուփ-
իետիս ասկէց պրծելու համար դրացի ազգերը Հոռմի
դէմ դրգուեց, խոստանալով որ ինքն ալ իրենց կ'օդ-
նէ. սակայն Տուղղիոս թշնամիները մէկիկ մէկիկ նուա-
ճեց, Փուփիետիսը բոնելով չորս կտոր բրաւ, Ալբա
լոնգան բոլորովին կործանեց բնակիչն ալ Հոռմ փո-
խադրեց: Բայց ինքն ալ 31 տարի կառավարելէն ետեւ
կայծակէ մը զարնուելով մեռաւ, որովհետեւ կրօնա-
կան բաներուն անփոյթ էր, կ'ըսէ զբոյցը:

9. Տուղղիոսին յաջորդեց Անկոս Մարկիոս Սա-
բինիացին՝ Նումա Պոմպիլիոսին թոռը (640—617):
Ասոր ատենը Լատինացիք Հոռմի երկիրներու վրայ
յարձակումներ ընելով՝ Անկոս վրանին գնաց, չորս
Լատինական քաղաքներն առաւ ու անոնց բնակիչքը
Հոռմ փոխադրեց. ասով Հոռմի ժողովուրդը երկու
բաժնուեցաւ մէկ մասը Բուն Հոռմի քաղաքացիները
կը, կազմէին, որոնք կառավարութեան մասնակից էին
եւ Պատրիկ կամ ազնուական կ'ըսուէին, իսկ միւս մասը
պատերազմաւ նուաճուածները կը կազմէին, որոնք կէս
մը տեղերնին կը կենային, եւ կէս մ'ալ Հոռմ կը
տարուէին, քաղաքացւոյ իրաւունք չունէին, կառա-
վարութեան մէջ չէին կընար խառնուիլ եւ ոչ բուն
Հոռմայեցւոց հետ ամսւանալ, եւ ո.ամիկ կ'ըսուէին:

10. Անկոս Մարկիոսին յաջորդեց անոր որդ-
ւոցը դաստիարակը Տարկուինիոս Երեց (617—578)
Կորընթուէն Տուսկիա փախած Յոյնի մը որդին, որն որ
խաղաղասէր էր, բայց հարկաւորութեան ատեն պա-

տերազմն ալ քաջութեամբ կը վարէր։ Լատինացիք ասոր ատենն ալ Հռոմի սահմաններուն վրայ յարձակելով՝ Տարկուինիոս վրանին գնաց արիւնահեղ պատերազմներով յաղթեց, հպարտ Սարբինիացիներն երկայն կոիւներէ ետեւ խոնարհեցուց եւ Հռոմի վերին տերութեան տակ առաւ։ Նշնպէս Տուսկիացիները յաջող պատերազմներով մը նուամեց (։)։ Աս պատերազմներէն զատ խաղաղութեան գործքերով ալ երեւելի եղաւ Տարկուինիոս. քաղաքը ջուր բերող ջրանողներ շինել տուաւ, քաղքին մէջ աղտոտութիւնները Տիբերիս գետ տանող կոյանոցներ շինեց, հրապարակիներ բացաւ, կապիտողիոնի մէջ Արամազդայ մեհեան մը շինեց, որն որ ետքէն Հռոմէական պետութեան գլխաւոր մեհեանն եղաւ, քաղաքը պարիսպներով պատեց եւ արուեստից ու գիտութեանց ետեւէն ինկաւ, ծերակուտի անդամները՝ Լուկերեաններն աւելցրնելով 300ի հասցուց եւ ռամկէն երեք նոր ցեղեր կազմեց՝ երկրորդ Հռեմնեան, Տիտեան եւ Լուկերեան անուամբ, բայց ազնուականներուն դէմ դառնալովը չկրցաւ ասոնց առջի ցեղերուն ունեցածին չափ արտօնութիւններ տալ։ Իմաստուն թագաւորը Անկոս Մարկիոսի որդւոյցը գաւաճանութեամբը սպաննուեցաւ։

11. Աերուիոս Տուղղիոս (578—534) Տարկուինիոս Պրիսկոսին փեսան՝ ասոր կնկան հնաբքովը նախ Տարկուինիոսին որդւոցը յանձանձիչ որոշուեցաւ եւ ետքէն ժողովրդեան ուղելովը թագաւոր ալ ընտրուեցաւ։ Ասիկա Հռոմը Լատինական դաշնակցութեան մէջ խոթեց եւ անոր ստակովը Աւենտինեան բլրոյն վրայ Անահտայ մեհեանը շինեց իբրեւ դաշնակցութեան ժողովատեղի։ Հռոմին ընդարձակեց եւ երկու բլուր ալ մէջը առնելով քաղաքը եօթնբըլը ըրեան ըրաւ, ու պարսպով մը պատեց։ Տուսկիացիները, որոնք Հռոմի դաշնակցութենէն ելեւ կ'ուղէին՝ զէնքով ստիպեց Հռոմին գլխաւորութիւնը ճանչնալու։ Բայց իբեն ամենէն երեւելի գործքը՝ տուած նոր սահմանադրութիւնն եղաւ։ Մարդասէր եւ երախտագէտ թագաւորը ժողովուրդը պատրիկներուն մեծ ճոխութենէն ազատելու, անոր բեռնը

թեթեւցընելու եւ զանի կառավարութեան մասնակից ընելու համար ձեռք զարկաւ սահմանադրութեան նորոգութիւն մը ընելու։ Հոռմ քաղաքը չորս թաղիքաժնեց, արուարձանեայ երկիրներն ալ 26, անանկի որ իւրաքանչիւր թաղիք ընակիչները (պատրիկներն ու ռամփիլը) մէջ մէկ ցեղ սկսան կազմել սեփական ժողովք, վարչութիւն ու ցեղապետ ունենալով։ Դարձեալ բոլոր ժողովուրդը ընչեց համեմատ 5 դաս բաժնեց, եւ հարկերն ու զինուորութիւնը անոր համեմատ կարգադրեց. զինուորներն առանց թոշակի էին եւ իրենց սպառազինութիւնը (զորն որ Տուղթիոս նոյնպէս որոշեց) իրենք պիտ' որ հոգային։ Ասով գլխաւոր ծանրութիւնը առջի՛ ամենէն հարուստ դասի վրայ ինկաւ, որովհետեւ թէ աւելի հարկ պիտի տար, թէ աւելի զինուոր պիտ' որ հաներ եւ թէ աղէկ սպառազինուած ըլլալուն՝ ճակատի մէջ ամենէն յառաջ պիտ' որ նետուէր։ — Տուղթիոս ժողովրդեան ժողովքին ալ փոփոխութիւն ըրաւ։ Հինգ դասերը 193 հարիւրաւորներու բաժնեց եւ սահմանեց որ հարիւրաւորներու երեսփոխանները ժողովրդեան ժողովքը կացուցանեն։ Ասով ստոյգ է ազնուականաց ազգեցութիւնը դեռ հաստատուն մնաց, որովհետեւ առջի՛ դասը 98 հարիւրաւորութիւններ, եւ եթէ իրեն երեսփոխանները մէջերնին միաբան ըլլային, ամէն բան իրենց ուղածին պէս կ'որոշուէր, սակայն ռամփին ալ ժողովքին մէջը մտաւ, որով կառավարութիւնը վերջապէս պէտք էր որ ռամփիապետութեան փոխուէր։ Ասոր համար պատրիկները Տուղթիոսին թշնամացան, անոր դէմ դաւաճանութիւն մը, կազմեցին եւ անոր օգնութեամբը Տարկուինիոս Գոռոզ՝ թագաւորը սպաննեց։

12. Տարկուինիոս Գոռոզ՝ Սերուիոսին փեսան ու Անկոսին որդին՝ առանց ժողովրդեան հաւանութեանը գահը ելաւ (534—509), Սերուիոսին ռամփին տուած բոլոր արտօնութիւնները չնշեց եւ իրեն խիստ, բռնական բայց միանդամայն զօրաւոր ու ճարտար կառավարութեամբը թէ իրեններուն եւ թէ գրացիքաղաքներուն ինք զինք ահաւոր ըրաւ։ Կաեւ աղնուականաց հետ խստութեամբ վարուեցաւ. բոլորովին բացարձակ իշխելու համար՝ ինչպէս որ ժողովրդեան

Ժողովքը վերցուց՝ ուղեց ծերակյան ալ վերցընել, եւ
երբ որ ասոր համար ազնուականք դաւաճանութիւն մը
կազմեցին որ զինքը գահէն ձգեն՝ սկսաւ կա-
տաղութեամբ կասկածելիները հալածել։ Բայց Տար-
կուինիոս քաջ զօրապետ էր, բոլոր լսաինացի
տէրութիւնները Հռոմի վերին տէրութեան տակ
ձգեց։ Միայն Գաբիքաղաքը յամառութեամբ ընդդի-
մացաւ, մինչեւ որ Տարկուինիոսին որդին Սեքստոս ինք
զինք Զոպիրոսին պէս (տես Եք. 46) վիրաւորելով եւ
Գաբիքացւոց հաւասացընելով որ իր հօրմէն եղած է եւ
վրէմն առնելու համար իրենց կողմն անցած է՝ Գա-
բիքացւոց մեծերը մեռցուց եւ քաղաքը հօրը մատնեց։
Լատինին հարաւային կողմն եղած Վոլսկացի պատե-
րազմասէր ժողովուրդը, որն որ Լատինացիներն ան-
դադար կը նեղէր՝ հիմակ որ Տարկուինիոս Լատինա-
ցւոց գլխաւորութիւնն առաւ, Հռոմի հետ ալ թշնա-
մացաւ։ Ասոր համար Տարկուինիոս անոնց դէմ պա-
տերազմի ելաւ, անոնց Սուեստիա Պոմետիա մայրաքա-
ղաքը յարձակմամբ առաւ կողոպտեց եւ անոր աւարովը
Հռոմը մեհեաններով ու օգտակար շինութիւններով
զարդարեց։ Աս շինութիւններու Տարկուինիոսանինայ
կաշխատցընէր ռամիկը։ Ասոր համար երբ որ նորէն
աւար ժողվելու մտօք Արդէ բերդը գնաց պաշարեց եւ
իրեն Սեքստոս որդին Լուկրետիա անունով իշխանի մը
կնկան բռնաբարութիւն ընելով կնիկը ինք զինք մեռ-
ցուց՝ Յունիոս Բրուտոս ապստամբութեան նշան տու-
աւ եւ տժգոհ ժողովուրդն ու Պատրիկիները Տարկուի-
նեաններն աքսորեցին ու թագաւորական պատիւքվար
առին։ Տարկուինիոս խոռովութիւնը լսելուն պէս
Արդէայէն Հռոմ փութաց, բայց Հռոմայեցիք առջեւը
գոները գոցեցին եւ փուճ տեղ բռնութեամբ կամ
սիրով ներս մանելու աշխատելէն ետեւ Ետրութիացւոց
կողմերը քաշուեցաւ (509)։ Այսպէս վերջացաւ Հռոմի
թագաւորութիւնը երկու Հռոմայեցի, երկու Սաբի-
նիացի եւ երեք Տուսկիացի թագաւորներ ունենա-
լէն ետեւ։

ՀԹՈՄ ՀԱՍՏՐԱԿԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Յօդոհած Ա.

Ա Զ Ն Ո Ւ Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Ւ Ւ Ն

1. Տարկուինեանց մերժուելէն եաբը չոռմի մէջ ի՞նչ կառավարութիւն գրուեցաւ : — 2. Հասարակապետութեան գէմ Տարկուինիոսին նիւթած դաւածնանութիւնը ի՞նչ վերջ ունեցաւ : — 3. Ա էյացիք կրցա՞ն Տարկուինիոսը նորէն գահ հանել : — 4. Հոռոմայեցիք Պորտենասէն ի՞նչպէս առ զստեցան : — 5. Լատինացիք Հոռոմ գէմ ի՞նչու պատերազմ բացին եւ ի՞նչ յաջողութիւն ունեցան : — 6. Ռամիկը ի՞նչու Հոռոմէն ելաւ եւ ի՞նչ պայմանաւ ես դարձաւ : — 7. Կորիսանու ի՞նչու Հոռոմի գէմ պատերազմ բացաւ : — 8. Կ՞ու է ագարակացին օրէնքը : — 9. Ցեղապետները կրցա՞ն Հոռոմի օրէնքները գրի սննցընել տալ : — 10. Տանապետներն ի՞նչպէս իրենց իշխանութենէն վար առնուեցան, ռամիկը կրցա՞ն իշխանութիւն ընդունիլ պատրիկներու խնամի ըլլալու ու հիւպատոսութեան հասնելու : — 11. Ա էյի ի՞նչպէս առնուեցաւ : — 12. Գաղղիացւոց Հոռոմի վրայ արշանիքն ի՞նչ վախճան ունեցաւ : — 13. Հոռոմ ի՞նչպէս շնուեցաւ : — 14. Ռամիկը ի՞նչպէս հիւպատոսութիւնը ձեռք ձեռք :

1. Տարկուինեանց մերժուելէն եաեւ թագաւորութեան տեղ ազնուապետական կառավարութիւն մը դրուեցաւ . թագաւորին երեքպատիկ իշխանութիւնները բաժնուեցան . քրմականը՝ քրմապետին արուեցաւ, իսկ քաղաքականն ու պատերազմականը՝ երկու ժողովրդէն ընտրուած իրարու հաւասար հիւպատոսներու (Պրետորներու), որոնց իշխանութիւնը մէկ տարի միայն պիտի տեւէր, տարին լըննալէն եաբը իրենց գործածներուն վրայ՝ համար պիտի տային : Առ հիւպատոսութիւնն ի՞նչպէս նաեւ տէրութեան միւս գլխաւոր պաշտօնները պատրիկներն իրենց վերապահեցին, բայց որպէս զի ռամիկը շահին եւ անոր օդնութեամբը թագաւորին դարձը անկարելի ընեն՝ Սերուիոսի սահմանադրութիւնը նորէն հաստատեցին, թագաւորական կալուածները ռամիկին մէջ բաժնեցին եւ անոր իշխանութիւն տուին որ եթէ կենաց, ազատութեան կամ ընչեց բոնաբարութիւններու ժողովքին կարենայ բոլոքէլ : Առջի Պրետորներն եղան Բրուտոս եւ Կոլլատինոս՝ Լուկրետիայի էրիկը, երկուքն ալ Տարկուինիոսին տնէն :

2. Ա կային քանի որ Տարկուինիոս ողջ էր՝ նոր հաստատուած հասարակապետութիւնը յապահով

չէր: Ասիկա նախ իրեն դեսպաններովը՝ Հռոմի մէջ հասարակապետութեան դէմ դաւակցութիւն մը կաղմել տուաւ, որն որ յայտնուեցաւ ու մասնակից եզօղները խստիւ պատժուեցան. Բրուտոս եւ ոչ իր որդիներուն խնայեց, որոնք նոյնպէս դաւակցութեան անդամ ցուցուեցան, անոնք ալ դահճին տապարին տակ ինկան: Իսկ Կոլլատինոս միւս հիւպատոսը, որն որ իր դաւակից եղրօրներուն դատապարտութիւնը արգելուկ կ'ուղէր՝ իշխանութենէն ձգուեցաւ, եւ տեղը ընտրուեցաւ Վաղերիոս:

3. Են ատեն Տարկուինիոսին համար Ետրուրիայի Աէյի քաղաքը զէնք առաւ: Երկու հիւպատոսները վրան գացին եւ Արսիա անտառին մէջ ճակատ տուին, եւ թէպէտ Բրուտոս Տարկուինիոսին որդիներէն մէկը մեռցուցած ատեն անոր նիզակէն ինքն ալ վիրաւորուեցաւ ու մեռաւ, բայց յաղթութիւնը Հռոմայեցւոց եղաւ եւ Վաղերիոս յաղթութեամբ Հռոմ դարձաւ:

4. Երբ որ Աէյացւոց փորձն ալ պարապ ելաւ, Տարկուինիոս Ետրուրիացւոց Կղուսիոն քաղքին Պորսենա թագաւորին գիմեց, որն որ Հռոմի վրայ քալեց, Յանիկուլսին տիրեց եւ Հռոմայեցիները Հռոմ փախցուց: Միայն Ավրատիոս Կոկղէս կտրիճը երկու ընկերներով փայտէ կամուրջին գլուխը թշնամուցն դէմ քաջութեամբ պատերազմեցաւ մինչեւ որ Հռոմայեցիք ժամանակ գտան ու կամուրջը փլցուցին: Ասով Ետրուրիացիք չկրցան քաղաքը մտնել, բայց զանի խստիւ պաշարեցին ու մէջը սովլ ձգեցին: Են ատեն Մուկիոս Ակեւոլա երիտասարդ Հռոմայեցին յանդգնեցաւ Պորսենային վրանը մտնելու, որպէս զի զանի սպաննեւ ու քաղաքը աղատէ, բայց բռնուեցաւ եւ Հռոմայեցիք ալ նեղ մտած դաշնադրութեամբ անձնատուր եղան, զէնքերնին յաղթովլ թշնամուցն յանձնեցին, Տիբերիսին անդիի կողմն եղած ռամլի արուարձաններէն հրաժարեցան եւ 20 հոգի պատանդ տուին: Իսկ Պորսենան Տարկուինիոսին կողմը ձգեց: Այսու ամենայնիւ Տարկուինիոս նորէն չյուսահատեցաւ:

5. Ետրուրական պատերազմին ատենը 30 Լատինացի քաղաքները Հռոմին գլուխ քաշեցին եւ հիմակ իրենց գլխաւորութիւնը նորէն ձեռք ձգելու հա-

մար, գուցէ Տարկուինիոսէն ալ գրգռուած՝ Հռոմի վրայ ինկան։ Այսպիսի նեղութեան ատեն ժողովուրդը չէր ուզեր պատերազմի երթալ, որովհետեւ ազնուական ները յանձն չէին առնուր անոր պարտքերը թողլու։ Ուստի դիւրաւ զօրք ժողվելու եւ կարդը պահելու համար, ծերակոյտը Յ ամիս լիակատար իշխանութիւնունեցող իշխանապետ մը դրաւ, որուն հրամանին ոչ ոք կրնար դէմ դառնալ, անհնազանդը անմիջապէս կը մեռցընէր։ Աս իշխանութեամբ Պոսթումիոս առաջին իշխանապետը զօրք ժողվեց ու Ռեգիլեան Լճին քով Լատինացւոց հետ զարնուեցաւ. թէպէտ պատերազմն անորոշ մնայ, սակայն Լատինացիք քաշուեցան. իսկ 90ամեայ Տարկուինիոսը վէրք մ'առնելով ստիպուեցաւ Կումա քաշուիլ, ուր մեռաւ։ Աս պատերազմով Լատինացիք իրենք զիրենք միայն անկախ ըրին եւ ետքէն (493) Հռոմայիցւոց հետ դաշնակցեցան¹։ Քանի մ'արուարձանեայ ազգերու. (Վաղկացւոց, Եկուացւոց ու Սարբինիացւոց) հետ ալ պատերազմ ունեցան Հռոմայիցիք, բայց ասոնք մանր կրիւներով, ասպատակութիւններով եւ աւարառութեամբ միայն կ'ըլլային եւ անդադար կը նորոգուէին։

6. Արտաքին թշնամիներէն ազատելէն ետեւ Հռոմի մէջ սկսան ներքին կոիւները բորբոքիլ։ Թագաւորութիւն եղած ատեն ռամիկը ազնուականներուն բռնութեանց դէմ թագաւորը պաշտպան ունէր. թագաւորութեան վերցուելով չէ թէ միայն պաշտպանէն զրկուեցաւ, այլ մասնաւոր իրեն դէմ իշխանապետ մ'ալ դրուեցաւ։ Գարձեալ աշխարհակալուած երկրէն մաս մ'առնուլը ռամկին զլացուեցաւ, որով շատերը յաճախ պատերազմներէն ու թշնամեաց ասպա-

¹ Ետքի ժամանակները Հռոմայիցւոց ծերակուտին առաջին ոկիզբէն էր, որ յազթող թշնամիէն երեք խազազութիւն չենդրէ. որպէս զի աս սկիզբը հին ցուցուի եւ Հռոմին անյազմէն լիութեան կարծիքը չպառուի. Փառասէր Հռոմայիցիներն իրենց առէն նուաստութիւնները առասպելներով բարեքելու կամ ծածկելու չանացին, ասանկ Պորտենային արշաւանքին մէջ Առկդէս մը, Սկեւոլա մը եւ Ալեփա կոյս մը հնարեցին, որն որ պատանդներու մէջ էր, բայց առ իթ գտնելով՝ լողալով Հռոմ փախաւ եւ երբոր Հռոմայիցիք զանի Պորտենային գարձուցին՝ ասի կոյսը եւ անոր ընտրած պատանդները պարգեւներով ազատեց։ Դարձեալ որպէս զի իրենք զիրենք լատինացւոց յաղթող ցուցըններեւոյթներով խառն առասպելներ չնեցին, սակայն հակառակ թիւնը կը ցուցընէ որ Հռոմայիցիք չաղթեցին, որովհետեւ Լատինացիք անկախ մնացին։ Այսպիսի պատրուակիչ առասպելներ ետքէն Գաղղիացւոց արշաւանքին մէջ ալ կը տեսնուին։

տակութիւններէն աղքատցած սկսան իրենց անձնաւկան ազատութիւնը դրաւ դնելով՝ վաշխառու ազնուականներէն փոխ ստակ առնուլ ու շատ պարտքեր ընել եւ ետքէն պարտքերը վճարել չկմնալով՝ պարտատիրոջը ստրուկ ըլլալ։ Ժողովուրդը ասոր դարման խընդրեց եւ հիւպատոսները ասպատակող Վոլսկացւոց, Եկուացւոց ու Սարբինիացւոց դէմ պատերազմի տանելու համար քանի մ'անգամ խոստացան որ կը հոգան, բայց յաղթութեամբ դառնալէն ետեւծերակոյտը չերուզեր կատարել։ Ասոր համար բոլոր ռամիկը Հռոմէն ելաւ, գնաց Սարբինեանց երկրին մէջ նուիրական լերան մը վրայ բնակեցաւ, աս մտօք որ հան քաղաք մը շնուել ալ Հռոմ չդառնայ։ Ան ատենը ծերակոյտը նեղ մտած Մենենիոս Ազրիպպան խաւրեց, որն որ (ստամոքսի առակ մ'ըսելով) ռամիկն աս գիտաւորութենէն ետ կեցուց, բայց աս դաշամբ որ, 1. պարտքի համար բանտարկուածներն ազատ թող տրուին, եւ անկարող ներուն պարտականութեան թղթերը պատուին, 2. ասոնց նկատմամբ լաւադոյն կարգադրութիւններ ըւլան, 3. ռամիկն անբոնաբարելի ցեղապետներ դրուին, որոնք ռամիկն իրաւանց վրայ հսկեն եւ անոնց դէմ ելած օրէնքները արհելում (νετο) ըսելով խափանեն եւ 4. Շնուածաղետներ դրուին, որ վաշխերու ու սղութեանց վրայ հսկեն։ Երբ որ աս պայմանները հրապարակաւ խոստացուեցան ան ատենը ժողովուրդը Հռոմ դարձաւ (494):

7. Ցեղապետ դրուելով ազնուականաց ու ռամիկին մէջ գժտութիւնը շվերջացաւ. ռամիկը սկսաւ պահանջել որ պատերազմի աւարէն ինքն ալ մաս ունենայ. իսկ Պատրիկներն ամենայն եղանակաւ կը ջանային որ ցեղապետը մէջ տեղաց վերցընեն. ուստի երբ որ 493ին սովոր մը պատահեցաւ եւ Սիկիլիայէն եկած ցորենը պիտի բաժնուեր, Մարկիոս Կորիողանոս անունով երիտասարդ պատրիկ մը, որն որ պատերազմներու մէջ շատ քաջութիւններ ըրած էր, բայց ոխերիմ թշնամի էր ռամիկն, պայման դրաւ, որ ցորենին փոխարէն ռամիկը ցեղապետէն հրաժարի։ Ժողովուրդն աս բանիս համար զինք դատաստանի կանչեց. բայց անի Վոլսկեանց՝ Հռոմայեցւոց անհաշտ թշնամիներուն քովը փա-

խաւ եւ զանոնիք իր հայրենեաց դէմ պատերազմի դըրգուեց։ Անոնց հետ չորս կողմն ապականելով Հռոմայնցոց սահմանը մտաւ եւ մէկիկ մէկիկ քաղաքներն առնելով Հռոմի առջեւ հասաւ։ Ծերակոյար շատ ջանաց զանի հաշտեցրնելու բայց փուծ տեղ։ միայն անոր մօրը աղաչանիքը կրցաւ զինքը ետ դառնալու համազել։ Աակայն Վոլսկացիք շատ տեղերու տէր մնացին։

Տ. Ճողովուրդը քրաղեցրնելու եւ կորսնցուցած երկիրները նորէն ետ առնելու համար՝ ծերակոյար Ետրուրիացւոց, Վոլսկացւոց ու Եկուացւոց դէմ պատերազմ բացաւ։ բայց նոյն միջոցին Սպուրիոնկաստիոս որպէս զի ժողովրդեան համելի բլայ Ագարակային օրէնք մը հանեց, որ թշնամիէն առնուած երկիրները ժողովրդեան ալբաժնուին։ Պատրիկներն ամենայն զօրութեամբ աս օրինաց գործադրութեան դէմ կեցան եւ կաստիոսին հիւպատոսութեան ժամանակին անցնելէն ետեւ զանի մահուան դատապարտեցին, աս օրինաց գործադրութիւնը պահանջող ժողովրդեան ցեղապետ մ'ալ դաւաճանութեամբ սպաննեցին։ Աակայն ժողովուրդը քանի որ ան օրէնքը չէր գործադրուեր չէր ուղեր պատերազմի երթալ, եւ երթալու կը ստիպուէր նէ թուլութեամբ կը պատերազմէր եւ ուզելով կը յաղթուէր, որովհետեւ յաղթութեան պտուղը միայն պատրիկներուն էր, ինք շահ մը չունէր։ Ասով թշնամիները աւելի յանդդնութեամբ Հռոմայեցւոց երկիրները կ'ասպատակէին։ Վէյացւոց դէմ Փափրիկեան ազնուականները գացին, որոնք ժողովրդեան կողմը բռնելով անոր սիրելի, բայց պատրիկներու ատելի եղած էին. սակայն բաց ի մէկ տղէ մը ամենին ալ ջարդուեցան, որով Հռոմայեցիք ստիպուեցան Վէյացւոց հետ 40 տարւան խաղաղութիւն ընելու։ Նշնպէս ձախողկ'երթար հարաւային կողմը Վոլսկացւոցու Եկուացւոց դէմ պատերազմը, եւ Հռոմայեցի գունդ մը Աղդիտոս լերան քովը թշնամիներէն պաշարուեցաւ։ Ան ատենը ժողովրդեան սիրելի Կինկինատոսն իրեն արտէն կանչուելով իշխանապետ եղաւ, յանկարծ թշնամեաց վրայ յարձակեցաւ, պաշարուած գունդը ազատեց եւ թշնամին անձնատուր բլալու ստիպեց (458)։ — Ասկարօտութեան ատենը ռամիկը շատ արտօնութիւններ

ստացաւ եւ պատրիկներուն ազդեցութիւնը քիչ մը կոտրեց, գլխաւորաբար օրէնքները դրի անցընել տալով:

9. Յառաջագոյն Հռոմայեցիք գրուած օրէնք չունէին, հապա պատրիկները սովորութեան համեմատ եւ երբեմն ուղածնուն պէս դատ կը կարէին: Ժողովուրդը որպէս զի իւրաքանչիւրոց սահմանը ճանչնայ ու բռնակալութիւններէ ազատ մնայ Տերենտիոլոս ցեղապետին առաջարկութեամբը դրաւոր օրէնք սկսաւ պահանջել: Պատրիկները երկայն ատեն սաստիկ ընդդիմացան, բայց վերջապէս ասոր ալ զիջան ու օրէնքներ ժողվելու համար Աթէնք եւ Խալիայի յոյն գաղթականութիւնները երեք հոգի խրկեցին: Ասոնց դառնալէն ետեւ բոլոր իշխանութիւնները ի կախ ձգուեցան եւ 10 պատրիկներու մէկ տարւան համար լիսկատար իշխանութիւն տրուեցաւ որ սովորութեանց եւ ժողվուած օրէնքներուն նայելով Հռոմի յարմար օրէնքներ որոշեն: Ասոնք յաջողութեամբ իրենց գործքը կատարեցին եւ շինած օրէնքները առհասարակ ամենէն ընդունուելով 10 պղնձէ տախտակներու վրայ փորուեցան: Ետքէն ասոնք դեռ անկատար տեսնուելով տամապետներուն իշխանութիւնը ատրի մ'ալ երկնցուեցաւ եւ ուրիշ երկու տախտակներ ալ հանեցին, որով Հռոմէական օրէնքները “Օրէնք երկոտասամն տախտակաց,, ըսուեցան:

10. Տասնապետները գործքերնին լմբնցընելէն ետեւ իրենց իշխանութիւնը չուզեցին ձգել ու սկսան բռնութիւններ ընել. ասոր համար երբ որ Կղաւդիոս Ապափիոս տասնապետներէն մէկը ռամկի մը Աերգինիա աղջիկը յափշտակել կ'ուզէր եւ աղջկան հայրը նախատինքէն ազատելու համար իր աղջիկը մեռցուց՝ ժողովուրդը երկրորդ անգամ նուիրական լեռը փախաւ եւ Հռոմ դառնալ չեր ուզեր մինչեւ որ բռնաւորները վար առնուեցան եւ հիւպատոսութիւնն ու ցեղապետութիւնը նորէն դրուեցաւ (449): Ապափիոս Կղաւդիոս բանտի մէջ ինք զինք մեռցուց իսկ միւս տասնապետները աքսորուեցան: Անկէց ետքը ժողովուրդը պատրիկներուն բոլորովին հաւասարիլ ուզելով ցեղապետներն առաջարկեցին՝ որ նախ՝ ռամկիլ կարենայ պատրիկներուն խնամի ըլլալ, եւ երկրորդ՝ որ հիւպա-

տոսութեան ալ հասնի. առջինին հաւանեցան պատրիկները, իսկ երկրորդին երկայն ատեն ընդդիմանաւէն ետեւ երբոր ժողովուրդը չեր ուզեր զինուորիւլյանձն առին, որ հիւպատոսի իշխանութիւն ունեցող պատերազմի ցեղագետ դրուին, որոնք ամէն դասէ ալ կարենան ըլլալ (444). բայց տէրութեան ստացուածոց վրայ տեսչութիւնն ու ժողովրդեան ազգահամար ընելը աս ցեղագետներէն բաժնուեցան եւ երկու համարականներու արաւեցան, որոնք միայն պատրիկներէն պիտ' որ ըլլային:

11. «Երբին յամառ կոփւներն ու աղմուկները եղած ատեն արտաքին թշնամիները դեռ իրենց թշնամութիւնները կը շարունակեին, եւ երբ որ Փիդենէ Հռոմայեցւոց դաշնակից քաղաքը Վէյացւոց հետ դաշնակցեցաւ ու Հռոմայեցիք պատճառն իմանալու համար Վէյի դեսպան խաւրեցին, քաղքին թագաւորը դեսպանը մեռցընելու ալ յանդզնեցաւ։ Ասոր համար ծերակցոն անօր դէմ պատերազմ՝ հրատարակեց, եւ որպէս զի զինուորները պատերազմին՝ իրենց թոշակ կապեց։ Փիդենէն առնուեցաւ իսկ Վէյի (Երկրորդ Տրովադայի մը պէս) տասը տարի ամառ ձմեռ պաշարուած կեցաւ եւ անձնատուր չեղաւ մինչեւ որ Կամիլոս իշխանագետ ընտրուեցաւ, որն որ բանակէն մինչեւ Հերայի մեհեանը ական բանալով քաղաքը առաւ (396):

12. Երբ որ Հռոմայեցիք Վէյի յաղթութեանն համար դեռ ուրախութեան մէջ էին, Ետրուրիայի Կղուսիոն քաղքէն Հռոմ դեսպան եկաւ՝ Գաղղիացւոց դէմ օդնութիւն խնդրելու, որոնք Վէյեան պատերազմին ատենը Ալպեան լեռներն անցնելով մինչեւ Ետրուրիա հասած էին։ Հռոմայեցիք երեք հոգի խրկեցին, որ երթան միջնօրդ ըլլան, բայց անոնք Կղուսիոնացւոց հետ միացած Գաղղիացւոց վրայ յարձակեցան եւ զօրավար մը մեռցուցին։ Ան ատենը Բրեննոս Գաղղիացւոց առաջնորդը Հռոմայեցիներէն պահանջեց որ դեսպաններն իրեն ձեռքը տրուին, եւ երբ որ խնդիրքը մերժուեցաւ՝ 70,000 հոգւով սկսաւ Հռոմի վրայ քալեւ, Ալփիա գետին քով զարկաւ ցրուեց Հռոմէական 40,000 հոգւոյ բանակը, որն որ իրեն դէմ խրկուած էր (389), պարպուած Հռոմ քաղաքն ա-

ուաւ եւ աղէկ մը կողոպտելէն եւ այրելէն ետեւ կապիտողիսն բերդը պաշարեց, որուն մէջ ծերակոյտն ու բոլոր քաղաքացիքն ապաւինած էին: Առջի յարձակումը որ ըրաւ չօաջողեցաւ, ետքէն կապիտողիսն տանող ոտքի ճամբայ մը նշմարելով գիշերը անկեց ներս մտնելու փորձեց, բայց Հերային սագերուն պոռալէն պահապաններն արթննալավ (կ'ըսէ զըսցը) Մանլիոս կապիտողեանէն վորնտուեցաւ: Աս միջոցին Բրեննոս լուլով որ Վենետացիք իրեն երկիրը կ'ապականեն եւ տեսնելով միանգամայն որ իրեն բանակին մէջ ժանտախտ մտած է՝ յանձն առաւ սովով նեղ ինկած Հռոմայցւոց հետ խաղաղութիւն ընելու եւ 1000 լժոր ոսկի առնելով հեռացաւ¹:

13. Գաղղիացւոց արշաւանքին պատճառաւը Հռոմէն փախած ռամիկն ալ չուզեց կողոպտուած ու այրած քաղքին մէջ նորէն բնակիլ, հապա Վէյի Երթալ կ'ուզէր, բայց կամիլլոս, որն որ նոյն ատեն իշխանապետ եղած էր, զիրենք աս դիտաւորութենէն ետ կեցուց, շուտով մը (անոր համար ալ յառաջուրնէ աւելի անկարգ) քաղաքը շինեց: Ետքէն Վոլսկացւոց, Եկուացւոց ու Ետրուրիացւոց վրայ գնաց, որոնք Հռոմէական երկիրները կ'ասպատակէին, եւ զանոնք խոնարհեցուց:

14. Հազիւ թէ գաղղիացւոց Հռոմի մէջ պատճառած սարսափն անցաւ՝ ցեղապետներն իրենց նախորդներուն պէս պահանջմունքներընելու սկսան: Կիկինոս Ստոլոն եւ Սեքստիոս առաջարկեցին (376), որ 1, անկէց ետքը պատերազմից ցեղապետները չընտրուին, հապա միայն հիւպատոսներ որոնցմէ մէկը միշտ ռամիկն ըլլայ. եւ 2, ամէն քաղաքացի աշխարհակալուած երկրին մասնակից ըլլայ, բայց ոչ ոք 500 արտավարէն աւելի ունենայ: Եւ որովհետեւ պատրիկներն աս առաջարկութեանց ամենայն սաստկութեամբ ընդդիմացան, երկու ցեղապետները 9 տարի ետեւէ ետեւ ցեղապետ ընտրուեցան մինչեւ որ վերջապէս (366ին) իրենց ա-

1 Հռոմայցեցիք պարտութիւնը ժամար կը պատմին թէ ոսկին կըսած ատեն երբ որ Բրեննոս կշեռքին վրա իր սուրբն ալ դրաւ որպէս զի աւելի տանու մէկէն Կամիլլոս Վէյի փախած Հռոմայցեցիներուն գլուխն անցած վրան հասաւ, սոսակ տաղը արգիկեց, երկու անրուն գաղղիացիները զարկաւ եւ Բրեննոսը բռնեց մեռցուց:

ռաջարկութիւններն օրէնքը եղան եւ Սեբատիոս առջի ռամփիկ հիւպատոսն եղաւ։ Ասանկ 143 տարի ռամփիկը շարունակ կուռելով մէկիկ մէկիկ պատրիկներուն արտօնութիւնները առաւ եւ վերջապէս անոր հաւասարեցաւ ու կառավարութիւնը ռամփապետական ըրաւ։

Յօդոհած Բ.

ՌԱՄՓԿԱՊԵՏՈՒԹԻՒՆ. — ՄԻՋԻՆ ՈՒ ՍՏՈՐԻՆ ԴՏԱՎԱԾԵՑ ՆՈՒԱՃՈՒԻԼ.

1. Հռոմայիցիք Սամիփացւոց հետ բնչպէս պատերազմի բռնուեցան, ի՞նչպէս եղաւ առջի Սամիփական պատերազմին։ — 2. Լատինացիք ինչո՞ւ Հռոմի ղեմ պատերազմը բացին, եւ ի՞նչ վերջ ունեցան։ — 3. Ի՞նչպէս եղաւ երկրորդ Սամիփական պատերազմին։ — 4. Ի՞նչպէս եղաւ երրորդ Սամիփական պատերազմին։ — 5. Փիւռոս ինչո՞ւ խոախա արշաւեց, եւ ի՞նչ յաջողութիւն ունեցաւ։ — 6. Ի՞նչպէս հպատակեցան Միջին ու Ստորին խոախայի ժողովրդները։ — 7. Առջի ժումանակները Հռոմայիցւոց բարքը ի՞նչպէս էր։

1. Ազնուականաց եւ ռամփին կոխները լմբննալէն ետքը՝ Հռոմայիցիք ներքին միութիւն մը ստանալով եւ իրենց զօրութիւնն աւելնալով՝ իրենց մտադրութիւնն աշխարհակալութիւններու վրայ գարձուցին, եւ սկսան իրենց գիւցազնական ժամանակը։ Ասոր ճամբայ բացին Սամիփացւոց երեք պատերազմները։ Սամիփացիք, որոնց սահմանը նոյն ատենը Ադրիական ծովէն մինչեւ Տիրենեան ծովը կը տարածուէր, եւ Հռոմայիցւոցմէ (անոնց գաշնակիցները մէկտեղ առնելով) աւելի զօրաւոր էին, կամպանիացւոց վրայ գացած եւ անոնց երկու անդամ յաղթած էին, որով կամպանիացւոց ուրիշ բան չմնաց բայց եթէ Հռոմայիցւոց գիմել։ Հռոմայիցիք նոյն ատեն Սամիփացւոց գաշնակից էին, անոր համար ուզեցին բաները բարեկամութեամբ լմբնցրնել, բայց երբոր Սամիփացիք իրենց միջնորդութիւնը մերժեցին՝ Վաղերիսս կորվոս հիւպատոսին առաջնորդութեամբ վրանին գացին եւ Գաւրոս լերան (343) ու Սուէսուլայի քով երկու յամառ ու արիւնահեղ ճակատներու մէջ անոնց յաղթեցին, բայց ետքէն Սամիփացւոց հետ հաշտութիւնը, որպէս զի մէկտեղ Լատինացւոց գէմ երթան։

2. Լատինացիք Հռոմայիցւոց հաւատարիմ գաշնակիցներն էին եւ անոնց ամէն պատերազմի մէջ

կ'օդնեին, անոր համար Սամնիացւոց պատերազմին ատենը պահանջեցին որ ծերակուտին կէսն ու հիւ պատոսին մէկը իրենցմէ բլայ, եւ երբ որ ասի չընդունուեցաւ՝ ոտք ելան եւ Հռոմի գէմ պատերազմ բացին։ Ան ատենը Հռոմայեցիք Սամնիացւոց հետ բարեկամացան ու Մանլիոս Տորկուատոսին զօրավարութեամբն անոնց վրայ դացին։ Մանլիոս զօրքը կարդի կանոնի մէջ պահելու համար խիստ հրաման հանեց որ առանց հրամանի թշնամեաց վրայ մէկը չըարձակի. եւ երբոր իր որդին թշնամիկն դրդուած առ հրամանին գէմ գնդի մը վրայ ինկաւ ու յաղթեց, առանց ինայելու զանի մահուամբ պատուհասեց։ Այսպիսի խիստ կարգաւորութեամբ Վեսուվին քով ճակատեցաւ, բայց Լատինացիք յուսահատութեամբ կը պատերազմին եւ Հռոմայեցիք գեղեւելու սկսան։ Ան ատեն Դեկիոս Մուս զօրավարն ինք զինք մահուան նուիրելով թշնամեաց մէջ յարձակեցաւ, եւ անով իրենները սիրտ առին ու յաղթեցին (338)։ Տրիփանոնի քով երկրորդ անդամ յաղթելով Լատինացիք՝ բոլորովին հպատակեցան եւ իրենց քաղաքներուն մէջ Հռոմայեցի պահապան զօրք առին։

3. Սամնիացիք Հռոմայեցւոց զօրանալը տեսնելով ուզեցին Նէապոլայ օդնել, որն որ Լատինացւոց հետ միաբանած էր եւ հիմակ Հռոմայ չէր ուզեր հպատակիլ, եւ ասիկա պատճառ եղաւ երկրորդ Սամնիան պատերազմին (325—304)։ Ի սկզբան յաջողութիւնն անանկ Հռոմայեցւոց կողմն էր, որ Սամնիացիք հաշտութիւն ինգրեցին, բայց որովհետեւ անոնք կատարեալ հպատակութիւն կը պահանջեին՝ պատերազմանէր Սամնիացիները պատերազմի մէջ մեռնին աւելի յանձն առին եւ Հռոմայեցւոց բռնած Լուկիերիա բերդը պաշարեցին։ Հռոմայեցիք քաղքին օդնութեան զօրք խաւրեցին, բայց Սամնիացիք Պատիսիոս զօրավարին առաջնորդութեամբ անոր մէկ մասը կաւդիոնի քով զարկին ջարդեցին եւ մնացածները նեղ ճամբու մը մէջ պաշարեցին, որով ստիպուեցան Սամնիացւոց գէմ չպատերազմելու դաշինք դնել եւ անոնց լուծին տակէն անցնելով Հռոմ դարձան (321), Լուկիերիան ալ անձնատուր եղաւ։ Բայց ծերակղյուն աս դա-

շինքը չընդունեցաւ եւ պատերազմը նորէն սկսաւ. ի սկզբան բախտը փոփոխ էր, բայց ետքէն (314ին) Հռումայեցիք յաջող էին, թէպէտ եւ Ետրուրիացիք եւ Հեռնիկացիք ալ անոնց դէմ պատերազմը բացին։ Գլխաւորաբար Փաբիոս Մաքսիմոս զօրավարը երբեմն Ետրուրիայի (ու Պերուսիայի քով փառաւոր յաղթութիւն մը ստացաւ) եւ երբեմն Սամնիացւոց երկրին մէջ պատերազմը յաջողութեամբ կը վարէր, եւ Սամնիացիք քանի մ'անգամ յաղթուելէն ետեւ երբորիբենց երկիրը աւերակ դարձաւ՝ խաղաղութիւն ըրին Հռոմին վերին տէրութիւնը ճանչնալով եւ Լուկանիան անոնց թող տալով (304)։

4. Խաղաղութենէն վեց տարի ետքը Սամնիացիք Լուկանիան նորէն ձեռք բերելու համար՝ երրորդ Սամնիական պատերազմը բացին (298)։ Ետրուրիաբանական մը խաւրելով՝ Ետրուրիացւոց, Ումբրիացւոց ու Գաղղիացւոց հետ միացան եւ Սենտինոնի քով մեծ ճակատ մը տուին, ուր դարձեալ կը դեղեւէին Հռումայեցիք, մինչեւ որ Դեկիոս Մուս կրտսելն ինք զինք մահուան նուիրած հօրը պէս թշնամեաց մէջն յարձակելով, եւ մեռնելով նորէն սիրտ առին եւ կատարեալ յաղթութիւն մը ստացան, 25,000 հոգի Սամնիացիներէն մեռան, 8000 ալ գերի ինկան (295)։ Այսուամենայնիւ Սամնիացիք իրենց երկիրը լեռներու վրայ պատերազմը գեռ յաջողութեամբ կը շարունակէին, բայց իրենց քաջ զօրավարը Պոնտիոս գերի իինալով եւ սպանուելով, ալ բոլորովին յուսահատեցան ու հպատակեցան եւ Հռոմայեցիք Միջին Խտալիայի տէր եղան (290)։

5. Սամնիացւոց պատերազմը լմբննալուն պէս Հռոմայեցիք հարաւային Խտալիայի իրողութեանց մէջ խաւնուեցան, որով եւ Խտալիայի հարուստ ու կրթեալ Յունաց դէմ պատերազմի բռնուեցան։ Ասոր պատճառն եղաւ Թուրիք քաղաքը, որն որ Լուկանացիներէն նեղուելով Հռոմայեցւոցմէ օգնութիւն խրնդրեց, եւ անոնք ալ զօրք ու 10 ցուկանաւ խրկելով քաղաքն ազատեցին, ու մէջը Հռոմայեցի զօրք դրին. բայց երբոր Թուրիք քաղաքը Հռոմին հետ հաղորդակցութեանց մէջ բանելու համար Տարենտացւոց հետ

դրած դաշտանց դէմ անսնց ծովածոցը 10 յուկանաւ խաւրեցին՝ Տարենտացիք անսնցմէ հինգը կէս մ'ընկըզմեցին կէս մ'ալ դերի առին, Թուրի քաղքէն ալ Հռոմայեցիները վորնտեցին։ Հռոմայեցիք հատուցում ուզեցին, բայց անոնք դեսպանները ծալը ըրին եւ խայտառակութեամբ ետ խաւրեցին։ Ան առեն Հռոմայեցիք անոնց դէմ ալ պատերազմ հրատարակեցին։ Տարենտացիք կը յուսային որ բոլոր Խտալիայի ժողովորդները Հռոմի դէմ պիտօր ելլեն, բայց երբ որ խաբուցան՝ իրենք զիրենք տկար տեսնելով Եպիրոսի Պիտոս Ժադաւորն օգնութեան կանչեցին, որն որ փառք ստանալու ծարաւի բլարով՝ անմիջապէս 25,000 զօրքով ու 20 փիղերով Խտալիա անցաւ եւ Պանդոսիայի քով Հռոմայեցւոց չարաշար յաղթեց (280)։ բայց աս արշաւանքէն իրեն մեծ շահ մը չտեսնելով իր Աինէաս ճարտասանին ձեռքով ուզեց Հռոմայեցւոց հետ խաղաղութիւն բնել։ Հռոմայեցիք Ապահովագութիոս կոյր պատրիկէն յորդորուելով պատասխան տուին որ Խտալիային դուրս կրնայ խաղաղութեան վրայ խօսիլ, անոր համար անի ալ ասպատակութիւններով մինչեւ Հռոմին առջեւը քալեց, եւ Ասկուլոնի (279) քով Երկրորդ անգամ Հռոմայեցւոց յաղթեց։ բայց ինքն ալ այնչափ զօրք կորսնցուց որ Եթէ մէյ մ'ալ ասանկ յաղթեմ, ըստ, կորսուած եմ. անոր համար երբ որ Սիրակուսացիք զինք կարքեղոնացւոց դէմ օգնութեան կանչեցին՝ Հռոմայեցիները թողուց եւ հոն վազեց։ Երեք տարիէն Խտալիա դառնալով Բենելէնդի քով կուրիոն Դենտատոսէն չարաշար յաղթուեցաւ (275), եւ Խտալիայի Յոյներն աղատելու համար Յոյն Ժադաւորները փուծ տեղ օգնութեան կանչելէն ետեւ քիչ մը զօրք Տարենտի մէջ թող տալով Յունաստան դարձաւ՝ ետքէն Խտալիայի պատերազմը նորոգելու դիտաւորութեամբ, բայց իրեն յանկարծական մահը զինքն ասկէց արգելեց։ Իսկ Տարենտ Պիտոսի զօրքէն մատնուելով Հռոմայեցւոց ձեռքն անցաւ, որոնք քաղաքին չդպան միայն պարիսպները կործանեցին, ու նաև առին։

6. Երբ որ Պիտոս Խտալիա երեւցած էր՝ Միջին Խտալիայի շատ ցեղեր անոր հետ միացան Հռոմի Ըստական առին։

դէմ, եւ Ետրուրիացիք՝ Աւմբրիայի Սեննոնեան Գաղզ-
ղիացիներն ալ ոտք հանեցին, որոնք Հռոմայեցաց
վրայ կատարեալ յաղթութիւն մը վաստրիեցան: Բայց
Հռոմայեցիք Սեննոնեան Երկիրները բոլորովին աւերե-
լով եւ օգնութեան եկող Բոյարներուն յաղթելով
վրէժն առին. Սեննոնիացիները գրեթէ բոլորովին ջար-
դեցին, Բոյարներուն հետ ալ խաղաղութիւն ըրին:
Իսկ Ետրուրական քաղաքները մէկիկ մէկիկ առնուե-
ցան, եւ որոնք գեռ. գիմացած էին՝ Պիւռոսին Հռոմի
վրայ քալած ատեն իրենց համար շատ նպաստաւոր
պայմաններով խաղաղութիւն ըրին: Սամնիացիք գեռ-
վերջի անզօր ճիգ մ'ըրած էին Հռոմի դէմ, բայց երբ
որ Պիւռոս մեռաւ եւ իրենք Հռոմայեցի զօրավարը
չկրցան կաշառել՝ Հռոմի բոլորովին հպատակեցան.
Նոյնն ըրին միւս հարաւային ցեղերն ալ, անանկ որ
266ին բոլոր Խտալիան մինչեւ Ռուբիկոն գետ Հռո-
մայեցաց իշխանութեան տակ էր: Ասկէց ետքը Հռո-
մայեցիք իրենց աչքը դրսի Երկիրներուն դարձուցին:

7. Քանի որ Հռոմայեցիք գեռ. Խտալիայի մէջ ամփոփուած
էին, իրենց հասարակապետութիւնը ամենէն գեղեցիկ ժա-
մանակը կը վսցելէր. Կրչտ առաքինութիւնն, խիստ բարըը, եւ
կենաց պարզութիւնը՝ հարստութիւնն ու զեղսութիւնն հեռու-
կը բռնէին. Փարիսո Մաքսիմոս Երիասիթէսին պէս աղքատ մե-
ռաւ, եւ անոր յուղարկաւորութեան ծախքը բարեկամների վճա-
րեցին: Կոյն ժամանակը ծնունդն ու հարստութիւնը չէին, որ
մարդուն աւագութիւն ու ճռխութիւն կու տային, այլ առաքե-
նութիւնը միայն եւ հոգւոյ ազնուականութիւնը: Բայց երբ որ
Ափրիկէի ու Ասիայի հարստութիւնները Հռոմի ծանօթ եղան՝
Հռոմայեցիք ընչափաղցութեան, զեղսութեան, անառակու-
թեան, ու անհաւատարմութեան մէջ ամեն ազգերն անցուցին:

Յօդոհած Գ.

**ՊՈՒՆԻԿԵԱՆ ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ ԱՍՈՐԱԿԱՆ ԵՒ ՑՈՒՆԱԿԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ**

1. Հռոմայեցիք ինչ պատճառաւ կարքեղունացւոց հետ պատերազմի բըռ-
նուեցն : — 2. Ի՞նչպէս եղաւ առջի Պունիկեան պատերազմի : — 3.
Հռոմայեցիք իսպագութիւն ինչպէս անցուցին : Ի՞նչպէս խոալիացի Գաղց-
վացիները նուանցեցին : — 4. Ի՞նչպէս բացուեցաւ երկրորդ Պունիկեան
պատերազմը : — 5. Անփրազ երեք անգամ յաղթելին ետեւ Հռոմայեցիք
ինչ ըրին : — 6. Անփրազ կանչէի յաղթութենէն ետեւ ինչ ըրաւ :
Հռոմայեցիք ինչպէս Սամանիայի ու Սիրակուսացի տիրեցին : — 7. Անփ-
րազ խոալիացի կրցաւ օգնութիւն ընտրուիլ : — 8. Ի՞նչպէս վերջացա-
նը կրորդ Պունիկեան պատերազմը : — 9. Հռոմայեցիք ինչն Մակեդո-
նիայի գէմ պատերազմ բացին : — 10. Անփրազ Մեծ կրցաւ Հռոմայե-
ցիները խոնարհեցընել : — 11. Հռոմայեցիք ինչպէս Սակեդոնիան նուա-
նցին : — 12. Յունատան ինչպէս Հռոմէտական նահանգ եղաւ : — 13.
Ի՞նչպէս բացուեցաւ երրորդ Պունիկեան պատերազմը եւ ինչ վախճան
ունեցաւ : — 14. Ի՞նչպէս նուանձուեցաւ Սպանիան :

**1. Հռոմայեցիք Հարաւային Խոալիայի տիրել-
լէն ետեւ աչքերնին Սիկիլիայի վրայ դարձուցին, ուր
Սիրակուսացիք եւ կարքեղոնացիք կղզւոյն տիրելու
համար իբրարու հետ կը կառւեին : Կոյն ատենար Մա-
մերտացիք՝ կամպանիայի աւազակ դունդ մը Մեսսե-
նայի տիրելով՝ բոլոր Սիկիլիայի մէջ ասպատակու-
թիւններ կ'ընէին, եւ երբոր Սիրակուսացի Հիերոն
թագաւորը անսոնց վրայ արշաւեց, մէկ մասը կարքե-
ղոնացիներն օգնութեան կանչեց, իսկ միւս մասը
Հռոմայեցիները՝ կարքեղոնացիք անմիջապէս հասան
ու Մեսսենայի բերդը գրաւեցին, բայց Հռոմայեցիք ալ
գալով թէ Սիրակուսացիներն ու թէ կարքեղոնա-
ցիները Մեսսենային վորնտեցին, որով ետքի երկուքը
Հռոմի գէմ միացան: Սակայն Սիրակուսացիք անգամ
մը յաղթուելէն ետեւ երբ որ Սիկիլիայի քաղաքնե-
րուն մեծ մասը Հռոմայեցւոց կողմն անցան իրենք Հռո-
մայեցւոց հետ խաղաղութիւն ըրին եւ մէկտեղ Ադրե-
գենոր պաշարեցին: Կարքեղոնացիք քաղքին օգնու-
թեան հասան, բայց յաղթուեցան ու քաղաքն առնուե-
ցաւ, կազոպուեցաւ եւ բնակիչները գերի ծախուեցան:**

**2. Սիկիլիայի ծովեղերեայ քաղաքներն ալ
առնելու համար, զօրոնք կարքեղոնացիք դեռ նաւե-
րով բռնած էին, Հռոմայեցիք նաւատարմիղ մը շինե-
ցին եւ Դուիլիոսի առաջնորդութեամբ Միլէի քով
առջի ծովական ճակատը առւին, որն որ ցամաքային
պատերազմի նմանութիւն ունէր, որովհետեւ կար-**

քեզոնացւոց նաւերը կարթերով իրենց քաշեցին եւ վրան կամուրջներ ձգելով ցամափային պատերազմի մը պէս սուրերով թշնամոյն վրայ յարձակեցան եւ այսպէսով յաղթութիւնը վաստրկեցան (260): Ասոր վրայ Սարգիսիայէն ու Կորսիկայէն ալ կարքեղոնացիները վուճնտեցին եւ Ատախղէսս Հռեգուլսս Տինդարիսի քով երկու անգամ յաղթելէն ետեւ պատերազմը Ափրիկէի մէջ փոխադրել ուղեց, որպէս զի մեծ հարուած մը տալով իննդիբը շուտով որոշէ: Ճամբան 330 նաւով ու 139,000 զօքքով Եկնոմոսի հրուանդանին մօտ կարքեղոնացւոց 350 նաւերուն հանդիպելով զանոնք զարկաւ յրուեց եւ առանց կարքեղոնացւոց առաջարկած խաղաղութեան միտ դնելու անարգել Ափրիկէ անցաւ ուր մեծ աւարառութիւն ընելէն եւ 27,000 հոգի գերի բոնելէն ետքը կարքեղոնը պաշարեց: Սակայն հոս կարքեղոնացւոց յոյն վարձկանազօրուն Քսաննթիպսս Սպարտայի զօրավարէն չարաչար յաղթուեցաւ ու զօրաց մեծ մասին հետ գերի ինկաւ: Նոյնպէս ծովու վրայ ալ սկսաւ Հռոմայեցւոց ճախորդերթալ: Կաւատորմիղնին քանի մ'անգամ ալէկոծութենեն խորտակելէն ետքը Գրեպանոնի քով բոլորովին յաղթուեցաւ ու խորտակեցաւ, անանկ որ Հռոմայեցիք սահպուեցան գարձեալ Խտալիայի մէջ քաշուելու: Այսու ամենայնիւ Հռեգուլսսի խորհրդովը խաղաղութիւն ընելու յանձն չառին, եւ պատերազմը Միկիլիայի մէջ շարունակեցին, ուր Ամիլկար Բարկաս կարքեղոնացւոց սպարապետը բերդերն յաջողութեամբ կը պաշտպանէր եւ Հռոմայեցւոց շատ վնաս կը հասցընէր, մինչեւ որ ետքիններն արտօրնօք նոր նաւատորմիղ մը շինեցին եւ Եգատեան կղզիներուն քով Լուտատիս Կատառուլսսին առաջնորդութեամբ նոր ծովական յաղթութիւն մը ստացան: Ան ատեն կարքեղոնացիք նորէն խաղաղութիւն իննդրեցին, Հռոմայեցիք ալ յոդնած ըլլալով՝ այսու գաշամբ յանձն առին, որ կարքեղոնացիք Միկիլիայի բոլորովին հրաժարին, գերիները ետ տան եւ 2200 տաղանդ վճարեն (241): Ասանկով լմրնցաւ առաջին Պունիկեան պատերազմը եւ Միկիլիա՝ Միրակուսայի վերաբերած երկրը գուրս հանելով՝ Հռոմէական գաւառ մ'եղաւ:

Յ. Կարքեդոնի առջի երկայն ու գժուարին պատերազմին յաջողութիւնը՝ Հռոմին զօրութիւնը շատ բարձրացուց կէս մը Սիկիլիան ձեռք բերելով եւ ծովական զօրութիւն մը ստանալով, կէս մ'ալ իր վրայ ունեցած վատահութիւնը սաստկանալով։ Եւ ասկէց ետքը իրաւոնքն ալ անոր աշխարհակալութեանց չափ չեր դներ։ Խաղաղութեան ատեն երբոր Կարքեդոնացիք վարձկանաց կոռուին բռնուած էին, Հռոմայեցիք Սարդինիա ու Կորսիկա կղզիներն անոնցմէ առին։ — Խլիւրիայի Տեւտոս թագուհին Հռոմայեցի նաւերուն վեաս մը հասցուցած ըլլալուն՝ իր երկրէն մաս մը Հռոմի թողտալով եւ հարկ վճարելով պատժուեցաւ։ — Աերջապէս Հռոմայեցիք Սեննոնեան Գաղղիացւոց երկիրներն իրենց մէջը բաժնել ուղեցին եւ երբ որ ասոր համար իտալիայի բոլոր Գաղղիացիները ոտք ելան՝ 6 տարւան (226—220) արիւնահեղ պատերազմով դանոնք ալ նուածեցին, երկիրնին Կիսալպեան Գաղղիա անուամբ Հռոմեական նահանգ ըրին եւ Պղակենտիա ու Կրեմնագաղթականութիւններն հաստատելով իրենց յապահովուցին։ Առով Ալպեան լեռներէն մինչեւ Սիկիլիա բոլոր իտալիան Հռոմին իշխանութեանը տակ մտաւ։

Կ. Կարքեդոնացիք իտալիայի մէջ կրած կորուստը ուրիշ կողմանէ լեցընելու համար Սպանիա արշաւանք մ'ըրին եւ յաջողութեամբ յառաջ կ'երթային։ Եւ թէպէտ Հռոմայեցիք նախանձելով վրան հասան եւ ստիպեցին որ Եբրոյ գետը չանցնին, բայց երբ որ Անտիբաղ Հռոմայեցւոց՝ ոխերիմ թշնամին՝ սպարապետութիւնն առաւ՝ անցաւ սահման գրուած գետը ու Հռոմայեցւոց գաշնակից Սագունտոն քաղաքն առաւ։ Հռոմայեցիք ասոր վրայ պատերազմ հրատարակեցին, բայց ինք առանց թշնամույն սպասելու՝ շուտով Պիւռենեան լեռներէն ու Գաղղիայէն անցնելով Ալպեան լերանց ստորոտն հասաւ։ Աս անանց լեռը պաշտպանող վայրենի ազգերն հաստատուն զօրապետը չկրցան կեցընել։ Տաննուհինգ օրուան մէջ անոնց սառած բարձրութիւններն անցաւ եւ յանկարծ 26,000 զօրքով ու քանի մը փղով իտալիա մտաւ (218)։ Նոյն տարին երկու հիւպատոսներուն զօրքն հետզհետէ (Սկիպիոնինը՝ Տիկինոսի քով եւ Սեմպրոնիոսինը՝ Տրե-

բիայի քով) զարկաւ խորտակեց եւ ետքէն Առնոս գետին ճախիններէն յառաջ երթալով՝ Տրասիմէն Ծին քով երրորդ անդամ մեծ յաղթութիւն մը կանգնեց, որուն մէջ Փլամինիոս հիւպատոսն իր զօրաց մեծ մասովը մեռաւ. բայց Աննիբաղ ասոր վրայ շետակ Հռոմի վրայ չգնաց, այլ Աղբիական ծովուն եղեցքէն դէպի ի Ապուլիա ու Կամպանիա քալեց, որպէս զի Խտալիայի ազգերը Հռոմի դէմ սոք հանէ:

5. Աս վերջի հարկաւորութեան մէջ Հռոմայեցիք Գարփիոս Մաքսիմոս հմաւտ զօրավարը իշխանապետ անուանեցին, որն որ Աննիբաղայ ետեւէն սկսաւ երթալ առանց անոր հետ զարնուիլ ուզելու, թէպէտ եւ Աննիբաղ անդադար զինք կը գրգռէր: Ասոր միայն կը նայէր, որ ամուր գիրքեր բունելով Հռոմը պաշտպանէ, եւ թշնամույն պաշարը կտրելով զանի ետ դառնալու ստիպէ: Աս իրեն վախճանին գրեթէ հասած էր, երբ որ Հռոմայեցիք որոշիչ ճակատ մը տալ ուզելով Տերենտիոս Վառոն եւ Եմիլիոս Պաւլոս հիւպատոսներն Աննիբաղայ վրայ խաւրեցին, որն որ Կաննէ քաղաքն առած ամրացած էր: Աննիբաղին ճարտարութիւնն աս պատերազմին մէջ գլխաւորաբար երեւցաւ, իրմէ շատ բազմաթիւ թշնամին բոլորովին խորտակեց. 45,000 Հռոմայեցիք Եմիլիոս հիւպատոսն ալ դաշտի վրայ ինկան, մնացածներն ալ ցըռւեցան (216): Հռոմի բախտն էր որ Աննիբաղ շիտակ անոր վրայ չգնաց:

6. Կաննէին փառաւոր յաղթութեան միակ հետեւութիւնն եղաւ որ Խտալիայի ազգերը Աննիբաղայ հետ միացան: Բայց կարծես թէ բախտն անկէց ետեւ իրմէ գնաց: Այսչափ պատերազմներով իր զօրքը տկարացած ըլլալով՝ Կապուա ամսւր քաղաքը քաշուեցաւ, եւ իր Աստրուբաղ եղրօրը զօրքով օգնութեան գալուն կը սպասէր: Հոնկէց Մակեդոնիայի ու Սիրակուսայի հետ դաշնակցեցաւ (215) սակայն անգործ կենալով, իր զօրաց կրթութիւնը թշոյցաւ: Խոկ Հռոմայեցիք աս յաղթութիւններով արբած թշնամին Խտալիայէն հեռացընելու համար պատերազմը Սպանիա փոխադրեցին (212—206), ուր թէպէտ եւ իսկզբան ճախող գնաց, բայց երբոր Կոռնելիոս Սկիպիոն զօրավար դրուեցաւ անմիջապէս Նոր Կարքեդոնն

առաւ, եւ թէպէտեւ չկրցաւ Աստրուբազլին Խտալիա
անցնիլն արգելուլ, բայց կամաց կամաց կարքեդոնացի-
ներն Սպանիայէն բոլորովին վարնտեց : Մի եւ նոյն ա-
տեն կղաւդիոս Մարկեղոս Սիրակուսան պաշարեց,
որն որ Արքիմեդէս երեւելի երկրաշափին մեքենանե-
րով Յ տարի դիմացաւ, բայց վերջապէս ձեռքն ին-
կաւ, եւ անով բոլոր Սիկիլիան նուաճուեցաւ ու Հոռ-
մէական գաւառ եղաւ (212): Խոկ Մակեդոնացիներն
օգնելէն արգելու համար՝ Յունաստան Լեւինոս
պրետորը խրկեցին, որուն հետ բոլոր Յոյնք միացան
(բէս Եր. 246):

7. Կոյն խոկ Աննիբազլին բաները գէշ երթա-
լու սկսան: Հոռմայեցիք անոր զօրաց վրայ քանի մը
փոքր յաղթութիւններ ընելէն ետեւ՝ դացին կապուան
պաշարեցին: Աննիբաղ զանոնք անկից հեռացրնելու
համար յանկարծ Հոռմի վրայ քալեց, բայց Հոռմայե-
ցիք տեղերնէն չշարժեցան: Ան ատեն Աննիբաղ Հոռ-
մայեցւոց զօրանալը տեսնելով՝ շորս կողմանէ չպաշա-
րուելու համար Հարաւային Խտալիա քաշուեցաւ եւ
հօն իր եղբօրը գալստեանը կը սպասէր, բայց հօն յան-
կարծ անոր գլուխը տեսաւ. որովհետեւ Հոռմայեցիք
Մետաւրոսի քով անոր յաղթած ու պատերազմի մէջ
մեռցուցած էին, եւ հիմա գլուխը բերին Աննիբազլին
բանակը նետեցին:

8. Խոկ Սկիպիոն Սպանիան նուաճելէն ետեւ
Ափրիկէ անցաւ, ուր Կումբդիայի Մասինիսասա թա-
գաւորն անմիջապէս անոր հետ միանալով շատ յա-
ռաջադիմութիւն ըրաւ: Աս նեղութեան մէջ կարքե-
դոնացիք հայրենիքն ազատելու համար Աննիբազը ետ
կանչեցին, որն որ 16 տարւան պատերազմներէն եւ
յաղթութիւններէն ետքն Խտալիան թող տալու հար-
կագրեցաւ: Ի սկզբան Սկիպիոնին հետ խաղաղութեան
վրայ խօսելու սկսաւ, եւ երբոր շաբաթուեցաւ Զամային
քով գարնուեցաւ, բայց զօրքը քիչ ըլլալով չարաշար
յաղթուեցաւ, այնպէս որ կարքեդոնացիք անոր խոր-
հըրդով խաղաղութիւն խնդրեցին, եւ խիստ պայ-
մաններով ընդունեցան (201): 1. Սպանիայէն բոլո-
րովին հրաժարեցան. 2. բոլոր պատերազմի նաւերը
(բաց ի տասը հատէն) եւ փիղերը Հոռմայեցւոց թո-

դուցին. Յ. Խոսք տուին որ առանց Հռոմայեցւոց հաւանութեանը պատերազմ չընեն, եւ Գ. յիսուն ապրւան մէջ 10,000 տաղանդ վճարեն։ Կարքեղոնի մեծութիւնն ասով գնաց եւ Սկիպիոն՝ անոր յաղթողն՝ Ափրիկանոս ըսուեցաւ։

9. Հռոմայեցիք երկրորդ Պունիկեան պատերազմը յաջողութեամբ գլուխ հանելով իրենց վերին տէրութիւնն արեւմուտքին վրայ հիմնելէն ետեւ՝ արեւելքին գլխաւորութիւնն առնելու համար պատերազմի դաշտը հոն փոխադրեցին Յունաց ազատութիւնը պաշտպանելու պատրուակաւ։ «Նախ եւ յառաջ Մակեդոնիայի դէմ պատերազմ՝ հրատարակեցին, որուն Փիլիպոս Գ. թագաւորն Աննիբաղին նիզակակից էր, եւ եաքէն Հռոմի նիզակակից Խլիբիացւոց վրայ յարձակած էր։ Յունաց օգնութեամբը Կուինոսոս Փլամինինոս Շանազլուոց քով Մակեդոնացւոց յաղթելով շուտով պատերազմը լմինցուց (197) եւ Փիլիպոս Յունաստանի վրայ ունեցած գլխաւորութենէ հրաժարեցաւ, նաւերը տուաւ եւ պատերազմին ծափքը վճարեց։ Խոկ Յոյները Խոթմեան խաղերուն մէջ ազատ հրատարակուեցան (196)։

10. Հռոմայեցիք Յոյներն ազատ թող տալու հրամանն Ասորւոց Անտիոքոս Մեծ թագաւորին ալխրկեցին, որն որ նոյն ատենը բոլոր Փոքր Ասիան կը նուածէր։ Անտիոքոս նեղացաւ առ տիրապետութեան վրայ եւ իրեն քովը փախած Աննիբաղէն եւ Ետողիայի դեսպաններէն յորդորուելով Յունաստան դնաց որ Հռոմայեցւոց աշխարհակալութեան դիտաւորութեանց դէմ Ասորւոց, Մակեդոնացւոց եւ Յունաց նիզակակիցութիւն մը կազմէ։ բայց յուսացած օգնութիւնը չպատաւ, եւ Թերմոնպիլէի քով Ակիլիոս Գլաբրոյէն յաղթուելով (191) Ասիա դառնալու ստիպուեցաւ, ուր Կոռնելիոս Սկիպիոնէն՝ Ափրիկանոսին եղքօրմէն Մագնեսիայի քով նորէն յաղթուելով (190) Տաւրոս լեռներէն ասդին ունեցած բոլոր երկիրները կորսնցուց, նաւատորմիզն ու փիղերը Հռոմայեցւոց ձեռքը տուաւ եւ 15,000 տաղանդ վճարելու յանձն առաւ։ Սկիպիոն առ յաղթութեանը համար Ասիական ըսուեցաւ։

11. **Փիլիպպոս Մակեդոնացին** Անտիքոսին
գէմ Հռոմացեցւոց օգնական էր, այսու ամենայնիւ աւ
սոնք իրեն ամէն ըրածներուն մէջ թշնամութեամբ
մոնելով զինքն այնչափ նեղացուցին, որ անոնց լու-
ծէն ազատելու համար սկսաւ պատերազմի պատրաս-
տուիլ՝ բայց մահը զինք արդելեց, Պերսէոս անոր
որդին ու յաջորդը պատրաստութիւններն յառաջ
աարաւ: Պատերազմը քանի մը տարի փոփոխ բախտով
շարունակուելէն ետեւ Եմիլիոս Պատղոս (Կաննէի ճա-
կատին մէջ ինկողին որդին) Պիւդնայի քով յաղթեց
(168) ու Մակեդոնիայի բախտը որոշեց: Պերսէոս պա-
տերազմին սկիզբը Սամոթրակէ փախաւ, բայց անձնա-
տուր ըլլալու ստիպուեցաւ, Հռոմ տարուեցաւ եւ գե-
րութեան մէջ մեռաւ: Մակեդոնացիք եւ անոնց դաշ-
նակից Խլերիացիք ասոր վրայ հպատակեցան, իսկ Հռո-
մայեցիք Եպիրացիներուն, որոնք Պերսէոսին հետ
դաշնակցած էին սոսկալի վրէժինդրութիւն մը ցու-
ցրցին, մէկ օրուան մէջ անոնց 70 քաղաքները կողոպ-
տեցին ու կործանեցին եւ 150,000 հոգի գերի ծա-
խեցին: — Քսան տարի ետքը Մակեդոնացիք Պերսէո-
սին Անդրիսկոս կեղծեալ որդւոյն առաջնորդութեամբ
Հռոմացեցւոց գէմ ոտք ելան, սակայն կարծ պատե-
րազմէ մը ետքը Կեկիղիոս Մետեղզոսէն յաղթուեցան
եւ Մակեդոնիան Հռոմէական նահանգ մ'եղաւ (148):

12. **Աքայեցիներէն ալ Հռոմայեցիք 1000**
հոգւոյ չափ առանց հիման Պերսէոսի կողմնակից ամ-
բաստանելով իրենք զիրենք արդարացընելու համար
Հռոմ կանչեցին, բայց առանց զանոնք լսելու պահե-
ցին: Ասոր համար 17 տարի ետքը 300ը հայրենիքնին
դառնալով իրենց աղդակիցները Հռոմայեցւոց գէմ
պատերազմի գրգռեցին: Սակայն չկրցան մշերնին միա-
բանիլ եւ այսպէս Մումիոս անոնց յաղթեց՝ Կորըն-
թոն առաւ կործանեց ու Յունաստանն Աքայեա
անուամբ Հռոմէական նահանգ մ'ըբաւ (146):

13. **Կաբքեդոն պատերազմներէն այնչափ կրե-
լէն ետքն ալ յիսուն տարւան խաղաղութեան ատեն**
դարձեալ ծաղկեալ վիճակի մը մտաւ: Ասիկա Հռո-
մայեցւոց նախանձը գրգռեց եւ կատոն երէց իրեն ա-
մէն ատենախօսութեան վերջը կը կրկնէր թէ Պէտք

է Կարքեղոնը կործանել։ Ասոր ալ առիջ տուաւ
Մասինիսսա Նումիդիայի թագաւորը, որն որ Հռու-
մայեցւոց վատահանալով անպատիժ շարունակ Կարքե-
ղոնի երկիրներուն վրայ կը յարձակէր։ Կարքեղոնա-
ցիք քանի մ'անգամ Հռոմ անոր դէմ բողոքելէն ե-
տեւ իրենց ճարր հասնելով վերջապէս վրան դացին
ու զանի իրենց երկիրներէն վորնացին։ Աս դործքս
Հռոմայեցիք դաշնոց դէմ համարեցան ու երկու հիւ-
պատոս վրանին խրկեցին։ Կարքեղոնայիք փուճ տեղ
աղաչանիքներով ու զիջումներով զանոնք ետ կեցրնե-
լու ջանացին։ Հիւպատոսները խարէութեամբ անոնց
զէնքերն ու նաւերն առնելէն ետեւ՝ հրաման տուին,
որ քաղաքնին ալ թողուն եւ ծովէն երկու մղոն հե-
ռու ուրիշ մը շինեն։ Աս որ լսեցին Կարքեղոնայցիք,
որոշեցին որ վերջի աստիճանի քաղաքը պաշտպանեն։
Մեհեաններն ու հրապարակներն արուեստանոյներ
եղան, արք եւ կանայք գիշեր ցորեկ զէնք կը շինեին,
եւ տուններուն գերաններովը քիչ ժամանակուան մէջ
նոր նաւատորմիզ մը ստեղծեցին, որով շատ տարի Հռու-
մայեցւոց յարձակումները քաջութեամբ ետ մղեցին։
Բայց ետքէն Սկիպիոն Եմիղիանոս Հռոմայեցւոց գլուխն
անցնելով նաւահանգիստը փակեց, եւ երկրորդ տա-
րին յարձակմամբ քաղքին մէջ մտաւ։ Դիւցազնաբար
բայց պարապ տեղ 6 օր ալ դէմ կեցան Կարքեղոնա-
ցիք, բոլոր ճամբանները մէկիկ մէկիկ պատերազմաւ առ-
նուեցան քաղքին կրակ տրուեցաւ, եւ ասանկով վեր-
ջացաւ ան տէրութիւնը, որն որ Հռոմը վախի մէջ կը
ձգէր։ Իրեն բոլոր երկիրները Ափրիկէ անուամբ Հռո-
մայեցւոց նահանգ եղան եւ յաղթողը Ափրիկանոս
կրտսեր բառեցաւ (146)։

14. Ուրիշ գրեթէ Կարքեղոնայցւոց պատե-
րազմին չափ դժուարին պատերազմ մը Սկիպիոն կը բա-
ռերը Սպանիա կանչեց։ Աս երկիրը Հռոմայեցիք եր-
կրորդ Պունիկեան պատերազմէն ետքը Հռոմէա-
կան նահանգ կը համարէին, բայց զանի նուաճելու
համար պէտք էին երկայն ժամանակ պատերազմիլ,
որովհետեւ մանր մնանը ժողովրդներն իրենց անկա-
խութիւնը ամէն ճգամբ կը պաշտպանէին։ Կատոն Ե-
րէցը կեղտ իբերիացւոց վրայ մեծ յաղթութիւն մ'ը-

նելով Երրուսէն ասդին բոլոր Սպանիան նուաճեց . սակայն անկեց ետքը Հռոմայեցի կուսակալներուն անհաւատարմութիւնն , ընչաքաղցութիւնն ու անդթութիւնը ժողովուրդն անդադար ապստամբութիւններու կը զրգուէր : Երբ որ կուսակալները Լուսիտանացւոց մէկ զունդ մը խարեւութեամբ զէնքերն առնելէն ետքը իրենց կանչեցին ու բոլոր ջարդեցին՝ Լուսիտանիայի մէջ ընդհանուր ապստամբութիւն մ'ելաւ, որն որ բոլոր Սպանիայի վրայ տարածուեցաւ : Վիրիաթ անունով հսկիւ մը Լուսիտանացւոց առաջնորդն ըլլալով տարտարի Հռոմայեցւոց ամէն յարձակմանց յաղթեց եւ երկու անդամ Հռոմայեցի հիւպատոսները խաղաղութիւն խնդրելու ստիպեց, զորն որ մեծ անձնութեամբ երկու անդամն ալ շնորհեց . սակայն Հռոմայեցիք զանի չպահեցին եւ վերջապէս քանի մը Լուսիտանիացի կաշառելով Վիրիաթը սպաննել տուին, որուն վրայ Լուսիտանիա հպատակեցաւ : Սակայն Սպանիայի հիւսիսային կողմը Տուերոյ գետին ափունքին վրայ շինուածնումանդիա բերդը աւելի երկայն Հռոմայեցիները զբաղցուց ու անոնց մեծ վնաս կու տար, մինչեւ որ Կարքեգոն կործանողն իր պարիսպներուն առջեւն երեցաւ ու 15 ամսուան պաշարմամբ մէջը սովոր ձգելով բերդն առաւ (133) . բայց մէջը միայն մեռածներու մարմիններ գտաւ, որովհետեւ բնակիչներուն կէսը պատերազմաւ ինկած էին, մնացածներն ալ իրար մեռցուցին որպէս զի Հռոմայեցւոց ձեռքը չիյնան : Սկիպիոն Կումանտիան ալ կործանեց եւ Կումանտիանիոս անունն ալ առաւ : Կեղտերու ու Սպանիացիներուն պատերազմին ատենը Հռոմայեցիք Վիդուրիացիներն ու Գալլիայի հարաւային մասն ալ նուաճեցին :

Թօղոսած թ.

ՆԵՐՔԻՆ ՈՒ ՄԻՀՐԴԱՏԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

1. Պունիկեան եւ Յունական պատերազմներէն ետքը ի՞նչպէս էր Հռոմայիցւոց վեճակը: — 2. Տիբերիոս Գրակլոս ժողովոդեան ի՞նչ բարիք ըրաւ: — 3. Կայոս Գրակլոս ագարակացին օրէնքը կրցա՞ւ կատարելապէս գործադրել տալ. ի՞նչ վախճան ունեցաւ: — 4. Ի՞նչպէս եղաւ Յուդուրմենան պատերազմը: — 5. Ի՞նչ վախճան ունեցաւ Ամերիբացիք ու Տերատոնացիքիքը: — 6. Դաշնակիցները Հոռոմէն ի՞նչպէս պատամբեցան. կրցա՞ն իրենց վախճանին համանիլ: — 7. Ի՞նչպէս սկսաւ Միհրդատեան պատերազմը: — 8. Աիզար Միհրդատին պատերազմը լմբնցընելէն ետեւ ի՞նչ ըստաւ, ի՞նչպէս մշտնչնաւոր իշխանապետ եղաւ: — 9. Կն. Պոմպէոս Մարտիոսաններն ի՞նչպէս զսպեց: — 10. Ի՞նչպէս ծագեցաւ Սուսերատորատիններու ու գերիններու պատերազմը, ի՞նչ վախճան ունեցան անոնք: — 11. Պոմպէոս կրցա՞ւ ծովահեններն ալ զսպել: — 12. Ի՞նչպէս եղաւ վերջ Միհրդատեան պատերազմը: — 13. Ի՞նչ է Կատեղինային դաւաձանութիւնը ու ի՞նչ վերջ ունեցաւ:

1. Պունիկեան եւ Յունական պատերազմներով Հռոմայիցիք գրեթե բոլոր Միջերկրական ծովու ծովեղերեայ երկիրներուն տէր եղան եւ Արեւմուտքի գրւխաւորութիւնն իրենց յասպահովցոցին: Բոլոր Խտալիան իրենց ձեռքն էր, Սպանիան, Գաղղիայի մէկ մասը, Մակեդոնիան, Յունաստանը, Փոքր Ասիայի մեծ մասը, Կարքեդոնի երկիրներն եւ Միջերկրական ծովուն կղզիները կուսականերու կամ անտիհիւպատուններու ձեռքով կը կառավարեին եւ նոյն իսկ Ասորիք, Եղիպտոս ու Մաւրիտանիա իրենց ազգեցութեանը տակ էին: Ան պատերազմներով ներքուստ ալ տէրութիւնը մեծ փոփոխութիւն կրեց, մէկ կողմանէ Յունաց կրթութիւնն, արուեստներն ու գիտութիւնները սկսան առնուլ, բայց միւս կողմանէ աւելի շուտով արեւելեան ազգաց մոլութիւններն առին: Պարզութիւնն ու խիստ առաքինութիւնը Հռոմէն հեռացան եւ ընչաքաղցութիւնը, զեղսութիւնը, երդմնազանցութիւնն ու յափշտակութիւնը տեղը փոխանակեցին: Հիմակ Պատրիկներու ու ռամկի զանազանութիւնն ալ մնացած չէր, անոնք բոլորովին իրարու հետ խառնուած էին, բայց ուրիշ ազնուականութիւն մ'ելաւ, որն որ մեծ պաշտօն վարող հաւ մ'ունենալուն վրայ կը հիմնուէր: Աս տեսակ ազնուականները կը ջանային որ պաշտօններն իրենց տանը մէջ պահեն եւ ուրիշներուն չժողուն, նահանգներուն կառավարութիւնը միշտ իրենք կ'առնուին, եւ որովհետեւ նահանգները շատ մուտք կը բերէին, անոր համար աս ազնուական-

ները շատ հարուստ կ'ըլլային ու տէրութեան երկիր-ներն իրենք կը դրաւէին, իսկ միւս ժողովուրդը եր-թալով կ'աղքատանար եւ մուրալով հայը փնտուելու կը ստիպուէր:

2. Տիբերիոս Աեմպրոնիոս Գրակքոս ցեղապետը ժողովրդեան մէջ գարձեալ հաւասարութիւն մը խո-թելու ու հարուստներուն զեղխութեան առջեւ թումբ մը քաշելու համար Լիկինեան աղարակային օրէնքը, որն որ շատոնց մոռցուած էր, քանի մը մեղմացուցիչ յաւելուածներով նորէն հաստատեց եւ որոշեց որ Հռո-մայեցի մը 500 արտավար երկրէն աւելի պիտի գարձնէ, որ չունեցողներուն բաժնուին . հաստատեց միանգա-մայն, որ ոչ կարենայ իր երկիրն ուրիշին ծախսել: Եւ որպէս զի աղքատ ժողովուրդն աս իրեն առած եր-կիրը կարենայ մշակել՝ առաջարկեց, որ Պերգամոնի Ատտալոս թագաւորին գանձերը՝ որոնք Հռոմի ժա-ռանգութիւն մնացած էին, ժողովրդեան բաժնուին: Երախտագէտ ժողովուրդը կ'ուզէր զանի երկրորդ տա-րին ալ ցեղապետ ընտրել, բայց ծերակցար Ակիպիո-նեանց առաջնորդութեամբ ընտրութիւնը խափանեց եւ զանի 300 ընկերներով սպաննեց (133):

3. Տիբերիոս Գրակքոսին մահուընէն տասը տարի ետքը անոր եղբայրը Կայոս Աեմպրոնիոս Գրակ-քոս երկու տարի ցեղապետ ըլլալով դեռ կատարեալ չգործադրուած աղարակային օրէնքը նորոգեց, աղ-քատներուն ամսէ ամիս ցորեն բաժնել տուաւ, ծե-րակուտին իրաւաբանութիւնը ասպետներուն դարձուց եւ առաջարկեց, որ իրալացի գաշնակիցներն ալ Հռո-մեական քաղաքացւոյ իրաւունք ունենան, բայց աս առաջարկութիւնը չընդունուեցաւ: Հարուստները տեսնելով որ Գրակքոս երթալով զիրենք կը նուաս-տացընէ՝ ապատամբութիւն մը հանեցին, որուն մէջ Գրակքեանք յաղթուեցան, Գրակքոս զինք իր գեր-ւոյն մեռցընել տուաւ նոյնպէս իրեն կողմնակիցներէն 3000 հոգի մեռան: Ասոր վրայ ծերակցար Գրակքո-սին օրէնքը՝ թէ աղքատները չեն կրնար իրենց երկիրը ծախել՝ ջնջեց եւ բոլոր երկիրները դարձեալ հարուստ-ները գրաւեցին. իսկ հասարակ ժողովուրդը ստիպուէ-

յաւ զինուորտթեամբ կամ կաշառ ուտելով հացը փնտոել:

4. Օմէ Հռոմայեցիք Հասարակապետութեան վերջի ատեններն ինչպէս ապականած էին Յուգուրթային կոխներն աղեկ կը ցուցընեն: Աս Կումիդացին Մասինիսասյին թուռն էր եւ իր երկու եղբարյը հետ Կումիդիանժաւանդած էր: Բայց ինք առանձին տիրելու զելով երկուքն ալ մեռցուց, եւ երբոր ասոր համար Հռոմայեցիք իրեն վրայ զօրք խրկեցին՝ զանոնք կաշառելով ետ դարձուց: Ժողովրդեան ցեղապեան աս խայտառակութիւնը երեւան հանեց եւ ծերակոյտը ստիպուեցաւ Յուգուրթան Հռոմ դատաստանի կանչելու. սակայն ասիկա Հռոմի մէջ ալ ծերակոյտը եւ ցեղապետ մը կաշառեց եւ իբրեւ անպարտ յաղթանակաւ ետ կը դառնար, երբ որ մէկէն գրեթէ ծերակուտին առջեւն իր ազգականներէն մէկը մեռցուց: Ասոր վրայ Հռոմէն վարնուեցաւ եւ Ալբինոս հիւպատասը զօրքով ետեւէն գնաց: Բայց աս ալ կաշառուելով ամօթալի խաղաղութիւն մ'ըրաւ: Իսկ Ալբինոսին եղբայրն Յուգուրթային յաղթուելով՝ Կումիդացւյն լուծին տակէն անցնելու ստիպուեցաւ: Ան ատեն Հռոմայեցւոց աչքը բացուեցաւ, եւ առաքինի ու քաջ Մետեղզոսը վրան խրկեցին (109), որն որ Յուգուրթային շատ անդամ յաղթեց, եւ ետքէն Մարիս, Մետեղզոսին յաջորդը՝ զանի անանկ նեղ խոթեց, որ Մաւրիտանացւոց (Բոկըս) թագաւորին քով փախչելու ստիպուեցաւ. սակայն Սիղային ճարտարութեամբը ձեռք ինկաւ եւ Հռոմ բանափ մը մէջ կեանքը կնքեց (106): Ասով Կումիդիան ալ Հռոմայեցւոց նահանգ եղաւ:

5. Յուգուրթայի պատերազմին ատենը Գերմանիսայի հիւսիսային կողմէն Վիմերացիք (Վիմերացիք=Գամբըր), գերմանացի ցեղ մը Սդիրիա եկած էին եւ Կորէայի քով Հռոմայեցւոց յաղթելով՝ Հելուետացւոց ու Տեւտոնացւոց հետ միացած Գաղլիա գացին եւ Հսնտեղի բոլոր երկիրները նուածեցին: Զորս Հռոմայեցի բանակ վրանին գնաց, բայց չորսն ալ շարաշար յաղթուեցան եւ չորրորդը 120,000 մարդ կորսընցուց: Բոլոր Հռոմ ասօր վրայ դողալու սկսաւ, որով

Հետեւ բարբարսաները գէպ ի Խոտալիա արշաւելու կը սպառնային, եւ միայն Մարիս աս վասնդք հեռացընելու կարող համարուելով՝ անի անոնց վրայ խաւրուեցաւ ու 4 տարի ետեւէ ետեւ հիւպատութիւնն ընդունեցաւ։ Մարիս թշնամին բաժնուած գտնալով՝ Գաղղիայի Էս քաղքին քով Տեւտոնացւոց վրայ յարձակեցաւ եւ երկու օրուան յամառ պատերազմով բոլորովին անոնց յաղթեց (102)։ Ետքէն Կիմբրացւոց վրայ գնաց, որոնք Ալբեան լեռներէն անցած եւ կատուզոս հիւպատոսը վորհնտելով Խոտալիայի մէջ Տեւտոնացւոց կը սպասէին։ Վերկելէյի քով կատաղի ճակատ մը տուաւ, որն որ Կիմբրացւոց ջնջուելովը լմբնցաւ (101)։ Երկու պատերազմներն ալ 100,000ական մեռել ունեցան։ Մարիս Տեւտոնացւոց Տեւտորոքոս թագաւորը գերի առած մէծ յաղթանակով Հռոմ մտաւ, վեցերորդ անգամ հիւպատոսաւթիւնն առաւ եւ Հռոմի երրորդ հիմնիչ ըսուեցաւ (երկրորդը Կամիլլան է)։

6. Մարիսին վեցերորդ հիւպատոսաւթիւնը լմբնալէն ետեւ Հռոմի մէջ ազնուականք նորէն զօրացան, եւ Կիմբոս Դրուսոս ցեղապետն, որն որ իր կողմակցութիւնը զօրացընելու համար ագարակային օրէնքը նորոգեց, եւ Խոտալացի նիզակակցաց Հռոմի քաղաքացւոյ իրաւունք տալ կ'ուզէր՝ սպաննեցին։ Ասոր համար Խոտալիայի շատ ազգեր ալ ոսք ելան եւ Խոտալիան հասարակապետութիւն մ'ըրին Կորքինիոն մայրաքաղքով (91)։ Հռոմայեցիք ան ատեն նեղ մանելով անմիջապէս հաւատարիմ մնացած Լատինացւոց եւ Ետրուրիացւոց Հռոմայեցւոյ իրաւունք տուին որպէս զի անոնք ալ չապստամբին, իսկ միւսները զէնքով խոնարհեցընել ուզեցին, սակայն երկու տարւան դժուարին եւ վտանգաւոր պատերազմէ մը Ետքը ստիպուեցան ասոնց ալ նոյնը շնորհէլ, որովհետեւ արեւելք ուրիշ աւելի զօրաւոր թշնամի մ'ելաւ (88)։

7. Միհրդատ է. Պոնտացւոց թագաւորը կ'ուզէր Արեւելքան ազգերը սերտիւ իրարու հետ կապելով Հռոմայեցւոց արեւելք ունեցած ազգեցութիւնը կոտրել։ Ուստի Խոտալիայի խոսվութիւններէն առիթ առնելով Փոքր Ասիայի տիրեց եւ մէկ օրուան մէջ բո-

լոր Հռոմայեցիները (80,000 հոգի) սպաննել տուաւ։ Ետքէն իր Ազգեղայոս զօրավարը նաւատորմղով Յունաստան ալ խաւրեց, ուր բոլոր Յոյներն իր կողմն անցան եւ Հռոմայեցիներն անկէց վարնտուեցան։ Որպէս զի Խտալիա ալ չանցնի՝ Հռոմայեցիք դաշնաւորաց հետ հաշտութիւն ըրին, եւ Սիղղան, որն որ դաշնաւորաց պատերազմին մէջ երեւելի եղած էր, հիւպատոս ընելով անոր վրայ խաւրեցին։ Բայց հազիւ թէ ասիկա Հռոմէն հեռացած էր՝ փառասէր Մարիոսը նախանձելով ժողովուրդը գրգռեց եւ անոր օգնութեամբը հիւպատոսութիւնն ու պատերազմին զօրավարութիւնն ինքն առաւ։ Սիղղան ասոր տեղի չտուաւ, այլ անմիջապէս ետ դարձաւ, Մարիոսին յաղթեց ու Խտալիայէն վարնաելով նորէն Միհրդատին վրայ գնաց որ Հայոց հետ Յունաստան եկած ու Աթէնքն իրեն զիւնուց տեղի ըրած էր։ Երկայն պաշարմանէ ու յամագիմակալութենէն ետքը յարձակմամբ Աթէնքն առաւ եւ երկու անդամ Քերոննէայի ու Ալքոմենին քով յաղթելով (86)՝ Միհրդատին զօրքն Ասիա վորնտեց։ Ինքն ալ Ասիա անցաւ եւ ամէն տեղ զարհուրելի աւեր ընելով Մրհրդատը Գարդանեան խաղաղութիւնն ընելու ստիպեց, որով անի Ասիայի մէջ աշխարհակալած բոլոր երկիրները եւ իր նաւատորմղին մէկ մասը յաղթողին թող տուաւ, եւ (2000 տաղանդ) հարկ վճարեց (84)։

8. Սիղղա Միհրդատին պատերազմը լմբնցընելուն պէս Փոքր Ասիայի քաղաքները ապստամբելնուն համար կեղեքելէն ու 20,000 տաղանդ տուգանք առնելէն ետեւ Խտալիա դառնալու աճապարեց, որովհետեւ Մարիոս, որն որ անթիւ անհամար վուանդներէ անցնելով Ափրիկէ փախած էր, կողմնակիցներ գտնելով Միհրդատեան պատերազմի ատենը նորէն Խտալիա դարձած էր, կիննա հիւպատոսին օգնութեամբը Հռոմն առած էր եւ եօթներորդ անդամ հիւպատոս եղած էր։ Մարիոս 17 օր միայն իր հակառակորդները անողորմարար մեռցընելով եւ աքսորելով հիւպատոսութիւնը վարելէն ետեւ մեռաւ. բայց Մարիոսեանք դեռ Սիղղային կողմնակիցները կը հալածէին, եւ անոր զօրքը զարկին ցրուեցին։ Կիննա կ'ուղէր զօրքով Յու-

նաստան ալ անցնիլ, որպէս զի Սիղղային Խտալիա
անցնիլն արգելու. սակայն Սիղղա զանի զարկաւ մեռ-
ցուց, Խտալիա անցաւ (83), շատ պատերազմներով իր
հակառակորդներուն զօրացն յաղթեց, որոնք ըստ
մասին իր կողմն անցած էին, Հռոմ մտաւ, կառավա-
րութիւնն ազնուապետական ըրաւ եւ ինք զինք մըշ-
տրնջենաւոր իշխանապետ անուանել տուաւ: Բոլոր
Հռոմէական պետութեան մէջ Մարիոսեանց դէմ
սոսկալի վրէժինդրութիւն մը ցուցուց սպաննելով եւ
աքսորելով (82): Հռոմի հրապարակին մէջ 8000
հոգի մեռցընել տուաւ: Ոչ ոք իր կենաց վրայ ապա-
հովութիւն ունէր, որուն ընչեց վրայ Սիղղա աչք արն-
կած էր՝ անոր անունը ցանկի մէջ կը դրէր եւ հրա-
պարակը կը դնէր, զանի մեռցընողը երկու տաղանդ
կ'առնուր: Բարեբախտութեամբ աս արհաւրաց կա-
ռավարութիւնը երկու տարի միայն տեւեց. անկեց
ետքը Սիղղա ամէն ակնկալութենէ դուրս բոլոր իշխա-
նութիւններէն հրաժարեցաւ եւ կումէ քաշուած եր-
կրորդ տարին մեռաւ (79):

9. Ինչպէս որ Սիղղա Խտալիայի մէջ անանկ ալ
կնէյս Պոմպէոս Ավրիկէի մէջ Մարիոսին կողմնակից-
ները ոչընչացուց եւ ասոր համար առջի յաղթանակն
ու Մեծ անունն ընդունեցաւ: Ետքէն Սպանիա ալ
անցաւ, ուր Աերտորիոս Մարիոսին կողմնակիցը փա-
խած, եւ Սպանիացիներն իրեն շահելով իր վրայ խրր-
կուած Մետեղղոսին քանի մը անգամ յաղթած էր:
Անոր դէմ չկրցաւ բան մ'ընել Պոմպէոս, մանաւանդ
թէ անկից յաղթուեցաւ ու նեղ ալ մտաւ. բայց
Աերտորիոս իր Պերպեննա զօրավարէն սպաննուելով,
Պոմպէոս դիւրաւ յաղթեց ու մեռցուց տիրասպանն,
ու սպանիական պատերազմը տաօք տարի տեւելէն
ետեւ վերջացուց (72):

10. Իշր որ Պոմպէոս Աերտորիոսին դէմ կը
կուռէր Խտալիան կրակով ու որով գերիներէն ու
սուսերամարտիկներէն կ'աւերէր: Կապուա քաղքին
մէջ պահուած 70 սուսերամարտիկներ իրենց պահա-
պաններէն փախչելով Սպարտակոսին առաջնորդու-
թեամբ աւաղակաց դունդ մը կազմեցին, որն որ օրէ
օր փախած գերիներով կ'աճէր կը մեծնար: Ասոնց

վրայ խրկուած քանի մը զօրաբաժիններ յաղթուեցան եւ քիչ ժամանակուան մէջ Սպարտակոս 60,000 հոգի իրեն տակն ունեցաւ, որոնց հետ բոլոր Ստորին Խոալիան կը կողոպտէր, կը սպաններ ու կ'աւերէր։ Չորս հռոմայեցի բանակներու յաղթեց Սպարտակոս, բայց տեսնելով որ վերջապէս յաղթուի պիտի, ուզեց Գաղղիա երթալ ու հոն խաղաղ ապրիլ, սակայն իրեն մարդիկները ուզեցին նախ Հռոմը կողոպտել, անոր համար Հռոմի վրայ քալեց։ Հռոմայեցիք դիմացնին Աիկինիոս Կրասոս հարուստ ազնուականը խրկեցին, որն որ Սիղարոսի քով յամառ ու արիւնահեղ ճակատի մը մէջ չարաչար յաղթեց, եւ Սպարտակոս պատերազմին մէջ ինկաւ։ Իր զօրաց մնացորդը, որն որ Ալպեան լեռներէ անդին փախչիլ կ'ուղէր՝ Սպանիայէն դարձող Պամպէոսին հանդիպելով՝ անկից բոլորովին ջնջուեցաւ (71)։

11. Սպարտակոսին գունդը ջնջուելէն ետեւ Պոմպէոս ծովահէններն ալ ջնջելու խրկուեցաւ, որոնք կէս մը Կարքեդոնին կործանմանէն ետեւ Հռոմայեցիք ծովու վրայ անհոգ ըլլալէն, կէս մ'ալ Փոքր Ասիայի ազգերը հռոմայեցի կուսականներէն ու մաքսաւորներէն նեղուելէն յառաջ եկած էին։ Ասոնք հաղար նաւէն աւելի ունենալով Աիլեկիայէն ու Կրետէն բուլոր Միջերկրական ծովն անհանդիստ կ'ընէին, Խոալիայի ծովեղեցքը կը կողոպտէին, եւ ցորենը կը դրաւէին, որով Հռոմի մէջ մեծ սով մ'ինկաւ։ Հռոմայեցիք անոնց գէմ խրկեցին Սերվիլիոս զօրավարը, բայց անի մեծ բան մը չկրցաւ ընել. անոր համար Պամպէոսը խաւրուեցաւ, անոր երեք տարւան համար բոլոր ծովերու ու ծովեղերայ վրայ բաշարձակ իշխանութիւն տալով։ Աս երիտասարդ գիւցազնը գործքը յաջողութեամբ գլուխ հանեց. երկու կարծ արշաւանքներով Միջերկրական ծովուն նախ արեւմտեան եւ ետքէն արեւելեան կողմը գրեթէ առանց պատերազմի մաքրեց. Կրետէն ալ, որ անոնց գլխաւոր զինուց տեղն էր, Հռոմայեցւոց իշխանութեան տակ առաւ (66)։

12. Աս ժամանակներս Միհրդատ նորէն խլըրտելու սկսաւ։ Նիկոմեդէս Բիւթանիայի թագաւորը մեռնելէն ետեւ իրեն տէրութիւնը Հռոմայեցւոց թող

տալով՝ Միհրդատ գնաց զանի գրաւեց, արագութեամբ
մինչեւ Քաղկեդոն յառաջ գնաց եւ հոն կոտտա
հիւպատոսը զարկաւ վորնտեց (73): Հռոմայեցիք
անոր վրայ Ղուկուզզոս զօրավարը խրկեցին, որն որ
Կիղիկոսին քով պոնտացի զօրաց յաղթեց ու Պոնտոս
մտաւ: Միհրդատ նեղ մտած իր փեսային՝ Տիգրան
Հայոց թագաւորին քովը փախաւ: Ասկայն Ղուկուզ-
զոս զանի Տիգրանէն պահանջեց, եւ երբոր խնդիրը
մերժուեցաւ՝ երկուքին վրայ ալ քալեց եւ Տիգրանա-
կերտի քով վրանին մեծ յաղթութիւն մ'ըրաւ (69).
բայց նոյն ատենը զօրքն յառաջ երթալ չուզելով
ստիպուեցաւ Հռոմ դառնալ, որով Միհրդատ ու Տի-
գրան կորսնցուցածները նորէն վաստրկեցան ու դար-
ձեալ ահաւոր թշնամի մ'եղան: Ան ատենը Հռոմայե-
ցիք Պոմպէոսը լիակատար իշխանութեամբ Ասիա խաւ-
րեցին, որն որ Եփրատին քով Միհրդատին գէմ
մեծ յաղթութիւն մ'ընելով աս պատերազմն ալ
լմբնցուց: Միհրդատ Կողքիս փախաւ, եւ կ'ուզէր
վերջի փորձն ընել, բայց իր որդին Փառնակն ալ իր-
մէ ապստամբելով եւ զինք բերդի մը մէջ պաշարե-
լով՝ ինք զինք մեռցուց: Իսկ Պոմպէոս Տիգրանին
միայն Մեծ Հայաստանը թաղուց, Պոնտոս, ու Ասորի-
քը, Հռոմէական նահանգ ըրաւ եւ Փոքը Հայքն ու
Կիլիկիան՝ Կապպագովիկիայի թագաւորին տուաւ. Ետ-
քէն Պաղեստին ալ երթալով՝ եղբօրմէն վորնտուած
Հիւրկանոսը նորէն քահանայապետ ու երկրին ազգա-
պետ դրաւ. բայց երկիրը Հռոմայեցւոց հարկատու ըրաւ:

13. Միհրդատեան պատերազմին ատենը Հռոմ մեծ
վտանգի մէջ ինկաւ: Կատեղինա ազնուականը քանի մ'անգամ
հիւպատոսութիւնը ձեռք բերելու աշխատելով եւ պարապ ել-
լով՝ ոխակալութեամբ լցուած շատ բան միտքը դնելէն եւ
չյացաղելէն ետեւ, վերջապէս դաւաճանութիւն մը կազմեց, որ
որ մը Հռոմի վրայ յարձակի, քաղքին կրակ տայ, հիւպատոսներն
ու բոլոր ազնուականները մեռցնէ եւ Սիղղային պէս բոլոր իշ-
խանութիւնը ձեռք բերէ: Կիկերոն ճարտասան հիւպատոսին
հօկողութիւնն աս դաւաճանութիւնն երեւան հանեց եւ ծերա-
կուտին մէջ այնալիսի շանթաձիւ ճառ մը գէմ խօսեցաւ որ
կատեղինա Հռոմէն փախչելու ստիպուեցաւ: Ետեւէն զօրք խըռ-
կուեցաւ եւ Ետրուրիացի Պիստորիս քաղքին քով պատերազ-
մելով՝ խռովարան յաղթուեցաւ ու մեռաւ, կուռակիցներն ալ
ցրուեցան (62), եւ Կիկերոն աս ծառայութեանն համար “Հայր
Հայրենեաց” լսուեցաւ բայց ասով ժողովրդեան ատելի եղաւ
եւ քիչ մը ետքը աքսորուեցաւ:

Յօդոսած Ե.

Ե Ռ Ա Պ Ե Տ Ա Ւ Թ Ի Ւ Ն

1. Խնչպէս կազմուեցաւ առջե եռապետութիւնը եւ եռապետները Հռոմէական երկիրներն ինչպէս մէջերնին բաժնեցին: — 2. Կեսար Գրադղեայի մէջ ի՞նչ արշաւանցներ ըքաւ: Գրադղեան ինչպէս նուածեց: — 3. Գրադղեայի կրցան իրենց ազատութիւնը նորէն սուանալ: — 4. Կրասոս ի՞նչ վախճան ունեցաւ: — 5. Պամպէոս ի՞նչ վախճան ունեցաւ: — 6. Կեսար Վգէոպատրան Եսդիպտոսի գահն ի՞նչպէս հանեց: — 7. Փառնակ կրցաւ Փոքր Ասիայի տիրել: — 8. Պամպէյանք Եսթրեկի մէջ ի՞նչ վախճան ունեցան: — 9. Կեսար իրեն հակառակիրդներուն յաղթելէն ետեւ Հռոմէի ի՞նչ ըքաւ: — 10. Պամպէսոսի որդիները Սպանին ի՞նչ ըքին: — 11. Կեսար ի՞նչպէս մեռաւ: — 12. Խնչպէս կազմուեցաւ երկրորդ եռապետութիւնը: — 13. Հասպարկապետականիք ի՞նչ վախճան ունեցան: — 14. Եռապետները պետութիւնն ինչպէս բաժնեցին: — 15. Ակրոսոս Պամպէսոս ի՞նչ վախճան ունեցաւ: — 16. Ենտոնիոս ի՞նչ վախճան ունեցաւ:

1. Կնէյսոս Պամպէսոս Միհրդատին յաղթելէն ետեւ չտեսնուած փառաւոր յաղթանակաւ Հռոմ մոտաւ, բայց անմիջապէս ծերակուտին հետ գժաւեցաւ, որովհէտեւ առաջարկեց, որ իր Ասիայի մէջ ըրած կարգագրութիւնները հաստատուին ու իր յաղթական զօրաց երկիրներ բաժնուին, եւ ծերակցորդ երկու առաջարկութիւններուն ալ ընդդիմացաւ: Աս գժառութիւնը կեսար՝ սրատես քաղաքագէտն ու հանճարաւոր զօրավարը առիթ առնելով Պամպէսոն ու հարուստ Կրասոսը համսպէց որ միաբանին ու տէրութեաններքին գործքերը մէջերնին բաժնեն, ասով կազմուեցաւ առջի եռապետութիւնը (60): Կեսար երկրորդ տարին հիւպատոս ըլլալով Պամպէսոսին երկու առաջարկութիւններն ալ կատարել տուաւ, երկու ընկերներուն օգնութեամբ ծերակուտին զօրութիւնը կոտրեց եւ հիւպատոսութեան տարին լմբննալէն ետեւ բոն ու իտալական Գրադղեայի ու Խլլիրիայի կուսակալութիւնները 5 տարւան համար առաւ: Անկէց ետքը Պամպէսոս եւ Կրասոս հիւպատոս եղան եւ ասոնք ալ պաշտօնը լմբնցընելէն ետեւ մէյ մէկ կուսակալութիւն առին, Կրասոս՝ Ասորիքն, իսկ Պամպէսոս՝ Սպանիան:

2. Կեսար Գրադղեայի մէջ ելած խռովութիւններէն սահպուեցաւ շուտով Հռոմէն հեռանալու: Կոյն ատենը Հելուետացիք, որոնք Գրադղեացի կամ Կեղադղ մըն էին ու Ալպեան ու Յուրայեան լեռներուն բարձրագաւառներուն վրայ կը բնակեին, կամ գերմանացիներէն նեղուելով եւ կամ լաւագոյն երկիր մ'առ-

նելու համար իրենց բոլոր գեղերն այրեցին ու տնով աեղով Գաղղիա գաղթելու ու Հռոմայեցւոց սահմանները ասպատակելու սկսան։ Կեսար ասոնց վրայ դնաց ու ճակատի մը մեջ յաղթելով կէսը ջարդեց, մնացածներն ալ դաշնակից ընելով իրենց առջի երկիրը դարձուց։ Կայսեր Գերմանացիները, որոնք Արիովիսդին առաջնորդութեամբ Գաղղիա մտած էին, Վեսենտինի (Պրզանսոսի) քով յաղթելով Հռենոսուն անդին վերնոտեց, եւ սկսաւ գեռ անկախ եղած Գաղղիացիները նուածել։ Բեղդիացիք, որոնք Գաղղիացւոց մեջ ամենէն քաջ ժողովուրդն էին, անոր առջեւր առնելու համար միւս Գաղղիայի աղդերն իրենց հետ միաբանեցին ու 300,000 զօքք սուր հանեցին։ Սակայն Կեսար զանոնք իրարմէ բաժնեց, ու առանձին առանձին բոլոր Գաղղիայի աղդերը մինչեւ Հռենոս ու Աալանդեան ծովը զէնքով ու խարդախութեամբ նուածեց։ Իրեն լեզէնները կրթելու ու զբաղեցրնելու համար երկու անգամ Հռենոսուն անդին Գերմանիա ալ յարձակեցաւ երկու անգամ ալ Բրիտանիա մնցաւ, որն որ գեռ անձանօթ երկիր մին էր, բայց ոչ հոս եւ ոչ հոն յաջողութիւն մ'ունեցաւ, երկու երկիրներէն ալ ամէն անգամ առանց հետեւութեան ետզարձաւ։

3. Գաղղիացիք Հռոմայեցւոց հարստահարութիւններէն ու յափշտակութիւններէննեղուած Հռոմէական ծանր լուծը թօթափելու եւ իրենց առջի ազատութիւնը նորէն ձեռք բերելու փորձեր սկսան ընել։ Ի սկզբան առանձին առանձին ցեղեր սուր ելան, որոնք շուտավ յաղթուեցան, եւ ետքէն (52ին) ընդհանուր ապստամբութիւն մ'ելաւ, որուն Վերկինդետորիքս Աւեռնիացին մեջ շրջահայեցութեամբ ու յարտեւութեամբ կառաջնորդէր։ Սակայն Կեսար Ալիսիա բերդին առջեւր միացեալ Գաղղիացւոց ալ յաղթեց եւ Վերկինդետորիքսն ալ բերդին մեջ պաշարելով անձնատուր բլալու ստիպեց (51)։ Աս ապստամբութեան վրէժը Կեսար վերջի աստիճանի խստութեամբ հանեց, բոլոր երկիրը աւերեց, մէկ միլիոն հոգի ջարդեց, այնչափ ալ գերի ծախեց, այնպէս որ Գաղղիացիք վախէն մէյ մ'ալ ապստամբելու չհամարձակեցան։

4. Ընչաքաղց Կրասսոսն ալ իրեն հիւպատո-

սութեան ժամանակը լմբննալէն ետեւ Ասիա գնաց ու հօնտեղի հռոմէական նահանգներն աղէկ մը կողոպտելէն ու կեղեքելէն ետեւ աւարի յուսով եւ կեսարին պէս յաղթութիւններով փառք ստանալու համար Պարթեաց դէմ պատերազմ բացաւ (պէս Եթ. 272): Սակայն յաղթուեցաւ, ձեռք ինկաւ ու սպաննուեցաւ ու իրեն բանակին երեք մասին երկուքը ջարդուեցան (53):

5. Իսկ Պոմպէոս հիւպատոսութենէն ետքն ալ հանգարտ Հռոմ կեցաւ եւ իր կուսակալութիւնները փոխանորդով կը կառավարէր: Իրեն միակ ջանքն էր առանձին տէրութեան գլուխ ըլլալ, ասոր համար ծերակցար կը փայփայէր, խուզութիւններն ալ կ'արծարծէր, որպէս զի զանոնք զսպելու համար իշխանապետ անուանուի: Ուզածին ըստ մասին հասաւ, երբ որ առանձին, առանց ընկերի հիւպատոս ընտրուեցաւ (52): Սակայն ասով իրեն եւ կեսարին մէջը նախանձաւորութիւն մը ծագեցաւ որն որ դիւրաւ պատերազմի փոխուեցաւ, Կրասսոսը չկար, որ զանոնք հաշտեցընէ: Ասոր սկիզբ եղաւ, երբ որ ծերակցար, որն որ կեսարին շատ զօրանալէն կը վախնար, անոր կուսակալութեան ժամանակը լմբննալէն ետքը Պոմպէոսին սաղըելովը հրաման խաւրեց որ զօբքը ցրուէ ու Հռոմ գառնայ: Կեսար չուղեց Պոմպէոսին տակ ըլլալ անոր համար իրեն Գաղղիայի մէջ 10 տարւան արշաւանքներով աղէկ կըթած զօբքովը Ռուբիկոն գետն անցաւ, ու սկսաւ Հռոմի վրայ քալել: Պոմպէոս գեռ պատրաստուած չըլլալով ծերակաւտին ու հիւպատոններուն հետ Յունաստան փախաւ: Իսկ կեսար 60 օրուան մէջ բոլոր Խտալիան նուածեց, Սպանիա գնաց Պոմպէոսին զօբքն իրեն անձնատուր ըլլալու ստիպեց եւ ետքէն Յունաստան Պոմպէոսին վրայ ալ գնաց: Առջի անգամ Եպիրոսի մէջ Գիրաքիոնի քով զարնուեցան երկու զօրավարները, ուր կեսար յաղթուեցաւ ու թեսսաղիա քաշուեցաւ: Բայց Պոմպէոս փոխանակ անոր յաղթուած զօբքը հայածելու ու ոչընչացընելու ուղեց զանի սովով նեղ խոթել, որով կեսարին նորէն զօրանալու ժամանակ թողուց, եւ ետքէն Փարսաղեան դաշտերու վրայ նորէն զարնուելով կեսարին պատերազմական հան-

Ճարեն շարաչար յաղթուեցաւ ու Եղիպտոս փախաւ,
ուր Պտղոմէոս թագաւորեն սպաննուեցաւ (48):

6. Կեսար իր նախանձորդը մինչեւ Եղիպտոս
հալածելով հոն անոր գլուխը տեսաւ ու վրան լացաւ:
Նոյն ատենը Եղիպտոսի Պտղոմէոս ԺԻ. Թագաւորին
եւ անոր Կղէոպատրա քրոջը մէջ գժտութիւն մը կար:
Կեսար Կղէոպատրային գեղեցկութենէն յափշաա-
կուած անոր կողմը բռնեց: Աս պատճառաւ Ազեքսան-
դրիայի մէջ մէծ ապստամբութիւն մ'ելաւ. բայց Կե-
սար ինք զինք նաւահանգստին մէջ ամրացուց, Եղիպ-
տական նաւատորմիզն այրեց եւ 8 ամսէն ետքը Ասիայ-
էն օգնութիւն ընդունելով Պտղոմէոսին յաղթեց,
որն որ փախած ատեն Կեղոսին մէջ խղզուեցաւ: Ան
ատենը Կեսար Եղիպտոսի թագաւորութիւնը Կղէո-
պատրային տուաւ (47):

7. Վիհրդատին որդին՝ Փառնակ Հռոմայեցւոց
կորիւները տեսնելով սկսաւ իր սահմաններն ընդար-
ձակելու ետեւէ իյնալ: Կեսար անոր վրայ գնաց ու
այնպէս դիւրաւ յաղթեց որ յաղթութեան լուրը
անկի, աեսի, յաղթեցի, բառերով Հռոմ ծանոյց:

8. Փառնակին պատերազմէն ետքը Կեսար Ա-
փրիկէ անցաւ, ուր Պոմպէյեանք ու Հասարակապետա-
կանք Նումիդիայի Յուբա թագաւորին հետ միացած
իրեն խաւրած զօրաց յաղթած էին. բայց ինք Թափ-
սոսի քով այնպէս շարաչար յաղթեց անոնց որ Նու-
միդիայի թագաւորն ու Պոմպէոսի երեւելի կողմնակից-
ներն յուսահատութեամբ իրենք զիրենք մեռցուցին:
Ան ատենը Կեսար Նումիդիան Հռոմէական նահանգ
ըրաւ ու Հռոմ դարձաւ (46):

9. Հռոմի մէջ Կեսարին եղած ընդունելու-
թիւնը արտաքս կարգի փառաւոր եղաւ: Հռոմայե-
ցիք անոր ամեն տեսակ պատիւներ տուին, քառասուն
օր գոհութեան տօն ըրին, անոր արձաններ կանգնե-
ցին ու զինքը տասը տարւան իշխանապետ ըրին: Կե-
սար ալ Գաղղիայի, Եղիպտոսի, Պոնտոսի ու Ափրիկէի
մէջ ըրած յաղթութիւններուն համար չորս օր ձաղանք
ըրաւ, իրեն զինուորներուն ստակ ու երկիրներ բաժ-
նեց, ժողովուրդը չտեսնուած շռայլութեամբ կերցուց
ու զուարձացուց, ծերակցտն աճեցուց եւ տումարը

կարգաւորեց արեւու տարիներ խոթելով (Յուլեան տումար)։ Բայց շուտով քաղաքը թողաւց Սպանիայի մէջ զօրացած Պոմպէյեանց դէմ երթալու համար։

10. Պոմպէոսին երկու որդիքը Կնէյսոս ու Սեռա քստոս թափառի պատերազմէն եաքը Պոմպէոսի ու Հասարակապետութեան կողմնակիցները Սպանիա ժողովելով մեծ բանակ մը հանած էին։ Մունդայի քով Կեսար անոնց հետ զարնուեցաւ, ուր Պոմպէյեանք յուսահատութեամբ կռուելով իրեն փառքն ու կեանքը մեծ վտանգի մէջ ինկաւ։ Սակայն ինքն ալ վերջի ճիգն ընելով յաղթութիւնը վաստրկեցաւ եւ Պոմպէյեանց վերջի մնացորդը ան սոսկալի պատերազմին մէջ ջնջեց (45)։

11. Երբ որ Կեսար նորէն իտալիա դարձաւ Հռոմայեցիք բոլոր իշխանութիւններն անոր տուին, զինքը մշտնջենաւոր իշխանապետ ու հինգ տարւան համար հիւպատոս ըրին, հայր հայրէննեաց եւ ինքնակալ (imperator) անուանեցին եւ եօթներորդ ամիսն անոր անուամբը Յուլիս կոչեցին։ Սակայն բոլոր իր քաղցրութեամբն ու իմաստութեամբը չկրցաւ Կեսար զինք բոլորովին յապահովցրնել։ Ամենուն մտադրութիւնը զբաղեցրնելու համար սկսաւ մեծ շինութիւններ ընել թէ Հռոմի մէջ եւ թէ անկէց դուրս, եւ մեծ արշաւանքներու ահազին պատրաստութիւններ ալ սկսաւ տեսմել, որպէս զի Գերմանացւոց ու Սկիւթացւոց եւ դլաւաւորաբար Պարթեւաց դէմ արշաւէ ու Կրասսոսի պարտութեան վրէժն առնու։ Եւ որովհետեւ Սիբիլեան գիրքերու մէջ (որոնք Հռոմայեցւոց քովը մեծ յարգ ունէին եւ մարդարէական կը սեպուեին) գրուած էր, որ Պարթեւաց միայն թագաւոր մը կրնայ յաղթել, իրեն կողմնակիցները որոշեցին, որ զինքը գէմ Իտալիայէն դուրս եղած երկիրներուն թագաւոր պսակեն։ Աս բանս Հասարակապետականները շատ զայրացուց ու բրուտոս եւ կասսիոս Պրետորները դաւաճանութիւն մը նիւթելով, երբոր Կեսար ծերակուտի ատեանը գացած էր, որ թագաւոր պըսակուի վրան ելան ու Պոմպէոսին արձանին առջեւ 23 հարուածով զանի մեռցուցին (44 Մարտ 15)։

12. Հռոմի ժողովուրդն իր բարերարին մա-

հուանը վրայ կատղեցաւ, եւ Անտոնիոս Կեսարին բարեկամը, իշխանակիցն ու անոր կտակին գործակատարն, աս զգածմունքն իր օգտին գործածելով՝ սկսաւ իշխանապետի իշխանութիւն բանեցընել եւ ուզածին պէս պաշտօնները բաժնել. եւ որպէս զի Կեսարին պէս Հռոմի մօտ նահանգ մ'ու բանակ մ'ունենայ, ծերակուտին կամացը գէմ Գեկիմոս Քրուտոսին Խոտալական Գաղղիան առաւ անոր Մակեդոնիան տալով։ Քրուտոս յանձն չառաւ ծերակուտէն չընդունուած ժողովը դեան որոշման հնազանդիլ. եւ անոր համար Անտոնիոս գնաց զինքը Մուտինայի մէջ պաշարեց։ Ան տաեն ծերակոյտը Կիկերոնէն յորդորուած Անտոնիոսին գէմ պատերազմ հրատարակեց եւ Ոկտաւիանոս Կեսարին որդեգիրն ու ժառանգը երկու հիւպատաներով վրան խրկեց։ Ասոնք Մուտինայի առջեւ Անտոնիոսին յաղթեցին, բայց երկու հիւպատաները պատերազմին մէջ ինկան, եւ Ոկտաւիանոս տեսնելով որ առանձին ոչ Անտոնիոսին եւ ոչ Կեսարը մեռցընող հասարակապետականներուն գէմ պիտի կարենայ դնել, եւ ծերակուտին վրայ այնչափ վստահութիւն չունենալով բնուոնիայի քով Անտոնիոսին ու Լիպիտոսին հետ միաբանեցաւ, որ հինգ տարի մէկտեղ տէրութիւնը կառավարեն, ու մէկտեղ Քրուտոսին ու Կասսիոսին գէմ երթան։ Ասով կազմուեցաւ երկրորդ եռապետութիւնը (43), որն որ ժողովը գէն ալ հաստատուեցաւ։ Բայց եռապետները հասարակապետականներուն գէմ չգացած ուղեցին իրենք զիրենք նախ Հռոմի մէջ յապահովցընել, ուստի բոլոր իրենց կասկածելի անձինքը, 300 ծերակուտի անդամներ, 2000 ասպետներ մեռցուցին, որոնց մէջն էր նաեւ Կիկերոն, եւ ասոնց ստացուածներն յափշտակելով՝ ընելու պատերազմին ծախքը հանեցին։

13. Կասսիոս եւ Քրուտոս Կեսարը սպաննելէն ետեւ ժողովուրդն իրենց գէմ կատղած տեսնելով Հռոմէն հեռացան, եւ առջինը՝ Ասորիքի կուսակալութիւնն, իսկ երկրորդը՝ Մակեդոնիայի կուսակալութիւնը ծերակուտէն ընդունեցաւ։ Երբ որ Ոկտաւիանոս երկրորդ եռապետութիւնը կազմեց՝ բոլոր հասարակապետականներն անոնց քովը ժողովուեցան, ու Մակեդո-

նիսյի մէջ մեծ բանակ մը ժողվեցին։ Անտօնիոս եւ Ոկտաւիանոս ասոնց վրայ եկան եւ Մակեդոնիայի Փիլիպպի քաղքին քով երկու արիւնահեղ ճակատներ տուին, որոնցմով Հռոմին բախտը որոշուեցաւ։ Առջի կոռույն մէջ Բրուտոս յաջողութեամբ Ոկտաւիանոսին յաղթեց ու անոր բանակը մտաւ. անոր հակառակ կասսիոս Անտօնիոսին յաղթուեցաւ եւ իր բարեկամին յաջողութիւնը չասձ՝ կարծելով որ ամէն բան կորսուած է, ինք զինք մեռցուց։ Երկրորդ կոռույն մէջ ալ, որն որ 20 օր ետքն եղաւ, Բրուտոս ի սկզբան յաջող եր բայց եսլէն Անտօնիոսին յաղթուեցաւ եւ որպէս զի իր թշնամուցն ձեռքը չինայ ինքն ալ իր սուրին վրայ ինկաւ (42)։ ‘Եսյնպէս շատ հասարակապետական ազնուականներ իրենք զիրենք մեռցուցին։ մնացածները բոլորն ալ Սիդոյի դարուն պէս եռապետներուն հրամանաւը անխնայ ջարդուեցան։

14. Փիլիպպիին ճակատէն ետեւ յաղթողները Հռոմէական պետութիւնը մէջերնին բաժնեցին. Անտօնիոս Արեւելքն առաւ, Ոկտաւիանոս Արեւմուտքն ու Իտալիան, իսկ տկար Լիպիտոսն՝ Ափրիկէն։ Ոկտաւիանոս իր զօրքը վարձատրելու համար Իտալիան վերջի աստիճանի կը հարստահարէր ու երկիրները կը յափրշտակէր։ Ասոր համար Իտալացիք Անտօնիոսին եղարր առաջնորդութեամբ ոտք ելան ու ապստամբութիւն մը հանեցին, սակայն Պերուսիայի քով յաղթուեցան եւ անձնատար ըլլալու ստիպուեցան։ Անտօնիոս եռապետը Եգիպտոսէն Սիկիլիա եկաւ, բայց Ոկտաւիանոս զանի հաշտեցուց եւ իր Ոկտաւիանիա քոյրն անոր կնութեան տուաւ։

15. ‘Եսյն ատենները Սէքստոս Պոմպէոս, որն որ Սպանիայի մէջ յաղթուելէն ետեւ ծովահինութիւն ընելու սկսած էր, կամաց կամաց զօրանալով Սիկիլիայի ու Սարտինիայի տիրեց եւ Հռոմ ցորեն խաւրելը կ'արգելէր, որով քաղքին մէջ սով ձգեց։ Եռապետներն ի սկզբան անոր հետ դաշնադրութիւն մ'ըրին եւ հօրը ստացուածքներն, հիւպատոսութիւն, Կորսիկան ու Յունաստանն ալ տուին, որպէս զի Հռոմի ցորեն հոգայ, բայց ետքէն երկու կողմանէ ալ տրտունջներ ըլլալով պատերազմ բացուեցաւ, զորն որ Ոկտաւիա-

նոս առանձին վարելով ի սկզբան ձախորդ կ'երթար, մինչեւ որ Վիփանիոս Ագրիպպան մեծ ծովական զօրութիւն մը ժողվեց եւ Անտոնիոսէն ալ օգնութիւն ընդունելով երկու անգամ Պոմպէոսին յաղթեց, որն որ Միլետ փախաւ ու հօն սպաննուեցաւ: — Պոմպէոսին պատերազմը լիբնալէն ետեւ Լիպիտոս ալ Սիկիլիա հասաւ, ու կ'ուզէր աւարին մասնակից բլլալ, սակայն Ոկտաւիանոս անոր զօքքը շահելով՝ Ագրիպէն ալ անոր ձեռքէն առաւ ու եռապետութենէն դուրս հանեց: Երկու նախանձօրդները կործանելէն ետեւ Ոկտաւիանոս սկսաւ երրորդին՝ Անտոնիոսին դէմ պատերազմի պատրաստուիլ:

16. Հռոմայեցւոց ներքին պատերազմներուն ատենը Պարթենք՝ Ասորիք ասպատակութիւններ սկսած էին ընել: Անտոնիոս ի սկզբան իր Վենտիդիոս զօրավարը խաւրեց որն որ զանոնք Եփրատէն անդին վորնտեց, ետքէն ինքն ալ անձամբ գնաց որպէս զի պատերազմին վերջ տայ: Սակայն Երեք անգամ արշաւեց եւ ամենեւին օգուտ մը չունեցաւ, միայն Հայոց Արտաւազդ թագաւորը խարդախութեամբ բունեց ու Կղէոպատրային բաղձանացը համեմատ դլաստել տուաւ, Հայաստանն ալ ան թագուհիէն ունեցած Աղեքսանդր որդւոյն տուաւ: Նոյնպէս Կղէոպատրային միւս երկու որդւոցը Հռոմէական նահանգներ բաժնեց, ու Ոկտաւիանոսին քոյըը մերժելով Կղէոպատրան առաւ: Ասոր վրայ Ոկտաւիանոս ծերակուտին ձեռքովը զԱնտոնիոսն իբրեւ հայրենեաց թշնամի ամէն իշխանութիւններէ մերկացուց, ու Կղէոպատրայի դէմ պատերազմ հրատարակեց: Իր Ագրիպպա քաջ ծովապետը Ակտիոնի քով եղիպտական նաւատորմիզը զարկաւցրուեց, եւ Անտոնիոս՝ փոխանակ իր չյաղթուած ցամաքային զօրացը գլուխն անցնելու՝ վատութեամբ Կղէոպատրային հետ Աղեքսանդրիա փախաւ, եւ հօն Ոկտաւիանոսէն հալածուելով երկուքն ալ իրենք զիբենք մեռցուցին: Ասոր վրայ Ոկտաւիանոս Եգիպտոսոր Հռոմէական նահանգը ըրաւ ու անոր արքունի գանձերովը թէ զօքքը վարձատրեց եւ թէ իրեն ելեւմուտքը շտկեց (30):

Գ Լ Ո Ւ Խ Փ Ա Ն

ՀՐԱՄԱՆԱԳՐԱՑ ՏԱԿ

Յօդոհած Ա.

ԱՐԴՈՍՏՈՍԻՆ ՄԻՒԶԵՒՄ ՄԱՐԿՈՍ ԵՒՐԵՂԻՈՍ

1. Անսոնիստին մահուընէն ետքը չոռմի կառավարութիւնն ինչ եղաւ: — 2. Աւգոստոս ինչպէս կառավարեց: — 3. Աւգոստոս ինչ պատերազմ ներ բաւ: — 4. Հունոցյեցիք կրցան Գերմանիան նուաճել: — 5. Աւգոստոսին ովլ յաջորդեց. Տիբրիսոս ինչպէս կառավարեց: — 6. Կաղեգուզան ինչպէս կառավարեց: — 7. Կղաւեիսոս ինչպէս կառավարեց: — 8. Կերոն ինչ գործք ունի: — 9. Կերոնին ետքը ինչ եղաւ. Հռոմին վեճակը: — 10. Վեսպասիանոս ինչպէս կառավարեց: — 11. Վեսպասիանոսին ովլ յաջորդեց: — 12. Գուեւիանոս ինչպէս կառավարեց: — 13. Գուեւափանուն ովլ յաջորդեց. Տրայանոս ինչպէս կառավարեց: — 14. Ագրիփոս ինչպէս կառավարեց: — 15. Ագրիփոսին ովլ յաջորդեց: — 16. Մարկոս Աւրելիոս ինչ գործք ունի:

1. Ակախոնի ճակատէն ետքը Հռոմէական հասարակապետութիւնը միավետութեան փոխուեցաւ: Արդէն Մարիոսին ժամանակէն հասարակապետութիւնը միայն անուամբ մնացած էր, զօրավարները կառավարութիւնն իրարու ձեռքէն յափշտակելու կրնայէին, մինչեւ որ իրար ջարդելով՝ Ակտաւիանոս առանձին մնաց (30 Ք. Յ. — 14 Ք. Ե.): Հասարակապետականներուն գլխաւորները Թափտոսի որ Փիլիպպիի քով ինչկած էին, ծերակուտին զօրութիւնը զօրավարներուն ու ժողովրդեան ձեռոք բոլորովին կոտրած էր, իսկ ժողովուրդն այնչափ ապականած էր, որ “Հացի եւ խաղի, միայն հոգ կը տանէր: Առ հասարակ բոլոր պետութիւնը երկայնժամանակեայ նելքին պատերազմներու ու խոռվութիւններու վրայ խաղաղութեան կարօտ էր, բնոր համար երբ որ Ակտաւիանոս Եգիպտոսը նուաճելէն ետեւ Հռոմ դարձաւ (29) ամենէն տէրութեան դլուխ ճանչուեցաւ, եւ Աւգոստոս, մշտնջենաւոր ինքնակալ ու ցեղապետ եւ Հայր Հայրենեաց անուանուեցաւ: Ակտաւիանոս ալ մեղմականութեամբ ու խորամանկութեամբ կրցաւ հասարակապետականները շահիլ ու նոր կառավարութեան վարժեցընել: Թագաւորի անուն շառաւ, այլ ինք զինք իր ցեղական անուամբը կեսար կամ Կայոր միայն մնուանեց, որն որ ետքէն Հռոմի բոլոր վեհապետներուն պատույ եւ իշխանութեան անուն եղաւ: Տէրութեան բոլոր մեծ

պաշտօնները ծերակուտի միջնորդութեամբ մէկիկ մէկիկ առաւ, մնացածներն ալ իրեն ստորակարգեալ ըրաւ: Իբրեւ ինքնակալ՝ բոլոր զօրաց սպարապետ խաղաղութեան ու պատերազմի, ինչպէս նաեւ մահուան ու կենաց որոշիչ եղաւ, իբրեւ մշտնջենաւոր հիւպատոս՝ նահանգներուն տեսչութիւնն ընդունեցաւ, եւ զանոնք իրեն դրած փոխանորդներովը կը կառավարէր, իբրեւ ցեղապետ՝ անբունաբարելի եղաւ ու ծերակցյան ու ժողովրդեան ժողովքը կը ժողովէր, գահերէց կը նստէր ու անսնց որոշումը կրնար ջնջել. իբրեւ քրմապետ՝ մեծ կրօնական ինդիրներու որոշողն եղաւ. նոյն իսկ օրէնսդրութիւնն իրեն առաւ: Իսկ ծերակցյան ու ժողովքը գեան ժողովքը, ինչպէս նաեւ բոլոր հասարակապետական պաշտօնները մնացին բայց առանց նշանակութեան, միայն Աւգոստոսին իշխանութիւնները ձեւի համար տասը տարի մէջ մը կը նորոգէին եւ անոր կարգադրութիւնները կը հաստատէին: Աւգոստոս իրեն մտերիմներուն միայն խորհուրդ կը հարցընէր:

2. Խամանակին պահանջածին համեմատ Ոկտականոս պատերազմներէ ու աշխարհակալութենէ հեռու կեցաւ, Յանոսին մեհեանը գոցէց ու խաղաղութիւնը պահէլու ետեւէ եղաւ: Աահմաններու յապահովութեան համար Հռենոսի, Դանուբի ու Եփրատին քովը մէյմէկ բանակ կեցուց. իրեն յապահովութեան համար Գերմանացիներէ տասը գունդ թիկնապահ զօրք կազմեց, եւ երեք գունդ ալ Հռոմին հանդարտութիւնը պահէլու համար գրաւ: Աաճառականութիւնը պաշտպանելու համար ծովերու մէջ նաւատորմիդներ կեցուց: Կայսերական ճամբաններով նահանգներու հազորգակցութիւնը գիւրինցուց, սուրհանդակներ կարգեց, որ հոն եղածներն անմիջապէս իմացընեն: Հռոմի մէջ շատ փառաւոր շենքեր շենց եւ գրեթէ բոլոր քաղաքքը նորոգեց, նոյնպէս ուրիշ տեղեր ալ շինութիւններ ըրաւ: Արուեստներուն ու գիտութեանց առատաձեռնութեամբ պաշտպան եղաւ, որով իր ժամանակը Հռոմայիցւոց գրականութիւնն այնչափ ծաղկեցաւ որ իրեն դարը ամենայն իրաւամբ ուկեղար ըստեցաւ: Աս գործողութեանց Ագրիպա քաջ ու իմաստուն զօրապետն ու Մե-

կենաս իրեն շատ օգնեցին թէ խորհրդով եւ թէ գործքով։

3. Ասհմաններուն յապահովութեան համար
Աւգոստոս քանի մը պատերազմներ ալ ընելու ստիւ-
պուեցաւ : Սպանիան հանդարտեցընելու համար Ազրիակ-
պան դեռ չնուածուած կանտաբրիացիներն ու Աստու-
րիացիները նուածեց : Պետութեան արեւելեան սահ-
մանները ինք Աւգոստոս Ասիա արշաւանք մ'ընելով
առանց պատերազմի յապահովուց ու հռոմէական
պատիւը տեղը բերաւ . որովհետեւ Պարթեւաց Հրա-
հատ թագաւորը գահակալութեան կուիններու բրո-
նուած ըլլալով՝ Աւգոստոսին Ասիա դալը լսելուն պէս
Կրասսոսէն եւ Անտոնիոսէն առած բոլոր պատերազմի
նշաններն ու գերիները եւ տուաւ ու հաշտութիւն
խնդրեց (20) :

4. Գերմանացւոց յարձակումներն ալ կարծելու համար Աւգոստոս իր երկու խորթ՝ որդիները Տիբերիոսն ու Դրուտոսն անոնց դէմ խառրեց, որոնք յաջողութեամբ Ռետիա, Վինտելիկիա ու Նորիկոն նուածեցին ու Դանուբ գետը Հռոմէական պետութեան սահման ըրին։ Դրուտոս Բուն Գերմանիան ալ նուածելու համար Գաղղիայէն Հռենոս անցաւ ու չօրս արշաւանքներ ըրաւ, բայց կատարեալ յաջողութիւն չունեցաւ ու ետ դարձած ատեն ձիէն ինկաւ ու մեռաւ; Իրմէ ետքը Տիբերիոս աւելի խորամանկութեամբ ու խաբէութեամբ քան թէ քաջութեամբ բոլոր Գերմանացի ցեղերը մինչեւ Ելբա գետ կէս մը Հռոմայեցւոց վերին տէրութիւնը ճանչնալու կէս մ'ալ անոնց դաշնակից ըլլալու ստիպեց, եւ հռոմէական օրէնքները, լեզուն ու հարկերը խոթեց եւ յապահովութեան համար բերգեր ալ շինեց։ Բայց հոս ալ Հռոմայեցիք հարստահարութիւններ ընելով ստէպ ապստամբութիւններ կ'ելլէին։ Կախ եւ յառաջ Մարբուտ Մարկոման իշխանը Դանուբի, Ելբայի ու Վիստուլայի մէջ տեղ Սուեվեան թագաւորութիւն մը կանգնեց եւ երբ որ Տիբերիոս անոր վրայ երթալու կը պատրաստուէր՝ Դանուբին վար եղած գաւառները ապստամբեցան։ Չորս տարւան արշաւանքներով Տիբերիոս ասոնք նուածեց, բայց նոյն միջոցին Հռենոսին ու Ելբայի մէջ եղած

Բուն Գերմանիան Հռոմեական լուծը բոլորսվին թօշափեց: Որովհետեւ Արմինիոս (Հերման) Գերուսկացին, որն որ Հռոմեականդ կեցած, հոն կրթուած ու ասպետ եղած էր, դաղսնի գերմանացի ազգերը Հռոմայեցւոց դէմ միաբանելով երբ որ Վարոս կուսակալը ապստամբած ցեղ մը նուածելու կ'երթար՝ Արմինիոս զանի Տեւտոբուրգեան անմատչելի անտառին մէջ տարաւ եւ հոն դարանած Գերմանացիներով վրան իյնալով երեք ամենէն ազնիւ լեգէոնները ջարդեց, Վարոս ալ յուսահատութեամբ ինք զինք մեռցուց (Թ Ք. Ե.): Ասով Հռենոս եւ Դանուբ դարձեալ Հռոմեական սահմաններ եղան:

5. Աւգոստոս մեռաւ Կոլայի մէջ գրեթէ 76 տարւան եւ իրեն յաջորդեց իրեն խորթ որդին դաժան Տիբերիոսը (14—37), որն որ Աւգոստոսին կամացը համեմատ իր Գրուսոս եղբօրը Գերմանիկոս որդին իրեն որդեգիր ըրաւ եւ անկէց վախնալով առջի եօթը տարիները իմաստուն վեհապետի մը բոլոր պարտքերը կատարեց, բայց միշտ կը նայէր որ զանի մէջտեղէն վերցրնէ: Աս պատանին Տիբերիոսին իտալիա երթալէն ետքը Գերմանական լեգէոններուն հրամանատարութիւնն առաւ ու իր քաղցրութեան ու քաջութեանը համար ինչպէս բոլոր ժողովրդեան, անանկ ալ զորաց շատ սիրելի էր, այնպէս որ երբ որ Աւգոստոս մեռաւ Գերմանական լեգէոնները զինքը կայսր կանչեցին: Գերմանիկոս բարկութեամբ մերժեց աս պատիւը եւ զօրքը Տիբերիոսին հպատակեցուց ու Գերմանացւոց դէմ պատերազմը յառաջ տարաւ. Արմինիոսին յաղթեց, եւ Գերմանիայի մէջ Հռոմեական վերին տէրութիւնը նորէն հաստատելու կը պատրաստուէր, բայց Տիբերիոս անոր քաջութեանը նախանձելով զանի Գերմանիայէն կանչեց ու արեւելք խաւրեց, ուր կապագովկիան ու կոմադէնէն, որոնց թադաւորները մեռած էին Հռոմեական նահանգ ըրաւ, բայց քիչ մը ետքը (թունով) մեռաւ: Անկէց ետքը Տիբերիոս կառկածոտ բռնաւոր մ'եղաւ, իրեն անձին յապահովութեան համար իտալիայի մէջ ցրուած թիկնապահ զօրքը Հռոմի մէջ ժողվեց ու տէրութեան կառավարութիւնը անոր Սեյանոս առաջնորդին յանձնեց. իսկ ինք

Կապրէա կղզին քաշուեցաւ, որպէս զի առանց տեսանուելու արձակ համարձակ ինք զինք ամեն տեսակ շուայտութեանց կարենայ տալ: Սեյանոս 11 տարի մեծ բռնաւորութեամբ կառավարելէն ետքը թագն ալ յափշտակելու ետեւէ իյնալով իրեն կործանումն ու մահը գտաւ եւ Տիբերիս իրեն արեան ծարաւը անոր բարեկամները հալածելով կը յագեցընէր, մինչեւ որ ինքն ալ Գերմանիկոսին կաղիգուղա որդւցն հրամանաւը բարձերու տակը խղդուեցաւ:

6. Կաղիգուղա (37—41) 4 տարի վերջի աստիճանի շուայլութեամբ, անդթութեամբ ու խենթութեամբ թագաւորելէն ետեւ սպաննուեցաւ. ծերակոյտը նորէն հառարակապետութիւնը խոթել կ'ուզէր, բայց անձնապահ զօրքը Գերմանիկոսին եղբայրը գիտուն բայց խօթամիտ

7. Կղաւդիոսը գահը հանեց (41—54), որն որ շուտ մը իր փառասէր կնիկներուն եւ անպիտան գերիներու խաղալիկն եղած էր: Իրեն երկրորդ կինը Ագրիպինա զինքը համոզեց որ անոր առջի էրկանէն ունեցած Ներոն որդին յաջորդ անուանէ, եւ որպէս զի ետքէն միտքը չփոխուի ու ինք իր որդւոյն ձեռօք շուտով իշխելու սկսի՝ փառասէր կինը կղաւդիոսը մեռցուց: Ասոր ժամանակը Բրիտանիան նուածուեցաւ եւ Մաւրիտանիան ու Թրակիան Հռոմեականնահանգեղան:

8. Ներոն (54—68) Սենեկա փիլիսոփային աշկերտան էր եւ ի սկզբան անոր խորհրդովը մեծ իմաստութիւն ու մարդասիրութիւն ցուցուց, բայց ետքէն Պոպպէա Սաբինա անպիտան կինը զինք մոլորցուց, մինչեւ իր կինը, մայրն ու վարպետն, ինչպէս նաեւ ուրիշ երեւելի Հռոմայեցւոց բազմութիւն մը մեռցընել տուաւ ու Սաբինան իրեն կին առաւ: Հռոմը աւելի գեղեցիկ շինելու համար՝ քաղքին կրակ ձգեց որով 14 թաղերու մէջէն երեքը բոլորովին այրեցան եւ չորսը միայն անվնաս մնացին: Բայց երբոր ժողովուրդը ասոր գէմ կատղեցաւ՝ ոճրագործութիւնը քրիստոնէից վրայ ձգեց ու վերջի աստիճանի տաննջանքներով սկսաւ զանոնք մեռցընել ու հալածել: Իր պատիւն այնչափ մոռցած էր, որ թատերներու մէջ իբրեւ երգիչ կ'երեւար, եւ իր ձայնն ու ճարտարութիւնն հաւեցընե-

լու համար Յունաստան ճամբորդութիւն ըրաւ։ Վեր-
ջապէս Հռոմայեցիք այսպիսի անառակը բունաւորէն կը շ-
տանալով Սպանիայի լեզեռնները Գաղըան՝ իրենց կու-
սակալը կայսր ըրին, որն որ ծերակուտէն ալ ընդու-
նուեցաւ։ Երբ որ Գաղըան Հռոմ հասաւ՝ Ներսն ծպտած
անկէց փախաւ, եւ երբ որ Գաղըային մարդիկներն
իր ետեւէն հասան յուսահատած իր գերոյն ինք
զինք մեռցընել տուաւ, ողբալով որ աշխարհք իրմավ
ինչ երեւելիքանատեղծ կը կորսնցընէ։ — Երբ որ Նե-
րսն Հռոմի մէջ մեծերուն արինը կը մտնէր, անոր Ա-
սիական լեզեռնները Հայաստանի մէջ Պարթեւաց գէմ
պատերազմ կը վարէին, որովհետեւ անոնց Վաղարշ
Ա. թագաւորը կ'ուզէր իր Տրդատ եղբայրը Հայոց թա-
գաւոր ընել։ Հռոմայեցիք Կորբուզոն զօրավարին ա-
ռաջնորդութեամբը ի սկզբան Տրդատին յաղթեցին
ու Տիգրանը Հայոց թագաւոր դրին, սակայն ետքէն
Պետոս Կորբուզոնին տեղն անցնելով յաղթուեցաւ,
ու Ներսն ստիպուեցաւ Տրդատը Հայոց թագաւոր
պատել (Թէս Եր. 278)։

9. * Ներսնով սպառեցաւ Աւսարեան ցեղը եւ
կայսրութեան օրինաւոր ժառանգներն։ Անկէց ետքը
կայսր ընտրելու եւ վար առնելու իրաւունքը լեզեռն-
ներն իրենց յափշտակեցին, որով տէրութիւնը նոր
մեծագոյն չարեաց տակն ինկաւ։ Մէկ տարւան
մէջ երեք կայսրներ ընտրուեցան։ Գաղըան Սպա-
նիայի լեզեռններէն, Ոթոնը անձնապահ զօրքէն, Վի-
տելիոս Գերմանական լեզեռններէն, Վեսպասիանոսն
ալ Ասիայի լեզեռններէն։ Ծերունի Գաղըան եօթք
ամսուան կառավարութենէն ետքը Ոթոնէն սպան-
նուեցաւ, որն որ Յ ամսէն ետքը Վիտելիոս յաղ-
թուելով ինք զինք մեռցուց։ Բայց Վիտելիոս ալ ու-
թք ամսէն ետքը Վեսպասիանոսէն յաղթուեցաւ ու
Հռոմի մէջ խայտառակութեամբ սպաննուեցաւ։

10. Վ եսպասիանոս (69—79) առջի բունաւոր-
ներուն ու նեցքին պատերազմներուն ատենը քայլայած
տէրութիւնը իմաստուն ու ինսպիրատութեամբ
նորէն կարգաւորեց, Հռոմի մէջ շատ շենքեր շինեց,
ելեւմուտքը շտկեց, զինուորաց կրթութիւնը լաւա-
ցուց, ծերակուտին հին իրաւունքներն իրեն ետ դար-
բնդէ. ՊԱՏՄ. Ա. ՀԱՏ.

ձուց ու դիտութեանց պաշտպան կենալով անոնց ու սուցիչներուն թուշակ կապեց : Ներսնին ժամանակը ծագած Հրէից ապատամբութիւնը իր Տիտոս որդւցն ձեռօք զսպեց ու Քրիտանիացիներն Ագրիկոլա զօրավարին ձեռօք նուածեց : Իրեն յաջորդեց իր որդին

11. *Տիտոս (79—81)*, որն որ իր բարութեանը համար “սէրեւբերկրութիւն մարդկեղէն աղդի”, ըսուեցաւ : Գժբախտութեամբ շատ կարծ ու գժբախտ եղաւ աս իշխանին կառավարութիւնը, եւ իրեն յաջորդ ունեցաւ իր եղբայրը

12. *Դոմիտիանոս (81—96)*: Ասիկա Ներսի ժամանակները նորէն բերաւ : Տղայական ունայնասիրութեան հետ անշափ շոայլութիւն ալ ուներ, որ զինքը անդթութիւններ ու յափշտակութիւններ ընելու կը դրդէր : Իրեն ժամանակը ճանձ բռնելով կ'անցընէր : Գերմանացւոց ու Գակիացւոց գէմ երկու անյաջող արշաւանք ըրաւ, եւ վերջիններուն հարկ վճարելով խաղաղութիւնը գնելու ստիպուեցաւ, այսու ամենայնիւ երկու անզամն ալ իբրեւ յաղթող ձաղանօք Հռոմ մտաւ եւ պարծենալով ինք զինք Տէր եւ Աստուած կ'անուանէր : Աս զեղիս ու անդութ բռնաւորը քրիտոնէից գէմ երկրորդ հալածանքն հանեց, եւ վերջապէս ինքն ալ սպանուեցաւ իր Դոմիտիա կոնջը նիւթելովը, զօրն որ ինք մահուան դատապարտած էր :

13. *Դոմիտիանոսը սպաննուզները Ներուա ծերունի Սինկղիտիկոսը գահը հանեցին (96—98)*, որն որ իրեն որդեգիր ու յաջորդ ըրաւ զօրաց սիրելի սպանիացի Տրայանոսը (98—117) : Ասիկա իր վրայ եղած յյոսերն այնպէս արդարացուց, որ ծերակցոր զինքը Ազնուագոյն անուանէց : Որչափ բարի ու արդար էր ուրիշ ամենուն, գժբախտութեամբ քրիտոնէից մի այն անիրաւ գանուեցաւ, որովհետեւ անոնց գէմ եղած ամբաստանութեանց հաւտալով՝ երրորդ հալածանքը հանեց (106) : Հռոմ քաղաքը մեծ շէնքերով զարդարելէն, վաճառականութեան եւ օրինաց միտ դնելէն զատ՝ տէրութիւնն ընդարձակելու ալ ետեւէ եղաւ : Դոմիտիանոսին Գակիացւոց խոստացուած հարկը զլացաւ, եւ երբոր ասոնք Գանուբէն ասդին նորէն ասպատակութիւններ ընելու սկսան՝ վրանին գնաց,

երկու պատերազմով Գալիքանն նուաճեց, եւ հօն Հռու-
մայեցի գաղթականներ գրաւ, որոնցմէ են հիմակուան
Ռումանները: Կոյն ատենիր Պարթեւաց թագաւորն իր
եզրօրը հետ Հայաստան գրաւած բլարվ անոր գէմ
ալ արշաւանք Մ'ըրաւ, Հայաստան, Միջագետք ու
Ասորեստան Հռոմայեցւոց նահանգ ըրաւ եւ մինչեւ
Տիգրոն յառաջ երթալով՝ Պարթեւ թագաւորը
վար առաւ, եւ տեղն ուրիշ մը դրաւ, երբ որ միւս կող-
մանէ Ասորւոց կուսակալը Ապառաժ Արաբիայի մէջ
աշխահակալութիւններ կ'ընէր: Հռոմայեցւոց տէրու-
թիւնն իր ժամանակը ամենէն մեծ ընդարձակութիւն
ընդունեցաւ: Բայց գէռ Ասիական արշաւանքը չլըն-
ցուցած Տրայանոս մեռաւ:

14. Խաղաղասէր ու գիտուն Ադրիանոսը (117—138) Տրայանոսին որդեգիրն ու յաջորդը Պարթե-
ւաց հետ խաղաղաւթիւն ընելով Տրայանոսէն վար առ-
նուած թագաւորը նորէն գահը հանեց, եւ Եփրատէն
անդին բոլոր երկիրներն անոր թուզ տուաւ: Իր զբաղ-
մունքը նեղքին կառավարութիւնը լաւացրնել էր. առօր
համար տէրութեան բոլոր նահանգները անձամբ (ըստ
մեծի մասին ուսոք) պարտեցաւ: Բրիտանիայի մէջ
Պիկտերու գէմ պարիսպ մը քաշեց եւ ամէն տեղ լա-
ւագոյն կարգաւորութիւն մը ըրաւ: Ինք գրեթէ ամե-
նեւին պատերազմ չըրաւ, միայն Երուսաղեմայ աւե-
րակներուն վրայ Հռոմեական գաղթականութիւն մը
դնելով՝ Նրեայք սոսկալի ապուամբութիւն մը հանե-
ցին, որն որ երեք տարւան պատերազմաւ նուաճուե-
ցաւ եւ Հրեայք ցիր ու ցան եղան (տէս Եթ. 267):

15. Ադրիանոսին յաջորդեց անոր որդեգիրը
Անտոնինոս Պիոս (138—161), որն որ իր խաղաղա-
կան, արդար ու քաղցր կառավարութեամբ համար
երկրորդ Նուաճ եւ Հայոց մարդկանու ըստեցաւ:

16. Մարկոս Աւրելիոս Անտոնինոս Փիլիսոփոս
(161—180) Անտոնինոսին որդեգիրն ու յաջորդը ա-
նոր պէս առաքինի ու գիտուն էր. եւ անոր պէս մեծ
իմաստութեամբ ու քաղցրութեամբ կառավարեց: Բայց
ինք զինք քաջ զօրավար ալ ցուցուց: Գահը ելլելուն
պէս Պարթեւաց Վաղարշ Գո թագաւորը նորէն Հայ-
աստանը գրաւեց, Հռոմայեցիները զարկաւ ու Ասորիք

ալ սկսաւ ասպատակութիւններ ընել (ԳԵԿ ԵՊ. 279): Մ.Աւրեղիոս նոյն ատենը տէրութեաններին կարգաւորութեան զբաղած ըլլալով՝ անոր դէմ Վ.Վ.երոսը խաւրեց, զորն որ իրեն գահակից ըրած էր: Բայց հազիւ թէ անի իրեն զօրավարներովը պարթեւական պատերազմը լմբնցուց (164)՝ Մարկոսանները, կուադներն եւ ուրիշ Գերմանացի ու Սարմատ ազգերը միանալով սկսան աւերելով Հռոմէական երկիրներու մէջ յարձակիլ (166—180): Այս ահաւոր թշնամիներուն դէմ Մարկոս Աւրեղիոս անձամբ արշաւելու ստիպուեցաւ ու երեք տարւան պատերազմներով զանոնք իրենց երկիրները վուրնտեց ու Հռոմէական սահմաններն յապահովուց: Բայց Հռոմէ գառնալուն պէս նոյն ազգերը նորէն սոտք ելան, Գանուբն անցան ու մինչեւ Ակուիլէա հասան. անոր համար Մարկոս Աւրեղիոս երկրորդ անգամ անոնց դէմ արշաւեց, Գանուբի քով Մարկոսաններու վրայ մեծ յաղթութիւն մը ստացաւ, ու կուադներն իրենց երկրին մէջ բոլորովին խորտակեց, անանկ որ միւս ազգերը վախէն անմիջապէս հաշտութիւն խնդրեցին, զորն որ Մարկոս Աւրեղիոս, զանոնք քաղցրութեամբ շահելու համար, նորէն շնորհեց: Բայց Գերմանացիք ասով պարզապէս ժամանակ վաստրկիլ կ'ուզէին, որովհետեւ ասկէց ետքը Ասիայի մէջ Աւիտիոս Կաստիոս ապստամբելով ու ինք զինք կայսը անուաննելով՝ երբոր Մարկոս Աւրեղիոս անոր դէմ գնաց ու ապստամբութիւնը զսպեց՝ իրենք նորէն Հռոմայեցւոց երկիրն յարձակեցան: Աս անգամ Մարկոս Աւրեղիոս միաբը դրաւ, որ զանոնք բոլորովին նուածէ. եւ իրօք Պանոնիայի մէջ անոնց վրայ մեծ յաղթութիւն մը վաստրկեցաւ, բայց դեռ պատերազմը բոլորովին չմբնցուցած հիւանդացաւ ու Անդունայի (Արէնայի) մէջ մեռաւ:

Յօդոհած Բ.

ՄԵՐԿՈՍ ԱԿՐԵՂԻՈՍԻՆ ՄԻՒԶԵՒ ԿՈՍՏԱՆԴԻԱՆՈՍ ՄԵԾ

1. Մարկոս Աւրեղիոսէն ետքը Հռոմէական պետութեան վիճակն ինչպէս էր : — 2. Կոմոդոս ինչպէս կառավարեց : — 3. Կոմոդոսին ով յաջորդեց Սեւերոս Բնշպէս կառավարեց : — 4. Ինչ գործք անի Կարակալլա : — 5. Մակրինոս որսափ թագաւորեց : — 6. Ինչպէս կայսր էր Հեղիոդաքարոս : — 7. Ինչպէս կառավարեց Ավերտոնդը Սեւերոս : — 8. Աղեքսանդր Սեւերոսին ով յաջորդեց : — 9. Ինչպէս թագաւորեց Արբագիանոս : — 10. Աւերտիանոսին ով յաջորդեց : — 11. Կարոս ինչպէս կառավարեց : — 12. Ինչպէս կառավարեց Դիոկղետիանոս : — 13. Դիոկղետիանոս ինչու եւ ինչպէս բաժնեց Հռոմէական պետութիւնը : — 14. Գաղերինոս կրցաւ Պարսիկները տեղերին վուրնել : Դիոկղետիանոս ինչու հրաժարեցաւ : — 15. Դիոկղետիանոսէն ետքը ինչ եղաւ Հռոմէական պետութիւնը : — 16. Կոստոնդիանոս ինչպէս պետութիւնը նորէն միացուց :

1. Մարկոս Աւրեղիոսին մահուամբը Հռոմին բախտն ու մեծութիւնը գնաց . կայսերական անձնապահնք բոլոր իշխանութիւնն իրենց ձեռքն առին, եւ ուզածնուն պէս կայսրներ կը գնէին ու վար կ'առնուին : Աս զօրքը 104 տարւան մէջ 79 կայսր դրին, եւ 5ը միայն բնական մահուամբ մեռաւ :

2. Կոմոդոս (180—192) Մարկոս Աւրեղիոսին տկար որդին Մարկոմաններէն խաղաղութիւնը գնեց եւ կառավարութիւնն անձնապահապետին յանձնելով ինք Հռոմէական Հերակղէսի պէս միշտ սուսերամարտից եւ գաղանամարտի խաղերու մէջ կ'երեւար եւ ինք զինք ամենէն ցած շուպյութեանց կու տար . իրեն գէմ դաւաճանութիւն մը յայտնուելով կասկածութեամբ սկսաւ մեծերը ջարդել, մինչեւ որ քանի մը հոգի զերենք դատապարտուած իմանալով իրենք կանխեցին ու զանի սպաննեցին :

3. Կոմոդոսը սպաննողները Պերդինաքս աղնուական ծեր զօրավարը գահն հանեցին, զորն որ անձնապահնք իրեն խստութեանը համար երեք ամսէն ետքը սպաննեցին ու կայսրութիւնը Յուլիանոս հարուստ սինկղետիկոսին ծախեցին : Ասի թագով իր մահը գնեց, որովհետեւ մի եւ նոյն ատեն լեզէսններն ալ ուրիշ երեք հոգի կայսր անուաննեցին, որոնցմէ խիստ Սեպտիմոս Սեւերոսը ամենուն յաղթաղ եղաւ եւ իր նախանձորդներն անդժութեամբ ջարդեց (193—211) : Ասքաղաքային կոխները տեսնելով Պարթեւաց և Հայոց Վաղարշակ թագաւորները սկսան Հռոմայեցոց երկիրն յարձակիլ : Սեւերոս վրանին գնաց, հաշառւ

թիւն խնդրող Հայոց ներեց, բայց Պարթեւներուն յաղթեց եւ անսնց Տիզըն մայրաքաղաքը կողոպտեց։ Զօրքն անգործ թող շտալու համար արշաւանք մ'ըրաւ Ակովտիացւոց դէմ, որոնք Ադրիանու պատր պատուերվ Հռոմայեցւոց վրայ կը յարձակէին։ Զանոնք մինչեւ կղզւոյն ծայրը վւրնտեց եւ պատր ամրացուց։ Իր որդին ու յաջորդը

4. Կարակալլա (211—217) իր Գետա եղբայրն ու գահակիցը 20,000 կողմնակիցներովը սպաննեց եւ բարձրացաւցած հարկերը դիւրաւ ժողվելու համարնահանգներու ընակչաց՝ Հռոմայեցւոյ իրաւոնք ծախեց։ Երբ որ ետքէն իրեն անգթութիւններուն համար ինք զինք Հռոմի մէջ յապահով չէր կարծեր՝ Գերմանացի ազգերուն դէմ արշաւանք մ'ըրաւ առանց յաշողութեան ու հետեւութեան, ետքէն նահանգները կողոպտելով Ասիա անցաւ, որպէս զի Հայոց ու Պարթեւաց դէմ ալ արշաւանք մ'ընէ։ Հայոց թագաւորը խարեւութեամբ բռնեց, բայց Հայաստանը նուաճելու համար խաւրած զօրքը շարաչար յաղթուեցաւ։ Պարթեւաստան ալ խարեւութեամբ մտաւ ու մեծ աւելը ու կոտորած ըրաւ (Թես Եր. 280), բայց երբոր Պարթեւոք իրեն դէմ պատերազմի ելան՝ Մակրինու անձնապահապետէն սպաննուեցաւ, որն որ ինք զինք կայսր անուանեց։

5. Մակրինու Պարթեւաց դէմ պատերազմը շարունակեց եւ Մծբնի քով յաղթուելով նախատական խաղաղութիւն մը գնեց։ Բայց դեռ Ասիայէն չելած իրեն խստութեանը համար զօրքն իրմէ ապստամբեցաւ եւ Կարակալլային մօրաքրոջը թոռոք՝ Ասորոց Հեղիոդաբազմու քուրմը կայսր անուանեց։ Մակրինու իրեն հաւատարիմներովն անոր դէմ գնաց, բայց յաղթուեցաւ ու սպաննուեցաւ։

6. Նեղիոդաբազմու (218—222) Ասորոց Բահաղին ու Աստարտեայ անառակ պաշտօնը Հռոմի ալ խոթելով Հռոմայեցւոց բարքը բոլորովին ապականեց, ու տէրութիւնը վերջի առափանի նուաստացուց։ Կառավարութիւնն իր մօրն ու մեծ մօրը թող տալով ինք զինք ամէն կերպ անգթութեանց, մոլութեանց ու խենթութեանց տուաւ, մինչեւ որ զինուորներն աս

18 տարւան հրեշն ալ սպաննելով՝ թագաւորեցուցին անոր մօրաքեռորդին:

7. Աղեքսանդրոս Սեւերոսը (222—235), որն որ իր մօրն օգնականութեամբը շատ գովելի կառավարութիւն մը վարեց. բայց Հռոմայեցւոց պետութիւնն ան ատեն անանկ ապականած էր, որ առ պատանի ինքնակալին չքնաղ առաքինութիւններն ու ջանքերը եւ ոչ ազդեցութիւն մը կ'ընեին. զօրքը շարունակ կ'ապատամբէր եւ ուզածն անոր առջեւը աներեսութեամբ կ'ընէր: Իր ժամանակը Արտաշիր Սասանեան պարսիկը Պարթեւները նուաճելով՝ կ'ուզէր հին Պարսից պետութիւնը բոլոր իր ընդարձակութեամբը մինչեւ Պրոպրնախ ու Եղեան ծով նորոգել, անոր համար ալ Հայաստան ու Միջագետք յարձակեցաւ: Աղեքսանդր վրան գնաց եւ չորս տարւան պատերազմով անոր յարձակումները խափանեց: Եաքէն Գերմանացւոց դէմ ալ գնաց, բայց աս արշաւանքը սկսած ատենն իր զօրքէն սպաննուեցաւ:

8. Աղեքսանդր Սեւերակն ետքը շարսւնակ իւրաբու հակառակ կայսրներ կ'ելլէին, եւ ներքին կոխւներով տէրութիւնը կը քայլքայէր: Տամնութքը տարւան մէջ 11 կայսրներ հետզհետէ ընարուեցան, որոնք իրենց նախորդը սպաննելով գահը ելան: Աս ներքին կոխւներուն ատենը մէկ կողմանէ Գերմանիք եւ Գութք Հռոմայեցի լեգէոններու վրայ յաղթութիւններ ընելով համարձակութեամբ Դանուբը կ'անցնէին եւ մինչեւ Յունաստան ու Փոքր Ասիա կ'ասպատակէին, եւ միւս կողմանէ Պարսիկները Միջագետքն ու Հայաստանը առին ու մինչեւ Անախիք ու Փոքր Ասիա հասան: Գորդիանոս Գ. (Աղեքսանդր Սեւերոսէն ետքը վեցերորդ կայսրը) անոնց դէմ գնաց, Շապուհ թագաւորը զարկաւ ու մինչեւ Տիգրան յառաջ քալեց, բայց աս յաղթութեանց ատեն Փիլիպպոս Արաբացին զանի սպաննեց, տեղն անցաւ ու Շապուհէն խաղաղութիւնը գնեց, որով Պարսիկներն աւելի համարձակութեամբ սկսան Ասորիքը առպատակել: (Փիլիպպոսին չորրորդ յաջորդը) Վաղերիանոս (253—260) նորէն անոնց վրայ գնաց, բայց Շապուհէն յաղթուեցաւ, բռնուեցաւ եւ մինչեւ մահը գերի մնաց: Գաղղիենսօսին՝ Վաղերիանոսին որդ-

ւոյն ու յաջորդին գէմ 19 հակառակ կայսրներ (Երեւուն բռնաւորներ ըստւածներն) ելան, որոնց ամէնն ալ սպաննուեցան, բաց ի Տետրիկոսէն որն որ Գաղղիան ու Սպանիան գրաւեց, եւ Ոգենատոսէն, որն որ Ասիայի մէջ անյաղթ մնաց ու Պալմիրայի ասորական տէրութիւնը կանգնեց : Գաղղիենոս ալ իրեն հակառակորդներուն գէմ կռուած ատեն սպաննուեցաւ ու գահը ելաւ կզաւգիոս Բ. (268—270), որն որ Խառլիա յարձակող գերմանացի Ալեմաններուն յաղթեց ու Խտալիայէն վորնտեց եւ Գործացւոց ու անոնց գաշնակիցներուն վրայ Երեք ուրիշ յաղթութիւններ ընելով բարբարոսաց զօրութիւնը շատ կոտրեց : Բայց քիչ ժամանակէն ինք ժանտախտէն մեռաւ իր Աւրեղիանոս քաջ զօրավարը յաջորդ որոշելով :

9. Աւրեղիանոս (270—275) պետութիւնը Երկու բաժնուած գտաւ, արեւմուտքը Տետրիկոսին ձեռքը եւ արեւելքը Զենոբիա իմաստոն թագուհւոյն տակը, որն որ Ոգենատոսին՝ իր Երկանը յաջորդած էր . Երկուքն ալնուածեց : Բայց ամենէն յառաջ Գործացւոց գէմ գնաց, որոնք Նորիկոն ու Պանոնիա յարձակած էին : Անոնց հետ կռուած ատեն Ալեմաններն ուրիշ գերմանացի ցեղերու հետ Խտալիա մտան, Հռոմայեցի բանակ մը զարկին ջարդեցին ու գէպի Հռոմ սկսան յառաջանալ : Ուստի Աւրեղիանոս Գործացիները թող տուաւ ու Խտալիա վազեց, բարբարոսները զարկաւ ետ վորնտեց եւ Հռոմն ուրիշ անդամ նոյնպիսի վտանգէն յապահովցրնելու համար քաղքին բոլորտիքը պարիսպ քաշեց : — Դակիայի մէջ այնշափ յաջողութիւն չունեցաւ ու նոյն գաւառը Գործացւոց թողուց՝ հոն տեղի Հռոմայեցի գաղթականները Միսիա փոխադրելով : Անկեց Ետքը Զենոբիայի վրայ գնաց, որն որ բոլոր Ասորական տէրութիւնը եւ Փոքր Ասիայի ու Եգիպտոսի մէկ մասը գրաւած էր եւ մնացած Փոքր Ասիան ալ նուածելու վրայ էր : Երկու անդամ (Անտիոքի ու Եմեսսայի քով) անոր յաղթեց ու Պալմիրա մայրաքաղաքը պաշարեց, ուսկից Զենոբիան փախչել ու զած ատենը բռնուեցաւ : Ասոր վրայ Պալմիրացիք անձնատուր եղան, եւ Աւրեղիանոս ալ անոնց քաղքին խնայեց . բայց Երբ որ ասով նորէն ապրու

տամբեցան ու Հռոմայեցի պահապանները սպաննեցին՝
նորէն վրանին գնաց ու Պալմիրան գեղեցիկ մեհեան-
ներովն ու պալատներովը կործանեց, աւերակ դարձուց։
Աւրեղիանոս արեւելքը նուաճելէն ու կարգաւորելէն
ետեւ Տետրիկոսին վրայ գնաց։ Ասի իր զօրաց վրայ
վստահութիւն չունենալով՝ առջի ճակատի մէջ ինք
զինք գերի բռնել տուաւ, անոր համար ալ Լուկանիա
նահանգը ընդունեցաւ։ — Աւրեղիանոս աններելք
խստութեամբ զօրաց մէջ կարգ կանոն եւ տէրութեան
մէջ հանգարառութիւն ու կարգաւորութիւն խոթեց,
որուն համար ծերակոյտն ալ զինքը Հռոմայեցւոց աէ-
րութեան «Աերանորոգիչ», անուանեց։ Երբ որ Պար-
սից վրայ ալ արշաւել կ'ուզէր՝ իր գաղանի ատենագր-
պին դաւաճանութենէ մը սպաննուեցաւ։

10. Աւրեղիանոսէն ետքը ծերակոյտը Տակի-
տոս ծերունի սինկղիափիկոսը կայսր ընտրեց, որն որ քա-
նի մամիս ետքը մեռնելով Պրոբոս (276—282) զօ-
րավարը գահը ելաւ, որն որ Աւրեղիանոսին պէս քաջ
եւ անկեց աւելի առաքինի էր։ Աւրեղիանոսին մահուը-
նէն ետքը Փրանկները Գաղղիա յարձակած ու 70
քաղաք առած էին։ Պրոբոս ասոնք չէ թէ միայն Ռե-
նուսէն անդին վորնտեց, այլ Գերմանիա ալ մուաւ եւ
քանի մը իշխաններ հպատակեցուց, Ռենոսսէն մինչեւ
Դանուբ քաշուած թումբը ամրացուց եւ Հռոմայեցի
լեգէոններու մէջ գերմանացի վարձկաններ խառնեց։
Ռենոսսի ու Դանուբի կողմերը շնորհնելու ետեւէ ե-
զաւ, 60 կործանած քաղաքներ նորոգեց, կամուրջ-
ներ շինեց, Գաղղիա, Պանոնիա եւ Ռենոսսի քով այ-
գիններ ու ծառեր տնկել տուաւ եւ կ'ուզէր զօբքը ցը-
րուել։ Բայց զինուորներն ասի չէին ուզեր, անոր համար
առ երեւելի ինքնակալն ալ սպաննեցին թէպէտ եւ
ուշ ըրածներնուն վրայ լացին։ Իրեն յաջորդ դրին

11. Քաջ կարսոր (282—283) որն որ Գո-
թացիններն ու Սարմանները ետ վորնտեց եւ իր Նու-
մերիանոս որդւոյն հետ Պարսից գէմ դնաց, զանոնք
Միջագետքէն վորնտեց եւ յաղթութեամբ յառաջ եր-
թալով Տիզրոն ու Սելեւկիան առաւ։ սակայն հոն կայ-
ծակէ մը զարնուելով (հաւանականաբար սպաննուե-
լով) մեռաւ։ Նումերիանոս ալ Ապերէն՝ իր աներէն

սպաննուելով զօրքը Գիտկղետիանոսն՝ իրենց զօրավարը կայսր ըրբն, որն որ իր ձեռքովն Ապէրը մեռցուց:

12. Գիտկղետիանոս (284—305) իրեն սրաւեսութեամբն ու խոհեմութեամբը տեսնելով որ ընդարձակ ու քայքայած պետութիւնը առանձին պիտի չկարենայ ամէն յարձակումներէն պահպանել՝ իրեն գահակից ըրաւ Մաքսիմիանոս զօրավարը որն որ կարուին ու Պրոբոսին պէս իրեն հետ Վւրեղիանոսին խիստ զինուորական դպրոցին մէջ կրթուած ու ան կայսրներուն հետ շատ քաջութիւններ ըրած էր: Ինք արեւելքն առաւ եւ իր ամուսնու Նիկոմեդիա հաստատեց, իսկ արեւմուտքը Մաքսիմիանոսին թողուց, որն որ աթոսը Միլան դրաւ: Երկուքն ալ սկսան յաջողութեամբ արտաքին թշնամիներուն դէմ պատերազմիլ: Գիտկղետիանոս Արաքիայէն Ասորիք յարձակող Սարակինոսները զարկաւ, Պարսիկները Տիգրիսէն անդին վորնտեց ու անոնց Վուամ Բ. թագաւորը խաղաղութիւն ընելու ստիպեց, որով Միջագետքն ու Հայաստանը ձեռքէն առաւ եւ ետքինին վրայ Տրդատ արքայորդին թագաւոր դրաւ (287^o): Ասիան յապահովցունելէն ետեւ Սարմատներուն ու Գերմանացւոց վրայ ալ գնաց, Գակիան (Հիմակուան Աւնդարիան) նորէն Հռոմէական նոհանդ ըրաւ եւ տէրութեան սահմանները մինչեւ Դամնուքին աղբերակունքը տարածեց: Նոյն միջոցին Մաքսիմիանոս ալ Գաղղիայի մէջ Հռոմացեցւոց հարստահարութեանց համար ելած Գաղղիական ապստամբութիւնը նուաճեց, եւ հոն յարձակած գերմանական ցեղերը տեղերնին վորնտեց:

13. Այսու ամենայնիւ երկու ինքնակալները պետութիւնը բռնելու համար՝ դարձեալ իրենք զերենք բաւական չտեսան ու մէյ մէկ օգնական առին Կեսար անունով. Գիտկղետիանոս առաւ Գաղերիսս զօրապետը որուն թրակիան, Խլլիրիան ու Յունաստանն յանձնեց, իսկ Մաքսիմիանոս՝ Կոստանդ Քլորոս առաքինիու քաջ զօրավարն առաւ՝ ու Սպանիան, Գաղղիան ու Բքիտանիան անոր տուաւ, միայն իտալիան ու Ափրիկէն իրեն պահելով (291): Ասանկով պետութիւնը չորս բաժնուեցաւ Գիտկղետիանոսին վերին տէրութեան տակը, որն որ հասարակապետութեան բոլոր մնացորդները

ջնջեց ու կառավարութիւնը կատարեալ արեւելեան
միապետական ըրաւ:

14. Երբ որ Դիոկղետիանոս Նդիպտոսի մէջ ե-
լած ապատամբութիւն մը նուաճելու վրայ էր, Ներ-
սեհ Պարսից թագաւորը նորէն Հռոմէական սահման-
ներն անցաւ ու Հայաստանն աւ Միջագետքը գրաւեց:
Դիօկղետիանոս անոր դէմ Գաղերիսար խաւրեց, որն
որ առջի անգամ անզգուշութեամբ յաղթուեցաւ,
բայց ետքէն Դիօկղետիանոսէն նոր զօրք ընդունելով
Հայաստանի մէջ Ներսէհին այնպէս չարաշար յաղթեց
որ անի հարուստ բանակը, գանձերն ու կիները յաղ-
թողին թող տուած Պարսկաստան փախաւ: Պարսից
պետութեան վերջն եկած կը կարծուեր, բայց Դիօկ-
ղետիանոս դժուարաւ բռնուելու Երկիրներն ամենէն
մեծ թշնամիէն աւելի վնասակար կը համարէր. ասոր
համար Ներսէհին հետ խաղաղութիւն ըրաւ, եւ միայն
Հայաստանն ու Միջագետքը եւ Տիգրիսէն անդին 5 նա-
հանգներ ձեռքէն առաւ, Տրդատն ալ տեղը գարձուց:
Նոյն միջոցին միւս Վեհապետներն ալ ամէն թշնամի-
ներուն յաղթելով ու պետութիւնը ապահովցրնելով՝
շորսը մէկտեղ Հռոմի մէջ փառաւոր ձաղանք մ'ըրին:
— Երկրորդ տարին Դիօկղետիանոս Գաղերիսաէն
դրդուած Քրիստոնէից դէմ վերջին ամենէն սոսկալի
հալածանքը հանեց, որուն շատ քրիստոնեայք զոհ ե-
ղան (303): Քիչ մը եաքը Դիօկղետիանոս հիւանդա-
նալով ինքնակամ իշխանութենէն հրաժարեցաւ ու
հասարակ մարդու պէս Դադմատիա քաշուեցաւ, ուր
8 տարի ետքը մեռաւ: Անոր յորդորելովը Մաքսիմիա-
նոս ալ հրաժարեցաւ: — Դիօկղետիանոս չէ թէ մի-
այն քաջ զինուոր ու սրատես քաղաքագէտ էր, որով
պետութեան կործանումը քիչ մը ժամանակ ուշա-
ցուց, այլ գիտութեանց ու արուեստից ալ պաշտպան
էր: Թէ Հռոմ թէ Նիկոմեդիա եւ թէ ուրիշ շատ
քաղաքներու մէջ բազմաթիւ փառաւոր շէնքեր կանգ-
նած է:

15. Պիոկղետիանոսին ու Մաքսիմիանոսին
հրաժարելէն ետեւ գարձեալ պետութիւնը քաժնուած
մնաց, որովհետեւ Դիօկղետիանոսին կամացը համեմատ
Գաղերիսու ու Կոստանդ Քլորոս ինքնակալ եղան եւ

պետութիւնը մէջերնին բաժնեցին, կոստանդ իր առջի ունեցածը միայն այս ինքն Սպանիան, Գաղղիան ու Բրիտանիան իրեն պահեց, իսկ բոլոր մնացածը Գաղերիու առաւ, որն որ քիչ մը ետքը իր երկու բարեկամները Մաքսիմոսն ու Սեւերոսը կեսար ըրաւ: Կոստանդին մեռնելէն ետքը Բրիտանական լեզոններն անոր կոստանդիանոս որդին յաջորդ ըրին, իսկ Հռոմայեցիք Մաքսիմիանոսին որդին Մաքսենտիոսը կայսր անուանեցին, որն որ իր իշխանութենէն հրաժարած հայրը նորէն ծիրանին հագնելու հրաւիրեց: Ասով Հռոմէական պետութիւնը վեց վեհապետներ մէկէն ունեցաւ, որոնք խել մ'ատեն իրարու հետ կռուելէն ետեւ կոստանդիանոս ամենուն յաղթեց ու պետութիւնն իրեն տակը միացուց (324):

16. Երբ որ Գաղղիայի մէջ կոստանդիանոս հօրը տեղը զօրքէն կայսր անուանուեցաւ եւ Հռոմի մէջ Մաքսենտիոս եւ անոր հայրը Մաքսիմիանոս՝ կայսրութեան ծիրանին առին՝ Գաղերիոս ստիպուած Կոստանդիանոսն ընդունեցաւ, իսկ Մաքսենտիոսին ու Մաքսիմիանոսին դէմ Սեւերոս խաւրեց, սակայն ասի զօրքէն թող տրուելով Մաքսենտիոսէն սպաննուեցաւ: Ասոր տեղը Գաղերիոս իր Լիկինիոս բարեկամը իրեն օգնական կայսր ըրաւ, եւ միւսներուն հետ հաշտուեցաւ: — Մաքսիմիանոս շուտով իրեն որդւոյն հետ գժտեցաւ ու Գաղղիա փախաւ կոստանդիանոսին քովս, զարն որ սպաննելու ետեւէ սկսաւ ինալ, որպէս զի ինք տեղը անցնի, սակայն կոստանդիանոս իմացաւ եւ զանի խղդել տուաւ (310): Մաքսենտիոս հօրը մահուան վրէժն առնելու պատրուակաւ կոստանդիանոսին դէմ պատերազմ բացաւ, բայց երեք անդամ (Դուրինի, Վերոնայի ու Տիբերիսի քով) անկէց յաղթուեցաւ ու Հռոմ փախած ատեն Տիբերիսի մէջ խղդուեցաւ: Աս պատերազմին ժամանակը Գաղերիոս անյագ շուտայտութիւններէն մեռաւ (311) եւ անոր իշխանութիւնն առնելու համար Մաքսիմինոս ու Լիկինիոս սկսան իրարու հետ կռուիլ, Մաքսիմինոս Աղբիանուպուլոյ քով բոլորովին յաղթուեցաւ եւ յուսահատութեամբ ինք զինք թունով մեռցուց, որուն վրայ Լիկինիոս կոստանդիանոսին իր միակ նախանձորդին խնամացաւ ու պետութիւնը մէջերնին բաժնեցին՝ Լիկինիոս Արեւելքն առաւ, իսկ կոստանդիանոս Արեւմուտքը (313): Բայց երկրորդ տարին երկու վեհապետները մէջերնին գժտեցան ու պատերազմ բացուեցաւ, որուն կոստանդիանոս յաղթելով Լիկինիոս ստիպուեցաւ Ներոսպական քանի մը նահանգներ յաղթողին թողուլ ու Ասիայով եւ Թրակիայով միայն գոհ ըլլալ: Եօթը տարի ետքը մէջերնին նորէն պատերազմ բացուեցաւ, կոստանդիանոս ցամաքի վրայ Ադրիանուպուլոյ քով, ու ծովի վրայ՝ Քաղլեդոնի քով երկու անդամ յաղթեց, ու Լիկինիոսը Նիկոմեդիայի մէջ պաշարեց: Ան առենք Լիկինիոս, որպէս զի իր կեանքն ազատէ իշխանութենէն հրաժարեցաւ ու անձնատուր եղաւ. սակայն կոստանդիանոս զանի մեռցուց եւ ասով բոլոր Հռոմէական պետութեան առանձին տեր եղաւ (324):

Յօդոսած Գ.

ՀԱՌՈՐԵԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

1. Ի՞նչպէս կառավարեց Կոստանդիանոս Մեծ : — 2. Կոստանդիանոս Մեծին ովլ յաջորդեց : — 3. Յուլիանոս ովլ է, Գաղղիա Բնչ ըրաւ, ինչպէս գահը ելաւ : — 4. Յուլիանոս ինչպէս կառավարեց : — 5. Վաղենափանոս ինչ գործը ըրած է : — 6. Ուստի սկսու Եւրոպական ազգաց գաղթականութիւնը . Ապղէ ինչպէս մեռաւ : — 7. Թէոդոս կրցաւ պետութիւնը գոթացիւնքին ազատել : — 8. Ի՞նչպէս արեւմնաբին ալ տիրեց թէոդոս : — 9. Թէոդոս ինչպէս կառավարեց, իրեն ովլ յաջորդեց : — 10. Թէոդոսին ետքը ինչպէս էր արեւմնան կայութիւնը : — 11. Ի՞նչպէս եղաւ Աւարիկոսի Խառավայշի մէջ սու իր արշաւանքը : — 12. Ի՞նչպէս եղաւ Ուագագայիսին արշաւանքը : — 13. Գերմանական ցեղերն ինչպէս Գաղցիան Սպանիան գաղթեցին : — 14. Աւարիկոս ինչո՞ւ Հռոմի վայ գնաց ու զանի կողոպտեց : — 15. Ուորիփոսին ովլ յաջորդեց : — Անտալիան Բնչպէս Ավիրիկէի տիրեցին : — 16. Հոնք ինչ վախճան ունեցան : Ատմիշա ինչո՞ւ Հռոմայիցոց գէմ պատերազմի երաւ : — 17. Վաղենանոս Գ. ինչպէս կառավարեց . Գննսիրիկոս ինչո՞ւ Հռոմէ կողոպտեց : Հռոմէան կան պետութիւնն ինչպէս կործանեցաւ :

1. Կոստանդիանոս Մեծ (324—337) պետութեան մէջ մեծ փոփոխութիւն մ'ըրաւ . արդէն հօրը տեղն անցած ատեն քրիստոնէից պաշտօնն ազատ թող տուած էր, ետքէն երբ որ Մաքսենտիոսին դէմ գացած ատեն, լուսեղէն խաչ մը տեսաւ Ասով պիտի յաղթես խօսքերով՝ բոլորովին քրիստոնէութեան դարձաւ, եւ ետեւէ կ'իյնար հեթանոսութիւնը ջնջելու եւ քրիստոնէութիւնը պայծառացընելու : Նիկիայի մէջ առաջին ընդհանուր սիւնհոդոսը դումարեց, եպիսկոպոսներն իր ծախքովը բերել տալով, եւ հոն Որդւոյն Աստուծոյ աստուածութիւնն ուրացող Արիոսի վարդապետութիւնը դատապարտուեցաւ : Նաեւ մայրաքաղաքը փոխեց Կոստանդիանոս, արեւելքի իրողութեանց աւելի մտադիր ըլլալու եւ Քրիստոնէութիւնը տէրութեան մէջ աւելի դիւրաւ խոթելու ու տարածելու համար Հռոմ քաղաքը թողուց, որն որ Հեթանոսութեան կեղրոնն էր ու աթոռը Բիւզանդիոն փոխադրեց (330), զորն որ շատ ծախքերով Հռոմի ձեւով շինեց, Յունաստանի ու Խոտալիայի հին արուեստակերտներովը զարդարեց եւ Նոր Հռոմ անուանեց, բայց ետքէն իր անուամբը կոստանդինուպոլիս բառեցաւ : Տէրութեան նոր բաժանմունքներ ըրաւ (13 թեմերու եւ 116 նահանգներու) եւ տէրութեան ու արքունեաց պաշտօններու ինչպէս նաեւ հարկերու բոլորովին նոր կարդադրութիւն մ'ըրաւ : Իրեն կառավարութեան վերջի տարիները Սարմատներն ու Անտալիան գոթացւոց

գէմ պաշտպանեց եւ երբ որ ետքիններն վրէժն առնելու համար Միսիա յարձակեցան՝ իրենց երկիրը ետ վարնաեց : Սարմատներու մեծ մաս մ'ալ (300,000 հոգի) Գանուքի Հռոմեական նահանգներու մէջ առաւ : Կաեւ Պարսից դէմ ալ մեծ արշաւանքի մը սկսաւ պատրաստուիլ, որովհետեւ անոնց Շապուհ Բ. թագաւորը խլրտերու սկսած էր, սակայն մահը վրան հասաւ :

2. Կոստանդիանոս Բ. Կոստանդիոս ու Կոստաս՝ Կոստանդիանոսին երեք որդիքները հօրը յաջորդեցին ու տէրութիւնը մէջերնին բաժնեցին : Կոստանդիոս արեւելքն առաւ Կոստանդիանոս Բ. արեւմուտքն իսկ Կոստաս իտալիան : Երբոր Կոստանդ հօրմէն ժառանգած պարսկական աւերիչ պատերազմը առանց յաջողութեան կը վարէր՝ Կոստանդիանոս Բ. իտալիան ալ առնելու համար Կոստասի վրայ գնաց, բայց Ակուիլէայի քով յաղթուեցաւ ու կեանքն ալ կորսնցուց, որով Կոստաս Կոստանդիանոս Բ. ին մասն ալ ժառանգեց, թէպէտեւ առածը երկայն ատեն չվայելեց, որսվհետեւ իրեն շուայտութիւններովն ինք զինք ատելի ընելով Մագնենտիոս գերմանացին անոր դէմ դաւաճանութիւն մը նիւթեց, ու զանի սպաննեց : Մագնենտիոս ուզեց կայսրութիւնն առնուլ, սակայն Կոստանդէն երկու անգամ յաղթուեցաւ ու յուսահատութենէն ինք զինք սպաննեց : Անկեց ետքը Կոստանդիոս բոլոր Հռոմէական պետութեան վրայ առանձին տէր մնաց (353—361) :

3. Կոստասին մահուընէն ետքը գերմանացի Ալեման ու Փռանկ ցեղերը նորէն Գաղղիա յարձակելով, Կոստանդ իր Յուլիանոս հօրեղբօրսրդին, որն որ մեծին Կոստանդիանոսից եղին միակ մնացորդն էր, Կեսար ըրաւ ու Գաղղիան պաշտպանելու խաւրեց : Յուլիանոս անհնարին դժուարութիւններու յաղթելով մեծ իմաստութեամբ, քաղցրութեամբ ու ժրութեամբ երկրորդ Կեսարի մը պէս երկիրը կարգաւորեց, թշնամիները զարկաւ վորնտեց, Ալեան Փռանկները հարկատու ըրաւ ու Բեղդիա բնակեցուց, ու ստէպ յաղթութիւններով սկսաւ Գերմանիա ալ յարձակիլ : Այս յաջողութիւնները Կոստանդիին նախանձը գրգռեցին, որուն ձեռքէն Պարսիկները Միջագետաց քաղաքները

մէկիկ մէկիկ կ'առնուին : Ուստի առ պարսկական պատերազմը պատրուակ առնելով՝ ուղեց անոր զօրքը առնուլ : Բայց Գաղղիացիք ու զօրքը որոնք զՅուլիանոս ասատիկ սիրած էին, չուղեցին զանի թողուլ ու զանի կայսր անուանեցին : Յուլիանոս դէմ դարձաւ ու (Գերմանիկոսին պէս) լալով եւ սպառնալիքներով զանոնք յորդորեց որ Կոստանդին հնազանդին, բայց երբ որ տեսաւ որ զօրքը չիկրնար զապել կայսրութիւնն յանձն առաւ, ու եղածը Կոստանդին իմացուց աւելցրնելով որ ինք անոր հրամանին միշտ պիտ' որ հնազանդի : Կոստանդ ասոր դէմ բարկացաւ եւ սկսաւ Յուլիանոսին դէմ քալել, բայց ճամբան մեռաւ եւ Յուլիանոս ամենէն կայսր ճանչցուեցաւ :

4. Յուլիանոս Աւրացող (361—363) թէպէտ եւ քրիստոնէական կրօնի մէջ կրթուած էր, սակայն հեթանոս փիլիսոփաներու հետ շատ տեսութիւն ընելով եւ յունական խորհրդներու մէջ մտնելով հեթանոսութեան սէր ձգեց անոր համար կայսր ըւլալուն պէս Հեթանոսութեան դէմ ելած բոլոր հրավարտակները ջնջեց ու կրօնի աղատութիւն հրատարակեց . ինք յայտնի հեթանոսութեան կրօննաւաւ, որոն համար Աւրացող ըսուեցաւ, քրիստոնէաները ծածուկ եղանակաւ սկսաւ նեղել եւ Քրիստոսին խօսքին դէմ ընելու համար Հրէից հրաման ու ստակ տուաւ որ իրենց Երուսաղեմայ տաճարը նորէն շինեն, բայց դետնէն կրակ ելլելով խափանուեցաւ : — Հեթանոսութիւնը վերանորոգելէն ետեւ զօրքն առաւ եւ Պարսից վրայ քալեց, յաջողութեամբ Եփրատն անցաւ եւ Տիգրոնի առջեւն հասաւ, ուր Պարսից վրայ մեծ յաղթութիւն մ'րժաւ, որով անոնք սկսան հաշտութիւն ինդրել : Յուլիանոս առանց միտ դնելու սկսաւ յառաջերթալ, բայց լեռնային անմատչելի տեղեր մոլորելով երբ որ ետ դառնալ կ'ուղէր Պարսիկները վրան հասան եւ սկսան զինքը նեղել մինչեւ որ փոքր կռուի մը մէջ նետէ մը զարնուելով 32 տարւան մեռաւ : Ան առենը զօրքը քրիստոնէայ Յովլիանոսը կայսր անուանեց, որն որ Պարսից հետ խաղաղութիւն ըրաւ Տիգրիսէն անդին 5 նահանդները ետ տալով եւ Հայաստան իր բախտին թողլով : Աւթ ամսէն ասի ալ մեռնելով՝

5. Վ աղենտիանոս զօրքէն կայսր անուանուեցաւ (364—375), որն որ իրեն գահակից ըրաւ իր Վաղես եղբայրն, եւ Արեւելք անոր տուաւ, իսկ ինք Արեւմուտքն առաւ, որուն սահմանները բազմաթիւ թշնամիներէն նորէն ոտնակոխ եղած էին: Բրիտանիա Բիկտերուն դէմ Թէոդոսիոս զօրավարը խաւրեց, որն որ ըստ մեծի մասին ան կողին նորէն նուածեց, ինքն ալ Գաղղիա ու Հռետիա յարձակած Ալեմաններու վրայ գնաց, քաջութեամբ ու բախտով զանոնք զարկաւ Հռենոսէն անդին վորնտեց, ու քանի մը տարի անոնց երկիրն ալ ասպատակեց: Ետքէն կուադներուն ու Սարմատներուն վրայ գնաց, որոնք Ելլերիա յարձակած էին, զանոնք ալ Գանուբէն անդին վորնտեց, բայց Սարմատներուն դեսպանները խստութեամբ յանդիմանած ատենը կաթուածէն մեռաւ եւ իրեն յաջորդեցին երկու որդիները քաղցրաբարոյ Գրատիանոսն ու 4 տարւան Վաղենտիանոս Բ.թ: Արեւելքի մէջ Վաղեսի դէմ Պրոկոպիոս կոստանդիանոսին ազգականը ինք զինք կայսր անուանեց, ու քանի մը լեգէոններ անոր կողմն անցան, սակայն կապագովվիայի մէջ յաղթուեցաւ, բռնուեցաւ ու սպաննուեցաւ:

6. Վ աղեսին թագաւորութեան ժամանակը ազգաց շարժում մը ելաւ, որն որ քիչ ժամանակուան մէջ բոլոր Եւրոպան կերպարանափոխ ըրաւ: Հռնք Ճենացմէ իրենց երկրէն արեւմուտք մղուելով (տես Եր. 8, 21), Ուրալի եւ Կասպից ծովուն քովը Ալաններու հանդիպեցան, զորոնք զարկին եւ անոնց հետ Գոթացւոց վրայ քալեցին: Ասոնք նոյն ատենը երկու բաժնուած էին, արեւմաեան Գոթացիք Գակիայի մէջ խաղաղութեամբ կ'ապրէին, իսկ արեւելեան Գոթացիք Սարմատական դաշտերու մէջ պատերազմական կեանքը կը շարունակէին եւ Հերմանը իրենց քաջ թագաւորը Սեւ ծովու քով մեծատարած տէրութիւն մը կանգնեց, որն որ Պալթիկ ծովէն մինչեւ Տնն ու Դանուբ գետերը կը տարածուէր: Հերմանը կոս գաղթող բարբարոսներուն դիմացը ելաւ, բայց յաղթուեցաւ ու իր սրովն ինք զինք մեռցուց (375), որով իր տէրութիւնը քակուեցաւ եւ արեւելեան Գոթացիք ցրուեցան եւ ուրիշ ազգաց մէջ խաւնուեցան: Նաեւ

արեւմտեան Գոթացիք ալ չկրցան բարբարոսներուն արշաւանքին դէմ կենալ եւ Վաղեսէն Դանուբին աջ կողմը երկիր խնդրեցին: Վաղէս անսնց Միսիան տուաւ այսու պայմանաւ, որ (Արիոսեան) քրիստոնեայ ըլլան եւ Հռոմայեցւոց առհմանները պաշտպանեն: Բայց ասոնք Հռոմայեցւոց կուսակալներուն բռնութիւնը չկարենալով տանիլ ոտք ելան եւ արեւելեան Գոթացւոց ու Հռնաց հետ միանալով սկսան Թրակիան ու Մակեդոնիան ասպատակել: Վաղէս դիմացնին ելաւ, բայց Ազրիանուապոլսոյ քով չարաչար յաղթուեցաւ, իր զօրաց երեքին երկուքը կորսնցուց, ու ինքն ալ հիւղի մը մէջ փախչելով՝ թշնամիններուն հոն ձգած կրակէն այրեցաւ: Անկէց եաքը Բարբարոսները մեծ աւեր ընելով մինչեւ Պեղպաննես յառաջ գացին ու Կոստանդինուպոլիսն ալ պաշարեցին: Ասոր համար Գրատիանոս՝ քաջ թէոդոս Սպանիացին Արեւելքի կայսր անուանեց եւ անսնց դէմ խաւրեց:

7. Թէոդոս Մեծ (379—395), մինչեւ Կոստանդինուապոլսոյ արուարձաններու մէջ մոտած Գոթացինները զարկաւ վորնտեց եւ անսնց հետ խաղաղութիւն ըրաւ, Միսիան ու Թրակիան անսնց բնակութեան տեղ տալով, եւ անսնցմէ փոխարէն 20,000 զօրք օգնական առնելով (382): Արեւելեան Գոթացիք ալ Փոքր Ասիայի մէջ Լիւդիան ու Փոխոգիան ընդունեցան:

8. Արեւմուտք Գրատիանոս հեթանոսութիւնը բոլորովին ջնջելու ետեւէ իյնալով՝ հեթանոսները Քրիտանիայի Մաքսիմոս կուսակալը կայսր անուանեցին: Գրատիանոս անոր վրայ գնաց, բայց Լիոնի մէջ սպաննուեցաւ (383) եւ Մաքսիմոս Քրիտանիայի, Գաղղիայի ու Սպանիայի աիրեց: Սակայն 5 տարի եաքը երբոր Կտալիս ալ յարձակեցաւ՝ թէոդոս վրան գնաց յաղթեց ու Մաքսիմոսը մեռցնելով՝ արեւմուտքը նորէն Վաղենոտիանոսին տակը միացուց: Վաղենոտիանոս անոր վրայ երկայն չապրեցաւ, որովհետեւ Արբոգաստ Փրանկ զօրավարը ինք կտռավարել ու զելով զանի մեռցուց ու տեղը Եւգինէս ատենադպիրը կայսր ըրաւ: Ան ատենը թէոդոս երկրորդ անդամ՝ Խտալիս գնաց Ակուիլէայի քով Արբոգաստին յաղթեց, եւ ԸՆԴՀ. ՊԱՏՄ. Ա. ՀԱՅ.

գինէսար բոնեց մեռցուց, ու Հռոմէական պետութեան արեւմտեան մասն ալ իրեն տակը միացուց։ Իսկ Արքոդաստ ինք զինք մեռցաւց։

9. Թռէոդոս Մեծ վերջի անդամ Հռոմէական պետութիւնը միացուց եւ աղէկ կարդաւորութիւններով նորէն զօրացուց ու արտաքնոց առջեւ յարգելի ըրաւ։ Բայց երկրորդ տարին Միլանի մէջ մեռաւ եւ պետութիւնը իր երկու սրդւոցը բաժնեց, Արքադէոսին արեւելքը տուաւ, իսկ Ոնորիոսին արեւմտւաքը։ Ասոնք երկուքն ալ տկար թագաւորներ էին, որոնք իրենց հազարապետներէն կը կառավարուէին։

10. Արքադէոս նախելուն պէս Գովթացւոց խոստացուած թոշակը զլանալով՝ ասոնք իրենց քաջ Ալարիկոս զօրավարը թագաւոր ըրին եւ անոր առաջնորդութեամբ սկսան Մակեդոնիա, Լիւրիկէ եւ Յունաստան ասպատակել ու աւերել։ Արեւմտեան աւրութեան սպարապետը Սափիլիքոն օգնութեան հասաւ, եւ Գովթացիներն Արքադիայի մէջ վակեց։ սակայն Ալարիկոս՝ Արքադէոսին պաշտօնեան վաստրկելով չէ թէ միայն ազատեցաւ, այլ եւ արեւելեան Լիւրիկէի կուսակալութիւնն ալ առաւ։ — Ասկէց եաքը արեւելեան տէրութեան մէջ ամենուն մտադրութիւնը կրօնական խնդիրներու վրայ էր, որոնց մէջ կայսրները գրեթէ միշտ կը մտնէին ու աւելի խոռվութիւններու հերձուածներ կը հանէին։ Ասոնցմով թէ եկեղեցին եւ ամենութիւնը միշտ կայսերական իշխանութիւնը կը նուաստանար եւ տէրութիւնը միշտ քայլայման վիճակի մէջ կ'ըւլար։ Անգործ Արքադէոսին յաջորդեց անոր նոյնպէս անդործ որդին Թէոդոս Բ. (408—450) եւ երբ որ ասիկա անորդի մեռաւ ասոր բարեպաշտ քշը Պուղքերիան գահն ելաւ, որն որ Մարկիանոս քաջ ու առաքինի զօրավարին հետ ամուսնանալով զանի իրեն գահակից ըրաւ (450—457)։ Աս թագուհիով մարեցաւ Թէոդոսին ցեղը (453) եւ ասկէ եաքը զօրավարները թագը կը յափշտակէին։

11. Արեւմուտըն ալ շարունակ բարբարոսաց յարձակումներէն կը նեղուէր։ Ալարիկոս Գովթացին Արքադէոսին նախանձու պաշտօնեաներէն գրգռուած եւ Սափիլիքոնէն կրած պարտութեան վրէժն առնելու

Համար՝ գերփելով աւերելով Խտալիա յարձակեցաւ (402), եւ Ոնորիս չկարենալով դէմ դնել անմիջապէս Միլանը թող տուաւ եւ ամուր Ռաւեննա փախաւ, որն որ ասկէց ետքը արեւմտեան կայսերաց մայրաքաղաքն եղաւ։ Ստիլիքոն որն որ նոյն ատենը գաղղիայի մէջ Փռանկներու դէմ կը կոռւէր՝ անմիջապէս Ալարիկոսի դիմացն եկաւ ու Պոլլենտիայի քով զարնուեցաւ, սակայն յաջողութիւն մը չունենալով՝ Ոնորիս Ալարիկոսին արեւելեան Լիւրիկէի կուսակալութիւնն ալ տուաւ։

12. Ալարիկոսին հանդարտելէն ետեւ երկրորդ տարին (406ին) Ռադագայիս հեթանոս դուքսը զանազան գերմանացի ցեղերու գլուխն անցած (200,000 հոգւով) զարհութելի աւեր ու սպանութիւններ ընելով Խտալիա յարձակեցաւ ու մինչեւ Դոսկանայի մէջ յառաջ քալեց։ Ան ատեն Գոթացիք ու Հոնք Հռոմայեցւոց օգնութեան հասան ու անոնցմով Ստիլիքոն ապականիչ բարբարոսները Փլորենտիայի քով այնպէս խիստ պաշարեց, որ մեծ մասը սովէն մեռաւ, մնացածներն ալ անձնատուր ըլլալու ստիպուեցան։

13. Երբ որ Ստիլիքոն Խտալիան բարբարոսաց յարձակումներէն պաշտպանելու համար Բրիտանական եւ Ռենական լեզեններն իրեն կանչեց, գերմանացի ազգերը, որոնք Հռոմաց, Ալաններուն ու Գոթացւոց յառաջ գալովը շատ նեղուած էին ու երկիրնին շատ նեղ կու դար, անպատսպար մնացած Ռենոսի սահմաններէն արեւմտեան գաւառները գաղթեցին. Ալեմանք Էլտասի եւ Լոթարինգիայի մէջ ընակեցան, Փրանկները հիւսիսային արեւմտեան գաղղիայի մէջ, Բուրգունտացիք Ռենոս եւ Ռոն գետերուն մէջ տեղը (407), եւ Վանտաներն, Ալաններն ու Սուէֆները Սպանիայի մէջ (409), իսկ ասոնց Դանուբի քով թող տուած տեղերը գեպիտք, Սարմատք եւ գլխաւորաբար Հոնք բռնեցին։

14. Ստիլիքոն աս նեղութեան մէջ նեցուկ մունենալու համար՝ Ալարիկոսին հետ բարեկամութիւն ըրաւ եւ անոր ստակ խոստացաւ։ Ասոր վըսյ իր թշնամիները զանի ամբաստանեցին որ բարբարոսաց հետ միացեր է որպէս զի Հռոմէական պետութիւնը

կործանէ, եւ Ոնորիոս ասոր հաւտալով զանի սպաննել տուաւ: Ան ատեն Ալարիկոս իրեն բարեկամին մահուան վրէմն ու խոստացուած ստակը առնելու համար նորէն իտալիա մտաւ Հռոմ պաշարեց (408), եւ միայն սարսափելի ստրիի գումար մ'իրեն խոստացուելով պաշարումը վերցուց: Սակայն Ոնորիոս Ռավիննա ամրացած չընդունեցաւ ան դաշինքը, ասոր համար Ալարիկոս երկրորդ անդամ Հռոմ պաշարեց (409), առաւ եւ ուրիշ կայսր մը դրաւ (Ատատաղս անունով), զորն որ ինք ետքէն վար առաւ, որովհետեւ իր ուզածին պէս չէր կառավարեր: Երբ որ ասով ալ Ոնորիոս չէր շարժերիսաղաղութիւն ընելու Ալարիկոս երրորդ անդամ Հռոմ պաշարեց, յարձակմամբ առաւ եւ մից օրուան աւարառութեամբ պատժեց (410): Անկէց ետքը ասպատակութեամբ Հարաւային իտալիա արշաւելով կոսուենտիայի քով մեռաւ եւ բուսենտոյ գետին տակը թաղուեցաւ: Իր յաջորդը Աթառլիք՝ Ոնորիոսին հետ խաղաղութիւն ու նիզակակցութիւն ըրաւ, եւ Գաղղիայի հարաւային կողմը գնաց բնակեցաւ, որն որ անկէց ետքը Գթաստան կամ Սեպտիմանիա ըսուեցաւ: Աս Գոթացիք կայսեր համար Սպանիայի մէջ Վանտավաներուն, Ալաններուն ու Սուէֆներուն դէմ պատերազմ ըրին ու թերակղզւոյն մեծ մասը նորէն Հռոմէական իշխանութեան տակ առին:

15. Ոնորիոսին մեռնելէն ետքը թագաւորութիւնը նախ Յովհաննէս ատենադպիրն առաւ. բայց երկու տարիէն թէոդոս Բ.էն յաղթուելով՝ Ոնորիոսին որդին Վաղենտիանոս Գ. (425—455) գահը ելաւ իր Պղակիդիա մօրը խնամակալութեամբը: Ասոր առաջին պաշտօնեան ու սպարապետն Այետիոս նենդութեամբ Պղակիդիան Ափրիկէի Բանիփակիոս կուսակալին հետ գժտեցուց եւ ետքինէն կուսակալութիւնն առաւ: Ան ատեն Բանիփակիոս ալ Վանտավաները Ափրիկէ իրեն օգնութեան կանչեց, որոնք Արեւմտեան Գոթացիներէն նեղուելով՝ հրաւէրը սիրով ընդունեցան եւ իրենց Գենսերիկոս բիրոտ թագաւորին առաջնորդութեամբը անմիջապէս Ափրիկէ անցան: Բանիփակիոս շուտով ըրածին վրայ զղջաց ու անոնց գալը արգելու համար զօքքով դիմացնին գնաց, սակայն

յաղթուեցաւ ինկաւ, եւ Վանտալները բոլոր Հռոմէական Ափրիկէն աշխարհակալեցին ու կողոպտեցին, առանց բարեկամն ու թշնամին զանազանելու (429): — Նշն միջոցին Անգեղ ու Սաքսոն Գերմանացի ցեղերն ալ Գերմանիայի հիւսիսային կողմէն գացին անպատճապար մնացած Բրիտանիայի տիրեցին:

16. Հնք՝ որնք արեւելեան Գոթացւոց յաղթելէն ետեւ հարաւային Ռուսաստանի, Ունգարիայի, եւ Լեհաստանի մէջ ատրածուած էին, Վաղենտիանոս Գ.ին ատենընորէն սոսկալի եղան իրենց Ատափղաթագաւովով, որն որ ինք զինք Աստուծոց խարազան կ'անուանէր: Ասիկա Վանտալաց Գենսերիկոս թագաւորէն՝ Հռոմայեցւոց դաշնակից արեւմտեան Գոթացւոց դէմ գրգուուելով՝ եւ Հռոմայեցւոց երկիրներուն բաղձալով՝ Վաղենտիանոսին Ոնորիա քոյրը կնութեան ուղեց, եւ մէկտեղ արեւմտեան Հռոմէական պետութեան կէմ իբրեւ օժիտ պահանջեց: Երբ որ ուզածը մերժուեցաւ կէս միլիոն զօրքով իր Թայս գետին քով եղած փայտէ պալատէն ելաւ եւ Գաղղիա յարձակեցաւ: Բայց հոն կատալաւնեան դաշտերու վրայ Այետիոսին ու արեւմտեան Գոթացւոց թէոդորիք Ա. թագաւորին միացած զօրքին հանդիպելով չարաչար յաղթուեցաւ (451) եւ Պանոնիա ետ դարձաւ: Երկրորդ տարին Իտալիա յարձակեցաւ, Ակուիլէա քաղաքն առաւ կործանեց, (որուն բնակիչները Ագրիական ծովուն կղզեակներու վրայ փախչելով Աենետիկ քաղքին հիմք դրին,) բոլոր Լոմպարտիայի ու Վենետիկի տիրեց եւ դէպ ի Հռոմ սկսաւ քալել: Աս անգամ Հռոմի Լէոն քահանայապետը գիմացը զնաց ու պարգեւներով եւ աղաչանքներով զանի ետ դարձուց (453): Նշն տարին մեռաւ Վատափղա ու իրմով Հոնաց պետութիւնը կործանեցաւ (ուես եք. 9.): Նուաճուած ազգերը սարք ելան ու Հոները Սեւ ծովէն անդին վորնտեցին:

17. Վրեւմտեան կայսրութիւնը ասկէց ետքը հսկայաբայլ իրեն կործանման կը գիմէր: Տկար Վաղենտիանոսը Այետիոսին մէծութենէն վախնալով՝ պետութեան աս վերջի նեցուկն իր ձեռքովը մեռցուց: Մէկ տարիէն ետքը ինքն ալ Պետրոնիոս Սաքսիմոսէն սպաննուեցաւ, որն որ գահն ելաւ եւ կ'ուզէր

Վաղենտիանոսին Եւդոքսիա կինն ալ իրեն առնուլ.
սակայն ասի Վանտալաց Գենսերիկոս թագաւորը վրէժ-
խընդրութեան կանչեց, որն որ շուտ մը նաւատորմզով
մը Տիբերի գետը մտաւ, Հռոմին առաւ եւ 14 օր ա-
ղէկմը կողոպտելէն, աւերելէն ու բոլոր արուեստակերտ-
ները խորտակելէն ետեւ Եւդոքսիան եւ շատ աւարներ
մէկտեղ առած Ափրիկէ դարձաւ, իսկ Մաքսիմոս՝ կատ-
ղած ժողովրդէն կտոր կտոր եղաւ (455): Ան ատենը
Ուիկիմէր քաջ ու խորամանդ բայց արիւնուշտ սուեզ
զօրավարը այնպէս զօրացաւ որ մինչեւ մահը (472)
կառավարութիւնն իրեն ձեռքը մնաց. առանց ինք
թագը առնելու հետզէտէ հինդ հոգի կայսր ըրաւ,
զորոնք ետքէն վար առնուլ ու սպաննել առաւաւ, որով-
հետեւ իրեն անհաճոյ կ'ըլլային: Աս ժամանակը միայն
իտալիան կայսերաց ձեռքն էր, նահանգներուն զօրա-
վարները գլուխ քաշած իրենք զիրենք անկախ ըրին:
Ուիկիմէրին մահուրնէն ետքը երկու կայսրներ գեռ ե-
լան, որոնցմէ վերջինը Ուեստակս զօրավարը վար առնե-
լով իր Հռոմուլոս Աւդոստոլոս որդին դահը հանեց՝
սակայն Ագոստինը Գերմանացի վարձկան զօրաց
զօրավարը զանի ալ վար առաւ ու ինք զինք իտալիայի
թագաւոր անուանեց (476): Աս եղանակաւ վերջա-
ցաւ Հռոմայեցւոց յաղթ պետութիւնն ալ. միւս ա-
րեւելեան կէսը 10 դար աւելի տեւեց, բայց անի ալ
Հռոմէական չէր հապա Յունական :

Ֆ Լ Ո Ւ Խ ՓԲ.

ՀՐՈՄԱՅԵՑԻՈՑ ԱՐՈՒԵՍՏՈՒՆԵՐԻՆ ՈՒ

ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1. Ի՞նչ պէս էին Հռոմայեցիք ճարտարապետութեան, քանդակագործութեան ու նկարչութեան մէջ: — 2. Բանաստեղծութիւնը Հռոմայեցւոց մէջ ինչ յառաջադիմութիւն գտաւ: — 3. Ի՞նչպէս էր ճարտարախօսութիւնն ու փիլիոփիայութիւնը Հռոմի մէջ: — 4. Հռոմայեցիք ի՞նչ երեւելի պատ-
մագիրներ ունեցան: — 5. Իրաւագիտութիւնն ի՞նչպէս էր Հռոմի մէջ:

1. Զեռակերտ արուեստներէն Հռոմայեցւոց՝
դեռ Սիկիլիան ու Յունաստանը չնուածած միայն ճար-
տարապետութիւնը ծանօթ էր, զորն որ Ետրուրիացի-
ներէն սորված էին եւ մեջեաններ, կոյանոցներ, կըր-

կէսն ու Կապիտոլիսնը կառուցանելու, եւ ջրմուղներ ու արքունի պողոտաներ շինելու կը գործածէին: Ճարտարապետական շինութեանց գեղեցկութիւնն իւրենց հպատակներէն, պյանքն Յոյներէն սորվեցան, եւ հասարակապէտութեան վերջի ատեններն ու կայսերաց ժամանակը կանգնուեցան յունական ոճով շինուած ամենէն գեղեցիկ մեհեանները, բազմաթիւ թէատրոններն, ամիկիթէատրոնները, հրապարակները, բաղնիքներն ու յաղթութեան կամարները: Յունական արձաններու ու քանդակներու մեծ մասն ու ամենէն գեղեցիկներն, ինչպէս նաեւ շատ նկարներ նուաճուած քաղաքներէն, գլխաւորաբար Սիրակուսայէն ու Կորնթոսէն Հռոմ տարուեցան եւ անով Հռոմայեցւոց մէջը արուեստի սէր մը գրգռեցաւ. սակայն Հռոմ երբեք երեւելի արուեստաւորներ յառաջ չերած:

2. Առօմէական բանաստեղծութիւնն երկրորդ Պունիկեան պատերազմէն ետքը յունարէն գործքերը թարգմաննելով իր առջի կերպաբորութիւնն առաւ եւ ոսկեդարու մէջ ալ Աւգոստոսին ատեննը արուեստական նմանողութենէն շատ քիչ վեր ելաւ: Միայն երգիշաբանութիւնը Հռոմայեցիներէն հնարուած եւ նախանոնցմէ կերպաբորուած բանաստեղծութեան տեսակ մ'եղած է: Ամենէն ծանօթ Հռոմայեցի բանաստեղծները ժամանակադրական կարգաւ հետեւեալներն են, Ենիսիոս, որն որ վեցաշափով տարեգիրներ գրած է, Պլաւոսս եւ Տերենտիոս երկուքն ալ Մենանդրի հետեւող կատակերգուններ: Կատուղլոս՝ եղերերդու, Պլիիրգիլիոս Մարոն՝ որն որ Ենէական դիցազնական վիպասանութիւնն ու մշակականը գրած է, Տիբուղլոս ու Պլուտարխոս՝ եղերերգուններ, Կ. Ովբատիոս Փղականս, որն որ տազեր, երգիծաբանութիւններ ու նամակներ գրած է, Պ. Ովիդիոս Նատոն, որն որ այլակերպութիւններ, եղերերգութիւններ եւ այն գրած է, Փետրոս, որն որ Եսոպոսին հետեւելով՝ առակներ շինած է. Պերսիոս եւ Յուլինալիոս՝ երկուքն ալ երգիծաբաններ:

3. Դ'արտարախօսութիւնը՝ գէթ բնականն արգէն Յունաց Հռոմ մանելէն յառաջ Հռոմայեցւոց մէջ

կար եւ անոնց երեւելի զօրավարներն ու տէրութեան վարիչներն ինչպէս բրուտոս, կամիզըս, կատոն, երկու գրականութիւն եւ այլն ան բնական ճարտարախօսութեամբը իրենց ժամանակակիցներուն վրայ մեծ աղջեցութիւն ստացած էին։ Երբ որ յշն ճարտարախօսները ծերակուտին արգելմանը դէմ արուեստական ճարտարախօսութիւնը Հռոմի մէջ սորվեցրնելու սկըսան՝ ճարտարախօսութիւնն ու փիլիսոփայութիւնը հարկաւոր միջնորդ Մ' եղան բարձրադոյն պաշտօններու համար և ան ատենն ելան երեւելի ատենախօսներ, որոնց մէջն Ս. Տուղթիոս Կիկերոն (106—43) մեծ անուն հանեց։ Ասիկա Հռոմայեցւոց՝ փիլիսոփայ հեղինակ ալ եղաւ, բայց սեփական յօրինուածութիւն մը չստեղծեց, այլ միայն ասոր միտ դրաւոր իր քաղաքակիցները յօւնական փիլիսոփայութեան յօրինուածութիւններուն տեղեակ ընէ։ Նաեւ միւս հռոմայեցի փիլիսոփամներն ալ միշտ Յունաց աշկերտ մնացին անոնցմէ դուրս նոր դրաւթիւն մը չհնարեցին։

4. Աղջային պատմագրութիւնը Հռոմի մէջ աւելի եռանդեամբ ու անկախութեամբ մշակուեցաւ, նախ տարեգիր գրողներէն եւ ետքէն բուն պատմագիրներէն ալ։ Ասոնց մէջ նշանաւոր ըլլողներն են, Կ. Յուլիոս Կեսար՝ որն որտ, Քաղղիական պատերազմի եւ Բ. քաղաքական պատերազմի վրայ դրած է. Սալլուստիոս՝ որն որ Կատիլինեանց ու Յուլիուրթեանց պատերազմը դրի աւանդած է. Կորնեղիոս Կեպոս, որն որ երեւելի զօրավարաց վարքը դրած է. Տիտոս Լիլիոս՝ որն որ Հռոմայեցւոց պատմութիւնը դրած է. Վելեյոս Պատերկուզու՝ նոյնպէս Հռոմայեցւոց պատմութիւնը գրած է. Կորնեղիոս Տակիտոս՝ որն որ իրեն սմին ու հաւատարմութեանը համար Հռոմայեցի պատմագիրներուն թագաւոր կ'ըսուի՝ Աղարակային, Գերմանիա, Պատմութիւններ, Տարեգրութիւններ ըսուած գործքերնունի։ Սուետոնիոս Ժ. ինքնակալներու վառքը գրած է, Յուստինոս՝ Տրադոս Պոմպէոսէն քաղուածոյք մը շինեց, Եւտրոպիոս Հռոմայեցւոց պատմութեան համառօտութիւնը գրեց եւ այլն։

5. Իրաւագիտութիւնը Հռոմայեցւոց մէջ շատ ծաղկեցաւ եւ կարդ մը քաջ իրաւագէտներ (Պապի-

նիանոս, Աւղալիանոս եւ այլն) զանի այնպէս յառաջացուցին ու կերպաւորեցին, որ հռոմէական իրաւունքը ետքէն ամէն օրէնսդրութեան վրայ մեծ ազդեցութիւն ունեցաւ:

Գ Լ Ո Ւ Խ Փ Գ.

ՊԱՐՄԻԿՔ — ՍԱՍԱՆԵԱՆՔ

1. Ի՞նչպէս ելաւ նոր Պարսկական պետութիւնն ու Սասանեանց հարստութիւնը: Արտաշեր Ա. ինչ պատերազմներ ունեցաւ: — 2. Արտաշեր Ա. իվ յաջորդեց. Շապուհ Ա. ինչ պատերազմներ ունեցաւ: — 3. Շապուհ Ա. ին ով յաջորդեց: — 4. Արամ Բ. ինչ ըրաւ: — 5. Ներսէ կրցան Հայաստանի տիրել: — 6. Ով է Շապուհ Բ. Արաբացւոց դէմ ինչու պատերազմ ըրաւ: — 7. Շապուհ Բ. Հռոմայեցւոց դէմ ինչ յաջորդեին ունեցաւ: — 8. Շապուհ Բ. Հայաստանի ինչպէս տիրեց: — 9. Շապուհ Բ. առեւելը ինչ պատերազմներ ըրած էր, ինչպէս էր Քրիստոնէից հետ: — 10. Շապուհ Բ. Էնհարք ինչպէս էր Պարսկաստան: — 11. Առամ Ե. ինչպէս գահը ելաւ, ինչպէս թագաւորեց:

1. Արտաշեր Ա. Բաբեկան Ստահրացին՝ Սասանին որդին Արտաւանին յաղթելէն ու անոր մահուամբը Պարթեւաց տէրութեան ու Արշակունի հարստութեան վերջ տալէն ետեւ՝ անոր աւերակացը վրայ դարձեալ Պարսից պետութիւնը հաստատեց եւ իրմով սկսաւ Սասանեան ըսուած հարստութիւնը (226): Արտաշրին ջանքն էր, որ ամէն մասին մէջ հին պարսկական պետութիւնը վերանորոգէ, անոր համար Պարթեւաց յունական կրօնն իրեն պետութեան մէջ ջընջեց, մէհեանները քանդեց եւ նորէն մոգական զրադաշտական կրօնը հաստատեց, որն որ այս ժամանակներս կրակապաշտութեան դարձած էր: Պետութեան հին տարածութիւնն ալ ուզելով՝ Հռոմայեցւոց հրաման խաւրեց, որ Ասիայէն ելլեն, եւ ասիական դաւաններն առնելու համար Միջագետք ու Հայաստան յարձակեցաւ. բայց Խոսրով Հայոց թագաւորն ու Հռոմայեցւոց Ազեքսանդր Աեւերոս կայսրն իրեն այնպէս զօրութեամբ դէմ կեցան որ չորս տարւան պատերազմէն (230—234) ետքը ստիպուեցաւ Պարթեւաց սահմաններուն մէջը քաշուելու: Անկէց ետքը տեսնելով որ զէնքով չիկրնար իր վախճանին հասնիլ եւ միւս կողմանէ Հայոց Խոսրով թագաւորէն անդադար յարձակումներ կը կը՝ դաւաճանութեամբ զանի

սպաննել տուաւ (239) եւ անոր վրայ Հայերն անտէրտնչ ու Հռոմայեցիներէն անօդնական գտնելով Հայաստանը դիւրաւ նուածեց (239—241):

2. Երտաշրին յաջորդեց անոր Ծապուհ Առդին (241—271), որն որ մարմնով դաժան ու բարուք կատաղի էր: Ասիկա Հռոմայեցւոց քաղաքային կոփեներն իմանալով՝ նորէն Հռոմայեցւոց սահմաններն անցաւ, ու Միջագետքն, Ասորիքն ու Կիլիկիան ասպատակութիւններով աւերեց: Գորդիանոս Գ. կայսրն անոր դէմ եկաւ, Անտիոքէն Պարսիկները վորնտեց եւ Եղեսացւոց նորէն թագաւոր մը տալով զանոնք իրեն շահելէն ետեւ՝ անոնց օգնութեամբ Միջագետք յարձակեցաւ, Մծբին ու Խառան քաղաքներն առաւ եւ մինչեւ Տիգրոն յառաջ գնաց: Բայց հոն Փիլիպպոս Արաբացին զանի մեոցուց եւ Ծապուհէն խաղաղութիւնը գնելով արեւմուտք դարձաւ (245): Ասով Ծապուհ աւելի համարձակութեամբ սկսաւ Ասորիքն ասպատակել: Վաղերիանոս կայսրն ալ իրեն դէմ արշաւանք մ'ըրաւ, բայց ասի քանի մը կորուսաներէն ետքը Միջագետքի մէջ կատարեալ յաղթուելով՝ Ծապուհին գնաց խաղաղութեան վրայ խօսելու համար: Ծապուհն ալ իր խսամանը դէմ զանի բռնեց ու յաղթանակաւ Պարսկաստան տարաւ (259), ուր քիչ մը ժամանակ ձի հեծնալու ատեն զանի պատուանդանի տեղ գործածելէն ետեւ ողջ ողջ մօրթը հանել առաւ: Անկէց ետքը մեծ կատաղութեամբ նորէն Ասորիք ու Փոքը Ասիա յարձակեցաւ ամէն անցած տեղը սրով ու հրով անապատ դարձուց, Անտիոքն աւերեց եւ բոլոր Ասիայի կը տիրէր՝ եթէ իրեն զօքքին մէջ ժանտախտ չխմոնէր ու դիմացը Ոդենատուոս զօքավարը շելլէր: Աս զօքավարը Վաղերիանոսին մահուան վրէմն առնելու համար՝ Պարսկական բանակին վրայ յարձակեցաւ, զանի զարկաւ խորտակեց, Ծապուհին կիներն ու դանձերը ձեռք ձգեց, Մծբինն ու Խառանը նորէն առաւ եւ մինչեւ պետութեան նեցքին կողմերը մտաւ, եւ թէպէտ աս արշաւանց ատենը ինք սպաննուեցաւ (257), այսու ամենայնիւ Զենորիա անոր կինն ու յաջորդը Տիգրոնն ու Տիգրիսէն ասդին բոլոր երկիրները գրաւեց: Քիչ մը

եռքը Շապուհ ալ իրեն անգթութիւններուն համար սպանուեցաւ, եւ իրեն յաջորդեց իր որդին

3. Որմիզդ Ա. (271—273), որն որ առանց գործ մը գործելու մեռաւ: Կոյնակէս անգործ մեռաւ Վռամ Ա. ալ: Ասոր որդին

4. Առամ Բ. (275—292) նստելուն պէս Հռոմայեցւոց վրայ յարձակեցաւ ու Տիգրոնն ու Սեւլեկիան անոնց ձեռքէն առաւ: Կարսս կայսրը վրան եկաւ, ու Միջագետքը ետ առաւ եւ մինչեւ Տիգրոն Պարսիկներն հալտեց, բայց հոն մեռաւ (283) եւ առ յաջորդը նումերիանո՞ւ վախնալով ետ գարձաւ, որով Վռամ նորէն Միջագետաց տիրեց. սակայն Դիոկղետիանոսին պատրաստութիւններէն վախնալով եւ միւս կողմանէ լսելով որ իր եղբայրն իրեն դէմ կը գործէ՝ Տիգրիսէն անդին անցաւ եւ երբոր նորէն Միջագետքը յարձակելու կը պատրաստուէր՝ մեռաւ:

5. Վռամ Գ. չորս ամսէն մեռաւ եւ յաջորդ թողուց իր որդին Կերսեհ (294—302) որն որ Շապուհին փառացը նախանձաւոր բլալով եւ տեսնելով որ Հռոմայեցիք ներքին ապատամբութիւնները զսպելու զբաղած են՝ Միջագետք ու Հայաստան յարձակեցաւ: Դիոկղետիանոս անոր դէմ Գաղերիսս զօրավարը խաւըեց, որն որ առջի բերանը շարաշար յաղթուեցաւ, բայց ետքէն նոր զօրք առնելով՝ Հայաստանի մէջ երկու անգամ մեծ յաղթութիւններ սահցաւ, եւ Կերսեհին կիներն, որդիքն ու գանձերը ձեռք ձգեց, որով Կերսեհ խաղաղութիւն խնդրելու ստիպուեցաւ, Հայաստանն ու Միջագետքն ազատ թողուց եւ Տիգրիս գետն իրեն սահման ճանչցաւ:

6. Որմիզդ Ա.ին, որն որ Կերսեհին յաջորդած (302—309) եւ առանց գործքի մեռած էր, յաջորդեց անոր որդին Շապուհ Բ. Երկայնակեացը (309—318), որն որ հօրը մահուան ատենը դեռ ծնած չէր եւ շատ երկայն կառավարութիւն մը վարեց: Իրեն անշափահասութեան ատենը Արաբացիք Պարսկաստան յարձակեցան, մայրաքաղաքն առին, մեծ աւեր գործեցին եւ իրեն մերձաւոր ազգականներէն մէկը դէրի առին: Ասոր համար Շապուհ անոնց դէմ անանկ կատղած էր որ, երբ որ մեծցաւ, վրանին դնաց,

անոնց մեծ աւեր ըրաւ, քաղաքները քանդեց, թագաւորը, իշխաններն ու շատ մարդիկներ մեռցուց եւ ոխը հանելէն ետեւ Արաբացիներն ալ իրեն պաշտպանութեանը տակ առաւ:

7. Երաբական արշաւանքէն ետեւ Շապուհ՝ Արտաշրին պէս Ասիան Հռոմայեցիներէն պահանջեց, եւ մեծ բանակ կազմեց, որպէս զի զէնքով զանի առնու: Կոստանդիանոս Մեծ ուզեց դիմացն ելլել, բայց պատրաստուած ատենը մեռաւ: Ան ատեն Շապուհ անոր կոստանդիոս որդւոյն դէմ պատերազմ բացաւ, որն որ 25 տարի տեւեց մէջընդմէջ ընդհատելով: Երեք անգամ պարապ տեղ Մծբինը պաշարեց, բայց ինը ճակատ տուաւ Հռոմայեցւոց դէմ, (որոնցմէ երկուքին կայսրը անձամբ կը զօրավարէր), եւ Սինդարայի քով Հռոմայեցւոց վրայ մեծ յաղթութիւն մը վաստրկեցաւ: Նոյն միջոցին արեւելեան Սկիւթացի ազգերը (Հոնք, Քուշանք եւ այլն) Պարսից դէմ պատերազմ բանալով Շապուհ անոնց վրայ գնաց, շուտով զանոնք տեղերնին խաւրեց եւ Հոնաց թագաւորն իրեն դաշնակից ընելով՝ անոր հետ նորէն Միջագետք յարձակեցաւ, Տիգրանակերտը յարձակմամբ առաւ, հիմնայատակ կործանեց, բոլոր մեծերը կախեց, մնացածներն ալ գերի ծախեց (359): Երկրորդ տարին նորէն Միջագետք յարձակելով՝ Սինդարա եւ Բեծաւդէս քաղաքներն արինահեղ կուիւներով առաւ: Կոստանդիոս ասոնք ետ առնելու համար երկու անգամ Եփրատ գետն անցաւ, բայց կը քացաւ բան մը ընել: Երբ որ Յուլիանոս տեղն անցաւ ու սկսաւ մեծ պատրաստութիւններ տեսնել Շապուհ խաղաղութիւն խօսդրեց, սակայն Յուլիանոս զանի արհամարհեց եւ պատրաստութիւնները լմբնցընելէն ետեւ Եփրատ գետն անցաւ եւ բանակը երկու բաժնած՝ աւերելով Տիգրոնի վրայ քալեց: Անոր առջեւը Պարսից հետ զարնուեցաւ եւ մեծ յաղթութիւն մը ստացաւ, Պարսիկները քաղաքը փախցուց եւ անոնց հարուստ բանակը աւար առաւ, սակայն քաղաքը չպաշարեց, այլ դէպ ի վեր սկսաւ քալել, որպէս զի Հայոց զօրաց հետ միանայ: Ան ատենը Պարսիկներն ալ ետեւէն սկսան երթալու զանի նեղել, եւ անգամ մը յանկարծ վրան յար-

ձակելով՝ Յուլիանոս նետէ մը զարնուեցաւ մեռաւ։ Անոր յաջորդը Յովիանոս՝ խաղաղութիւն ըրաւ, Տիգրիսէն ասդին հինգ գաւառներ Մծբնի ու Սինգարայի հետ Պարսից տուաւ եւ խոստացաւ որ Հայաստանին իրողութեանց մէջ պիտի չխառնուի։

8. Հապուհ Հռոմայեցւոց հետ խաղաղութիւն ընելին ետքը՝ Հայոց նախարարաց մէկ մասը վաստրկելով՝ անոնց հետ Արշակ թագաւորին դէմ գնաց, եւ զանի խաբէութեամբ ձեռքը ձգեց. սակայն չկրցաւ Հայաստանի տիրել, որովհետեւ քանի մը նախարարներ մեծ քաջութեամբ ու յարատեւութեամբ դէմ կեցան, մինչեւ որ Հռոմայեցւոց Տերենտիոս զօրավարն օքնութեան եկաւ, եւ անոր հետ Զիրաւ դաշտի վրայ Պարսիկներն ու անոնց կողմն եղած նախարարները զարկին, վորնտեցին ու Պապը թագաւորեցուցին (369): Ասոր վրայ Հռոմայեցւոց ու Պարսից մէջը նորէն պատերազմ բացուեցաւ, զորն որ երկու կողմն ալ շատ թուլութեամբ կը վարէին, մինչեւ որ Գոթացիք Թրակիա յարձակելով՝ Վաղէս կայսրն անոնց դէմ գնելու համար իր զօրքը Հայաստանէն կանչեց (376), եւ անով Շապուհ Հայաստանը գարձեալ իրեն վերին տերութեանը տակ առաւ։

9. Հապուհ Բ. արեւելեան Սկիւթացի ու Հնդիկ աղգերուն հետ ալ շատ պատերազմներ ու յաղթութիւններ ըրաւ, որով բոլոր Ասիայի ահաւոր եղած էր, բայց ամենէն աւելի քրիստոնէից թշնամութիւն ցուցուց, զորոնք իրեն բոլոր կառավարութեան ատենը կը հալածէր։

10. Հապուհ Բ. ին չորս յաջորդները (Արտաշեր Բ., Շապուհ Գ., Վուամ Գ. եւ Յազիւրտ Ա.) խաղաղ եւ մեղմ կառավարութիւն մը վարեցին եւ անոնց ատենը տէրութիւնը աղէկ ծաղկեցաւ։ Երբ որ արեւելք Թէոդոս Մեծն կայսր եղաւ ու տէրութիւնը բարբարոսաց յարձակումներէն յապահովուց՝ Շապուհ Գ. անկէց խաղաղութիւն խնդրեց, Թէոդոս ալ Հայաստանին խնդիրը վերջացընելու համար՝ հաւանեցաւ որ ան երկիրը մէջերնին բաժնեն (384°), եւ անով 40 տարւան չափ Պարսից ու Հռոմայեցւոց մէջ խաղաղութիւն ու բարեկամութիւն եղաւ, մինչեւ Ար-

կաղիսս կայսրը մեռած ատեն՝ Յազիերտ Ա. և իրեն
թէոդոս Բ. որդւոյն յանձանձիշ դրաւ:

11. Յազիերտին մեռնելէն ետքը գահակալու-
թեան կուիւ ելաւ, որովհետեւ Պարսիկները քրիստո-
նէից բարեկամ Յազիերտին վրայ դոհ չըլլալսվ՝ եւ
կարծելով որ Վռամ երեց որդին ալ անոր նման է,
չէին ուզեր զանի թագաւորեցընել, այլ կամ Խոսրով
երկրորդ որդին եւ կամ Շապուհը, որն որ Հայոց թա-
գաւոր էր: Սակայն Վռամ Արաբացւոց օգնութեամբը,
որոնց քովը մեծցած էր, իր նախանձորդներուն յաղ-
թեց եւ գահը ելաւ (421—442): Ասիկա նորէն պա-
տերազմ բայցաւ Հռոմայեցւոց դէմ, որովհետեւ քրիս-
տոնեաներն սկսաւ հալածել եւ թէոդոս Բ. անոնց
պաշտպան կը կենար: Արտաքուրիս հռոմայեցի զօրա-
վարը Արզն դաւառը մտաւ ու աւերեց. դիմացը զնաց
Ներսէհ պարսիկ զօրավարը, սակայն յաղթուեցաւ ու
ետ վորնտուեցաւ: Ասոր վրայ Արտաքուրիս Մծրինը
պաշարեց եւ սկսաւ զարնել, Արաբացիկ բազմութեամբ
Պարսից օգնութեան հասան, սակայն յաղթուեցան
ու փախան: Ան ատենը Վռամ բոլոր զօրքով սկսաւ
Արտաքուրիսին վրան քալել: Արտաքուրիս աս
լսելուն պէս պաշարումը վերցուց եւ ետ քաշուեցաւ,
թէոդոս ալ Վռամին հետ 100 տարւան խաղաղու-
թիւն ըրաւ: Անոր վրայ Վռամ ինք զինք խաղերու
եւ ուրախութեանց տուաւ: Երբ որ Հայերն իրենց Ար-
տաշէս վերջին թագաւորն իրեն ամբաստանեցին՝ զանի
իրեն կանչեց, վար առաւ, եւ Հայաստանի վրայ Պար-
սիկ մարզպան մը դրաւ: Վերջի տարիները Եւթալեան
Հօնք մեծ բանակով մը՝ Պարսկաստան արշաւելով ա-
րեւելեան գաւառներն աւերեցին եւ քանի մը գա-
ւառներ ալ առին: Բայց Վռամ բոլոր զօրքը ժողվեց
եւ յանկարծ անոնց վրայ յարձակեցաւ, թաղաւորնին
մեռցուց ու զիրենք իր սահմաններէն վորնտեց:

Գ Լ Ո Ւ Թ Փ Թ .

ՀԱՅՔ — ԱՐԴԱԿՈՒՆԻՒՔ

1. Խոսրովին սպաննուելէն ետեւ ի՞նչ եղաւ Հայաստանի վիճակը : — 2. Տրդատ ինչպէս Հայաստանի թագաւորութիւնն առաւ : — 3. Քրիստոնէութիւնն ինչպէս Հայաստան մասն : — 4. Տրդատ հիւսիսային աղդաց հետ ի՞նչ պատերազմ՝ ունեցաւ : — 5. Տրդատին մահուընէն ետեւ ի՞նչ եղաւ Հայաստանի վիճակը : — 6. Տերան ինչպէս թագաւորեց : — 7. Արշակ թ. ինչպէս թագաւորեց : — 8. Շապուհ թ. կրցաւ Հայաստանի տիրել պապ Հայոց թագաւորութիւնն ինչպէս առաւ : — 9. Պապ ինչպէս թագաւորեց : — 10. Արշակացատ ինչպէս թագաւորեց : — 11. Հայաստան ինչպէս Պարսից եւ Ցունաց մէջ բաժնուեցաւ : Արշակ թ. ինչպէս թագաւորեց : — 12. Խոսրով Գ. ինչպէս թագաւորեց : — 13. Վահանապուհ ինչպէս թագաւորեց : — 14. Վահանապուհին ով յաջորդեց : — 15. Վամբ կրցաւ Հայաստանը պարսկական նահանգ ընել : Ի՞նչպէս վերջացաւ Հայոց արշակունի թագաւորութիւնը :

1. Խոսրով Ա. ին սպաննուելէն ետեւ Արտաշեր Սասանեանը Հայաստան մատաւ եւ թէպէտ նախարարներն ի սկզբան իրեն դէմ կեցան, ոտկայն Հռոմայեցիներէն օդնութիւն չգտնելով մեծագոյն զօրութենէն յաղթուեցան ու Հռոմայեցւոց երկիրը քաշուեցան : Արտաշերն ալ երկիրը նուռաձնեց, Պարսկաստանի մէջ ըրած կարգադրութիւնները հոն ալ խոթեց եւ վրան մարզպան մը կամ պարսկական վերին տէրութեան տակ թագաւոր մը դրաւ (240°): Տժգոհ նախարարները Գորդիանոս կայսեր հետ անգամ մը Պարսից վրայ յարձակեցան եւ զանոնք Հայաստանէն վուընտեցին (244), սակայն քանի մը տարի եաքը Շապուհ Հայաստանը նորէն իրեն վերին իշխանութեանը տակ տռաւ եւ վրան Արտաւազդ անունով (արշակունի մը) թագաւոր դնելով՝ նախարարներէն շատերն անոր քովը ժողվուեցան :

2. Պարտ կայսեր արշաւանքէն ու Գիոկղետիանուին պատրամտութիւններէն Պարսիկներն այնպէս նեղ մտան, որ Գիոկղետիանուէն խաղաղութիւն խրնդրեցին եւ Հայաստանէն ու Տիգրիսէն անդին քաշուեցան : Ան ատենը Գիոկղետիանոս Հայոց վրայ Խոսրով Ա. ին Տրդատ որդին թագաւորեցուց (284°), որն որ իր դայեկին ձեռքով Պարսիկներուն ձեռքէն Հռոմայեցւոց քովը փախած էր եւ Միկինիոս զօրավարին առաջնորդութեանը տակ թէ պատերազմներու եւ թէ ըմբշամարտութեանց մէջ շատ քաջութիւններ ցուցըցած էր : Հազիւ թէ երկիրը կարգաւորելու

սկսած էր Տրդատ՝ մեջ մ'ալ ներսեհ Պարսից թագաւորը Հայաստան մտաւ ու սկսաւ երկիրը աւերել։ Սակայն Տրդատ Հռոմայիցը հետ արիւնահեղ պատերազմներով զանի Հայաստանէն վորնտելէն ետեւ Պարսկաստան ալ մտաւ Տիղբոնէն անդին յարձակեցաւ ու մեծ կոտորած ու աւեր ընելով՝ ներսեհը ստիպեց խաղաղութիւն խնդրելու (297). Եւ անոր վրայ Հայաստան 40 տարւան չափ Պարսից յարձակումներէն ազատ մնաց։

3. Խաղաղութեան ատենն արի Տրդատն իր երկիրն ամէն ապստամբներէն եւ թշնամիներէն մաքրելու եւ ծաղկեցրնելու գործածեց։ Ինք ի սկզբան քրիստոնէից ոխերիմ թշնամի էր, անոր համար ալ Գրիգոր Անակայ որդին, որն որ Կապագովիիա փախցուած ու հոն քրիստոնեայ կրթուած էր եւ ետքէն հօն Արշակունեաց ըրած անիրաւութեան հաստցում մ'ընելու համար Տրդատին ծառայութեան մէջ մտած էր, անհնարին տանջանքներէն ետքը փոս մը նետել տուաւ, Հայաստան եկած Հռիփսիմէ կոյսն եւ իրեն ընկերներն (որոնք Գայանեան կուսանք կ'ըսուին) մարտիրոսական մահուամբ մեռցուց եւ քրիստոնէից ոսասաիկ հալածանք մը հանեց։ Բայց ըրածներուն համար կատաղութիւն կամ խոզի բնութիւն ստացաւ եւ Նաբուքոդոնոսորին պէս անտառներու մէջ սկսաւ ապրիլ, մինչեւ որ Աստուծոյ ազդեցութեամբը Գրիգոր փոսէն հանուեցաւ, ուր 15 տարի անվեաս մնացած էր։ Ասիկա թագաւորն ու նախարարները բժշկեց եւ Տրդատին խնդրելովը Կեսարիայի եպիսկոպոսէն Հայոց եպիսկոպոս ձեռնադրուեցաւ ու Տրդատն եւ բոլոր ծովովուրդը մկրտեց։ Անկեց ետքը Տրդատ Ա. Լուսաւորչին հետ մեծ եռանդեամբ ետեւէ կ'ըլլար քրիստոնէական կրօնն իրեն երկրին մէջ ծաղկեցրնելու, եւ պատերազմի ելաւ ու յաղթեց Մաքսիմինոս կայսեր, որն որ Հայաստանի մէջ ալ քրիստոնէաներն հալածել կ'ուզէր։ Բայց երբ որ լսեց Տրդատ որ Կոստանդիանոս Հռոմէական պետութեան գլուխն անցեր եւ քրիստոնեայ եղեր է՝ աճապարեց Ա. Լուսաւորչին հետ Հռոմ գնաց եւ հին նիզակակցութիւննին նորոգեց։

4. Տրդատին արեւմուտք եղած ատենը Պար-

սիկներն անձամբ Հայաստան մտնելու չհամարձակելով՝ նախարարներն ու հիւսիսային ազգերն սկսան գրգռել, այնպէս որ Տրդատ դառնալէն ետեւ՝ երկիրը խառնակութեան մէջ դտաւ։ Բայց ինք արթնութեամբ նորէն կարգի բերաւ. ապստամբները նախարաց ձեռքով զսպեց, եւ ինք գնաց ապաստակող հիւսիսային ազգերը վորնացաւ։ Խառնուրդի մատեն երբ որ Տրդատ շատ յառաջացած մեծ ջարդ կու տար՝ Բառլաց թագաւորը վրան յարձակեցաւ եւ իր պարանը վրան նետելով՝ վերցուցած ձեռքը բռնեց. սակայն Տրդատ շուտութեամբ սուրն անոր վրայ դարձուց ու զանի երկու ըրաւ։ Ասոր վրայ բարբարոսներն սկսան փախչիլ եւ Տրդատ զանոնք մինչեւ իրենց երկիրը հալածելէն ետեւ՝ Պարսկաստան ալ յարձակեցաւ եւ մեծ աւեր ու կոտորած ընելով վրէմն առաւ։ Անկէց ետքն իր մնացած տարիները շարունակ իշխանները կարգի բերելու ջանալով անցուց, եւ երբ որ անոնց խառնարարութիւնը տեսաւ, ձանձրացած՝ թագաւորութիւնը թող տուաւ ու Մանեայ այրը քաշուեցաւ, ուր նախարարները զի՞նքը թշնով մեռցուցին (337)։

5. Տրդատին մահուրնէն ետեւ նորէն խառնակութեան մէջ ինկաւ Հայաստան։ Պարսից գրդելով երկու նախարարներ իրենք զիրենք թագաւոր անուանեցին, եւ հեթանոսութիւնը նորէն խովճելու կը ջանային։ Աս նեղութեան մէջ Տրդատին որդին խոսրով կոստանդ կայսրմէ իր թագաւորութեան հաստատութիւն եւ օդնութիւն ինսդրեց։ Կսատանդ երկուքն ալ կատարեց, Անտիոքոս պալատան յարդարիչը զօրքով Հայաստան եկաւ, ապստամբները նուաճեց եւ երկիրը խաղաղցրնելէն ետեւ՝ ետ դարձաւ։ Բայց խաղաղութիւնը երկայն չաեւեց։ Հիւսիսային ազգերը Մանեան թագաւորին առաջնորդութեամբ Հայաստան յարձակեցան, եւ մեծ ջարդ ու աւեր ընելով մինչեւ Վաղարշապատ հասան։ Հազիւ թէ ասոնք յաղթուեցան, Շապուհ Բ. Պարսից թագաւորն յարձակեցաւ, եւ Վաշէ սպարապետին զօրքը ջարգեց։ Ասոր վրայ խոսրով մեռաւ (345°) եւ իր տկար ու անդործ որդին

6. Տիրան Բ. (345—355°) Պարսից հարկ խոստանալով, զանոնք հաշտեցուց ու Հայաստանէն հելութէ. ՊԱՏԻՐ. Ա. ՀԱՏ.

ռացուց. բայց տասը տարի ետքը Շապուհ Բ. Տիրամին
թշնամի նախարարներէն դրդուելով, զանի նենդու-
թեամբ իրեն կանչեց, կորցուց եւ տեղն անոր որդին
Արշակը նստեցուց:

7. Արշակ (355—369) անմիջապէս Պարսիկ-
ները թող տալով՝ Հռոմայեցւոց հետ կապուեցաւ եւ
կայսրմէ ալ իրեն կին առաւ։ Շապուհ քանի որ Հռ-
ոմաց ու Հռոմայեցւոց գէմ պատերազմ ունէր, քաղ-
ցրութեամբ կը ջանար զանի շահելու, ասկայն Արշակ
միշտ Հռոմայեցւոց կողմը մնաց, թէպէտ անոնց ալ շատ
զգուշութեամբ կ'օգնէր, որպէս զի ետքէն Շապուհէն
իրեն վնաս մը Համանի։ Բայց երբ որ Յուլիանոս կայսեր
մահուրնէն ետքը Յովիանոս Շապուհին հետ խազա-
զութին բրաւ եւ խոստացաւ, որ Հայաստանի իրողու-
թեանց մէջ պիտի չմտնէ՝ ան ատեն Շապուհ հա-
մարձակ Հայաստան մտաւ եւ սկսաւ Արշակին գէմ
գործել։ Դժբախտութեամբ նոյն ատենը Արշակ իրեն
անկարգութիններով նախարարներն իրեն թշնամա-
ցուցած էր, որովհետեւ իրեն դաստակերտ մը շինելով՝
զանի շուտով բազմամարդ բնելու համար Հռոմուլոսին
պէս բոլոր չարադրծներն ու յանցաւորները մէջը ժող-
վեց, անոնց թողութիւն խոստանալով։ Կախարարներն
ասոր վրայ բարեկացան եւ զաննիք սրէ անցուցին, Ար-
շակին գէմ ալ պատերազմի ելան. ու միայն Ներսէս Հայ-
րապետին միջնորդութեամբը զէնքերը թողուցին։ Սա-
կայն երբոր Արշակ իրեն խոստանը գէմ անոնց մէծ
վրեժիննդրութիւն մը սկսաւ ցուցընել՝ նախարարները
նորէն ոոք ելան ու Շապուհին քովը գացին, որն որ
նոյն ատենը Հռոմայեցւոց հետ պատերազմը լմբնցու-
ցած էր։ Շապուհին ուզածն ալ աս էր. մէկ կողմանէ
պարսիկ զօրքով ապատամբներն Արշակին գէմ խաւ-
րեց, միւս կողմանէ ալ կեղծաւորութեամբ զանի իրեն
սկսաւ կանչել մէջելնին հին բարեկամութիւնը նորո-
գէլու պատրուակաւ։ Ան ատեն Արշակ առանձին ու
անօդնական մնալով, ստիպուեցաւ Շապուհին երթա-
լու, եւ Շապուհ ալ իրեն երդմանը գէմ զինք կոյր-
ցուց ու բանտի մէջ դրաւ, ուր յուսահատութեամբ
ինք զինք մեռցուց եւ կամ Շապուհին հրամանուը
գլխաստուեցաւ։

8. Հապուհ որպէս զի դիրաւ Հայաստանը ձեռք ձգէ Արշակը բռնելէն ետեւ Փառանձեմ թաղուհին եւ միւս նախարարներուն կանայքը Պարսկաստան հրաւիրեց։ Ան ատեն նախարարներուն աշքը բացուեցաւ, շատերն իրենց ընտանիքովը կայսեր քով փախան, իսկ թագուհին իր Պապ որդւովը Արտադերից բերդն ապաւինեցաւ։ Ապատամբները զինքը պաշարեցին, եւ երբոր բերդին ամրութեանը համար չկրցան բան մ'ընել, գլխաւորները փորձեցին խարէութեամբ դանի անձնատուր ըլլալու ստիպել, սակայն Փառանձեմ զանոնք շահեցաւ եւ դիշեր մ'իրեն զօրքը դուրս յարձակելով Պարսից մեծ մասը ջարդեց մնացածներն ալ փախուց։ Աս առթով Պապ, Վաղէս կայսեր քովը փախաւ, զօրն որ կայսրը մեծ սիրով ընդունեցաւ եւ ետքէն հայ նախարարներուն խնդրելովը Տարենտ զօրավարին հետ Հայաստան խաւրեց, որ հօրը գահը ժառանգէ։ Երբ որ աս բանս լսեց Շապուհ՝ բոլոր զօրքովը Հայաստան մտաւ, իսկ Հայերը դիմացն ելլելու բաւական չըլլալով՝ ամուր լեռներու վրայ ապաւինեցան եւ անկեց 5 ամիս անդադար Պարսիկներուն վրայ յարձակելով մանր կուիներով զանոնք կը յոդնեցընէին ու կը նեղէին, մինչեւ Շապուհ զանոնք նուաճելն յուսահատելով բոլոր զօրքովը զնաց թագուհին Արտադերից բերդին մէջը պաշարեց, 14 ամսուան պաշարմանէ ետքը առաւ ու թագուհին նախարարներուն կանանց հետ ապաննեց։ Մինչեւ աս ատենս Հռոմայեցիք մէջը չէին մտած, բայց երբ որ Վաղէս եղածը լսեց՝ անմիջապէս Արինթէ կոմսը Հռոմայեցի զօրքով խաւրեց որ Տարենտին հետ Հայերուն օգնէ։ Ասոնք թագաւորին հաւատարիմ մնացած նախարարներուն հետ Զիրաւի քով ապստամբնախարարներուն ու Պարսից եւ անոնց օգնական Ազուաններու եւ Ղեկաց հանդիպելով՝ սաստիկ պատերազմ մը գրգռեցաւ, որուն մէջ թշնամեաց գրեթէ բոլոր մեծերը ինկան եւ կոտորածէն ազատողները Հայաստանէն փախան (370)։ Աս յաղթութեան վրայ Պապ ամենէն թագաւոր ճանչցուեցաւ, եւ Հռոմայեցի զօրավարները Հայաստան մնալով՝ Շապուհ չկրցաւ վեաս մ'ընել։

9. Պապ (369—374) անկարգ կեանիք փա-

բելով՝ ինք զինք թագաւորութեան արժանի չցուցուց, եւ Ս. Ներսէս Հայրապետը թունաւորեց պարզապես որովհետեւ զինքը կը յանդիմանէր : Տերենտիոս զօրավարն աս անկարգ մարդը մէջ տեղէն վերցընելու համար սկսաւ զանի իրեւ ապստամբ Վաղէս կայսեր կասկածելի ընել : Կասկածոտ Վաղէսը հաւտաց եւ բարեկամութիւն կեղծաւորելով Պապն իրեն կանչեց եւ քովս դգուշութեամբ պահել տուաւ : Բայց Պապ իմանալով որ Վաղէս թագաւորութիւնն իրմէ առնուլ կ'ուզէ ծածուկ փախաւ ու Հայաստան դարձաւ : Ան ատենը Տերենտ կամ անոր յաջորդը Տրայանոս Պապին խնջյք մը տուաւ եւ զանի սեղանի վրայ մեռցուց :

10. Վաղէս Պապին տեղը անոր Վարազդատ եղբօրորդին Հայոց վրայ թագաւորեցուց, զորն որ Հայերը սիրով ընդունեցան . բայց աս ալ երկայն ատեն չթագաւորեց, որովհետեւ Հայոց արդիւնաւոր սպարապետն՝ առաքինի Մուշեղը անիրաւութեամբ մեռցուց, եւ անոր համար անոր եղբայրը Մանուել իրեն դէմ պատերազմի ելաւ, եւ որովհետեւ նոյն ատենը Վաղէս իր զօրքը Հայաստանէն ետ կանչած էր, Վարազդատ Մանուելէն յաղթուեցաւ ու Հոռմայեցւոց երկիրը փախաւ (377°) :

11. Կըուվութեան ատենը Պարսից Սուրեն զօրավարը Հայաստան եկաւ, որպէս զի երկիրը Պարսից իշխանութեան տակ առնու եւ Մանուելի սկզբան իրեն հետ միանալով՝ սկսաւ իրեւ մարզպան երկիրը կառավարել . սակայն Մանուել շուտով հետը գժտեցաւ եւ զանի զարկաւ վորնտեց, Հոռմայեցւոց կողմին անցաւ եւ Հայաստանի վրայ իրեն խնամակալութեանը տակ Պապին Արշակ Գ. ու Վաղարշ Բ. որդիները թագաւորեցուց (379°): Պարսից կողմնակիցները շուղեցին զանոնք ընդունիլ եւ Պարսիկք ալ նորէն զօրք խաւրեցին Հայաստանը դրաւելու համար: Ուստի երկու կողմնակցութեանց անդադար պատերազմ կ'ըլլար, մինչեւ որ Թէոդոս Ա. կայսր եղաւ եւ տէրութիւնը կարգաւորելէն ետեւ՝ սկսաւ արեւելքի միտ դնել: Ան ատենը Շապուհ Գ. խաղաղութիւն ընելու համար անոր դեսպան խաւրեց եւ մէկտեղ միաբանեցան որ Հայաստանը մէջերնին բաժնեն (384).

Հռոմայեցիք արեւմտեան փոքր մասն առին, ուր Արշակ իրեն գահը փոխադրեց (Վաղարշակ յառաջադդյն մեռած էր), իսկ Պարսիկը արեւելեան մեծադդյն մասն առին եւ վրան պարսիկ մարզպան մը դրին։ Բայց երբ որ տեսան, որ բոլոր նախարարները Արշակին քովը կ'երթան՝ իրենք ալ իրենց բաժնին վրայ Խոսրով Գրաշակոնին (385—391) դրին եւ շատ նախարարներ անոր քովը դարձան։ Առաջ երկու թագաւորներուն մէջ գժառթիւն մատաւ, որն որ պատերազմի փոխուեցաւ երբ որ երեք նախարարներ Արշակին դանձերը յափշտակեցին Խոսրովին տարին։ Արշակ Խոսրովին երկիրը յարձակեցաւ, սակայն յաղթուեցաւ եւ անոր վրայ մեռաւ առանց ժառանդ թող տալու։ Թէողուալ իրեն բաժինը Հռոմէական նահանգ ըրաւ եւ կոմն մը դրաւ իբրեւ կառավար (387)։

12. Խոսրով Գ. Արշակին մեռնելին ետեւ Հռոմէական բաժնին նախարարներուն շատերը շահեցաւ ու ան բաժինն ալ առաւ եւսկաւ կայսեր հետ խօսակցիլ որ բոլոր Հայաստանը Հռոմէական վերին տէրութեան տակ առնու։ Բայց նախարարները զինքը Շապուհին մասնեցին, որուն որդին անմիջապէս Հայաստան արշաւելով զլոսրով բռնեց բանա դրաւ եւ տեղն անոր Վաամշապուհ եղբայրը թագաւորեցուց։

13. Վաամշապուհ (391—414) թէ Պարսից եւ թէ Յունաց հետ խոհեմութեամբ ու իմաստութեամբ վարուելով՝ Հայաստանին քիչ մը ժամանակ ողի առնել տուաւ։ Իր խաղաղ կառավարութեան ատեն, Մեսրոպ վարդապետին եւ Սահակ Կաթողիկոսին հոգաբարձութեամբն սկսաւ Հայոց դրագիտութիւնը ծլիլ ու ծաղկիլ։ Մեսրոպ վարդապետը՝ մեր գրագիտութեան Հայրը շատ աշխատութիւններէ ետեւ Հայերէն գիրեր հնարելով՝ թագաւորին ձեռնտութեամբը դասատուններ բացաւ, սկսաւ կրօնի վերաբերեալ հարկաւոր գիրը երը թարգմաննել եւ աշկերտներու գունդ մը կոստանդնուպոլիս, Աթէնք ու Աղեքսանդրիա խաւրեց, կէս մը Յունաց գիրքերը թարգմաննելու, կէս մ'ալ յունական գիտութեանց մէջ կրթուելու համար։ Ափանս որ իմաստուն թագաւորը շուտով մեռաւ եւ նորէն ծագած խոսրու-

թիւններն ան ազնուական ջանքերուն պտուղները
դեռ չհասունացած թափեցին:

14. Վռամշապուհին մեռնելէն ետեւ Հայոց
խնդրելսվը Խոսրով Գ. Նորէն գահը ելաւ, որն որ
տարիէ մը մեռնելով՝ Յազկերտ Պարսից թագաւորն
իր Շապուհ որդին Հայոց վրայ թագաւորեցուց, որպէս
զի Հայերը պարսկական բարուց ու կրօնին վարժին: Աս-
կայն Շապուհ Հայերէն ամենեւին պատիւ չգտաւ եւ
երեք տարի անարդաբար թագաւորելէն ետեւ հօրը
հիւանդութիւնը լսելով Պարսկաստան գնաց եւ հան
սպաննուեցաւ:

15. Վռամ Ե. Յազկերտին յաջորդը ուզեց
Հայաստանը պարսկական նահանգ ընել, անոր համար
պարսիկ մարզպան մը խաւրեց: Հրաման հանեց միան-
գամայն որ իր տէրութեան մէջ ամենքը Պարսից կրօնն
ընդունին եւ քրիստոնեաները սարսափելի տանջանք-
ներով կը հալածէր: Հայերն իրենց թագաւորու-
թիւնն ու կրօնը պաշտպանելու համար զենքը ձեռ-
քերնին առին, զարկին, վրանտեցին Պարսիկներն եւ
երեք տարի յարատեւութեամբ անոնց յարձակումնե-
րան դէմ դրին: Երբոր Թէոդոս Բ. կայսրն ալ
հալածանաց վերջ տալու համար պատերազմ բացաւ՝
Վռամ տեսնելով որ պիտի չկարենայ դլուխ ելել՝
խաղաղութիւն ըրաւ, հալածանքը դադրեցուց եւ
Վռամշապուհին որդին Արտաշէս Ե. Հայոց վրայ թա-
գաւոր դրաւ (422): Բայց ետքէն նախարարներն անոր
անկարգութիւններէն ձանձրանալով՝ զանի Վռամին
ամբաստանեցին, եւ անոր վար առնուիլը խնդրեցին:
Վռամին ուզածն ալ առ ըլլալով, զԱրտաշէսն իրեն
կանչեց եւ Վէհ Միհրշապուհ պարսիկը Հայոց վրայ
մարզպան դրաւ (428): Ասանկ Հայերն իրենք իրենցմէ
Արշակունի հարստաթեան վերջ տուին, որուն դէմ
Սասաննեանք 200 տարի կռուեցան եւ առանձին չկր-
յան անոր վնաս ընել:

Յ Ա Ն Կ

Պ Ա Տ Բ Ա Ս Ա Խ Թ Ի Ւ

1. Ընդհանուր պատմութեան սահմանը : — 2. Ընդհանուր պատմութեան աղբիւրները : — 3. Ընդհանուր պատմութեան բաժանումը :

Ա ։ Գ Ե Բ Ք Բ

Հ Ի Ն Գ Ե Ց Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Մարդու ստեղծմանէ մինչեւ արեալունակ հոռմական
թետրութեան կործանումը :

Ա Խ Ա Ր Ջ Ի Ն Շ Ր Ջ Ա Ն

Մարդու ստեղծմանէ մինչեւ ազգաց բաժանումը :

1. Մարդուն արարչութիւնն ու անկօւմը : — 2. Արդիք Մարդկան եւ որդիք Աստուծոյ : Մահմանաղայ : — 3. Ջրհեղեղ : — 4. Նոյայ իրեն որդւոցը տուած օրհնութիւնը : — 5. Նոյայ սերնդին երկրիս վրայ տարածուիլը : — 6. Աշտարակաշինութիւն ու լեզուաց բաժանում : — 7. Ճշմարիտ կրօնին սղաւաղիլը . բնապաշտութիւն : — 8. Կուապաշտութիւն : — 9. Երկուորականութիւն : — 10. Դիցագագունք . Դիցագամներ : — 12. Յուսութապաշտութիւն : — Հեթանոսութիւն . Մենաստուածութիւն :

Ե Ր Կ Ր Ո Ր Դ Շ Ր Ջ Ա Ն

Ազգաց ցրուելէն մինչեւ Ազեքսանդր Մեծին մահը :

Ա Մ Ա Զ Ի Ն Մ Ա Ս

Ասիա .

- Վերին Հայեցուած մը
1. Ասիայի սահմաններն ու առաւելութիւնն : — 2. Ասիայի առջիւտէրութիւնները : — 3. Սկիւթացիք : — 4. Հոնք : — 5. Ասիայի կղզեաց բնակիչները :

Գլուխ Ա. Հնդկաստան.

Հնդկաստանի ընակիչները. Արիք եւ Պարիասը : — 2. Հնդկաց սահմանագրութիւնը : — 3. Հնդկաց կրօնը : — 4. Բուդայականութիւն : — 5. Հոգեփոխութիւն : — 6. Հնդկաց գրականութիւնը, արուեստներն ու վաճառականութիւնը : — 7. Հնդկաց պատմութիւնը. Սանդրակոտ :

9

Գլուխ Բ. Ճենաստան.

Յօդուած Ա.

1. Ճենաստանի առջի բնակիչները. Ֆոհի : — 2. Հռանկդի : — 3. Ճենաց առջի թագաւորները. Եառ. Շուն : — 4. Խուլ : — 5. Հիմանկեան հարստութեան վերջը. Շանկ հարստութիւնը : — 6. Զեւ. Առուգանկ : — 7. Ցեւ. հարստութիւնը : — 8. Լաոցէ. Գոնդուցէ : — 9. Հիմանկ-Կուլ :

15

Յօդուած Բ.

1. Շանկ. Ճենաստանի հսկայագործ պատր : — 2. Գոնդուցէ անցեանց դէմ հայածանք : — 3. Հան հարստութիւնը. Լիու - Բանկ : — 5. Ճենաց բարդաւաճելը Հանեանց տակ. Առուգի : — 6. Հան հարստութեան վերջը :

19

Գլուխ Գ. Բաբելացիք ու Ասորեստանեայք.

Յօդուած Ա.

1. Բաբելացւոց ու Ամինուէ ացւոց պատմութեան աղբիւրները : — 2. Ամերաբալմ. Բաբելացիք : — 3. Բաբելացւոց կրօնը : — 4. Ամինուէ : — 5. Ամինոս. Շամիրամ : — 6. Ամինուէի առջի անկումը :

22

Յօդուած Բ.

1. Ամինուէի վերականգնիլը : — 2. Ասղմանասար : — 3. Ասրդոն : — 4. Անենեքերիմ : — 5. Ասորդան : — 6. Ամինուէի պետութեան վերջին կործանումը : — 7. Բաբելական պետութիւնը. Ասրուազար Ասրուրոդոնոսոր : — 8. Ասրուրոդոնոսորայ շինութիւններն ու կրած պատիժը : — 9. Բաբելական պետութեան կործանումը :

27

Գլուխ Դ. Արիք.

Յօդուած Ա. Բակտրիացիք ու Մարք.

1. Արեաց եւ Անարեաց սկիզբը : — 2. Արեաց նախնական կեանքն ու կառավարութիւնը : — 3. Արեաց կրօնը. Ջրադաշտ : — 4. Բակտրիացիք : — 5. Բակտրիացւոց զրցյաները : — 6. Մարաց տէրութիւնը : — 7. Դիավլէ : — 8. Փրաւորդ : — 9. Կիաքսար Ա. — 10. Մարաց անկումը. Աժդահակ :

35

Յօդուած Բ. Պարսիկք. Աիւրոսէն — Պարեհ. Ա.

1. Պարսից սկիզբը : — 2. Պարսից զօրանալը. Աիւրոս : — 3. Աիւրացւոց նուածուիլը : — 4. Բարելոնի առջի առումը : — 5. Աիւրոսին կառավարութեան կերպը : — 6. Աիւրոսին մահը. Պարսից պետութեան ընդարձակութիւնը : — 6. Կամբիւսէս. Եպիպատոս Պարսիկան նահանգ : — 8. Եթովպական արշաւանք : —

9. Առւտ Շմերտ . Կամբիւսեսին մահը : — Առւտ
Շմերտին վերջը : 41

Յօդուած Գ . Դարեհէն — Պարսկական տէրու-
թեան կործանումը :

1. Դարեհ Ա . Բարեկարնի երկրորդ առումը . Զոպիրոս :
— 2. Արեաց նուաճութիրը : — 3. Հայական պատե-
րազմներ : — 4. Դարեհի կարգաւորութիւնները : —
5. Սկիւթական եւ Հնդկական Արշաւանք : — 6.
Հոնիացւոց ապստամբելը . Յունաց դէմ արշաւանք : —
7. Քսերքսէս Ա . Յունաց դէմ երկրորդ անյաջող
արշաւանք : — 8. Արտաշէս Ա . Երկայնարազուկ .
Եգիպտական ապստամբութիւն : — 9. Մեգարիւզ .
պարսկական պետութեան քայլայումը : — 10. Դա-
րեհ Բ . Նոթոս : — 11. Արտաշէս Բ . Աւելի . Կիւ-
րոս կրտսեր : — 12. Յունաց դէմ պատերազմ : —
13. Արտաշէս Գ . Փիւնիկեցւոց ապստամբութիւնը :
— 14. Դարեհ Գ . կողոմանոս . 15. Պարսկական
պետութեան կործանելուն պատճառներն : 45

Գլուխ Ե . Հայք եւ շրջաբնակք .

1. Հայոց սկիզբը . Հայկ : — 2. Հայոց սկզբնական կա-
ռավարութիւնը . Արամ . Հայոց պետութեան ըն-
դարձակութիրը : — 3. Նինոսի հետ գաշնակցութիւն :
— 4. Արա Գեղեցիկ . Հայաստան Նինուէի նա-
հանք : — 5. Պարսյա Հայոց թագաւոր : — 6. Տի-
գրան . Աժդահակայ դէմ պատերազմ : — 7. Վա-
հագն . Հայաստան Մակեդոնական նահանք : — 8.
Հայոց կրօնը : — 9. Հայոց շրջաբնակք . Տրոփական
պետութիւն : — 10. Լիւլացւոց տէրութիւն .
Կրիւսոս : 54

Գլուխ Զ . Քանանացիք եւ Փիւնիկեցիք .

1. Քանանացւոց սկիզբ : — 2. Քանանացւոց սեղմը-
ւիրը : — 3. Փիւնիկեցիք . գաղթականութիւնք : —
4. Սիդոն . Տիւրոս : — 5. Հիրամ : — 6. Տիւրոսի
վատթարանալը . Պիգմալիոն : — 7. Ասորեստա-
նեայց դէմ պատերազմ . Տիւրոսի առջի պաշարումը :
— 8. Բարեկացւոց դէմ պատերազմ . Տիւրոսի եր-
կրորդ պաշարումը : — 9. Փիւնիկեցւոց բոլորովին
լինալը : — 10. Փիւնիկեցւոց ծովակալութիւնը .
6 . արուեստները , — 10. կրօնը : 62

Գլուխ Է . Հրեայք կամ Խորայելացիք .

Յօդուած Ա .

1. Հրէից սկիզբը . Աբրահամ : — 2. Խառհակ : — 3.
Յակոբ . Յովսէփ : — 4. Եգիպտոսի մէջ Հրէից հա-
լածանք . Մովսէս : — 5. Անապատի մէջ քառաս-
նամեայ պանդխոտութիւն : — 6. Մովսէսի օրէնս-
դրութիւն : — 7. Հրեայք Քանանացւոց երկրին կը
տիրէն . Յեսու : — 8. Հրէից առջի կառավարու-
թիւնը : — 9. Դատաւորք . Աւովդ . Դերսիրա .
Գեդէոն . Յեփթայէ . Ամմիսոն . Ամմուէլ : — 10.
Աւուղ թագաւոր : — 11. Դաւիթ թագաւոր . —
12. Դաւիթ սահմանակցաց հետ պատերազմ կը վա-

Յօդուած Գ. . Յունաց գաղթականութիւնք ու
սահմանադրութիւնք .

1. Տրովական պատերազմէն ետքը Յունաց վիճակը : —
2. Դորիացւոց կամ Հերակղեանց արշաւանքը : —
3. Կոդրոս : — 4. Գաղթականութիւններ : — 5.
Գաղթականութեանց մայր երկրին հետ յարաբերու-
թիւնները : — 6. Գաղթականութեանց յառաջա-
դիմութիւնը . — 7. Յունաց կառավարութիւնը : —
8. Ամբիկատիոններ ու գիւթեան, Կեմչական եւ Ո-
ղիմպիական խաղեր : — 9. Յունաց կրօնը . դիցա-
բանութիւն : — 10. Յունաց կրօնական պաշտա-
մունքը : — 11. Գեղրիսի պատգամ : 148

Յօդուած Դ. . Սպարտացիք .

1. Յունատանի ամենէն երեւելի քաղաքները : — 2.
Լակոնիայի ժողովուրդը : — 3. Սպարտայի մէջ ան-
տէրընչութիւն : — 4. Լիգուրիկոս : — 5. 6. Լի-
գուրիկոսի օրէնքները : — 7. Լիգուրիկոսի օրինաց ար-
դիւնքը : — 8. Սպարտացւոց եւ Մեսոփինացւոց մէջ
գժտութիւն : — 9. Առջի Մեսոփինական պատերազմ .
Արիստոգէմ : — 10. Երկրորդ Մեսոփինական պատե-
րազմ . Արիստոմէն : — 11. Սպարտացւոց տարա-
ծուիլը . Արգիացւոց գէմ պատերազմ : 158

Յօդուած Ե. . Աթենացիք .

1. Աթենացւոց կառավարութիւնը . Դրակոն : — 2.
Կիղոն, Եպիմենիդէս : — 3. Սողոն, Սաղամփու-
կ'առնու, Կիւռացւոց գէմ պատերազմ : — 4. Սո-
ղոնի օրէնքները : — 5. Սողոնի օրինաց արդիւնքը :
— 6. Պիստարատ Աթէնքի բանաւոր : — 7. Հիպ-
պիաս եւ Հիպպարքոս : — 8. Կղիսթենէս, Խեցե-
կոյտ վճիռ : 167

Յօդուած Զ. . Պարսկական պատերազմ .

1. Պարսից եւ Աթենացւոց մէջ գժտութիւն : — 2.
Հող եւ Հուր, առջի պարսկական պատերազմ . Միդ-
դիատէս . Սարամոնի ճակատ : — 3. Միդդիատէսին
վախճանը : — 4. Արիստոփէս . Թեմիստոկլէս : — 5.
Երկրորդ պարսկական արշաւանք . Թերմոպլէսի կալիք :
— 6. Սաղամինայի նաւական ճակատ : — 7. Պղա-
տէայի ճակատ : — 8. Մեւկաղէսի պատերազմ : —
9. Աթէնքի երկրորդ շինութիւն : — 10. Սպարապե-
տութիւնն Աթենացւոց կ'անցնի . Եւրիսեգոնի կըր-
կին պատերազմ : — 11. Պաւսանիասին, Թաեմիստո-
կլէսին ու Արիստիփէսին վախճանը : 172

Յօդուած Է. . Աթէնքի սպարապետութիւն .

1. Աթենացիք իլ բոնանան : — 2. Երրորդ Մեսոփինա-
կան պատերազմ : — 3. Պերիկղէս . Աթէնքի իր փա-
ռաւորութեան ծագը : — 4. Եգիպտոսի արշաւանք .
Եգիպտացւոց ու Կորնթացւոց գէմ պատերազմ :
— 5. Սպարտացւոց հետ գրգռութիւն : — 6. Պար-
սից գէմ պատերազմ . Սալամիսի ճակատ : — 7. 8.
Ապատամբութիւնք : 180

Յօդուած Ը. Պեղոպոննեսական պատերազմ.

1. Պեղոպոննեսական պատերազմին պատճառը : — 2. Պեղոպոննեսական պատերազմին կատաղի սկիզբ : — 3. Պիլոսի ու Ամփիպոլսոյ պատերազմ . 50 տարւան խաղաղութիւն : — 4. Խաղաղութեան ատեն գրդութիւնք . Ազիբիադ : — 5. Սիկիլիայի արշաւանք : — 6. Աթէնք նեղութեան մէջ . Ազիբիադին փոփոխ բախտը : — 7. Լամփսակոսի դիմաց Աթենացւոց ձախորդութիւն . Աթէնք կ'իյնայ . երեսուն բռնաւորը : — 8. Երեսնից հարստահարութիւնները . Ազիբիադին մահը . Թրասիբուզ երեսուն բռնաւորները կը վւնսէ . Պեղոպոննեսական պատերազմին հետեւութիւնները : 186

Յօդուած Թ. Ապարտայի ու Թերեկի սպարապետութիւն :

1. Սպարտացիք կը բռնանան : — 2. Ագեսիդայոս Պարսկաստան կ'արշաւէ : — 3. Կորընթական պատերազմ . Անտաղիտեան խաղաղութիւն : — 4. Ողինթիայի , Աթէնքի եւ Թերեկի դէմ պատերազմ . — 5. Թերացիք Պեղոպոնիսի մէջ : — 6. Թերացիք Թեսաւղիայի մէջ : — 7. Մանտենէայի ճակատ . Եպամինոնդին մահը : — 8. Յունաստանի քայլքայիլը : 194

Գլուխ Բ. Մակեդոնացիք .

Յօդուած Ա. Փիլիպպոս Բ.

1. Մակեդոնացւոց սկիզբը : — 2. Փիլիպպոս Բ. . — 3. Մակեդոնիսի զօրութիւնը : — 4. Փովկիական պատերազմ : — 5. Աթենացիք Փիլիպպոսին դէմ : — 6. Քերոնէայի պատերազմ . Փիլիպպոս Յունաց սպապետ : — 7. Փիլիպպոսի մահը : 200

Յօդուած Բ. Ազեքսանդր Մէծ .

1. Ազեքսանդր . Թերեկի կործանում : — 2. Ազեքսանդր Պարսից վրայ . Կրանիկոսի ճակատ . Գորդեան հանգոյց : — 3. Խսոսսի ճակատ . Տիւրոսի առում . Ազեքսանդր Եգիպտոսի մէջ : — 4. Արքելայի ճակատ . Ազեքսանդր Պերսոսի մէջ : — 5. Ազեքսանդր Բեսոսոսի դէմ : — 6. Ակեւթացիք կը նուաճուին : — 7. Ազեքսանդրին քաղաքականութիւնը : — 8. Ազեքսանդրին դէմ Յունաց մէջ դաւաճանութիւնք : — 9. Հնդկական արշաւանաց պատրաստութիւն : — 10. Հնդկական արշաւանք : — 11. Մալիացւոց քաղքին առումը . Հնդկաստանէն դարձ : — 12. Նախարարաց դէմ դատաստան . հարսանիք . նոր պատրաստութիւնք . Ազեքսանդրի մահը : — 13. Ազեքսանդրին ազգեցութիւնը : 205

Գլուխ Գ. Յունաց գիտութիւններն , արուեստներն ու վաճառականութիւնը .

1. Յունաց գրականութեան սկիզբը : — 2. Դիւցաղնական վիպասանութիւն . Հոմերոս . կիկլեան բանաստեղծներ . Հեսիոդոս : — 3. Քնարերգութիւնք . Տիրտիս . Սփուտիս . Սիմոնիդէս . Ետրոս . Ասպիգով . Անակրէոն . Իրիկոս . Պինդարոս : — 4. Ողբերգութիւն ու կա-

տակերգութիւն . Եսպիլէս . Սոփոկլէս . Եւրիպիդէս .
 Արիստոփանէս . Մենանդր : — 5 . Փիլիսոփայութիւն .
 Սոկրատէս . Պլատոն . Արիստոտէլ : — 6 . Պատմա-
 գրութիւն . Հերոդոտ . Թուկիդիտէս . Քսենոփոն : —
 7 . Ճարտարախօսութիւն . Դիեմոսթենէս : — 8 . Բա-
 նասիրութիւն : — 9 . Աւսողութիւն . բնագիտու-
 թիւն ու աստղաբաշխութիւն : — 10 . Բժշկականու-
 թիւն . Հեղապոկրատէս : — 11 . Ճարտարապետու-
 թիւն : — 12 . Յունաց երեւելի շենքերը : — 13 . Ար-
 ձանագործութիւն . Փիդիս . Պողիկլէտ : — 14 .
 Նկարչութիւն . Ապագէլէս : — 15 . Յունաց վաճառա-
 կանութիւնը :

214

ԵՐԻԱԲԻԹԻ ՅԻՒԶԱՆ

Աղեքսանդր մեծին մահուընէն մինչեւ արեւմտ . Հոռմ .
 պետութեան կործանում :

Գլուխ Ա . Յունաստան եւ Աղեքսանդրի զօ-
 րավարները :

- Ապարտացւոց ջանքը Մակեդոնացւոց դէմ : — 2 .
 Լամեան պատերազմ : — 3 . Պիերիկիլաս Աղեքսան-
 դրին պետութեան վարիչ : — 4 . Անտիպատրոս վա-
 րիչ . վարչութեան կուիր : — 5 . Զօրավարներն Ան-
 տիդոնոսի դէմ : — 6 . Դեմետր պաշարիչը Աթէնքի
 մէջ . Խփոսոսի ճակատ . Աղեքսանդրի պետութեան
 բաժանում . Աղեքսանդրի բնտանեաց ջարդ : 228
 Գլուխ Բ . Մակեդոնիա եւ Յունաստան .

- Մակեդոնիայի կուիները : — 2 . Դեմետր Պոլիորկէս
 Մակեդոնիայի թագաւոր : — 3 . Դեմետր Մակեդո-
 նիայի գաշըլկը կորսրնցընէ : — 4 . Դեմետրին վերջը :
 — 5 . Կրտսիմնգոս եւ Սելեւկոս Մակեդոնիայի թա-
 գաւոր : — 6 . Պաղոմէսոս կերաւնոս : — 7 . Կեղ-
 տերը Մակեդոնիայի ու Յունաստանի մէջ : — 8 .
 Պիւռոս եւ Անտիդոնոս Գոնատաս : — 9 . Ետողիա-
 ցւոց եւ Աքայեցւոց դաշնակցութիւններ : — 10 .
 Դեմետր . Բ . — 11 . Անտիդոնոս Դոսոն . Աքայե-
 ցիք կը զօրանան : — 12 . Ազիս Գ . Սպարտայի մէջ
 բարեկարգութիւններ կը խոթէ : 13 . Աղէոմէն Սպար-
 տան կը զօրացընէ . Սելլասիայի ճակատ . — 14 . Փի-
 լիպարոս Բ . — 15 . Հուռմացեցիք Մակեդոնիայի եւ
 Յունաստանի մէջ : — 16 . Ետողիացիք Հուռմացե-
 ցւոց դէմ : — 17 . Փիլոպիմէն . — 18 . Մակեդոնիա
 Հռոմէական նահանգ : — 19 . Յունաստան Հռոմէա-
 կան նահանգ :

Գլուխ Գ . Պաղոմէսանք . Եգիպտական պետութիւն .

- Պաղոմէսոս Ա . Աստեր : — 2 . Պաղոմէսոս Բ . Փիլա-
 տելիփոս : — 3 . Պաղոմէսոս Գ . Եսերգետէս : — 4 .
 Առջի երեք Պաղոմէսանց ատենը Եղիպտոսի վիճակը :
 — 5 . Պաղոմէտանց վերջը :

250

Գյուղի Պ. Սելիւկեանք : — Ասօրական պետութիւն .

1. Աելեւկոս Ա. Նիկանովը : — 2. Սելեւկոս Ա. ին կառավարութիւնը : — 3. Անտիոքոս Ա. Սոսեր : — 4. Անտիոքոս Բ. Թէսոս : — 5. Սելեւկոս Բ. Կալլինիկոս : — 6. Սելեւկոս Գ. Կերաւնոս. Անտիոքոս Գ. Մեծն : — 7. Անտիոքոս Գ. Լպիփան : — 8. Հրեհց դէմ հալածանգ : 9. Եպիփանին արդիւնքը : — 10. Ասորիք Հռոմեական նահանգ : — 11. Պերգամոն. Բիւթանիա. Գաղատիա. Պոնտոս. Ասպագոսիիա. Բակտրիա:

Գյուղին Երեսայք.

1. Աղեքսանդր Մեծէն եաբը Հրեից վիճակը : — 2 .
 Հրեից ջարդ ու հայածանք : — 3 . Յուդա Մակա-
 բէ Հրէաստանը կ'ապատէ : — 4 . Յուդա Մակաբէին
 մահը : — 5 . Արիստաքուլոս Հրեից թագաւոր : —
 6 . Փարփսեցիք եւ Սագուկեցիք : — 7 . Հրէաստան
 Հռոմայեցւոց հարկատու : — 8 . Հերովդէս Եդո-
 մայեցի Հրեից թագաւոր . Մակաբէանց ջարդ : —
 9 . Յիսուս Քրիստոս : — 10 . Հրեից ապստամբու-
 թիւն , Հրէաստան Հռոմէական նահանգ : — 11 .
 Հրեից վերջի փորձն ու ցրուիլը : 262
 Պատմ Զ . Պարթեւաստան .

Յօդուած Ա . Արշակունիք .

սրթեւաց պատմութեան աղբ

- թեւաց կառավարութիւնն ու կրօնը : — 3 . Արշակ .
Ա . — 4 . Տրդատ Ա . Անտիոքոս Մեծ Պարթեւ-
աստանի մէջ : — 5 . Միհրդատ Ա . — 6 . Հրահատ
Բ . — 7 . Միհրդատ Բ . Մեծ : — 8 . Միհրդատ
Բ . Էն եաբը Ներքին կոիւներ : — 9 . Որոդ . Հռոմայե-
ցւոց դէմ պատերազմ : — 10 . Հրահատ Դ . Տրդատ
Հակառակ թագուոր : — 11 . Գրգուութիւնք : . . 267

Յօդուած Բ. Աշկանեան Արշակունիք.

- Արտաւան Գ. Արշակունեաց ջարդ: — 2. Արտաւան Հայաստանի համար կը կռուի. Տրդատ Բ. Հակառակ թագաւոր: — 3. Արտաւան նորէն զահը կ'ելլէ: — 4. Վարդան Գողարզ եւ Միհրդատ թագին Համար կը կռուին: — 5. Վաղարշ Ա: — 6. Խոսրով. Հռոմայեցւոց հետ պատերազմ: — 7. Վաղարշ Բ: — 8. Վաղարշ Գ. Հռոմայեցւոց հետ պատերազմ: — 9. Վաղարշ Դ: — 10. Վաղարշ Ե. Արտաւան Գ. Հռոմայեցւոց հետ պատերազմ: — 11. Արյակունեաց մերջը. Արտաշիր գահը կ'ելլէ 275

Գումարի կազմակերպություն - Արշակունյաց :

Вопросы II.

- Հայաստանին վիճակը Մակեդոնացւոց կուսակալներու տակ : — 2. Մակեդոնական կուսակալներ : — 3. Վաղարշակ Ա. — 4. Արշակունի թագաւորաց կառավարութիւնը . արքունական պաշտօնատէրներ : — 5. Հայաստանի զինուորական բաժանումը : — Հայոց կրօնը Արշակունեաց ատեն : — 7. Մար Աբաս . Արշակ Ա. — 8. Արտաշէս Ա. — 9. Տիգրան

Բ. Ասորւոց թագաւոր. Պարթեւաց եւ փոքր Ասիայի քանի մը գաւառներու տէր. — 10. Տիգրան Միհրդատին հետ Հռոմայեցւոց դէմ կը կռուի: — 11. Փոքր Տիգրան հօրմէն կ'ապատամբի. Հռոմայեցւոց հետ Խաղաղութիւն: — 12. Արտաւազդ Ա. Պարթեւաց հետ Հռոմայեցւոց դէմ կը պատերազմի: — 13. Արտաւազդ նենդութեամբ Հռոմայեցւոց ձեռքը կ'իյնայ:

281

Յօդուած Բ.

1. Արտաշէս Բ. Տիգրան Գ. — 2. Տիգրան Դ. Երատոյ: — 3. Տիգրան Ե. Ոնոն. Արտաշէս Գ: — 4. Հայաստանի համար Արաց եւ Պարթեւաց մէջ պատերազմ: — 5. Միհրդատ: — 6. Հռադամիզդ: — 7. Տրդատ կամ Արտաշէս Գ. 8. Հռոմայեցիք Արտաշէսին դէմ կը պատերազմին եւ անոր դէմ թագաւոր մը Տիգրան Զ. կը գնեն: — 9. Արտաշէս Դ. նորէն Հայաստանին կը տիրէ: — 10. Արտաշէս Գին շինութիւնները: — 11. Ալանաց դէմ պատերազմ: — 12. Միհրագէտք նստաղ հայ թագաւորները. Արշամ. Արգար. Սանատրուկ. Երուանդ: — 13. Արտաւազդ. Պարթամասսիր. — 14. Տիգրան Զ. Տիգրան Է. 15. Արտաշէս Ա. — 16. Խսորով Ա. Հայաստան Պարսից նահանդ:

289

Գլուխ Ը. Խտալիա.

1. Խտալիայի տեղագրութիւնը: — 2. Խտալիայի բաժանումը: — 3. Խտալիայի ժողովուրդը. Վերին Խտալիա: — 4. Միհրն Խտալիա. Տուսկիացիք: — 5. Սարինացիք: — 6. Լատինացիք: — 7. Ստորին Խտալիա:

Գլուխ Ը. Հռոմ թագաւորաց տակ.

1. Հռոմայեցւոց պատմութիւնը: — 2. Հռոմի ծագումը: — 3. Հռոմի շինութեան զրոյցը: — 4. Հռոմուլոսի պատերազմները: — 5. Հռոմի սահմանադրութիւնը: — 6. Կումա Պոմպիլիոս: — 7. Հռոմայեցւոց կրօնը: — 8. Տուղիոս Ոստիլիոս. Որատեանք: — 9. Անկոս Մարկիոս: — 10. Տարկուինիոս Երէց: — 11. Սերուիոս Տուղիոս. սահմանադրութեան նորոգութիւն: — 12. Տարկուինիոս Գոռոռող. թագաւորութեան վերջ:

Գլուխ Ը. Հռոմ հասարակապետութիւն.

Յօդուած Ա. Աղնուապետութիւն.

1. Հռոմի հասարակապետական սահմանադրութիւն: — 2. Հասարակապետութեան դէմ դաւաճանութիւն: — 3. Աէյացիք հասարակապետութեան դէմ: — 4. Պորսենա Ետրուրիացին Հռոմի առջեւը: — 5. Լատինացւոց հետ պատերազմ. իշխանապետ. — 6. Ռիամկին աժգոհութիւնը. ցեղապետներ: — 7. Մարկիոս Կորիոլանոս: — 8. Ագարակային օրէնք: — 9. Օրէնք երկուասան տախտակաց: — 10. Ռամիկը կը զօրանայ: — 11. Աէյիի առումը: — 12. Բրենոս Գալլիացին Հռոմի մէջ: — 13. Հռոմի երկրորդ շինութիւն: — Ռամիկը աղնուականաց կը հաւասարի

310

Յօդուած Բ. Ուամկապետութիւն — Միջին
ու Ստորին իտալիայի նուաճութիւն.

1. Առջի Սամնիական պատերազմ: — 2. Լատինացիք
կը նուաճութիւն: — 3. Երկրորդ Սամնիական պատե-
րազմ: — 4. Երրորդ Սամնիական պատերազմ: —
5. Պիւռոս Հռոմի վրայ: — 6. Միջին ու Ստորին
իտալիան Հռոմի կը հպատակի: — 7. Հին Հռո-
մայեցւոց բարբը: 318

Յօդուած Գ. Պունիկեան, Մակեդոնական,
Կորական եւ Յունական պատերազմներ.

1. Հռոմայեցիք Սիկիլիայի մէջ: — 2. Առջի Պունիկեան
պատերազմ: — 3. Բոլոր Իտալիա Հռոմի տակ: —
4. Երկրորդ Պունիկեան պատերազմ. Անիբաղ
Հռոմի վրայ: — 5. Կաննէի ճակատ: — 6. Հռո-
մայեցիք Սալանիայի մէջ: — 7. Անիբաղ կը ճախո-
ղի: — 8. Սկիպիոն Կարբեդոնի առջեւ, Զամայի
ճակատ: — 9. Մակեդոնացւոց դէմ պատերազմ:
— 10. Ասորւց դէմ պատերազմ: — 11. Մակեդո-
նիա Հռոմէական նահանգ: — 12. Յունաստան Հռո-
մէական նահանգ: — 13. Երրորդ Պունիկեան պա-
տերազմ. Ափրիկէ Հռոմէական նահանգ: — 14.
Սպանիա Հռոմէական նահանգ: 323

Յօդուած Դ. Ներքին ու Միջրդատեան պա-
տերազմներ:

1. Հռոմայեցւոց բարուց փոփոխութիւն: — 2. Տիբե-
րիս Գրակըսու: — 3. Կայսու Գրակըսու: — 4. Յու-
դութեան պատերազմ: — 5. Կիմբրացւոց եւ Տեւ-
տոնացւոց դէմ պատերազմ: — 6. Իտալացիք Հռո-
մայեցւոց իրաւունք կը ստանան: — 7. Առաջին
Միջրդատեան պատերազմ: — 8. Մարիսու Սիզզա
մշտընջնաւոր ցեղապետ: — 9. Պոմպէոս Սերտո-
րիսու դէմ: — 10. Սուսերամսրտկաց եւ Գերինե-
րու պատերազմ: — 11. Պոմպէոս ծովահեններու
դէմ: — 12. Վերջին Միջրդատեան պատերազմ: —
13. Կատիղնսա: 332

Յօդուած Ե. Եռապետութիւն.

1. Կեսար, Պոմպէոս եւ Կրասոս եռապետք, Հռո-
մէական Երկիրները մէջերնին կը բաժնեն: — 2. Կե-
սար Գաղղիան կը նուաճէ: — 3. Գաղղիական ասպ-
տամբութիւն: — 4. Կրասոս Պարթեւներէն կը
սպաննուի: — 5. Պոմպէոսի եւ Կեսարի մէջ պա-
տերազմ: — 6. Կեսար Եգիպտոսի մէջ: — 7. Փառ-
նակի դէմ պատերազմ: — 8. Կուսմիկիա Հռոմէա-
կան նահանգ: — 9. Կեսար 10 տարւան իշխանա-
պետ: — 10. Կեսար Սպանիայի մէջ Պոմպէեանց
դէմ: — 11. Կեսար ինքնակալ. հասարակապետա-
կաններէն կը սպաննուի: — 12. Երկրորդ եռապե-
տութիւն: — 13. Եռապետք հասարակապետակա-
նաց դէմ: 14. Եռապետք տէրութիւնը մէջերնին կը
բաժնեն: — 15. Ակտուիանոս Սեքս. Պոմպէոսին
դէմ. Միպիտոս Եռապետութենէ կ'ելլէ: — 16. Ակ-
տուիանոս Անտոնիոսի դէմ: 340

Գլուխ ԺԱ. Հռոմ կայսերաց տակ.

Յօդուած Ա. Աւգոստոսէն մինչեւ Մարկոս Աւ-
րեղիոս.

1. Հռոմ միապետական. Ոկտուբրանոս Աւգոստոս, ին-
քնակալ, կայսր: — 2. Աւգոստոս տէրութիւնը կը
կարգաւորէ: 3. Սահմանները կը յապահովցընէ: —
4. Գերմանացւոց դէմ պատերազմ: — 5. Տիբերի-
ոս. — 6. Կաղիգուղա: — 7. Կղաւղիոս: — 8.
Ներոն: — 9. Գալբա. Ոթոն. Վիտելիոս: — 10.
Վեսպափիանոս: — 11. Տիտոս: 12. Դոմիտիանոս:
— 13. Ներուա. Տրայանոս: — 14. Ագրիանոս: —
15. Անտոնինոս Պիոս: — Մարկոս Աւրեղիոս: . . . 348

Յօդուած Բ. Մարկոս Աւրեղիոսէն մինչեւ
կոստանդիանոս ՄԵծ.

1. Մարկոս Աւրեղիոսէն ետքը կայսրութեան վիճակը:
— 2. Կոմոդոս: — 3. Պերգինաբա. Յուլիանոս.
Սեպտիմոս Սեւերոս: — 4. Կարակալլա: — 5. Մա-
կրինոս: — 6. Հեղիսգարաղոս: — 7. Աղեքսանդր
Սեւերոս: — 8. Ներպին խոռովութիւնք. Պարթեւաց
եւ Գոթաց դէմ պատերազմներ: — 9. Աւրեղիանոս:
— 10. Տակիտոս Պրոբոս: — 11. Կարոս. Նումերի-
անոս: — 12. Դիոկղետիանոս եւ Մաքսիմիանոս:
— 13. Կեսարներ: — 14. Պարսից դէմ պատերազմ. Դի-
ոկղետիանոս եւ Մաքսիմիանոս թագէն կը հրաժա-
րին: — 15. Գալերիոս եւ Կաստանդ Քլորոս ինքնա-
կալք: — 16. Կոստանդիանոս քայքայած պետու-
թիւնը կը մացընէ: 357

Յօդուած Գ. Հռոմէական պետութեան կոր-
ծանումը.

1. Կոստանդիանոս ՄԵծ: — 2. Կոստանդ բաժնուած
պետութեան առանձին տէր: — 3. Յուլիանոս Գեր-
մանացւոց դէմ: — 4. Յուլիանոս քրիստոնէից ու
Պարսից դէմ: — 5. Վաղենտիանոս եւ Վաղէս: —
6. Գոթացիք Մակեդոնիայի մէջ: — 7. Թէոդոս
արեւելքի կայսր: — 8. Թէոդոս արեւմուտքի ալ
կայսր: — 9. Թէոդոսին նկարագիրը, Ոնորիոս ու
Արկադիոս: — 10. Վլարիկոս Պոլոյ վրայ. արեւե-
լեան պետութեան վիճակը: — 11. Վլարիկոս իտա-
լիայի մէջ: — 12. Իտադագայիս իտալիայի մէջ: —
13. Գերմանական ազգերը Հռոմէական գաւառնե-
րուն մէջ կը գաղթին: — 14. Վլարիկոս Հռոմը կը կո-
ղոպտէ: — 15. Վաղենտիանոս Գ. Վանտաներն Ա-
ֆրիկէի կը տիրեն: — 16. Վտափաղ Հռոմի վրայ:
— 17. Վանտալք Հռոմի մէջ. Հռոմի կայսերաց վերջը: 365

Գլուխ ԺԲ. Հռոմայեցւոց արուեստներն ու
դիտութիւնը.

1. Հռոմայեցւոց ազատ արուեստները: — 2. Հռոմայե-
ցւոց բանաստեղծութիւնը: — 3. Հռոմայեցւոց ճար-
տարախօսութիւնը: — 4. Հռոմայեցի պատմագիր-
ները: — 5. Հռոմայեցւոց իրաւագիտութիւնը: . . . 374

Գլուխ ԺՊ. Պարսիկը. — Սասանեանը.

Գյուղիս ԺԴՅ. Հայք. — Արշակունիք.

1. Հայաստան Պարսից ձեռքը : — 2. Տրդատ Հայոց
թագը կ'առնու : — 3. Տրդատայ ներքին կարգաւո-
րութիւնները . Գրիգոր լուսաւորիչ Հայերը քրիս-
տոնեայ կ'ընէ : — 4. Տրդատ հիւսիսային ազգաց
դէմ . Թագէն կը հրաժարի : — 5. Խոսրով Բ. Ներքին
խոսրութիւններ , հիւսիսային ազգաց եւ Պարսից
ասպատակութիւններ : — 6. Տիրան Բ. — 7. Ար-
շակ Բ. — 8. Պարսիկք կը ջանան Հայաստանի տի-
րել . Պապ Հռոմայեցւոց օգնութեամբը գահը կ'ել-
լէ : — 9. Պապ կը սպաննուի : — 10. Վարազգատ :

| Էջ | տող | Անապահություն | Աւղիկ |
|-----------|------------|----------------------|--------------|
| 14 | 26 | Անտիգրոս | Անտիգրոս |
| 50 | 12 | 50,000 | 100,000 |
| 297 | 22 | զորն որ | որն որ |
| 298 | 1 | Հայաստան | Հայաստանէն |
| 300 | 24 | ցեղեր ու | ցեղերու |

